


2400



809

Many 2400


Printed in Turkey

2004

Printed in Turkey

ՄԱՍՆԻԿԵՐԵՐ

ԵՐԵՄԵՅԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԵՐ



Բ.

ԳԼՈՏՈՒԹՅԱՆ ՏԵՇՈՒԹՅԱՅ

Ա. Տ Ա Ր Ա

Digitized by Google

Digitized by Google

Digitized by Google

964-469

9-18811-10-1176

S E P T E M B E R 3 B E S T S

U.S. Fire-Extinguisher

ՆԿԵՐԱԳԻՐ ԱՐԴԻՇ ՀԵՆԴ-ԱՄԵՐԻԿԱ ԵՒՐՈՊԵԿԱՆ
ՏԵՐԱՊԹԵԱԼԵՑ

ԶԱՐ ՅՈՐԻԿԵԱՆ Կ

Հ. Գլուխյան ՅՈՒՆԻՎԵՐՍԻ

Ե ԱԽԻԹ. ԱԽԻՏԵՆ

SOURCE U.

ԵՐԻՒՐ ԵՒ ՄԱՐԴԻԿ, ԵՒ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ



بِ الْحَمْدُ لِلّٰهِ رَبِّ الْعٰالَمِينَ

Digitized by srujanika@gmail.com

1847 Ռ.Ա.9.

$$91(4) + 9(4)$$

de

102

Եղանքին մշտնջենաւոր օրէնք են ի բնածին բարս
մարդոյն տնկեալ՝ խիղճ մտացն եւ իրաւունք . նա՝
զի զանձին ոք կարգս ուղղիցէ, եւ սա՝ զի մի ան-
իրաւ ինչ առ ընկերն գտանիցի : Տայց որպէս
թէ շիցեն երկոքին այն բաւական առ առաջնոր-
դութիւն մարդկան՝ մեւս եւս օրէնք գեղեցիկ
տնկեալ են ի յօժարութեան մարդոյն , այն է
գամ քան զգամ աղնուագոյն լինելոյ . որպէս զի
զոր օրինակ տունկք ի բնէ յաճումն գան հա-
նապաղ եւ անասունք ի բնածին բարուցն յիւ-
րեանց բնութեանն չափ դիմեն , նոյնպէս եւ
մարդն ոչ միայն մարմնովն եւ վարուք հանապաղ
զարդանայցէ , այլ եւ ընկերութեամբ եւ քաղա-
քային կենօք միշտ յաղնուականութիւն ելանիցէ :
Օճապիսի կարեւոր պէտո աղնուագոյն լինելոյ
մարդկան ի միտ առին որ միանգամ իմաստու-
թեամբ առաջնորդ եւ իշխան կացին աղգաց մարդ-
կան . ուստի եւ փոյթ յանձին կալան ոչ միայն
օրինօք եւ հրամանօք զմիտսն եւ զիրաւունս պնդել ,
այլ եւ կրթութեամբ ուսման եւ հանգստեամբ
մարմնաւոր կենաց զիւրեանց հնազանդեալսն դիւ-
րաւ եւ ի գէպ յաղնուականութիւնն անդք մատու-
ցանել : Այս խկէ իմաստութիւնն այն , իմաստու-
թիւն ցանկալի եւ արուեստ կարեւոր , այս ինքն
իմաստութիւն առաջնորդութեան , որոյ որպէս խե-
լամտութիւն յօդուտ եւ յերջանկութիւն մարդ-
կան է , նոյնպէս եւ անդիտութիւնն ի վնաս եւ
ի չուառութիւն :

Բայց գործ է այնպիսի ինչ վարդապետ ճշմարիտ եւ հաւատարիմ գտանել, որ զհանգամանս այնը ամենայնիցուցանիցէ որ յիմաստութիւն առաջնորդութեան պատշաճ են։ Ա հաւասիկ Գիտութիւն տէրութեանց (statistique, Staatenkunde) ճշմարիտ եւ հաւատարիմ վարդապետ այնը հոյակապ իմաստութեան զանձն ընծայեցուցանէ։ Որ ոչ միայն զամենայն հնարս՝ զորս արք աւաղք տէղեակք իմաստութեան առաջնորդութեան իմացան, բովանդակէ, այլ եւ զազգսողացին արդեամբք յայնպիսի աղնուականութիւն յառաջ եկեալս յանդիման կացուցանէ։ Եւ այս աւասիկ ճշմարտութիւն Գիտութեան տէրութեանց է։ Խոկ հաւատարմութիւն քան զնոյն կարեւոր, այն է զի եւ զնոցին հակառակն կշտամբէ թէ որ զայնչափ իմաստութեան զհայթայթանս իմացան, զիանրդ եւ իւկիք վրիսպեցան, որով եւ ի կատարեալն աղնուականութենէ անձամբ զանձինս զրկեցին։ Ա յսպէս Գիտութիւնս այս տէրութեանց պատկեր եւ նկարագիր եւ օրինակ եւ հայելի պէսպէս չափոց եւ աստիճանաց աղնուականութեան, եւ խրատ եւ վարդապետութիւն զգուշութեան միանգամայն գտանի, եթէ խնամով ոք միտ զնիցէ։

Բայց եթէ ի մօտոյ նայեսցուք ընդ Գիտութիւն տէրութեանց, գտանեմք այնպիսի ինչ որ յարդիւնս կենաց իւրաքանչիւր մարդոյ կարեւոր է, եթէ իշխան ոք իցէ, եթէ պաշտօնեայ տէրութեան եւ եթէ չափ եւ դրազն ոք։ Խւ զայս վճարէ իրբեւ ցուցանիցէ մեզ զկերպարանս աշխարհի եւ մարդկան որպէս այժմ իսկ են, այս ինքն է

Հաղարս Հաղարաց եւ բիւրս բիւրուց մարդկան,
խրեանց համեմատութեամբ եւ հաղորդութեամբ
առ միմեանս եւ ամենայն կարողութեամբքն եւ
օգտիւք։ Կամ յորժամ զբարութիւնսն՝ որ ի ձեռն
իմաստուն առաջնորդութեան ի սակաւ ամս սքան-
չելապէս հեղան ի վերայ աշխարհի միոջ մեծի,
կամ զթշուառութիւնսն՝ որ յերեսաց անդադար
պատերազմաց կամ ի ձեռն չարաշր առաջնոր-
դութեան հասին ի վերայ, ընդ մեծութեանն եւ
փառաւորութեան՝ որ ամօք ինչ յառաջ էր, համե-
մատել ուսուցանիցէ։ Եւ եթէ այս չիցէ բաւական
յորդորելոյ զմտավարժու յայսպիսի ուսումն, թող
ուսուցեն մեղ արիւն եւ կոտորած աղդաց, ամոռք
եւ դաւաղանք թագաւորութեանց ցրուեալք վայ-
րավատինք, որ հանապազ դոչեն եւ ոչ դադարեն
առ ամենայն մարդիկ թէ Խելամուտ լերուք ժա-
մանակի։ Ա ասն այսորիկ եւ ոմն յիմաստնոց հան-
ճարեղ խորհրդական եւ իմաստուն ատենակալ
ասէր, թէ Կ ժամանակի աստ յայսմիկ յիմաստու-
թիւն մեծ եւ կարեւոր առ առաջնորդութիւն
այն է զկարօտութիւն եւ զհարկ յառաջագոյն
ճանաչել եւ զպէտս արդի ժամանակի առնուլ ի
միտ, առ ի զստահակութիւն ապստամբութեանց
մինչ չեւ բուսեալ՝ հեղձուցանելոյ։ — Վրդարեւ օգ-
նականութիւն մեծ մատուցանէ իշխանաց Գիտու-
թիւն տէրութեանց, յորժամ զընտանիան եւ զօ-
տարս միանդամայն ցուցանիցէ, զպէսպէս օրինաց
եւ զսովորութեանց զնատիր, եւ զնոցին զանցնիւր
վնաս եւ զօդուտ, զախտս ժողովրդեան եւ զփո-
փոխել զիպաց, զի որ առաջնորդքն են եւ օրէնս-
դիլք՝ ըստ նոցին զկարգսն եւ զօրէնս դնիցեն եւ

շրջիցեն. Եւ որ բան կամ խորհուրդ կատարել
եւ ի գլուխ ելանել կարիցէ, եւ որ ոչ ի միտ
առնուցուն:

Եթէ իշխանաց այսպէս, պաշտօնէից նոցա
եւ խորհրդականաց այլազգ թելադիր լինի, մինչ
զներքինսն եւ զարտաքինս, զպատերազմի եւ զվա-
ճառականութեան հանգամանս ցուցանիցէ: Որպէս
զի ուր գիտութիւն տէրութեանց չիցէ, ի զուր
իցեն պաշտօնեայք, վայրապար թօշակք նոցա,
տարապարտ եւ պատիւ եւ իշխանութիւն նոցա.
Խօսիցին եւ գործիցեն իրրեւ զկոյրս՝ որ զգունոց
եւ զերանգաց ճառիցեն, կամ նստեալ նկարի-
ցեն նկարս:

Կայց եւ այլում ում եւ պէտ մարդոյ եւս
վարդապետ լինի. քանզի նախ ուսուցանէ թէ զինչ
միարանութիւն կամ որպիսի ինչ խտիր իցէ ի
մէջ իւրոցն համազգեացն եւ այլոց օտարազգեաց,
զի մի յաւանդութիւնս իւրոց հաւուցն ապաստան
լինիցի, եւ ըստ իրաց՝ որ հարեւր ամօք յառաջ
էին, առնիցէ դատաստան: Աշխարհ հանապազ
ընդ փոփոխմամբ է. եւ զօր օրինակ ի տան իրս
հարկ է ըստ պիտոյից ժամանակին գնալ, նոյն-
պէս եւ ի հասարակաց գործս ըստ գիպաց եւ
ըստ փոփոխմանց ժամանակին պարտ եւ պատշաճ
է զանձն յարդարել: Ուրիմի թէ ոք առ նախ-
նեօք ուրուք բարեկամ լեալ իցէ եւ դրացի հաւա-
տարիմ, եւ այժմ թշնամի եւ նենգաւոր. եւ
նմին հակառակ որ յայնմ ժամանակի հակա-
ռակորդն էր եւ դաւաճան, այժմ մտերիմ իցէ
եւ սիրելի: Եւ արդ չիցէ անհանճարութիւն ընդ
հինն նայեցեալ, զայժմու թշնամին եւ զնենգա-

ւոր՝ բարեկամ եւ հաւատարիմ հաշուել, եւ
զայր բարեկամ եւ զսիրելի՝ ատելի եւ հակառա-
կորդ. ոչ ապաքէն որ այնպէս անմիտն է՝ ար-
համարհի եւ խոտի ի թշնամոյ անտի, եւ առն
բարեկամի սիրելի լինել չէ կարօղ։ Եւ դարձեալ
եթէ լաւութիւն եւ յոռութիւն, երջանկութիւն
եւ չուառութիւն մարդոյ բազում անգամ յայն-
ցանէ՝ ընդ որս կեայ ոք, ի բնակութենէն՝ յո-
րում գտանի, զիպել սովոր իցեն, ապա զհան-
գամանս մարդկանն եւ բնակութեան ճանաչել
չիցէ սակաւ բարութիւն, առ ի զհնարս լաւու-
թեանն եւ երջանկութեան եւ զնորշումն եւ զմեր-
ժումն յոռութեան եւ չուառութեան գտանելոյ։
Եւ արդ՝ զի՞նչ այն ինչ իցէ որ զայս ամենայն
մեզ ուսուցանիցէ։ ոչ այլ ինչ բայց Գիտու-
թիւն տէրութեանց։

Եւ զայն եւս չէ պարտ առանց յիշատա-
կելոյ թողուլ, թէ որ չիցէ հմուտ Գիտութեան
տէրութեանց, չէ ձեռնհաս իմանալ զիրս եւ
զզրոյցս՝ որ ի հասարակաց քարտէսս կամ ի լրա-
գիրս օր ըստ օրէ պատմին, եւ որոց վասն հա-
նապաղ այնչափ անթիւ եւ անհամար տումք ծա-
խին առ ի զիրս եւ զզործս աշխարհի համաշ-
խարհի յայտ առնելոյ։ Չիցէ ամօթ յայնչափ
անչափ մարդկան միջի ուսելոց եւ խրատելոց ան-
ուսումն եւ անխրատ մնալ, եւ իրեւ զի ծնէ
համերս շիմանալ զբարբառն՝ որ զամենայն մար-
դիկ բանիք եւ արդեամրիք ի քաջութիւն եւ ի
պիտանի լինել յորդորէ։

Օպյս ամենայն օգուտ եւ զկարեւոր պէտս
Գիտութեան տէրութեանց զմուռ ածեալ մեր,

եւ մանաւանդ տեսեալ եթէ որ ըստ օրէ յաճախեն յազգի անդ մերում լրագիրք, եւ փոյթ եւ յօժարութիւն յընթեռնուլ զնոսին, եւ թէ հանապազ առաւելուն որք յայլեւայլ սպասաւորութիւնս տէրութեան մտանեն, յօժարեցաք գրել զմատեանս զայս : Օքը եթէ, ոչ ի նուազութիւն, կամ եթէ թերի ինչ ի նմին կայցէ, յայն հայեցեալ՝ այլ օգտին եւ դիտաւորութեանն ուշեղեալ, ընկալցի Ընկերութիւնս նովին սիրով որով մատուցանի, ոչ միայն զօգտել ուսումնասիրաց՝ որ յօժարութիւն եւ ակնկալութիւն իւրէ, սիրով տեսանիցէ, այլ եւ աշխատելեացս վաստակ պսակեսցի :

Անէ զորպիսի ինչ իրաց եւ որով կարգաւճառիցեմք ի գիրս յայս, զայն ամենայն եղեալ է մեր ի պատրաստութեան անդ : Վըդ ի տոմարի աստ յայսմիկ բովանդակեալ գտցին երկոքին առաջին մասունքն, որ են Ա. Երկիր եւ մարդիկ, եւ Բ. Հասարակաց պէտք :

Օչյս ինչ եւեթ ի դէպ համարիմք ազդառնել աստէն, եթէ թէպէտ եւ զամենայն տէրութեանց Եւրոպայ ճառեցաք ի մատենիս, բայց մանաւանդ միտ եղաք թագաւորութեանց եւ առաւելապէս նշանաւորացն ի նոցանէ, եւ զնոցանէ յաճախագոյնս եւ ընդարձակագոյնս ճառ արկեալ խօսեցաք . զի բազում ուրեք զիոքունց տէրութեանց եւ համառօտիւք իսկ խօսել աւելորդ համարեցաք, զի մի ձանձրութիւն ընթերցանելեացն լինիցի : Դարձեալ եւ կարի սակաւ եւ համառօտ ճառեցաք զթագաւորութենէ Ասմանեանց . մի զի ոչ կարի իմն վստահէաք ի մատենագիրս

Եւրոպացւոց, որոց զշետ գնացաք յիրս այլոց տէ-
րութեանց, եւ երկրորդ անգամ զի իրք տէրու-
թեանն այնորիկ գրեթէ ամենեցուն՝ վասն որոց
գրեմք զմատեանս, յայտնի եւ ծանօթ են. մա-
նաւանդ իսկ զի առաւել Ասիացւոց աշխարհին անկ
է տէրութիւնն քան թէ Եւրոպայ:

Չկամիմք այլ եւս յերկարել զիսօսս, այլ
աստ զակղբան բանս հանգուցեալ, թողումք ըն-
թերցանելեացն ինքնին գատաստան առնել զգրոցս,
յորում եթէ թերակատարութիւնս ինչ գտանիցեն,
ակն ունիմք եթէ ընդ գժուարութիւն գործոյն՝ զոր-
մէ յանդդնեցաք բուռն հարկանել, հայեցեալ, ոչ
ինչ ստգտեալ պարսաւիցեն զմեզ: Ապա թէ օգ-
տիցին ինչ եւ գործ շահաւէտ յառաջադիմութեան
ազգիս համարիցին, ոչ մեզ ինչ այլ ՄԻԾՅՆՈՅՆ
Ա. Ս. Տ. Խ. Ա. տացեն փառս. որով եւ մեք բիւրա-
պատիկ պսակեալ զմեր դոյզն աշխատութիւնս հա-
մարիցիմք :

ԳԻՏԱԿԹԻՒՆ

ՏԵՇԱԲՈՒԹՅՈՒՑ

ԵՎՐՈՊԱԿՑ

ՊԵՏՐԵՈՍՈՒԹՅՈՒՆ

Թէ ԶԻՆՉ ԻՑԷ ԳԻՏԱԿԹԻՒՆ ՏԵՇԱԲՈՒԹԵԱՆՑ

ԳԻՏԱԿԹԻՒՆ ՄԵՐՈւԹԵԱՆՑ (statistique) է նկարագիր ակրութեանց եւ իրաց եւ գործոց՝ որ դիպին ի նոսա ի ձեռն իշխանութեան։ — Իսոյց զի յայտնագոյնո իմասցի ոք թէ զինչ իցէ նկարագիր ակրութեանիրիը եւ իրաց եւ գործոց դիպելոց ի նմա ի ձեռն իշխանութեան, պարափ գիտել թէ զինչ ակրութիւնն (état) իցէ, կամ զինչ այն ինչ իցէ որով յօրինի եւ կազմի ակրութիւն։ Արդ նախ զայն քննեսցուք։

Քորժամ միտ եղեալ նայիցիմք ընդ այլ եւ այլ ազգո՞ւ որ ի վերայ երեսաց երկրի սփռեալ կան, բազում ինչ այլակերպութիւն դտանեմք ի նոսա, եւ ոչ միայն արտաքին ինչ այլակերպութիւն սպիտակ կամ կարմիր կամ խարակեալ կամ թուխ դունոց, եւ կամ զօրաւոր կամ տկար կազմուածոյ մարմնոց, այլ եւ զրեթէ յայտնապես իսկ ազդի ազդի միտս, առաւել կամ սակաւ կարողութիւն յառաջադիմութեան, որով կէսք երանելի կեանս կեանս, այլք հէք եւ թշուառականք։ «Աշմարեմք ժողովս ժողովս մարդկան միաբանեալ» որք ունին ի ընէ ձիրս եւ ազնուականութիւն, որովք յաճախոնն անձանց ուրախութիւն եւ մեծութիւն։ այր իւրաքանչիւր օգնէ ընկերի իւրում մին փոխանակ միւսոյն գործէ, որով եւ թեթեւա-

գոյն գործին ծանրատաղտուկ կեանք աշխարհի: Ի ժողովսն յայնոսիկ իւրաքանչիւր ոք անկասկած վայելէ յինչա եւ ի ստացուածո իւր, եւ դիտէ հաստատութեամբ եթէ զոր այժմն ջանիւք իւրօվք ստանայ, Եւ յետ մահուն իւրոյ կարօղ է իւրոց որդւոց եւ զաւակի նոցա յետ նոցա թողուլ: Այ որ ուսմանն ցանկացող է՝ գտանէ անդէն ուսումն ի հասարակաց դպրոցս, եւ իւրաքանչիւր դիտութեան եւ արուեստի գոյ խնամածութիւն մեծ, ամենայն վշտաց եւ տրբամութեան՝ հոգեւոր մխիթարութիւն եւ թելադրութիւն, իւրաքանչիւր իրաւանց զրկելոց՝ փութանակի եւ անաչառ օգնականութիւն: Այ համառօս իսկ ասել, այնպիսի իսկ ժողովք եւ ընկերութիւնք են, յորս զամենեսին՝ որ ի ձեռացն արուեստէ կեան, հայեցեալ ի բազմապատիկ ուրախութիւնս՝ յորս վայելն նորա, արդարեւ թագաւորս համարել արժան է ոչ միայն առ համեմատութեամբ վայրենեացն՝ որ ընդ գաղանս իցեն, այլ եւ առ համեմատութեամբ այլոց ազգաց՝ որ յայլ կողմանս աշխարհի բնակիցեն:

Վահողի ուր այս ժողովք մարդկան՝ զորոց վերագոյն ճառեցաք, յառաջագէմ զազգ մարդկութեանս մատուցանեն, տեսանեմք այլ եւս ժողովս մարդկան՝ ոքք թուին իմն թէ վասն այնորիկ կան ժողովեալ, զի զամենայն յառաջադիմութիւն խափանեացեն եւ զմի մի ի մարդկանէ ընդ բռնութեամբ արկանիցեն եւ զմիստ մարդկանն թողուցուն գտատարկ, նա յանտւանդ Ծնջիցեն եւս եւ պատժիցեն զեռանդն եւ զպայծառութիւն մտացն: Անդ ոչ օրէնք բարուց զոն եւ ոչ իրաւունք. ազնուականութիւնն սրախ, բարեկամութիւն եւ սէր, զութ ազգատոհմի, պատիւ, հաստատութեամբ վայելել յինչս, արուեստք եւ վայելութիւնք նոցա ամենեւին իսկ անծանօթ են. Եւ մարդն կայ մեայ հանապազ իբրեւ զանասունս: Այն՝ որով սիրելի մարդն լինի, եւ որ նմանութիւն լսուածոյ եւ բնութեան նորա է, չլինի յառաջադէմ, նա

մանաւանդ աղնուական սերմանք՝ որ ի նմա են, ապականեալ եղծանին ի բուսանելն իւրեանց։ Արութիւնն լինի արիւսարբու անադորոնութիւն՝ որ զգերին ուտէ կամ զսկաւառակ գլխոյն հանէ. կեանք մարդոյն խոտան իմն է անդ, եւ վասն անամնոյ միոյ մատուցանէ ոք զազգականո իւր. փոխանակ վաճառանոցաց եւ բազմամբոխ նաւահանգստաց՝ գերեաց վաճառանոցս եւեթ ճանաչեն բնակիչք տեղեացն այնոցիկ, յոր առեալ տանին ի վաճառ ի վերայ նաւակաց զջերմ որդեական իւրեանց կամ զհպատակս փոխանակել ընդ ցըւոյ։

Եթէ ոք ընդ այնպիսի ժողովոց մարդկան համեմատիցէ զկարգեալ եւ զյարդարեալ, զօդտակար եւ զխաղաղական գործս գնդի մեղսւաց կամ ժողովոյ մրջմանց, գտանէ այնուհետեւ եթէ այնպիսի ժողովք մարդկան ի վայր քան զանասնոց բնութիւն են։ Եւ գարձեալ յորժամ զմտաւ ոք ածիցէ, զինչ եւ որպիսի ինչ մեծամեծս ի միջի մերում միտք մարդկեղնք գործեցին, որպէս զշքնազ գիւտս՝ որ ի ձեռն բնական դիտութեան լինին, զզարմանալի գիրսն Հռմբի եւ զհոյակապ նկարսն Ռափայէլի, եւ զճարտարութիւն խօսողութեան՝ որ զկարիս բիւրուց բիւրուց մարդկան ի միում ժամու տռանց բռնութեան ընդ տերութեամբ օրինաց ինչ արկանէ, զդիւտ օրինաց աստեղագիտութեան մինչեւ զդնացս եւ զշրջանս աստեղաց անհնարին անթիւ ասպարիսօք հեռացելոց ճշգիւ գտակաւ թուել. արդ եթէ զայս ամենայն ընդ միմեանս հարեալ համեմատիցէ ոք, որչափ եղուկ եւ թշուառական ոչ գտանիցէ զիթւովզացիս եւ զվայրենի բնակիչս Ամերիկեայ՝ որ իրեւ զմեզ մարդիկ են. արդարեւ արժանի զթութեան էին նոքա, եթէ ի բնէ հարկ ի վերայ եղեալ էր նոցա կալ մնալ այնպէս սակաւ ինչ ընդհատ յանասնոց։

Ամլ չէ այն այնպէս. զի որք միանգամ ի վայրենասուն բնակչաց անտի եկեալ բնակեցան յԵւրոպա,

ցուցին եւ յայտ արարին միտս մեծամեծո եւ զնոյն լայնութիւն հանձարդ՝ որ ի մեզն երեւի. կեռք ի նոցանեւ եղեն զօրավարք, այլք ուսողք. կան յարեւանեան Հնդիկս եւ յԱփրիկէ թագաւորութիւնք՝ որոց բնակիչք ըստ Եւրոպացւոց օրինի կրթեալք եւ վարժեալք են: Բազում ժողովուրդք աշխարհին Ամերիկեայ ամենեւին զգաստացեալ քաղաքացին կարդօք պայծառանան, եւ յայտնի իսկ է կատարեալ կրթութիւն արեւելեան Հնդկաց յառաջին ժամանական: Աննաւանդ իսկ զի Եթուվացիք եւս երեւին յառաջին ի հին ժամանական ժողովուրդ կրթեալ յոյժ քան զրազում ազգս եւ վարդապետք Եղիպացւոց լեալ:

Վասն այսորիկ պատիւ մարդկութեանս ոչ ոմանց ոմանց միայն շնորհեալ է, այլ ամենեցուն իսկ. եւ ամենայն իսկ Եւրոպա համարի յանցանս՝ զմարդ բիրտ, վասն զի տակաւին բիրտ է, իբրեւ զանասուն վարել ի զործ գերութեան:

Այս ծանօթութիւն պատույ մարդկութեան յայտ առնեւ զիստիրն՝ որ կայ ի մէջ աէրութեան եւ այլոց ընկերութեանց մարդկան: Բանզի ուրանին այն է, որ զրազմութիւն մարդկան իրբեւ զմի տոհմ ուստ եւ նոնիշնան ի մի միաբանեւ, եւ ի միաբանութեան անդ՝ որ ընդ քաղաքացին քննառոր իշխանութեանը է-է+ կայ, կարօղ է իւրաքանչիւր ոք հանապազ ունառքոյն եւ պայծառքոյն լինել: Ի բանս յոյսոսիկ երից իրաց մանաւանդ ի դէպ է միտ զնել: Կաի թէ նոնօրէն իշխանութեան կայցէ յընկերութեան մարդկան՝ ուստի աէրութիւն ինչ զումարի. քանզի մեծամեծ եւ մանր ժողովք մարդկան որոց շեք ինքնօրէն իշխանութիւն կամ աղիկամութիւն (autonomie) այլ օտար իշխանութեանց հնազանդեալ են, նահանգք կամ ժողովուրդք անսուանեալ կոչին եւ ոչ աէրութիւն ինչ. սրբիսի ինչ իրանդիա՝ նահանգ մի եւեթ է, ուր ընկերհաշտութիւն Ա. Մարինոսի եւ իշխանութիւն Լիքտենշտայնի երկու աէրութիւնք

Են : Խըրկրորդ՝ զի իցեւ անդ ուստահայն դշեւուր իշխանութիւն ինչ, այս ինքն է հաստատուն ինչ զլխաւոր իշխանութիւն օրինաց, եւ ոչ եթէ միայն առ վշտին կարուութեան մօտաւոր ժամանակին միաբանութիւն ինչ, որպէս հնոց Գերմանացւոցն ցեղից եւ այժմու Հնդկացն Ամերիկեայ, Մաւրիտանացւոց եւ Արաբացւոց եւ ազատ Ակիւթացւոց կամ թաթարաց, որք ընտրեն անձանց իւրեանց իշխան զլխաւոր՝ միայն վասն գիպաց արշաւանի իրիք կամ զգէմ ունելց պատերազմաց . եւ իրրեւ ի բաց վասնզն մեկնի, շնանաշն զնա այնուհեանեւ, այլ յառաջին ազատութիւնն դառնան : Անդ տէրութեան պահանջն աեւական ինչ քաղաքային կարգ եւ մշտնջննաւոր իշխան զլխաւոր. եւ ոչ եթէ անձն ինչ իշխանին, (թէպէտ եւ կարի զնմանէ կախևալ կողյոյ բախտաւորութիւն աղդին,) այլ օրէնք պայազատութեան զլխաւոր իշխանութեան՝ որ փափոխմամբ անձին անխախուտ մնան, կարեւոր հարկ է տէրութեան * : Խըրրորդ՝ քաղաքային կարգք եւ յօրինուածութիւնք՝ որ յինքնօրէն ընկերութեան իրիք մարդկան կան, այնպիսի իսկ պարտին լինել զի մարդիկ աշխարհին ընդ կարգօքն այնոքինք եւ ընդ յօրինուածութեամբք կարիցեն յառաջնորդ ընդունուլ, եւ է իւր անդը՝ ոչ ուղարկ իոյ նոյն, հասանել : Այս իսկ է խոփր օրինոք տիրելոյ եւ տիրաբար բռնութեամբ տիրելոյ (despotiser). Նմին իրի եւ առ հասարակ իսկ ի կողմանս ուր գերիք կան, միայն զաղատ մարդիկ՝ քաղաքային կոչել ու վար եմք, եւ հակառակ իմն է սովորութեան լեզուաց զաշխարհ ինչ կամ զգաւառ՝ որոյ բնակիչք ամենեւին ընդ գերութեամբ գրաւեալ են կամ իրրեւ զգազնս կեան, տէրութիւն անուանել : Որպէս եւ աշ-

* Ծնկերհաշտութիւնք ընտրեն իւրեանց միայն վասն սակաւ ինչ ժամանակի զամանակամար իւրեանց, որպէս Հռոմայեցիք, հարաւային Ամերիկեցիք, այլովքն հանգերձ . բայց սակայն ունին ինչ զլխաւոր իշխանութիւն մշտնջննաւոր :

խարհ՝ որ յանիշանութիւն անկանի, չէ արժանի
տէրութեանն անուան. քանզի, որպէս ասի ի բանից
կարդի, Տան ամք առն բանաւորի ոչ այնպէս վեաս
գործեն, որպէս մի գիշեր անիշանութեան։ Աստրա-
տին յայտ է թէ միայն այն ընկերութիւնք մարդկան
որ յօրինեալ եւ կարգեալ են ի քաղաք եւ ի միարա-
նութիւն, բուն տէրութիւնք են. այնոքիկ՝ յորս
օրէնք եւ կարգք իրաւանց գոն, եւ ոչ եթէ յորս բրո-
նութիւն եւ անձնակամութիւն շահեալ տիրեն։

Առևլ վասն գերեսին պայմանան զայնոսիկ բար-
ւոք առնլոյ ի միտ, հարկ է յառաջ քան զամենայն
զգլաւաւոր պիտոյս մարդկեզէն ազգի ճանաւել, զորոց
հոգաբարձութենէ կախեալ կայ յառաջադիմութիւն
մարդկան, եւ նովին իսկ լինի նոցա մօտել ի կէտ
անդք իւրեանց՝ որ սահմանեալ է նոցա ի տեսչութե-
նէն Աստուծոյ։ — Առաջին եւ կարեւոր պէտք են
յապահովութիւն։ Խսկրան անդ բաւական համա-
րին ընկերութիւնք մարդկան հոգ յանձին ունել վասն
յապահովութեան, եւ զիսաւորաց նոցա գործ՝ մի-
այն հոգաբարձութիւն պահպանութեանն է, որպէս
թագաւորացն առաջին գերմանացւոց եւ թագաւո-
րութեանցն Սեւոց։ — Խրկրորդ պէտքն՝ որ վաղվա-
զակի ի մէջ գան, յորժամ յապահովութիւնն եւ ար-
տաքին կարգն յօրինի յընկերութեան անդ, է բա-
րեկեաց եւ վայելուչ կեանք. վասն այնորիկ ստա-
ցուածք գերեաց եւ տուրեւառիկ փոփօխումն իրաց
կարեւորաց՝ առ ազգս բիրտս, իսկ մշակութիւն երկրի
եւ արուեստանոցք եւ վաճառականութիւն առ ազգս
կրթեալս, հնարք են ընլոյ զգետան զայնոսիկ որ կարե-
ւոր են ազնուացուցանելոյ զվիճակ մարդկանն։ Օքը
օրինակ առանձինն ոք մարդ առ տառապանաց ան-
հնարին անանկութեան շկարէ ինչ առնել վասն զանձն
ազնուացուցանելոյ, նոյնպէս եւ ազգք ոչ այնպէս յա-
ռաջադէմ ընթանան առանց ազգային մեծութեան
եւ ընշառէտութեան։ Միայն մեծութեամբք զտանի

մտաւոր եւ քաղաքային առաւելութիւն եւ բարձրութիւն, ուր բրտութիւն եւ տղիտութիւն եւ զեղծումն կրօնից եւ ոճիբը, եւ միտլ իսկ բանիւ՝ կատարեալ կործանումն տէրութեան՝ զաղքատութեան նորս զան զհետ։ — Խըրորդ գլխաւոր պէտք՝ զոր պարտ եւ պատշաճ է լնուլ, եթէ մարդիկ ի կատարումն անզը կամիցին դիմել, են մտաւոր եւ կրօնական կրթութիւն։ Առանց լուսաւորութեան մտաց իւրաքանչիւր մարդ եւ ազգ մի համօրէն կապեալ կաշկանդի կանխակալ կարծեզք եւ չմարթի վերանալ ոչ յազնուազոյն ինչ կատարելութիւն անձին, եւ ոչ ի քաղաքային կարողութիւն եւ զօրութիւն, եւ ոչ ի բարձրագոյն ինչ աստիճան բարեկեաց կենաց։ Առանց կրթութեան կրօնից եւ բարոյից ոչ առանձին ոք մարդ եւ ոչ ազգ մի համօրէն կարօղ է իւրոց չարաշար կարեացն եւ ախտից իշխել. եւ թէ քանիօն ահազին եւ որչափ սոսկալի են կարիք՝ յորժամ ոչ ի ձեռն կրօնից սանձք դնին նոցա, զայն՝ նկարագիր ապատամբութեանց որ ընդ ժամանակս ժամանակս եղեն, առնել յայտ։

Վարդ եթէ զայտ երեսին զլիսաւոր պէտո մարդկեղէն ազգի ի մի վայր գումարիցեմք, զյապահովութիւն կամ զպահուութիւն իրաւանց, զընական վայելութիւն կենաց կամ զազդային մեծութիւն կամ զընչաւետութիւն, եւ զբարոյական ազնուականութիւն կամ զկրթութիւն մտաց եւ բարուց, առնումք այնուհետեւ ի միտ զգլիսաւոր պէտո տէրութեանց։ Վարդ զործ գիտութեան տէրութեանց այն է յանդիման կացուցանել թէ իւրաքանչիւր տէրութիւնք որպիսի ինչ հոդ արդեամբք զայնողիսի պիտոյից յանձին ունին եւ լնուն զնոսա։ Պարա է այնմ գիտութեան, վասն յայն ինչ զոր առաջին եղ, հասանելոյ, օրինակս ի գործոց գիպելոց ի պատմութենէ եւ ի փորձոյ մօտաւոր ժամանակին ժողովել ի մի վայր. եւ յայսմ իսկ կայ նկարագիր տէրութեան իրիք, եւ

իրաց եւ դործոց գիպելոց ի նմա ի ձեռն իշխանութեան :

Ի՞այց քանզի ազգք կամ ժողովուրդը ի բազում յաճախութեան անդ բազմախուռն զօրութեան իւրեանց եւ յառանձին վախճանաց եւ կարեաց իւրեանց, նա մանաւանդ եւ վասն վայրօք ի միմեանց բաժանելոյի, չմարթեն երրեք զիւրեանց իրս եւ զգործս ինքնին հոգալ եւ ի վերայ յապահովութեան իւրեանց սկել այնպէս որպէս պիտոյ է, վասն այնորիկ հարկ է իւրաքանչիւր տէրութեան միշտ ունել ինչ առաջնորդութիւն եւ կամ վարչութիւն՝ որ իրրեւ հոգարարձու ամենեցուն յապահովութեան կամ հասարակաց պիտոյից, մերթ առանց գործակցութեան ազգին կամ ժողովրդեանն եւ մերթ նորին գործակցութեամբ, խորհի փոխանակնորա, վճիռ տայ եւ գործէ։ Ապա այնմ՝ որ զգիասութենէ տէրութեանցն ճառէ, պարտ եւ պաշաճ է նկարել եւ զայս եւս քաղաքացին հաստատութիւն, զոր անուանեալ կոչեմք Առաջնորդութիւն (gouvernement), որ ամենեւին իսկ կարեւոր է ի յառաջադիմութիւն մարդկութեան, եւ ի բազում տէրութիւնս որոշեալ ինչ տոհմից կամ հարրատութեանց (dynastie) աւանդեալ է յաստուածեղէն տեսչութենէ։ Քննել զօրինակ եւ զպայման եւ զյանողութիւն՝ որով առաջնորդութիւնն վարէ զազդն, ոչ միայն յորժամ ընդ արտաքինսն իցէ գործ, այլ եւ ի ներքին իրս աշխարհին։ Կը ուել զազատութիւն իշխանութեան եւ զգորութիւն առաջնորդութեանն ի վերայ ժողովրդեանն, եւ ղընթացս նորա՝ որ միաբան կամ հակառակ իցեն ճշմարիտ օդափ ժողովրդեանն։ Այդ յայսմ ամենայնի նոյնպէս կայ նկարագիր տէրութեան իրիք, եւ իրաց եւ դործոց՝ որ զիպին ի նմա ի ձեռն իշխանութեան։

Օչոյս ամենայն՝ զոր զգլխաւոր պիտոյից մարդկեղէն ազգի ասացաք, յերիս մասունս ամիսափեալ բովանդակեցուք, եղեալ յառաջադոյն եւ մասն մի-

զերկըէ եւ զմարդկանէ, որով եւ ի չորս մասունս բռվանդակ մատեանն բաժանեսցի. այս ինքն

Ա. Մասն. Երկիր եւ մարդիկ :

Բ. Մասն. Հասարակաց պէտք .

Հանգամանք առաջնորդութեան կամ սահմանադրութիւն :

Ծեռութիւն կամ գործակալութիւն

Ա. Մափց եւ ելից :

Բ. Զիսուորութեան :

Գ. Քաղաքային տնտեսութեան :

Դ. Արդարութեան :

Գ. Մասն. Բարոյական պէտք.

Կրօնք եւ եկեղեցի :

Լուսաւորութիւն եւ ուսումն :

Դ. Մասն. Նիւթական պէտք .

Մշակութիւն :

Չեռագիտութիւն :

Վաճառականութիւն :

Ազգային մեծութիւն եւ աղքատութիւն :

Որ ոք զտէրութիւնս Եւրոպացւոց ըստ ամենայն հանգամանայն՝ զոր ի չորեսին մասունան յայսոսիկ ի մէջ բերաք, ծանիցէ, եհաս այնպիսին վախճանին՝ որ առաջի կայ գիտութեան ակըսութիւնց : «Վանեղի զրեթէ չիք ինչ քաղաքային պէտք՝ որ ոչ ի միում ի չորեցունց մասանց անտի գտանիցի : Ակիզին արասցուք այսուհետեւ զչորեցունց մասանցս զայսցանէ ճառել :

Մ Ե Ս ' Ե

ԵՐԿԻՐ ԵՒ ՄԵՐԴԻԿ

ԽՍԱԶԲԸՆ անդ զրոցս պարտ եւ պատշաճ է նախ զերկրէ բնակութեան ձառել, իրբեւ զտեղւոյ իմեքէ որոշելոյ իւրաքանչիւր ազգի վասն զընթացս կենաց ընկերութեան կատարելոյ. քանզի եւ երկիրն իսկ գլխավին կարօղ է խափանիչ կամ օդտակար յառաջադիմութեան ազգին լինել: Պարտ եւ պատշաճ է միտ զնել զրից, մեծութեան, սահմանաց, հանդամանաց օդոյն, լերանցն եւ ջրոցն աշխարհին, այնչափ որչափ կարեւոր է այն ամենայն ի յառաջադիմութիւն ազգի մարդկան, կամ ի հասարակաց, ի բարոյական եւ ի նիւթական պէտու:

Օ ի ոչ միայն մեծ ինչ եւ ընդարձակ տէրութիւն առաւել երեւ և լի եւ նշանաւոր է քան զփաքր ինչ տէրութիւն. ոյլ եւ զաւառ ինչ ի միջավայրու Եւրոպական տէրութեանցն առաւել նշանաւոր է քան զայլ ինչ զաւառ յեղերս սահմանաց հիւսիսակողմանն, Վանզի թէպէտ եւ իշխանք քաջը եւ իմաստունք վարիցեն զաշխարհն Լապլանդացւոց, այնու թանձրամիտ մարդիկն շլնին իմաստունք իրբեւ զլթենացիս. ոյլ պարտ էր ցրտաշունչ երկրին զքաղցրախան օդ Ամենացւոց աշխարհին ունել, եւ յուսաթի եւ պտղաբեր լինել իրբեւ զայն երկիր: «Դարձեալ եւ մեծապէս յօգուտ է ազգի եւ աշխարհի եթէ ազգք սահմանակիցք մարտարք իցեն եւ մտավարք յուսամունս եւ ի մարտարութիւնս. եւ վեաս մեծ՝ եթէ մին ի զրացի ազգաց յաղթօղ եւ պատերազմօղ է, եւ հանապաղ կասկած եւ երկիւղ է զնմանէ թէ թերեւս յապստամբութիւն զրդոիցէ զընակիչս աշխարհին, կամ թէ արշաւեալ յարձակիցի աւերել եւ զերփել եւ ընդ ձեռամբ նուածել զերկիրն որ ոչ իւր է:

“Ես եւ լերինք եւս վասն բազում իրաց նշանաւորք են. զի պաշտպանեն նոքա աշխարհին յերեսաց հինից, իրրեւ պարփռալ իմն եւ պասնեշ ի բնէ. յարուցեալ: Ա ինեւ նոցա ի հիւսիսոյ կամ ի հարաւոյ աշխարհի իրիք՝ բազում իրօք աղդէ օգոց եւ բերոց աշխարհին. զիերպարանաց անտի լերանցն կախեալ կայ խառնուած հողոյ երկրին եւ ըստ նմին առատութիւն եւ նուազութիւն հնձոց: Պահեալ ունին նոքա յինքեանս գանձս, այս ինքն զքրեական նիւթս մետաղաց, մանաւանդ զազնիւ քրեական նիւթսն, եւ զեւս ազնուազոյնսն, զերկաթ, զաղ եւ զածուլ: Այս թէ որշափ ինչ աղդումն ի վերայ մարմնոց եւ մտաց եւ կենաց եւ վարուց բնակչաց ունին լերինք՝ զայն շէ հարկ ճշգիւ ցուցանել: Բայց եւ բազում անդամ լերինք արդել եւ խափան լինին յառաջադիմութեան տէրութեան եւ լուսաւորութեան եւ ընչաւէտութեան աշխարհին. քանզի տուրեւառիկ փոփոխումն եւ հազորդութիւն ազգայն ընդ միմեանս, յորմէ այն ամենայն բարութիւնք ծնանին, իրրեւ զհեղեղս ջուրց զհարթ տեղիս սիրեն:

Յ յոցն եւս ձառք կարի կարեւոր են, զի յաճախութիւն յորդութեան ջուրց գետոց եւ առուակաց, եւ բաշխումն նոցա նպաստաւոր պտղարերութեան երկրին եւ հաղորդութեան վաճառականութեան լինի. իսկ ծովք՝ ձանապարհ հարթ ի բնէ. առաջի մարդկան պատրաստեն, եւ ի շինութիւն բնակչաց բազում իւիք նպաստ լինին: Այս ինչ մարթ արդեւք Տիւրացւոց, Կալքեգոնացւոց . . . Ա ինեւտացւոց, Հոլանդացւոց, եւ Բրիտանացւոց առանց ծովու մեծանալ եւ անուանի լինել:

Յ ետ զերկրէ բնակութեան խօսելոյ, հարկ է եւ զմարդկանէ ձառել. քանզի ուսումն տէրութեան առաւել զժողովրդենէ է եւ զնովիմբ զայ. վասն ժողովրդեան վաստակէ անդադար հոգաբարձութիւն թագաւորաց եւ իշխանաց՝ որք զամենայն կարգս եւ զօ-

թէնս յօրինեն յօդուտ մարդկան, զի լիցին իմաստունք եւ բարեբարք, եւ ընդ ազնուագոյնս ի մարդկանէ համարեսցին։ Թիւ համարոյ ժաղովրդեան եւ բաժանումն նոցա, եւ առաւելուլ նոցա եւ նուազել յօդուտ մեծ կամ յանհարին վեաս մարդեն լինել աշխարհին. մանաւանդ թէ բազում անգամ յայնոմ ամենայնէ լինի յառաջազէմ լինել կամ վատթարանալ եւ յանպիտանութիւն հասանել աշխարհին. եւ միշտ յայտ արարեալ ցուցանեն թէ որշափ ինչ իցէ զօրութիւն եւ հաստատութիւն ազգին։ Երկիր՝ ուր խիտ առ խիտ բազմութիւն մարդկան է, անդ արուեստք եւ զիտութիւնք գիւրաւ եւ վաղվազակի պայծառան, եւ զիւրին լինի նոցա ի հասարակաց ինչ օդուտ վաղվազակի միաբանել։ Բայց չէ այնպէս յօրժամ երկիրն մեծ իցէ եւ ընդարձակ, եւ ժաղովուրդն ի նմասակաւ եւ ցան եւ ցիր։

Կարի կարեւոր է զիտել եւ զայն թէ ուստի սերեալ իցեն այլեւայլ ազգք, զինչ անցնիւր բարք նոցա, եւ որպիսի ինչ կարոզութիւն մտաց նոցա. եւ զայն՝ որ այժմս է, ընդ անցեալ ժամանակին համեմատել։ Ո՞ի թէ արդի Հռոմայեցիքս իցեն նմանք այնց Հռոմայեցւոյ՝ որք ի ժամանակս Պունիկական պատերազմացն էին. կամ թէ այր Լուսիտանացի իցէ հաւասար առն Բրիտանացւոյ . . . կամ Կաղմաւկն իցէ իրրեւ զլթենացի։ — Ազգք՝ որ հաղորդ են միմեանց տոհմաւ, կրօնիք, լեզուաւ եւ կրթութեամք, կամ որ զնոյն անցա կըեցին, եւ յօժարութիւն մտաց նոցա եւ օդուտ միմեանց նման են, այնպիսեացն միաբանութիւն բուռն եւ անքակ է. վասն այնորիկ եւ հնազանգութիւննոցա եւ ծառայութիւն՝ մշանջենաւոր եւ հաւատարիմ է։ Ազա թէ ուրեք անմիաբանք միմեանց եւ հակառակ իսկ իցեն, անդ չկարէ միաբանութիւնն ժամանակս բազումն տեւել եւ անսատութիւնն եւ դժկամակութիւն՝ անհնարին եւ սաստիկ եւ հանապազրդ լինի։

Արդ զայաց ամենայնէ՝ զոր զերկրէ եւ զմարդկանէ ասացաք, յառաջնում մասին աստ խօսեսցուք, յերիս հատածո զամենայն բաժանեալ. յորոց յառաջնումն ճառ արկեալ խօսեսցուք զերկրէ առ հասարակ, յերկրորդումն՝ զմարդկանէ առ հասարակ եւ յերրորդումն՝ զերկրէ եւ զմարդկանէ միոյ միոյ ի տէրութեանց Եւրոպացւոց աշխարհին, յոր յաւելցուք եւ զհամառօտ կարճառօտ պատմութիւն իւրաքանչիւր տէրութեան:

Հ Ե Տ Ը Ծ Ե

ԵՐԿԻՐ ԱԹ ՀԱՍՏՐԱԿ

Ե

ՄԵԾՈՒԹԻՒՆ ԱՇԽԵՐՀԻՆ. ԹԻՒ ԵՒ ԱՆՈՒՅՆՔ

ՏԵՐՈՒԹԵԱՆՑ ԱՐ Ի ՆՄԱ

ՅԵՌՈՒԹԵԱՆՈՒԹԵԱՆ Եւրոպայ* ոչ միայն մեծատարած ցամաքն ճանաչի որոյ սահմանք են շուրջանակի սառնասառ ոյց ծովն, ծովն Արեւելից եւ Հիւսիսոյ, ծովն Ալղանտեան եւ Միջերկրական եւ Աեաւ ծով եւ աշխարհն Ասիայ, այլ եւ բազում կղզիք մեծամեծք եւ մանունք: «Չափ մեծութեան ցամաք երկրին, առանց զկզզիսն խառն ի միասին հաշուելոյ, գտանի իրրեւ 145,000 չորեքիուսի մղոն**. իսկ եթէ զկզզիսն

* Անուն Եւրոպայ թուի իմ թէ յանուանէ գտուեր միոյ ուրուք ի թագաւորաց Փինիկեցւոց կոչեցեալ է. որոյ անուն նոյնպէս Եւրոպա կոչէր, զոր ոմն ի հինից Կրետացւոց Տաւրոս անուն, գողացաւ, առեն, եւ ած ի Յոյնս. եւ անտի եղեւ մուտ Փինիկեցւոց յաշխարհն Յունաց. եւ բազում գաղթականք գոյին ընակէին այնուհետեւ:

** Երկրագիրք եւ հմուտք իրաց տէրութեանց այլագունակ հաշուին զշտփ ընդարձակութեան Եւրոպայ. եւ անմիաբանութիւն համարոյն է ի 147,048 մղոնից մինչև

եւս միահաղոցն ոք համարել կամիցի, լինին համարէն ի միասին իրրեւ 155,000 չորեքիուսի մղոնք:

Երեսը ընդարձակութեան երկրին Եւրոպայ յանդիման կացուցանէ մեղ բազում սահմանս տէրութեանց խիտ առ խիտ առ միմեանս կարգելոց: Չիք եւ ոչ սակաւ ինչ երկիր՝ որ չիցէ ընդ իշխանութեամբ միոյ ի տէրութեանց՝ որ անդէն գտանին, դարձեալ եւ ոչ մի տուն գոյ, որ չիցէ հաղորդ միարանութեան տէրութեան իրիք: — Ի տէրութեանց աստի կէսը ի վերայ հնոց գաշանց եւ ուխտից տէրութեանց եւ կէսը ի վերայ նորոց գաշանց հաստատեալ կան, եւ մանաւանդ ի վերայ գաշանց միարանութեան՝ որ յամի 1815. յ Յունիս ամսոյ ի Վիեննա քաղաքի Աւստրիացւոց կուցան: Այս դաշնաք միարանութեան՝ զոր յօրինեցին պատգամաւորք ութ տէրութեանց, այս ինքն Աւստրիայ, Բրիտանիայ մեծի, Գաղիայ, Պրուսիայ, Ռուսիայ, Ավանիայ, Առեղիայ եւ Լուսիանանիայ, բովանդակեալ ունին կանոնս կարգաւորութեան վասն ամենայն Եւրոպէական տէրութեանց որ կային ի ժամանակի անդ, բայց միայն ի Տաճկատանէ, եւ յիրա սահմանաց տէրութեան նոցա եւ վասն այլոց եւս հաղորդութեանց ընդ արտաքին տէրութեանց: Ա առն այսոր ամենայնի, եւ դարձեալ զի այն գաշնաք բազում կարգաւորութիւնս վասն բուն խոկ ներքին կարգաց Եւրոպական տէրութեանց ունին, յիրաւի է կոշել զայն դաշինս՝ հիմն այժմու օրինաց յօրինուածոյ Եւրոպայ:

Իաց յայնմանէ նշանաւոր են մուրհակը խորհրդոցն որոց պատգամաւորք Գաղիացւոց, Անդղիա-

ի 181632 չորեքիուսի մղոն: Այսոր այլակերպութեան պատճառք այն են, զի չեն յայտնի ինչ եւ հաստատուն սահմանը աշխարհին առ Ասիա, գարձեալ զի զիջիս ինչ՝ որ հեռագոյն կան, կէսը Եւրոպայ համարին, այլք այլում իմիք յայլոց մասանց աշխարհի: եւ Երրորդ անգամ զի են տէրութիւնն ինչ՝ որոց թէ սրչափ ինչ երկիր էշխանութեանն իցէ չէ առեւսին յայտ:

ցւոց եւ Ռուսաց ի Լանգռն, յամի 1830 ի 4 եւ ի 20
Փետր. ամսոյ արկին ձեռնազիր հաստատութեան
վասն իրաց աշխարհին Յունաց. զօր եւ ընկալաւ տէ-
րութիւն Տաճկաց յամի 1832 յՇ Մայիսի: Դարձեալ
երեւելի են մաւրհակք խորհրդոցն զօր յօրինեալ կար-
գեցին պատգամաւորք Հնդեցունց աւագ պետու-
թեանցն Եւրոպայ, Աւստրիացւոցն, Ընդղիացւոց, Գա-
ղիացւոց, Ռուսաց, Պրուսիացւոց ի Լանգռն, յամի 1831
ի 20 Յունու, եւ ի 15 Հոկտ. ամսոյ, վասն բաժա-
նելոյ աշխարհին Քեղզիացւոց յիշխանութենէ Հոլան-
դացւոց, որում հաւանեցան Հոլանդացիք յամի 1839
մ' 19 Ըստի ամսեան:

Բայտ այսոց հասարակաց դաշտանց կան այժմիկ
յեւրոպա ութմառն եւ մի ուրոյն տէրութիւնք՝ յորոց
կիսոցն երկիր եւ ոյժ զօրութեան մեծ եւ նշանաւոր
է, այլոց սակաւ եւ ոչ անուանի ինչ։ Վ ասն այնու-
րիկ եւ ըստ առաւելութեան երկրին եւ իշխանու-
թեանն պէսպէս անուամբք եւս յորջորջին. եւ Են
3 կայսերութիւնք.

17 Թագավորութիւնը.

1 Տեղաթափացուոց .

8 ԱՐԵ ՊՐՈՎԻՆՑԻԱՆՔ.

11 Βραυτόβιον.

11 Եշանութիւնը .

¹ Εντροπή τελευταίων δημοσίων (electorat).

¹ Էշխառհաներ կոմսութիւն (landgraviat).

23 Աղաս տէրութիւնք կամ ընկերհաշտութիւնք (հասարակապետութիւնք).

5 Քաղաքը ազատը.

up to 81 specimens:

Երեքին կայսերութիւնը են

* Բայց ամեց՝ որ առ երի իւրաքանչիւր ակրօնէկանց
կան, զի ամառապին բարս առնեն, ըստի հետէ մի մի իւ

2 Առուսիա	1721
3 Տաճկատան	1453
Եւթնեւտասանեքին թագաւորութիւնկ ևն	
1 Բաւարիա	1805
2 Բեղդիա	1831
3 Բրիտանիա Ած	827
4 Գաղցիա	843
5 Դանիա	920
6 Լուսիտանիա	1139
7 Հանովեր	1815
8 Հոլանդիա	1831
9 Յունաց աշխարհ	1832
10 Կորուեգիա	875
11 Պրուսիա	1701
12 Սարդինիա	1720
13 Սաքսոնիա	1806
14 Երկրքին աշխարհք Սիկիլիացւոց , (Սիկիլիայ եւ Նէապոլիա)	1130
15 Սուեդիա	1250
16 Սպանիա	1469
17 Վիերամբերդ	1805
Տէրութիւն Եկեղեցւոյ է	
Տէրութիւն Հռոմեական քահանայապետին . .	754
Ուժ Ած դքսութիւնկ ևն	
1 Բաղեն	1805
2 Լիւքսենբուրգ *	1816
3 Հեսեն - Գարմշտադ	1806
4 Մելլեմբուրգ - Շուերին	1815
5 Մելլեմբուրգ - Շարելից	1815
6 Ոլդենբուրգ	1815

տէրութեանց անոսի ընդ նուզին քաղաքային կարգաւորում այժմու կան , գտանին :

* Ումանք զլիւքսենբուրգ Հհամարին յառանձինն տէրութիւն , զի ընդ Հոլանդացւոց եւ Բեղդիացւոց տէրութեամբ է , եւ մասն աշխարհին նոցա համարի :

7	Սաքսոնիա - Վայցմար	1815
8	Տուկանա	1569
	Մետասան գլուխթիւնք են	
1	Անհալտ - Բեռնբուրդ	1806
2	Անհալտ - Դեռու	1806
3	Անհալտ - Կեթեն	1806
4	Բրաւնշվայգ	1815
5	Լուկկա	1815
6	Մողենա	1829
7	Նասաւ	1815
8	Պարմա	1545
9	Սաքսոնիա - Ալտեմբուրդ	1826
10	Սաքսոնիա - Կորսուրդ - Գոթա	1826
11	Սաքսոնիա - Մայնինգեն	1826
	Մետասան իշխանութիւնք են	
1	Լիպպէ - Գետմողդ	1815
2	Լիպպէ - Շատենբուրդ	1815
3	Լիբտենշտայն	1815
4	Հոհենցոլենն - Հերինգեն	1815
5	Հոհենցոլենն - Ուդմարինգեն	1815
6	Նեւշատել կամ Նայենբուրդ	1806
7	Շուարցբուրդ - Ռուդոլֆտադ	1815
8	Շուարցբուրդ - Սոնդերշաւեն	1815
9	Ռայս, տոհմին Երիցու, (Գրայց)	1815
10	Ռայս, տոհմին կրտսերոյ, (Շայց)	1815
11	Վարդեկ	1815
	Ընտրօղ իշխանութիւն է	
	Հեսեն - Կամել	1803
	Աշխարհատեր կամութիւն է	
	Հեսեն - Հոմբուրդ	1815
	Քանի եւ Երեք ազատ տէրութիւնք են	
1	Ապունցել	1513
2	Արդաւ	1803
3	Բասել	1501
4	Բեռն	1353

5 Ա. Գաղղռս	1803
6 Գ. Ենիփ	1815
7 Գ. Ղարսս	1352
8 Դրաւրինդեն	1803
9 Թուրգաւ	1803
10 Լուցեռն	1352
11 Ա. Մարինսս	570
12 Ընիհական կղզիք *	1815
13 Շափհաւսեն	1501
14 Շուից	1308
15 Ունտերվալդեն	1308
16 Ուրի	1308
17 Սոլովժուռն	1481
18 Վաադ	1803
19 Վաղիս	1815
20 Տեսին	1803
21 Ցիւրիք	1351
22 Ցուզ	1352
23 Փրայբուրգ	1481

Հեղերինք քաղաքք ազատք են

1 Բրեմեն	1815
2 Լիւբեկ	1815
3 Կրակավ	1815
4 Համբուրգ	1815
5 Փրանկֆուրտ	1813

Ամրթ է զտէրութիւնսն՝ զորս յիշատակեցաք,
ըստ երկրադրական դրիցն յերիս բաժինս հատանել
յարեւմնեանս, ի միջինս եւ յարեւելեանս:

Արեւմնեան տէրութիւնք են

1 Բրիտանիա Ա.Ճ	3 Գ. աղիս .
2 Բեղդիա	4 Սպանիա .

* Կէսը դՅանիական կղզիս չհամարին յառանձին տէ-
րութիւն, զի իրրեւ կէս տէրութիւն եւեթ է ընդ
պաշտպանութեամբ Բրիտանացւոց:

5 Լուսիտանիա .	10 Պարմա .
6 Անդիլիա . Եւ Կետապոլիս .	11 Տուկանա .
7 Սարգինիա .	12 Լուկիա .
8 Տէրութիւն Եկեղեցւոյ .	13 Մողենա .
9 Ա. Մարինոս .	
Միջին ակրութիւնկ Են	
1 Տեսին .	28 Սաքսոնիա - Ալտեմ-
2 Վաղիս .	բուրգ .
3 Գենիփ .	29 Ռայս տոհմին Երիցու .
4 Վաադ .	30 Ռայս տոհմին կրտսերոյ .
5 Փրայբուրգ .	31 Շուարցբուրգ - Ռու-
6 Կոյենբուրգ .	դուշտադ .
7 Բեռն .	32 Շուարցբուրգ - Ան-
8 Աոլոթուան .	գերահաւան .
9 Բասեզ .	33 Բաւարիա .
10 Արդաւ .	34 Վիւրտուսբերգ .
11 Լուցեն .	35 Հոհենցոլենն - Հերին-
12 Ցուգ .	գեն .
13 Ցիւրիք .	36 Հոհենցոլենն - Աիգ-
14 Շաֆհաւենն .	մարինգեն .
15 Թուրգաւ .	37 Լիբտենշտայն .
16 Ա. Գաղզա .	38 Բաղեն .
17 Ապպենցել .	39 Լիւբունըուրգ .
18 Գլարոս .	40 Հեսեն - Դարմշտադ .
19 Շուից .	41 Փրանկիուրտ .
20 Ունաերվալդեն .	42 Հեսեն - Հոմբուրգ .
21 Ուրի .	43 Կասաւ .
22 Գրաւբիւնդեն .	44 Վալդեկ .
23 Աւստրիա .	45 Հեսեն - Կասել .
24 Սաքսոնիա թագաւ .	46 Բրաւնշվայգ .
25 Սաքսոնիա - Այմար .	47 Լիսպեկ - Գետմուլդ .
26 Սաքսոնիա - Կորուրգ -	48 Լիսպեկ - Շաւենըուրգ .
Գոթա .	49 Հանովեր .
27 Սաքսոնիա - Մայնին-	50 Ուգենըուրգ .
գեն .	51 Բրեմեն .

- | | |
|------------------------|------------------------|
| 52 Համբուրդ. | 57 Անհալտ - Բեռնբուրդ. |
| 53 Լիերեկ. | 58 Անհալտ - Կեֆեն. |
| 54 Մելեմբուրդ - Շուեշ- | 59 Պրուսիա. |
| ըին. | 60 Հոլանդիա. |
| 55 Մելեմբուրդ - Շորե- | 61 Գանիա. |
| լից. | 62 Սուեդիա. |
| 56 Անհալտ - Գեսաւ. | 63 Կորուեգիա. |

Արեւելեան տէրութիւնք են

- | | |
|----------------------|-------------------|
| 1 Ռուսիա Հանգերձ Պո- | 3 Տաճկաստան. |
| ղնիաւ (Լեհաստան). | 4 Յունաց աշխարհ. |
| 2 Կրակաւ. | 5 Յոնիական կղզեք. |

Են բազում տէրութիւնք որք, ըստ Երկրագրա-
կան կամ ըստ քաղաքային հանգամանաց զմտաւ ա-
ծեալ, գարձեալ այլ ինչ մեծագոյն մարմին կազմն:

Ա. Բատ Երկրագրական հանգամանաց զմտաւ
ածեալ՝ մի մարմին կազմն 1. Սուեդիա եւ Կորուեգիա,
որ անուանեալ կոչին Սկանդինավեան ցամաք կղզի *.
2. Սպանիա եւ Լուսիտանիա, որ Պիւրենական կամ
Սպանիական կամ Հեսպերեան ցամաք կղզի կոչին.
3. Տուկանա, Տէրութիւն եկեղեցւոյ, Կապոլիս, Ա-
Մարինոս, Լուկիա, Մոդենա եւ Պարմա, որ կոչին
Խոալական կամ Ապենինեան ցամաք կղզի **:

Բ. Բատ քաղաքային հանգամանաց զմտաւ
ածեալ՝ մի մարմին կազմն ։ 1—Ամենայն ազատ տէ-
րութիւնք, բաց ի Յոնիական կղզեաց եւ ի Ա. Մա-
րինոսէ, կազմն, Կեւշատելի իշխանութեամբ Հան-
գերձ, զՀեղուետիական դաշնաւորութիւնն, եւ Են 22
նահանգք 1 Ապակենցեղ, 2 Արգաւ, 3 Ասաեղ, 4 Բեռն,

* Յորժամ Սկանդինավեան կամ Սկանդինավեան տէրու-
թիւնք ասիցի, բաց յերկողունց թագաւորութեանց, ի
ներքո փառկի եւ դանիա:

** Բաց ի տէրութեանց անտի զոր յիշատակեցար, Խոա-
լիա կոչին եւ Լոմբարդեան Վենետիացւոց թագաւորու-
թիւնն, Մարդինիա, Ամիկիա եւ Մալտա կղզիք, եւ
Յոնիա:

5 Ա. Գաղղաս, 6 Գենիփ, 7 Գղարսս, 8 Գրաւրիւնդեն,
 9 Թուրգաւ, 10 Լուցեռն, 11 Նեւշատել, 12 Շափա-
 հաւսեն, 13 Շուից, 14 Ունտերվարդեն, 15 Ուրի,
 16 Աղջմթուռն, 17 Վասդ, 18 Վազիս, 19 Տեսին,
 20 Ցիւրիք, 21 Ցուդ, 22 Փրայրուրդ : 2 — Տէրու-
 թիւնք Գերմանացւոց, որը 38 են թուով եւ յօրի-
 նեալ յարդարեն զԳերմանական դաշնաւորութիւն .
 այս ինքն են 1 Անհալտ - Բեռնբուրդ, 2 Անհալտ -
 Դեսաւ, 3 Անհալտ - Լեխեն, 4 Բադեն, 5 Բաւարիա,
 6 Բրաւնշվայդ, 7 Բրեմեն, 8 Լիպպե - Դետմոլդ, 9
 Լիպպե - Շատենբուրդ, 10 Լիւբեկ, 11 Լիւբսեմբուրդ,
 12 Լիքտենշտայն, 13 Համբուրդ, 14 Հանովեր, 15 Հե-
 սեն - Գարմիշադ, 16 Հեսեն - կասել, 17 Հեսեն - Հոմ-
 բուրդ, 18 Հոլշտայն - Լաւենբուրդ *, 19 Հոհենցո-
 լենն - Հերինգեն, 20 Հոհենցոլեռն - Սիդմարինգեն,
 21 Մեկլեմբուրդ - Շուերին, 22 Մեկլեմբուրդ - Շորե-
 լից, 23 Կասաւ, 24 Շուարցբուրդ - Ռուդոլֆշտադ,
 25 Շուարցբուրդ - Սոնդերսհաւսեն, 26 Ուգենբուրդ,
 27 Ռայս տոհմին երիցաւ, 28 Ռայս տոհմին կրտսե-
 րոյ, 29 Սաքսոնիա, 30 Սաքսոնիա - Ալտեմբուրդ,
 31 Սաքսոնիա - Կորուրդ - Գոլթա, 32 Սաքսոնիա -
 Մայնինգեն, 33 Սաքսոնիա - Վոյմար, 34 Վալդեկ,
 35 Վիւրտեմբերդ, 36 Փրանկֆուրտ, 37 Սաացուածք
 Աւստրիացւոց տանն, 38 Սաացուածք Պրուսիացւոց
 տանն :

Դարձեալ ըստ քաղաքային կորդաց մի իմն են
 Սուեդիա և Նորուեդիա, Պրուսիա և Նեւշատել,
 Հոլմոնդիա կամ Բեղդիա և Լիքսենբուրդ, Դանիա
 և Հոլշտայն - Լաւենբուրդ . այս ինքն թէ Սուեդիա-
 ցւոց թագաւոր է միանդամայն թագաւոր Կորուե-

* Զայս գրստութիւն չհամարին հմուտք իրաց ակրութեանց
 յառանձինն ակրութիւն, զի մասն է Դանիացւոց աշ-
 խարհին, ըստ օրինակի ստացուածոց Աւստրիացւոց է
 Պրուսիացւոց տանն, որ ի նմին գերմանական գաշճա-
 ւորութեան էն :

գիացւոց, Պրուսիացւոց թագաւոր է իշխան՝ Կեւշատել նահանդի Հեղուետիացւոց, Հոլանդացւոց եւ Բեղդիացւոց թագաւորը են իշխան՝ Լիքսենբուրգացւոց իշխանութեանն, եւ Դանիացւոց թագաւոր է դուքս՝ Հոլլանդ-Լաւենբուրգացւոց դքսութեանն:

Բ.

ԼԵՐԻՒՆՔ. ԾՈՒՔ. ՆԵՐԱԽՑՔ. ՎԻՃՔ. ԳԵՑՔ

ՉՈՐՔ ՂԼԽԱՎՈՐ ԼԵՐԲԻՆՔ ԵՆ Եւրոպայ: Ա. Ալպից Լերբինք՝ որ կան ի մեջ Խտալիայ, Գաղիայ, Հեղուետիայ եւ Գերմանիայ: Բ. Պիերենեան լերբինք ի մեջ Սպանիայ եւ Գաղիայ: Գ. Արագածեան լերբինք ի մեջ Հունգարացւոց, Գաղիատիացւոց (Կալիցիացւոց) եւ Ակլեսիացւոց աշխարհաց: Դ. Ամերիկամ Սկանդինավեան լերբինք ի մեջ Կորուեգիայ եւ Սուեդիայ: Ե՞ն եւ Երեք նշանաւոր եփեստեան կամ հրաշունչ լերբինք՝ որ են Ետնա, Անուվ եւ Հեկլա:

Ա. Են ծովք՝ որ շուրջ պատեալ ունին զԵւրոպացւոց աշխարհ՝ կամ անգեն ի նմին գտանին: Ա. Առանասուղց կամ սառուցեալ ծով հիւսիսյ, առ Ռուսաց եւ Կորուեգիացւոց աշխարհաւ, Սպիտակ ծովու հանդերձ որ ի ներքս ի Ռուսաց աշխարհն մտանէ: Բ. Առանասուան ծով՝ որ քերեալ անցանէ առ Անգլիաւ, Գաղիաւ, Սպանիաւ եւ Լուսիտանիաւ: Ա. Այսոր ծովու մասունք են Հիւսիսային կամ Գերմանական ծով՝ որ ի մեջ Անգլիացւոց, Գերմանացւոց, Դանիացւոց եւ Կորուեգիացւոց աշխարհաց կայ. Կատաեգատ՝ որ ի մեջ Դանիացւոց եւ Սուեդիացւոց աշխարհին կայ. Երեւելեան կամ Բալտիկեան ծով՝ որ ի մեջ Գերմանիայ եւ Ռուսիայ եւ Սուեդիայ է. Փինլանդեան ծոց ի Ռուսիա. Բուտնիկեան ծոց ի մեջ Ռուսաց եւ Սուեդիացւոց աշխարհին. Եւ Բրիտանացւոց ծով կամ ջրագարձ (canal) ի մեջ

Ընդդիայ եւ Գաղղիայ: Գ. Աշխարհական կամ Ներքին ծով որ քերէ առ Սպանիացւոց, Գաղղիացւոց, Խոսալցւոց, Յունաց եւ Տաճկաց աշխարհօք: Աորին ծովու մասունք են Աղբիական ծով կամ Հանդրին անգունդք՝ որ ի մէջ Խտալիայ, Դաղմատիայ եւ Տաճկաստանի կայ. Յունաց արքիապեղազոս եւ Մարմարա ծով որ ի Տաճկաց աշխարհին են. Սեաւ ծով որ ի մէջ Յունաց եւ Տաճկաց աշխարհին կայ. Եւ ծով Աղախու ի Յունաց աշխարհին:

Իւազում նեղուցք զծովսն զայտոսիկ յօդեալ խառնեն ընդ միմեանս. այս ինքն են Ա. Մեծն եւ փոքր Բելտ ի Դանիա, որ զկատտեղատ ընդ Բալտիկեան ծովու յօդեն: Բ. Անցք Կալէի, ի մէջ Գաղղիայ եւ Ընդդիայ որ ղճիւսիսային ծով ընդ Բրիտանացւոց ծովու խառնէ: Գ. Գիրըրալտարայ կամ Գաղդիանացւոց կամ Հերակղեայ նեղուց՝ որ զԱփրիկեցւոց աշխարհ ի Սպանիացւոց աշխարհէ անտի զատանէ, եւ լինի անցք ճանապարհի յԱլտանտեան ծովէ անտի ի Միջերկրականն ծով: Դ. Մեսինայ նեղուց՝ որ զԱփրիկեա ի Ակապոլսեցւոց աշխարհէ անտի բաժանէ: Ե. Անդեպոնտոս եւ Կոստանդինուպոլիսի նեղուցք, ի Տաճկաց աշխարհին, որ զԵւրոպէ յԱսիայ անտի զատանեն. առաջինն ի սոցանէ յօդեալ խառնէ զԱփրիկեղազոս ընդ Մարմարայ ծովուն, եւ երկրորդն՝ զՄարմարա ծով ընդ Սեաւ ծովու:

Մեծագոյն լիճք աշխարհիս ի հիւսիսային կողմանս են. յորոց նշանաւորք են ի Յունաց աշխարհին Լաղոգա՝ որ քան զամենայն լիճս Եւրոպայ մեծ է, Անեգա եւ Պայպոս: Ի Սուեդիացւոց աշխարհին՝ Մեզար, Վեներ եւ Վետտեր: Ի Հեղուեալիա Բոդենի եւ Գենիացւոց լիճք: Յիտալիա՝ Մեծ անուանեալ լիճ, եւ Գարդայ եւ Գոմոյի:

Թռէպէտ եւ գետք Եւրոպացւոց աշխարհին չեն ինչ այնչափ մեծ եւ յորդաջուր իրեւ զգետս Ամերիկեայ, բայց սակայն բազում յոյժ են թուով, եւ մին-

շեւ ի 600 հասանէ թիւ համարոյ այնոցիկ՝ որ դնացք նառաց են, որք եւ բազում գիւրութիւն վաճառականութեան մատուցանեն։ Եշ այս իսկ են նշանաւորք ի գետոց։

Ա. Ա որդա՞ որ մեծագոյն քան զամենայն զետս Եւրոպէացւոց է, ի Ռուսաց աշխարհէն բղխէ եւ յետ զմեծ մասն Եւրոպէական Ռուսիայ ոռոգելոյ, երթայ մտանէ ի Կասպից ծով։ Բ. Պանուր՝ որ միայն քան զԱլլդա խոնարհագոյն գտանի, բղխեալ յարեւմտից կողմանէ Գերմանիայ եւ ոռոգեալ զիողմանս Հարաւոյ այնր աշխարհի եւ մանաւանդ զԱւարիա, անցանէ ընդ Հունգարիա եւ ընդ Եւրոպէական Տաճկաստան եւ թափի ի Սեաւ ծով։ Գ. Պանիեպեր՝ որ ի Ռուսաց աշխարհէն բղխէ, եւ յետ զՀարաւոյ կողմանս ոռոգելոյ, երթայ մտանէ ի Սեաւ ծով։ Դ. Պան՝ որ Ելեալ ի Ռուսիայ շրջի ընդ արեւելից կողմն աշխարհին եւ հոսէ ի ծովին Ազախու։ Ե. Առենոս՝ որ ի Հեղուետիայ բղխէ, եւ հատեալ անցեալ զմեծ մասն հիւսիսոյ Գերմանիայ երթայ անկանի ի Հիւսիսային ծով։ Զ. Ելբա, Ելեալ ի Բոհեմիայ, դնայ ընդ հիւսիս եւ հատեալ անցեալ ընդ բովանդակ աշխարհին Գերմանացւոց, թափի ի ծովին Հիւսիսոյ։ Է. Լուար բղխեալ ի միջոյ աշխարհին Գաղղիացւոց, ընդ արեւմուստ կոյս ընթանայ, եւ երթայ խառնի ի ծովին Առլանտեան։ Ը. Տայոյ բղխեալ ի Սպանիայ եւ հատեալ անցեալ ընդ մեծ մասն աշխարհին եւ ընդ երկուս զԼուսիսանացւոց աշխարհն բաժանեալ թափի ի նոյն Առլանտեան ծով։ Թ. Ա այլբուլ Ելեալ ի Սիւլևիայ Աւստրիացւոց եւ մտեալ ի Պողոնիա դառնայ ի հիւսիս եւ հատեալ մինչեւ ի Պրուսիա, մտանէ ի Բալտիկեան ծով։ Ժ. Աէն, բղխեալ ի Գաղղիայ եւ արբուցեալ զՀիւսիսակողմն նորա հօսի ի Բրիտանացւոց ծովին։ Ժ. Պատանոս բղխէ ի Հեղուետիայ, եւ յետ զՀարաւային կողմամբ աշխարհին անցանելոյ մտանէ ի Գաղղիա, ոռոգանէ զարեւելեան կողմանս

այնր թագաւորութեան, եւ ապա թափի ի Միջերկրական ծով։ Ժըրոյ, ելեալ ի հիւսիսային կողմանց Սովանիայ եւ ընդ արեւելս կոյս խաղացեալ հոսի ի նոյն Միջերկրական ծով։ Ժ.Գ. Պաղոս, բրդիւնեալ յարեւմնից կողմանէ Խատիայ եւ հատեալ անցեալ ընդ բովանդակ հիւսիսայ կողմանս աշխարհին երթայ մասնէ յԱղբիական ծով։

Գ.

ՀԱՆԳԵՄԱՆՔ ՕԴՈՑ

Յօհանէս եւ Եւրոպիա ըստ մեծի մասին ընդքաղցրախառն գոտով կայ, բայց սակայն մարթ է յայլեւայլ բաժինս զաշխարհն հասանել, որ բազում իւիք ի միմեանց պյակերտք են, եւ բազում ինչ աղդումն ի բերս երկրին եւ ի բարդյս բնակչաց եւ ի վաճառականութիւն եւ յայլ եւս իրս ինչ դորձեն։

Առաջին՝ Հարաւային կամ Զերմբաժինն, գրեթէ մինչեւ ց46 աստիճան լայնութեան ձգեալ կայ. առաջ ամսարան հասանէ անդէն մինչեւ ց33 աստիճան, եւ միջին իմն ջերմութիւն տարւոյն 11 աստիճան է. իսկ ձմեռն կարճ է եւ խոնաւական։ Գրեթէ 27,000 չորեքիուսի մղոն երկիր յայս բաժին անկանի. այս ինքն են Սովանիա Լուսիանիաւ հանգերձ, Խատիաց, Տաճկաց եւ Յունաց աշխարհ. դարձեալ եւ հարաւային կողմանք Պաղիայ, Աւատրիայ եւ աերութեան Ռաւանց։

Երկրորդ՝ Միջին բաժինն մինչեւ ի 56 աստիճան լայնութեան հասանէ. Ջերմութիւն ամսարայինի անդէն 26 աստիճանաւ շափ է, եւ միջին ջերմութիւն տարւոյն 6 աստիճան է. որոշմունք գարնայնոյ եւ աշնայնոյ յայտնի եւ ազդելի են, եւ ձմեռանի ջուրք պաղին։ Գրեթէ 63,000 չորեքիուսի մղոնք աշխարհին ի սմին բաժնի բովանդակին. այս ինքն են մեծ

մասն Գաղղիացւոց եւ Աւարիացւոց աշխարհին, Հնդկուետիա եւ Բեղդիա եւ Գերմանիա եւ Հոլանդիա եւ Պրուսիա, ի Բրիտանիացւոց թագաւորութենէ անտի Անգղիա եւ Իրլանդիա, մասն մի Դանիացւոց աշխարհին եւ միջնաշխարհն Առևտաց:

Երրորդ՝ Ցրտագոյն բաժինն հասանէ մինչեւ ի հուսկ վերջին եզր սահմանաց քաղցրախառն գօտւոյն, այս ինքն մինչեւ ի 67 աստիճան լայնութեան: Անդ ջերմութիւն ամարան ոչ տակաւ տակաւ աճէ, այլ անդէն վաղվաղակի սաստկանայ եւ նոյնպէս ըստ նմին օրինակի նուազէ. շիք անդ գարուն եւ ոչ աշուն, եւ ձմեռն զամփս ինն տեւեալ բաւէ: Միջին ջերմութիւն տարւոյն է 2 աստիճան: Այս բաժնի են 45,000 չորեքիսասի մզոնք, որ են հիւսիսային կողմանք Բրիտանիացւոց թագաւորութեան, այս ինքն Ակովտիա, մասն մի աշխարհին Դանիացւոց եւ աշխարհն Առևդիացւոց եւ Նորուեգիացւոց, եւ հիւսիսային կողմանք Առևտաց աշխարհին:

Խոկ ի 67 աստիճանէ եւ ի վեր ձմեռն մշանջենաւոր ունի զերկիրն, որ արգել եւ խավան լինի բովանդակ աճելոյ եւ զարգանալոյ մարդկանն եւ ընութեան: Առաւել քան զ15,000 չորեքիսասի մզոն աշխարհին Առևտաց եւ Նորուեգիացւոց եւ Առևդիացւոց սովորն օրինակաւ երթան ի կորուստ եւ չեն ինչ իմիք պիտանացու:

Ուեպէտ եւ ճշմարիտ է թէ ընդելական փոփոխմունք օդոց իւրաքանչիւր կողմանց Խւրոպայ, որպէս ասացաքն այնպէս են, սակայն չէ պարտ կարծել թէ հանապաղ փոփոխմունք օդոց իւրաքանչիւր աշխարհաց ըստ աստիճանաց լայնութեանն անվրէպ սահմանեսցին, որպէս զի այնու միայն զի գաւառ ինչ առաւել մօտ ի հասարակած անդը է, ջերմագոյն եւս քան զայլ գաւառուն գտանիցի, որ հեռի իցեն: Քանզի բազում անդամ մօտաւորութիւն կամ հեռաւորութիւն ծովու կամ յերին, եւ կամ առաւելն կամ պա-

կառ մշակեալ լինել երկրի, բազում իմն ազդումն ի չերմաւթիւն կամ ի ցրառութիւն գաւառին գործէ:

Ծաւ ուր բազմութիւնք լերանց իցեն, անդ եւ խառնուած օգոյ երկրին փոփոխի՝ յայտ ի Հեղուետիայ է, ուր օդք բազում գաւառաց՝ որ ընդ նովին աստիճանաւ լոյնութեան կան, պէսպէս իմն են, մինչեւ թուի թէ ամենայն փոփոխմունք աստիճանաց աշխարհացն Եւրոպայ անդէն միանգամայն ի միում վայրի դտանիցին. կէոք ջերմք, այլք քաղցրախառն եւ կէոք եւս ցրառաշունչ։ Արագէս ի դաշտավայրո Գենվիեայ, Վասգեոյ, Վաղիսի եւ Տեսինի նարինջն կատարեալ հասանէ եւ խաղողն բովանդակ խայծի. իսկ ի լերինսն որ անդք կից են, ի 1700 — 2800 ուն բարձրութեան յերեաց ծովուն հաղիւ. թէ ցորեանն յոճ հասանէ։ Անտի եւս ի վեր մատուցեալ մինչեւ ի 4000 ուն եւ ոչ մի ինչ ի մրգոց խայծի, այլ միայն հաճար եւ կանեփ եւ գետնախնձոր հասանեն ի չափ. Եւ ապա այնուշեան յեւս իմն բարձրունս վերացեալ, եւ ճարակ անգամ անասնոց ի թերակատար կերպարանս դայ։ Ի՞նդ այսմ ամենայնի մեծ իմն կցորդութիւն հաղորդութեան ունի բարձրութիւնն յորմէ սկիզբն առնէ ձիւնն զերինսն ծածկել։ Խ զիւրենեան լերինսն յ8700 — 8500 ուն բարձրութենէ ձիւն ծածկեալ ունի զգագաթնն, վասն այնորիկ եւ անգը քան զայն բարձրութիւն չիք ինչ ամենեւին բոյս բանջարոյ, ի հարաւակողմանս Արպից լերանց Հեղուետիացւոց եւ խարացւոց սկսեալ յ7200 ոտից, ի հիւսիսային կողմանս Արպից եւ ի կարպաթեան լերինս ի 6000 — 4200 ուն բարձրութենէ, իսկ ի Սկանդինաւեան կամ ի Կիւղից լերինսն ի 4000 — 3600 ուն բարձրութենէ։

Իսկ թէ եւ առաւելն կամ պակաս մշակութիւն երկրի լինի պատճառք փոփոխման օգոյ՝ այնում մարթի լինել առակ օրինակի Գերմանացւոց աշխարհ։ Անդ այժմ, քանզի վարեալ եւ մշակեալ է երկիրն, օդքն մեղմաշունչ են եւ ամնքախառն խառնուածով քան

յայնժամ երբեմն յառաջ քան զ1500 ամս, յորժամ անտառախիտ թանձրամայրի էր երկիրն, եւ գետինն՝ մամալից եւ լոռաւէտ:

Բայց եւ երիս եւս ոյլ բնական պատճառս վասն փոփոխման օդոյն յաւելու ոմն երկրագետ երեւելի, որ են Ա. Օրտաւթիւն՝ որ ի մերձաւորութենէ անտի հիւ սիսային Ասիայ գոյ ի գաւառս Եւրոպայ՝ որ նշաւակ են ցրտաշունչ հողմոց շնչելոց ի լերանց եւ ի սառնապատ ձիւնախաղաղ դաշտաց անտի այնր աշխարհին ։ Ք. Զ Երմութիւն՝ զոր մերձաւորութիւն Ավրիկեցւոց աշխարհին ծնուցանէ յայն ամենայն գաւառս Եւրոպայ՝ որք վասն պէսպէս իրաց առաւել քան զայլ կողմանս աշխարհին տռնուն զտապ խորշակին՝ որ յարեղակնակէզ յանապատ երկրէ անտի շնչէ։ Գ. Ա աղվաղակի փոփոխումն խառնուածոյ օդոյն ծովեղերեսոյ գաւառաց Ատլանտեան սվիխանու, որ լինի ի հողմոց որք անգաղար ծփեալ կոծեն զերեսս այնր ահագին ծովու եւ մարտ եղեալ կուռին ընդ միմեանս։

Հերիս յայսոսիկ յաւելեալ եւ զմերձաւորութիւն եւ զդիրս լերանց եւ զնիստ բարձրութեան գեսնոյն, մարթէ զեւրոպա, բաց յերից այլեւայլ բաժնից անտի զոր վերագոյնն եղաք, յայլ եւս երիս բաժանմունս որոշել, զորս եւ հնար է երեքումքը կողմամբք երեքանկեան միոջ յանդիման կացուցանել, որոյ երեքին ծայրք իցեն՝ գլուխ Ա. Ա հնկենտիոսի ի Լուսիտանիա, Հիւսիսային գլուխ ի Կորսւեգիա, եւ հիւսիսային կողմն կասպից ծովուն։ Զ կողմն որ ի գլուխ Ա. Ա ին կենտիոսի ցՀիւսիսային գլուխն ձգի, անուանեալ կոչեմք Ավլիխանեան կողմն։ կողմն Ասիական յորջորջեմք զայն՝ որ ի Հիւսիսային գլուխ անտի երկայնեալ ձգի մինչեւ ի հիւսիսային ծաղ կասպից ծովուն. իսկ զկողմն՝ որ ի կասպից ծաղէ անտի երթեալ հասանէ մինչեւ ի գլուխ Ա. Ա հնկենտիոսի, Հարաւային կողմն անուանեմք։ — Այսէ ի ձմերան զկողմամբ Ավլիխանու զնայցեմք, զտանեմք զի որչափ ի հարաւային կուսէ կշիռ

ի հիւսիս անդր երթայցեմք, աճէ ցուրտն։ Եթէ զհարաւային կողմամբ երթիցեմք, գտանեմք զի սառտկանային ցուրտն եւ առանց կանոնեալ կարգի ստեղի փոփոխի, որչափ յարեւելո կոյս յառաջ խաղացեմք։ Խոկ յԱսիական կողման ցուրտն հարուստ մի տեղի դրեթէ կայ մնայ ի նմին աստիճանի յորժամ ի հարաւոյ դէպի ի հիւսիս յառաջ մատչեցիմք։ — Այլ տապ ամարան այլոց հասարակաց օրինաց զհետ երթայ։ Ի հիւսիսային գաւառս սաստիացեալ զօրանայ տապախառն ջերմութիւն վասն աւուրցն երկայնութեան։ Խոկ յԱվելիսանեան կողման երեքանկեանն՝ զոր վերագոյն յիշատակեցաք, հաստատուն եւ միազգի գնացք ամոքախառն ծովուն զայս սաստիկ ջերմութիւն ամոքէ իմն։ ՅԱսիական կողման բազում անդամ սաստիկ տապն լինի, որ այնու մանաւանդ տագնապեցուցիչ է, զի ի ձմերան անհնարին ցրտութիւն շահեալ տիրեր ի կողմանն յայնոսիկ։ Խոկ յայնմ կողման՝ որոյ նայեացն ի Միջերկրական ծովն է, ջերմութիւնն ստեղի ստեղի փոփոխի, ըստ հողմոցն փոփոխելոց եւ ըստ պէսպէս դրից վայրացն. բայց յաճախազդոյն նուազէ զկողմամբ արեւելից։ Յայս վայր արդի ճառեալ այրս երկրագէտ։

Յայսմ ամենայնէ ինքնին յայտ է, եթէ ոչ ամենայն այլակերպութիւն խառնուածոյ օգոյն զգրից արեգականն կախեալ կայ. զնոյն մանաւանդ զբնական փոփոխմանց օգոյ առել մարթ է։ Արդարեւ պարտ է խոստովան լինել, որպէս եւ փորձ խոկ իրացն ցուցանէ, եթէ երեւոյթք ինչ օգոց, որպէս մառախուդ, անձրեւ, ձիւն ի համեմատութենէ տեղեացն ընդ արեգական են։ Եւ գոնեայ այն ճշմարիտ է թէ ի հիւսիսային կողմանո՛ ուր ճառազայթք արեգական, քանզի նուազազդոյնք են, չկարեն զժմանձր մառախուդ օգոցն փարատել, չէ մարթ պարծառ եւ ջինջ զերկինս առանել, զոր ի Յունաց աշխարհին, ի հարաւային կողմանս խոալիայ եւ Սպանիայ ընդ ժա-

մանակս բազումն է տեսանել. եւ վասն այնորիկ իսկ ի հարաւային կողմանս դուն ուրեք եւ անօսոր երեւին ձիւն եւ մէզ եւ մառախուղ, այլովքն հանգերձ: Բայց ոչ միայն անձրեւ եւ ձիւն եւ այլ ինչ եւս՝ որ սոցին նման իցեն, այլ եւ երեւոյթք՝ որ յեղեկարիսնական զօրութենէ օդոյն լինին, որպէս փոթորիկ, կարկուտ, նոյնպէս եւ հողմք, առաւել զհանգամանաց իւրաքանչիւր տեղեաց կախին քան զգրից արեգականն, որպէս զիսոնաւութենէ կամ զցամաքութենէ երեսաց երկրին, զլերանց եւ զաւելի կամ զսակաւ մշակութենէ: Որպէս ի վայրան՝ որ շուրջ զվենետիք քաղաքաւ են, առ համեմատութեամբ զրից արեգական, կարի խոնաւ է երկիրն. նոյնպէս եւ երկիրն Քրիտանացւոց, Հոլանդացւոց եւ Դանիացւոց, այնու զի ի ծովուց եւ ի գետոց ոռոգեալ են, խոնաւագոյն են քան զմիջներկրայս Ռուսաց աշխարհին, որք ընդ նովին լայնութեամբ զտանին: Դարձեալ եւ լեռնային վայրք Սպանիայ, եւ արեւելեան կողմանք Հունդարական գաւառաց, որ ի բազում լերանց պաշարեալ են, եւ լեռնակողմանքն Գերմանիայ կարի խոնաւ են առ համեմատութեամբ հայեցուածոյ արեգական:

Իստ նմին նմանութեան եւ երեւոյթքն՝ որ ընդ եղեկարիսնական զօրութեան օդոց կապեալ են, այս նովն փոթորիկ, կարկուտ, եւ այլ եւս նոցին նմանք, օրէնս ինչ եւ կարդո յիւրաքանչիւր մասունս երկրիս մերոյ պահեն: Այլ օրէնքս այսորիկ ոչ եթէ ի զրից անափ արեգական սահմանին, այլ յայլոց ինչ հանգամանաց տեղեացն:

Խակ հողմոց ընթացք, թէպէտ եւ բազում անգամ յօգոյ եւ յերեւութից անտի նորա սահմանին, սակայն մշւրոպա այնպէս իմն ընդ փոփոխմամբ են, որպէս զի չէ խակ մարդ օրէնս ինչ հաստատել: Բայց սակայն այն ճշմարիտ թուի թէ հողմք առաւել զփոփոխմանց տարւոյ քան զվայրաց ինչ կախիցին, որպէս զի ի ժամանակս ամսոց աշնայնւոյ յամեննայն կող-

մանս Եւրոպայ հողմք ուժգին շնչեն քան յայլ ժամանակու : “Եա եւ տեղիք ինչ են ուր սահեզ շնչեն հողմք եւ մրրիկը, որպէս փորձ իրացն ցուցանեւ : Այս այսր պատճառք երեսը երկրին են . քանզի այնպէս են տեղիքն, զի ի միում կողման լերինք մեծամեծք են եւ ի միւսումն մեծատարած դաշտք : — Հողմքն որ ոչ մրրկածին յուզմունք օդոց իցեն, ի միջերկրայսն առաւելապէս ի մերձաւոր լերանցն շնչեն : — Քեզերս Միջերկրական ծովուն շնչէ տապախառն խորշակ ծովու (որ scirocco կոչի) եկեալ յամիսս ամարայնոյ յաշխարհէն Ափրիկեցւոց : — Ահեղ երեւոյթք օդոց եւ այլ եւս արհամիքը բնութեան՝ որ յեղեկարիոնական զօրութենեւ օդոյ լինին եւ յայլ մասունս աշխարհի յաճախ դիպին, դաւս ուրեք պատահէն յԵւրոպա : Միայն ի Նեապոլիս եւ ի Սիկիլիա եւ ի Կողես ինչ Միջերկրական ծովուն եւ յԽոլանդիա են նշանաւոր հրաշունչ լերինք : Ասամիկ եւ սահեզ սասանութիւնք երկրի միայն ի Ապանիա, ի Լուսիտանիա եւ յԽոտալիա լինին : Յայլ կողմանս փոթորիկք միայն են, ընդ որ է երբեք զի եւ կարկուտ խառն է . իսկ օդաքար (aérolithe) կարի սակաւ տեղայ :

Հ Ե Տ Ե Ռ Ը

ԱՅ.Մ. համարոյ բնակչացն Եւրոպայ Երկրանութիւն է ի մէջ Երկրագրաց, զի տակաւին թիւ համարոյ մարդկանն ի կողմանս ինչ ստուգիւ չէ յայտ, եւ բազում փոփոխմանք եւս գործին : Արծի այնպէս թէ բավանդակ բազմամբոխ բազմութեան թիւ հասանիցէ յ210 մինչեւ յ240 հազար հազարաց (միլիոնս), որ կարի բազում է առ համեմատութեամբ այլոց մասնց Երկրի, եթէ ընդ ընդարձակութիւն Երկրին ոք

նայիցի: Անհաւանդ զի յեւրոպա հանապազ աճէ բազմութիւնն, և թուի իմն թէ դիւրաւ և վազմազակի լինելոց է ց300 հազարս հազարաց հասանել: Եւ ընդ այն զարմանք են, զի թէպէտ և այնչափ յաճախ է բազմութիւն մարդկան յեւրոպա, սակայն տակաւին բազում խոպան և անշէն երկիր դատանի: — Առաւել արժանի հաւատարմութեան են որք առենն թէ 230 հազարք հազարաց ողւոց բնակեալ են յեւրոպա. և թէպէտ և ընդարձակութիւնն իրբեւ մի առ վեշտասան ($\frac{1}{16}$) է համեմատութեամբ մեծութեան բովանդակ երկրի, սակայն բազմութիւն մարդկանն է իրբեւ մի առ հինգ ($\frac{1}{5}$) առ համեմատութեամբ ողջոյն բազմութեան մարդկան՝ որ սփռեալ են ի վերայ երեսաց ամենայն երկրի, և 1100 հազարք հազարաց կարծին: Ապա թէ 700 հազարս հազարաց զամենայն մարդիկ՝ որ բնակեն ընդ ամենայն երեսս երկրի համարել ոք ախորժիցէ, որպէս և առնենն ոմանք, յայնժամ բազմամբով բազմութիւնն եւրոպայ լինիցի իրբեւ մի առ երիս ($\frac{1}{3}$) առ ողջոյն բազմութեամբն:

Ե

ԱՅ ԵՒ ԱՅ ՏՈՀՄՔ ԱԶԳԱՑ ԵՒՐՈՊԵՑԻՑ

Եթէ ՀՅԱ բնակիչք եւրոպայ են եկք ոմանք ի փոքր Ասիայ, որք զառաջինն Յոյն անուանեալք ի ծովեղերս և ի կղզիս Արքիպեղազոսի զադարեցին, ոյլ տակաւ զամենայն զոյժմու Յունաց աշխարհն, զմեծ մասն այժմուն Տաճկաստանի և զՅոնիական կղզիս շահեալ կալան: Մեւս եւս երկրորդ բնակիչք եւրոպայ և զեն գաղթականք ոմանք եկեալք յայլ ինչ կուսէ Ասիայ, որք ի միջին վայրի Խառլիայ պանդրիստեալ, առ սակաւ սակաւ ոչ միայն զառաջինն բնակիչն եւրոպայ վանեալ մերժեցին և կամ ընդ ձեւ

առմբ նուաճեցին, այլ առաւել եւս ընդ այլ մասունս խտալիսյ մինչեւ ցլերինս Արպից, եւ անդր եւս մինչ չեւ ի Գաղղիա, ի Սպանիա, ի Լուսիտանիա, ի մասն ինչ Բրիտանիայ եւ ի Հարաւային Հունգարիա լայնացոյնս տարածեցան։ Արքա Են Լատինացիք կամ Հռոմայեցիք, որք յետոյ յարեւմուեան եւ յարեւելեան Հռոմայեցիս բաժանեցան, կամ ի բնակիչս բուն հռոմէական տէրութեան եւ ի բնակիչս յունական տէրութեան։

Բայց սակայն պարտ եւ պատշաճ է համարել այնպէս եթէ մինչ դեռ Յոյնք եւ մանաւանդ մինչ դեռ Հռոմայեցիք ընդ Եւրոպիա տարածանէին, ի նմին ժամանակի եւ այլ ազգք մեծամեծք եւ մանունք եկեալ յԱսիայ ընդ ցամաք ի հիւսիսային կողմանս աշխարհին բնակեալ իցեն, թէպէտ եւ ցայտմ չէ ինչ այն յայտ ի պատմութեանց։ Քանզի յօրժամ յետոյ ուրեմն սկսան բնդարձակել Հռոմայեցիք, այնպէս իմն անհնարին քաջութեամբ ընդդէմ դառնային նոցա ազգք՝ որ ի միջին գաւառոն Եւրոպայ բնակեին, այս ինքն Են Ավլուք (Celtes) եւ Գերմանացիք, որպէս զի բնաւ իսկ անհնարին եղեւ Հռոմայեցւոց սպառապուռ ընդ իւրեամբք նուաճել զնոսա, մանաւանդ զԳերմանացիսն։ * Եա աւանիկ եւ այն գերմանական ազգքն էին, որ յետոյ յայլոց ազգաց եկելոց յԱսիայ, զԱլաւոնաց ասեմ, նեղեալ, զբնաւ արեւամեան տէրութիւն Հռոմայեցւոց ողողեալ Հարստահարէին։ * Եոյն անցք եւ ընդ արեւելեան հռոմէական տէրութիւնն անցին յազգաց թաթարաց՝ որոց եկեալ էր յԱսիայ, ի ժամանակի մինչ դեռ Արաբացիք եկեալ յԱֆրիկեցւոց աշխարհէն ունեին զՀարաւային կողմանս Եւրոպայ։ * Եա եւ ի վերին կողմանս հիւսիսոյ հարկ էր յառաջագոյն բնակչաց լինել. քանզի ի մեծի Եւրոպէական դաղթականութեանն՝ որ եղեւ ընդ արեւմուտա կոյս, նորմանք եւս մեծամեծ հատուածս ի Սկանդինավիայ ընդ արեւմուտս եւ ընդ հարաւ իսկ

առաքեցին։ Մանաւանդ իսկ զի ի նմին ժամանակի ի կողմանսն յայնոսիկ հիւսիսոյ Փինլանդացիք ոչ սակաւ իմաստութեամբ եւ կարգօք սկսանէին պայծառաւնալ։ Վապա ուրեմն յայտ է թէ անդուստ ի վերուստ սկիզբն լեալ էր անդ բնակելոյ ազգաց բազմաց։

Բայց որպիսի եւ իցէ լեալ սկիզբն բնակչաց Եւրոպայ, արդ յերիս զլխաւոր տոհմն մարդ է բաժանել զնոսատ. այս ինքն են Գերմանացիք՝ որ ի միջոցի աշխարհին եւ յարեւմտեան կողմանս հիւսիսոյ բնակեն. արեւմտեան Հռոմայեցիք՝ որ կան յարեւմտեան կողմանս հարաւոյ, եւ Ալաւոնք՝ որ յարեւելո Եւրոպայ ունին զիայան բնակութեան։

Յարեւմտեան կողմանս աշխարհին իրրեւ 100 հազարք հազարաց մարդկան խօսին բարբառ. մի՛ որ մերձաւոր կցորդութիւն ընդ հռոմեական բարբառոյ ունի եւ զտիրելոյ Հռոմայեցւոց յայն դաւառս առնէ. յայտ Խ նոսա 25 հազարք հազարաց զանդզիական լեզու բարբառին, 37 հազարք հազարաց՝ զգաղիականն, 16 հազարք հազարաց՝ զսպանիականն եւ 21 հազարք հազարաց՝ զիտալականն։ — Վայս ամենայն ազգք չունին ինչ ամենեւին կցորդութիւն կամ մերձաւորութիւն ընդ միմեանս բառ ծագմանն. զի Ահմերբացիք եւ Ապքանիացիք որ ի Բրիտանացւոց աշխարհին կան, հին Գաղիայիք (Gaulois) եւ Փրանգիք՝ որ ի Գաղիա, Բասկացիք եւ Մաւրիանացիք եւ Գուեժք՝ որ ի Գիւրենեան ցամաք կղզւոչն, եւ հին բնակիչք Խաղիայ չեն միազդիք եւ համաստհմք։ Բայց սակայն յառաջ քան զ2000 ամս Հռոմայեցիք զամենեսին զնոսա հազորդս միմեանց արարին. դարս բազումն զնոսա ընդնովին միով առաջնորդութեամբ արկեալ պահէին, ազգի ազգի գաղթականութեամբք զազդ եւ զտոհմ նոցա խառնեցին, եւ իբրեւ ինքեանք բարձան ի միջոյ, նոցա իբրեւ ժառանգութիւն եւ անքակ կապանս թողին զմնացորդս իւրեանց բարբառոյն։ Խ Բրիտանացւոց թագաւորութեան՝ Հռոմայեցիք զայս ամե-

նայն ի ծովեղերեայս Անգղիացւոց միայն ձեռնհաս լինէին գործել . բայց եւ այն ազգեցութիւն նոցա յետոյ երկայնժամանակեան ազգեցութեամբ զերմանական ազգայն ամենեւին իսկ ջնջեալ եղծաւ : Եւ թէ պէտ յետ 800 ամաց, իբրեւ Նորմանք զաշխարհն նոցա ընդ ձեռամբ նուաճեցին, իւրեանց լեզուին՝ որ մերձաւոր էր Հռոմայեցւոց բարբառոյ, ընդելացուցին զնոսա . սակայն չէր ինչ Նորմանաց եւ Հռոմայեցւոց մերձաւորութիւն ինչ ազգաւորութեան, այլ մանաւանդ ազգակիցք եւ համացեղք էին Գերմանացւոց : Եմին հակառակ Գաղղիացիք եւ Խտալացիք եւ Սպանիացիք եւ Լուսիտանացիք իսկ այնպէս իմն ընդելեալ յար ընդ միմեանս էին, զի պատմութիւն նոցա հանապազ կից է ընդ իրեարու . մինչ զի թէպէտ եւ այլ տահմ սոցա եւ նոցա էր, սակայն եւ այնպէս յօրինէին ամենեքին իբրեւ մի մարտին եւ գումարութիւն ազգաց ընդ միմեանս կցորդելոց փոփոխ հաղորդութեամբ, ուրոյն եւ զատ յայլոց ազգաց Եւրոպայ :

Ի միջին դաւառս Եւրոպայ ի կարի հին ժամանակս նախնի ցեղք Գերմանացւոց առանց այլոց ազգաց խառնութեան զիւրեանց կայանս բնակութեան հաստատեցին, եւ մինչեւ ցայժմ կան մնան անդէն . իբրեւ 50 հազարք հազարաց Գերմանացւոց բնակեալ են ի հիւսիսային ծագաց Ականդինաւացւոց մինչեւ ի սահմանս Աղրիական ծավու : Անդստին ի նոցունց ծննդոց Անդեղք եւ Սաքսոնիացիք անցին ի Բրիտանացւոց աշխարհն, Փրանզք եւ Նորմանք՝ ի Գաղիա, արեւմտեան Գութք եւ Վանդալք՝ ի Սպանիա, Լոնդոնրարդացիք, արեւելեան Գութք եւ Նորմանք՝ յիտալիա, եւ խառնեցան ի բուն բնակիչս աշխարհայն այնոցիկ . իսկ ինքեանք ի բուն սեպհական գաւառս անդ իւրեանց անխառն կացին մնացին եւ ցանդ եւ միշտ հաստատուն զհայրենի գաւառն, զբարբառ եւ զբարոյս պահեցին . բայց եւ փոյթ յանձին ունեին հանապազ զանձինս եւ զաշխարհ իւրեանց յառաջադէմ զար-

գացուցանել։ Ի մէջ նոցա 6 հաղարք հաղարաց Ականդինաւացւոց եւ 2^{1/2} հաղարք հաղարաց Հոլանդացւոց են, որոց լեզուք այլագունակ են եւ պատմութիւնք ուրոյնք։

Յարեւելեան կողմանս Եւրոպայ առ երի Գերմանացւոց կան Փինլանդացիք եւ Լետտացիք, Ալաւոնք՝ որ ի բազում ազգու եւ ի տոհմն բաժանին, եւ Հունգարիացիք։ Եւ առ նորօք խոնարհագոյն եւս բնակեն Տաճիկ, Վարագ, Բուլղարք, Բոսնիացիք եւ Ալբանացիք, եւ ի ներքոյ քան զամենեսին զնոսա Յոյնք։ Ի մէջ այս ամենայն ազգաց մի ազգ միայն է Ալաւոնաց, որոյ է իշխանութիւն ակրութեան, որ են Թուուք, յետնոցա, ընդ Աւստրիացւոց իշխանութեամբ, Հունգարիացիք, եւ ի հարաւային կողմանս Տաճիկ ունին ակրութիւն։ ի յետին ամս յայսոսիկ Յոյնք եւս սկիզբն արարին ունել իւրեանց առ անձինն թագաւորութիւն։ — Վան զամենայն ազգոն՝ որ յայտմ մասին աշխարհին Եւրոպացւոց դատին բազում են Ալաւոնք, որոց թիւ համարոյ իրրեւ 60 հաղարս հաղարաց հաշուի, Տաճիկը եւ Թաթարք համարին 5 հաղարք հաղարաց, Յոյնք՝ իրրեւ 4 հաղարս հաղարաց, Հունգարացիք՝ 4^{1/2} հաղարք հաղարաց, Փինլանդացիք՝ 3 հաղարք հաղարաց, Լետտացիք՝ 2 հաղարք հաղարաց, Վարագք եւ Ալբանացիք՝ 3 հաղարք հաղարաց, Ալբանացիք՝ 800,000, Բուլղարք՝ 500,000, Բոսնիացիք՝ 450,000, Հայք՝ իրրեւ 250,000։

Իսաց ի զարմից աստի գոն գրեթէ յամենայն աշխարհս եւ ի կողմանս Եւրոպայ սփառալ Հրեայք իրրեւ 1,500,000 եւ Թաթարականք (Գնչուք, Զինկեանէք) իրրեւ 500,000։

ԹԵՐՔ ԳՎԱՐԵՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՅ ԵՒՐՈՊԱՑ

ՅԵՄԵԽԵՍԻՆ տերութիւնս գանձ իմն մեծութեան է ժաղավուրդն . բայց ոչ իւրաքանչիւր ազգ նովին շափով եւ նովին օրինակաւ մեծարոյ եւ պատուական է : Ի տիեզերական պատմութենէ , իրրեւ յարդարակորով գատաւորէ , ուստանիմք թէ զինչ կարծիս պարտիցէ իրաւամբք զիւրաքանչիւր ազգաց կարծել : Տեսանեմք զի իւրաքանչիւր ազգի է ժամանակ փառաւորութեան . որպիսի ինչ Հքեիցն յաւորս Սովորմանի եւ Արքացւոց առ ժամանակը Պայտազատացն (Calices) : Եցրեւելի եւ անուանի էին խտալացիք առ ժամանակը Աւգոստեաց , հզօր էր երբեմն եւ Սպանիացւոց աշխարհ , էր երբեք զի ուժգնագոյնք էին Բռհեմիացիք , նոյնպէս եւ Սուեդիացիք նշանաւոր էին առ անուանի թագաւորօք իւրեանց , նոյնպէս եւ այլ եւս ազգք ըստ նմին օրինակի : Բայց այն զօրութիւն եւ փառաւորութիւն ոչ հանապազ անդսաին յաղջէ անտի է . այլ բաղաւմ անգամ ի դիպաց իմն կամ քաջութեամբ եւ իմաստութեամբ զօրավարին կամ գլխաւորի ուրուք յաջողին իրք , որ զազդն յորդուրեալ յօժարեցացանէ եւ վառէ ի նահատակութիւն յազթութեանցն : Ա ամս այնորիկ եթէ զառաւելութիւն արժանաւորութեան ազգի իրիք ճանաչել ոք կամիցի , պարտ է նմա ընդ ընաւ պատմութիւն ազդին անցանել , զի ամենայն զործք արդեանց եւ ամենայն արութիւն քաջութեան ի նմա համբարեալ կան , եւ յանցիցն անցելոց դիւրին է զառժամայն եւ դհանդերձեան ճշդիւ ճանաչել : Մեծարոյ եւ պատուական է ազգ՝ որոյ պատմութիւն հզօր եւ մեծատուան է , թէպէտ եւ ոյժ զօրութեանն տկար եւ դոյզն իմն իցէ . եւ կամ թէպէտ եւ թշուառացեալ եւ եղուկ իցէ , սակայն ի թշուառութեան չիցէ վատանաւն լեալ , եւ ոչ վասն չարեաց գործոց բամբաօիցի : Աոյն-

պէս պատուական է ազգ՝ որ յաղթութեամբ չիցէ զեղծեալ եւ յանպիտանութիւն հատեալ։ Այլ նոցին հակառակ բիւրապատիկ արժանի արհամարհանաց է ազգ՝ որոյ իւրովի ի մեծութենէ անկեալ, ոչ զքա- ջութիւն ինչ եւ զաշխատասեր բարս, այլ զհպար- տութիւն ամբարտաւանութեաննախնեաց իւրօց ժա- ռանդեալ իցէ. եւ մինչ դեռ աշխարհ ամենայն եւ բնաւ տիեզերք իրրեւ հսկայ յառաջադէմ ընթանան, ինքն նստեալ գանդաղիցի, նա աւանիկ եւ յետո ընդդէմ գնայցէ։ Ազգ՝ որ այնպիսի է, մի բնաւ իշ- խիցէ բողոք ունել զմագաւորէ եւ զակրութենէ. զի եւ տէրութիւնն յազգէ անտի կայ եւ նովաւ գործէ զոր գործէն։ Տժէպէտ եւ ճարտար ոք իցէ անդրիան- տագործն, չէ կարօղ յանպիտան վիմէ առնել պատ- կեր գեղեցիկ. եւ նմին հակառակ եթէ բարոք վէմն իցէ եւ ճարտարն խակ եւ անտեղեակ, զվերին երեսոն միայն կարօղ է ապականել, այլ զնեբընն եղծանել չէ ձեռնհաս։

Իւրաքանչիւր ազգ ընտարսյո իմն սովորութիւն անդստին ի նախնեաց ժառանդեալ ունի. Գաղիացիք խորամանդ են եւ սիրեն ի վերայ այլոց տիրել. Գեր- մանացւոց անկեղծաւոր բարք են, Բրիտանացիք զայնը զհետ ընթանան որ ի մօտոյ օգտակարն թուի. Ալաւք ի հարկի կան եւ ծառայեն. Եւ այսպէս է ինչ յոր ազգ իւրաքանչիւր ըստ անցնիւր յօժարութեան ի բնէ մէտ իմն է։ Արդ յորժամ յայնպիսի ինչ իրս ոք ձեռն արկանէ որ հակառակ ընդարոյս բարուց ժողովրդեան իրիք են, չկարէ զործ ինչ վճարել. ապա թէ հնարս ոք որ պատշաճական եւ հաճոյ մասց նորա են, ի կիր արկանիցէ, մարթի մեծամեծս ի զլուխ հանել։ Ի՞ոյց թէ կամիցի ոք հաւասառեաւ ի վերայ հասանել պէտ- պէս բարուց ժողովրդեան իրիք, պարտ է նմա եւ ընդ միտս եւ ընդ ցանկութիւն իւրաքանչիւր ժամանակի մարդկան նոյել, զի մարթ է բարուց մարդկան ըստ ժամանակի փոփոխել։

Եւյսուհետեւ միտ եղեալ քննեցաւք զբարս այլ
եւ այլ ազգաց , եւ սկիզբն արասցուք ի բնակչաց ան-
տի ԲԲԻՏԱՆՆԱՑԻԱՅ թագաւորութեանն : — Արդ ի
վերայ Երկուց կղզեաց հիւսիսոյ առ քաղցրախառն
գումով զատեալ եւ մեկնեալ յայլոց ազգաց Եւրո-
պայ գտանեմք զաղզն զայն՝ որոյ պատմութիւնք հա-
մակ զկսուրածէ եւ զդժնդակ պատերազմաց յուշ
առնեն , որ յաշխարհին դիսկեցան բազում ժամանակու
Բայց ոսկայն յետ ժամանակաց ի վերայ անցանելոյ
զտանեմք զաշխարհն նորոգեալ եւ պայծառացեալ եւ
զաղզն յարդարեալ եւ մեծատուն եւ հնարագետ , որ
ոչ միայն յԵւրոպա , այլ եւ ընդ բնաւ տիեզերս փա-
ռաւոր եւ հզօր է արտաքոյ եւ ամենայն ուրեք մօտ ,
եւ ներքոյ հանճարեղ , կորովամիտ , ճարտար եւ փոյթ ,
որ յարուեստո եւ ի վաճառականութիւն զբազի :
Բրիտանացիք ի գիւտս իրաց հանճարեղք են , եւ
Երկայնամիալք՝ ի կատարել եւ ի գլուխ հանել , զամեռ
նայն հնարս հնարին ի գործոն՝ որ զաղզ մարդկան
յառաջադէմ մատուցանեն : Գաղիացիք հասանել
հարկանել միայն գիտեն , եւ զուիերս եւ զանդամն
յառաջամարտիկ նահատակաց իրեւանց ընդ բնաւ
տիեզերս սփռեալ տարածանեն . Գերմանացիք ամեռ
նայն ուրեք ուր եւ բնակիցեն , գուն եղեալ ջանան
միշտ զերկիր գործել եւ զժողովուրդն բազմացուցանել .
Բայց հնարագետ միաք Բրիտանացւոց ընդ հանուր
արշաւէ , եւ ընդ ամենայն գաւառս ոլանայ , գտանէ
ճանապարհ ի ծագու , եւ ի ցամաքի աշխարհս ան-
ծանօթս , առանց խոնջելոց Երկայնամիտ համըերու-
թեամբ զթանձրախիտ մացառս բազմաժամանակեայ
մայրեաց հնացելոց հատանէ , եւ ածեալ զաղթականս
բնակեցուցանէ , եւ առնէ շնչ եւ պտղարեր զերկիրն
ամայի եւ զկորդ , եւ ձեռագէտս , վաճառականս եւ
միանգտամայն իսկ առել՝ ազգի ազգի կարգս ի շնու-
թիւն քաղաքի եւ աշխարհի բազմացուցանէ : Չեն
Բրիտանացիք անագորոյն իրեւ զԱպանիացիս . եւ ի

մէջ ամենայն ազգաց, թերեւս ողբա միայն են, որ
բազում ինչ զործեն եւ յօրինեն, եւ սակաւ ինչ եղ-
ծեալ ապականեն: Ա բազում պատերազմնենս՝ որ
յառաջագոյն երբեմն եւ ի յետին ժամանակս դրդու-
ցան ի մէջ Գաղփացւոց եւ Բրիտանացւոց, Բրիտանա-
ցիք բազում անգամ զպսակն յազմութեան առին,
եւ եթէ ոք բովանդակ կարդի իրացն միտ զնիցէ,
դատանէ զի Բրիտանացիք արդարութեամբ եւ սիրովն
հայրենի աշխարհին, եւ համեստութեամբ՝ զոր ի հա-
սարակաց ժողովն ցուցանեն, վերագոյն են քան
զամենայն ազգու. բայց այն համեստութիւն ի ժամա-
նակի աստ յայսմիկ կարի եղծեալ եւ անհետ իմն
լեալ թուի: Բրիտանացիք ոչ միայն զՀռոմայեցւոց
միաս գեղեցիկս ունին, այլ եւ զԱնէացւոցն զփոյթ,
եւ զհաստատութիւն բարուց Ապանիացւոց, եւ են
խորաքնինք իբրեւ զԳերմանացիս, աներկիւդք եւ
իրահամարձակք իբրեւ զԳաղփացիս: Այս են ամե-
նայն տիեզերք. իսկ այլոց ազգաց՝ միայն զաւառք
իւրեանց:

Վազա թէ ոք ընդ հպարտութիւն ամբարտաւա-
նութեան նոցա նայիցի, եւ ընդ մարդատեցիկ բարսն՝
զոր ընդ իւրեանց ընտանիս իսկ ունին, եւ կամ ընդ
յանդնութիւնն՝ զոր ընդ օտարս ցուցանեն. եւ դար-
ձեալ ընդ անժութեալութիւնն, ընդ բրատութիւն, ընդ
տիսութն լուսութիւն. եւ կամ իբրեւ տեսանիցէ ոք
զհանապազորդ կազմ եւ զբաժինան ի մէջ նոցա,
զախաս շարս՝ որ լինին վասն առաւել մածութեան
կիսոցն եւ այլոցն յետին աղքատութեան, վաղվա-
զակի ի վերայ հասանիցէ, թէ ազօտ իմն Են փառք
նոցա վասն ամբարտաւանութեանն, եւ ընդ մածամեծ
գործ նոցա անկարդ իմն եւ անհեղեղ զազանութիւն
տեսանիցէ. եւ ոչ այլում իմիք նմանեցուցանել կա-
րիցէ զժողովուրդն մած եւ հոյակապ, բայց կար-
քեղոնացւոց շամչելոց եւ մոլելոց ի ժամանակս Ա-
միշլարայ:

ԳԱԵՂԱԾԻՔ՝ որ քան զայլ ազգան մերձաւոր են բրիտանացւոց, ամենեւին նոցին հակառակ բարս ի բնութեան իւրեանց տնկեալ ունին . հանճարեղ եւ կորովի են մաօք, բայց եւ թեկթեամիտ եւս են . աշողակիք յամենայնի, այլ առանց հաստատութեան . մերթ անհաւատ եւ մերթ աստուածապաշտ կատարեալ . գիւրաւ արգահատեն, այլ զթութիւն նոցա առ ժամանակ մի է : Տարապարտ պարծ անօքն եւ կարի իմն զիւրեանց ազգաւ եւ զաշխարհաւ խորովելով, բազում անդամ զհպարտութեամբ բրիտանացւոց անցուցանեն : Աակայն ի մեծամեծաց մինչեւ ցփոքունու ամենեքեան վառեալ բորբոքեալ են ի զործել զործո քաջութեան եւ անձանց պատիւ ժառանգել . միանդամայն իսկ զօրականուք առաքինիք են ամենեքեան, որ համակ յաղթել եւ նուռանել սիրեն : Երագընթանայ արիւն յերակս նոցա, եւ չէ մարթ ժխտել, թէ տոհմ դիցազանց եւ պատերազմողաց է ազգն այն : Զօրական դաղիացի ոչ ինչ զանդիաէ կամ խոռվին, յորժամ զկոտորածէ պատերազմի կամ զսաւտկութենէ տօթոյ Ափրիկեցւոց աշխարհին պատմոյէ ոք, քանզի զիտէ եթէ ի փառաւորութիւն երթայ, եւ թէ ազգք որ դալոց են, հոչակելոց են զարութիւն քաջութեան նորա : Չիցէ եւ այն նշանակ եռանդուն մասց նոցա, զի մարթ այսն զիւրեանց բարբառն ընդ ընաւ տարածանել, մինչեւ տիրել իմն յարբունիս թաղաւորաց եւ իտունս մեծամեծաց, եւ նոցին իշխեցին ի հեռաւոր աշխարհս հաստատել զկարգս աշխարհին իւրեանց : Երգարեւ աղնուագոյն մասն ազգին քաջ եւ առաքինի է, արագ, հանճարեղ եւ հնարագէտ, չերմաջերմ եւ աշխատասէր, եւ իրեւ թէ զօրութիւն իմն ծածուեկ թաքուցեալ կայ ի ընութեան ազգին . բայց առաքինի ոք եւ ճարտար պիտոյ է, որ զնոսա վարիցէ, որպիսի ոք Ա. Լուգովիկոսն էր եւ Հենրիկոս Դ. կամ Լուգովիկոս Ժ. Պ. եւ Նապոլեոն : Եսմ ոք իրեւ զոսա հզօր եւ իմաստուն բաւական

է նորօք մեծամեծս ի դլուխ հանել. եւ յորժամ այր այսպիսի առաջնորդ կայ նոցա, յուզբն իմն եւ դրզոին նորա, որպէս պատմութիւնն իսկ ցուցանէ, եւ անդէն համաշխարհական իմն թաղաւորութեան ուշ առնեն հասանել. ապա եթէ շգուցէ ոք այր այնպիսի, առչորին իմն ներքուստ ի ներքս ապատամբութեանն բոցով։ Օյց եւ ինքնակալ նոցա ասաց երբեմն ուշ ըեմն. Երկաթի ձեռք պատեալ փափուկ ձորձով, ասէ, պիտոյ ևն ի վարել զազդն Գաղղիացւոց։ Ապաքէն յամենայն կողմանս աշխարհի գոն նշանակը քաջութեան եւ փառաց Գաղղիացւոց. բայց գուցէ ինչ արդեւք, որ կարիցէ զամօթոյ եւ զծանականաց մանաւանդ թէ զարսափման արժանի գործս նոցա ծածկել զոր ի ժամանակի անդ ապատամբութեանն գործեցին։ Արդարեւ այն ամենայն իրք յառանձինն ինչ տեղիս միայն դիպեցան, եւ չէ արժան զամանց ոմանց ծանականս ողջոյն իսկ աղջին համարել. բայց քանզի մօտ են իրքն ժամանակաւ, դժուարաւ ելանէ յիշատակ ամօթոյն ի մասց մարդկան ժամանակիս։

ԱՊԵՆՏԱՑԻՔ բատնմանութեան Հրէից ունին սեպհական բարո՛ զոր պահեն հանապազ։ Աուր մաօք եւ հանճարով են, այլ ոչ ընդվայրախոյզ եւ ոչ արագ ի գործել. յանդգունք են յայժ եւ ամբարտաւանք։ Ժամանակս բազումն կոտորելով զմարդիկ եւ զանառնս, եւ այրելով զսկերս մարդկան ի տեսիլ նշաւակի, անագորոյնք եղեն, անոզորմք եւ դժնզակը. այնպէս սասակութեամբ խնդրեն վրէժս ի հակառակորդացն, մինչեւ ցանկալ սպառսպուռ ջնջել զնոսա. եւ չէ մարդ նոցա յաղթել անագորոնութեանն՝ զոր իրբեւ բոյս բարուց զգեցան։ Յիշատակ աղետիցն զորս ընդ Ամերիկեցիս եւ մանաւանդ ընդ Պերուացիս անցուցին, կան մնան անեղծ եւ անջինչ ի մշտնչենաւոր նախատինս նոցա։

Ամբ սպանիացի ցանկայ յաղթօղ եւ փառաւոր երեւել, բայց չկամի յայտ կռուել յարձակ վայրի.

այլ երթեալ ամրանայ ի գժուարս լերանցն , եւ ուշ
եղեալ դիմէ զմը չնամին , եւ իբրեւ զասպատակս հի-
նից ի վերայ յարձակեալ ընդ ափափայս եւ ընդ ան-
ձուկ տեղիս տայ պատերազմ եւ սպանանէ : Ը առա-
նայ աշտուծ հայիւ եւ սոխով եւ թուխ կտաւով
որով զմարմին ծածկիցէ . եւ իբրեւ այնմ՝ աշխատու-
թեամբ չկարիցէ հասանել , այնուհետեւ առեալ զզէնն
երթեալ նոտի առ ճանապարհաւ ուրեք աւազակել
եւ ասպատակել : Զիք երկիր ուր այնպէս համարձակ
իցէ գողոց եւ աւազակաց տեռազերծ առնել եւ գո-
զանալ որպէս ի Սպանիա . նմին իրի բազումք՝ ճար-
տարութիւն իմն զգողութիւն համարին եւ ընդ այն
կրթենն զանձինս . եւ վասն այնորիկ իսկ չեն ինչ զար-
մանք եթէ դիւրաւ եւ վազվազակի գունդ կազմիցեն
եւ առնիցեն զգումարտակսն՝ որ Գուերիալքն կոչին,
եւ մատգեւը միարանութեամբ ազգն ողջոյն ի պա-
տերազմ գումարիցի : Ապա եթէ չիցէ մարթ զաւա-
զակութեամբ գալ , յայնժամ երթան մատնեն ի
գունդս Տօրբէատորացն , այս ինքնն ցուլամարտիկ ոգո-
րելեացն , եւ ազատազունդ որեարն իսկ շամաշեն ի
կրկիսի ընդ ցուլս ոգորել :

Սպանիացիք ժուժկալ են եւ չեն անձնողիւրք ,
վասն այնորիկ եւ զօրականք նոցա չեն վատթարք եւ
անպիտանք իբրեւ զզօրս այնց ազգաց՝ որոց շնու-
կանք իսկ յաւուրն շորիցս ուտեն ճաշ : Եթէ եւ զաւ-
կաւն զայն՝ որում պէտս ունիցի , չզտանիցէ այր սպա-
նիացի , առաւել ախորդէ սովալլուկ մեռանել , քան
տանէ ի տուն շրջել եւ մուրանալ : Օ այս եւ Ստրա-
բոն բազում ժամանակօք յառաջ ի միտ առեալ
ասաց . “Իբերիացիք (որ են հին Սպանիացիք ,) հապարտք
են , առէ , անարտունջ տանին սովոյ , եւ աշխատու-
թեան համբերեն ,” :

Խոաւար իմն մթին աղիտութեան եւ մնոտի
պաշտամանց գարս բազում պատեալ պաշարեաց
զազդն զայն . այլ այնու չեղենն նոքա ծառայարարոյք

եւ մատնիշք , որ զիրաւունս ընդ արծաթոյ վաճառ ոիցեն իրրեւ զայլ ազգս , եւ չեղեւ մարմթ բարուց ժողովրդեանն այնորիկ եղծանել : Աստիկ ջերման ներմն լինել ի կրօնս՝ ընաւրոյս իմն առաքինութիւն է աղքին . այլ եռանդն այն յոմանս մոլութեան էր մանաւանդ քան նախանձու աստուածպաշտութեան . զի ոչ որպէս պարան էր , վասն կրօնից վառէին ի նախանձ , այլ առ ցանկութեան ի զայրագին մտաց :

Օ ՅԱՒԹԻՑԵԱՆՑԻՑԻՑ՝ որ յարեւմուտս կոյս Սպանիացւոց բնակեն , զնոյն մարմթ է առել զոր զՍպանիացւոց ասացաք . վասն որոյ չէ պարտ հաւասար առակին՝ զոր Սպանիացիք հնարեցին , եթէ Անր կարի անպիտանքն են ի մէջ Սպանիացւոց , նոքա քան զլաւս Լուսիտանացւոց պիտանիք են : Առ մանաւանդ եթէ զուցէ ինչ այլակերպութիւն ի մէջ բարուց երկողունց ազգաց , Լուսիտանացւոց բարք ազնուազոյն են քան զՍպանիացւոցն :

ԽՏԱԼԱՑԻՔ կարի զօրաւորք են հանճարով , այլ եթէ ի բարս անդր նոցա նայիցի ոք , աղքատս եւ տիկարս զնոսա գտանէ : Բնիւրոն (Պայրըն) , այր անուանի անդղիացի , զարմացեալ էր ընդ կորովութիւն մոտաց նոցա , եւ ընդ երազն խորհել , ընդ ջերման ներմն սուսոցն , ընդ սէր վայելութեան , ընդ ապստամբել նոցա ստէպ յետ այնչափ անցո կրելոյ , եւ ընդ ցանկալ նոցա անեղծութեան յետ յաւեր եւ յապականութիւն դառնալոյ աշխարհին յերեսոց այնչափ պատերազմաց եւ արիւնչեղութեանց :

— Վրդարեւ ճարտարք են յարսւեստս . են նոցա վիպասաննք եւ զօրավարք առաքինիք , եւ այլ եւս մարդիկ հմուտք յառաջնորդութիւն աշխարհի . այլ ազգն կնատագոյն է եւ վատթարագոյն : Ամք կացեալ ի տան զգործս կանանց կատարեն , եփեն եւ սրբեն եւ զպէտս աւուրն հողան . իսկ կանաչք նոցա թողուն անխնամ զմանկունան՝ որ անխրատ եւ ընդ վայրասուն ուսանին : Այս բարք եթէ զԳաղիացիս՝

որ պնդագոյնք են, եղծին, որչափ եւս առաւել նպաստ յեղծումն եւ յապականութիւն խոալացւոց եղեալ իցեն, որ ի բնէ տկարագոյն են: Յետ պատերազմաց միջին ժամանակաց զոր յեղք ընդ յեղս մշեալ ապականեցին զաշխարհն, տակաւին չեղեւ հնար աշխարհին ողի առնուլ եւ նորոգել: Ամին իրի բաց ի զեղեցիկ արուեստից չիք այլ ինչ՝ ընդ որ կարիցեն պարծել խոալացիք: Օչաւակք են Հռոմայեցւոց եւ Գոթաց՝ որոց յաղթութիւն եւ իշխանութիւն երբեմն ընդ ամենայն աշխարհ տարածեալ հնչեր. այլ զամնայն արութիւն քաջութեան մասացան:

Միոյ միոյ ի ժողովրդոց աշխարհին առանձինն ինչ բարք են. մանաւանդ որ ի հիւսիսային կողմանս աշխարհին բնակեն, քանզի մնացորդք են Լոնդոնարդացւոց՝ որ ի բնէ գերմանացիք են, ազնուագոյն են քան զբնակիւս միջին կողման եւ հարաւային սահմանաց աշխարհին: Ա ասն այնորիկ չէ ճշգրիտ զօր Մահնցեղ ոմն ճանապարհորդեալ ընդ խոլիս յամի 1835 գրեաց զբնակչաց Մեղիոլանն քաղաքի թէ: “Եթք Մեղիոլանու բիրաք են, խիստք, անհամբույրք, վեօք, գաղանամիոք, այսպանօղք, խարերայք, վըժժինդիք. ցուցանել ցուցանեն ուր, այլ ազու են իրեւ զիժ, ջերմաջերմք միանդամայն եւ ցուրոք իրեւ զերկաթ.... չիք քաղաք՝ որոյ բնակիչք իրեւ զսսա ոխակալք իցեն եւ չարայուշք եւ անհաշտ թշնամիք:” Օտրմանք են, թէ զիարդ ոյրն անպիտանութիւն միայն ետես ի բնակիչս մեծի քաղաքին, եւ ոչ մարթաց հայել ընդ ազնուականութիւն նոցաթէ որչափ պատուական է միաբանութիւն քաղաքին, մեծութիւն նոցա, փոյթ ճարտարութեան եւ խնամք ազգի ազգի արուեստից եւ թէ որչափ կրթութիւն եւ յօրինուած է ի միջի նոցա: Աթէ արդարեւ այնպիսի անպիտանութիւնք են նոցա, ապա ոչ այնպէս ընդերկար գուն գործեալ ջանային գաղինացիք տիրել դաւանին եւ քաղաքի նոցա, եւ ոչ այնչափ արս անուա-

Նիս վասն նոցա մատնել ի մահ առնուին յանձն։ Եղին այր եւ զբնակիչս թագաւորութեանն Նէապոլսի անշափ իմի պարտաւէ. Զտօնս եւեթ, ասէ, եւ զկացուրդս սիրեն, դատարկապորտք են, թախանձեցուցանեն եւ նեղեն զօտարս եւ մուրանան ստէպ ի նոցանէ, պատիրք եւ խարերապք, մեղեք, եւ թուլամորթք։ Լոթէ արդար ոք կամիցի խօսել, այս ամենայն բանք չեն անխառն ի ստութենէ. չէ օրէն վասն սակաւուց զողջոյն իսկ զազդն բամբասել, եւ յայնչափ ուազութիւն եւ յանպիտանութիւն իջուցանել զժողովուրդն մեծ՝ որ այնպէս հզօր եւ ջերմաջերմ են մտօք, որոց նախնիքն Հռոմայեցիք են եւ Յոյնք եւ Նորմանք եւ Արարացիք, ամենեքին քաջք եւ առաքինիք։ — Ամկիլիացւոց բարք օտար եւ այլակերպ են ի բարուց բնակչաց այլոց կողմանց խտալիայ. բուռն են որպէս ի սիրել նոյնպէս եւ յատել. առաւել ամբարտաւանք եւ ջերմաջերմք յախտս. ամենեւին իսկ նման են խտալացւոց միջին գարուց. այլ անցուցանեն զնորօք բնակիչք Սարդինիայ կզզւոյ։

ԳևրՄԱՆԵՑԻՔ յերկուս դլիաւոր մատնս բաժանին. ի բուն Գերմանացիս՝ որ ի Գերմանիա բնակեն, եւ ի Նորմանն՝ որ են ի Ականդինաւիա։ Ա, ախ զառաջնոցն ճառեսցուք, որ հզօրագոյն են եւ անդստին իսկզբանէ անուանի ի պատմութիւնս։

Վասն (բուն) Գերմանացւոց ասէ ոմն մատենագիք երեւելի. «Յարեւելեան կողմանս աշխարհի նոցա բնակեն Ալաւոնք խառն ընդ Գերմանացիս, իսկ յարեւմուեան կողմանս առ Ռենսո գետով բնութիւն եւ սովորութիւն Դաղիացւոց զօրացաւ յարդիս. սակայն եւ այնպէս եւ առա եւ անդ ընդարցս բնութիւն եւ բարք նախնեաց ազգին կան մնան առանց փոփոխելոյ, եւ նոքիմք ընտրեալ որոշին ի բարուց եւ ի սովորութենէ այլոց ազգաց։ Գերմանացիք չեն իրեւ զԴաղիացիս թեթեւամիտք եւ կայտառք, որ զընտանութիւն կենաց առնեն քաղցր եւ ախորժելի. բայց

եւ ոչ իբրեւ զԱլաւոնս բիբոտք են եւ ժանտք . ոչ իբրեւ զիւրեանց ազգակիցս զՆորուեղիացիս լոկք եւ հիւրամեծարք եւ միամիտք , բայց աղաս եւ ի վեր են ի նենդութենէ , յոխակալութենէ եւ ի խարդախ մոաց , որ են բարք ազգայն՝ որ բնակեն յայնկոյս Ալպից լերանց թեշպէտ եւ խորագէտ եւ խորամանզք եղեն մարդիկ առ հասարակ , այլ նորա տակաւին անխարդախք են եւ հաւատարիմք : Օ օր օրինակ Գերմանիա միջավայր է Եւրոպացւոց աշխարհին , զարեւելը եւ զարեւմուտս , զհիւսիս եւ զհարաւ միաբանեալ եւ բաժանէ , նոյնպէս եւ բարք Գերմանացւոց կշիռ հասարակ է ի մէջ պէսպէս բարդյից ազգաց Եւրոպայու:

Տայց մանաւանդ այնու առաւել են Գերմանացիք քան զայլս , զի իմաստութիւն եւ հասուն միտք սեպհական իմն են նոցա : Անդղիացիք մեծամուեալ մեծատարած իշխանութեամբն՝ զոր ունեին ի վերայ ամենայն աշխարհի , ընդ Եւրոպացիս այնպէս արհամարհանօք հայէին , որպէս Եւրոպացիք՝ ընդ խուժագուժս . նոյնպէս եւ Գաղղիացիք զիւրեանց յաղթութեամբն՝ զրազեալ՝ ոչ ինչ միտ զնէին թէ զիարդ անհնարին արագ առնեն եւ զօրանան մտօք եւ իմաստութեամբ՝ Գերմանացիք իւրեանց զբացիք : Այժմ այնշափ պատկառելիք եւ մեծարոյք են Գերմանացիք յաչս Եւրոպացւոց , որչափ Եւրոպացիք յաշս Ամերիկցւոց վասն իմաստութեան եւ գիտութեան : Պարիս քաղաք եւ Լոնդոն ի միտ առին զառաւելութիւն նոցա . այժմ ուսանին Գաղղիացիք եւ Անդղիացիք զդպրութիւն Գերմանացւոց , ածեն ի նոցանէ կանայս գաստիարակս մանկանց իւրեանց , եւ ըստ օրինակի Գերմանացւոց զազգ եւ զժողովուրդ իւրեանց կրթեն : Հունդարիացիք անդուստ ի վերուտտ զիւրեանց ուսումն ի գպրոցս նոցա ուսանին . իսկ Ռուսաք ոչ միայն վասն տոհմի կայսերաց իւրեանց պարտին Գերմանացւոց շնորհակալ լինել , այլ եւ ճանաչել թէ զիւրեանց բովանդակ կրթութիւն՝ որ անդստին ի Պե-

արուէ Մեծէ, ի կատարինեայ եւ յԱղեքսանդրէ հետէ Հնարիւք իմն պատուաստեցաւ ի նոսա, ի ձեռն իմաստնոց եւ ճարտարաց Գերմանացւոց ընկալան։ Կա եւ Ամերիկեցիք զառաւելութիւն Գերմանացւոց ծանեան եւ ի միտ առին. զի յամենայն նշանաւոր գպրոցս գոն վարդապետք Գերմանացիք, յամենայն վարդապետանոցս ուսուցանեն զբարբառ նոցա, եւ իմաստութիւն նոցա ընտիր եւ մեծարոյ համարեալ է առ ամենեսին։

Այս ամենայն յայտնի է ի ժամանակի առաջյամիկ. բայց եւ այնպէս են ոմանք՝ որ մեղադիր լինին Գերմանացւոց, թէ չունին ինչ փոյթ անուանի եւ երեւելի լինել ի մէջ այլոց ազգաց, եւ խոտան եւ արհամարհ են, ասեն, զի փոքր է աշխարհ իշխանութեան իւրեանց, եւ չառնեն ինչ փոյթ նուաճեւրց աշխարհս եւ առնելոյ իւրեանց անուն, որպէս այլ մեծամեծ ազգք Եւրոպայ։ Այ որ մեծն է, ծառայաբարողը են, ասեն, եւ վատթարք։ — Բայց զիարդ կարիցէ ոք սարուկ եւ անպիտան կոչել զազդն մեծ՝ որ զբրիտանացիս, զԳաղիացիս եւ զիտալացիս երկիցս ընդ իւրեւ Հնազանդեցոյց, որ այժմ իսկ ի վերայ Ալաւոնաց եւ Հունդարիացւոց տիրէ, եւ զրեթէ ամենայն թագաւորք Եւրոպացւոց անդստին ի նոցանէ են. եւ ոչ ոք կարաց զնոսա նուաճել իսկզբանէ մինչեւ ցայժմ անդէն յերկրին ծննդեան նոցա, եւ ինքնական գալն Գաղիացւոց ոչ կարաց զմի օր ժուժալ տոկալ, իրրեւ միաբանեալ համօրէն ի միասին զդէմ կալան նոքա նորա մեծազօրն զօրութեան։ Բազում անգամ բազմաց յաղթեցին Գերմանացիք, բայց չյաղթաշաբեցին եւ ոչ զոք, եւ ոչ յուրուք վերայ բռնացան երբեք։ Այ իրրեւ յաղթէին ազգի կամ ժողովրդեան, ոչ ինչ բռնադառէին զնոսա փոխել զիւրեանց բարօ եւ զսովօրութիւնս առ ի չլինելոյ ազգ ուրոյն եւ ժողովուրդ սեպհական. այլ մանաւանդ ինքեանք զնոցին բարբառս ուսանէին, բարս ազնուականս եւ փոյթ

իմն անձանձրոյթ մեղմով ուսուցանէին նոցա. ոչ ուրեք իբրեւ յաղթօղ ճռիանան, այլ զամենեսին իբրեւ զքաղաքացիս մեծարեն :

Դիւրաւ կարիցէ ամենայն ոք ի միտ առնուլ զզգօնամիա բարս Գերմանացւոց, զհլութիւն նոցա եւ զլանսաստել Հրամանաց թագաւորաց եւ ամենայն իսկ մարդոյ՝ որոյ սակաւիկ ինչ իշխանութիւն իցէ, յորժամածիցէ զմտաւ թէ որշափ ստահակութիւն եւ կոիր եւ կոտորածք եղեն յԱնդղիա, ի Գաղիա, ի Սպանիա, ի Հունդարիա եւ ի գաւառս Այաւոնաց ի խակութենէ բնակչացն՝ որ հակառակ կային իշխանութեան, մանաւանդ ի մէջ Խտալացւոց՝ որ անզօրք եւ անձեռնհաս են ի գլուխ հանել զապստամբութիւնն, որպէս փորձ իրացն բազում անգամ եցոյց։ Յաշխարհին Ռուսաց զառաջինն յայն գաւառս բարձաւ բռնութիւն եւ հարստահարութիւն, ուր ազնուականք յազգէ Գերմանացւոց սկսան լինել իշխան։ Տասանորդ կամ հաս կամ մարդահարկ՝ որ յայլ աշխարհս ակամայ հասուցանին, այն ամենայն ի Գերմանիա սիրով եւ խաղաղութեամբ վճարի։ Ո՞ի ինչ միայն կարեւոր է ամենայն շափոյ եւ հասակի Գերմանացւոց, այս ինքն է միաբանութիւն։ Խոկզբան իսկ 1800 ամքը յառաջ ի պատերազմունս Հռոմայեցւոց, զօրականք Գերմանացիք, վարձկանք Հռոմայեցւոց, սկսան կռուել հակառակ իւրեանց եղբարց եւ ազգականաց։ Ա այ այնոցիկ՝ որք յայսմհետէ ի հասանել բռնութեան ի վերայ հայրենի աշխարհին, մատնիշ եւ գաւաճան հայրենեաց գտանիցին, եւ անէծս կուտիցեն ի գլուխս իւրեանց։

ԱԿԱՆԴԻԿԱՆԱՏԱՑԻՔ ծնեալք եւ սնեալք ի ցրտաշունչ աշխարհս՝ չեն ազգ աննշան։ Կ նոցանէ էր տոհմն Ռուրիկայ՝ որ յերկրին Ռուսաց տիրեաց, ուր այժմ Հոլլանդին է տիրող տունն. ի նոցանէ են եւ իշխանութիւնք Ալաւոնաց առ Գնիեպէր գետով. նորա գտին զԱրկնեան կղղիս. յերկըէն նորլանդիայ եկեալ

ի Կորմանդիա գաւառ Գաղիացւոց զանուն եւ զիշխանութիւն իւրեանց անդ հաստատեցին. նոյնպէս եւ ի հարաւային կողմանս Խալացւոց շինեցին քաղաքութիւն. Դ Ժ. գարու կանուտ գանիացի տիրեաց ի վերայ Անդղիացւոց, Դանիացւոց եւ Կորուեգիացւոց, եւ ի վերայ հարաւային կողման Առևդիացւոց. յժմ. գարու իշխանութիւն տէրութեան նոցա եհաս մինչեւ ի Կեւա. ի Ժ. գարու զիազմարեան միարանութիւն հաստատեցին. Յ Ետ Երեսնամեայ պատերազմացն մեկուսացան նորա եւ չլինին միջամնուխ յիրա Եւրոպացւոց աշխարհին. բայց ողիք նոցա զօրաւորը են եւ հաստատուն իրրեւ զվեմ, եւ յաշ իսկ նոցա պայծառութիւն եւ արութիւն յայտյանդիման Երեւի:

Յ արեւելեան կողմանս Եւրոպայ ընակեալ Են աղզք ԱԼ.Ի.Բ.Բ.Ց' որոց առանձինն բարք են: Խւրագանչիւր տոհմ եւ ժողովուրդ զօրաւոր է, արագ բազմանան, Երկայնամիտ են, առողդ եւ յամենայն արուեստ յաջողակիք. բայց իսկզրանէ եւ այսր նշմարանս իմն ծառայական բարուց առեալ բարձեալ բերեն յանձինս իւրեանց. որք տիրենն նոցա՝ խիստ եւ դժնդակիք են, իսկ որք հնազանդինն եւ ի ծառայութեան կան նենդաւորք եւ մտախարք:

Ի Ա.Հ.Ե.Մ.Ի.Ա.Ց.Ք' որք ի բազում դարուց հետէ ընակեն ի մէջ Գերմանացւոց, ազատ են յայսպիսի շարեաց, վասն այնորիկ իսկ քան զամենայն աղզս Ալաւունաց մեծարոյ եւ պատուական են: Ու միայն այրուձի նոցա, այլ եւ հետեւակն պիտանի է ի պատերազմունս. հզօրք են ի դիմի հարկանել եւ եւս հզօրազոյնք ի պաշտպանել: Ու են իրրեւ զԳաղիացիս որ իրրեւ մի անդամ ի փախուստ դառնացեն, իրրեւ զհեղեղ առնուն տանին զամենայն. որքա ոչ միայն չվհատին ինչ եւ ի կոր կործանին եթէ յաղթեսցին, այլ մանաւանդ դառնացեալ սաստիկ եւս ի վերայ յարձակին, եւ իրրեւ զպարիսոգ կան առաջի, մինչեւ խպառ կոտորեսցին: Այս աղդ զօրաւոր՝ ի խաղա-

զութեանն ժամանակի կեսայ հանդարտութեամբ հնա-
զանդեալ օրինաց եւ բնակ տերանց, անուանի եւ
ճարտար յարուեստու եւ տեղեակ հանդամանաց արու-
եստական երգոց։ Ազնուականք ազգին կիրթք են եւ
աշխատասերք, սիրեն զաշխարհ իւրեանց, եւ յառա-
ջապէմ են ի դիտութիւն։

Պայմանականք կամին զի Գաղիացիք արեւելից
կոչեցին. եւ են իսկ նոցա նման զուարթութեամբն
եւ շքեղութեամբ՝ որ ի մեծամեծու նոցա երեւի,
եւ են կազմք եւ պատրաստք ի գործել արութիւնս
քաջութեանց։ Իսայց այս ամենայն՝ որ տացաւն,
ազնուականաց նոցա միայն է. քանզի ռամիկն տմարդի
է եւ բիրտ եւ աղտեղի, տռանց ինչ ճարտարութեան,
եւ ի բազում ամաց հետէ չարալուկ նեղեալ։ Ինդ
բազում վիշտու վտանգաց անցեալ, ուսան թէ չէ
բարուք կարի ի կողմն ուրուք միտել. եւ զի ուսան
զիւրեանց հայրենի աշխարհն սիրել եւ մեծարել իրրեւ
զուրը եւ զնուիրական, մարթ է ակն ունել թէ այ-
սու հետեւ նովին ազնուական սիրով սիրիցեն եւ զօ-
րինաւոր տեարս իւրեանց։

Առնոնք խստամբերք են եւ հզօրք մարմնով,
անեալք ըստ բնութեան եւ ըստ բարուց թաթարաց.
տակաւին առժամապք են, բայց գոյ ակն թէ առյապայ
տռաւել նշանաւորք լինիցին։ Ճշմարտագոյն ինչ
տռել վասն բարուց ազգին չէ մարթ. զի մօտ է ժա-
մանակ երկերիւր ամաց ծառայութեանն ընդ լծով
թաթարաց (մինչեւ ցամեն 1480), գէովք եւ պատ-
մութիւնք աշխարհին դառն են, եւ ի մէջ նոցին իսկ
նուռաց գեռ եւս կան անհնարին վիշտք եւ գերու-
թիւն, զի տակաւին բազում բեւրս բիւրուց ի նոցանէ
է տեսանել ծիւրեալս եւ ծնզեալս ի գերութեան. եւ
աղգք վրանարնակչաց եւ որ ի ձկնորսութենէ կեան,
եւ աղգք թաթարաց՝ որ ընդ նոցա իշխանութեամբ
են, տակաւին վայրասունք եւ անբնակք են։ Իսայց
մեծ եւ հզօր տոհմ թագաւորաց նոցա, կարի վայե-

լեալ ի խրատու վարդապետութեան Գերմանացւոց, ուսեալ արուեստ պատերազմի ի Գաղղիացւոց, եւ զհանգամանո վաճառականութեան յԱնդղիացւոց, հանդերձ նրբութեամբ նախնեացն Յունաց, յարքու նիս եւ ի խորհրդեան ազնուականութիւն բազում ցուցանէ: Եւ քանզի դպրոցս բազումն իմաստութեան Գերմանացւոց կանգնեաց Աղեքսանդրոս Ա. ինքնակալ Ռուսաց յամենացն գտաւոս, եւ զնոյն փոյթ հոգաբարձութեան Նիկողայոս Ա. զնոցունց իրաց ունի, գոյ ակն թէ այն ազնուական սերմն թերեւս ի տակաւ ամս խոկ տացէ արդիւնս մեծամեծս, եւ բազում աղղեցութիւն եւ ի ռամիկն խոկ առնիցէ. մանաւանդ զի ի բնէ յօժար ի կրթութիւն եւ մտավարժ է աղջն այն: Ո՞չ խոստովան լիցի թէ Պետրոս Ա. Մեծ, մի ի մեծամեծ եւ ի նշանաւոր թագաւորաց է. կամ ո՞ իշխիցէ ուրանալ զմեծութիւն եւ զբաջութիւն Առարտովայ՝ որոյ անուն ահեղ եւ զարմանալի է:

Գ

ԲԱԺԱՆՈՒՄՆ ԲՆԱԿԱԾԱՑ

Եթէ ոք միանգամ բազմութեան մարդկան՝ որ ընդ ամենայն երեսս երկրի սփռեալ են, միտ զնիցէ, գտանէ զի կղզիք եւ ծովեղերք քան զայլ կողմանսն բազմամարդ եւ շէն են, մանաւանդ ուր բազում խորշք եւ զողք եւ ծոցք իցեն ի ծովուն: Օքր օրինակ են յԱսիացւոց աշխարհին Յակոնացւոց թագաւորութիւնն՝ որ ի բազում խորշս եւ ի դոգս եւ յանձուկս բաժանի, դարձեալ լայն եւ անդորր ծովեղերք յաղթ տէրութեանն Աինէացւոց, եւ զետեղելք՝ որ իրբեւ զխորշս են, նոյնպէս ցամաք կղզին յայնկոյս գանդէս զետոյ երկայնանիստ ի մէջ ծովուն, եւ ի մէջ ծովեղերաց Ասիայ՝ ցամաք կղզի Միջերկրական ծովուն, որ է փոքր Ասիա: ՅԱփրիկեցւոց աշխարհին ցայսօր

իսկ Եգիպտոս՝ որ յերկոցունց կողմանց պաշարեալ կայ ծովուք, հոծ բազմութեամբ մարդկան է. եւ յետ այնք այնք ի գաւառաց առաւել մարդաշատք են, յորս են բազում խորչք Միջերկրական ծովուն: ՅԱ-
մերիկեցւոց աշխարհին ծովեղերեայ տէրութիւնք նա-
հանդաց միաբանելոց ի հիւսիսային կողման աշխար-
հին, կղզիք ծոցոյն Մեքսիկայ եւ այլ եւս գաւառք՝
որ առ ծոցովն այնուիկ կան, լի են բազմութեամբ
մարդկան: Վապա ուրեմն անդ բազում յաճախութիւն
է մարդկան, ուր ծով եւ ցամաք գիրկս արկեալ զմի-
մամբք շաղեալ պատին ընդ իրեարս. զի անդ գո-
լոցի ջրոյն ի վեր ցոլացեալ ի ձեռն ճառագայթից ա-
րեգականն, զօդ զէճ խոնաւալից առնէ, որ ի պաղա-
բերութիւն կարեւոր է, եւ օդ երկրին վասն դրիցն
առ ծովեղերբն ամոքախառն է. գարձեալ եւ վաճառա-
կանութիւն՝ որ յայնպիսի տեղիս երեւելի է, անդք
զբազմութիւն մարդկան ի կողմանց կողմանց ժողո-
վեալ ածէ:

ՎՐԴ քանզի այս ամենայն միանգամայն գտանի
ի բազում կողմանս Եւրոպացւոց աշխարհին, զի բա-
զում ուրեք ընդ ծովու կից է Եւրոպա, եւ անբաւ
խորչիք եւ ծոցովք լի է. նմին իրի իսկ զրեթէ յա-
մենայն կողմանս աշխարհին բազմակոյտ ժողովք մարդ-
կան բնակեն: ՎՐԴ բազմամբոխ բազմութիւնն յայնմ
կողման առաւել է, որ ի Որուսաց աշխարհէ անտի
ձգի ընդ արեւմուտս կոյս ուրեմն իբրև զցամաք կղզի
յազիթ մեծանիստ լայնատարած, եւ ընդ բազում
տեղիս յԱրեւելեան եւ ի Հիւսիսային, յԱւլանաեան
եւ ի Միջերկրական ծով անդք բազուկս իմն արձակէ:

Դարձեալ եւ այն եւս յայանի է որոց միտ գնեն,
եթէ ոչ այն կողմն՝ որ ի բնէ բերրի է եւ առատ, ա-
ռաւել շնէ է. այլ թէ մանաւանդ գաւառք ինչ
յուրաթիք զրեթէ խոպանացեալ եւ ամոյի կան, եւ
այլք ի բնէ անպառուղք՝ ինամով մարդկան եւ շինու-
թեամբ եւ հոգաբարձութեամբ իշխանաց անթիւ

անհամար բնակիչո անուցաննեն։ Եւ ոչ զայն մարթ է ասել ևթէ արեւմտեան կողմանք, այնու զի վազագոյն եղեն շէն, քան զարեւելեան կողմանսն բազմամարդ իցեն, կամ թէ հարաւային կողմանք, այնու զի կանխաւ զոյր անդ շինութիւն, քան զհրւսիսային կողմանս մարդաշատ իցեն. քանզի շուրջ զի ողգագետ երկիրն առաւել շինանիստ է եւ խուռն բազմութեամբ մարդկան, քան զափունս Տայոյ զետոյ. Եւ դանիացւոց եւ Սկովտիացւոց կողմանք բազմամբոխ քան զՅունաց աշխարհ են։ Վապա ուրեմն յայտ է թէ շինութիւն եւ մարդաշատութիւն ի հոդաբարձութիւնէ մարդկան դիսփի եւ ոչ ի լաւութենէ երկրի. Եւ Յունաց աշխարհ՝ որ յառաջ քան զհազար ամ շէն էր, յանհօդութենէ բնակչաց էջ յայնպիսի նուազութիւն, եւ սառնասառոցը լեռնային կողմանք Սկովտացւոց, ի խնամն տանելոց շինեցան եւ զուարթացան։

Յորժամ զ230 հազարս հազարաց մարդկան՝ որ բնակեն յեւրոպիա, ի վերայ 155,000 չորեքկուսի մղոնաց աշխարհին հաւասար բաժանիցեմք, ի միում միում ի չորեքկուսի մղոնաց իբրեւ 1480 ողիք զտանին։ Վագ բազմամարդ կոչին զաւառք՝ որոց բնակչացն թիւ աւելի է քան զայս թիւ, ապա եթէ ընդ իւրաքանչիւր չորեքկուսի մղոնաց 4000 մարդկան կշռեսցին, յայնժամ հոծ բազմամբոխ բազմութեամբ է զաւառն. որպէս եւ նոցին հակառակ, զաւառք՝ որոց բնակիչք նուազագոյն քան զ1480 են, ասին լոկ մարդաթափ թափուր ի մարդկանէ։

Ա. Հոծ բազմամբոխ բազմութեամբ է ի մէջ գլխաւոր աշխարհաց Եւրոպայ Բրիտանիա մեծ. ի հաստատուն ցամաք երկրին բազմամարդագոյն աշխարհք են աշխարհն Բեղդիացւոց եւ աշխարհն Հոլանդացւոց. յիտալացւոց աշխարհին Լուկիա, Լոմբարտեան Վենետիք, Պարմա եւ Ս. Մարինոս. ի Հեղուետիացւոց աշխարհին զաւառքն Գենիֆ, Ցիւրիք, Բասեղ, Ս. Գաղ-

զոս, Արգաւ, Թուրքաւ, Առլիթուռն եւ Ապղենցեղ, յորս պայծառացեալ է հնարադէտ ճարտարութիւն . ի Գերմանացւոց աշխարհին Ապրսոնիացւոց թագաւորութիւն եւ Ապրսոնիա - Ալտեմբուրդ, Բագեն եւ Ակերտեմբերդ, ապա Նատաւեւ Քրաւնչուայդ եւ մանաւանդ Բոհեմիացւոց թագաւորութիւն . դարձեալ եւ առաւել քան զամենայն տէրութիւնս հոծ մարդաշատ են բազմութեամբ հնդեքին ազատ քաղաքք :

Բ. Բազմամարդ է Գաղիա, որոյ 3250 բնակչութեք ի մի մի չորեքկուսի մզոնս համարին, ապա ամենայն գաւառք Խոալացւոց աշխարհին զորոց զանուանս վերտգոյն ոչ յիշեցաք, յորս են 3000—3900 ողիք ի միում միում ի չորեքկուսի մզոնաց, եւ յամենեսին ի սոսա Մոգենա եւ Կեապոլիս առաւել շեն են : Յետ սոցա զայ Հեղուետիացւոց աշխարհ, եթէ համօրէն ի միասին իբրեւ զմի տէրութիւն առնուցումք, 2500 բնակչութեք . եւ Գերմանիա իբրեւ զմի ինչ բովանդակ, որոյ աւելի քան զ3100 բնակիչք են առ մի մի չորեքկուսի մզոն : ՅԱւասրիացւոց աշխարհին, իբրեւ մի ինչ բովանդակութիւն, 2880 ողիք զան առ մի մի չորեքկուսի մզոն, ի Պրուսիա՝ 2600, ի Բաւարիա՝ 2796 : Եշ Ապանիա եւ Լուսիտանիա յայս կարգ պատշաճին, զի յառաջնումն են 1900 եւ յերկրորդումն 1600 ողիք ի միում միում իւրաքանչիւր ի չորեքկուսի մզոնաց :

Գ. Լոկ եւ օակաւաւոր են այն գաւառք արեւելքան եւ հարաւային կողմանց Հեղուետիացւոց աշխարհին, որ բարձրաբերձ լերամբք ծածկեալ են, ապա Ականդինաւեան թագաւորութիւնք Սուեզիացւոց եւ Կորուեգիացւոց, եւ (Եթէ զիալանդիա խառն առնուցումք,) Դանիացւոցն եւս . դարձեալ եւ աշխարհն Յունաց եւ Տամկաց, յորս են 1200—1100 ողիք առ մի չորեքկուսի մզոն . եւ յետ այնորիկ ապա եւ Առուսիա համօրէն ի միասին առեալ՝ 200—800 բնակչութեք :

ԱՅԵԼ ԵՒ ՆՈՒԾՉԵԼ ԲՆԱԿՇԵՐ

ԻՆՉՈՐԵՍԵԼ ԺՈՂՈՎՐԴԵԿԱՆՆ՝ է մարմնաւոր աճումն
աղջի. Եւ զոր օրինակ որչափ ոք զարդանայ մարմնով,
նոյնչափ յառաջադէմ մտօք լինի եւ բարուքն աղ-
նուագոյն, նոյնպէս եւ ըստ աճել ժողովրդեանն եւ
ոգիքն գան յաճել եւ ի կատարել։ Երկրի եւ ամե-
նայն համակերտն արարածոց այլ այն ժամանակ է
ծնանելց, այլ այն՝ աճելց, եւ այլ այն՝ նուազելց,
եւ այս համաշխարհական ինչ օրէնք են աշխարհի.
բայց ցորչափ ազնուագոյնն յարարածոց երկրի, որ
մարդն իսկ է, յաճել եւ ի զարդանալ իցէ, նոյնչափ
եւ երկիր աճեցուն եւ ծննդական է, եւ կայ տեւէ
յառողութեան։ Այլ չէ հնար մարդկան անշափ եւ
անհնարին աճել ի վերայ երկրի, բայց եթէ ուրեք
երեք թերեւու. Եւ չէ իսկ պիտոյ թէ մարդկեղէն
հնարիք ոք ջանայցէ արդելուլ զանշափն բազմանալ
ժողովրդեանն. Առառութոյ իմաստութեանն միայն է
զերին յորդութիւն նահանջել։

Այնպէս իմն համարեալ է եթէ թիւ բնակչաց
Եւրոպոյ ամի ամի աւելի քան զ1,000,000 աճէ. արդ
պարտ եւ պատշաճ է մեղ մանր միտ դնել թէ զինչ
ինչ այնր պատճառք իցեն։ — Ամուսնութիւնք եւ
ծնունդք եւ մահք երեք կարեւոր ժամանակք են
մարդկեղէն կենաց, յորոց ընդ միմեանս կշռեալ
համեմատութիւնէ ամենայն փոփոխմունք ի բնակիչս
լինին։

Ա. Ա. Հ. Ա. Հ. Ա. Հ. Ա. Հ. Ա. Հ. Ա. Հ.

Այս ինչ ի փորձոյ յայտ է, զի ի տեղիս՝ յորս
յառաջագոյն ի մէջ 120 բնակչաց ամի մի ամու-
սնութիւն դիպէր, արդ ի մէջ 150 բնակչաց դիպի.
յորմէ յայտ է թէ կամ ապականութիւն բարուց հա-

նապազ աճէ եւ զօրանայ, եւ կամ թէ յառաւել նեղութիւն վասն պահպանութիւն կենաց անկանին ժողովուրդք, եւ երկոքին եւս նշանակ նուազելոց զօրութեան ազգի իրիք են: Քանզի մեծ իմն նուազութիւն ամուսնութեանց յաշխարհի ուրեք տկարացուցանէ իմն զզօրութիւն բնակչաց, յետ ամաց ինչ ոչ պյանձափ պատանիք որպէս յառաջն գտանին, եւ ցանդ եւ միշտ ի վատթարութիւն եւ ի տկարութիւն աշխարհն անկանի:

Խւ արդ այս ինչ է համեմատութիւն ամուսնութեանց առ բնակիլու ի գլխաւոր տէրութիւնս:		
Խ Բրիտանիա մեծ 1 ամուսն. առ	95	ողիս
Խ Ռուսիա եւ ի Պրուսիա.	110	"
Խ Սուեդիա	113	"
Խ Դանիա	118	"
ՅԱԼԱՄՈՐԻԱ	122	"
Խ Հոլանդիա	124	"
Խ Նորուեգիա	130	"
Խ Գաղղիա	133	"
Խ Բեղզիա	134	"
Խ Նեապոլիս եւ ի Սիկիլիա	138	"
Խ Սպանիա եւ ի Լուսիտանիա	141	"

Բայց այլեւայլ աղջաց եւ ծննդականութեան յաճախութիւն այլեւայլ է. քանզի յայտ է թէ ուր գերմանացիք եւ Ալաւոնք եւ Հունգարացիք ի միասին ի միում վայրի բնակիցեն, յետ ամաց ինչ գերմանացիք անցուցանեն բազմութեամբ զշունդարացովք, իսկ Ալաւոնք՝ զՀունգարացովք եւ զԳերմանացովք: Խ մէջ զերմանական զարմից Շուարիացիք առաւել բազմութիւն որդւոց ունին, ի մէջ Բրիտանացոց երկանգացիք: Խ Ռուսաց աշխարհին առ մի մի ամուսնութիւն $5 \frac{1}{4}$ ծնունդք հաշուին, եւ ի Սուեդիա՝ $3 \frac{2}{3}$. իսկ առ հասարակ չորք ծնունդք առ իւրաքանչիւր ամուսնութիւն համարին:

Խոկ ծննդոցն համեմատութիւն առ բնակիչս, է իրրեւ 1 առ 27. այս ինքն եթէ հանապազ առ 27 մարդ առ հասարակ մի ծնունդ պարտ է համարել ամի ամի:

Յայլ եւ այլ աշխարհս Եւրոպացւոց այսպիսի ինչ համեմատութիւն ի մէջ բնակլացն եւ ծննդոց գտանի: Ի պրուսիա եւ ի Ռուսիա. ծնունդ մի առ 24 մարդ Ի Նէապոլիս եւ ի Սիկիլիա. „ 25 „
Ի Բրիտան. մեծ, ի Հոլանդ.

ՅԱՍՏՐԻԱ, ի Սպանիա			
Եւ ի Լուսիտանիա	„	27	„
Ի Բեղդիա.	„	28	„
Ի Առեգիա.	„	29	„
Ի Գանիա.	„	30	„
Ի Գաղիա.	„	32	„

ԱԱԱ զի որ ծնանին՝ արու եւ էզ խառն լինիցին, այնու բնութիւն ինքնին խնամ տանի. Եւ թիւ համարոյ արանց եւ կանանց ազգի հանապազ զրեթէ կշիռ հասարակ գտանի: Առէպէտ եւ առաւել արուք ծնանին քան էզք, որպէս զի եթէ էզք 20 ծնանիցին, արուք 21 լինին. սակայն յետոյ ոչ միայն երկուքին կողմանք զայդ հասարակ լինին թուռվ, այլ եւ աճէ խոկ թիւ համարոյ կանանց ազգի քան զարանց: Որպէս յԱՍՏՐԻԱցւոց աշխարհի 1,000,000 իւ չափ առաւել են կանայք քան զարս:

Ի՞ւ այնու եւս արժան է միտ գնել, զի ի գաւառս՝ յօրս զգաստ եւ պարկեշտ մարդիկն իցեն, առաւել լինին ծնունդք եւ բազմութիւն բնակլաց՝ որ անդէն ծննդեամբ աճին, քան ի մէջ պղծագործ մարդկան՝ որոց ծնունդք սակաւ եւ ինքեանք սակաւաւոր են: Պանաւանդ զի բազումք ի մանկաւոյ՝ զորս, վասն չլինելոյ յայտ հարց եւ մարց նոցա, այլք յորդեզիրս առնուն կամ լոկ սնուցանեն, դիւրաւ մեռանին, զի ոչ բարւոք ի մնուցչաց դարմանին: Ի Մոսկաւ յ37,000 մանկանց տղայոց որ ընդ 20 ամս տուան այլոց ի մնու-

ցանել՝ 36,000 մետր։ ուստի եւ ի մէջ 37 մանկանց մի ուն եւեթ կաց մնաց կենդանի, ուր որպէս յետոյ տեսոցուք, կէս մանկանց՝ որ յիւրաքանչիւր տունս մնանին, հասանեն ի 20 ամ հասակի։ Եւ Դռւագին յ12,000 յայսպիսի մանկանց՝ որ ի մէջ 7 ամաց առան գայեկաց սնուցչաց, միայն $\frac{1}{54}$ եհաս ի հասակ հինգ ամաց, այս ինքն 127 ողիք եւեթ։

Դարձեալ եւ զայն եւս պարտ է զմուռ ածել, եթէ որշափի ի գիւրի եւ ի հանգստեան ժողովուրդն իցէ, նոյնչափ եւ թիւ ծննդոցն աճէ, եւ այնչափ տռաւել նուազէ, որշափի հարստահարիցին եւ նեղիցին։ *Եմին իրի որը տառապեցուցանենն եւ լիկեն զժողովուրդն, ոչ միայն պատճառք վշտաց այնոցիկ են, որը արգեւամբքն շարշարին եւ նեղին, այլ եւ խափան սերելոյ եւ բազմանալոյ մարդկան լինին։

Բ. Աշճակ :

Վահ, թէպէտ եւ յորժամ ըստ առանձինն ինչ դիպաց ոք նայիցի, յանկարծադէպի ինչ երեւի, սակայն յորժամ համեմատութէամբ ոք եւ երկայնաձիգժամանակաւ միտ գնիցէ, գտանէ զի ընդ բնութեան ինչ օրինոք անկեալ կայ։ Օդ, գետին գաւառաց եւ ոյլակերպութիւն զօրութեան այլեւայլ ազգաց՝ այսպիսի ինչ համեմատութիւն յայլեւայլ տէրութիւնս ի մէջ բերեն։

ՅԱՆՈՒՄ . բացի ՀԱՅՆԴ . դիպի մի մահ ի մէջ $32\frac{7}{16}$ ողւոց		
Ե Կեապոյիս եւ ի Աիկիլիս .	33	"
Ե Սպանիս եւ ի Պլուսիս .	35	"
Ե Հոլանդիս	37	"
Ե Ռուսիս եւ ի Գանիս . . .	38	"
Ե Լուսիտանիս	39	"
Ե Բրիտան . մեծ եւ ի Գաղղիս	40	"
Ե Բևզզիս	41	"
Ե Առեղիս	43	"

Ա ամսն զպատճառու մահուց ի միտ առնլոյ հարկ
է գիտել

Ա. Օգեստպէս շափ հասակաց : Բաղումք ի
մասաղ հասակի մեռանին, զի փոքր ինչ աւելի քան
զերկուս մասանս յերիբ մասանց անտի մանկանց հա-
սանեն ցառաջին ամ հասակի, այս ինքն $\frac{14}{20}$, յետ
չորից ամաց փոքր մի աւելի քան զիկսն մնան կենդա-
նի, այս ինքն է $\frac{11}{20}$, յետ քսան ամաց սակաւք քան
զիկսն կան մնան, այս ինքն $\frac{9}{20}$, յետ քառասուն ա-
մաց երրորդ մասն եւեթ, յետ վաթսուն ամաց հա-
զիւ հինգերորդ մասն, յետ ութսուն ամաց իրրեւ
երեսներորդ մասն, եւ հազիւ մի ոք ի 1200 ոգւոց
զհարիւրամնիւք անցանէ : Այսպէս ի մշ 20 հազա-
րաց հաղարաց (20 միլիոնից) բնակչաց՝ որ յԱւստրիա-
ցւոց տէրութեան, արտաքոյ քան զՀունգարացւոց
դաւառան են, ի 100,000 ոգւոց՝ որ ի նմին ժամանակի
ծնեալ էին, մեռան

Ի ծննդենէ մինչեւ ց 1 ամն	32,398
Յառաջին ամէ մինչեւ ի 4	12,918
Ի չորրորդէ մինչեւ ի 20	9,778
Ի քսաներորդէ մինչեւ ի 40	11,463
Ի քսանաներորդէ մինչեւ ի 60	14,183
Ի վաթսաներորդէ մինչեւ յ 80	15,867
Յութսաներորդէ մինչեւ ի 100	3,310
Առաւել քան հարիւր ամաց	82

Ի Գաղիացւոց աշխարհին ի 1,000,000 մարդկանէ
որ ի նմին ժամանակի ծնեալ իցեն, կան մնան ի
վախճան

Առաջնոյ ամին	767,525
Տասներորդի ամին	551,122
Քսաններորդի ամին	502,216
Երեսներորդի ամին	438,183
Քսանաներորդի ամին	369,404
Յիսներորդի ամին	297,070
Վաթսաներորդի ամին	213,567

Եւթանասներորդի ամին	117,656
Ռեժաներորդի ամին	34,705
Խնածներորդի ամին	3,830
Հարիւրորդի ամին	207
Հարիւրորդի հինգերորդի ամին	16
Հարիւրորդի քսաներորդի ամին	ոչ ոք :

Բ. Օտղդ արանց եւ կանանց : Յմէպէտ եւ կանայք քան զարս վախիկագոյն եւ տկարագոյն են մարմնով, սակայն ի նոյն տիս հասակի եւ ի նոյն ժամանակս առաւել արք մեռանին քան կանայք : Վինչեւ ցըորեքտասանն ամ հասակի այնշափ առաւել լինի թիւ համարոյ արու մանկանց վախճանելոց, զի առաւելութիւն թուոյ նոցա ոչ եւս գտանի ի միջի . իսկ ի չորեքտասանն ամաց մինչեւ ի 59 ամ ի մէջ հարիւրաւոր մարդկան կանայք երկրպումք առաւել քան զարս են : Վայնպէս զի ի Սարսոնիացւոց աշխարհի համեմատութիւն արանց առ կանայս է իբրեւ 12 առ 13: Վայր պատճառս զայն մանաւանդ մարթ է ասել, զի արք առաւել անառակութեամբ եւ անխառնութեամբ կեան քան զկանայս . զարս սպառեն անհնարին ախաք եւ կարիք, որ կանանց ոչ հանապաղ դիսպի. արք բազում գմնդակ աշխատութիւնս ի մետաղս եւ ի ծովեզերս եւ ի ծովու իսկ կրեն . եւ այլ եւս բազում վեշտք եւ աշխատութիւնք են արանց, յորոց ազատ է կանանց ազգ :

Գ. Օհիւանդութիւնս : Յամենայն աէրութիւնս կարգեալս եւ յարդարեալս օրինակ մահու իւրաքանչչեր մարդոյ ճշգիւ նշանակի, զի ի սպանութեանց՝ որ բռնութեամբ յարդարութենէ եւ յիշխանաց լեալ իցեն, զգուշանայցեն, եւ այնց՝ որ ի սաստկանալոյ հիւանդութեանց ինչ զիսպիցին, ի ձեռն բժշկական ճարտարութեան հնարս ինչ մարթասցեն գտանել : Բառ այսմ օրինակի յայտ զայր, եթէ ի մէջ բնակչաց Աւոտրիւական աէրութեան արտաքոյ գաւառացն Հունդարիայ, որ աւելի քան զ20 հազարս հազարաց են,

ամի ամի իրրեւ 650,000 ողիք մեռանին։ Այդ ի սուցանէ յամի 1834 մեռան

614,946	ողիք սովորական հիւանդութեամբ.
11,581	" հիւանդութեամբ աշխարհին.
8,012	" ժանտ կամ ապականիչ ախտիւ.
4,414	" ի ծաղիկ ախտէ.
707	" անձնասպանութեամբ.
78	" ի շանց կատաղութենէ.
5,514	" վրիպակաւ յանկարծ.
482	" ի սպանողաց.
34	" ի ձեռն դահճաց.

Այս յամենայն ժամանակու ըստ սովորութեան. բայց մարթ է դիպաց ինչ արտաքոյ քան զհասարակաց կարգ իրաց դիպել, որով եւ մահուց պատճառք եւ թիւ համարոյ փոխօսին։ Որպէս յամի 1831 այնշափ բազմութիւն մարդկան մեռաւ ի գաւառուն՝ զուրոց վերագոյն յիշատակեցաք, յախտէ անոի զոր Մաղձայոյզս (Collera) կոչեն, զի փոխանակ 140,000առ շափ բազմանալոյ բնակչացն, որ ամի ամի դիպի, նուազեցան ողիք 70,779։

Ի նշանակելոյ խնամնով զդէպս մահու եւ այն եւս յայտ գոյ, թէ հանապազ յամիս ինչ տարւոյ կարի սասատիկ է թիւ համարոյ մեռելոց եւ յայլ ամիս ինչ կարի նուազագոյն։ Ի ցուրտ գաւառու՝ գարնացնի բազում յաճախութիւն է մեռելոց, եւ ի ջերմ գաւառու՝ աշնայնի. այսովէս ի Առեղիա ի Մարտի ամսեան կարի յաճախ է թիւ համարոյ մեռելոց, եւ ի Աեպտեմ. ամսեան կարի իմն նուազագոյն։

Դ. Օչեղիս բնակութեան։ Բազում ժամանակաց փորձիւ յայտ է, եթէ ի մեծամեծ քաղաքու Եւրոպայ ամի ամի մի ոք ի 24 ոգւոց մեռանի, եւ ի փոքրունո՞ւմի յ32ոց, իսկ ի գեւզու մի ոք ի 40—48ից. զորոց զհետ գոյ եթէ թիւ համարոյ մեռելոց ի մեծամեծ քաղաքու կրկին քան ի գեւզ է, եւ քան զթիւ ծննդոց յաճախագոյն։

Ե. Օքործս՝ յորս պարապիցէ ոք։ Հասարակաց ամենեցուն կարծիք այն են, թէ ի տեղիս՝ յորս յաճախութիւն արուեստանոցաց է, բազում յաճախութիւն է մեռելոց քան յորս մշակութիւն է։ «Քանզի անդ հանապազ կորացեալ եւ կծկեալ նոտին, եւ ծծեն զոդ՝ որ ի պարարտութենէ իւղոյն, ի ծխոյ, ի փոշոյ տանց, եւ ի շնչոյ մարդկանն առ միմեամբք կուտելոց, նեխեալ ապականեալ է։ ուր այնոքիկ որոց զբաղումն մշակութիւն է, ի մարդո եւ ի յատակ օդս ցանդ վայելեալ՝ առողջագոյնք լինին եւ առաւել պնդակազմ։ եւ ստէպ ստէպն ճայթել որոտմանց ի գղրդիւն իւրոյ եղեկտրիսնական շարժմանն ոչ միայն անդոց եւ ագարակաց, այլ եւ մարդկանն իսկ գլխովին տայ քատմել եւ սարսել, եւ պատճառք առողջութեան մարմնոց լինի նոցա։ Եւ արդարեւ յԱնգղիացւոց աշխարհին ի մեծի կոմսութեանն Եորկայ, յայնմ կողման՝ ուր համակ մշակք եւ արդիւնարարք բնակեալ են, կէս ի բնակչացն յՅԵրորդ ամ հասակի հասանեն, ուր ի հարաւային կողման՝ յորում բազում յաճախութիւն արուեստանոցաց է, կէս բնակչացն մինչ չեւ 18 ամաց լեալ՝ մեռ անին։ Անհաւանդ զի ի կոմսութեան Լանկաստերի՝ ուր բազում անհնարին յաճախութիւն է ձեռագործաց, եւ ոչ իսկ յ12 ամ հասակի ժամանեն հասանել կէս ի բնակչաց։ Բայց սակայն ճշդիւ եւս միտ եղեալ ասացին զիտունք, զի յայնպիսի տեղիս յերկեմենից եւ ի խոնարհ յաճախի մեռանին. զի անդ երիր մասն, եւ ուր մշակութիւնն է չորիր մասն մանկանց, մինչ չեւ երկուց ամաց լեալ՝ մեռանին։ Իսկ յայդ եւս ամս երիտասարդութեան այսպիսի ինչ խտիր ոչ եւս գտանի. մանաւանդ իսկ զի ի հասանել նոցա ի հասուն հասակ, նորին հակառակն դիպի։ Եւ այնր պատճառք կարի դիւրին առ իմանալ են. զի ձեռագէտք ազնուագոյն զզենուն եւ ազնուագոյն սնանին քան զշնականս. եւ այն՝ բազում յաճախութեան ծննդոց պատճառք լինի նոցա. վասն այնորիկ եւ թիւ

բնակչաց գաւառաց՝ յորս բազում արուեստանոցք իցեն, արագ արագ փութանակի աճէ քան զայնոսիկ՝ յորս առաւել ի մշակութիւն պարապեն մարդիկ:

Ավակյան եւ այնպէս այնմ իմն աստուածեղէն տեսչութիւնն. սկէ բազում իմաստութեամբ, զի հանապազ ամենայն ուրեք թիւ համարոյ վախճանելոցն համեմատ թուոյ ծննդոց լինիցի. վասն այնորիկ ուր յաճախագոյն է թիւ մռռելոց, անդ եւ ամռւսնութեանցն եւ ծննդոցն թիւ առատ է, իսկ ուր նուազունք մռռանիցին, եւ նուազունք եւս ծնննին: Արագէս ի 22 քաղաքս Հոլանդիայ գաւառի Հոլանդացւոց աշխարհին մի ոք ի 22 ուց մռռանի, զի շէ առողջ երկիրն, այլ խօնաւ եւ ճախճախուար. այլ եւ մի ոմն ի 108 բնակչաց յաճուսնութիւն դայ: Խվագդ գաւառի Հեղուետիացւոց մի ոմն ի 45 բնակչաց մռռանէք երբեմն, այլ եւ մի ոմն ի 140ից եւելթ ամռւսնանոյր, եւ մի ոմն առ 36 բնակիչ ծնննէք: Երբեք երբեք եւ այլազդ դիպի, բայց այդ կարի սակաւ եւ անօսր է:

Կարի իմն երկայնակեաց լինել կենաց ոչ զուն ուրեք եւ անօսր լինի, որ արդարեւ ընդ թուլամարթբարս մեղկութեան մերոյ գարուն հայեցեալ, ի վեր է քան զակնկալութիւն: Յամի 1825 ի Սուեդիացւոց աշխարհին 276 ողիք մռռան, որ զիննանամենիւք ուրեմն անցեալ էին: Խ Ռուսաց աշխարհին յամի 1834, ի բուն Ռուսաց անամք որոց թիւ աւելի քան դ30 հազարս հազարաց էր, առաւել քան 3000 մռռան, որոց նոյնպէս զիննառուն ամաւ անցեալ էր, տասն ի նոցանէ էին 130 ամաց եւ մի ոմն՝ 150 ամաց: Խ գաւառս ինչ Աւստրիացւոց ի մէջ 670 վախճանելոց, հանապազ մին զհարիւրամենիւք անցեալ գտանի, ուր զի յիտալացւոց աշխարհին հազիւ ի մէջ 3340ից մի ոք դիպի անցեալ զհարիւրոդ ամաւ հասակի: Խ Սուեդիացւոց աշխարհին յամի 1729 մռռանէք ոմն, Յովհաննէս Անդերսոն անուն, ամաց աւելի քան 147անց, որոյ առ տասն թագաւորօք կեցեալ էր: Խ Հունդարացւոց

աշխարհին այլը ոմն՝ որոյ անուն Պետրոս Չորտոն ճանաշէր, յամի 1724 մեռաւ, կեցեալ ամս 185, եւ յերիս այլեւայլ դարս եւ առ տասն կայսերօք *:

Պրեթէ կէս մարդկան աշխարհի միոջ են ի քսան-ամենից մինչեւ ցվաթմանամասնս, այս ինքն է յայն-պիսի տիս հասակին յորում մարմինն յասախս եւ յուժի կայցէ. ողիք 15 ի մէջ 100 արանց, կամ վեցերորդ մասն արանց ի 21երորդ ամէ մինչեւ ց30երորդ ամ կեան վասն այնորիկ պատերազմօղք են. 29 ողիք ի մէջ 100 արանց, կամ երիբ մասն արանց ի 20 ամէ ց40 ամ կեան, եւ սոքա են որ բաւական են զէն առ-նուլ եւ պատերազմ հարկանել: ՅԱԼՍԱՐԲԻԱԳԵՍՏ աշ-խարհին 2½ հազարք հազարաց արք են ըստ առաջնոյ կարգին, այս ինքն ի 21երորդ ամէ մինչեւ ց30ե-րորդ ամ, եւ աւելի քան զՅ հազարս հազարաց ըստ երկուց կարգաց, որ ձեռնհաս են ի ճակատ մտանել, թող զարս հղօրս որ անցեալ զ40 ամաւ իցեն:

Գ. ԱՇԽԱՎԱԿ:

Վանդի յայնցանէ՝ զոր մինչեւ ցայս վայր ասա-ցաք, յայտ է եթէ հանապազ որք ծնանինն առաւել են քան զայնոսիկ որ մեռանիցին, ապա զայնր զհետ դայ թէ բնակիչք աշխարհի ամ ըստ ամէ աճեն: Այս աճումն յայնպիսի աշխարհս՝ որ զրեթէ ի միջոցի կան, լինի իրրեւ միոյ մարդոյ առ հարիւր. որպէս զի ԺԱԼՍԱՐԲԻԱԳԵՍՏ աշխարհին յամ՝ յորս շգուցէ սաստեք պատերազմ կամ որածութիւն կամ սով, հարկ է բնակչացն 300,000աւ շափ յաւելուլ: Բայց սակայն

* Պատմի ինք եթէ ի կաքսամարկա գաւառի Պերուա-ցւոց յամի 1763 մեռաւ ոմն սպանիացի ամաց աւելի քան 144ից, որոյ 800 մանկանը, թռոռունք, այլովքն հանդերձ, տուն, էին: Պարմեալ թէ ի նմին գաւառի՝ որոյ իրրեւ 70,000 բնակիչք էին, յամի 1792 ողիք ուժ 114 — 147 ամաց մեռեալ իցեն:

բազում տէրութիւնք յայտ առնեն թէ եւ յամս եւս՝ յորսվիշտո ինչ ի բնութենէ կամ արտաքուստ ուստեք ոչ կրիցեն, նա մանաւանդ յաճել եւ յառաւելուլ իցէ ազգն, նուազագոյն է աճումն. զոր օրինակ ի Գաղղիացւոց աշխարհին միայն իբրեւ 1 առ. 200 է աճումնն: Այլ բնակիչք Ռուսաց աշխարհին ամի ամի 3 առ. 200 աճեն. նմին հակառակ բնակիչք Ապանիայ եւ Լուսիտանիայ կամ նուազեն կամ կարի սակաւ աճեն:

Օ կարին սաստիկ եւ զկարի նուազ աճումն բնակչաց Եւրոպայ գտանեմք յամեւ 1815 մինչեւ ցամն 1830 ի Ռուսիա եւ ի Լուսիտանիա. յառաջնում տէրութեան ի 16 ամսն յայնոսիկ յիւրաքանչիւր 100,000 բնակիչս՝ ոգիք աւելի քան զ28,300 յաւելան, իսկ յերկրորդումն՝ հազիւ 7500: Արդ եթէ նովինն օրինակաւ յառաջ խաղացեն իբրն, յայտ է թէ, թէպէտ եւ արդ բնակիչք Գաղղիայ առ համեմատութեամբ Ռուսիայ են իբրեւ կ առ 7, կամ թէ Գաղղիացւոց աշխարհ ունի զ⁴/₇ մասն բնակչաց Ռուսիայ, այս ինքն է փոքր ինչ առաւել քան զկէսն. սակայն յետ 50 ամաց թերեւս իցէ համեմատութիւնն իբրեւ 1 առ. 3, կամ թէ Գաղղիա ունիցի զ¹/₃ մասն բնակչաց Ռուսաց աշխարհին, այն է զերիբ մասն նոյն:

Այս ամենայն զոր ասացաքս յայտնի եւ երեւելի է. բայց քանզի երբեք երբեք մահք ժանտամահք ի կողմանս կողմանս զբազում մարդիկ կոտորեն, եւ բազում անգամ պատերազմանք լինին, եւ մարդիկ ի սուր սուսերի կոտորին, վասն այնորիկ ոչ միայն նուազէ նովին թիւ բնակչաց աշխարհին, այլ եւ ծնունդք առ յապա նահանջին: * Ամին իրի առաւել պատշաճ է առել եթէ առ հասարակ միայն 1/2 առ. 100 կամ 1 առ. 200 աճէ թիւ համարոյ բնակչաց Եւրոպայ, եւ թէ ամի ամի փոքր ինչ աւելի քան զ1,000,000 մարդ կան ի բովանդակ Եւրոպացւոց աշխարհին բազմանան: Ի սոյն բազում իւիք պատճառք լինին եւ գաղթա-

կանութիւնք . քանզի անդստին յերից դարուց հետէ բազում բեւրք բիւրուց մարդկան ի Սպանիացւոց , յԱնգղիացւոց , ի Գաղղիացւոց եւ ի Գերմանացւոց աշխարհէ տարագէմ գնան յայլ եւ այլ կողմանս Երկրի , մանաւանդ յԱմերիկեցւոց աշխարհն : ՔՅԱնգղիացւոց տէրութենէ յամի 1828 մինչեւ յամի 1831 ամի ամի 41,000 մարդիկ Երթային վտարանդի . իսկ յամի 1833՝ ողիք 103,000 : Ի Գերմանացւոց աշխարհէ ի ժամանակի Երկուց ամաց 117,000 ողիք՝ միայն ի Նահանգամիարանեալս Ամերիկեայ Երթային գաղթականութեամբ : Քամին 1836 յամսեանն Մայիսի ի Նոր Եորկ եւեթ 16,000 գաղթականք չոքան յայլեւայլ դաւառաց Եւրոպայ . նմին իրի արգելին իշխաննք տեղայն զի միոք իշխեսցէ Ելանել ի նաւեն , որ չունիցի արծաթ հատուցանելոյ զսակ հարկին՝ զոր արկին Եկեղեց յօտար աշխարհաց . զի մի նուցու Երկրին բազմութեամբ մարդկան՝ որոց չգուցէ ռոճիկ :

Հ Ե Տ Ե ՞ Յ

ՈՒՐՈՅՆ ՈՒՐՈՅՆ ՏԵՐՈՒԹԻՒՆՔ ԵՒՐՈՊԱՅ ԸՍՏ
ԵՐԿՐԻՆ ԵՒ ԸՍՏ ԲՆԱԿԱՑՅՆ

Ե

Բ Ր Ի Ց Ա Ն Ի Ռ Մ Ե Մ

ԵՐԿՐԻՆ · ՅԱՅԻՄԵՒՄՏԵԱՆ ծագութիւնը մշակութիւնն՝ որ յերկուց մեծամեծ կղզեաց եւ յերից հին թագաւորութեանցն Անդղիաց, Խրանդիայ եւ Սկովտիայ կայ: Երկրքին թագաւորութիւնքն՝ Անդղիացւոցն (հանգերձ Վաղիսի իշխանութեամբ,) եւ Սկովտիացւոց ի միում ի կրղղեացն են, որ անուանեալ կոչի Բրիտանիա մեծ: Անդղիացւոց աշխարհ ի հարաւակողմանն կայ եւ Սկովտիա ի հիւսիսակողմանն: Խոկ Խրանդիա անուանեալ կոչի մեւս եւս երկրորդ կղզի՝ որ կայ յարեւմսից կողմանէ Բրիտանիայ մեծի: Երկրքին թագաւորութիւնք ի միասին միանդամայն կոչին Բրիտանիա, Բրիտանացւոց պետութիւն, եւ է բաղում անգամ զի Անդղիա եւս յորջորջին, զի որ տիրենն՝ բուն Անդղիացիք են: Յարեւմտեան եւ ի հիւսիսային կողմանս այս կղզեաց են բազում մանր մանր կղզեք՝ որք են թուով իբրեւ 600: Այս են զգխաւոր մասսանք Բրիտանացւոց աէրութեանն, որ յամենային կողմանց շուրջ պաշարեալ են յԱլանտեան ովկիանոսէ անտի եւ ի նորին մասանցն՝ ի հիւսիսային եւ ի Բրիտանացւոց ծովէ:

Խոկ մանրամանր մասունքն՝ որ յայլեւայլ կողմանս Եւրոպայ գտանին, են Ա. * Առմանեան կղզեք առ ծովեղերին Գաղիայ: Բ. Արաւանդ մի քարուտ ի միում ի հարաւային ծագաց Սպանիայ յորոյ վերայ կայ անտիկ եւ անմատուց ամրոցն Գիբրալտար կոչեցեալ: Դ. Չորք մանր կղզեք ի Միջերկրական ծո-

վուն, որ Են Մելիտինէ (Մալթա), Գոցցոյ, կոմինոյ եւ կոմինոտուոյ: Դ. Աղջի մի փոքր Հելլուանդ անուանեալ, որ յամի 1808 ի Գանիացւոց յԱնգղիացիս անդր էանց, ի Գերմանական կամ ի Հիւսիսյին ծովուն, անդ ուր Ելբա գետ ի ծով հոսէ:

ՄՆԵՑՈՒԹԻՒՆ Համօրէն տէրութեանն է իրրեւ
5543 չորեքիուսի մղոն . այս բնըն

Անդղիա եւ Վաղիս	2725
Սկովտիա	1474
Իրլանդիա	1321
Նորմանեան կղզիք	12
Մելիտինէ այլովքն հանդերձ . . .	10
Հելլուանդ	— $\frac{1}{4}$
Գիրլալտար	— $\frac{1}{4}$
	5542 $\frac{1}{2}$

ԴԲԱՆԳԻ զՀամօրէն Բրիտանիա ծով պատէ, նմին իրի եւ օդ աշխարհին ամարայնի քաղցրախառն է եւ խոնաւական, եւ ձմերանի չէ ինչ ցուրան սաստկադոյն, որպէս յայլ կողմանս աշխարհի, որ ի նմին աստիճանի լայնութեան կան: — Ակովտիա լեռնային է, սակայն լերինքն չեն ինչ բարձունք քան զՅ000 ոտն. յԱնգղիա բազում բլուրք եւ զառիվերակք գտանին. իսկ Իրլանդիա՝ երկիր գաշտական է, եւ ի հարաւակողմանն եւեթ սակաւ լերինք գտանին: — Գետք աշխարհին բազում են յոյժ, այլ կարի մանունք են: Տամիս մին ի յաղթաջուր գետոց տէրութեանն է, յորում նաւք մեծամեծք աղիսաղիսեալք բեռամբք կարեն մինչ չեւ ի Լոնդոն քաղաք նաւարկել. եւ մեւս եւս գետ՝ որ Սեւեռն անուանի, քան զամենայն գետս ոյնք աշխարհի մեծագոյն է: Խսկ այլ եւս գետք կարի փոքրունք են. սակայն փոխանակ ընդ գետոցն կան բազում ջրադարձք յօրինեալք գեղեցիկ յօրինուածովք եւ բազում ճարտարութեամբ, որ բազում գիւրութիւն եւ օդնականութիւն վաճառականութեանն մատուցանեն:

Երեքին գլխաւոր մասունք տէրութեանն յայլ-
եւայլ կոմութիւնս (shires) բաժանին. Անգղիա բա-
ժանի ի 52 կոմութիւնս, յորոց 12 իբրեւ զատ իմն
իշխանութիւն համարին, որ կոչի Ալաղիս. Ակովտիա
յ31 (կամ 33) կոմութիւնս հատանի, իսկ Երլան-
դիա՝ յ32:

Ի՞նչնիւ տէրութեանն են իբրեւ 25 հաղարս
հաղարաց, այս ինքն

ՅԱՆԳՂԻԱ	· · . . .	13,897,000
Ի ԱԿՈՎՄԻԱ	· · . . .	2,365,800
ՅԵՐԼԱՆԴԻԱ	· · . . .	7,767,400
ՅԱՅԼԵՎՈՎԱԾԱ	· · .	201,800
		24,232,000

Յորժամ դՀամօրեն բնակիչս տէրութեան ընդ-
մեծութեան երկրին՝ յարում բնակեն, համեմատի-
ցեմք, գտանեմք զի Անգղիա եւ մանաւանդ Երլանդիա
հոծ բազմաբոխ է մարդկութեամբ. ի միում շորեք-
կուսի մը. գտանին առ հասարակ աւելի քան զ5000
մարդիկ, իսկ յԵրլանդիա՝ առաւել քան զ6000:

Այս 24 հաղարք հաղարաց մարդկանն՝ որ ի պե-
տութեանն Յրիանացւոց բնակեն, թէպէտ եւ ամե-
նեւին բաժանեալ եւ որոշեալ են յայլոց մասանց Եւ-
բովայ իբրեւ բնակիչք կղզեաց. սակայն չեն բնաւին
անխառն եւ բովանդակ ի միոնէ ազգէ սերեալ. մինչ
զի ոմն յաւագաց նոցա ի տան խորհրդեան իշխեաց
զերիր մասն նոցա, այս ինքն զԵրլանդացիս, բնաւ-
իսկ օտարս ազգաւ, լեզուաւ եւ կրօնիւք անուանել:
Գերմանական տոհմն յաճախագոյն է, որ 15 հաղարք
հաղարաց համարին, եւ սերեալ են յաղգէ Անգեղաց,
Ասկանիացւոց, Դանիացւոց, Նորուեղիացւոց եւ
Նորմանաց՝ ընդ որս սակաւ Գաղիացիք խառն գտա-
նին, որք վանեցին մերժեցին զառաջին բնակիչս ի
Ալաղիս եւ ի վերին կողմանս Ակովտիացւոց: Խակ մեծ
մասն բնակչացն Երլանդիայ, Ալաղիսի եւ Ակովտիայ
սերեալ են ի հնոց Գաղիացւոց, եւ են թուով

իրեւ 9 հազարս հազարաց։ Բայց քանզի ամենայն աշխարհակալաց բարք այն են փութալ զիւրեանց աղնուական տոհմու մուծանել խառնել յաշխարհու որոց տիրեն, վասն այնորիկ հաւանութեան է թէ մեծ մասն աւագ ազգատոհմից ի Աշղիս, ի Սկովտիա եւ մանաւանդ յիրանդիս, Գերմանացիք են ի ցեղեւ Նորմանաց։ — Ի մէջ բնակչաց Նորմանեան կզզեաց գոն 50,000 Գաղիացիք, նոյնպէս եւ ի Գիրբալտար են 12,000 Սպանիացիք, ի Մելիտինէ՝ 110,000 Խուալացիք։ Խոկ 2300 բնակիչք Հելլուանդ կղզւոյ լոկ Գերմանացիք են։

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ. Առան ինչ Բրիտանիայ, որ է այժմու Ենդղիս, որոյ բնակիչք Բրիտանացիք կամ Ալբրինք կոչեն, մինչեւ ցամն 409 կայր ընդ իշխանութեամբ Հռոմայեցւոց։ Օնոսա բազում անգամ նեղէին Ակովտիացիք կամ Պիկտոք՝ նոցուն դրացիք, որք առ իւրեանց պատերազմօղ, անագորոյն եւ անվաստակ բարոյիցն, ոչ միայն ընդ հնազանդութեամբ Հռոմայեցւոց ոչ մոխն, այլ եւ ստէպ ստէպ ի վերայ յարձակէին բնակչաց Ենդղիս, եւ բազում չարիս յաշխարհի անդամ նոցա դործէին։ Բրիտանացիք յետ բազում անգամ Հռոմայեցւոցն օգնականութեամբ ընդդէմ բախելոյ նոցա, իրեւ ուրքա շմարթէին այլ եւս լինել նոցա զօրաւիզն, թիկունս օգնականութեան ինդրէին իւրեանց ի Սպասնիացւոց, յլնդեղաց եւ յայլոց ինչ ազգաց որք ի բերան Ելքա գետոյ բնակէին։ Առքա գային վաղվազակի ապրեցուցանէին զնոսա ի թշնամեաց անտի իւրեանց, բայց աւելուզոյն եւս չարիս ինքեանք ընդ նոսա անցուցանէին, եւ յետ քսան ամ ընդ նոսա ի մարտ պատերազմի բախելոյ, տիրէին բովանդակ երկրին մինչեւ ի սահմանս Ակովտիացւոց աշխարհէին, ստիպէին զնոսա տարադէմ երթալ յաշխարհէն, եւ եւթն թագաւորութիւնս անդէն հաստատէին։ Ամանք յայնցանէ՝ որք յաշխարհէն մազապուր երթային, եկեալ բնակէին ի

գաւառի ուրեք Գաղղացւոց, որ ցայտմ իսկ ի նոցա
անուն կից, Տրիտանիա կոչի. կեզք եւս յիշխանու-
թեան Վաղիսի մուեալ ամրանային, ուր եւ տիրեին ցամեն
1281. բայց ի նմին ժամանակի մասն ընդ իշխանու-
թեամբ Անդղիացւոց, եւ յայնմ հետէ անդրանիկ
որդի թագաւորին անուանեալ կոչի Խշխան Վաղիսի:

Եւմն թագաւորութիւնքն՝ զորոց խօսեցաք,
կացին մնացին մինչեւ ցոկիզըն Թ. դարու: Խ նմին
ժամանակի Եղբերտոս ոմն ի թագաւորաց անտի զբու-
վանդակ աշխարհն ընդ իւրեւ նուաճեաց եւ այնու-
հետեւ անուն համօրէն աշխարհին կոչէր Անդղիա:
Կորին պայտաղատք կացին ի թագաւորութեանն մին-
չեւ ցամեն **1017**, յորում ժամանակի Դանիացիք՝ որք
ի բազում ժամանակաց հետէ նեղէին զնոսա, ընդ
զօրավարութեամբ կանուտայ իւրեանց թագաւորի,
եկին մասն յաշխարհն, եւ յետ սպանանելոյ Եղմաննդոսի
յետին թագաւորի ի տանէ Եղբերտոսի, բովանդակ
տիրեցին նորա աշխարհին: Բայց ոչ Եթէ Երկայն
ինչ ժամանակս տեւեալ բաւեք իշխանութիւն նոցա-
քանդի Եղուարդ՝ որ անուանեալ կոչի Խոստովանող,
անդստին ի տանէ Եղբերտեայ, զԴանիացիս արկանէք
յիշխանութենէ, եւ տիրեք աշխարհին. եւ զի չունէք
նա որդիս, ի մեռանել իւրում (յամի **1066**) թողոյր
զթագաւորութիւնն՝ Գուլիելմեայ Նորմանաց դքսի,
որ Աշխարհակալն անուանեցաւ: Անդստին ի նմանէ
ոկիզըն եղեւ տռաջնոյ Հարստութեան (dynastie)
Կորմանաց, յորմէ Երեք թագաւորք յետ Գուլիելմոսի
կացին: Այս հարստութիւն վախճանէք յամի **1154**. զի
Հենրիկոս Ա. որ Երկրորդն էք յետ Գուլիելմեայ աշ-
խարհակալի, իրբեւ վտանգեցաւ նաւարեկութեամբ
իւր որդի, զիանանց եւս ազգի աթոռակալութիւն

* Ոմանք այնպէս իմ համարին եթէ յառաջազդոյն իսկ
յորք ամ Եւմն թագաւորութիւնքն յաշխարհին հաս-
տառեցան՝ այն անուն եղաւ:

մուծեալ՝ կացոյց զգուստը իւր Մաթիլդէ իւր պայ-
ազատ, եւ ամուսնացոյց զնա ընդ Գոտիվրիդեայ Պլան-
տագենետեայ, որ էր դուքս Ընժուկի եւ Մենեայ: Որ-
դի նոցա Հենրիկոս Բ. Եղեւ նահապետ Պլանտագե-
նետեան հարսաւութեան. առ ունէր բազում ստա-
ցուածս ի Գաղիացւոց աշխարհին (որ են Նորմանդիա,
Բրիտանիա, Անժու, Տիւրեն, Մեն, Գիեն, Պաստու) եւ յամի 1172 նուաճեաց ընդ իւրեւ եւ զիրքանդիա՝
որ ցայնժամ առանձինն իւր թագաւորս ունէր. բայց
ոչ եմէ նովին ինչ բարձաւ Իրլանդացւոց թագա-
ւորութիւն, ոյլ հանապազ կայ մեայ, բայց այնչափ
ինչ միայն, զե Անգղիացւոց թագաւորն է եւ Իրլան-
դիայ թագաւոր: **Հենրիկոսի Բ.** որդի, Ուիլարդ Ռ-
Առիւծասիրտ, բազում ժամանակս հեռանալով ի
աւրութենէն, քանզի յարշաւանս խաչակրացն եր-
թեալ էր, դարձոյց զաշխարհն ի խռովութիւն եւ ի
պատերազմ ընդ Գաղիացւոց՝ որք առ Յովհաննու
նորին պայյազատի, որ Աներկիրն կոչեցաւ, առին զամե-
նայն զաւառս՝ զոր Անգղիացիք ունէին ի Գաղիա: **Ա.**
այսպիսի տկար թագաւորաւ ի բուռն արկին (1215)
Կարդգն (étsats) կամ աւագ որեար զառաջին զիմու-
ռոր օրենս սահմանադրութեանն Անգղիացւոց, որ
Մեծ թուղթն (great charter) կոչի. եւ առ նորին
որդւով Հենրիկոսի Գ. սկիզբն եղեւ խռնարհազոյն
տան խորհրդոց, յոր կոչեցան զառաջինն պատգամա-
ւորք քաղաքաց (1265): **Նորին որդի Եդուարդ Ա.** վա-
նեալ վկանդեալ առնոյր զԼաղիս: **Ա.** նորին պայյա-
զատաւ Եդուարդաւ Բ. վասն ամուսնանալոյ նորա ընդ
Եղիարեթի դստեր Գաղիացւոց թագաւորի, նորու-
զեցան միւսանդամ իրաւունք պահանջելոյ Երկիր
յաշխարհէ անտի Գաղիացւոց, մինչեւ անհնարին իսկ
պատերազմունք վասն նոցին իրաց լինէին: **Եդուարդ**
Գ. ի ձեռն քաջ եւ պատերազմող որդւոյ իւրոյ, որ
թուիս իշխանն կոչեցաւ, առ զմեծ մասն Գաղիացւոց
աշխարհին, եւ եղ իւր անուն թագաւոր Գաղիայ.

իսկ ի ԺԵ. Դարու միւսանգամ թափեցաւ նոյն Երկիր յԱնդղիացւոց ի լինել պատերազմաց առ Հենրիկոսի դիւ եւ Ե իւ Ե Զ իւ, որ էին ի տանէ Լանկաստերեանց: Խըրեսնամեայ ներքին պատերազմին վասն աթու ոյն ժառանգութեան ի մեջ տան Լանկաստերեանց եւ Եորկեանց (կամ պատերազմն կարմիր եւ սպիտակ վարդին^{*}) եղծ խանգարեայ զաշխարհն. Հենրիկոս Է. որ անուանեալ կոչեցաւ Տուդոր, ի տանէ անտի Լանկաստերեանց, արար զբաւ պատերազմին, տուեալ կին զԵղիսարեթ ի տանէ Եորկեանց:

Ա ասն անուանկ բարոյից եւ բաժանելոյ յեկեղեցւոյ Հենրիկոսի Ը. բազում խոռվութիւնք եւ շարիք յաշխարհին լինեին, որք տեւեալ բաւեին եւ առնորին յաջորդօք, Եղուարդաւ Զ. Մարեմաւ եւ Եղիսարեթիւ: Աս, թէպէտ եւ յաջողակ էր ի քաղաքային իրո եւ իմաստուն յընտրել զպաշտօնեայս տերութեանն, եւ բազում իրօք ձեռնտու եղեւ ի յառաջադիմութիւն եւ ի պայծառութիւն տէրութեան. այլ էր ընդունայնասէր եւ խաբեբայ, եւ առ նախանձու սպան զՄարիամ Ստուարտ դշխոյ Սկովախայ (1587) որում անկանէր իսկ թագաւորութիւնն: Առ նովաւ յամի 1600 հաստատեցաւ ընկերութիւն արևելեան Հնդկաց:

Յակոբ Զ. որդի Մարեմայ Ստուարտայ, որ յԱնդղիա Յակոբ Ա. անուանեցաւ, յետ Եղիսարեթի կալաւ զաթուան: Խըրկոքին տէրութիւնքն, Անդղիա եւ Սկովախա՝ (որ անդուստ ի վերուստ յառաջ քան զՔրիստոս ունէր իւր առանձինն իշխանս, եւ ցայնժամ զիւր աղաստութիւն եւ զթագաւորութիւն պահէր,) զորս միաբանեալ ընդ ձեռամբ ունէր, անուանեալ կոչեցան Բրիտանիա մեծ: Առ տոհմաւս այսուիկ Ստուարտեանց (1603—1714) բազում խռովութիւնք

* Այսպէս անուն կոչի պատերազմին. քանզի տռւնն Լանկաստերեանց վարդ կարմիր ունէր ի կնիքսն, եւ տռւնն Եորկեանց՝ սպիտակ:

վասն կրօնից յարեան . առ կարողասիւ Ա . յարեաւ քազաքային պատերազմն , եւ ի խորհրդականաց անորի խորհրդանոցին (parliament) որոյ գլուխ կայր Ոլիսիկ կրոնուել , ի մահ գատապարտեցաւ թագաւորն : Արու մուել առաջնորդէր մինչեւ ցամս 1658 իրբեւ պաշտաման տէրութեանն : Եսորին որդի հրաժարեաց ի պաշտամանէ պատույն , եւ Ստուարտեանն կարողս Բ . նստաւ յամֆոռ թագաւորութեան (1660) : Խորհրդականը խորհրդանոցին նեղեալ ստիպեալ զնա՝ զմուրչ հակ հանդիսի կամ քննութեան ետուն հաստատել (1673) որով ամենայն իսկ ուղղափառք ի հասարակաց պաշտամանց արտաքս երանեին : Խոռովութիւնք՝ որ առ նորին թագաւորութեամբ եղեն , տեւեին եւ առ եղբարբն նորա Յակոբաւ Բ . մինչեւ ժողովուրդն զԳուլիելմոս Գ . ի տանէ Նասաւ - Որանիացւոց հան յամֆոռն , եւ նա ել նստաւ յետ Յակոբայ առ գաղացիս փախուանայ գնալոյ :

Առ Գուլիելմաւ առհմանագրութիւն կամ հանգամանք առաջնորդութեան տէրութեանն Անգլիաւ ցւոց այնպիսի իմն կերպարանս ընկալաւ , որպէս ինչ եւ այժմ կայ . քանզի տուաւ նմա թազն ամփոփմամբ արքունական իշխանութեան (bill of rights) . նա եւ այն եւս հաստատեցաւ թէ միայն որ ի բողոքական (protestant) կրօնից է , կարօղ է լինել թագաւոր : Առ թագաւորութեամբն նորա Անգլիա եւ Սկովիա ընդ միով խորհրդանոցիւ միաւորեցան (1706) : Յետ վախճանելոյ Աննայի՝ որ անորդի մեռաւ , առ զամֆոռն տունն Բրաւնշուայգ - Լիւներուդեան , որ ի գատերէ միոջէ Յակոբայ Ա . սերեալ դայր , եւ այժմ իսկ նոյն տուն է որ կայ ի թագաւորութեանն :

Առ Գէորգաւ Առվ եւ Բ . աւ եւ Գ . աւ ստացաւ Բրիտանիա մեծ զբազում գտաւաս գաղթականաց իւրոց , եւ նովին ծաղկեաց ծովակալութիւն նորա եւ յառաջադէմ զարգացաւ վաճառականութիւնն : Առ

Գեղորգաւ Գ. . Եւ խորհրդանոց Խրլանդիայ միաբանեցաւ ընդ խորհրդանոցի Անդղիայ : Յամի 1811 էր Գեղորգ Գ. խնամակալ Եւ վարիչ տէրութեան, Եւ ըազմամ ինչ նպաստ եղեւ ի պատերազմ ընդդէմ նապալէոնի Եւ կործանման նորա : Յամի 1830 յաջորդեաց զնա Գուլիելմոս Գ. որ յետ եւթնամեայ թագաւորութեան վախճանեցաւ : Յետ նորա եկաց դշխոյ Վիկտորիա, գուստոր եղրօր նորա Եղուարդայ դքսի Կենտեայ, որ յամի 1840 եղեւ առն Ալբերտայ երկրորդ որդւոյ դքսին Կորուրդայ - Գոլֆայ Սաքսոնիացւոց, Եւ կայ իսկ ցայժմ ի թագաւորութեան :

Այս իսկ է կարգ թագաւորացն Անդղիացւոց :

Թագաւոր. Մեռու.

Եղբերտոս	827	837
Ետուղիոս	837	857
Եթեղբաղդ	857	860
Եթեղբերտ	857	866
Եթեղբեդ Ա	866	871
Ալիքրեդ Մեծ	871	900
Եղուարդ Երեց Ա	900	924
Ազգեստան	924	940
Եղմանդոս Ա	940	946
Եղբեդ	946	955
Եղուի	955	959
Եղդարդ	959	975
Ա . Եղուարդ Բ . Մարտիրոս	975	978
Եթեղբեդ Բ	978 մերժ.	1014
Առևնոն թագաւոր Դանիացւոց	1014	1015
Եթեղբետ Բ . Երկրորդ անդամ . .	1015	1016
Եղմանդոս Բ	1016	1017
Կանուտ Ա . թագաւոր Դանիայ .	1017	1036
Հարողդոս Ա	1036	1040
Կանուտ Բ . Յանդուդն	1040	1042
Եղուարդ Գ . Խաստովանօդ	1042	1066
Հարողդոս Բ	1066	1066

	Թաղաւ.	Մեռաւ.
Գուլինելմոս Աշխարհակալ.	1066	1087
Գուլինելմոս Բ. Խարտեաչ.	1087	1100
Հենրիկոս Ա.	1100	1135
Սակփանոս.	1135	1154
Հենրիկոս Բ. Պղանտագենետ.	1154	1189
Ռիքարդ Ա. Առիքասիրոս.	1189	1199
Յովհաննէս Աներիկը.	1199	1216
Հենրիկոս Գ.	1216	1272
Եղուարդ Ա.	1272	1307
Եղուարդ Բ.	1307	1327
Եղուարդ Գ.	1327	1377
Ռիքարդ Բ.	1377	1399
Հենրիկոս Գ.	1399	1413
Հենրիկոս Ե.	1413	1422
Հենրիկոս Զ.	1422	1461
Եղուարդ Գ.	1461	1483
Եղուարդ Ե.	1483	1483
Ռիքարդ Գ.	1483	1485
Հենրիկոս Է.	1485	1509
Հենրիկոս Ը.	1509	1547
Եղուարդ Զ.	1547	1553
Մարիամ.	1553	1558
Եղիսաբեթ.	1558	1602
Յակոբ Ա.	1602	1625
Կարոլոս Ա.	1625 ԴԱՍՏ.	1649
Անտերընչութիւն 1649—1653		
Ռիքիէ Կրոմուել պաշտպան	1653	1658
Ռիքարդ Կրոմուել պաշտպ.	1658	Հրաժար.
Կարոլոս Բ.	1660	1685
Յակոբ Բ.	1685 Փախչ.	1688
Գուլինելմոս Գ.	1689	1702
Աննա.	1702	1714
Գևորգ Ա.	1714	1727
Գևորգ Բ.	1727	1760

Թաղաւոր. Մեռաւ.

Գ. Հորդ. Գ.	1760	1820
Գ. Հորդ. Գ.	1820	1830
Գուլիկելմոս Գ.	1830	1837
Վիկտորիա, նստի ի 28 Յունիսի 1838		

ԳԱՅԱԹԱԿԱՆՈՒՔ. Խըրեւ տիկինն՝ որ այժմ թագաւորէ ի վերայ Բրիտանացւոց, ի չափ հասանէր, եղեն տօնք ուրախութեան ընդ ամենայն աշխարհն. յայնտամ Շիլ, անուանի ճարտարախօս խորհրդանոցին, յայտ արարեալ ցուցանէր զմեծ իշխանութիւն՝ յոր ամբառնալոց էր երբեմն աիկինն եւ զպարտախողի մտացն առ. Աստուած. եւ ի բանսն իւրում այսպէս զսոյն ձեւ խօսէր զզաղթականութեանցն աշխարհին: Եշէ նա (աիկինն) միանգամնայեսցի ընդ արեւելո, անգէն աւեսանիցէ զջնդիկո, ուր 100 հազարը հազարաց բնակչաց են, եւ շինութիւն եւ մշակութիւն եւ աստուածպաշտութիւն հանտպաղ յառաջադէմ լինին. թէպէտ եւ մինչեւ ցայժմ գրեթէ ցանդ վիշտո եւ լլկանս կրեն նոքա ի Բրիտանացւոց: Եշէ ընդ հարաւ հայիցի, յանդիման լինիցի նմա Աւտորայիա, ուր թէպէտ եւ զաղթականք Բրիտանացւոց տակաւ ակարագոյն եւ մատազագոյն են, սակայն եւ այնպէս քաջ յառաջադէմ լինին եւ զօրանան: Ի ծագս Ափրիկեայ նշմարեսցէ զսարաւանդ, որ վան յուսոյ բարեացն՝ ողք անդն ծածկեալ կան, գեղեցիկո զբարւոյ յուսոյ անուն կրէ:

Եշէ արդ օն առեալ խնամով քննեսցուք զաշխարհսն՝ յորս առեալ ած զմեզ ճարտարախօսն ի թռիչս հայրենառէր ողւոյն:

Ա. Ասիական զաղթականք: Բրիտանիա ունի յաշխարհին Հնդկաց երկիր բազում եւ աշխարհս մեծամեծս՝ որք կան ընդ իշխանութեամբ ընկերութեան վաճառականաց Ընդդիացւոց՝ որ կոչի Ընկերութիւն արեւելեան Հնդկաց. ունի եւ տէրութիւնս հնազանդեալս, եւ զԱլլըն կզգէ՝ որ Բրիտանացւոց է, զՊենանդ

կամ զկզզի իշխանին վաղիսի, զՄարտիա եւ զհոյակապն Սինդապոր՝ որոյ այժմ նաւահանգիստն աղաս է. նա եւ զկզզին Սոկոտրա՝ որ ի մուտս է ծովան Աքաբացւոց, շահեալ կալան Բրիտանացիք յամի 1834, յառաջահայեաց լեալ ի նաւարկութիւնն շոգենաւու, որ ընդ Սուեզ յարեւելեան Հնդիկս լինելոց էր: Խոկ յամին 1838 զնեցին նոքա զծովի դրն Ադէն հանդերձ նաւահանգստիւն եւ վաճառականութեամբ եթէ ի ներքին կողմանս երկրին եւ եթէ յԱքիսինիա: Յամի 1842 առին նոքա ի Սինէացւոց զփոքրիկ կզզին՝ որ կոչի Հանկ - Ասնդ, յեզերս կանտոնի, ուր եւ շինէին քաղաք մի յօրում են աւելի քան զ8000 ոդիս:

Բ. Ամերիկեան գաղթականք: Այս գաղթականք բաժանին ի Բրիտանական ստացուածս արեւմտեան Հնդկաց եւ ի ստացուածս հիւսիսային Ամերիկեայ: — Հարեւմտեան Հնդկաց գաղթականս համարի Բրիտանական մասն մեծատարած երկրին Գուրիանայ ի հարաւային Ամերիկէ. բազումք ի կզզեաց՝ որ Անտիզեանքն կոչին, յորո նշանաւոր են Յամայիկա եւ Երրորդութիւն, եւ կզզիք Կուսանաց, դարձեալ կզզիք Բահամայ եւ Բերմուդայ եւ սահմանք Հոնդուրայ յանձուկ ցամաքին միջին Ամերիկեայ: — Ի գաղթականս հիւսիսային Ամերիկեայ համարին կանագա ներքին եւ կանագա վերին, դարձեալ նոր Բրաւնշվայգ, նոր Ակովտիա, կզզի Կապրետոն, կզզի Եղուարդոյ իշխանի, նոր Փունտլանդիա, եւ այլ եւս վիճակք ինչ:

Գ. Եփրիկեցի գաղթականք: ՅԱփրիկէ ունին Բրիտանացիք զսարաւանդ Բարոյ յուսոյ, որ է հարաւային ծաղ աշխարհին այնորիկ, որոյ մեծութիւն է 6000 չորեքիուսի մզոն. ուստի եւ մեծադոյն քան զՀունգարիա հանդերձ մերձաւոր աշխարհօքն, այլ թիւ բնակչացն է միայն 126,800: Դարձեալ անտի յարեւելս կոյս ի ճանապարհին արեւելեան Հնդկաց զկզզին Մաւրիտիոս կամ զլիզզին Գաղիայ, որոյ նաւահանգիստ քան զամենայն նաւահանգիստ հարա-

ւային ծովուն գեղեցիկ է. զԱրքեղեան եւ զԱմիրան տեան կղզիս. յարեւմուտս կոյս Բարւոյ յուսոյ զԱ. Հեղինէ, ուր մեռաւ եւ թաղեցաւ Կապոլէոն, եւ զՀամբարձումն, դարձեալ բազում կղզիս եւ ամուր վայրս ի Գուբինէա եւ ի Սենեգամբիա:

Դ. Աւատրալեան գաղթականք: Դարս բազում բնակեին Ախնեացիք մօտ յԱւատրալիա, եւ չեին ինչ տեղեակ այնմ աշխարհի. Քրիտանացիք բազում վայրս հատեալ անցեալ ածին յայտ զաշխարհն եւ արարին շէն եւ մուծին օրէնս կարգաց: Հիւսիսացին կողմն (որ է Երկիր Վանդիէմենի), նոյնպէս եւ կողմն արեւելեան (այս ինքն նոր հարաւային Վաղիս), դարձեալ հարաւային եւ արեւմուեան կողմանք Աւատրալեան մեծի կղզւոյն Կոլանդիայ ունին անուանս Քրիտանացւոց, որ իրքեւ բարրառով պատմերոց Ան գյիշատակս իրացն եղելոց. նոյնպիսի անուանք են եւ հարաւային կողմանց Վանդիէմեն կղզւոյ եւ նոր Աէնդանդիայ:

Ամենայն համօրէն Երկիր՝ յորս բնակեն գաղթականք Քրիտանացւոց, և 176,790 չորեքկուսի մղոն. այս ինքն:

ՅԱ. Ի. . .	53,397	ՀՈՐԵՔԿ. . .	124,241,500	ԲՆ.
ՅԱ. ՓՐԻԿԻԷ . . .	6,723	"	275,600	"
ՅԱ. ԱԲՐԻԿԱ . . .	104,225	"	2,016,800	"
ՅԱ. ԱՎՏՐԱԼԻԱ . . .	12,445	"	72,000	"
	176,790	"	126,605,900	"
ՅԵՒՐՈՎԻԱ . . .	5,542	"	24,232,000	"
ՀԱՄՕՐ. ՄԵՐՈՒ. . .	182,332	"	150,837,900	"

Ի՞նդ պաշտպանութեամբ Քրիտանիայ մեծի Ան Յանիական կղզեք, այս ինքն Ընկերհաշտութիւն եւթն Յանիական կղզեաց, որ ի մէջ Յունաց աշխարհն, Խոալիայ եւ Տաճկաստանի են: Մեծութիւն այս կղզեաց 47 չորեքկուսի մղոն է, իսկ բնակիչք՝

205,000: Եյս ընկերհաշտութիւն եղեւ բնդ պաշտպանութեամբ բրիտանացւոց, հաւանութեամբ դաշնացն խաղաղութեան՝ որ երկիցս ի Պարիս կռեցան, եւ ժողովոյն Ահեննայ. եւ իրեւ կէս իշխանական տէրութիւն համարեալ է:

Բ

ԲԵՂԳԻԱ

ԽՐՆԻՔ. ԵՅՍՈՐ տէրութեան ռահմանք են ի հիւսիսյ՝ Հոլանդիա, յարեւելից՝ Հռենական գաւառ Պրուսիացւոց տէրութեան, ի հարաւակողմն կռւսէ՝ գաղիա եւ յարեւմափց՝ Հիւսիսային ծով:

Մեծութիւն բավանդակ երկրին է իրրեւ 550 չորեքկուսի մզոն: — Յարեւելեան հարաւային կողմանս են լերինք եւ բլուրք. իսկ այլ կողմանք դիւր գաշտագետին են մինչեւ ցծովն Հիւսիսային: Անուանի գետք աշխարհին են Շելլ եւ ապա Մայա: — Խրկիրն վասն հանապազորդ խոնաւութեան համատարած օդոյն եւ վասն յորդաբուղիսոսոդմանցն կարի ինն պտղաբեր գործի. քանզի զերեսս երկրին ունի հող թանձր եւ մած՝ որ յոյժ պիտանացու է ի հասոցանել զրոյս սերմանց: Օդ եւս գաւառին քաղցր եւ հովասուն է, զի մօտ առ ծովուն կոյ եւ գետինն հարթ եւ տափարակ է:

ԽՆԵԿԻՉՔ. Խճիւ բնակչաց աշխարհին առաւելքան զի հաղարս հաղարաց է: Զիք երկիր յԵւրոպա ուր մարդիկն այնպէս խիտ առ խիտ բաղմութեամբ իցեն որպէս ի Քեղզիա: — Խճէպէտ եւ լեզու տէրութեանն՝ գաղիացւոց բարրառն է, սակայն բարք եւ նկարագիր ազգին եւ լեզու խառնաղանձ ամբոխին ի բազում կողմանս գաւառացն յոյժ մօտաւոր եւ աղջակից է Գերմանացւոց, եւ ամենեւին օտար ի գաղիացւոց:

ՊԵՏՐՈՒԹԻՒՆ. Առ ժամանակավը Յուլիսոի կայսեր աշխարհն Բեղդիացւոց մասն ինչ էր Գալիայ (Gaules): Ի Ժ. եւ ԺԱ. գարու ի բազում դքսութիւնն եւ ի կոմութիւնն եւ ի քաղաքս ազտաս բաժանեցաւ աշխարհն: Օմի ի գլխաւոր կոմութեանց նորա, զՓղանդրիա, ուներ տունն Բուրգունդացւոց, որ տակաւ զիւր կալուածս յերկրին յայնմիկ ընդարձակեր: ԱՅԼ յետ մեռանելոյ կարոլոսի՝ որ Յանդուզն յորջործեցաւ, իբրեւ արու ժառանդ հատաներ յազգեց թագաւորութեանն, գուստը նորա՝ որ ընդ Մաքսիմիլիանու կայսեր ամուսնացաւ, զբազում դաւառս Բեղդիայ արկ ընդ իշխանութեամբ Աւստրիացւոց, եւ կարոլոս Ե. զ17 դաւառսն միանդամայն (ոյս ինքն զայժմու Բեղդիա եւ զօլանդիա) հնազանդեցոյց ընդ իշխանութեամբ Հռոմեական - Գերմանացւոց տէրութեանն, բուրգունդականնահանգս անուանեալ զգաւառսն: Առ Փիլիպպոսիւ նորին որդւով, Բեղդիա բաժանեցաւ ի Հօլանդիայ եւ եզեւ ընդ ձեռամբ իշխանացն՝ որ ի նմին տանէ էին, այլ ի տոհմէն՝ որ Ապանիացւոց թագաւորէր: Հետ այնորիկ երկիցս անց յիշխանութիւն Աւստրիացւոց եւ երկիցս յիշխանութիւն Գաղղիացւոց, մինչեւ յամի 1813 միացաւ դարձեալ միւսանգամ ընդ իշխանութեանն Հօլանդացւոց, եւ եզեւ հարաւային կէս մասն թագաւորութեանն Ստորին գաւառաց միաբանելոց: ԱՅԼ յետոյ ազտամբեալ Բեղդիացւոց յամի 1830 վասնանհարին չարեացն՝ զոր ի Հօլանդացւոց կրէին, հաւանութեամբ հինգ տւագ տէրութեանցն բաժանեցաւ զատաւ Բեղդիա ի Հօլանդիայ, եւ յամի 1831 եզեւ առաջին թագաւոր Անդուդոս որդի իշխանին՝ որ իշխեր ի Կորուրդ Ապսոնիացւոց, որ եւ ցոյժմ թագաւորէ անուանեալ Անդուդոս Ա:

Գ.

Գ. Ա. Դ. Ի. Ռ.

ԵՐԿՐ. ԱՅՍ մեծագօր թագաւորութիւն ունի սահմանս ի հիւսիսոյ զբրիտանացւոց ծովի եւ զբեղզիա, յարեւելից կուսէ զԳերմանիա, զՀեղուետիա եւ զԽոտալիա, ի Հարաւոյ զՄիջերկրական ծով եւ զԱպանիա եւ յարեւմսից զԱռանտեան ծով։ Օտտի բուն Գաղղիացւոց աշխարհէն է Կորսիկա կղզի՝ որ ի Հարաւային արեւելեան կողմանս տէրութեանն կոյ ի Միջերկրական ծովու. դարձեալ են եւ ոյլ եւս մանր կղզիք ինչ յեղերս անդ Առանտեան եւ Միջերկրական ծովուց։

Չափ մեծութեան բովանդակ տէրութեանն Կորսիկաւ հանգերձ է իրրեւ 10,000 շորեքկուսի մղն։ — Յառաջին ժամանակս մինչեւ ցամն 1789 յ17 գաւառս բաժաներ աշխարհն. բայց յայնմ ժամանակէ հետէ խափանեցաւ այն բաժանումն, եւ արդ յ86 բաժինս (départements) հասանի, որոց իւրաքանչիւր անուանք ի մօտաւոր լերանց կամ ի գետոց եւ կամ ի գրից երկրին յորչորջին։ Այս 86 բաժինք դարձեալ ի ծիրս կամ ի շրջանակս (arrondissements) բաժանին, սոքա՝ ի մարզս (cantons), եւ մարզքն՝ ի ժողովս (communes)։

Իրիտանացւոց ծով ի հիւսիսոյ թանայ զամհմանս աշխարհին, Առանտեան ծով՝ յարեւմսից, եւ Միջերկրական ծով ի Հարաւոյ արեւելից։ Պիւրենական լերինք ի Հարաւակոզմին կուսէ բաժանեն զաշխարհն ի Սպանիայ. եւ մասն ինչ Ալպեան լերանցն ի Սարդինիացւոց աշխարհէն։ Վարք Ալպեան լերանցն ընդ համօրէն արեւելեան եւ Հարաւային կողմանս աշխարհին սփռեալ տարածանին։ Իչն եւ ոյլ բազում լերինք ի Գաղղիա։ Խոկ ի հիւսիսային եւ յարեւմտեան կողմանս ի մէջ Գարոնն եւ Աէն զետոց զաշտ իմն մեծատարած է երկիրն մինչեւ ցԱռանտեան ծով, ո-

բով եւ մեծագոյն մասամբն դաշտավայր երկիրն համարի : Օդ աշխարհին առ հասարակ քաղցրախառն եւ գեղեցիկ է, մասնաւանդ ի միջոցի աշխարհին . բայց ի լեռնակողմանան ցուրտ սաստիկ է : Իւազում գետք մեծամեծք եւ փոքրունք են ի Գաղիա, յորոց գլխաւորքն են Լուար՝ որ 132 մղնս յարեւելից յարեւմուտս ընթանայ եւ անկանի յլալանտեան ծով . Գարսն որ 95 մղնս ընթանայ յարեւմուտս կոյս, եւ երթայթափի նոյնպէս յլալանտեան ծով . Ռոդանս (Rhône) որ ի Հեղուեափացւոց աշխարհէն գայ եւ ընթացեալ 109 մղնս ի հիւսիսոյ ընդ հարաւ խառնի ի Միջերկրական ծով . Ան՝ որ 96 մղնս ընթացեալ ի Բրիւտանացւոց ծովն անկանի . եւ Հռենոս՝ որ զարեւելեան սահմանօք աշխարհին միայն քերէ անցանէ :

Բանակաբ աշխարհին են իբրեւ 35 հազարս հազարաց : Առաւել շէն է հիւսիսային արեւելեան Գաղիա, զի ի կողմանան յայնոսիկ առ մի չորեքկուսի մղն 4047 ոգիք անկանին . ուր ի հիւսիսային արեւմտեան կողմանա՝ 3276, ի հարաւային արեւմտեան կողմանո՝ միայն 2766 եւ ի հարաւային արեւելեան կողմանո՝ 2637 ոգիք առ մի չորեքկուսի մղն անկանին : Իւայց սակայն առանձինն բաժինք ինչ աշխարհին պյլազգ իմն են, որպէս յերկուս Ելաստեան բաժինն առ մի չորեքկուսի մղն 7000 ոգիք անկանին . բաժինք ինչ ի Նորմանդիա եւ ի Բրիւտանիա առաւելքան զ4000 եւ զ5000 ոգիս ունին ի միում միում իւրաքանչիւր չորեքկուսի մղնին . ուր նորին հակառակ Կորսիկա՝ 1098 ոգիս առ մի չորեքկուսի մղն ունի :

Այլեւայլ ազգ սերնդոց նուազագոյն է ի Գաղիա քան յայլ մեծամեծ տէրութիւնս Եւրոպոյ : Ակիզըն բնակչաց Նորմանզիայ, որ իբրեւ 2 հազարք հազարաց են, պարզ գերմանական զարմն է . Նորմանք մինչեւ ցայսօր զնկարագիր Գերմանացւոց յանձինս իւրեանց բարձեալ բերեն, անկեղծաւոր են եւ իրաւախորհ, զորաւոր, ժիր, քաջ, վաստակեն լուսթեամբ, տեւեն

յաշխատութիւնս, եւ զոր ինչ մի անդամ կամբն՝ հաստատութեամբ կան մնան յայնմ, սիրեն զհայրենի գաւառ իւրեանց : Վաղաքք իսկ նոցա ունին մինչեւ յայսօր զարտաքին նկարագիրս գերմանացւոց քաղաքց, որպէս զի մարմի իցէ զնիւռնրերդ կամ զկոզնիա դնել փոխանակ ընդ Ռուան քաղաքի : Այս ամենայն՝ զոր ասացաք ճշմարիտ են, բայց սակայն չէ մարմթ լեզուաւ եւ բազմապատիկ տոհմային զօդիւք խարել զնոսա ի Գաղիացւոց : Այնպէս եւ բնակիցք Բրիտանիայ գաւառի՝ որ տեղի ապաստանի Բրիտանացւոց եղեւ, յորժամ մերժեցան նոքա ի բուն հայրենի աշխարհէն իւրեանց, ցայժմ իսկ անուամբը եւ խօսիք իւրեանց ցուցանեն զբրիտանական նկարագիրս : Դարձեալ եւ Գասկոնիացիք (Վասկք) եւ Պրովեն-կիացիք չեն այնպէս լոկ Գաղիացիք, որպէս կարծի, ոյլ կէս Սպանիացիք են եւ կէս Խալացիք :

Բայց սակայն ազնուութիւն եւ կենդանի նկարագիր գաղիական բարոյից, յաղթութիւնն՝ զոր վաղ ուրեմն տարաւ միապետութիւնն՝ ի վերայ գաւառական ազնուացն, եւ օրինակն որով անդստին ի ժամանակաց Լուդովիկոսի Ժ. Հանապաղ վարի առաջնորդութիւն աշխարհին, այնպէս իմն հետախազաղ արարեալ կորոյս զգաւառական խաիրան, որպէս զի բովանդակ Գաղիա, թէպէտ եւ արեւելեան կողմն իւր զերմանական է, եւ հիւսիսայինն՝ ընկերհաշտութեան եւ աղատութեան ցանկանայ, եւ արեւմտեան եւ հարաւային կողմն ուղղափառութեան եւ օրինաւոր թագաւորի զհետ է, արտաքնոցն իրեւ անթերի միութիւն անբաժին զօրութեամբ երեւի :

Բրիտանացիք ի Գաղիա 1.050,000 համարին, Վասկք 120,000, Գերմանացիք յելսաս, ի Լոթարինդիա յոյլ կողմանս ինչ, 1,200,000, Խալացիք ի Կորսիկա կղզւոջ եւ յայլ եւս հարաւային կողմանս ցրուեալ իւրեւ 300,000, իսկ ոյլ ամենայն բնակիցք աշխարհին Գաղիացիք են :

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ . ԳԱԼԻՔԻԱԳՐՈՂ (Gaulois) կամ Կեղացաց (Celtes) անուն , որ առաջին բնակիչքն են գալիացւոց աշխարհին , քաջ ի բաց հին է , եւ բազում դարուք յառաջ քան զքրիստոս իբրեւ ազգ զօրաւոր ի բազմաց ի պատմագրաց Յունաց եւ Հռոմայեցւոց յիշատակին : Եթո բազում անդամ ընդ Հռոմայեցւոց ի ճակատ մտանելոյ , նա եւ անձամբ իսկ ի վերայ յարձակելոյ եւ յաղթելոյ նոցա եւ տիրելոյ քաղաքի նոցա , ապա սակաւ ամօք յառաջ քան զքրիստոս ընդ նոքօք նուաճէին : Օտան առաւել քան զ400 Հռոմայեցիք տիրելին աշխարհին նոցա . բայց իսկզբան ե . դարսւն , մինչ դեռ ոոցա պետութիւն օր ըստ օրէ անկաննէր կործաննէր յարեւմուտս , Փրանկք՝ որ ջոկ իմն Գերմանացւոց են , եկեալ մտեալ անդէն ընդ զօրավարութեամբ թագաւորի իւրեանց Փարամանդեայ , Գալիացւոց իշխանութեան հիմն արկաննէին , որոյ առաջին թագաւոր ինքն Փարամանդոս համարի : Եթո նորա ի նոյն բարձ իշխանութեան ել նորին որդի Աղողիսն՝ որ Հերաւորն կոչի , եւ զնա պայազատեաց նորին որդի Մերովէ՝ որ կարի հոյակապ եւ երեւելի եղեւ , եւ ի նորա անուն կից՝ Մերովէան կոչին թագաւորք Գալիացւոց , որ յետ նորա մինչեւ ցամի 752 անդստին ի նորին ցեղէ կացին : *Աորին թռուն կղովիս անցոյց զանցոյց քաջութեամբ զամննէքսմբք՝ որք յառաջ քան զնա էին , ամենեւին իսկ հար վանեաց զՀռոմայեցիս եւ զԳերմանացիս , զաշխարհն սպառսպուռ ընդ իւրեւ նուաճեաց եւ հաստատեաց , նա՝ ընդարձակեաց իսկ զիւր իշխանութիւնն . նմին իրի իրաւամբք մարդի ասել եթէ սա հիմն արկ բաւն Գալիացւոց իշխանութեան : Վո թագաւորօք այսր զարմի բազում անդամ յայլ եւ այլ բաժինս աշխարհն հատանէր , յորս կային առանձինն թագաւորք՝ որք ստէպ ստէպ ի մարտ պատերազմի ընդ միմեանս բախէին . մինչեւ ապա յամի 638 յերկուս գլխաւոր մասունս բաժանեցաւ աշխարհն , որք կոչէին Աւստրիասիա եւ

Նեւստրիա, եւ կայր մելպր այնպէս մինչեւ առ անհնարին վատութեան եւ թուլամօրթութեան եւ կանացի, նա մանաւանդ զեղծ բարուց յետին թագաւորացն յայլ զարմ անց թագաւորական իշխանութիւն։ Վանզի ամենայն թագաւորք՝ որը անդստին յամէ 628 կացին, իւրեանց ցանկութեանց եւեթ եւ հաճոցից սկզբին, եւ յանհնարին վատութիւն հատեալ թողութիւն զիշխանութիւն ի ձեռս հազարապետաց արքունի, որոց տեսչութիւնն կամ դործակալութիւնն գործոց տէրութեան յանձն էր։ Պեղինոս Երիստեղոս՝ որ առ ժամանակօք Ծիզդերիկեայ թ. (660—673) հազարապետ էր, զնոյն իշխանութիւն հաստատեաց ի տան իւրում։ Նորին որդի Կարոլոս Մարտեղոս մեծաց բարեաց պատճառք եղեւ տէրութեանն, եւ մեծամեծ յօրինուածութիւնս եւ կարգս հաստատեաց, բազում անգամ կանգնեաց նշան յաղթութեան, եւ որդէս Բոսուէտ առէ։ «Թագաւորեաց առ բազում թագաւորօք՝ զորս ինքն կացուցանէր ի թագաւորութեան եւ հանէր որդէս ինչ կամէր, այլ զիմագաւորի անուն շիշխէր առնուլ»։ Ի՞այլ նորին որդի Պեղինոս՝ որ զհայրն պայպատեաց, այնմ եւս ձեռներէց եղեւ, եւ հաճեալ հաւանեցան ընդ նա ամենայն ժողովուրդք, եւ ի նմանէ սկիզբն առ երկրորդ ցեղ թագաւորացն Գաղիացւոց։

Ի մեռանել նորա երկրին որդիք նորա Կարոլոս Մեծ եւ Կարլոմանոս բաժանեցան զիմագաւորութիւնն. եւ իրեւ մեռաւ Կարլոմանոս, Կարոլոս Մեծ համօրէն կալաւ զիմագաւորութիւնն. եւ վասն իւրոյ անհնարին քաջութեանն եւ մեծամեծ առաւելութեանց արժանի եղեւ տալ զիւր անուն երկրորդ ցեղի թագաւորացն Գաղիացւոց, որ Կարոլոսսն յորջորջի։ Երգարեւ ըստ անուան յորջորջանացն մեծ եղեւ նա յամենայնի, բազում պատերազմունս Եհար ոչ ընդ իւրոց թշնամեաց եւեթ, այլ եւ առ ապրեցուցանելոյ զիտալացւոց աշխարհ եւ զշոսմ քաղաք, ուր անձամբ

ի թիկունս օգնականութեան երթայր, եւ զմեծ մասն եւրոպայ արկ ընդ իւրով իշխանութեամբ։ Ա ան պյափիսի գործոց քաջութեան եւ բարերարութեանց հոյակատ թագաւորին, Լեւոն Գ. քահանայապետ հաւանութեամբ ժողովրդեանն պատկեաց զնա ի կայսր արեւմուեան (800)։

Հետ նորա մեռանելոյ, թագաւորեաց ընդ նորա նորին որդի Լուդովիկոս՝ որոյ անուն յորջորջանաց Հեղ կոչի, որ թէպէտ եւ ըստ յորջորջանացն Հեղ եւ զժած, նա՛ արդար իսկ եւ զիտուն էր, բայց չէր ատակ զայնպիսի ընդարձակ տէրութիւն վարել։ Ա կենդանութեամբ իւրով բաժանեաց նա զերկիր իշխանութեան իւրոյ ի մէջ որդւոց իւրոց, որով եղեւ պատմագ ներքին խոռվութեանց եւ ընտանի պատերազմաց, եւ ի մեռանել նորա սասափի մարտ պատերազմի ընդ միմեանս տային երեքին եղբարք։ Լուդովիկոս եւ կարոլոս կրտուերագոյնք յեղբարցն միաբանեալ ընդ միմեանս տային ճակատ ընդ Լոթերի երիցու իւրեանց (841), յորում ճակատու, ըստ պատմելոյ ոմանց, ոգիք 100,000 յերկոցունց կողմանց տապաստ անկան։ Հետ այնորիկ գաշինս խաղաղութեան ընդ միմեանս երեքին եղբարք կռեցին, որով ընդարձակատարած տէրութիւն կարոլոսի Մեծի միւսանգամ բաժանեցաւ. Լոթեր զիայրերական իշխանութիւն կալաւ, Խոալացւոց աշխարհաւն եւ այլովք ինչ գաւառօք հանդերձ. Լուդովիկոս՝ որ Գերմանականն անուանեալ կոչի, զԳերմանացւոց աշխարհ առ. եւ կարոլոս կունա՞ զրուն Գաղիացւոց աշխարհ։

Հետ սորտ ի կարգ անկեալ գան բաղմութիւն թագաւորաց վատասրտաց, թուլամորթաց, կանացեաց, որոց եւ անուանք իսկ յորջորջանաց փօխանակ զքաջութենէ, զմեծութենէ, զիմաստութենէ. յայտ առնելոյ, զթերութեանց մարմելոյ կամ ողոյ նոցա յայտ առնեն. զի ոմն անուանեալ կոչի Յոյր, ոյլ ոմն Պարզամիտ, մեւս ոմն երրորդ՝ Թօմիով, եւ դարձեալ

այլ ոմն չորրորդ՝ որ եւ յետին թագաւոր պյսր ցեղէ
է, Ծայլ։ Ի ժամանակի յօրժամ սոքա տիրէին աշ-
խարհին, մեծամեծք եւ գաւառատեարք տէրութեանն
ովն ամբարձեալ արհամարհէին զնոքօք, եւ սկսանէին
արձակ իշխանութեամբ յիւրաքանչիւր գաւառո վա-
րել։ Դարձեալ եւ նորմանք ի հիւսիսային կողմանց
ի ներքս յաշխարհն արշաւէին, եւ յաւարի առնուին
զրազումն ի գաւառաց տէրութեանն։ Որով ի յետին
ժամանակս այսց թագաւորաց ստուեր իմն եւեթ ար-
քունական իշխանութեանն կայց մնայր։

Եւ այս են անուանք հնդետասանն թագաւորաց
կարողուեանց՝ որ յամի 752 մինչեւ ցամի 987կացին։

Թագաւ. Մեռաւ.

Պեղինսս Կարճ	752	768
Կարողս Մեծ	768	814
Լուգովիկոս Ա. Հեղ	814	840
Կարողս Բ. Կունտ	840	877
Լուգովիկոս Բ. Թոմժով	877	879
Լուգովիկոս Գ.	879	882
Կարողս Թոյր	884	888
Եւոէս	888	898
Կարողս Գ. Պարզամիտ	893	929
Հոորերտոս յիւր վասարէր զթա-		
գաւորութիւնն յամի 922.		
Ռասուլ	923	936
Լուգովիկոս Դ.	936	954
Լովեր	954	986
Լուգովիկոս Ե. Ծայլ	986	987

Առ առջաւ Հուգոն Կապետոս՝ որ տիրէրն ի գա-
ւառան որ ի մէջ Մայաս կամ Մեւս եւ Աէն զետոյ
էին, իբրեւ երկրորդ ոմն Կարողս Մարտեղոս երեւ-
եալ, զթագաւորական իշխանութիւնն՝ որ հիւծեալն
եւ նուազեալ էր, յինքն առ, եւ ի կենդանութեան
իսկ իւրում զիւրուրոյն որդի՝ իւր պայտաղատ կարդեաց

եւ պոակեաց իսկ զնա թագաւոր։ Այսպէս հիմն արկանէր նա երրորդ ցեղի թագաւորացն Գաղիացւոց, որ ի նորին անուն՝ Կապետեան ցեղ կոչի։ Օնորա օրինակին զհետ երթեալ եւ իւրոց պայազատաց մինչեւ ցժամանակս Փիլիպպոսի որ Աւգոստոսն կոչեցաւ, ամենեքին առ իւրեանց կենզանեօք զիւրաքանչիւր որդիս ի բարձ թագաւորութեան մատուցանէին ։ Բայց առ քանզի կարի իմն զարքունական իշխանութիւնն հաստատեալ ամրացուցանէր, եւ զբազում գաւառս եւ զստացուածս՝ որք առ առաջին թագաւորօք կորուսեալ էին, միւսանգամ ընդ ձեռամբ արկանէր, աւելորդ այնուհետեւ զայնպիսի զգուշութիւն համարեցաւ։

Յամի 1095 սկիզբն եղեւ Խաչակրացն արշաւանց, յորս ինքնակամ դիմագրաւ եղեն բազումք յազնուականաց Գաղիացւոց եւ ոմանք ի թագաւորաց իսկ, որպիսի են Լուդովիկոս կ. Փիլիպպոս թ. որ Աւգոստոսն անուանեալ կոչի եւ Ա. Լուդովիկոս թ.։ Յամի 1066 Գուլիելմոս դուքս Նորմանաց առ զթագ զԱնդղիացւոց աշխարհին, եւ այնուհետեւ զիւր զբնատէրն զԳաղիացւոց թագաւորն նշկահեալ չկամեր նմա հնազանդ իւիք լինել. նմին իրի բազում պատերազմունք ի մէջ երկոցունց թագաւորութեանց լինէին, մինչեւ Լուդովիկոս թ. որ իմաստուն եւ արգար կարի էր, զիւր իշխանութիւն պնդեալ ամրացուցանէր, եւ յայն չափս զիւրսն հաստացանէր՝ զի Անդղիացիք ստիպէին թողուլ նմա եւ զնորմանգիա եւ զայլ եւս գաւառս՝ զորս ցայնժամ ունէին ի Գաղիացւոց աշխարհին, որով եւ իշխանութիւն նոցա ի Գաղիացագարեաց այնուհետեւ։ Բայց յաւուրս թագաւորութեան Փիլիպպոսի դ. որ Գեղեցիկն յորջորջեցաւ, միւսանգամ ճակատ տային Գաղիացիք ընդ Անդղիացւոց։ Եսրին որդւովքն հանդերձ եղեւ վախճան գրեխաւոր զարմի Կապետեան ցեղի թագաւորաց, որոց անուանք են այսոքիկ.

Թագաւորական Մեռաւու.

Հուղարքի կապետաս	987	996
Ռուբերտոս	996	1031
Հենրիկոս Ա.	1031	1060
Փիլիպպոս Ա.	1060	1108
Լուդովիկոս Զ. Յոյք	1108	1137
Լուդովիկոս Է. Մանուկ	1137	1180
Փիլիպպոս Բ. Լուդուստոս	1180	1223
Լուդովիկոս Ը. Առիւծասիրտ	1223	1226
Ս. Լուդովիկոս Թ.	1226	1270
Փիլիպպոս Գ. Յանդուզն	1270	1285
Փիլիպպոս Դ. Գեղեցիկ	1285	1314
Լուդովիկոս Ժ.	1314	1316

Անտերընչութիւն ամիսս 5.

Յավիշաննէս Ա. աւուրս ութ.

Փիլիպպոս Ե. Երկայն

Կարոլոս Դ. Գեղեցիկ

Ենտ այսորիկ Ել ի բարձ թագաւորութեան կողմանական զարմ կապետեան ցեղի, որ է տունն Վաղեսեանց, Եւառաջին՝ որ ի նմին տանէ թագաւոր Եկաց, Փիլիպպոս Վաղեսեանց կոմս Էր, Եղբօրորդի Փիլիպպոսի Դ. Եւ անուանեցաւ Փիլիպպոս Զ. Բայց քանզի գուսար մի Փիլիպպոսի Դ. ընդ Եղուարդայ Բ. Անգղիացւոց թագաւորի ամսւանացեալ Էր, նուցուն որդի Եղուարդ Գ. Համարէր թէ իւր անկ իցէ գաղիացւոց թագաւորութիւնն, որով Եւ զարձեալ միւսանգամ անհնարին սաստիկ մարտք պատերազմաց ի Ա. Երկուց թագաւորութեանց զրդուէին, որը զամա 100 տեւեալ բաւեցին։ Խ պատերազմունսն յայնոսիկ բազում անգամ ձախողէին իրք Գաղիացւոց, Եւ բազում վեսա Անգղիացիք՝ Երկրի տէրութեան նոցա հաստցանէին, Եւ զբազումն ի գաւառաց նոցա առնուին։ Եւ ոչ այսափ միայն, այլ Եւ զՅավիշաննէս Բ. որ առնուանեալ կոչի Բարի, վարէին ի դերութիւն։ Եւ մինչ դեռ նա ի կալանս Էր, Կարոլոս Բ. արքայ Նաւա-

ռացւոց, անհնարին խռովութիւնս եւ մահունս գործէր ի Գաղղիացւոց աշխարհին։ Առ թագաւորութեամբ կարոլոսի Ե. որ Խմաստունն կոչեցաւ, Գաղղիացիք միւսանգամ զրեթէ զամենայն գաւառս իւրեանց թափեցին ի ձեռաց Անդղիացւոց։ Բայց ոչ ընդ երկար ինչ ի խաղաղութեան եւ ի հանդարտութեան վայելէին, զի յաւուրս կարոլոսի Զ. Հենրիկոս Ե. Անդղիացւոց թագաւոր բազում նեղութիւնս աշխարհին հասուցանէր. եւ թերեւս ամեննեւին իսկ կործանէր անկանէր Վաղեսեանց զարմն, եթէ ոչ մահ Հենրիկոսի ապրեցուցանէր զնա ի մօտալուտ վտանգէն։ Կարոլոս Է. վաղվաղակի իրբեւ ի բարձ թագաւորութեան ամբարձաւ, ետ երկուս ճակատս ընդ Անդղիացւոց. եւ թէպէտ եւ նշան յաղթութեան կանգնեաց, բայց սակայն Անդղիացիք եկեալ պաշարէին զԱրլէան քաղաք, եւ մերձ իսկ էր թագաւորն փախստեայ երթալ ոյլուր, զի յանհնարին նեղ անկաւ քաղաքն։ Յայնմ ժամանակի աղջիկ մի շնորհան, Յուլիաննա Արկացի, որ անուանեալ կոչի Օրիորդ Ռլէանեայ (Pucelle d'Orléans), բազում անհնարին արութիւնս քաջութեանց կատարէր, զքաղաքն ի պաշարմանէն ապրեցուցանէր եւ զԱնդղիացիս վանեալ վկանգէր։ Յետ այնորիկ օր ըստ օրէ ձախողէին իրք Անդղիացւոց. եւ թէպէտ եւ Հենրիկոս Զ. թագաւոր նոցառ. ի զիւրսն ի քաջութիւն զրդելոյ՝ անձամբ եկեալ ի Պարիս առ զթաղ Գաղղիացւոց աշխարհին, քանզի զայն քաղաք յայնժամ Անդղիացիք ունէին, բայց սակայն կարոլոս Է. զամենայն գաւառս տերութեան իւրոյ մի ըստ միոջէ առեալ, վանէր մերժէր զԱնդղիացիս յաշխարհէն։

Լուդովիկոս ԺԱ. զզօրութիւն թագաւորական իշխանութեանն կարի իմն ամբացոյց. բայց ոչ հանապազ արդարութեամբ եւ ուղղութեամբ էին զնացք նորա, եւ ոչ արժանի առն թագաւորի հնարք՝ զորս ի կիր արկանէր։ Յետ նորա ի բարձ թագաւորու-

թեան ել կարուս ը. եւ զի նա յարու մանկանէ անժառանդ վախճանէր, եղեւ կատարած գլխաւոր շառափիզի Վաղեսացւոց տանն, եւ թագաւորեր ընդնորա Լուգովիկոս ԺԲ. որ էր ի զաւակէ Լուգովիկոսի, Որ լեանեայ դքսի, եղբօր կարուսի Զ. եւ անուանեալ կոչեցաւ Հայր Ժողովրդեան: Եւ այնուհետեւ սկիզբն եղեւ շառափիզին՝ որ անուանեալ կոչի Վաղեսացի - Արլէանեան: Ա եց թագաւորք տիրեցին աշխարհին ի սմբն շառափիդէ, յորոց միջի նշանաւոր կարի է Փրանկիսկոս Ա. վասն անհնարին քաջութեանն եւ վասն թիկոնք եւ ծաղկեցուցիչ ուսմանց եւ ճարարութեանց արուեստից լինելոյ: Առ սպօք բազում անդամ խռովութիւնք վասն կրօնից եղեն, մանաւանդ առ թագաւորութեամբ կարուսի Թ. որը եւ անհնարին թշուառութեան պատճառք եղեն աշխարհին: Եւ թէպէտ մեծարոյ էր զայնու ժամանակաւ թագաւորութիւնն յաջու օտարաց, բայց սակայն ի ներքուառ տակաւ տկարանայր եւ աղքատանայր: Ի խռովութիւնս իսկ՝ որ վասն կրօնից լինէին, սպանաւ Հենրիկոս Գ. որ էր յառաջադոյն լեալ թագաւոր Պողոնիացւոց, եւ ընդ նմա չնշեցաւ ամենեւին տունն Վաղեսեանց:

Եւ թագաւորացն անուանք որ յայսմ տանէ կացին, ևն այսպիկ.

Ի գլխաւոր շառափեղէ անտի Վաղեսեանց

Թագաւոր. Մեռաւ.

Փիլիպոս Զ. Վաղեսեան	1328	1350
Յովհաննէս Բ. Բարի	1350	1364
Կարոլոս Ե. Իմաստուն	1364	1380
Կարոլոս Զ. Սիրելի	1380	1422
Կարոլոս Է. Յաղմօզ	1422	1461
Լուգովիկոս ԺԱ.	1461	1483
Կարոլոս Ը.	1483	1498

Ի շառափեղէ Վաղեսացի - Արլէանեայ

Լուգովիկոս ԺԲ. Հայր Ժողովրդ. 1498 1515

Թաղաւ . Մեռաւ .

Փրանկիսկաս Ա.	Հոյր դպրութեանց	1515	1547
Հենրիկոս Բ.	1547	1559
Փրանկիսկաս Բ.	1559	1560
Կարոլոս Թ.	1560	1574
Հենրիկոս Գ.	1574	1589

Հետ շնչելոյ վաղեսեանց տանն, անկանէք թագաւորութիւնն օրինաք՝ Հենրիկոսի Դ. Նաւառացւոց թագաւորի, որ էր ի զաւակէ Հռոբերտոսի, տեան բուրբոնացւոց եւ հինգերորդ որդւոյ Ա. Լուգովիկոսի Թ. : Իսյց քանզի նա կալունական էր, մանաւանդ թէ զլուխ իսկ այնց հերեւսիովայց, նմին իրի զայն բարուրս ի ձեռս առեալ որոց ոչ կամեին թագաւորեցուցանել զնա, զայլ ոմն ընտրեցին իւրեանց թագաւոր : Այլ Հենրիկոս չգրեք ինչ զայն. անդէն վաղվաղակի խաղայր գնայր ի Գաղիա, եւ զրազում կողմանս աշխարհին ընդ իւրեւ նուաճեալ, Եկեալ պաշտը գՊարիս քաղաք : Յայնմ պաշարմանն ժամանակի անհնարին վիշտ վանդի ի վերայ քաղաքացւոյն վասն սաստիկ սովուն հասանէք, մինչեւ բազմաց մարդկեղէն մասվ կերակրել, նա՛ կնոջ իսկ ուրումն Ակէսք ասեն թէ բազումք իսկ յայն շարիս եկին) յօշոտել զիւր աղեաց որդի եւ ուտել. սակայն եւ ոյնպէս շառին յանձն ձեռս տալ ի պաշարօզն : Ապա ուրեմն յետ երկիցս զպաշարումն բառնալոյ, իրրեւ յերրորդում նուազի, դարձաւ Հենրիկոս յուղղափառ հաւասա (ի 25 Յուլիս ամսոյ 1593), այնուհետեւ հատան պատճառք հակառակորդաց նորա, եւ թօթափեցան ի նոցանէ բազումք՝ որ ցայնժամ նախանձաւորութիւն կրօնից զիրսն համարեալ, ի թերէ նոցա էին : Յայնմ հետէ գաւառք տէրութեանն մի բատ միոցէ ի հնաղանդութիւն դառնային թագաւորին, եւ Պարիս բանայր նմա զգբունոն (1594) : Այս միարանեալ զՊաղիական եւ զՆաւառական թագաւորութիւնն անուանեալ կոչեցաւ թագաւոր գաւ-

զիացւոց եւ Կաւառացւոց։ Ի նմանէ սկիզբն եղեւ Հոյակապ գարմի թագաւորացն Բուրբոննեանց՝ որ մինչ շեւ ցամեն 1830 տեւեալ բաւեաց։ Բազում բարեաց եւ յօրինուածութեանց եւ գեղեցիկ դեղեցիկ կարդաց պատճառք եղեւ այս հոյակապ թագաւոր, եւ արդեամբք իսկ արժանի եղեւ Մեծ անուն յօրջորջանց առնուլ։ Բայց զամենայն՝ զոր ի մորին եղեալ էր, չկարաց կատարել, եւ ոչ ընդերկար ինչ տեւեաց թագաւորութիւն նորա, զի սուր տիրանենդն տիրասպանուն Ռաւայդակայ արկ զնա ի կենաց։

Լուգովիկոս ԺԴ. թոռն նորա, որ կոչեցաւ Մեծ, ոչ միայն քան զամենայն թագաւորս այսօր տան նշանաւոր եղեւ այլ եւ քան զամենայն թագաւորս գաղիացւոց։ Բազում մեծամեծ պատերազմնենս մղեաց, եւ գրեթէ յամեննեսին իսկ դեր ի վերոյ եղեւ թշնամեաց։ արկ սանձ դաւառատերանց եւ իշխանաց կողմանց կողմանց տերութեանն, հաստատեալ ամրացոց եւ աճեցոց զեշխանութիւն թագաւորութեան, պայծառացոց զուամնւնս եւ զճարտարութիւնս, եւ համարակալ ամենայնի։ Բայց սակայն վասն անդադար պատերազմայն՝ զոր մղեաց, ոչ միայն զանձք աշխարհին սպառեցան, այլ եւ անհնարին պարտեօք ծանրացաւ տերութիւնն։

Առ սորին յաջորդաւ Լուգովիկեաւ ԺԵ. որ որդի էր թոռին նորա*, առաւել եւս աճեին պարտիք, վասն բազում պատերազմաց խուռն ի վերայ հասանելոյ, որք եւ կարի վեսասակար Գաղիացւոց լինեին, եւ բազում ստացուածո հանեին ի նողանէ։ Դարձեալ եւ հարկք անհնարին աճեին, եւ կարի իմն նե-

* Քանզի որդի Լուգովիկոսի ԺԴ. որ աշակերտն լիւալ էր Բառուէտայ, մեռեալ էր յամի 1711, ամաց 50ից և ոռըին որդի՝ որ էր աշակերտ Փենէլընի, մեռեալ էր յամի 1712 ամաց 30ից, և ողեալ որդի մի փորբիկ։ Պայն որ պայազատեաց իսկ զեւգովիկոս ԺԴ. ի հասկի 5 ամաց։

զէին զժողովուրդն : | ուղովիկոս ԺԶ . նորին պայտացատ , թէպէտ եւ զամենայն հնարս հնարեր վասն զբեռինսն՝ որ ի վերայ տէրութեանն ծանրացեալ էին , թեթեւացուցանելը . բայց չկարեր դործ ինչ վճարել : Օր ըստ օրէ երթային եւ աճէին շարիք եւ անկարգութիւնք , որք եւ սաստիկս ստուարանային վատթար զբովք հակառակ կրօնից եւ իշխանաց , զոր անօրէն եւ անաստուած մատենազիրք ժամանակին շդագարեին սփռել ընդ աշխարհն : | Ապա ուրեմն յամի 1789 սկիզբն եղեւ մեծի ապստամբութեանն՝ յորում սամկին վճռով ի ձեռաց դահճի սպանաւ թագաւորն (1790) , բիւրուց բիւրուց Գաղիացւոց արիւնք հեղան , եւ շարիք անհնարինք՝ որք ի սկզբանէ տշխարհի շեւ էին ուրեք յականնջալուրս եկեալ , դործեցան :

Ց նջեցին բարձին յաշխարհէն ապստամբք զարքունական իշխանութիւն , եւ զաւերութիւն՝ յընկերհաշտութիւն շրջեցին : | Ժամանակին յայնմիկ ընդ բազում ազգս պատերազմունս մղէին , յորս կարի նշանաւոր եղեւ Նապոլէոն , որ որդի էր առն ուրումն աննշանի ծնեալ (1769) ի Կորսիկա կղզւոջ , եւ զբազում աշխարհս ընդ Գաղիացւոց իշխանութեամբ արեր Ապա դարձաւ նա ի Գաղիա , եւ ուն ուն յառաջ մատուցեալ կարգեցաւ առաջին ի մէջ Երից բդեշխից՝ որ զդլիսաւորական իշխանութիւն ի տէրութեան ունէին (1799) : Հետ այնորիկ ցկեանս զբգեշխութեան իշխանութիւն յանձն իւր առ (1803) , եւ ապա ուրեմն պատկեցաւ ի կայսր Գաղիացւոց աշխարհին (1804) եւ ի թագաւոր Խոսալիայ (1805) : Ի ազում պատերազմունս այնուհետեւ հար ընդ Աւստրիացւոց , ընդ Պրուսիացւոց եւ ընդ Ռուսաց , եւ ամենայն ուրեք նշան յաղթութեան կանգնէր : Բայց ի պատերազմի ուրեք՝ զոր ի Ռուսաց աշխարհին տայր (1812) , ձախողէին իրք նորա , եւ յայնմհետէ օրբատօրէ երթայր եւ վատթարեր նա , մինչեւ ապա միաբանեալ Աւստրիա-

ցաց եւ նուսաց եւ զրուսիացւոց զզօրութիւնս իւրեանց, եւ թիկունս օդնականութեան յԱնդղիացւոց ընկալեալ՝ վանեին մերժեին զնա ի Գերմանացւոց աշխարհէ, փախստեայ արկանեին ի Գաղիա, եւ զհետ մուեալ նորա անդէն, ի կայսերական իշխանութենէ ի բաց մերժեին, եւ թողուին նմա զկղղին Ելքա, զի իցէ անդ իշխան զլխաւոր :

Ենդէն ի բարձ թագաւորութեան Ելանէր Լուդովիկոս Ժ. Եղբայր Լուդովիկոսի Ժ. (որոյ որդի Լուդովիկոս Ժ. յառաջագոյն մեռեալ էր,) եւ եկեալ մասնէր (յ3 Մայիսի 1814) ի Պարիս : Բայց չեւ էր ամ մի ի վերայ անցեալ, դարձաւ միւսանդամ' նապուլէնի Գաղիա . եւ իրեւ մերձենայր ի Պարիս, Լուդովիկոս փախստեայ երթայր իւրովք սեպհականոք հանդերձ : Քետ սակաւ աւուրց նապուլէնն մեծաշռոք փառաւորութեամբ եմուտ ի քաղաքն, եւ միւսանգամ ել ի բարձ իշխանութեան : Այլ ոչ բազում ժամանակս կայր մեայր անդէն . քանդի թագաւորը՝ որ գաշնակից ընդ միմեանս էին, սպասազուա յաղթեիննմա առ Վատերլուաւ (յ18 Յունիսի 1815), եւ մերժեալ զնա երկրորդ անգամ ի տերութենէ, զարձեալ ի բարձ թագաւորութեան հանեին զԼուդովիկոս Ժ. Եղբայր անդէնն, որ էր ի զաւակէ Փիլիպպոսի Ա. Եղբօր Լուդովիկոսի Ժ. ընտրեցաւ թագաւոր Գաղիացւոց, որ եւ տիրէ իսկ ցայսօր :

Իսկ թագաւորացն՝ որ ի Բուրբոնեանց տանէ կացին, անուանք սցառքիկ են .

Թագավոր. Մեռաւ.

Հենրիկոս Դ. Մեծ.	1589	1610
Լուդովիկոս Ժ.Վ. Արդար.	1610	1643
Լուդովիկոս Ժ.Վ. Մեծ.	1643	1715
Լուդովիկոս Ժ.Ե. Ալբելի.	1715	1774
Լուդովիկոս Ժ.Զ.	1774 սպան.	1793
Լուդովիկոս Ժ.Բ.	1814	1824
Կարոլոս Ժ.	1824 մերժ.	1830

Գևաթականք. Միահամուռ ամենայն երկիր գաղթականութեանց Գաղփացւոց հազիւ հաւասար Հեղուետիայ լինիցի, ուր Անդզիացւոցն մեծադոյն է քան զհամօրէն Եւրոպա. եւ ուր բնակիչք ստացուածոցն Անդզիացւոց արտաքոյ Եւրոպայ հասանեն ի 126 հազար հազարաց, Գաղփացւոցն՝ եւ ի 600,000 իսկ չհասանեն: Ապա ուրեմն գաղփական տէրութիւնն Եւրոպական եւեթ է, որ յամենայն տեղիս՝ որ կարեւոր վասն վաճառականութեան իցեն, փոքրիկ ինչ երկիր գաղթականութեան իրրեւ կռոււանս ստից ստացեալ է: Խճերեւս միայն ի հիւսիսակողմանս Ավրիկեցւոց աշխարհին բազմաց ինչ նշանաւոր իրաց ակն ունին Գաղփացիք:

Ա. ՅԱմերիկեցւոց աշխարհին ունին նոքա, նախ ի հիւսիսային Ամերիկէ զկղզիսն՝ որ անուանեալ կոչին Ա. Պետրոս եւ Միկուեղոն, որ կարեւոր յոյժ են վասն որաց ձկանց, եւ մեծութիւն նոցա է 7 չորեքիուսի մզոն, եւ բնակիչք՝ իրրեւ 900: Խըրկորդ յարեւմուեան Հնդիկս ի փոքր Անտիզեան կղզեաց անտի զՄարտինիկ, զԳուագելուազ, զԱ. Մարտինոս, զՄարիամ Գաղանտ, զԴեսիրազ, եւ զկղզիս՝ որ անուանեալ կոչին Արրաց. որոց համօրէն ամենեցուն մեծութիւն է 63 չորեքիուսի մզոն, եւ բնակիչք՝ ոզիք իրրեւ 263,000: Խըրկորդ ի հարաւային Ամերիկէ զմասն ինչ Գուախանայ՝ որ մինչեւ ի ժամանակս ապստամբութեանն տեղի աքսորանաց էր, եւ վասն ոչ առողջ ոդոյն զբեթէ ամենեքին՝ որ միանդամ դային անդր

բնակել, մեռանեին. եւ ոյսը մասին մեծութիւն է 518 չորեքիուսի մզն, եւ բնակչացն թիւ՝ իբրեւ 27,000:

Բ. ՀԱՅԻ աշխարհին ունին դեռ եւս մասն ինչ զատացուածոց արեւելեան Հնդկաց՝ զորոց զմեծ մասն հանին ի նոցանէ Անդղիացիք. եւ ստացուածոցն անուանք՝ զարս ունի Գաղիս, են այս. ստհմանք Պօնդիշերեայ, Կարիկալ, Մահէ ի Մալաբար, Շանգեռնագոր ի Բենգալիա, եւ ոյլ փոքր ինչ ստացուածք՝ որոց ամենեցան շափ մեծութեան է 24 չորեքիուսի մզն, եւ բնակիչք իբրեւ 115,000 ոդիք:

Գ. ՀԱՅԻ կեցոց աշխարհին ունին ի հարաւոյն արեւելեան կողմանս ի ճանապարհին՝ որ տանի յարեւելեան Հնդիկս, զիզին Բուրբան, որ ի Մատկարենեան կզզիս համարի, որոյ նաւահանգիստ չէ բարոք. դարձեալ զիզին Ա. Մարիամ առ Մադագասկարաւ, վայրս ինչ ի Աննեգալ, եւ ոյլ փոքր ինչ ստացուածո, որը են ընդ ամենայն 54 չորեքիուսի մզն եւ ունին բնակիչս իբրեւ 125,000: Ի հիւսիսայն կողմանս Ափրիկեայ տիրեցին նոքա յամի 1830 Ալգինբայ (Ճեղայիր), որ է կարեւոր մասն ծովեղերաց միոյ յերից աշխարհաց Բարբարոսաց. եւ է մեծութիւն երկիրն՝ զոր ունին անդէն Գաղիացիք իբրեւ 150 չորեքիուսի մզն, յորում են իբրեւ 25,000 եւսպացիք, թող զդորականն գաղիացի եւ զբնակս զՄաւրիսանացիս եւ զԸրաբացիս:

Ամդ լինին համօրէն ամենայն ստացուածք Գաղիացւոց արտաքոյ Խորոպայ իբրեւ 816 չորեքիուսի մզն երկիր, յորում են բնակիչք իբրեւ 556,000. այս ինքն են

ՅԱ. Ա. Ա. Ա. Ա.	588	չորեք.	մզ.	290,900	բնակիչք
ՅԱ. Ի. Ա.	24	"	"	115,000	"
ՅԱ. Փ. Ի. Ա.	204	"	"	150,000	"
	816	"	"	555,900	"

ԵՐԿԻՐ. Ազգաւորութիւն՝ որ ի
բազում հին թագաւորութեանց եւ յիշխանութեանց
կազմեալ է, ունի սահմանս ի հիւսիսոյ զԱռլանտեան
ծով եւ զՊիւրենեան լերինս՝ որ բաժանեն զաշխարհն
ի գաղիայ, յարեւելից զՄիջերկրական ծով, ի հա-
րաւոյ զՄիջերկրական ծով, զԳիրքալտարայ կիրճն եւ
զԱռլանտեան ծով, յարեւմաից զԼուսիտանիա եւ
զԱռլանտեան ծով: — Յարեւելեան եզերս աշխարհին
են նորա կղզիք ինչ ի Միջերկրական ծավան, եւ յԱռ-
լանտեան ծավան մերձ առ Ափրիկեցւոց աշխարհն
կանարեան կղզիք՝ որ վասն մօտաւորութեանն ի բուն
թագաւորութիւնն, իբրեւ մասն ինչ նորա համարին
եւ ոչ իբրեւ երկիր գաղթականութեան:

Ինդարձակութիւն երկրին, կղզեօքն հանգերձ
զորս յիշտատիեցաք, և 8597 չորեքկուսի մըսն: — Ի
յետին ժամանակս թագեալ զին զառաջին բաժա-
նումն ի 49 գաւառս զաշխարհն բաժանեցին:

Բազում լերինք ի Ապանիսացւոց աշխարհին դտա-
նին, մանաւանդ ի սահմանսն: Ի հիւսիսային կող-
մանսն են Պիւրենական լերինք բարձրաբերձք, իսկ ի
հարաւոյին կողմանսն՝ Նեւագա լերինք, որ քան
զՊիւրենականսն բարձրագոյնք են: Բովանդակ աշ-
խարհն կարի բարձրագոյն է քան զերեսս ծովու: — Օդ
աշխարհին գեղեցիկ եւ քաղցրախառն է. այլ ի հիւ-
սիսային կողմանս առկաւ մի ցրտագոյն վասն լերանցն
յաճախութեան. իսկ միջոց աշխարհին կարի ջերմա-
գոյն է, մինչեւ ամարանի երբեք երբեք մարթի եփել
ձու ի բոցաճաճանչ ճառագայթս արեգական. այլ
զցայդ կարի ցրտանայ: Ի հարաւային ծովեզերսն չէ
առողջ օդն վասն տամուկ խննաւութեան. եւ ջերմին
որ Գեղինն կոչի, բազում անդամ անհնարին մահունս
գործէ: Դարձեալ դառնաշունչ հողմն հիւսիսոյ,

մեւ եւս հողմ գորախառն՝ որ յԱփրիկեցւոց աշխարհէն շնչէ, բազում վեաս կենաց մարդկանն զործեն: — Բազում գետք գոն յաշխարհին. այլ մեծագոյն քան զամենեաւան են Տայոյ եւ Երրոյ:

ԽԵԾԿՇՀՔ. Խմբւ համարոյ բնակչացն է իրրեւ 13 հազար հազարաց: — Ո՞իսյն հարաւային արեւելեան կողմն եւ մասն մի ի հիւսիսոյ աշխարհին սակաւ ինչ բարեշէն է. քանզի միայն Գրանադա եւ Վաղենախա գաւառք ունին բնակիչու առաւել քան դ2000 առ մի չորեքիուսի մզոն, եւ Նաւառա, Գաղիկիա եւ Սեւիլա իրրեւ 2000 ոգիս առ մի չորեքիուսի մզոն: — Այս պէս ինն համարեալ է եթէ մինչ դեռ Հռոմայեցիք տիրէին աշխարհին, նա եւ առ թագաւորութեամբ Փերդինանդոսի եւ Խղիսարէթի իսկ իրրեւ 20 հազարք հազարաց էին բնակիչքն: Տայց սակայն ի մերժելց զՄաւրիսանացիս եւ զՀռեայս, յանհնարին բազմութենէ անտի ընչափաղցիցն՝ որ թողեալ զհայրենի աշխարհն, մեծութեանցն ցանկութեամբ տարագէմ յԱսիա, յԱփրիկէ եւ յԱմերիկէ զնացին. յերկայնաձիդ պատերազմաց՝ որ իսկզբան Ժ. գարուն վասն պայազատութեան եղեն, ի սովոյ, ի գեղին անդէ, ի պատերազմաց ընդ Գաղիացիս, ի նոր ապրատամբութեանց եւ ի քաղաքային պատերազմաց, եւ ի մերժելց զբազումն յաշխարհէն կամ ի փախստեայ երթալց բազմաց, որք մինչեւ ի յետին ժամանակատեւէին, այսափ եւ այսպէս նուազեալ էջ ի խոնարհ Ապանիա:

Ապանիացիք, զոր օրինակ վասն Անգղիացւոց առացաք, ոչ ի հին եւ ոչ յանխառն սկզբանէ են. Հիբերիացիք, Հռոմայեցիք, արեւմաեան Գումբը, Առեւփացիք, Վանդալք, եւ որք զամն 780 անդէն թագաւորեցին Մաւրիտանացիք, հարք եւ նախնիք են այժմուն Ապանիացւոց: Ո՞իսյն ի հիւսիսային կողմանս յԱստուրիայ գաւառէ մինչեւ յարեւելեան սահմանս Նաւառայ, թերեւս հին Հիբերիացիք, պահպանեալ

լերամբք եւ իւրեանց իսկ քաջութեամբք, կացեալ մնացեալ իցեն անխառն արեամբ եւ լեզուաւ. եւ սոքա ցայժմ անուանեալ կոչին բատկք եւ Կառաւացիք: Եշ ուր սկիզբն բնակլացն Վաղենտիայ՝ գաղիական է, բնակիչք Հուերտայ, ոյս ինքն արուարձանեայք Վաղենտիայ, զանխառն տոհմ Մաւրիսանացւոց ընծայեցուցանեն: — Արդի Սպանիացիք զնոսա մանաւանդ ազնուականն համարին, յորոց նախնիսն ոչ Մաւրիսանացի ոք եւ ոչ Հրեայ խառն գտանիցի:

ՊԵՏՐՈՒԹԻՒԹԻՒՆ. Բազում ժամանակօք յառաջքան դ.Քրիստոս՝ Սպանիացւոց աշխարհ՝ տեսիլ իմ թատերց երեւելի արիւնալից պատերազմաց ի մէջ Կարքեղոնացւոց եւ Հռոմոյեցւոց լեալ էր: Հետամաց բազմաց յաջողեցին իրքն ի ձեռս Հռոմոյեցւոց՝ որ զաշխարհն ընդ նահանգաւ արարին, եւ կաց մնաց այնպէս ամս իրեւել վեցհարեւը, եւ առ յանձն զբնութիւն եւ զբարբառ այնոցիկ՝ որ տիրեինն նմա: Յամի 412 յետ Քրիստոսի, եկին արշաւեցին յերկիրն ի եւ լի ծաւալեցան Սուեւիացիք, Ալանք, Վանդալք եւ տիրեցին աշխարհին. բայց ապա ընդ իւրեամբք նուաճեցին զնոսա արեւմտեան Գութք (572), եւ ինքեանք յետ 140 ամս իշխելց մտին ընդ իշխանութեամբ Մաւրիսանացւոց եւ Սարակինոսաց, որք սաստիկ պատերազմ տուեալ տիրեցին աշխարհին (712): Բայց ոչ բազում ժամանակս կացին մնացին եւ սոքա տեարք բովանդակ երկրին, քանզի բազում գաւառք մի բառ միոջէ յետս կացեալ զրուծ ծառայութեանն ի բաց թօթափեին եւ վանեին մերժեին զնոսա. մինչեւ ապա Կարոլոս Մեծ անդք քան զգետն Եւրոյ հալածական տարաւ զնոսա: Հայնմ հետէ եկին երեւեցան արք քաջք պատերազմօղք Սպանիացիք, յորոց Տէր Հռոպրիկոս Ախւարիայ դիւցազն, որ Կիդն անուանեալ կոչի (մեռ. յամի 1099), առաւել քան զամենեսին պայծառացաւ, որք բազում արութիւնս քաջու-

թեանց կատարէին, եւ տակաւ յառաջ մատուցեալ՝ զսահմանու տէրութեանն Մաւրիտանացւոց ի Գրանադացւոց գաւառն ամփոփէին խկղբան Ժ.Դ. գարու:

Ի ժամանակի մինչ գեռ Մաւրիտանացւոց իշխանութիւնն նուազէր եւ ամփոփէր, բազում տէրութիւնք մի ըստ միոնէ յաշխարհին հաստատեցան, յորոց միջի նշանաւոր են Կաւառացւոց, Աւոնացւոց, Կաստիլիացւոց եւ Արագոնացւոց թագաւորութիւնք: Փերդինանդոս Ե. Արագոնացւոց թագաւոր յամի 1469 առեալ իւր կին զեղիսարէմ զքոյր Հենրիկոսի Դ. Կաստիլիացւոց արքայի, խառնեաց զերկասին թագաւորութիւնս. եւ յետ ութամենայ պատերազմի ընդ իւրեւ նուաճեալ զդրանազացւոց թագաւորութիւն՝ սպառազուռ մերժեաց յաշխարհէն զՄաւրիտանացիս (1492). Նոյնպէս եւ զՆաւառացւոց թագաւորութիւն ընդ իւրեւ նուաճեաց. որով եւ բռվանդակ խկ Սպանիա ընդ միով թագաւորաւ եղեւ: Առ նորին թագաւորութեամբ Քրիստովոր Կոլոմբոս, սպանիական նաւոք եւ մարդկամբ զԱմերիկեցւոց աշխարհն եղիս (1492), ուր Սպանիացիք մեծամեծ գաւառս եւ անհնարին սաստիկ մեծութիւն դատանէին:

Յովհաննա գուսար Փերդինանդոսի եւ Եղիսաբեթի, յետ մահու ծնողացն կալաւ զթագաւորութիւնն եւ Եղեւ առն Փիլիպպոսի Ա. որդւոյ Մաքսիմիլիանոսի Ա. Փերմանացւոց ինքնակալի, որ ի տանէ Աւստրիացւոց էր: *Եոցին որդի կարոլոս Ա. որ Եղեւ կայսր Գերմանացւոց (1519—1556) եւ կոչեցաւ կարոլոս Ե. ինքնակալ, ի վերջին ծագ բարձրութեան զԱպանիացւոց տէրութիւն հասուցանէր: Իսպանական առ նորին խկ որդւով Փիլիպպոսի Բ. սկիզբն եղեւ անկանելոյ թագաւորութեանն ի բարձրութեանէ: Կարոլոս Բ. (1665—1700) քանզի չէր նորա որդի, եթող կտակաւ զթագաւորութիւնն Փիլիպպեայ զքոփ Անժուի, որ էր Եղիսարդի Լուդովիկոսի Ժ.Դ. եւ ամուսնացեալ էր ընդ միում ի քերց անտի իւրոց (Կարոլո-

սի Բ.՝ բայց քանզի եւ մեւս եւս քոյր նորա լեալ էր տան Ազոպոլգոսի կայսեր, ոտ եւս չկամէր յետո կալ յիրաւանց իւրոց, մանաւանդ զի իւրում տանն անկ էր թագաւորութիւնն. որով անհնարին պատերազմունք եղեն, որք աւելի քան զերկոտասան ամս տեւեցին: Ապա ուրեմն յամի 1713 վախճան եղեւ պատերազմին, եւ այնուհետեւ Փիլիպոպո թագաւորէր խաղաղութեամբ, եւ ցայժմ իսկ նորին զարմ կայ ի թագաւորութեամն:

ԳԱՐԱՅՈՎԱԾՆՔ. Դեռ եւս յանցելում գարու գաղթականս առաւել քան զամենայն եւրոպական տէրութիւնս ունէին Սպանիացիք: Միայն ի ցամաք երկրին Ամերիկեայ ունէին երիս աշխարհս անչափ մեծութեամբ, զՄեքսիկոյի, զՊերուայ եւ զՊատա գետայ (Rio de la Plata), որոց մեծութիւն առաւել քան 230,000 չորեքիուսի մղոն էր, եւ ընակիչք իբրև 15 — 16 հազարս հազարաց. ուստի ունէին երկրո՞ որոց մեծութիւն կիսով շափ առաւել քան զմեծութիւն եւրոպայ էր: Սակայն անհնարին տկարութիւն բուն աշխարհին՝ որ երթայր եւ ի վատթարութիւն անկանէց, եւ անազորունութիւնն որով եւ ընդ գաղթականս իսկ վարէին Սպանիացիք, տակաւ թուզացաներ զզօդսն՝ որ ի մէջ հինն եւ նոր Սպանիայ էին, մինչեւ արշաւանն առ Կապոլէօնիւ տայր պատճառս ընաւին իսկ լուծանելոյ տկար զօդոյն: Եւ միանգամայն այնու զի այն արշաւան զամենայն կողմանս Սպանիայ եղծեալ խանգարեաց, անհնարին եղեւ այնուհետեւ Սպանիացւոց՝ տիրել միւսանգամ բովանդակ երկրին՝ զոր ունէին յԱմերիկէ:

Գաղթականք՝ զոր տակաւին ունին Սպանիացիք, այս են.

Ա. ՀԱմերիկէ ունին զկզզին կուրա՝ որոյ մեծութիւն 2309 չորեքիուսի մղոն է եւ ընակիչք իբրև 733,000 ոզիք. զկզզին՝ որ անուանեալ կոչի Մեծատուն նաւահանգիստ (Puerto ricco), որոյ մեծութիւն

188 չորեքիուսի մղնն է եւ բնակիչք՝ իրբեւ 288,000 ոգիք. Եւ զկուսանաց կղզիո Սպանիացւոց, որոց մեծութիւն 7 չորեքիուսի մղնն է, եւ բնակիչք՝ իրբեւ 2600 են ի նոսա: Ապա միահամուռ յարեւմտեան Հնդիկս՝ որ վասն գրիցն եւեթ այնպէս կարեւոր են, ունին Սպանիացիք 2504 չորեքիուսի մղնն երկիր եւ բնակիչք աւելի քան զ1,000,000:

Բ. ՅԱՂԻՀԻԱՆԻԹ ՈՒՆԻՆ նորա մասն ինչ զՄանիլայ կղզւոյ, որոց մեծութիւն է 1450 չորեքիուսի մղնն, եւ ոգիք իրբեւ 1,822,000 բնակիչն ի նմա. դարձեալ զբանայեան կղզիո՝ որոց մեծութիւն է 879 չորեքիուսի մղնն եւ բնակիչք՝ իրբեւ 803,000 ոգիք. զբարուիանեան եւ զբարեան կղզիս որոց մեծութիւն է 60 չորեքիուսի մղնն եւ բնակիչք ոգիք իրբեւ 5000. Եւ այլ եւս ստացուածս ինչ յայն կողմանս, որոց մեծութիւն է իրբեւ 118 չորեքիուսի մղնն, եւ բնակիչք՝ իրբեւ 49,300: Ապա միահամուռ ընդ մէջ Սինէացւոց աշխարհին, Հնդկաց, Կոր Հոլանդիոյ եւ Ամերիկեայ ունին Սպանիացիք իրբեւ 2400 չորեքիուսի մղնն գետին իրբեւ 2,679,000 բնակիչք:

ՅԱՎՐԻԿԵԱՑՎՈց աշխարհին բաց ի Ամերեան կղզեաց՝ որը, որպէս վերագոյնն ազդ արարաք, վասն մերձաւորութեանն՝ մասն բաւն Սպանիացւոց աշխարհին համարին, ունին Սպանիացիք ամսւրս ինչ ի հիւսիսային կողմանս Ավրիկեայ ի տէրութեանն Սաւարիտանիայ կամ Մարտիկայ եւ ի Գուինեա 23 չորեքիուսի մղնն երկիր 5600 բնակիչք:

Ե

Լ Ո Ւ Ս Ի Տ Ա Ն Ի Ա

ԵՐԿԻՐ. ԼՈՒՄԻՏԱՆԱՑԻՈՑ (Փորթուգալ) թագաւորութեան սահմաննք են ի Հիւսիսայ եւ յարեւելից՝ Սպանիա, եւ ի Հարաւայ եւ յարեւմտից՝ Ասլան-

տեան ծով : — Բաւն մասունք տէրութեան համարին Ազգական կղզիք՝ որ յարեւմտեան կողմանս աշխարհին յԱտլանտեան ծովու կան, կղզիք Դալար սարաւանդակի (Cap verd), որ առ Ափրիկեցւոց աշխարհաւ կան, եւ այլ եւս կղզիք ինչ :

Յամաք Երկիր Լուսիտանացւոց է 1722 չորեք կուսի մղն. իսկ կղզիքն՝ որ բուն մասունք տէրութեան համարին, 220 չորեք կուսի մղնք :

Այս աշխարհը բաստ դրիցն իրեւ մասն Սպանիացւոց աշխարհին համարի . նմին իրի եւ օգոցն հանգամանք այնպէս է որպէս ի Սպանիա : Ի լեռնակողմանն ցրտագոյն է եւ ի ծովեղերեայս՝ ջերին : — Ի երինք եւ գետքն մեծամեծք ի Սպանիայ գան յաշխարհ այսր . նշանաւորք ի գետոց են Տայոյ եւ Գուերոյ :

ԲՆԱԿԱՆՔ առաւել քան զեկ հազարս հազարաց են յաշխարհին, այս ինքն են առաւել քան զ3,700,000 ի բուն ցամաք Երկրին եւ իրեւ 300,000 ի կղզին՝ որ բուն մասն աշխարհին համարեալ են . ուստի առաւել բարեշին մարդաշատ է այս թագաւորութիւն քան զՍպանիա : Վկիզքն ծագման բնակչացն նոյն ընդ Սպանիացւոցն է, զի մինչեւ ի ԺԱ. գար հանապազ ընդ նորումբք փոփոխամամբք անկեալ էր աշխարհն ընդ Սպանիայ :

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ . Խ ժամանակի իրեւ Սպանիացիք զՄաւրիտանացիս վանէին մերժէին յաշխարհէ, անդէն Հենրիկոս ոմն անուն, թռոն Հռոբերտոսի Ա. Բուրդունդացւոց դքսի, եւ թռոնորդի Հռոբերտոսի Գաղղացւոց թագաւորի, գայր ի Սպանիա զօրօք հանդերձ ի թիկունս օգնականութեան Ալֆոնսոսի Զ. կաստիլիացւոց եւ Լեոնացւոց թագաւորի, եւ ի բազում պատերազմնանս մտեալ, մեծ արութիւնս քաջութեանց կատարէր : Յայնժամ Ալֆոնսոս տայր նմա դունդ տռանձինն, զոր խառնեալ Հենրիկոսի ընդ իւրոց սեպհական զօրաց՝ Երթեալ նորօք հանդերձ հարկանէր վանէր զՄաւրիտանացիս, եւ թափէր

ի ձեռաց նոցա զհիւսիսակողմանս Լուսիտանացւոց
աշխարհին մինչեւ ի Տայոյ գետ։ Այսուհետեւ Ալ-
ֆոնսոս անուանէր զնա կոմա, տայր նմա զդուստը
իւր կնութեան եւ կարգէր թելակալ պահապան աշ-
խարհին՝ զոր սրով սուսերի իւրոյ ստացեալ էր (1094)։
Յայնմհետէ տակաւ զատհմանս Երկրին իւրոյ ընդար-
ձակէր Հենրիկոս, եւ ապա զիշխանութիւնն ի տան
իւրում ժառանգութեամբ հաստատէր (1109)։ “Առ-
ըն որդի Արքոնսոս Հենրիկուեղ զՄաւրիտանացիս ի
Հարաւակողմն մղէր, եւ յետ նշանաւոր իրիք պատե-
րազմի ի զօրաց անտի միարան բարբառով կոչեցաւ
թագաւոր (1139)։ “Աա ժողովէր զհամօրէն զօրսն ի
Ղամեգոն քաղաքի, եւ անդ տայր զօրէնսն, որ յա-
նուն նորին Ղամեգոնացւոց քաղաքի, Ղամեգոնացի
օրէնք կոչին, որովք օտարք մերժէին ի թագաւորելոյ,
այլ ոչ արբայսորդիք՝ որ ի գողացիկ ամուսնութենէ
ծնեալ էին։ Ալֆոնսոս Գ. առնոյր ի Մաւրիտա-
նացւոց զՎլդարրիա դաւառ (1253). որով զնոյն շափ
ընդարձակութեան՝ զոր եւ արդ ունի, ստանայր թա-
գաւորութիւնն։

Այս զարմ թագաւորաց բուն Բուրգունդացւոց
տեւեալ բաւեր մինչեւ ցամն 1383. յորում ամի ա-
ռանց որդւոց մեռաւ Փերդինանդոս որդի Պետրոսի
Խատի, եւ յետ սակաւ ժամանեակի անտէրնչութեան՝
ի բարձ թագաւորութեան ել Յովհաննէս Ա. Մեծ,
որ էր որդի Պետրոսի ի գողացիկ ամուսնութենէ, եւ
հիմն արկ պիտակ զարմի Բուրգունդացւոց թագաւո-
րաց, որ յամէ 1383 մինչեւ ցամն 1580 եկաց ի թա-
գաւորութեան, եւ ի նմին զարմէ եղեն մեծամեծ
թագաւորքն աշխարհին։ Առ սոքօք բազում նշա-
նաւոր դէպք դիպեցան, որք ոչ միայն այնմ աշխարհի,
այլ եւ համօրէն իսկ Եւրոպայ փոփոխումն մեծ գոր-
ծեցին։ Յամի 1486 բարթուղիմէոս Դիազ եղիս
զգլւիս Բարւոյ յուսոյ։ Յամի 1497 Ասկոյ Կամա
ընդ ծով ճանապարհ յարեւելեան Հաղիկս գտանէր.

Եւ յետ ամաց ինչ հաստատէին անդէն Լուսիտանաց թիր թագաւորութիւն մեծ՝ որ մինչեւ ի Ամինէացւոց աշխարհ տարածանէր եւ զլլողաւկեան կղզիսն յինքն բովանդակէր։ Յամի 1500 Պետրոս Ալուարէզ կարրաղ գտանէր զբրասիղիա։ Օտամն հարեւը Լուսիտանացիք ունեին զառաջին ծովակալութիւն Եւրոպացւոց աշխարհին։

Յամի 1580 այս զարմ թագաւորացն Լուսիտանացւոց բառայր ի միջոյ. քանզի յետին թագաւորն առանց որդւոց մեռանէր։ Փիլիպոս Բ. թագաւոր Սպանիացւոց առեալ պատճառս ի դիպաց անտի՛ զաշխարհն ընդ իւրեւ նուածէր, յորում կացին եւ երկուք ի նորին յաջորդաց մինչեւ յամն 1640։ Այնուհետեւ Լուսիտանացիք զայրացեալ ընդ անհնարին բանութիւն Սպանիացւոց, յետս կային յապատամբութիւն, մերժէին զնոսա յաշխարհէ, եւ թագաւոր իւրեանց կացուցանէին զՅովհաննէս Դ. ի տանէ Քրադանտացւոց, որ էր անդստին ի զաւակէ ուրումն ի հին թագաւորաց իւրեանց, բայց ի գողացիկ ամսունութենէ. եւ յետ 28 ամաց պատերազմաց՝ Անգղիացւոց եւ Գաղղիացւոց օգնականութեամբ ինքնորէն իշխանութիւն Լուսիտանացւոց հաստատէր։ Տնտեպէտ եւ ի ժամանակի մինչ դեռ խռովութիւնքն լինէին, Հոլանդացիք հանին ի նոցանէ զեւետին ստացուածն նոցա ի Հնդկաց աշխարհին. բայց առ Այֆոնսոսիւ Զ. որ յաջորդն էր Յովհաննու Դ. միւսանդամ առին Լուսիտանացիք զբրասիղիա։ — Իսրագանտացւոց տունն թագաւորէ մինչեւ յայժմ։

ԳԵՐԵԲԸՆԿԵ. Խրեքհարեւը ամք են յորմէ հետէ մեծութիւն եւ վայելլութիւն Լուսիտանացւոց հանտպազ նուազէ, եւ առ սակաւ սակաւ բառնայ իշխանութիւն նոցա՝ զոր ի ձեռն գաղթականաց յայլեւայլ կողմանս ունեին։ Ի ժամանակին յորժամ կայրը Լուսիտանիա ընդ հնաղանդութեամբ Սպանիացւոց, թշնամացան ընդ նմա Բրիտանացիք եւ Հոլանդացիք,

եւ մեծ մասն գաղթականաց նորա նուաճեցան ընդ ձեռ
ռամբ նոցա յայնմհետէ եւ առյապայ * : Պակասեցին
անցին աւուրք փառաւորութեանն, յորժամ Արու-
կերկ, Աւակոյ Կամա, Կարբաղ եւս արք ա-
նուանիք ի միջի նոցա պայծառազդնք լինէին . յոր-
ժամ յարեւելը եւ յարեւմուտա աշխարհին Ավրիկե-
ցւոց ամս տասն գաղթականա առաքելին . յորժամ
ընդ զետն մեծ Լաւրենտեան՝ որ կայ ի վերին Հիւսի-
սակողման աշխարհին Ամերիկեցւոց, նաւարկեալ յայն
կոյս անցանէին, զբանիղեան թագաւորութիւն հաս-
տատէին, եւ յԱսիա զեշխանութիւն իւրեանց ընդ-
արձակէին առ ծովեզերք Արաբացւոց . եւ ի Հնդկաց՝
որ յայսկոյս Գանգէս զետոյ են, մինչեւ ի Կանան
երթային, նուաճեալ երկիր բազում եւ ի Մալակ-
կա եւ ի մեծամեծ Առնդեան կղզիս : Որպիսի փա-
ռաւորութիւն էր այն նոցա, յորժամ յամի 1493 Ա-
զեքսանդր Զ. քահանայապետ, 370 մղոնաւ հեռի
յԱզորեան կղզեաց ետ զնշանաւոր միջօրեայն, եւ հրա-
ման ետ զերկիրն որ յայնկոյս՝ տալ Ազանիացւոց, եւ
զերկիրն որ յայսկոյս՝ Լուսիտանացւոց . զայն ամենայն
այժմ այլք ժառանգքեցին : Օ Քրանիղիա միայն կորու-
աննելով, ուր կարի ընդարձակ էր երկիր նոցա, կո-
րուսին այնշափ վայրս՝ որոց մեծութիւն 129,000 չո-
րեզկուսի մղոն է :

Աշրկիր գաղթականութեանց Լուսիտանացւոց է
արդ այսչափ ինչ.

Ա. ՅԱՎԻՐԻԿԵցւոց աշխարհին . 1. Ատայուածք
առ ծովեզերքն Գուեխէայ, որոց ընդարձակութիւն
է 19 չորեքիուսի մղոն, եւ ընակիչք իրեւ 20,000 :

* Անշնարին սաստիկ մարտ պատերազմի ի միջի կոյր յայն-
ժամ ընդ Հոլմնդացին եւ ընդ Ազանիացին . Բրիտանացիք,
որ մերձաւորք էին Հոլմնդացւոց կրօնիք, եղեն նոցա
թիկունք ոգնականութեան, եւ Լուսիտանացիք վասս
մեծամեծ կրեցին : Եւ թէպէտ եւ յետոյ զերծան ի
լծոյ Ազանիացւոց, սակայն ոչ կարացին զերկիր գաղ-
թականութեանց իւրեանց միւսանգամ սասանալ :

2. Անգողա, ի հարաւային կողմանս Ավրիկեայ ընդարձաւմնաւաս, որոյ մեծութիւն է 14,750 չորեք. մղ. եւ բնակիչչք 376,000, յորոց միջի 12,000 միայն սպիտակէն, այլքն թուփիք. այս ինքնն է մի այր սպիտակ առ երեսուն եթևովացի թուխ։ 3. Անզամբիկ գեմյանդիման Մադագասկար կղզւոյ առ Եթևովացւոց ծովուն, որոյ մեծութիւն է 13,500 չորեքկուսի մղոն, եւ բնակիչչք իբրեւ 286,000։ Արդ չափ ընդարձակութեան գաղթմականութեանց սոցա յԱվրիկեցւոց աշխարհին միահամառ. լինին 28,269 չորեքկուսի մղոնք, յորս բնակիչն ողիք իբրեւ 682,000. այս ինքնն երկիրն մեծ եւ ընդարձակ է քան զբովանդակ երկիր աւերութեան Աւատրիացւոց եւ Գաղթացւոց եւ Բրիտանացւոց յԵւրոպա, այլ բնակիչչք այնշափ են որչափ ի միում ի մեծամեծ մայրագաղթացցն Եւրոպայ։

3. Յարեւելեան Հնդիկս եւ յաշխարհին Ահնէացւոց։ 1. Պառ ի Հնդիկս՝ որ յայսկոյս Գանգէս գետոյ, որոյ ընդարձակութիւն է 223 չորեքկուսի մղոն եւ բնակիչչք իբրեւ 417,900։ 2. Դիզի ի Տիմոր կղզւոջ ի Հնդիկս՝ որ յայնկոյս Գանգէս գետոյ, որ ունի չափ մեծութեան 85 չորեքկուսի մղոն եւ բնակիչչք իբրեւ 120,000։ 3. Անկառյ, որ կղզի է ի հարաւակողման Աինէացւոց առ ծովեզերբն, եւ ունի ընդարձակութիւն 4 մղոնաց, եւ բնակիչչք իբրեւ 38,000 են ի նմա։ Որ են ընդ ամենայն 312 չորեքկուսի մղոն երկիր, եւ բնակիչչք իբրեւ 575,900։

Խ Տ Ա Լ Ի Ա

ԽՐԿԻՔ. ԽՏՎԱՐՑԻՈՑ աշխարհ է յամաք կղզի մի մեծանիստ երկայնաստարած, որ Ալպեան լերամբք բաժանեալ է յայլոց կողմանց Եւրոպայ։ Այս լերինք ձգեալ տարածանին ընդ համօրեն հիւսիսային կողմանս աշխարհին. իսկ այլ շարք լերանց՝ որ յԱլպեան

լերանց անտի ելաննեն, եւ ընդ երկայնութիւն երկրին երկայնեալ ձգին, անուանեալ կոչին լերինք Ապէնինեանք: — Վանզի կերպարանք երկրին նեղ եւ երկայն է, նմին իրի եւ գետք աշխարհին առ հասարակ փոքրունք են. Պագոս գետ մեծագոյն քան զամանեսին է, որ ընդ ամենայն երկայնութիւն հիւսիսոյ Խոտալիայ ընթացեալ անկանի ՃԱՂԲԻԱԿԱՆ ծով, իսկ Տիբերիս գետ՝ որ անուանի յառաջին ժամանական էր, ի Տոսկանացւոց աշխարհէն ելանէ եւ անցեալ ընդ Հռոմ թափի ի Տիբենական ծով: — Օդն առ հասարակ քաղցր եւ հեշտական եւ առողջագոյն է. այլ յամարան կարի ջերմ է, մանաւանդ ի Նեապոլ սեցւոց աշխարհին՝ ուր երբեք երբեք սասափիկ անհնարին տապն լինի: Ի հիւսիսոյին կողմանու մանաւանդ ի Սաւոյա ի ձմերան կարի իմն սաստկանայ ցուրան վասն բազմութեան Ալպեան լերանց: — Բովանդակ մեծութիւն երկրին է իրբեւ 5600 չորեքիուսի մղոն:

ԲՆԱԿԻՉՔ աշխարհին են իրբեւ 21 հազարք հազարայ:

ՊԵՏՄՈՒԹԻՒՆ. Այնչեւ ի ժամանակս ապստամբութեանն Գաղիացւոց, բաց յայնց տէրութեանց՝ որոց իշխեն այժմ տոհմն Աւստրիայ եւ ցեղն Բուրբոնեանց, եւ բաց ի Սաւոյա եւ յիշխանութենէ քահանայապետին Հռոմայ, էին անդ եւ ընկերհաշտութիւնք երեք երեւելիք, այս ինքնն են Աննետիք, առ Ազրիական ծովու Գենուա եւ Լուկիա առ Տիբենական կամ Լիգուրեան ծովու. Աննետիք եւ գենուա ունեին եւ պատիւս թագաւորութեան: Յայնմ դառնութեան ժամանակի յարձակեալ Գաղիացւոց իրբեւ զհեղեղ յիտալիա, բարձին յաշխարհէ անտի զտէրութիւնն Աւստրիայ եւ Բուրբոնեանց եւ զՍաւոյայ եւ զարքունական իշխանութիւն քահանայապետին: Խաղաղաւորն Սարդինիայ հանգերձ տամբն փախուցեալ ամրանայր ի Սարդինիա կզզի. Բուրբոնեանք սպանիացիք՝ որ ի Պարմա իշխեին, զառաջինն շրքան ի

Տուկանա՝ ուստի մերժեալ էր Գաղղիացւոց զԵրկրորդ
ցեղ տանն Աւոտրիացւոց սր անդ իշխեր, բայց յետ
այնորիկ անտի եւս հալածեալ շոքան յերկիրն Լու-
սիտանացւոց . իսկ մեւս եւս Բուրբոննեանք սպանիա-
ցիք՝ որ ի Նեապոլիս եւ ի Սիկիլիա թագաւորեին,
այնուհետեւ անցին ի Սիկիլիա կղզի եւ ի վերայ Սի-
կիլիացւոց միայն սկսան թագաւորել, եւ Նեապոլսե-
ցւոց աշխարհ բարձաւ ի նոցանէ : Ի հիւսիսային կող-
մանս երեւեցաւ նոր իմն իշխանութիւն ընկերհաշտու-
թեան, որ կոչեցաւ Ընկերհաշտութիւն՝ որ յայս կոյս
Ալպից (Cisalpine). ընկերհաշտութիւնն գևնուացւոց՝
Արգուրեան կոչեցաւ . ի միջնաշխարհին խտալիայ նոր
իմն Հռոմէական ընկերհաշտութիւն երեւեցաւ, որ
սակաւ ինչ ժամանակ տեւեաց . եւ ի Նեապոլիս կան-
գնեցաւ եկաց Պարթենոպեան ընկերհաշտութիւն՝
որ վաղվաղակի բարձաւ ի միջոյ : Առևլ զմեծ եւ զհղօր
ընկերհաշտութիւն Վենետիք քաղաքի, որ ի բազում
դարուց հետէ հաստատեալ կայր, բարձին ի միջոյ
Գաղղիացիք, եւ յետ սակաւ ժամանակի եղեւ երկիրն
այն ընդ իշխանութեամբ կայսերացն Աւոտրիայ . զայլ
ամենայն գուառո արեւմտից հիւսիսոյ Գաղղիացիք ընդ
իւրեանց իշխանութեամբ նուաճեցին : Խրբեւ եղեւ
Կայսր՝ Նապոլէոն, ամենայն ընկերհաշտութիւնք՝ զորց
ասացաք, բարձան ի միջոյ եւ փոխանակ նոցա եղեն
թագաւորութիւնք : Փոխանակ ընկերհաշտութեանն՝
որ յայսկոյս Ալպից, եւ նոր թագաւորութիւն խտա-
լացւոց յամի 1805, որ բովանդակեր զՄեդիոլաննն,
զՄանդուա, յետոյ յամի 1806 զՎենետիք, զՀարատ-
ակողմն Տիրոլի, զՎելտին յերկրին Հեղուետիացւոց,
զՄոդենա եւ զՀիւսիսային մարզս իշխանութեան քա-
հանայտպետին Հռոմայ : Ի միջնաշխարհին հաստա-
տեցաւ թագաւորութիւն Հռոմայ, եւ ի հարաւային
կողման՝ թագաւորութիւն՝ Նեապոլսի : Պիեմոնդ, Աս-
ւացա, Նիդցա, Գենուա, Պարմա եւ Տուկանա՝ որ առ
ժամանակ մի Ետրուրիական թագաւորութիւն հա-

մարեալ էր, նուաճեցան ընդ ձեռամբ Գաղղիացւոց : Ի Լուկիա իշխան եղեւ Բակիոքի քեռայր Նապուլէոնի : Միայն ընկերհաշտութիւն Ս. Մարինոսի ի համօրէն ցամաք երկրի Խառլացւոց ինչ ոչ կրեաց եւ եկաց մնաց որպէս էրն :

Ի կզզեաց՝ որ շուրջ զիտալիաւ են, միայն պահեցան Աարդինիա եւ Աիկիլիա, եւ եղեն տեղի ապատանի թագաւորաց երկոցունց թագաւորութեանց : Ելլա կղզի, որ յառաջադոյն իսկ բաժանեալ էր ի Տոսկանայ եւ ի Նեապոլոյ, յամի 1802 եղեւ ընդ ձեռամբ Գաղղիացւոց : Օ յիշելիտինէ (Մալթա) առին դաւով Գաղղիացիք յամի 1798 այլ յամի 1800 առա կղզին այն յԱնդղիացւոց, եւ է ընդ իշխանութեամբ նոցա մինչեւ ցայժմ :

Չեա միւսանգամ հաստատելոյ խաղաղութեան յեւրոպիա, եղեւ Խառլիա գրեթէ այնպէս որպէս էրն յառաջադոյն . միայն մեծամեծ ընկերհաշտութիւնք բարձան ի միջոյ : — Ինն տէրութիւնք են այժմ յաշխարհին, այս ինքն են երեքին թագաւորութիւնք Աիկիլիացւոց, Աարդինիացւոց եւ (ընդ Աւստրիացւոց իշխանութեամբ) Լոմբարդեան Վենետացւոցն . չորրորդ տէրութիւն՝ վիճակ իշխանութեան քահանայապետին Հռոմայ . հինգերորդ՝ մեծ գքսութիւն Տօսկանայ . վեցերորդ, եւմներորդ եւ ութերորդ տէրութիւն՝ դքսութիւնք Պարմայ, Մոդենայ եւ Լուկիայ, եւ իններորդ տէրութիւն՝ ընկերհաշտութիւնն Ս. Մարինոսի :

Օ.

ՆԵՐՊՈԼԻՑ ԵՒ ՍԻԿԻԼԻՑ

Երիմ. «ԵԽԵՎՊՈԼՍՈՑ եւ Աիկիլիայ թագաւորութիւն, որ եւ թագաւորութիւն Երկուց աշխարհաց Աիկիլիացւոց (Due Sicilie) անուանեալ կոչի, յերկուց այլեւայլ մասանց կայ, ի Նեապոլսեցւոց թա-

գաւորութենէ եւ ի Սիկիլիայ կղզւոյ: «Ա, ևապոլիս է ի ստորին կողման խոալացւոց աշխարհին, ի հիւսիսային արեւելեան կողմանց եւեթ կցի ընդ վիճակի կալուածոց եկեղեցւոյ, իսկ յայլոց կողմանց շուրջ պատեալ է յԱգրիական, ի Յոնիական եւ ի Միջերկրական ծովուց: Ասկիլիա կղզին Մեսինայ կրծիւն եւեթ զատուցեալ է ի ցամաք երկրէ անտի, եւ յամենայն կողմանց շուրջ պաշարեալ է ի Միջերկրական ծովէ:

Չափ մեծութեան բովանդակ տերութեանն է 1987 չորեքիուսի մղոն. այս ինքն ‘Նէապոլիս’ 1492 չորեքիուսի մղոն է, իսկ Սիկիլիա կղզին՝ 495: — Համօրէն աշխարհն ի 22 դաւառս բաժանի, յորոց 15 ի ‘Նէապոլիս են եւ 7 ի Սիկիլիա:

Բաննիշաք: Թագաւորութեանն են իբրեւ 8 հազարք հազարաց. այս ինքն փոքր ինչ աւելի քան զն հազարս հազարաց ի ցամաք երկրին, եւ փոքր ինչ պակաս քան զ2 հազարս հազարաց ի կղզւոցն Սիկիլիայ:

ՊԵՏՏՈՒԹԻՒՆ. Ի՞նդ այս երկիր՝ որ ի բնէ ընտարյս ունի զգեղեցկութիւն եւ զպողաբերութիւն, ցանկ նախանձ բերէին անդուստ ի վերուստ ազգք բազումք, եւ բազում ցեղք մի ըստ միոջէ առնուին զիշխանութիւն տերութեանն: Հառաջին ժամանակս Հռոմայ, ի բազում փոքր թագաւորութիւնս բաժանեալ էր. մեծ մասն բնակչացն Յոյնք էին, որք անդր եկին հատուածի պատճառաւ, նա եւ իշխանութիւն երկրին ի ձեռս Յունաց էր. վասն այնորիկ իսկ եւ աշխարհն եւո Մեծ Յոյնք կոչեցաւ: Վայլ պտղաբերութիւն երկրին եւ ընչաւետութիւն, զոր օրինակ վերագոյն ասացաք, ի նախանձ յորդորէր. վասն այնորիկ զԱթենացիս, զԳիւռոս արքայ, զԼարքեդոնացիս եւ ապաւրեմն զՀռոմայեցիս յօժարեցոյց ի յափշտակութիւն եւ յաւար երկրին: Ակեալ նոցա զամենայն աշխարհն ընդ ձեռամբ նուածեցին, մանաւանդ զկղզին Սիկիլիայ՝ որ իբրեւ շտեմարան իմն լւալ էր ցորենոյ: Հետ այնորիկ Դաթացիք արեւելեայք, կայսերք Յունաց եւ

Տաճիկը եւ կայսերք Գերմանացւոց տիրեցին երկրին մի ըստ միոջէ . բայց միւսանդամ կօրուախն , մինչեւ ի գալ անզր Նորմանացն ի Ժ. գարու , յորոց Հռոբերտոս Գուիսկարդ՝ զԱպուլիա ի մեծէ քահանայապետէն էաւ ի կարուածո , եւ յամին 1060 կոչեցաւ գուքս Ապուլիայ եւ Կալաբրիայ : Յամին 1072 Հռոբեր Ա . Նորին եղբայր առ եւ զկզզին Աիկիլիայ . Հռոբեր Բ . որդի Հռոբերի Ա . եւ եղբօրորդի Հռոբերտոսի , յամի 1101 զատորին Խոտալիա Համօրէն կալաւ , եւ յամի 1130 ընկալաւ ի մեծէ քահանայապետէ զպատիւ թագաւորութեան ի վերայ Կալաբրիայ եւ Աիկիլիայ : Անգոտին յայնց ժամանակաց սկիզբն եղեւ հատուցանելց ամի ամի առ քահանայապետան Հռոմոյ մեծաշուք փառաւորութեամբ հարկո , զոր եւ մինչեւ ի վերջին ամս գարուն անցելց հարկանելին :

Վայ իրեւ Նորմանաց թագաւորաց զարմ (1189) բարձաւ ի միջոյ , բազում ժամանակս Գերմանացւոց կայսերք ասցին պատերազմ ընդ այնոսիկ՝ որ ինքնակամ կամէին թագաւորել ի վերայ Աիկիլիացւոց , եւ ընդ Կարոլոսի Կոմոի Անժուի , որ էր եղբայր Ա . Լուգովիկոսի Գաղիացւոց թագաւորի : Բազում խոռվութիւնք եւ արինհեղութիւնք ի նմին ժամանակի եղեն , մինչեւ յամի 1282 յերկրորդում աւուր զատկի ի հնչել զանգակաց վասն երեկոյին պաշտաման , Աիկիլիացիք զամևնայն Գաղիացիս սպանին , եւ զնոցա տէրութիւն ի Աիկիլիայ մերժեցին * : Ապա Պետրոս Գ . Արագոնացւոց թագաւոր էաւ զԱիկիլիացւոց թագաւորութիւնն (1282) . բայց ի Նեապոլիս եկաց մնաց աղջն Կարոլոսի , որ յամի 1382 սկսաւ եւ ի վերայ Հունդարացւոց թագաւորել : Յամի 1442 Ալֆոնսոս Ե . Արագոնացի , միւսանդամ զերկոսին թագաւորու-

* Վայ կոտորած կարի նշանաւոր է ի պատմութեան , եւ անուանեալ կոչի Երեկոյեան պաշտօն Աիկիլիայ (Vêpres Siciliennes) :

թիւնս Սիկիլիացւոց եւ Նէապոլսեցւոց ընդ իւրեւ ի մի միաբանութիւն ած . Եւ մինչեւ ի ժամանակս կը-
առւոյն՝ որ ի մշջ Սպանիացւոց վասն յաջորդութեան
թագաւորաց յուղեցան, կաց մնաց թագաւորութիւնն
այն ընդ տէրութեամբ նոցա : Ա նմին ժամանակի
(1713) Աւստրիացւոց տունն ունէր զնէապոլիս Եւ Սա-
ւոյացւոց տունն զՍիկիլիա . բայց եւթն ամօք յետոյ
Աւստրիա միւսանդամ զերկոսին ընդ միմեանս միա-
ցոյց (1720) ընդ իւրով իշխանութեամբ, փոխանակ
ընդ Սիկիլիայ տուեալ Աաւոյացւոց զՍարդինիա կղզի :
Համի 1755 զերկոսինն միանգամայն էառ կարողոս
որդի արքային Սպանիացւոց, եւ իրեւ Եհաս նա յամի
1759 ի բարձ թագաւորութեան Սպանիացւոց , ետ
զայն թագաւորութիւն որդւոյ իւրում Փերդինանդոսի :

Ի ժամանակս ապատամբութեան Գաղիացւոց՝
Փերդինանդոս մերժեցաւ ի թագաւորութենէ Նէա-
պոլիսի , որպէս վերագոյն յիշատակեցաք, եւ կալաւ
զայն նախ Յովսէփ Եղբայր Նապոլէոնի եւ ապա Մու-
րաստ Քեռայր նորա : Բայց ի Սիկիլիա հանապազ
մնաց Փերդինանդոս Պ. եւ յամի 1816 առ նա միւս-
անդամ զողջոյն իսկ զթագաւորութիւնն, եւ անուա-
նեալ կոչեցաւ Փերդինանդոս Ա. թագաւոր Երկուց
աշխարհաց Սիկիլիացւոց, եւ ցարդ իսկ կայ նորին
առւն ի թագաւորութեանն :

Ե

Ա Ա Ր Դ Ի Ւ Ն Ի Ա

Երկր. ԱՅՍ թագաւորութիւն եւս յերկուո
մասունս բաժանի , ի ցամաք Երկիրն Եւ ի Սարդինիա
կղզի՝ ուստի բովանդակ աէրութիւնն զանունն առնու:
Աահմանք ցամաք Երկրին Են ի Հիւսիսոյ՝ Հեղուեափաս,
յարեւելից՝ Լոմբարդիա , Պարմա եւ Մոդենա , ի Հա-
րաւոյ՝ Միջերկրական ծով եւ յարեւմուից՝ Գաղիա :

Խոկ Սարգիսիա կղզի կայ ի հարաւոյ կուռէ ցամաք երկրին ի Միջերկրական ծովուն, եւ ունի շուրջանակի կղզիս ինչ մասսանս : Ենդ մէջ երկուց մասանց տէրութեանն մտանէ կորսիկա կղզի :

Մէծութիւն համօրէն տէրութեանն է 1330 լորեկուսի մղոն, 930 է ցամաքը երկիրն, եւ 400՝ Սարգիսիա կղզի : Գլխաւոր մասունքը ցամաքը երկրին են Սաւոյա, Պիեմոնդ, Գենուա եւ Կիցցա :

ԽնԱԿ-ՀՔ տէրութեանն են իրրեւ 4^{1/2} հազարք հազարաց յորոց, իրրեւ կ հազարք հազարաց են ի ցամաքը երկրին, եւ 600,000 ի Սարգիսիա կղզուոջ :

ՊԵՏՐՈՒԹԻԿՆ. Հայրենի աշխարհ այսր թաղաւորութեան՝ է Սաւոյա, որ էր երբեմն մասն Կարբոնեան Գաղղիայ . յետ այնորիկ նուաճեցաւ ընդ իշխանութեամբ Հռոմայեցւոց՝ որք տիրեցին անդէն մինչեւ ցրառնալ տէրութեան իւրեանց . եւ յետոյ եղեւ աւար եւ յափշտակութիւն բարբարոսաց : Ապա ուրեմն մօտ ի վախճան ժ. դարուն անց ի ձեռու իշխանոցն՝ որ եւ ցայժմ տիրեն յաշխարհին : Աահապետ տանս այսորիկ է Բերթոլտ՝ որ սերելը յիշխանաց անախ Սալբոնիացւոց, որք բազում անգամ մէծամեծ սպասաւորութիւնս ինքնակալոց Գերմանացւոց հարեալ էին . վասն այնորիկ Ամեն գ. յամի 998 զնոյն ինքն զբերթոլտ անուանէր կոմն Ս. Մաւրինեայ : Ամագէոս Բ. անգստին ի նորին զաւակէ յամի 1108 անուանեալ կոչեցաւ կոմն Սաւոյայ . եւ առ ժամանակօք Ամագէոսի Բ. Սիդիսմոնդոս ինքնակալ պատիւ դքսութեան շնորհեաց աշխարհին (1416) :

Դաւրաք եւ կոմնք Սաւոյացւոց առ սակաւ սակաւ ընդարձակէին զարհմանս աերութեան իւրեանց, նիզակակից եւ գաշնաւոր լինելով, եւ յաջորդելով իշխանաց այլոց կողմանց կամ նուաճելով աշխարհս, մինչեւ զանուն եւս թագաւորի ընկալան յաւուրս Անկուրի Ամագէոսի Բ. (1713) : Փիլիպպոս Ե. Ապանիացւոց աբքայ ետ նմին Անկուրի Ամագէոսի զՍիկիլիա

կղզի (1713), զոր յետ ամաց ինչ թօղեալ սորա, առաջը փոխանակ ընդ այնք զԱրդինիա կղզի, որպէս վերագոյն ասացաք:

Հարկ է ասու եւ զայլոց տէրութեանց Խառլիայ ճառել համառօտիւք:

Ա. Եցրկոր ԿԾԽԱՆՈՒԹԵԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՑ. Առյուերկիր՝ որ շուրջ պատեալ է ի Լոմբարդեան ՎԵՆԵՏՈՎ ցւոց թագաւորութենէ, ի Մագենայ, ի Տուկանայ, ի Կապոլոյ եւ յԱղրիական եւ ի Տիւրենական ծովէ, ունի շափ մեծութեան 812 շորեքիուսի մղն, եւ բնակիչ երկրին են իբրեւ 3 հազարք հազարաց: Քահանայապետք Հռոմայ ունին միահեծան իշխանութիւն ի վերայ աշխարհին:

Բ. ՏՊԽԿԱՆԱՑԻՈՑ ՄԵԾ ԴՔՍՈՒԹԻՒՔՆ. Ապհմանք նորա են Լուկիա, Երկիր իշխանութեան եկեղեցւոյ եւ Տիւրենական ծով: Խնդարձակութիւն երկրին է 395 շորեքիուսի մղն, եւ բնակիչ իբրեւ 1,300,000: Տէր երկրին է անդստին ի զարմէ Փրանկիսկոսի Լոթարինգացւոյ, որ արար կին՝ զՄարիամ թերեօիա գշխոյ Աւատրիացւոց, եւ փոխանակ իւրոյ սեպհական աշխարհին՝ որ հանաւ ի նմանէ, առ զերկիրն զայն ի ժառանգութիւն. ուստի եւ ունի զաշխարհն զայն երկրորդ տոհմ տանն Աւատրիացւոց:

Գ. ԴՔՍՈՒԹԻՒՔՆ ՊԵՐՄԵՑ. Այս ի մէջ Սարդինիայ, Լոմբարդիայ եւ Մոգենայ: Մեծութիւն երկրին է 107 շորեքիուսի մղն, եւ թիւ բնակչացն իբրեւ 445,000: Առյու տիրէ երկրին Մարիամ Լուդովիկա, քոյլ Փերդինանդոսի Աւատրիացւոց կայսեր, որ կին էր Կապոլէնի. այլ յետ մեռանելոյ տիենոշն, դուքսն Լուկիայ ժառանգելոց է զերկիրն, զի ազգի նորա անկ է իշխանութիւնն այն:

Դ. ԴՔՍՈՒԹԻՒՔՆ ՄԱԴԵԱՆԱՑ. Շուրջ պատեալ է ի տէրութեանց Պարմայ, Լոմբարդիայ, յերկրէ

իշխանութեան եկեղեցւոյ եւ Լուկիայ եւ ի գենուացւոց խորշէ: Ունի շափ մեծութեան 99 շորեքիուսի մղսն, եւ բնակիչս իրրեւ 400,000: **Sէր երկրին է յազգէ իշխանութեան տանն Աւստրիացւոց, յերբորդ տոհմէ անտի տանն:**

Ե. Դ. ՔՍՈՈՒԹԻՒՆ ԼՈՒԿԻԾ. Ունի սահմանս զերպիր իշխանութեան Մողենայ եւ զՏուկանայ եւ զԽորշն գենուայ: Զափ մեծութեան երկրին է իրրեւ 20 լուրեքիուսի մղսն, եւ ունի բնակիչս իրրեւ 155,000: **Sիրէ անդէն ոմն յազգէ Բուրբոնեանց, ի ցեղէ թագաւորացն Ապանիացւոց. այլ յետ մահուան Մարիամու Լուգովիկեայ, իրրեւ գուքսն Լուկիայ առցէ զիշխանութիւնն Պարմայ, այնուհեաեւ Լուկիա լիցի մեծի գքսի Տոսկանացւոց:**

Զ. Ա. ՄԵՐՐԻՆՈՍ. Այս փոքրիկ ընկերհաշտութիւն կայ յերկրի տէրութեան եկեղեցւոյ, եւ է լեառն մի եւ աւան մի, որոյ ընդարձակութիւն է $1\frac{1}{4}$ շորեքիուսի մղսն. եւ բնակիչք իրրեւ 7800 են ի նմա:

Է. Լ ՈՒՐԲԱՐ. ՎԵՆԵՑ. ԹԵԳԵԼՏՈՐՈՒԹԻՒՆ: Օպյոմ տէրութենէ խօսեացուք ի ճառել մեր զԱւստրիացւոց պետութենէ:

Բ

ՀԵՂՈՒԵՏԻՆ

ԽՐԿԻՐ. ՀԵՂՈՒԵՏԻՆՑԱՌՅՈՑ աշխարհ, եթէ իրրեւ զիի ինչ բովանդակ առնուցուք զամենայն առանձինն տէրութիւնս՝ որք ի Հեղուետիական դաշնաւորութեանն են, ունի սահմանս ի հիւսիսոյ զԳաղիա եւ զԳերմանիա, յարեւելից՝ զԳերմանիա եւ զԼուալիա, ի հարաւոյ դարձեալ զԼուալիա, եւ յարեւմտից զԳաղիա:

Զափ ընդարձակութեան երկրին է 850 լուրեքիուսի մղսն: Խւ բաժանի ի 22 նահանգո՞ւ որք, զոր

օրինակ իսկզբան դրոցս (17—21) տեսաք, ուրոյն տէրութիւնք են:

“Հիք յաշխարհի անդ դաշտ ինչ ընդարձակ . այլ վամենայն կողմանս պատեն լերինք՝ յորոց բազումք հանապաղ ձեամբ ծածկեալ են: Ի լերանց անափ բազումք գետք բղխեալ ընթանան ի չորս կողմանս, յորոց նշանաւոր են Ռոդանոս եւ Հռենոս: — Օդ աշխարհին մաքուր է եւ առողջ , այլ առ հասարակ ցուրտն շահեալ տիրե վասն լերանցն յաճախութեան . իսկ ի հարթ տեղիս եւ ի ստորոտս լերանց ջերմ սառափիկ է: — Ի՞ն եւ բազումք լիճք յաշխարհին . Բոդեն ընդ որ Հռենոս գետ անցանէ , գենսփայ լիճք ընդ որ անցանէ Ռոդանոս գետ , այլովք բազմօք հանդերձ:

ԻՆԵԿԻ-ԶՔ աշխարհին են առաւել քան զշ հազարս հազարաց :

ՊԵՏՄԱԹԻԹԻՒՆ . Յամեկ 496 Հեղուետիա ընդ Գաղղացւոց իշխանութեամբ էր , մինչեւ յամի 888 ընդ Բուրգունդացւոց իշխանութեամբ անց , եւ յամի 1032 ընդ Գերմանացւոցն : Տակաւ կանդնէին յաշխարհին հզօր կոմսութիւնք , յորոց մի էր կոմսութիւն Հաբսբուրգի: Վի ուն յայնց կոմսից , Ռուդոլֆոս Հաբսբուրգացի առ զթագ զԳերմանացւոց կայսերութեան (1273): Յայնմհետէ ի բազումք ազատութիւնս վայելին քաղաքք եւ գաւառք աշխարհին ընդ Գերմանացւոց իշխանութեամբ . այլ իրրեւ կամէր կայսր Ալբերտոս Ա . զբովանդակ երկիրն ի մի ինչ իշխանական պետութիւն շրջել , եւ կողոպտէր զաշխարհն յազատութեանց անտի իւրոց , այնուհետեւ երեքին հին գաւառք՝ որը կոչին Շուից , Ուրի եւ Ռևսերվալդեն , յամի 1308 ազատամբեալ յետս կային , եւ յայնթամ սկսաւ միաբանութիւն դաշնաւրացն : Եպա յամէ անտի 1332 մինչեւ ցամի 1353 եկեալ միաբանեցին ընդ նոսա եւ այլ եւս հինդ գաւառք՝ որ են Լուցեռն , Ցիւրիք , Ցուդ , Գզարոս եւ Բեռն . եւ այսպէս յութ գաւառաց անտի յօրինեալ եկաց աշ-

խորհն ուրոյն եւ զատ յայլոց մասանց գերմանիայ։
Հետ իբրեւ 130—160 ամաց յաւելան եւ այլ հնդեւ-
քին գաւառք որ կաշին Սոլոմոնան, Փրայրուրդ, Բա-
սեղ, Շափհաւեն եւ Ապենցեղ (1481—1513)։ Եր-
այնպէս ամս 300 ազատ աշխարհն Հեղուեաիայ յ13
նահանգաց եւեթ կազմեալ կայր, մինչեւ նա եւս
շաղեցաւ ի շփոթութիւնս գաղթական ապստամբու-
թեանն, եւ ի ձեռն Նապոլէոնի վեց եւսայլ գաւառք՝
որը ընդ ազատ գաւառացն իշխանութեամբ եւ կամ
գայնաւորք նոյս էին, այս ինքն Վասդ, Արդաւ,
Թուրքաւ, Ա. Գաղզոս, Գրաւրինդեն, Տեսին, ի-
բրեւ ինքնորեն գաւառք ի գայնաւորութիւնն ընդու-
նէին (1803)։ Հետ միւսանգամ նորօդելոյ տէրու-
թեանցն Եւրոպայ յամէ անտի 1814, յաւելան ի
նոյն եւ գենիփ եւ Վաղիս, եւ իշխանութիւնն Նայեն-
բուրգի կամ Աեւշատելի՛ որ անդստին յամէ 1707
ընդ Պրուսիացւոց տանն իշխանութեամբ էր. որով
եւ Հեղուեատիացւոց գայնաւորութիւն ի 22 գաւառաց
յօդեալ կազմի այժմ։

[10]

ԵՒՍՏՐԻԱ.

ԵՐԻԿԻ. ԱԵԶՄԵՆՔ են այսոր տէրութեան ի հիւ-
սիսդ' Սաքսոնիա, Պրուսիա եւ Ռուսիա, յարեւելից՝
Ռուսիա եւ Տաճկաստան, ի հարաւոյ՝ Տաճկաստան,
Ադրիական ծով, վիճակ կալուածոց Եկեղեցւոյ, Մո-
գենաւ եւ Պարմա, յարեւմտից կողմանէ՝ Սարդինիա,
Հեղուեատիա, Բաւարիա եւ Սաքսոնիացւոց թաղաւո-
րութիւն։

Ի չորս գլխաւոր մասունս բաժանի բովանդակ
ինքնակալութիւնն . Ա. ի գերմանական գաւառու,
Բ. ի Ալաւանական գաւառու, Գ. Ժիտալական գաւառու
եւ Դ. ի Հունգարիական գաւառու։

Ա. Ի Գերմանական գաւառոս Աւտորիացւոց
տէրութեանն են

1	Աւագ գքսութիւն Աւա-	
	տրիացւոց որ է . . .	709 չորեք. մղ.
2	Դքսութիւն Ատիրիայ .	407 "
3	Դքսութիւն Կարինթիայ	188 "
4	Դքսութիւն Կրանիայ .	181 "
5	Լիւրիկէ կամ Տրիեստ	
	եւ Գորիտիա	145 "
6	Խխանական կոմսութիւն	
	Տիրոլի եւ Վորարլբերդ .	516 "

2146

Բ. Ի Ալաւոնական գաւառոս Համարին		
7	Թագաւորու. Բոհեմիայ .	952 "
8	Սահմանակալ կոմսու-	
	թիւն Մորավիայ Ախե-	
	սիացւոց Դքսութեամբ	
	Հանդերձ	481 "
9	Թագաւորութիւն Գա-	
	ղիսիայ եւ Բուկովինա .	1573 "

3006

Գ. Հիտալական գաւառոս Համարին		
10	Լոմբարդիա. ի միասին	394 "
11	Վենետիք. Լոմբար-	430 "
	դիական Վենետացւոց	
	թագաւորութիւն .	
12	Թագաւորութիւն Գաղ-	
	մատիայ	271 "

1095

Դ. Ի Հունդարիական գաւառոս Համարին		
13	Թագաւորութիւն Հուն-	
	գարիայ, Հանդերձ Կրոա-	
	տիացւոց եւ Ալաւոնաց	
	թագաւորութեամբ. . .	4179 "

14 ՄԵծ իշխանութիւն			
Տրանսիլվանիայ . . .	1109	"	
15 Հունգարիական ղմնութ-			
բական սահմանկը . . .	609	"	5897

Արով եւ ընդարձակութիւն բռվանդակ
տէրութեանն է չորեքիուսի մղոն . . . 12,144
Յայս ամենայն գաւառաց միջի շիք երկիր՝ զոր
Աւստրիացիք բռնութեամբ յիւրեանս կորզեալ իցեն .
այլ մեծաւ խաղաղութեամբ եւ իրաւամբք ի ձեռն
ինամութեան ժառանգեալ են կամ հաւանութեամբ
տերանցն առեալ ի վիճակ . վասն այնորիկ ոմն ի ճար-
տարաց երգէ . "Թուղ տացեն այլք պատերազմ . զու,
Աւստրիացիդ երանելի եւ երջանիկ, արա հարսանիս եւ
ամուսնացիր . այլոց Արէս տայ թագաւորութիւնս,
քեզ Աստղիկ շնորհէն : Խւ արդ՝ օն առեալ քննես-
ցուք մի ըստ միոջէ զամենայն գաւառս տէրութեանն :
Ասիրիա եղեւ ընդ իշխանութեամբ Աւստրիայ յամի
1192, զոր հուսկ վերջին իշխան աշխարհին, հաւա-
նութեամբ մեծամեծացն եթող նմա կտակաւ : —
Օհարինթիայամի 1282, առ Ռուգորփոսիւ Ռ. կայ-
սերաւ խոստացան տալ ի վիճակ Աւստրիացւոց . այլ
պայման կայր ի միջի մինչեւ ցմեռանել հուսկ վեր-
ջոյ դքսի Կարինթիացւոց, որ իրեւ յամի 1335 վախ-
ճանեցաւ, առ Լուգովիկոսիւ կայսերաւ Բաւարացւով,
միւսանգամ հաստատեցաւ դաշնն եւ կատարեցաւ :
— Արանիս էր երկիր՝ որոյ մի մասն էր Կարինթիա-
ցւոց, մեւս մասն Ստիրիացւոց, կէսն Փրիուղացւոց եւ
մեւս կէսն Փրայսինգացւոց . այս ամենայն բաժինք առ
սակաւ սակաւ յամէ 1245 մինչեւ ց1364 ամ եղեն
ընդ իշխանութեամբ Աւստրիացւոց, զոր կարան նոքա
զիւսն ի վիճակ, եւ զմեւս կէսն գնոց առին կամ ժա-
ռանգութեամբ ստացան : — Տրիեստ նեղեալ մերթ-
ի Վենետացւոց եւ մերթ ի Հունգարիացւոց, բնքնա-
կամ Եմուտ ընդ Աւստրիացւովք յամի 1382 : — Գո-

րիտիա յամի 1500 միացաւ բովանդակ ընդ իշխանութեամբ Աւստրիայ, քանզի յառաջագոյն իսկ ի ձեռն դաշանց ժառանգութեան՝ նոցա անկ էր երկիրն. իսկ զմացեալ ծովեզըն ի նմին ժամանակի առին վենետացիք: — **Տիրող** յամի 1359 եղեւ Աւստրիացւոց, ըստ դաշանցն որ կուեցան ընդ Մարգարեթայ՝ որ ժառանգն էր իշխանութեան: — **Ի Բոհեմիա**, ի Մորավիա եւ ի Սիլեսիա՝ որ յայնժամ մեծ եւ ընդարձակ էր, յառաջն դոյր դաշն փոխանակաւ լինելոց իշխան երկրին մերթ յազգէ իշխանաց Լիւքսեմբուրգայ եւ մերթ ի ցեղէ Աւստրիացւոց. յետ այնորիկ եղեւ ամուսնանալ Փերդինանդոսի Աւստրիացւոց ընդ քեռ Լուդովիկոսի արքայի Բահեմիայ, մինչեւ ապա յամի 1526 ընտրութեամբ մեծամեծաց նոցա Աւստրիացիք բովանդակ տիրեցին կողմանցն այնոցիկ: — **Ի նմին ժամանակի** եւ Հունգարիա եղեւ ընդ տէրութեամբ Աւստրիայ ի ձեռն ամուսնութեանցն՝ որ եղեն ընդ թոռունս Մաքսիմիլիանոսի Ա. եւ ընդ վերջին մնացորդոց զաւակի թագաւորացն Հունգարիացւոց, բայց զմեծ մասն երկրին ունէին յայնժամ Տաճիկք, զորս Հարին վանեցին Աւստրիացիք, եւ դաշխարհն զերծուցին իւծոյ ծառայութեան նոցա: — **Գրադիտիա** էր ընդ ձեռամբ իշխանաց՝ յորոց ոմանք Բոհեմիացւոց հնազանդեալ էին, այլք՝ Հունգարիացւոց. իբրեւ Փերդերիկոս Բ. արքայ Պրօւսիացւոց եւ կատարինա Բ. գշաոյ Ռուսաց եղին բանս ընդ միմեանս բաժանել զաշխարհն Պողոնիացւոց, յայնժամ Աւստրիացիք պահանջնեցին զԳալիաիա, եւ առին զօրութեամբ դաշանց ինչ կուելոց ընդ ազգին Պողոնիացւոց յամի 1773: — **Խշխանութիւն Մեղիսլանու**, քանզի կամօք եւ հաւանութեամբ կայսերաց շնորհեալ էր ի վիճակ իշխանաց նոցա, իբրեւ դադարեցին իշխանքն, եղեւ միւսանդամ ընդ ձեռամբ ընակ տերանց Աւստրիացւոց յամի 1535: — **Բատնինակի** եւ զՄանդուա յամի 1708 առին միւս-

անգամ Աւստրիացիք : — Օվենետացւոց ընկեր-
հաշտոթիւն բարձին ի միջոյ Գաղղացիք, եւ ապա
ի խաղաղոթեան՝ որ եղեւ յամի 1797 հանդերձ իս-
տրիաւ եւ Գաղմատիաւ տուաւ Աւստրիացւոց, փո-
խանակ այլոց աշխարհայ՝ որք հանան ի նոցանեն :

Միոյ միոյ ի գլխաւոր դաւառաց աշխարհին պէս-
պէս եւ այլեւայլ հանդամանք են : Բռոն Աւստրիա
մեծաւ մասամբ լեռնային է աստի եւ անտի Գանուք
գետոյ՝ որ հատեալ անցանէ ընդ միջոց աշխարհին :
Օդն ամարանի քաղցրախառն եւ առողջ է. այլ փո-
փոխական : Խ Տիրոլ ցուրտ անհնարին է ի ձմերան,
այլ ի հարաւային կողմանս ի գաշտավայրոն կարի
սաստիկ է տապ ամարան, մինչեւ մեծատանց ելանել
ի ջերմ աւուրս բնակել ի վերայ լերանց՝ որ յաճախ
են ի գաւառին : Խ իւրիկէ երկիր ծովեղերեայ է.
ունի լերինս անմատուցու, զշղթայս Արպեան լերանց .
են անգէն եւ գաշտք գեղեցիկք : Հունդարիա ի հիւ-
սիսոյ կողմանէ պատեալ է ի կարպաթեան լերանց՝
որ իրեւ զպատուար շարեալ տողեալ կան ընդդէմ
հիւսիսային հողմոց . միջին կողմանք աշխարհին գաշ-
տային են . ջերմութիւն յամարան կարի սաստիկ է :
Գաղղիտիա գաշտային է, այլ բովանդակ հարաւային
սահմանէքն շուրջ պատեալ են ի կարպաթեան լե-
րանց : Օդն ամոքախառն է, այլ փաքր մի ցրտա-
դոյն : Բռոհեմիա յամենայն կողմանց լերամբք պաշտ-
րեալ փակեալ է, եւ ի միջավայրոն են գաշտք մե-
ծատարածք . Ելբա եւ Մոլդաւ գետք ի լերանց աշ-
խարհին բղիւն : Օդն քաղցր է եւ հաստատուն :

Ի՞նչնիւ աշխարհին են իրեւ 36 հազարս հա-
զարաց . այս բնըն են .

Ի Գերմանական գաւառան	5,000,000
Ի Ալմանական գաւառան	10,815,000
Յնտալական գաւառան	4,962,000
Ի Հունդարիական գաւառան	14,916,000
Աբ են ընդ ամենայն	<u>35,693,000</u>

Առևլ վասն բազմութեան բնակչացն համեմատութեամբ իւրաքանչիւր գաւառացն զայս ինչ պարտ է գիտել, զի յայլեւայլ գաւառութերութեանն բազում անհնարին մեծ այլակերպութիւն գտանի. ուստի ուր ի Հունգարիական զինուորական սահմանն հազիւ 500 ողի առ մի մի մղոն գտանի, ի հիւսիսային կողմանս Բոհեմիացւոց մինչեւ ի 14,000 զիպի: Եւ ոչ այտափ միայն, ոյլ եւ յայլեւայլ կողմանս միոյ գաւառի աշխարհին մեծ ինչ այլակերպութիւն գտանի. ուստի եւ յիտալական գաւառուն, ի Մեդիոլանու կողմանն են ի միում միում ի շորեքիուսի մղոնացն 6686 ողիք, եւ ի նոյն իտալական գաւառուն, ի Գաղմատիա՝ միայն 1612 ողիք:

Աւոտրիա է իրրեւ փոքր ինչ Խւրոպէ, որ ազգաբազումն բովանդակեալ ունի յինքեան, եւ զիւրաքանչիւր ի նոցանէ զանցնիւր զազգաւորութիւնն հաստատուն եւ յաստանջ պահէ, եւ փութայ զի հասարակակշիռն կշիռ գտանիցի ի մէջ նոցա: Յերկրի կայսերութեան զոն աւելի քան զ16 հազարս հազարաց Ալաւոնաց, 6¹/₂ հազարս հազարաց Գերմանացւոց, 5 հազարք հազարաց իտալացւոց, առաւելքան զ4¹/₂ հազարս հազարաց Հունգարացւոց, իրրեւ 2 հազարս հազարաց Վալաքաց, առաւելքան զ600,000 Հրեայս, դարձեալ Հայք, Յոյնք, Ալբանացիք, այլովքն հանդերձ: — Այս ամենայն ազգք եւ ճեղք ոչ ինչ ճշդիւ ընդ սահմանաւ փակեալ գտանին. քանզի եւ ի Գերմանական գաւառուն՝ Ալաւոնք կան, եւ ի Ալաւոնական գաւառուն՝ Գերմանացիք, եւ ի Հունգարիական գաւառուն՝ Գերմանացիք եւ Ալաւոնք. որպէս ի թագաւորութեան Հունգարացւոց 4,500,000 Հունգարացիք, 5,800,000 Ալաւոնք, 900,000 Վալաքք, 800,000 Գերմանացիք խառն ընդ միմեանս բնակեն. Եւ ի մեծի իշխանութեան Տրանսիլվանիայ 250,000 Հունգարացիք, 1,000,000 Վալաքք, 500,000 Գերմանացիք, եւ 20,000 Հայք բնակակից լինին:

Պարձեալ յայն կողմանս Բոհեմիայ՝ որ սահմանակից արուարձական են աշխարհին Բաւարիայ, Սաքսոնիայ եւ Արևելսիայ, սաստիկ տարածեալ են Գերմանացիք, որպէս զի գելթ 1,500,000 Գերմանացիք անդ բնակեն. Եւ ի կողմանս Գերմանացւոց եւ Ալտանաց բազում իտալացիք գտանին, որպէս 250,000 ի հարաւակողմանն Տիրոլի եւ 250,000 ի Լիւրիկէ:

ՊԵՏՄՈՒԹԻՒՆ. Առաջին եւ գլխաւոր մասն այսոր մեծազօր տերութեան, յոր այլ եւս բազում գաւառք մեծամեծք եւ փոքրունք յարեցան մի ըստ միոջէ, Աւստրիացւոց սահմանակալ կոմսութիւնն (margraviat) է, որ յետ մեծանալը յաւելուածով այնը մասին Աւստրիայ՝ որ կոչի Վերնակոզմի Ենս գետոյ, յամի 1156 եղեւ դքսութիւն։ Յամի 1282 անց իշխանութիւնն ի տոհմն Հաբսբուրգացւոց. եւ յայնմ հետէ սկսաւ աշխարհն օր ըստ օրէ մեծանալ եւ տարածանել, եւ անուանի եւ հոյակապ եղեւ, մինչեւ յամի 1437 զպոսին Գերմանական կայսերութեան ընտրութեամբ ընկալան իշխանք նորա. եւ յետ սակաւ ինչ ամաց յիշխանութիւն աւագ դքսութեան (archiduché) ամբարձաւ Աւստրիա (1453)։ — Խճէ զիարդ եւ սրով օրինակաւ ընդարձակեալ մեծացաւ երկիր իշխանութեան Աւստրիացւոց, զայն ի վեր անդք տեսաք. իսկ զիարդ իշխանաց նոցա եւ զնշանաւոր դէպս տեսցուք ի պատմութեան անդ Գերմանիայ։

ԳԵՐՄԱՆԻԱ

. **ԼՐԻԿԻՐ.** ԼՐԻԿԵՄՆ երկիր պետութեանն Գերմանացւոց ձգեալ հասաներ ի Աէն գետոյ, զլոթարինդիա եւ զբուրզունդիա ի միասին առետը, մինչեւ ցխազս Նեւայ՝ ուր այժմ Գետրոբուրդ քաղաք կայ, ի մէջ փակեալ զշոլանդիա, զԲեզդիա, զՀեզուետիա, եւ զբազում գտաւոս Սարդինիացւոց, զՊարմայ եւ, զՓլորենտիացւոց։ Այժմու սահմանք աշխարհին են ի

Հիւսիսոյ՝ Հիւսիսային կամ Գերմանական ծով, Դանիա և Բալտիկեան կամ Արեւելեան ծով, յարեւելից՝ Պոսենդաւառ. Պրուսիացւոց, Պողոնիայի թագաւորութիւն, Արակաւ. Եւ Հունգարիա. ի հարաւոյ՝ Կրոատիա, Ադրիական ծով, Լոմբարդեան - Վենետիք եւ Հեղուետիա. յարեւմտից՝ Գաղիա, Բեղդիա, Հոլանդիա եւ Գերմանական ծով:

Աշխարհի բովանդակէ 38 տէրութիւնս, որը գաշնաւորք ընդ միմեանս են, բայց չկախին ինչ ամենեւին զմիմեանց, կամ թէ մին չէ ընդ այլով նուածեալ: Օանուանս իւրաքանչիւր տէրութեանց ի սկզբան գրոց (էջ 21) տեսաք: — **Ինդարձակութեան Երկրի դաշնաւորացն է 11,600 չորեքկուսի մղոն:**

Հարաւային կողմանք աշխարհին շուրջ պատեալ ևն Ալպեան լեռամբք՝ որ բարձրագոյն քան զայլ լերինս Գերմանացւոց են. այլ ի հիւսիսակողմանս երթան իմն եւ դաշտանան լերինքն, որպէս ի հիւսիսային կողմանս Պրուսիայ դաշտագետին վայրում միայն է տեսանել: — **Գետք աշխարհին բազում են եւ մեծամեծք:** Դանուբ գետ յարեւմտեան կողմանց աշխարհին ելեալ մտանէ ի Հունգարացւոց աշխարհն: Ունոս եւ Ելբա ի Գերմանացւոց ծով հոսին. իսկ Ռդեր եւ Վոյքսել ի Բալտիկ ծով: — **Օդք աշխարհին յստակ են եւ առողջագոյն.** այլ ըստ ազգի ազգի հանգամանաց իւրաքանչիւր գաւռառաց, ըստ վայրացն բարձրութեան եւ հարթութեան, պէսպէս փոփոխմունք եւ յօդս գտանին. զի տեղիք՝ որ մերձ առ Բալտիկեան ծովն կան, վնասակար եւ ապականիչ վասն տամուկ խոնաւութեան եւ լճիցն յաճախութեան են: Իազում տեղիք Հանովերացւոց աշխարհին, Բաւարիա եւ Վիերտեմբերգ լեռնային եւ անտառախիտ են, այլ օդքն յստակ եւ օգտակար կենաց մարդկան: Ի Սաքսոնիա ցրտութիւն ձմերան ձգի բազում ժամանակս վասն լերանցն յաճախութեան:

Ինը կառական Գերմանիայ են իբրեւ 37,000,000:

ՊԵՏՄՈՒԹԻՒՆ Հարեւը երեքտասահն ամօք յառաջ քան զկենարարին ծնունդն ցեղք ինչ խուժագուժ գերմանացւոց ելեալ ի կողմանց Հիւսիսային ծովուն, եկին ի զաւառս՝ որ շորջ զԴանուբաւ են, եւ անտի յանկարծ առ Ալպից լերամբք երեւեին։ Արքա եին Ամբրացիք եւ Տեւառնք։ Խազում զօքք Հռոմայեցւոց՝ որ հարաննոցաիդիմի, վանեցան ի նոցանէ, եւ հինգ յաճախադունդ բանակք՝ որոց բդեաշխք կային զօրավարք, հարեալ խորտակեցան։ Հռոմ յահի եւ ի դողութեան կայը յերեսաց նոցա։ Յեղք գերմանացւոց յաղթականք Հռոմայեցւոց գնդիցն՝ որ մինչեւ ցայնժամ անվկանդն հաշուեին, շվայելեին ի մեծապայծառ յաղթութիւնս իւրեանց, եւ փոխանակ ի ներքս յիտալացւոց աշխարհն արշաւելոյ, խաղային գնային ի հարաւակողմն կոյս Գաղիացւոց մշխարհին։ Հռոմ միւսանդամ կազդուրեր, եւ զՄարիս զիւր զօրավար քաջ առաքեր ընտիր ընտիր գնդիւք ի վերայ ահազին թշնամեացն։ Մարիս առ Հռոդանոս զետով բանակ հարկանէր եւ զզօրսն ի բարւոք կարդի պահեր, եւ ահազին կերպարանաց օտարականացն՝ որ բազում եկեւղ ի միտս զօրացն արկանէին, զնոսստակաւ ընդելացուցանէր. բայց զզուշանայր իմն խառնել ընդ նոսա ի ճակատ։ Խոկ Գերմանացիք ծաղը արարեալ զյամնուրդ նոցա, բաժանեալ մեկնեցան ի միմեանց. Ամբրացիք յիտալացւոց կողմանսն գնացին, եւ Տեւառնք եւեթ մնացին անդէն։ Առջ իւրեւ տեսին թէ եւ յայնժամ եւս շբախի ընդ նոսա Մարիս, խաղացեալ գնացին եւ նոքա ղհետ եղբարց իւրեանց։ Մարիս՝ որ ցանկ ընդ բարձրաբերձ վայրս երթայր ընդ նոսա, ի տեղով ուրեք՝ որում յայնժամ Աեքստիական ջուրըն կոչեին, ճակատ յարդարեր. անդ ընդիւառնէր պատերազմն. Տեւառնքն սպառսպուռ. ի պարտութիւն մասնէին, եւ իշխան նոցա ձերբակալ լինէր։ Խոկ Ամբրացիքն՝ որ ի վերայ Ալպից լերանցն գնացեալ եին, հարին զկատուզոս բդեշխ Հռոմայեւ-

ցւոց : **Արքիսս յիտալացւոց աշխարհն աճապարէր.** առ Վերկեղաւ խորտակեաց անհնարին պատերազմաւ եւ զզօրսն կիմբըրացւոց . եւ այնպէս ապրեցաւ Հռոմ յահագին ինչ վտանգէ :

Յետ յիտուն ամաց ի վերայ անցանելոյ, միւսան-դամ անցին ցեղք Գերմանացւոց ընդ Հռենոս գետ,
այլ հարան ի Յուլիոսէ կայսերէ ի սաստիկ ինչ կռուի:

Խրկիցս անց զօրավարս այս մեծ ի ձախակողմն կուտէ
յաջակողման ափունս Հռենոս գետոյ, ընդդէմ գեր-
մանական ցեղիցն եւ աւելագոյն ի վերայ Սուեւիա-
ցւոց . սակայն առանց ինչ յաջողութեան : ***Դրուսս**
ուրցու Աւգոստեայ կայսեր չորիցս խաղաց ի վերայ
Գերմանացւոց աշխարհին, եւ եհաս մինչեւ ցելքա.
այլ հանապազ գառնալ յետո բռնադատէր, զբա-
զումն յիւրոցն կորուսեալ:

Աակայն եւ այնպէս յօրի-
նեաց նա ի գետախառնունս բազում գետոց Գերմա-
նացւոց աշխարհին բերդս ամօւրս, եւ այնպէս զմասն
ինչ երկրին՝ որ ի կողմանս արեւմտից հիւսիսոյ կային,
զրեթէ նուաճեաց :

Աարբոդ իշխան Մարկոմանաց ի
Բոհեմիա մեծի իրիք պետութեան հիմն արկ, զոր
Հռոմայեցիք չլինեին ձեռնհաս քակել. եւ արեւ-
մտեան աշխարհն՝ զոր նոքա տակաւ առեալ էին,
քաջութեամբ Արիմինեայ զօրավարի Քերուսկացւոց
հանաւ ի ձեռաց նոցա (9) :

Զդտանեին յայնժամ տակաւին քաղաքք ի Գեր-
մանացւոց աշխարհին . առաջին քաղաքք յօրինեցան
ի կայս բանակացն Հռոմայեցւոց, զորս նոքա ամրա-
ցուցեալ էին առ Հռենոս գետով եւ առ Դանուբաւ:

Այլ ընդ Հռոմայեցւոց ցանկ մարտք մղէին . կարի
սաստկագոյն էր Մարկոմանական պատերազմն՝ յորում
բազումք անկանէին, եւ սքանչելեզր եւեթ ապրեցաւ
բանակն Հռոմայեցւոց *:

Կնդէն վաղվաղակի ցեղք

* Զի ազօթիք քրիստոնեայ զօրականին՝ որ ի զօրում
Հռոմայեցւոց էին, եկն անձրեւ ի յակուրդ ծարաւե-

գերմանացւոց գայլին ընդ միմեանս կռէին եւ բազում միարանութիւնք ի միջի նոցա յօրինեալ կաղմեցան . թէպէտ եւ շէին ամենեքին համօրէն միարանեալ ընդ միմեանս : Եւ այսպէս ոչ Մարկումանական միարանութիւնն միայն , այլ եւ Ալամանացն եւ Փրանկաց եւ Սաքսոնիացւոց եւ Գոթաց , ահազին եւ սոսկալի էր Հռոմացեցւոցն , որք ապա ուրեմն զայն յազգի պետութիւն քակեալ կործանեցին (167 — 476) :

Բազում գաղղմականք Գերմանացւոց եկին մինչեւ ի սահմանս արեւմտեան կողմանց Եւրոպայ . իսկ Ալամանական ցեղքն առ Վայքուլ եւ առ Ելլա գետով ի Բոհեմիացւոց աշխարհին եւ ի Ալեռիա եւ ի Մորավիա եւ յԱւստրիա գաղաքեալ կալան բնակութիւն : Ի հին ցեղից անարի Գերմանացւոց Ալամանք միայն եւ Փրանկը , Թուրինգիացիք եւ Սաքսոնիացիք եւ Փրիսացիք մնացին ի Գերմանացւոց աշխարհին , եւ զերկիր տէրութեան իւրեանց շուրջանակի տարածանէին : Կռաւել քան զամենեսեան Փրանկաց իրք զարմանալի աճեցին , որք զօրավարութեամբ քաջ զօրապետացն , անդստին ի ժամանակայն Փարամոնդեայ (400) մինչեւ ցկարոլոս Մեծ (800) , ոչ հռոմեական Գաղիայ միայն տիրէին , զոր եւ ի նոր ինչ անուն այնուհետեւ Փրանկիա (France) անուանէին , այլ եւ զԱլամանս , զԾուարիացիս , զՍաքսոնիացիս , զԹուրինգիացիս ընդ ձեռամբ նուաճէին : Կարոլոս Մեծ՝ գուքս եւ սահմանակալ կոմս կարգէր ի վերայ աղդացն նուաճելոց , եւ այսպէս կանգնեցան կացին իշխանութիւնք Ծուարիացւոց , Բաւարացւոց , Սաքսոնիացւոց եւ Աւստրիացւոց :

Իրեւ յամի 843 զմեծ աշխարհն Փրանկաց՝ որում միահաղոյն տիրէր Կարոլոս Մեծ , բաժանէին յիւրեանս երեքին որդիք Լուդովիկոսի՝ որոյ անուն յորջօրջանաց

լոցն . եւ միրիկ հրախառն կռուեցաւ ընդ թշնամիս փռեանակ Հռոմացւոցն :

Հեղ կոչէր, Լուդովիկոս՝ որ Գերմանականն յորջօրջեցաւ, ունէր պետութիւն ուրոյն առանձինն զԳերմանացւոց աշխարհն՝ որ ի Հռենոսի եւ յԵլբայ միջի ձգեալ տարածանէր։ Այս աշխարհ կաց մնաց ընդ նորին պայտապատօք՝ որ անդստին ի նորին զարմէ էին, մինչեւ յամն 911։ Ապա կացին իշխանք ընտրանաւ ի բազում տոհմից, այլ աւելագոյն ի Բաւարացւոց, ի Ծուաբիացւոց, ի Փրանկաց եւ ի Սաքսոնիացւոց. եւ առաջին՝ որ ընտրութեամբ առ զիշխանութիւնն, Կոնրատոս Ա. Է. որ էր դուքս Փրանկաց աշխարհին կամ Փրանկոնիայ Խճագաւորք Սաքսոնիական տոհմին (919 — 1024) բազում շահո գործեցին պետութեանն. Հենրիկոս Ա. Միանիացւոց սահմանակալ կոմութեան հիմն արկ (928). Եւ զաշխարհն ազատեաց յասպատակաց Հունգարիացւոց (933), Վենդացւոց յաղթեաց զորս յետոյ Ոթոն մեծ ընդ ձեռամբ նուածեաց։ Խըրկոքին եւս փոյթ յանձին կալան զուրոյն ցեղս Գերմանացւոց ի մի միաբանութիւն ածեալ մի ազգ եւեթ կաղմել, եւ զիսազաղութիւն դնել ի միջի նոցա։ Ոթոն զպօակ Հռոմայեցւոց ինքնակալութեանն առեալ ժառանգեաց. սակայն իսկզբան ձախող իմն եղեւ միութիւն Գերմանացւոց եւ Հռոմայեցւոց պետութեանն. Քանզի յարշաւանոն՝ որ ստէպ լինէին ի Հռոմայեցւոց վերայ, բազում գանձք ծախէին եւ անհնարին կոտորած մարդկան հասանէր։ Վասն յաճախ մտադիւրութեան՝ որ կարեւոր էին խոալացւոց աշխարհին, շահ օգտութեան Գերմանացւոց աշխարհին յանփոյթութեան կայր։ Իսազում դուքսք եւ սահմանակալ կոմոք հզօքք, եւ այլ եւս իշխանք՝ որք կուսակալք եւեթթագաւորին էին, ընդ ժամանական ընդ այնոսիկ առակաւ սակաւ զգլխաւորութիւն երկրին անձանց սեպհականէին, որով եւ միութիւն պետութեանն կորընչէր։ Մինչեւ ապա առ ժամանակօք Հենրիկոսի Դի եւ Եի, գրեթէ ազատք ամենէւին եղեն իշխանք իւրաքանչիւր կողմանց Գերմանացւոց աշխարհին, եւ

կայսերը՝ որ ի Փրանկաց տոհմէ եղեն (1024—1125), զկուսորս եւելթ գաւառաց՝ որոց տիրեին առաջին ինքնակալը, պահէին:

Խոկզրան տիրելոյ թագաւորացն Շուարիացւոց կամ Հոհենշտավիացւոց (1137—1254), Բրանդերուրգացւոց եւ Բրաւնշտայգացւոց իշխանութեանն եւս հիմն անկաներ: Փրեդերիկոս Ա. զիշխանութիւն ինքնակալութեանն՝ որ վատթարեալն էր, միւսանգամ զօրացուցաներ. այլ զՄեգիոլանացիս զբնդդիմակաց իւր եւ զԼոմբարդացւոց քաղաքոն՝ որ գաշնաւորք էին նոցա, չկարեր մարտիւ նուածել: Ի ժամանակի Խաչակրացն արշաւանաց մեռաւ նա յԱսիացւոց աշխարհին: Հենրիկոս Զ. նորին երեց որդի, որ ի նոյն բարձ իշխանութեան ել, չէր ինչ նման հօրն լաւութեան. ջանոյր եւ նա զՆեապոլսեցւոց եւ զՄիկիլիացւոց աշխարհն զրաւել. այլ նորա անագորունութիւնն ատելի ամենեցուն զնա առներ, եւ ի Սիկիլիա մինչ զեռ ի մեծամեծ խորհուրդս միջամուխ լիներ, մեռաւ: Փրեդերիկոս Բ. նորին որդի յայնժամտակաւին ի տիւեղծ հասակի էր. զայդ գիւղող պատճառս զտեալ իշխանաց՝ որ հակառակ միմեանց էին, երկու կայսերս հակառակս իրերաց կացուցանեին. բայց ապա ուրեմն (1218) Փրեդերիկոս պատկեցաւ: Այս զՀոգեւոր եւ զաշխարհական իշխանս յինքն յանկուցաներ, քանզի հրաժարեր յիրաւանց ինչ իւրոց. բայց հանապազորդ պատերազմունք՝ որ ընդ Խտալացւոց մղէին, շետուն նմա թոյլ իրաց գերմանացւոց աշխարհին միտ զնել, ուր վասն անհնարին խռովութեանց եւ կռուոյց՝ հազորդութիւն մարդկան ընդ միմեանս եւ վաճառականութիւն՝ որ օր ըստ օրէ պայծառանայր, չէր յապահովս: “Ամին իրի եւթանասուն քաղաքք վասն անձանց պաշտպանելոյ զՀռենական գաշնաւորութիւնն հաստատեին (1235), որպէս եւ վեց ամօք յառաջադոյն Համբուրգացիք եւ Վիլեկացիք վասն նոցին իրաց զիւրեանց զառաջին միաբանութիւնն հաս-

տառեալ էին : Ասնրատոս դ . ընդ խտալացիս նեն՝ գաւորս ի մարտ պատերազմի բախսէր , եւ գեղովք մեռանէր : Ասնրատինոս նորին որդի ի վեշտասան ամաց հաստկի ի Կէտապոլիս դլիսատէր (1268) , որով եւ սպառեցաւ հզօր տոհմի Հոհենշտավացւոց կամ Շուարիացւոց , եւ կոմնք Վիւրեմբերգացւոց , սահմանակալ կոմնք Բադենացւոց եւ այլ եւս իշխանք զնորին տոհմի ստացուածո յիւրեանս բաժանեին : Յայնչափ անշափ խոռվութեանց եւ յազմկաց միջն վաճառականութիւնն կարի իսկ ծաղկեալ բարզաւածէր , եւ երգահանք Գերմանացւոց (Minnesänger) զիւրեանց նուազմն նուազէին :

Եւս մահուն Փրեգերիկեայ թ . ի ժամանակի մինչ դեռ կոնրատոս զիտալացւոց աշխարհաւ զբաղեալ էր , եւ յետ նորա մեռանելոյ , յայլ եւ այլ կողմանս բազում թագաւորք ընտրէին , որպիսիք են Գուլիելմոս Հոլանդացի , Հռիբարդոս Անգլիացի , Ալֆոնսոս Կաստիլիացի , եւ բազում խոռվութիւնք եւ շփոթք յաշխարհին լինեին , զի հզօրք զտկարս հարստահարէին , հանապազօրեայ կոխուք լինեին եւ իւրաքանչիւր ոք զիւրոյ անձինն վրէժո խնդրէր . իսկ իրաւունք եւ խաղաղութիւն եւ հանգարատութիւն ուրեք չերեւէին : Ապա ուրեմն ամենեքին միաբան միով հաւանութեամբ զՀռուդոլֆոս Հաբսբուրգացի , զիշխան քաջ եւ զիմաստուն , ընտրէին իւրեանց թագաւոր : Այս այս թագաւոր եղեւ ցեղապետ տոհմի Աւստրիացւոց կայսերական տանն . կարգս եւ յօրինուածութիւն հաստատեաց , նորոգեաց միւսանդամ զիսաղաղութիւն եւ զհանգարատութիւն , եւ զիշխանութիւն ինքնակալութեանն ամրացոյց , նուածեալ ընդ ձեռամբ զԱստոկար զհզօր արքայ Բոհեմիացւոց : Կորին որդի Ալբերտոս Ա. զնա յիշխանութեանն պայազատեաց , յետ զամս եւթն ունելոյ զաթուան՝ Ադոլֆեայ Կաստացւոյ՝ որ մերժեցաւն յընտրող իշխանաց (électeurs , Thürfürsten) . բայց չէր ինչ ոտ նման

հօրն քաջութեան եւ ոչ իսկ արտաքին կերպարանաց : Ի նմին իսկ ամի՞ յորում Հեղուեափական գաշնաւութեանն յօրինէր, սպանաւ նա յանագորոյն ձեռաց Յովհաննու Ծուարիացւոյ, իւրոյ ազգականի՝ զորոյ զկալուածսն առանց իրաւանց հանեալ էր ի նմանէ :

Խառն ընդ թագաւորաց եւ կայսերաց Հարս-
բուրգացւոց տոհմին, եւ յայլոց եւս տոհմից կային
թագաւորք . քանզի Գերմանացւոց իշխանք չկամեին
ընտրել բազում ինքնակալս կարգաւ մի ըստ միոջէ
անդստին ի նմին տոհմէ : Ամին իրի Հենրիկոս ի Լիւք-
սեմբուրգացւոց տոհմէ, որ այր քաջ եւ զօրաւոր էր,
զԱլբերտոս յաջորդեաց, բայց ամս հինգ եւեթ եկաց
միշխանութեանն : Ինտրութիւն երկուց կայսերաց,
Լուգովիկոսի Բաւարացւոց դքսի եւ Փրեդերիկոսի
Աւստրիացւոց դքսի, միւսանգամ պատճառք պատե-
րազմաց ի Գերմանացւոց աշխարհին լինէին . մինչեւ
երկոքին հաշտեն ընդ միմեանս եւ Լուգովիկոս զգրւ-
խաւորութիւնն ընդունէր: Բայց առ նորա կենդանեաւ
ընտրեցաւ կարողոս Դ. որդի Յովհաննու Բոհեմիացւոց
թագաւորի : Աս յարդարեաց զկարդս ընտրութեան
ինքնակալաց Ռոկեղէն Հրովարտական՝ (la bulle d'or)
զոր յամին 1356 եհան : Ա ինիկեոլաւոս նորին որդի
անարդ յաշս իշխանացն եղեւ, որը եւ մերժեցին
հանին զնա յիշխանութենէ, եւ զՀռոբերտոս Պաղա-
տինոս ընտրեցին կայսր փոխանակ նորա . բայց եւ առ
շղործէր ինչ շահս Գերմանացւոց աշխարհին : Յետ
նորա Սիզիաննու Հունգարացւոց թագաւոր ի տա-
նէ Լիւքսեմբուրգացւոց, որ եւ ընտրօղ իշխան Բրան-
գեբուրգացւոց էր, այր արդար եւ գործօն, լինէր
կայոր, զի նախամեծար համարեցան զնա քան զՅորստ
Մորաւիացի՝ որ ինքնակալ իսկ ընտրեալ էր, եւ քան
զվինիկեոլաւոս՝ որ մերժեցաւն : Առ սովու եղեւ նշա-
նաւոր տիեզերական ժողովներաւանդեւոյ (1414) վասն
զեկեղեցական իրս յարդարելոյ . յօրում ժողովի դա-
տապարեցաւ Հուս, հերձուածտպեա Բոհեմիացի :

Բռհիմիացիք ի նմին ժամանակին սաստիկ պատերազմուն վասն նորին աղանդոյն պաշտպանելոյ տայլին:

Յետ Արքիսմանդեայ մեռանելոյ՝ Ալբերտոս Բ. յնւսարիական տանէ ի պատիւ ինքնակալութեան ամբարձաւ . Եւ յայնմ հետէ կայսերը հանտպազանդստին ի նմին տանէ ընտրէին : Առ սորին պայազատաւ Փրեգերիկոսիւ Դ. մեծաշուք փառաւորութիւն ինքնակալութեան նուազէր, զոր Մաքսիմիլիանոս Ա. նորին որդի միւսանդամ աճեցոյց : Ի վերջին ամս նորին Մարտ . Լութեր հերձուածապետ յեկեղեցւոյ ձեղքեցաւ եւ զնորին խաղաղութիւն պղղութեաց . (1517) բայց զրուն չարիսն առ կայսերութեամբ Կարոլոսի Ե. գործէր : Ի հիւսիսակողմանս Գերմանացւոց աշխարհին առաւել մուտ գտանէր նորին խոտորութեան ուսումն, եւ ի Պրուսիացւոց աշխարհն, ի Գանիա եւ ի Սուեդիա զիւր ժանդաքեր թոյնսն հեղոյր : Առվին իսկ կերպարանք համօրէն Գերմանացւոց աշխարհին ամենեւին իսկ փոփոխէին եւ միարանութիւն աշխարհին եղծանէր . քանզի իշխանք՝ որ նորին ձախող աղանդոյ աշակերտէին, նորին իսկ հաւանութեամբ ապստամբեալք տային պատերազմ ընդկայսեր ընդ իւրեանց բնատեառնն եւ ընդ իշխանաց՝ որ նմա հաւատարիմք կային : Այն այս պատերազմ՝ որ Զմաղկաղդեան յորջորջի, քանզի զառաջինն ի Զմաղկաղդ քաղաքի զիւրեանց դաւաճանութեան դաշնաւորութիւնն հաստատէին իշխանքն ապստամբեալք, լինէր պատճառք անցանելոց իշխանութեան ընտրող իշխանաց Ապքաննիացւոց եւ մեծի մասին աշխարհի նոցա յեռնեստական առհմէ յԱյբերտական առհմն : Յետ բազում ամաց անհնարին խոռվութեանց եւ սաստիկ պատերազմաց՝ որ ի պատճառս աղանդոյն լինէին, ի հարկէ բռնադատեալ ինքնակալն շնորհէր աղատութիւն Քողոքողաց, զիւրեանց անկրօն կրօնիցն պաշտամունս ի համօրէն պետութեանն կատարել (1555):

Օկտոբրու Եռոր յամի 1556 զտէրութիւնն թռոցը եւ յետ երկուց ամաց ի վանս ուրեք Սպանիաց աշխարհին ի կենաց վախճաներ, պայյազատեաց նորին եղբայր Փերդինանդոս Ա. այր ազնիւ, որ թէսպէտ եւ սերտիւ ընդ կաթուղիկէ եկեղեցւոյ կապեալ էր, այլ եւ անտեսութեամբ իմն ընդ Բողոքողաց վարեր. զնոյն եւ նորին պայյազատ Մաքսիմիլիանոս Բ. գործէր : Առ Հռուղոլփոսիւ Բ. Բողոքօղք սկսանէին իմն խրտել, եւ ապա ուրեմն առ Մատաթեաւ կայսերաւ յարեան մեծամեծ սաստիկ պատերազմունք՝ որ առ նորին պայյազատօք Փերդինանդոսի բիւ եւ գիւ, զամս երեսուն տեւեալ բաւէին (1618 — 1648) եւ զհամօրէն Գերմանացւոց աշխարհ՝ յաւար եւ յապականութիւն գարձուցանէին : Պատաստաւ Ազոլփոս, Սուեդիացւոց թագաւոր, բազմաձեռն զնդաւ ի թիկունս օգնականութեան հասանէր իւրոց ազանդակցաց (1630). եւ յետ բազում գործոց քաջութեան անկանէր ի ճակատու ուրեք (1632) : Ի Վեստֆալեան խաղաղութեանն (1648 ի 24 Հոկտ.) բազում փոփսխմունք ի Գերմանացւոց աշխարհին լինէին : Անդէն ի նմին ժամանակի եւ յետոյ զօրութիւն կայսերաց կարի իմն նուազէր. իշխանք հզօրք ու միայն զիրաւունս իւրեանց աւագութեանն հաստատէին, այլ եւ Փերդինանդոս Գ. բանադատէր յանձնն ունել զի չվտարեսցեն զաք ինքնակալք առանց ընտրօղ իշխանացն հաւանութեան, եւ Լէովոլդոս Ա. ստիպէր յանձն առնուլ, զի չկարիցեն ինքնակալք առանց նոցին հաւանութեան գաշինս ընդ օտար տէրութիւնս կռել :

Երկայնաձիգ ժամանակը Լէովոլդոսի թագաւորութեանն լի են մեծամեծ պատերազմօք մղելովք ընդ Լուդովիկոսի ԺԴ. Գաղփացւոց թագաւորի՝ որ ցանկայր իմն բազում աշխարհս ընդ ձեռամբ նուարձել. եւ անտի բազում միշտք ի Գերմանացւոց աշխարհն հասանէին : Առ նովաւ ընտրօղ իշխանն Բրանդերտորդացւոց՝ որ զՊրուսիացւոց աշխարհն ունէր, զա-

նուն թագաւորի առ. (1701): Առ. Յովսեփաւ Ա.
 Հիւսիսային կողմանկը գերմանիայ՝ Հիւսիսական պա-
 տերազմաւն սաստիկ վիշտո նեղութեանց կրէին. եւ
 Պրուսիացիք զեւրեանց երկիր տէրութեանն ընդար-
 ձակէին: Կարոլս Զ. եղբայր Յովսեփայ՝ որ չէր թո-
 ղեալ պայտազատ ի մահուն, հուսկ յետին իշխան արու-
 էր Հարսուրդացւոց տոհմին. բազում աշխատու-
 թեամբ հաւանեցոյց ած զհամօրէն պետութիւնս Եւ-
 բոպայ, զօրէնս պայտազատութեանն (Pragmatique san-
 ction) ընդունել, որով զամենայն աշխարհ տէրու-
 թեան իւրոյ՝ Մարիամու Թէրեսիայ իւրում գոտերն
 թողոյր: Ասկայն եւ այնպէս անհնարին պատերազմ
 Աւստրիական պայտազատութեանն յետ նորա մահուն
 ծնանէր, յորում հարկ լինէր Աւստրիացւոց անդէն
 խկզբանն ընդ Պրուսիացւոց, ընդ Բաւարացւոց, ընդ
 Սպանիացւոց, ընդ Արքոնիացւոց, ընդ Գաղթիացւոց
 եւ ընդ Արքինիացւոց ճակատ տալ, թիկունս օգնա-
 կանութեան ընկալեալ միայն յԱնդղիացւոց՝ որ հա-
 ւատարիմ ի դաշինսն կային. բայց առա ուրեմն իբրեւ
 բաժանեցան ի միմեանց թշնամիքն, զյաղթութիւնն
 տանէին Աւստրիացիք: Վասն ինչ Սիլեսիայ եւեթ
 տուաւ Փրեդերիկոսի Բ. Պրուսիացւոց թագաւորի:
 Յամի 1742 Կարոլս Ալբերտոս Բաւարացի ի բարձ
 ինքնակալութեան ամբարձաւ. այլ սակայն հարկ եղեւ
 նմա վասն պատերազմացն երկիցս զիւր թագաւորեալ
 քաղաքն թողուլ լքանել: Յետ նորա մեռանելոյ
 Փրանկիսկոս Լոթարինդացի, ամուսին Մարիամու
 Թէրեսիայ, կայսր ընտրելը, որով եւ զիշխանութիւն
 ինքնակալութեանն միւսանդամ Աւստրիացւոց տոհմն
 տաեալ ժառանդեաց: * Կոր իմն պատերազմ ի Պրու-
 սիացւոց եւ յԱւստրիացւոց միջի զրգուեցաւ, յորում
 վազվաղակի բազում պետութիւնք հզօրք Եւրոպայ
 զօրագոյն կողմանն զօրաւիդն լինէին: Ասմէին իմն
 զՍիլեսիա հանել ի ձեռաց Փրեդերիկոսի Մեծի, եւ
 զնորա զօրութիւնն տկարացուցանել. այլ թագաւորս

այս մեծ պատերազմաւն՝ որ Եւթնամեան յորջօրջի, ռաստիկ իւրում անձինն պաշտպանէր, եւ ի Հուքերաս- բուրդական խողաղութեան (1763) զգաւառս Սիլե- սիայ՝ զոր յառաջադոյն ուներ, պահեաց :

Յավելի Բ. Փրանկիխակոսի Ա. որդի, ցանկ զմե- ծամեծ իրաց ըուռն հարկանէր, եւ հոգ յանձին ուներ վասն պայծառութեան եւ շինութեան աշխարհին : Այս եւեթ թերութիւն համարի նմա, զի շուներ զանձն ի շափու զգօնութեամբ, եւ զի ոչ զգուշու- թեամբ զիւր խորհրդականն ընտրէր . նմին իրի իսկ եւ գործքնորա մեծամեծք եւ օդակարք խառն են ընդ այնպիսեաց՝ որ բազում վնասս աշխարհին գործեցին : Լուպոլդոս Բ. Նորին եղբայր ի բազում խռովութեան եղիտ զաշխարհն . ամենայն ուրեք աղմաւկ եւ ընդ բնաւ պատերազմունք էին . այլ բազում զգօնութեամբ յամենայն տեղիս զիսաղաղութիւնն հաստատեաց : Առ. Փրանկիխակեաւ Բ. Նորին որդւով եւ պայտապատ բա- զում փոփոխմունք երեւելիք եղեն յաշխարհին, նա- կերպարանք իսկ համօրէն Գերմանիայ փոփոխեցան, որում պատճառք՝ մարտք պատերազմաց Գաղիացւոց ապստամբութեանն էին : Վաստրիացւոց աշխարհ զրազումն ի գաւառաց իւրոց կորոյս . բազում հիւսի- սային գաւառք Գերմանիայ խառնեցան ի Գաղիացւոց աշխարհն : Բաւարիա եւ Վիերտեմբերդ եղեն ուրոյն թագաւորութիւնք, իսկ Բադեն զիշխանութիւնն մե- ծի զքսութեան ընկալաւ, նոյնպէս եւ այլ եւս բա- զում իշխանք զարձակ իշխանութիւնն առ նի ի Նապոլէ- մնէ (1805) : Յամին երկրորդի (1806 յ12 Յուլ.) հաս- տատէր նա զշանական գաշնաւորութիւն՝ յորում էին վեշտասան իշխանք Գերմանիայ . որոյ գաշնաւո- րութեան գլուխ բնքն Նապոլէսն էր : Ի նմին ամի՞ ի 11 Դեկ. եւ Սաքսոնիացւոց ընարոշ իշխան մաներ ի Հռենական գաշնաւորութիւնն, եւ զարքունական պատիւն առնոյր, եւ յաւելուած լիներ երկրի իշխանու- թեան նորա : Օչայլ եւս իշխանս Գերմանացւոց արկ

Նապոլէոն ընդ սոցա իշխանութեամբ։ Այսու ամենայնիւ ամենեւին իսկ եւ ընաւին լուծաւ քակեցաւ Գերմանական միարանութիւնն։ Եւ կայսր Փրանկիսկոս Բ. զիշխանութիւն Գերմանական ինքնակալութեանն ի բայ թողեալ, անուանեցաւ այնուհետեւ Փրանկիսկոս Ա. Կայսր Աւտորիայ (1804)։ Եւ այսպէս դադարեաց Գերմանական կայսերութիւնն տեւեալ ամս իբրեւ իննհարեւը։

Յետ Պրուսիացւոց պարտութեանն՝ Նապոլէոն զվեսափալիական թագաւորութիւնն կանգներ ի բազում աշխարհաց անդստին ի Պրուսիացւոց գրաւելոց, յոր թագաւորութիւն խառնեին եւ այլ աշխարհքինչ Գերմանիայ, յորս էր եւ Հանովեր, եւ զգերսնիմաս զիւր եզրայր անդէն թագաւոր կացուցաներ (1807)։ Յետ պատերազմին Աւտորիացւոց ընդ Գաղղիացիս (1809) ի Ալիէննական խաղաղութեանն, Աւտորիացիք դարձեալ միւսանդամ ընտիր ընտիր գաւառոյիւրեանց աշխարհէն կորուսանեին։

Պատերազմն՝ զոր Նապոլէոն ընդ Ռուսաց մղեաց (1812), նորին կործանման պատճառք լիներ։ Խ ձախողեւ արշաւանացն, Գերմանացւոց աշխարհ զլուխ ամբառնայր, եւ պատերազմաւ որ առ Լիփիսիաւ տուաւ (1813), զերծաւ աշխարհն յանհնորին լծոյ անտի Գաղղիացւոց։ Առաջին Պարիսական խաղաղութեամբն եւ Ալիէննական ժողովովին (1815), Աւտորիա զմեծ մասն գաւառացն՝ զոր կորուսեալ էր, միւսանդամ ըմբռներ, եւ այլս փոխանակ ընդ այնոցիկ՝ զոր շմարթեր յետո տոնուլ, ստանայր։ Պրուսիա, Բաւարիա եւ Հանովեր ընդարձակեին, եւ յետինն եւս զթագաւորութեանն պատիւ ընդուներ։ նոյնապէս այլ եւս գաւառք Գերմանիայ զարձակ իշխանութիւնն առնուին։ Խռեպէտ եւ այսպէս սպառապուռ քակտեին բաժանեին ի միմեանց այլ եւ այլ կողմանք Գերմանացւոց աշխարհին, սակայն ամենայն իշխանիք՝ դաշնաւորք լինեին միմեանց։ Եւ յայնմ հետէ Գերմանիա՝ անուանեալ

կոչի գերմանական դաշնաւորութիւն երեսուն եւ ութ-
տէրութեանց, որոյ դաշնաւորութեան դլուխ Կայսրն
Աւտորիացւոց է:

Այս այս իսկ անուանք են թագաւորացն եւ կայ-
սերաց գերմանիայ, իսկզբանէ անտի մինչեւ ցըակել
ինքնակալութեանն:

	Թագաւ.	Մեռաւ.
Կանրատոս Ա.	912
Հենրիկոս Ա.	919
Ոթոն Ա. Սեծ	936
Ոթոն Բ.	973
Ոթոն Գ.	983
Հենրիկոս Բ.	1002
Կանրատոս Բ.	1024
Հենրիկոս Գ. Թոուխ.	1039
Հենրիկոս Դ.	1056
Հենրիկոս Ե.	1106
Լոթար	1125
Կանրատոս Գ.	1137
Փրեդերիկոս Ա.	1152
Հենրիկոս Զ.	1190
Փիլիպպոս	1198
Ոթոն Դ.	1198
Փրեդերիկոս Բ.	1218
Կանրատոս Դ.	1250
Գուլիելմոս	1254
Ռիգարդոս	1257 Հրաժ. 1259
Անտերբնչութիւն.	1259 — 1272	
Թուգովֆոս Ա.	1273
Ագորփոս	1291
Էլբերտոս Ա.	1298 սպան. 1308
Հենրիկոս Է.	1308
Լուգովիկոս	1314
Փրեդերիկոս Գ.	1314 Հրաժ. 1325
Կարոլոս Դ.	1347
		1378

		Թասդաւ.	Մեռաւ.
Վիճկենոլաւոս	.	1378	մերժ. 1400
Ռոբերտոս	.	1400	1410
Սիգիսմոնդոս	.	1411	1437
Ալբերտոս Բ.	.	1437	1439
Փրեդերիկոս Դ.	.	1440	1493
Մաքսիմիլիանոս Ա.	.	1493	1519
Կարոլոս Ե.	.	1519	Հրաժ. 1556
Փերդինանդոս Ա.	.	1556	1564
Մաքսիմիլիանոս Բ.	.	1564	1576
Ռուգոլիոս Բ.	.	1576	1612
Մատաթիա	.	1612	1619
Փերդինանդոս Բ.	.	1619	1637
Փերդինանդոս Գ.	.	1637	1657
Լեոպոլդոս Ա.	.	1658	1705
Յովանի Ա.	.	1705	1711
Կարոլոս Զ.	.	1711	1740
Կարոլոս Ե.	.	1742	1745
Փրանկիսկոս Ա.	.	1745	1763
Յովանի Բ.	.	1765	1790
Լեոպոլդոս Բ.	.	1790	1792
Փրանկիսկոս Բ.	.	1792	թողու. 1804

Տեսացուք արդ զնշանաւոր տէրութիւնս՝ որ ի Գերմանական գաղնաւորութեան են, եղաք իսկզբան անդ մատենիս, (յէջ. 21). իսկ զընդարձակութիւն երկրի նոցա և զթիւ համարոյ բնակչացն տեսանեցեմք ի վերջ կոյս այսր մասին: Այսնպէս եւ զերկոցուց մեծաց տէրութեանց Աւստրիացւոց եւ Պրուսիացւոց, որ բազում մեծամեծ գաւառու ի Գերմանական գաղնաւորութեան ունին, յիւրաքանչիւր տէզիս խօսեցաք (տէս 121—127 եւ 147—150): Զայս միայն անկ համարիմք յաւելուլ աստեն եթէ բաց յայնց գաւառաց Աւստրիացւոց աշխարհին որ Գերմանականքն կոչին, ի Գերմանացւոց գաղնաւորութեան են եւ երեքին Ալաւոնական գաւառքն Բոհեմիա, Մոռաւիա եւ Սիլեսիա:

* Զանուանս այլոց եւս տէրութեանց՝ որ ի Գերմանական գաղնաւորութեան են, եղաք իսկզբան անդ մատենիս, (յէջ. 21). իսկ զընդարձակութիւն երկրի նոցա և զթիւ համարոյ բնակչացն տեսանեցեմք ի վերջ կոյս այսր մասին: Այսնպէս եւ զերկոցուց մեծաց տէրութեանց Աւստրիացւոց եւ Պրուսիացւոց, որ բազում մեծամեծ գաւառու ի Գերմանական գաղնաւորութեան ունին, յիւրաքանչիւր տէզիս խօսեցաք (տէս 121—127 եւ 147—150): Զայս միայն անկ համարիմք յաւելուլ աստեն եթէ բաց յայնց գաւառաց Աւստրիացւոց աշխարհին որ Գերմանականքն կոչին, ի Գերմանացւոց գաղնաւորութեան են եւ երեքին Ալաւոնական գաւառքն Բոհեմիա, Մոռաւիա եւ Սիլեսիա:

Ժ

Բ Ա Տ Ա Ր Ի Ռ

Երիմիք. Ա Յ Ս Թ ա զ ա ւ ո ր ու թ ի ւ ն յ ե ր կ ու ս մ ա ս ու ն ս բ ա ժ ա ն ի ք . ի բ ու ն բ ա ւ ա ր ի ա՝ ո ր մ ե ծ ա զ ո յ ն մ ա ս ն տ է ւ բ ու թ ե ա ն ն է , ե ւ ի մ է ջ Վ ի ւ ր ու ե մ բ ե ր դ ի , բ ա ղ ե ն ի , Հ ե ս ե ն ի , Ս ա ք ս ս ն ի ա յ , ե ւ Ա ւ ս տ ր ի ա կ ա ն զ ա ւ ա ռ ա ց ն բ ո չ ե մ ի ա յ , Ա ւ ս տ ր ի ա յ ե ւ Տ ի ր ո լ ի գ տ ա ն ի . ե ւ ի Պ ա զ ա տ ա կ ա ն ի շ խ ա ն ու թ ի ւ ն Հ ռ ե ն ո ս ի , (Palatinat du Rhin) ո ր ե ւ Հ ռ ե ն ա կ ա ն բ ա ւ ա ր ի ա կ օ չ ի , ե ւ զ ա տ ե ա լ ի բ ու ն ա շ խ ա ր չ է ն է . ը ն դ մ է ջ ե ր կ օ ց ու ն ց կ ա ն բ ա ղ ե ն ե ւ Հ ե ս ե ն - Դ ա ր մ շ տ ա դ : — Չ ա փ ը ն դ ա ր ձ ա կ ու թ ե ա ն բ ո վ ա ն դ ա կ տ է ր ու թ ե ա ն ն է 1477 չ ո ր ե ք կ ու ս ի մ զ ո ն , յ ո ր ո ց 140 է ն ի Հ ռ ե ն ա կ ա ն բ ա ւ ա ր ի ա :

Բ ն ս մ ի շ է ի բ ր ե ւ 4^{1/2} հ ա զ ա ր ը հ ա զ ա ր ա ց է ն ի բ ո վ ա ն դ ա կ տ է ր ու թ ե ա ն ն , յ ո ր ո ց ի բ ր ե ւ 500,000 ի Հ ռ ե ն ա կ ա ն ն բ ա ւ ա ր ի ա կ ա ն :

Պ Ե Տ Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն . Ա մ թ ո ն Վ ի ս ե լ ս բ ա ք ա ց ի (1180) է ն ո չ ա պ ե տ զ ա ր ս ի թ ա զ ա ւ ո ր ա ց ն բ ա ւ ա ր ի ա ց ւ ո ց ո ր ա յ ժ մ թ ա զ ա ւ ո ր ե ն : Ո ւ ո ւ գ ո ր ի ո ս գ ո ւ ք ո ՝ ո ր յ ա մ ի 1319 մ ե ռ ա ւ , ը ն կ ա լ ա ւ զ ա պ ա տ ի ւ ը ն տ ր ո վ ու թ ե ա ն , ե ւ ե ղ բ ա յ ր ն ո ր ա Լ ո ւ դ ո վ ի կ ո ս դ . ե ղ ե ւ կ ա յ ս ր Գ ե ր մ ա ն ա ց ւ ո ց : Յ ա մ ի 1506 հ ա ս տ ա տ ե ց ա ւ ա ն դ ր ա ն կ ա ց մ ի ա յ ն յ ա ջ ո ր դ ե լ յ ի շ խ ա ն ու թ ի ւ ն : Մ ա ք ս ի մ ի լ ի ա ն ո ս ե ղ ե ւ ը ն տ ր ո լ ի շ խ ա ն զ ա պ ա տ ա կ ա ն (Palatin) յ ա մ ի 1623: Յ ա մ ի 1742 կ ա ր ո լ ո ս (ի) Ա լ լ ե ր ա տ , ը ն տ ր ե ց ա ւ կ ա յ ա ր գ ե ր մ ա ն ա ց ւ ո ց , թ ա զ ա ւ ո ր բ ո չ ե մ ի ա ց ւ ո ց , ե ւ ա ւ ա գ գ ո ւ ք ո ւ Ա ւ ս տ ր ի ա ց ւ ո ց . բ ա յ ց ս տ ա կ ա ւ ժ ա մ ա ն ա կ ո ւ տ ե ւ ե ա ց ի շ խ ա ն ու թ ի ւ ն ն ո ր ա տ , ե ւ կ ո ր ո յ ս զ ա մ ե ն ա յ ն ե ր կ ի ր ի շ խ ա ն ու թ ե ա ն ի ւ ր ո յ . ա յ լ Մ ա ք ս ի մ ի լ ի ա ն ո ս Յ ո վ ս ե փ գ . մ ի ւ ա ն դ ա մ ս տ ա ց ա ւ զ ա մ ե ն ա յ ն ե ր կ ի ր ա ն : Մ ա ք ս ի մ ի լ ի ա ն ո ս Զ ո ւ ա յ ր ի ւ կ ա ց ի ե ղ ե ւ ը ն տ ր ո լ ի շ խ ա ն յ ա մ ի 1795 , ե ւ ա պ ա յ ա մ ի 1805 թ ա զ ա ւ ո ր մ ի ա չ ե ծ ա ն , ո ր պ է ս վ ե ր ա զ ո յ ն (139) ի պ ա տ մ ո ւ թ ե ա ն Գ ե ր մ ա ն ա ց ւ ո ց տ ե ս ա ք :

ԺԵ

Ս Ե Գ Ս Ո Ւ Ի Ը

ԵՐԿԻՐ · ԱՆՔՍՄԵՇՏՈՑ Թագաւորութիւն կայի մէջ Պլոտսիացւոց աշխարհին Սաքսոնիա - Ալտենբուրգի, Ռայսի եւ Բոհեմիացւոցն Թագաւորութեան: — Բնդարձակութիւն Երկրին է 271 չորեքկուսի մղոն:

ԲՆԱԿԱՆԻՉՔ իբրեւ 1,800,000 են նորա, որ հայեցեալ ի փոքրկութիւն սահմանացն, մեծ ինչ է. ուստի եւ մի ի կարի իսկ շեն դաւառաց է այս թագաւորութիւն:

ՊԼԱՏՄՈՒԹԻՒՆ · Առջև աշխարհ՝ որ միջավայրը եւ սիրտ է գերմանիայ, ի վերջին ժամանակս բազում ինչ ի մեծութենէն կորոյս եւ ամփոփեցաւ յոյժ: Ճաղովուրդն խառն է, զի են ի նոսա սերունդք Սաքսոնաց՝ որ քաջութեամբ մեծաւ ետուն պատերազմ ընդ կարուսի Մեծի, եւ յամի 449 տիրեցին Անդզիացւոց, եւ իշխանութիւն նոցա անդէն տեւեաց մինչեւ ց1066, յորոց են եւ կայսերք բազումք գերմանացւոց, որպէս Հոյակապն Հենրիկոս Ա. եւ յաջորդք նորա: Բայց գո՞ն ի նոսա եւ եկք Սլաւոնաց՝ որք յամի 530 արշաւեցին ի Սաքսոնիա, եւ յետ բազում պատերազմաց նուաճեցան, մանաւանդ ի Հենրիկոսէ Ա. որ եւ վասն այնորիկ յամի 928 զսահմանակալ կոմսութիւն (margraviat) Միսնիայ հաստատեաց, որ յամի 1127 ընդ ընտրող իշխանութեան Սաքսոնիացւոց միացաւ: Փրեդերիկոս Աւգուստոս Ա. յամի 1697 էառ. զըմագաւորութիւն Պոզնիացւոց: Յամի 1806 միաբանեաց տէրութիւնն ընդ Հոնոնական դաշնաւորութեանն, եւ ընտրող իշխանն էառ զպատիւ թագաւորութեան. (տես վերագոյն, 139):

ԺԻՆ

Ա Տ Տ Բ Տ Ե Ւ Բ Ե Ր Գ

ԵՐԻԿԻՐ. Ա ԽԻՐՏՑԵԽԵՐԵԳԱՑՏՈՑԹ-ԱՊԱԼՈՐՈՇԹԻՒՆ
ի մէջ բաղնենի եւ բաւարիայ կաց : — Ինդարձակու-
թիւն Երկրին է 360 չորսքիւսի մղնն :

ԲՆԱԿԻՏՀ իրրեւ 1,700,000 են ի նմա :

ՊԼԱՏՈՆԻԹԻՒՆ . Ա հիրտենբերդ էր վաղնջուց ա-
նուն բերդի մօտ ի Ստուտգարա քաղաք : Օտոա-
ջինն ի վախճան ԺԷ . դարու յիշատակին տեաբք
Ախրտենբերդի, եւ յամի 1139 տեաբքն եղեն կոմիք :
Յետ այնորիկ իսկզբան ԺԳ . դարու սկսան անուանի
լինել, եւ մանաւանդ Ռւլըիք՝ կոմս Ախրտենբեր-
դոյ, զոր համարին նահապետ տանուառէրութեանն :
Կորին որդի Երերհարդ մեծացաւ եւ զօրացաւ տռա-
ւել քան զնա . բայց յետոյ վասթարացեալ ապա
միւսանդամ յարոյց զիշխանութիւնն, եւ զքաղաքն
Ստուտգարա արար տեղի գահոցից եւ զՃիւրինդեն
գնոց առ : Մի ոմն ի զաւակէ սորա, Երերհարդ
Գրայներ կոչեցեալ, ամս 48 կալեալ զիշխանութիւնն
ընդարձակեաց յոյժ, մինչեւ լինել զքառութիւն, յոր
յետոյ յաւերաւ երկիր բազում : Աւ Ահրտենբերդ ի
կատարածի ԺԵ . դարուն եղեւ անուն աշխարհին ող-
ջոյն : Ա ժամանակո Երեսնամեայ պատերազմացն, եւ
ի պատերազմունս Սպանիացւոց յուզեալը վասն յա-
ջորդութեան, բազում վիշտո կրեաց աշխարհն, քա-
զաքք եւ աւանդ աւերեցան, եւ նուազեաց յոյժ ժո-
ղովուրդն : Յետ այնորիկ մինչեւ ի ժամանակո ապ-
ստամբութեանն գաղիացւոց հանդարտեալ կայր եր-
կիրն : Համի 1803 ոչ միայն ընդարձակեցաւ աշխարհն,
այլ եւ դուքսն՝ ընտրովութեան պատիւ ընկալաւ .
Եւ քաննդի յարեցաւ եւս սրտի մոտք ի Նապոլէոն,
յամի 1805 առ, թագաւորութեան պատիւ, եւ մե-
ծացաւ երկիր իշխանութեան իւրոյ, զոր օրինակ վե-
րազոյն (139) պատմեցաք :

ԽՐԿԻՔ. ԱՅՍ թագաւորութիւն կայ ի մէջ Հիւսիսային ծովու, Հոլշտայնի, Մեկլենբուրգի, Պրուսիայ, Բրանչուայգի եւ Հոլանդիայ: — Չեւ կերպարանացն կարի անկարգ է, զի մեծ դքսութիւնն Ուգենբուրգի մէջ սահմանաց նորա մտանէ, եւ աշխարհն յերկուս զինաւոր մասունա եւ ի հինգ փոքր մասունա բաժանի: — Ինդարձակութիւն տէրութեանն է 695 չորեքիուսի մղոն:

ՏՆԱԾԿԱՑՔ իրբեւ 1,700,000 են:

ՊԵՏՄՈՒԹԻՒՆ. Հերկրի տէրութեան Հանովերացւոց ի Փ. դարէ մինչեւ ցժք. դար չորք տոհմք իշխանաց տիրէին, որ յետոյ առ սակաւ սակաւ ի ձեռն խնամութեան եւ ժառանգութեան միացան: Յամի 1139 Հենրիկոս Առիւծ յորջորջեալ, թռան Լոթարի կայսեր ընկալաւ զայն իշխանութիւն, եւ էր հզօր. սակայն վասն բազում պատերազմայն տկարացեալ խոյս ետ յԱնդղիա, ուր ծնաւ զգուլիկելման որ է նահապետ Բրանչուայգ - Ախներուրգեան տոհմին: Այս տոհմի ի յաջորդ դարս յերկուս բաժանեցաւ, այս ինքն յերեց եւ ի կրտսեր տոհմ: Ի կրտսեր տոհմէ անտի յարեաւ գուլիկելման դուքս, եւ ինձմանէ է նոր Ախներուրգեան տոհմ, որ եւ Հանովերեան կոչի: Այս տոհմ յամի 1692 էհաս ի պատիւ ընտրողութեան, եւ ապա յամի 1714 էառ զթագաւորութիւն Բրիտանացւոց, ընդ որում յետոյ յամի 1815 միացաւ եւ իշխանութիւն Հանովերի՝ որ այն ինչ լեալ էր թագաւորութիւն, յետ կալոյ մնալոյ երկրին սակաւ ինչ ժամանակո ընդ ձեռամբ նապոլէոնեանց եւ Պրուսիացւոց: Հետ մահու վերջնոյ թագաւորին Բրիտանացւոց Գուլիկելմասի Պ. Եղբայր նորա Եռնեստ Աւգուստոս թագաւոր եկաց ի Հանովեր յամի 1837:

ԵՐԻԿԻՐ. Պիրականությունը թագաւորութիւն, (ի բաց թողեալ զ19 մանրամանը մասսան՝ որ ի Գերմանական գաշնաւորութեանն կան, եւ զևսայենքուրագացւոց իշխանութիւն՝ որ ի Հեղուեափա,) յերկուս գլխաւոր բաժինս հատանի, զորս ամենեւին իսկ բաժանեն ի միմեանց փոքր փոքր ինչ կալուածք իշխանացն Գերմանացւոց, որ ի միջի կան երկոցունց մասանց թագաւորութեանն։ Մին ի մասանց անտի անուանեալ կոչի Արեւելեան գաւառք, եւ մեւսն Արեւմտեան գաւառք։ Արեւելեան գաւառաց սահմանք են ի հիւսիսոյ՝ Մելլենքուրգ եւ Արեւելեան ծով, յարեւելից՝ Ռուսիա, Պողմնիա եւ Արակաւ, ի հարաւոյ՝ Աւատրիա եւ Սպասոնիա, յարեւմտից՝ Հեսենի ընտրութ իշխանութիւն, Բրաւնշվայդ եւ Հանովեր։ Արեւմտեան գաւառք ունին սահմանս ի հիւսիսոյ զՀոլանդիա եւ զՀանովեր, յարեւելից զԼիպպե, զՀանովեր, զԲրաւնշվայդ, զՀեսեն, զՎալդեկ եւ զՆասաւ, ի հարաւոյ զԳաղգիա եւ զՀոլենական Բաւարիա, եւ յարեւմտից կողմանէ զՔեղգիա եւ զՀոլանդիա։

Արեւելեան գաւառք վեց են, եւ կոչին Ա. Բրանդերուրգ, Բ. Պոմերանիա, Գ. Ախեսիա, Դ. Սաքսոնիա, Ե. Պոսեն, Զ. Պրուսիա՝ որ գարձեալ յերկուս մասսանս բաժանի, այս ինքն են Արեւելեան Պրուսիա եւ Արեւմտեան Պրուսիա։ Խոկ արեւմտեան գաւառք են երկու, Ա. Վեստֆալիա եւ Բ. Հանական գաւառ։ — Ի գաւառաց աստի վեց, այս ինքն Ա. Բրանդերուրգ, Բ. Պոմերանիա, Գ. Ախեսիա, Դ. Սաքսոնիա, Ե. Վեստֆալիա եւ Զ. Հանական գաւառ, մասն են Գերմանական գաշնաւորութեանն։ Խոկ երկոքին մնացեալ գաւառքն, Պրուսիա եւ Պոսեն չեն մասն Գերմանիայ։

Չափ ընդարձակութեան համօրէն տէրութեանն է 5040 չորեքիուսի մղսն . մեծութիւն արեւելեան գաւառացն է 4196 չորեքիուսի մղսն , եւ արեւմտեան գաւառացն՝ 844 :

Հիւսիսային կողմանք աշխարհին հարթ դաշտագետին են , իսկ ի հարաւային կողմանս են բազում գօտիք լերանց : — Օդ աշխարհին ի բուն Պրուսիա գաւառի ցրտագոյն է եւ վոփիսիսական , եւ վասն յաճախութեան լճիցն խոնաւգոյն եւս է . բազում անդամ հողմ ցրտաշունչ ի ծովակողմն կուտէ շնչէ , որով օդքն յատակին . իսկ ի հարաւային կողմանսն ի Գերմանական գաւառում օդն քաղցրախառն է եւ յամարան գեղեցիկ : — Են բազում գետք մեծամեծք եւ փոքունք , յորոց կեսք ի Բալտիկեան ծովն անկանին եւ կեսք ի Գերմանացւոց ծովն . Վայքսել , Ոդեր եւ Մեմել գետք մեծամեծք են , որ ի Բալտիկեան ծովն խառնին , իսկ Ռենոս , Նեսա եւ Վեսեր ի Գերմանացւոց ծով :

ՏՆԱԿԻՉՔ թագաւորութեանն են առաւել քան
զ14 հազարս հազարաց . այս ինքն
1,741,000 ի Բրանդեր . . 2,382 առ. մի չորեք . մլ.
990,000 ի Պոմերանիա . 1,724 "
2,679,000 ի Սիլեսիա . . 3,612 "
1,564,000 ի Սաքսոնիա . 3,396 "
1,326,000 ի Վեստֆալիա 3,605 "
2,500,000 ի Հռեն . գաւ. 5,078 "
2,152,000 ի Պրուսիա . . 1,827 "
1,170,000 ի Պոսեն . . 2,180 "

Վեծ մասն բնակչաց Պրուսիայ՝ Գերմանացիք են . միայն ի Պոսեն եւ յարեւմտեան Պրուսիա կան 1,500,000 Պոտոնիացիք . իսկ ի Սիլեսիա , ի Պոմերանիա , ի Բրանդերուրդ միանգամայն գտանին 500,000 Ալաւոնք . դարձեալ մասն մի բնակչաց արեւելեան Պրուսիայ են Լետտացիք . ի Պոմերանիա գտանին տոհմիք ինչ ի Սուեդացւոց , եւ ի կողմանս Հռենա-

կան գաւառի գրեթե 70,000 դաշտացիք եւ վալնք կան:

ՊԵՏՄՈՒԹԻՒՆ. Առնբասսո որդի Ռուդոլֆոսի Ցուլերացւոյ, որ կոմնն էր ի Հոհենցոլերեան տոհմին Շուաբիացւոց, ընկալաւ յժ.Գ. դարու զերկիր ինչ կոմութեան առ Նիւռնբերգաւ: Ո՞ի ուն ի նորին պայազատաց զնեալ ի Սիդիամնդուէ ինքնակալէ, որ եւ թագաւոր Բոհեմիացւոց էր, զբրանդերուրգացւոց նահանդն, զսահմանս տէրութեան իւրոյ ընդարձակեաց: Խսկղբան ԺԶ. դարու յորժամ Լութեր զկրօնից փոփոխմունս ի Գերմանացւոց աշխարհն մուծանէր, Ալբերտոս ի Հոհենցոլերեան տոհմէ, իշխան Բրանդերուրգացւոց, որ էր զլիաւոր Տեւտոնական կալոգին ի Պրուսիա գաւառի, ընդունէր զաղանդն, եւ յինքն զրաւեալ զարեւելեան Պրուսիա՝ որ կալուած իշխանութեան էր Տեւտոնական կարգին, յաշխարհական դքսութիւն փոխէր, եւ խառնէր ընդ գաւառուն՝ զոր ունէր յառաջադոյն: Համի 1618 նորին պայազատք ի կալուածս տոհմի իւրեանց յաւելին եւ զգաւուս Բրանդերուրգացւոց ընտրող իշխանաց, որ իշխանութիւն այնուհետեւ ի տոհմին իւրեանց անց: Խժամանակի Երեսնեմեան պատերազմին, առին իշխանք տոհմին եւ զներքնակողմն Պոմերանիայ եւ զեպիսկոպոսական վիճակն Մագդեբուրգ, Հազրերշտադ, Մինդեն, եւ զիոդմանս ինչ Վեստֆալիացւոց գաւառի:

Փրեդերիկոս ընտրող իշխան Բրանդերուրգացւոց, որ տիրէր ի վերայ այս ամենայն գաւառաց, յամի 1701 ինքնին առ զօսակ թագաւորութեան, եւ կոչեցաւ Փրեդերիկոս Ա. թագաւոր Պրուսիացւոց աշխարհին: Փրեդերիկոս Բ. թագիէր ի Մարիամնայ թերեսիայ՝ զոր ի նեղ արկ, զՍիկեսիա (1745). զրաւէր զարեւելեան Փրիսլանդիա, եւ յառաջնում բաժանման Պողոնիայ (1773) առնոյր եւ զարեւմնեան Պրուսիա: Համի 1791 ստացան Պրուսիացիք զերկիրսն իշխանութեան Անգլագայ եւ Բայրայթայ, որ այժմ ընդ բաւարացւոց

տերութեամբ են, եւ յերկորդում եւ յերրորդում
բաժանմանն Պողոսիայ (1792 եւ 1795) առին երկիրս
բազումն որ էին յառաջազոյն թագաւորութեան Պո-
ղոսիացւոց : Իբրեւ Գաղղացիք, յետ Լինեւիլեան
խաղաղութեանն, յամի 1801 գերիիրս՝ որ ի ձախա-
կողմն կոյս Հռենոսի էին, յիւրեանս առնուին, հա-
տուցումն փոխանակ ընդ վեասուցն ընկալաւ Պրուսիա
դրաւելով զեկեզեցական երկիրսն յարքունիս :

Քամի 1805 Պրուսիացիք գաշինս ընդ Կապո-
լոնի կուեալ, զշեցուեախացւոց իշխանութիւնն Կեւ-
շատել՝ զոր անդստին յամէ 1707 ունէին, զլնսրաք
եւ զարեւմտեան ինչ կալուածո թողուին ի բաց, եւ
ընդ այնը առնուին զշանովեր : Ամլ յետ այնորիկ
իբրեւ յամին երկրորդի ընդ Գաղցացւոց ի մարտ պա-
տերազմի գրգռէին, յամի 1807 զմեծ մասն գաւառաց
տէրութեանն կորուսանէին . այս ինքն զամենայն զա-
ւառո՞ որ յարեւմտեան կողմն Ելբայ գետոյ էին, եւ
յարեւելս զՊողոսիական երկիրսն : Քետ երեւելի պա-
տերազմաց Գերմանացւոց յամէ անտի 1813 մինչեւ
յամն 1815, ոչ միայն զգաւառո՞ զոր յառաջն ու-
նէին, առին Պրուսիացիք, այլ առաւել եւս մեծա-
ցաւ եւ տարրածեցաւ երկիր իշխանութեան նոցա, եւ
կանգնեցաւ եկաց այժմու Պրուսիացւոց պետութիւնն՝
որ մի յերեւելի եւ ի զլխաւոր տէրութեանց Եւրոպայ
է, ոչ միայն վասն ընդարձակութեան երկրին եւ բազ-
մութեան բնակչաց, այլ եւ վասն ճարտարութեանց
արուեստից եւ ուօմանցն եւ դիտութեանց :

Այս են թագաւորք Պրուսիացւոց .

Թագաւառ Մեռաւ .

Փրեդերիկոս Ա.	1701	1713
Փրեդերիկոս - Գուլիելմոս Բ. .	1713	1740
Փրեդերիկոս Բ.	1740	1786
Փրեդերիկոս - Գուլիելմոս Գ.. .	1786	1840
Փրեդերիկոս - Գուլիելմոս Դ.. .	1840	

ԺԵ

Հ Ա Լ Ա Ն Դ Ի Ռ

ԵՐԻՒՐ. ԵՅՄ թագաւորութեան սահմանիք են ի հիւսիսոյ եւ յարեւմտից՝ Հիւսիսային ծով, յարեւելից՝ Հռենական գաւառ Պրուսիայ, Վեստֆալիա եւ Հանովեր, եւ ի հարաւոյ՝ Բեղդիա։ Խն նորա ի հիւսիսային եւ յարեւմտեան կողմանս բազում կղզիք մեծամեծք եւ փոքրունք։ — Չափ բնդարձակութեան երկրին է իրրեւ 620 չորեքկուսի մղոն։

*Խաշտ լայնատարած է համօրէն երկիրն, եւ սակաւ ինչ ըլուրք եւեթ ի կողմանս կողմանս գտանին։ Խըրեսք երկրին կարի իմն խոնարհագոյն են, նմին իրի եւ խոնարհագոյն կամ Ստորին գաւառք անուանեալ կոչի աշխարհն։ Նա աւանիկ եւ եզերք երկրին զնստագոյն են քան զերեսս ծովու, վասն այնորիկ բազում թումբք ճարտարագործք յօրինեալ են առափամբք ծովու, զի մի ջուրքն հեղեալ զեղեալ ծածկեցեն զաշխարհն։ — Բազում լիճք եւ ճախճախուտ վոյրք են յաշխարհին, վասն որոյ եւ օդ երկրին խոնաւական է. մանաւանդ զի ի ծովեզերս երբեք երբեք ժանդահոսութիւն ի տղմոցն զիզանելոյ բուրե. այլ օդ հարաւային կողմանցն առողջ է։ — Ո՞եծագոյն զետք աշխարհին են Ռենոս եւ Մայս։

ՔՆԱԿԱՀՀՔ աշխարհին իրրեւ 3 հազարք հազարաց են, եւ ոերեալ են ի Պատուիական, ի Սպառնիական եւ ի Փրիսիական ցեղից Գերմանացւոց։

ՊԵՏՄՈՒԹԻՒՆ. Օքոր ինչ զոկզբանէ Բեղդիացւոց ասացաք, զնոյն մարթ է մեծաւ մասամբ եւ զՀողանդացւոց ասել, քանզի զրեթէ ընդ նոյնպիսի փոփոխմամբք անկեալ էին երկոքին եւս աշխարհք, մանաւանդ թէ երկոքին բաժինք միոյ աշխարհի՝ որ առ հասարակ խոնարհագոյն կամ Ստորին գաւառք անուանեալ կոչէին։ Խ ԺԶ. դարու մինչ դեռ Սպառնիացիք տիրեին աշխարհին եւ բազում բռնութիւնս

ի կիր արկանեին, անդէն նշանաւոր լիներ Գուլիելմոս Որանիացւոց իշխան՝ որ զբազում հիւսիսային գաւառո ի Ապանիացւոց անտի թափեր, որում եւ ընակիչը աշխարհին տային զիշխանութիւն կուսակալութեան գաւառացն՝ որք յայնմ հետեւ յանուն միոյ ի գաւառաց անտի Հոլանդիա եւս կոչէին:

Օ արմանք մեծաբանչ են թէ զիարդ ուսմոնք եւ արուեստք ճարտարտւթեանց պայծառանային անդէն ի Հոլանդացւոց աշխարհին, եւ յոր բարձրութիւն եհատ վաճառականութիւն նոցա եւ արուեստ նաւարկութեան, եւ թէ որչափ գաղթականութիւնս յայլեւալլ կողմանս երկրի հաստատէին, ի ժամանակի մինչ դեռ ոչ միայն պատերազմ ընդ արտաքնոցն տային, այլ եւ բազում անհնարին խոռվութիւնք ի ներքս յաշխարհին լինեին: Բայց սակայն ի վերջին ամս անցելոյ դարուն կարի իմն տկարացեալ անկեալ էին յառաջին պայծառութենէ եւ ի զօրութենէ:

Խ ժամանակի գաղթացւոց ապատամբութեանն, առին սոքա զՀոլանդիա, զկուսակալութիւնն՝ զոր ժառանգութեամբ որդի ի հօրէ առնուեին Որանիացւոց իշխանք, (երբեք երբեք ընդ մէջ հատանելով կարգին վասն իրիք իրիք խոռվութեանց,) ջնջէին բառնային ի միջոյ, եւ զկերպարանս առաջնորդութեան աշխարհին փոփոխեալ, կացուցանեին ընկերհաշտութիւն, զոր բատաւական ընկերհաշտութիւն անուանեալ կոչէին: Համի 1806 Նապոլէոն զընկերհաշտութիւնն ի թագաւորութիւն շընէր, զոր տայր եղբօր իւրում Լուգովիկոսի: Եւ իրբեւ սա յետ սակաժամանակի ի բաց կայր ի թագաւորութենէ, անդէն Հոլանդացւոց աշխարհ խառնէր ընդ կայսերութեան գաղթացւոց, եւ կայր մնայր այնպէս մինչեւ ցնոյեմ. ամիսն ամին 1813: Խ նմին ժամանակի դարձաւ անգէն յլ՛նդ զիացւոց աշխարհէ անտի Գուլիելմոս իշխան ի տանէ Որանիայ-Նասաւեանց, որ էր որդի յետին կուսակալի Հոլանդացւոց: Բեղզիա միացաւ ընդ Հո-

լանդիայ, եւ վճռով ժողովոյն վեհնաց գուլիելմոս եզեւ թագաւոր, եւ կոչեցաւ գուլիելմոս Ա. թագաւոր Ստորին դաւառաց (1815, Մարտ 16): Յամի 1830 ապստամբեալ Բեղդիացւոց, զոր օրինակ վերադոյն տեսաք, զատ ինչ թագաւորութիւն կանգնէին:

ԳԱՎԱԹԱԿԱԾՆՔ. Հոլանդացիք, յետ Վենետացւոց ի նուազութիւն անկանելոյ յառաջին պայծառութեանէ անտի իւրեանց, մինչ չեւ էր Քրիստանացւոց բարձրացեալ, գլխաւորք եւ երեւելիք էին վաճառականութեամբ: Այժմ զբազումն ի գաղթականութեանց անտի իւրեանց, որպիսի ինչ էին գաղթականութիւնը Բարւոյ յուաց, այլովքն հանդերձ, կորուսին, զոր հոնին ի նոցանէ Անդղիացիք թշնամիք Գաղիացւոց, ի ժամանակի զի առ Նապոլէոնիւ ընդ Գաղիացւոց աշխարհին յօդեալ խառնեալ էր Հոլանդիա: Այս տակաւին են նոցա ընդ ամենայն կողմանս աշխարհի ստացուածք կալուածոց բազումք: — **Գլխաւոր գաղթականութիւնը** նոցա են,

Ա. ՅՈՎԼԻՒԹԱՆԻԱ, ուր ի Սունդեան կղզիս, այս ինքն ի մէջ արեւելեան Հնդկաց եւ Նոր Հոլանդիայ, ունին նոքա զեւթն վարչութիւնսն Բատաւիայ, Ամբոյինայ, Բանդայ, Տեռնադի, Մակասարի, Սումատրայ եւ Տիմորի, որ են ընդ ամենայն 3698 շորեք կուսի մզոնք, եւ ունին բնակիչս 6¹/₂ հազարս հազարաց: Ի Յաւայ կղզւոյ անտի ունին նոքա զ³/₄ մասն. իսկ ¹/₄ մասն կայ ընդ իշխանութեամբ այդքէնածին տերանց՝ որ չեն ամենեւին ազատ ի Հոլանդացւոց տէրութենէ: Խոկ յայլ եւս մեծամեծ Սունդեան կղզիս, որպիսի են Սումատրա, Բոռնէոյ, Աեղերես, ունին նոքա զեղերս ինչ . գրեթէ ի նոցա ձեռս են եւ ամենայն Մողուկեան կղզիք:

Բ. ՅԱՍԻԱ, ի տէրութեան Յապոնացւոց ուր նոքա եւեթ ունին մուտ, գէմ յանդիման Նանկասակեայ ունին վիճակս ինչ ի կղզւջն Գեսիմա, ուր պահին զգուշութեամբ:

Դ. ՅԱՎՐԻՒԿԵ ունին իրրեւ երեքտառան գղեակո
եւ կալուածո գործակալաց ի Գումինէա, որոց ամենն-
ցուն ընդարձակութիւն է 131 շորեքիսոփ մզոն, եւ
բնակիչք իրրեւ 15,000:

Դ. ՅԱՄԵՐԻՒԿԵ յարեւմտեան Հնդիկս ունիննոքա
զիոքը կղզին Կուրակաւոյ, Ս. Եւստավիոս, Սարոյ
եւ զմասն մի Ս. Մարտինոսի եւ զԳուայինայ, որոց
ամեննեցուն ընդարձակութիւն է իրրեւ 500 շորեք-
կուսի մզոն եւ բնակիչք իրրեւ 90,000:

Ճ.Օ.

Դ Ա Ն Ի Ռ

ԽՐԻՍՏ. ԱՅՀԱՄ Թագաւորութեան են,
ի հիւսիոյ՝ Գանիական ծով, յարեւելից՝ Կատաե-
գատ եւ Ասւնդ, Արեւելեան ծով եւ Մելլենբուրդ, ի
հարաւոյ՝ Հանովեր, եւ յարեւմտից՝ Հիւսիսային ծով:
Այսոր Թագաւորութեան մի մասն ի բազում կղզեաց
կազմեալ յօրինի, եւ մեւս եւս մասն է յամաք ինչ
կղզի*, որը համօրէն ի միասին ունին ընդարձակու-
թիւն իրրեւ 1020 շորեքիսոփ մզոնաց: Բայց յայս-
ցանէ են նորա յԵւրոպա, ի հիւսիսային կողմանս ի
վեր քան զԱկովտիա, Փարոյերեան կղզիք, որոց շափ
մեծութեան է 54 շորեքիսոփ մզոն. եւ դարձեալ
խլանդիա կղզի առ հիւսիսային բեւեռական շրջա-
նակաւ, որոյ մեծութիւն է 1405 շորեքիսոփ մզոն:

* Ի յամաք երկրի աստ է դքսութիւնն Հուշտայն - Լաւեն-
բուրդ, որ է մասն գերմանական դաշնաւորութեան: որ-
պէս վերագոյն (21) տեսաք, եւ ունի շափ ընդարձակու-
թեան աւելի քան 160 շորեքիսոփ մզոնաց, եւ բնակիչն
իրրեւ 470,000: Բայց յաւուրս յայսոսիկ կամի թագաւորն
Գանիացոց զամենայն խափրան՝ որ ի մէջ այլոց եւս
գաւառաց տէրութեան խրոյ եւ այսոր գերմանական
գուտափ գոն, բառնալ ի միջոյ, եւ զամենայն յօդել ի
մի մարմին:

Աւատի եւ ընդարձակութիւն համօրէն թագաւորութեանն է 2479 չորեքկուսի մղոն :

Խըրեւը երկրին հարթ եւ գաշտածեւ են, իրրեւ զհորանդիա, եւ բլուրք ինչ միայն գոն յաշխարհին : Ի հիւսիսային կողմանս ցուրտ սաստիկ է. այլ ի հարաւային կողմանս քաղցրախառն եւ գեղեցիկ է օդամարանի, որպէս զի չէ մարթ գտանել ուրեք ի մօտակաց վայրսն : — Ի հարաւային սահմանո աշխարհին է Ելբա գետ, այլքն ամենայն փոքր առուակը են :

Բանկի գլխաւոր մասին թագաւորութեանն են առաւել քան զշ հազար հազարաց, Փարոյերեան կղղեաց՝ իրրեւ 7000, իսկ Խոլանդիայ՝ իրրեւ 57,000*:

Գ. Ա. Պ. Հանիացիք ունին :

Ա. ՀԱմերիկէ, զհարաւային կողմանս Գրոյենլանդիայ, որ վասն որսոյ ձկանց եւ վաճառականութեան կաշւոյ, կարի կարեւոր է նոցա. եւ ունի մեծութիւն 200 չորեքկուսի մղոն, եւ բնակիչս 5000: Դարձեալ յարեւմուեան Հնդիկս զերեսին կղղիս Ա. Թումանյի, Ա. Խաչի եւ Ա. Ցովհաննու, որ են ի համարոյ փոքր Անտիոքեան կղղեաց, եւ մեծութիւն նոցա է 9 չորեքկուսի մղոն, եւ ոգիք իրրեւ 46,000 բնակիեն ի նոսա :

Բ. Հարեւելեան Հնդիկս յեղերս Կորոմանդեղի ունին զՏրանկերար, որ անդստին յամէ 1824 եղեւ ազատ նաւահանգիստ եւ զՏանիոր :

Գ. ՀԱմփրիկէ ունին զդեւակս ինչ ի Գուբնէա, որոց ամենեցուն մեծութիւն է 26 չորեքկուսի մղոն, եւ բնակիչք իրրեւ 28,000 :

* Պատմութիւն Դանիացւոց աշխարհին խառն դտանի ի պատմութեան անդ Սուեդիացւոց եւ Նորուեզիացւոց :

ԺԷ

ՍՈՒԵԴԻԸ ԵՒ ՆՈՐՈՒԵԳԻԸ

ՂՐԿԻՔ · ԱՈՒԵԴԻԸՑԻՈՑ Եւ ՆՈՐՈՒԵԳԻԽԱցւոց թագաւորութիւնք , որ եւ Ականդինաւեան ցամաք կղզի կոչին , ունին սահմանս ի հիւսիսոյ զառուցեալ ծովին հիւսիսոյ , յարեւելից զԼասպանդիա , զԲոսնեան ծոց եւ զծովին Արեւելից , ի հարաւոյ զծովին Արեւելից եւ զԼատանգատ եւ յարեւմտից զծովին Հիւսիսոյ : Խրկոքին թագաւորութիւնք եւս ձգեալ հասանեն ի հարաւոյ մինչեւ ցհիւսիս . բոյց Նորուեգիա բարձրագոյն ելանէ քան զՍուեգիա , եւ Սուեդիա խոնարհագոյն քան զՆորուեգիա իջանէ : Առւեղիա կայ յարեւելից եւ Նորուեգիա՝ յարեւմտից , եւ երկոքին բաժանին ի միմեանց Աիեղեան լերամբք : — Չափ ընդարձակութեան համօրէն տէրութեանն է 13,769 շրեքկուսի մղոն . Սուեգիա 8006 շրեքկուսի մղոն է , իսկ Նորուեգիա՝ 5763 :

Աիեղք կամ՝ Ականդինաւեան լերինք ձգին ի հարաւոյ ի հիւսիս ընդ ամենայն աշխարհն , եւ զերկոսին տէրութիւնս , որպէս վերագոյն ասացաք , բաժանեն ի միմեանց . դադաթունք լերանցն ձիւնապատք են ընդ ամեն ողջոյն : — (Օղն ցուրտ սաստիկ է , սակայն պարզ եւ առողջագոյն) ի հիւսիսային կողմանս ձմեռն տեւէ զամիս ինն , եւ ամենայն ինչ ողազի . այլ ի Նորուեգիացւոց աշխարհին ի հարաւակողմանս Աւեւէ լերանց՝ որ արգել իմն հիւսիսային հողմոյն լինին , անհնարին իմն սաստկանայ տապ ամարան : Ի ծովեղերեայս խոնաւ է օգն եւ լի մառախողի : — Գետք բազումք են յաշխարհին , դաղեր մեծագոյն է քան դամենեսին , ունի սահմանս ջուրց մինչեւ ց800 ոտն բարձրութեամբ :

Ի՞նչպէսք համօրէն երկոքին են առաւել քան զԱ հազարս հազարաց . Սուեգիա ունի բնակիչս առաւել քան զՅ հազարս հազարաց եւ Նորուեգիա՝ առելի

քան զ1,000,000: — Առուեղիացիք եւ Նորուեղիացիք թէպէտ եւ չեն նոյն մի ազգ, սակայն ազգակից եւ մերձաւոր միմևանց են, եւ երկոքին եւս գերմանացիք: Աախանձ իմն հին է ի միջի նոցա, թէպէտ եւ անդստին յ32 ամաց ի մի եղբայրութիւն միաբանեցան:

ՊԵՏՐՈՎԹԻՒԽՆ. Ենդստին ի Զ. դարէ շըջէին Ականդինաւիացիք, այս ինքն են բնակիչք Առուեղիայ, Նորուեղիայ եւ Գանիայ, շուրջ զծովեզերօք Հիւսիսյին եւ Ատլանտեան եւ Միջերկրական եւս ծովուն, իրեւ արշաւանս զնելով, բմբռնել որ ինչ ի բուռն անկանիցի. եւ գային միջամուխ լինել ի վերայ Հռենոս գետոյ մինչեւ ցկողոնիա, եւ ի վերայ Աէն գետայ մինչեւ ցՊարիս քաղաք: Մի մասն նոցա ի Գաղիա հաստատեցին թագաւորութիւն ինչ, այս ինքն ի Նորմանդիա, եւ ժամանակս ինչ տիրեցին Անգլիացւոց, մտին եւ ի Ռուսաց աշխարհն եւ ի Սպանիա: Արօնիւք ամենեքին իսկ հեթանոսք էին:

Ի Նորուեղիացւոց աշխարհին յթ. դարու անդ երեւելի եւ հոյակասպ երեւէր քաջութեամբ եւ աշխարհակալութեամբ Հերալդոս ոմն անուն: Արդիթուռինն նորա Ողաւ մուծաներ զքրիստոնէութիւնն ի Նորուեղիա, որ առ սակաւ սակաւ եւ ի Առուեղիա եւ ի Գանիա եւս տարածեցաւ, եւ երեր ընդ իւր կրթութիւն եւ արուեստ եւ զիտութիւն:

Ի Գանիա պատճառք յառաջադիմութեան քրիստոնէութեան լինէր կանսւտ Մեծ, որ թագաւորէր յամէ 1014 մինչեւ ցամն 1036: Անէր սա ժառանգութեամբ զաէրութիւն Անգլիայ, զոր ստացեալ էր աշխարհակալութեամբ հայր նորա Առուենոն. եւ ինքն եւս առ պատերազմաւ զՆորուեղիա: Ամլ առ պայտագատօք նորա երկոքին եւս թօթափեցան ի Գանիացւոց: Մինչեւ ի Վալդեմար Գ. հասեալ սպասեցաւ արու զաւակ տան թագաւորացն (1375): Կուսար նորա Մարգարիթա՝ որ անուանեալ կոչեցաւ հիւսի-

սոյին Շամիրամ, առնոյր ժառանգութեամբ զԴանիացւոց եւ զՆորուեգիացւոց թագաւորութիւնն (1387) :

Ի Սուեդիա չեղեն ձեռնհաս հզօր թագաւորը զթագաւորութիւնն՝ ազատ յընտրութենէ ազնուականաց տէրութեանն առնել: Իւազում անդամ յարուցեալ ազնուականացն աղմուկ, զկարդ պայազատութեանն թագաւորաց փոփոխէին. եւ յորժամ Մարդարիթա՝ տիկին Դանիացւոց եւ Նորուեգիացւոց եկաց, զնա ընտրեցին եւ իւրեանց ի տիկինութիւն: Եւ տիկինն ժողովէր զպատգամաւորս երեցունց թագաւորութեանցն ի կաղմար (1397), եւ հաստատէր զկաղմարեան միաբանութիւն, այս ինքն զմիաւորութիւն երեցունց թագաւորութեանցն, եւ ետ կապել անդ թագ Երիքայ՝ որ էր քեռորդի նորա, եւ եղեւ պայազատ թագաւորութեանն յետ նորա:

Հայո միաբանութիւն շըաւեաց տեւել երկար ժամանակօ: Երիք անկաւ ի թագաւորութենէ, եւ յետ մեռանելոյ Քրիստովորայ Պ. Նորին պայազատի (1448), քակեցաւ ի միաբանութիւնէ անտի Սուեդիա: Դանիացիք թագաւորեցուցին իւրեանց դՔրիստիան Ա. որ էր որդի Դիտրիքայ, Ալտենբուրգացւոց կոմսի, եւ եղեւ հայր ցեղի տան թագաւորացն Դանիացւոց եւ Նորուեգիացւոց, եւ նորին զարմ թագաւորէ ցայժմ ի վերայ Դանիացւոց: Այս նորոգեաց զնոյն միաբանութիւն ընդ Նորուեգիացւոց, եւ թագաւորեաց ի վերայ Սուեդիացւոց եւս յամէ անտի 1457 մինչեւ ցամեն 1464. միանդամայն եւ զՀոլշատին եւ զԸլեսուիդ խառնեաց ընդ Դանիացւոց թագաւորութեանն: Աորին պայազատք Յովչան (1483—1513) եւ Քրիստիան Բ. (1513—1559) ջանային պահել զնոյն իշխանութիւն ի վերայ Սուեդիացւոցն: որում ընդդէմ զառնային բազումք ի ցեղից ազնուականացն Սուեդիացւոց, մանաւանդ ցեղն Ստուրեանց: Իսկ ապա ուրեմն վասն անհնարին անագործն

գործոյն Քրիստիանեայ թ. յարեաւ ապստամբութիւն ի Սուեդիացւոց աշխարհին, եւ Գուստավ Վասա, ոմն ի զիսաւոր ազնուականաց աշխարհին, զոր Քրիստիան ի կապանս ունէր, եւ որում յաջողեցաւ ապրել ի բանահեն, նստաւ յաթոռ թագաւորութեանն (1523): Եւ ի Դանիա եւս նոյնպէս մերժեցաւ յազնուականաց անտի թագաւորն, եւ եկաց թագաւոր Փրեգերիկոս Ա. ի ցեղէ Հոլշտայն - Ոլտենրուրդի, որ եւ ազգակից էր Քրիստիանեայ (1520 — 1531), եւ եմոյծ ամենեւին զլութերական աղանդն՝ զօր վաղ իսկ սկըսեալ էր Քրիստիան . թ. : Կաշինք խաղաղութեանն՝ որ յամի 1524 կռեցան, բարձին ի միջոյ ամենեւին զիաղմարեան միաբանութիւնն : Եւ Գուստավ վասն պիտոյից կարօտութեան նորոգ թագաւորութեանն եւ մոյծ ի Սուեդիա զլութերական վարդապետութիւնն, զի կարասցէ կապուտ կողոպուտ զեկեղեցիս եւ զվանորայս առնել :

Զպայյաղատ նորա զերիք Ժ. Ծնկեց ի թագաւորութենէ Յովչան Գ. եղբայր Երիքայ (1568) եւ ինքն նստաւ, եւ ոպան եւս զնա յետոյ (1575): Եսորին որդի Սիգիսմանդ եկաց թագաւոր Պաղսնիացւոց յամի 1587, եւ յամի 1592 յաջորդեաց զաթոռ հօր իւրոյ ի Սուեդիա : Եսորին հօրեղբայր կարոլոս Թ. Հան ի նմանէ զթաղն Սուեդիացւոց յամի 1599 : Առարա որդի Գուստավ Ագոլիոս երեւելի լինէր ի պատերազմնւնս՝ զօր մղէր ընդ Ռուսաց եւ ընդ Պողոնիացւոց, եւ մանաւանդ ի Գերմանացւոց Երեսուն ամաց կռուին . բայց ապա անկաւ ի խառնուրդան (1632): Կառւստր նորա Քրիստինայ յամի 1654 եթող զթագաւորութիւնն, եւ գարձաւ յուղղափառ հաւասար կապեան իւրաքեռն նորա կարոլոս Ժ. (1654 — 1660), եւ եւս առաւել մեծացոյց զսահմանս թագաւորութեանն, որ յառաջադոյն ի Վեստֆալեան խաղաղութեան բազում դաւասս ստացեալ էր :

Կարոլոս ԺԷ. (1660 — 1697) ղյօրինուածութիւն զինուորութեանն յարդարեաց այնպէս որպէս ցայժմ կայ, եւ ամրացոյց զթագաւորութիւնն հանեալ ի ձեռաց ազնուականաց զինչոն արքունի՝ զոր անիրաւութեամբ յափշտակեալ էր նոցա: ***Կորին** որդի եւ պայազատ կարոլոս ԺԲ. (1697 — 1718) յառաջնումն յաղթեաց Ռուսաց, Դանիացւոց եւ Պոզնիացւոց. յետ այնորիկ բեկաւ առաջի Ռուսաց (1709): **Եր** յետ ամս հինգ իրեւ գերութեամբ ի Տաճկաց աշխարհին կարոյ, դարձաւ յաշխարհ իւր, եւ ի նորուդ պատերազմի ընդ Դանիացւոց՝ զոր վասն նորուեագիացւոց աշխարհին տայր, անկաւ ի պաշարել անդ զՓրիդրիքոհալ (1718): ***Օռանոր** տոյժու տուգանաց տայր Փրեդերիկոս Ա. այր քեռ նորա Աւլըիկայ Եւլունորայ, զորս ի միասին ի բարձ թագաւորութեան հանեալ էր Ռուեդիացւոց, վասն խաղաղութիւն ընդ թշնամիսն առնելոյ. զբրեւմն եւ զվերդեն եթող ընտրող իշխանի Բրաւնշվայգայ, զմեծ մասն յառաջակողմանն Պոմերանիայ եւ զկզզիս ինչ ետ Պրուսիայ, եւ զլիւանդիա, զեսթլանդիա, զինգերմանլանդիա եւ զկարելիա՝ Ռուսաց:

***Եւ** այնորիկ սկսան ունել Ռուսոք իշխանութիւն իմն ի վերայ առաջնորդութեան աշխարհին, մանաւանդ առ Ագոլփաւ Փրեգերիկոսիւ (1757 — 1771): **Առմ** Գուստավ Գ. (1771 — 1792) համարձակադոյնս ընդդէմ դառնայր իշխանութեան Ռուսայն, եւ տայր աշխարհին սահմանադրութիւն ինչ որ կարձէր իմն զիշխանութիւն ազնուականացն. նմին իրի եւ նոցա նենգ գործեալ նմա, տային սպանանել: **Գրուստավ Գ. Ագոլփոս** որ մինչեւ ցամն 1796 ընդ խնամակալութեամբ հօրեղբօր իւրոյ էր, յամի 1809 վասն նենգաւոր միարանութեան աւագացն հրաժարեաց ի թագաւորութենէ վասն անձին իւրոյ եւ որդւոց իւրոց, եւ կարոլոս ՖԳ. նորին հօրեղբայր, անց նստաւ փոխանակ նորա, եւ ընտրեաց իւր պայազատ զբրիատիան

Աւգոստոս զիշխան Հոլշտայն - Առնդենբուրգ - Աւգոստենբուրգի : Եշւ իրքեւ մեռաւ (1810) այս Քրիստիան, ընտրեին Սուեդիացիք զբանագուազօրավար գաղիացի ի ժառանգ թագաւորութեանն փոխանակ առաջնոյ ժառանգին, որ եւ նստաւ իսկ թագաւոր յետ կարողուսի Ժ.Գ. մեռանելոյ (1818), եւ անուն կոչեցաւ նմա կարողու Յովհան : Օսա յաջորդեաց որդի իւր Փրանկիսկոս Ասկար (1844):

Իսկ ի պատմութեանն Դանիացւոց յետ բաժանմանն անուանի եղեն Քրիստիան Դ. (1588—1618), վասն միջամտւի յԵրեսուն ամաց գերմանական պատերազմն լինելոյ . Փրեգերիկոս Դ. (1618—1670) որ ընդ կարողուսի Ժ. Սուեդիացւոց թագաւորի ետ ճակասու, եւ Փրեգերիկոս Դ. (1699—1729) որ յառաջադէմ զարուեստու եւ զվաճառականութիւն մատուցանէր, եւ ընդ կարողուսի Ժ.Բ. Սուեդիացւոց թագաւորի պատերազմաւ էր : Առև. եւ սորա իսկ, որ պէս եւ պայազատիք նոցա, չերեւեցուցին ինչ գործ՝ որ առ հասարակ ամենեցուն հոյակապ եւ նշանաւոր իցէ : Քամի 1814, ‘Նորուեգիա’ որ անդասին յաւուրց անտի Մարդարիթայ ընդ Դանիացւոց թագաւորօք էր, ի բաց Եկաց, եւ միացաւ ընդ Սուեդիայ :

ԳԱՎԱԹԱԿԱՐՆՔ. Մի եւեթ գաղթականութեան երկիր է Սուեդիացւոց յարեւմտեան Հնդիկս, կղզին Բարթողիմեայ, որոյ շափ մեծութեան է իրքեւ 3 չորսկիուսի մզոն, եւ բնակիչք իրքեւ 8000:

Ճ.Բ.

ԱՌԴԱՒԱ

ԵՐԱԿ. ԱԵԶՄԵՆՔ Եւրոպէական Ռուսիայ են ի Հիւսիսոյ՝ սառնասառոյց ծով Հիւսիսոյ, յարեւելից՝ Եսիական Ռուսիա, ի Հարաւոյ՝ Աւաւ ծով, Տաճկաստան եւ Աւստրիա, յարեւմտից՝ Արեւելեան ծով,

Փինընդեան եւ բռանեան ծոցք, Աւտարիա եւ Պրուսիա :

Չափ մեծութեան Եւրոպէական Ռուսաց աշխարհին է 75,154 չորեքիուսի մղն։ — Այս մասն աէրութեան բաժանի ի վեց գաւառու, որ են	
Ա. Գաւառք Արեւել. ծովաւն 9,023 չորեքի. մղ.	
Բ. Մեծ Ռուսիա 43,390 ,	
Գ. Փաքը Ռուսիա 4,138 ,	
Դ. Հարաւային Ռուսիա 8,773 ,	
Ե. Արեւմտեան Ռուսիա 7,537 ,	
Զ. Պողոնիացւոց թագաւորու 2,293 ,	
	<u>75,154</u>

Առ երի Ռուսաց աշխարհին Եւրոպայ, է ասիական Ռուսիա՝ որոյ ընդարձակութիւն է 270,900 չորեքիուսի մղն։ Խակ ամերիկեան Ռուսիայ մեծութիւն է 20,000 չորեքիուսի մղն։ Աւատի եւ շափ ընդարձակութեան համօրէն մենայն աէրութեանն Ռուսաց գտանի առաւել քան զ366,000 չորեքիուսի մղն։

Ի պատմութեան աշխարհի շիք ինչ նման տէրութեան Ռուսաց, թաղաւորութիւն Ճենդիսիանի եւ Լենկաբիմնւրայ, որ արեւամբ ազգաց եւ բազմապատիկ վշտօք երեւելի եւ նշանաւոր լեալ է, առ սակաւ ինչ ժամանակի եւեթ յայսպիսի մեծատարած սահման հասանել կարէր. եւ բովանդակ տիեզերական պետութիւն Հռոմայցեցւոց ի մեծապայծառ ժամանակի իւրօւմ, ընաւ եւ ոչ իսկ զիէս մասն այժմու Ռուսաց աէրութեանն ունէր։ Առասիա ունի զրեթէ զիէս Եւրոպայ, զերիր մասն Ասիայ եւ զմասն ինչ Ամերիկեայ՝ որ երկպատիկ մեծագոյն քան զԳաղիա է։ Այս աէրութիւն 2^{1/2} ովլ շափ մեծագոյն է քան զբնաւ Եւրոպա, 100,000 չորեքիուսի մղնաւ շափ մեծագոյն քան զՍինէացւոց աշխարհ, եւ ունի յինքեան զեւթներորդ մասն Երեսաց բովանդակ ցամաք երկրին։ Յորժամ յարեւմտեան ծագս աէրութեանն

Հասարակ որ լինիցի, յարեւելեան ծազս 11 ժամ գիշերոյ է:

Եւրոպէական Ռուսիա դաշտ մեծածիք լայնաւարած է, որ Ռւրալ Լեռամբը բաժանի յԱսիացւոց աշխարհէ, որոց բարձրութիւն 6000 սուամբ չափ է: Ի՞նդ մէջ Սեաւ ծովու եւ կառավիական ծովու կան կավկաս լերինք՝ որոց գագաթունք ի 10,000—17,000 բարձրութիւն հասանեն եւ ցանդ ձեւամբ պատեալ նն: — Օդն պէսպէս է ըստ այլեւայլ վայրաց, ի հիւսիսային կողմանս ցուրտ անհնարին է: ի միջավայրս աշխարհին ցուրտ է, այլ յատակ եւ առողջ: իսկ ի հարաւային կողմանս ջերմ է եւ հեշտական: — Բազում գետք մեծամեծք եւ մանունք գոն յաշխարհին, յորոց միջի նշանաւոր են Վոլգա, Դոն, Դնիբեր, Դնիեստեր, եւ Ռւրալ: Խն եւ բազում լիճք մեծամեծք, յորս երեւելի է Լազողա՝ որ մեծ քան զամենայն լիճս Եւրոպայ է:

ԽԱՅԱԿԻ-24. Եւրոպէական Ռուսիայ համարին իբրեւ 46 հազարս հազարաց. եւ առ շորեքիուսի մզնն իբրեւ 600 ողի:

ԽՊԱԼ. ԱՅԵՒԵԼ.	ծով.	3,336,000	լն.	370 առ չ.մ.
ԽՄԵԾ ՌՈՒՍԻԱ . . .	21,452,000	"	494	"
ԽՓՈՎՔ ՌՈՒՍԻԱ . . .	5,674,000	"	1371	"
ԽՀԱՐԱՎԱՅԻՆ ՌՈՒՍԻԱ .	2,801,000	"	230	"
ՅԱՐԵՎԵՄՈՒԵԱՆ ՌՈՒՍԻԱ .	8,449,000	"	1125	"
ԽՊՈՂՈՆԻԱԳ. ԹԱՂԱՎԱՆՈՐ.	4,188,000	"	1894	"

ԽՆԱԿԻՀՔ ասիական Ռուսիայ են աւելի քան զթ հազարս հազարաց, իսկ ամերիկեան Ռուսիայ իբրեւ 50,000 ողիք: Որովհ եւ համօրէն բնակիչք տէրութեանն դատանին իբրեւ 55 հազարս հազարաց:

Բազում այլ եւ այլ ազգք են ի մէջ բնակչաց Ռուսաց աշխարհին. ասկայն ցեղն Սլաւոնաց գիէ զամենեքումք անհնարին բազմութեամբն: Այս ցեղ միայն ի հարաւային կողմանս ընդ թաթարս խառնեալ է, յարեւելեան կողմանս ընդ Մոնղոլս, ի հիւ-

սիսոյին կողմանս ընդ Փինլանդացիս եւ Լապլանդացիս, յարեւմտեան կողմանս ընդ աղնուականս Գերմանացւոց եւ ընդ քաղաքացիս Լիւլանդացւոց եւ Կուրլանդացւոց, եւ անստի ընդ հարաւ կոյս ընդ Լիթուանս՝ որ առաւելապէս զՊօղսնիացւոց լեզու խօսին։ Առևլ ի մեծ միջավայրս աշխարհին ի բուն իսկ ի Ռուսիա, կամ ի վայրք՝ որ ի Առլույ սկսեալ մինչեւ ի բերան Վայքսել գետոյ հասանեն, բնակեն միայն առանձինն Սլաւոնք։

Բնակիչք այսր աշխարհի աճեն երագագոյնս Յամի 1807, 1811, 1815 եւ 1826 բազմութիւն բնակչացն շառաւելոյր աւելի քան զՅ00,000, այլ ի հնգետասան յետին ամս հանապազ աճումն է ամի ամի ի մէջ 500,000 եւ 700,000 աց, իսկ յամս 1824, 1829, որպէս եւ յամի 1832 անց եւ ընդ այս ուհինան։ Երեմէ զմիջին ինչ թիւ առնուու կամիցիմք, բնակիչք Ռուսիոյ մինչեւ ցոյժմ ամի ամի իրրեւ 508,140 ոգիս առաւելեալ են. այս ինքն ամ քստ ամէ թիւ ծնելոցն $1\frac{1}{2}$ իցս առաւել քան զմեռելոց է։ Ուստի եւ բազմութիւն աշխարհին ի 20 ամաց ժամանակի, եթէ աղետք ինչ չգիպիցին, 10 հազարօք հազարաց շափ առաւելոց են, իսկ ի՛10 ամաց ժամանակի առաւել քան 20 հազարօք հազարաց շափ։

ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆ. Ի ժամանակի զի Նորմանք արշաւէին յեղերս Անգլիայ եւ Գաղիայ, յարձակեցան նոյնպիսի հենք, թերեւս ի Սուեդիացւոց աշխարհէ, ի կողմն եւս արեւելից հիւսիսոյ յաշխարհն Ալաւանաց, դիմեցին հասին մինչեւ ի Դնիեպեր, եւ հաստատեցան կացին իշխանութիւնք խառն ի Նորմանաց եւ ի Ալաւանաց, այս իշխանութիւնք անուանեալ կոչեին Վերինդեանք։ Խճէ ուստի իցէ անուն Ռուսացն, չէ յայտ։ Թերեւս դժխաւոր ինչ ցեղ Վերինդեանցն այսպիսի անուն ունէր, որ յետոյ յամեննեսին իսկ անց։ Եշեւելիք եւ հոյակապք էին ի ժամանական յայնասիկ Ռուբիկ, եւ երկոքին եղբարք նորա։ Ոխուրիկ,

յետ Եղբարցն վախճանելոց, արկ հիմն զ862 ամառ մեծի իրիք միահեծան իշխանութիւնն՝ յորում եւ եկաց մինչեւ ցամն 879: ՀՅետ նորա վախճանին, քանդի նորին որդի Խղոր կարի մանուկ էր, եւ չեր բաւական վարել զատքութիւնն, Աղեգ՝ որ ի մերձաւոր աղդականութիւնէ էր, առ ի ձեռն զառաջնորդութիւն աշխարհին, եւ ելեալ ի Նովգորոդայ՝ յաղթութեամբ ընթանացը յաշխարհին, եւ զկիեւ՝ զլխաւոր քաղաք տէրութեանն առնէր, եւ միանգամացն իսկ մինչեւ ի Կոստանդնուպոլիս խաղացեալ հասանէր, եւ Բիրզանգացիք հաղիւ թէ մեծամեծ պատարագօք ոսկւոյ եւ արծաթոյ դաշինս խաղաղութեան ընդ նմա կռէին:

Խըրեւ Աղքա, կին Խղորայ արքայի, յետ վախճանի առն իւրոյ ուներ զենամակալութիւն որդւոյ իւրոյ Սուետեսլաւայ (955), կամեցաւ լինել քրիստոնեայ, ել գնաց ի Կոստանդինուպոլիս եւ մլրտեցաւ. այլ ոչ էր որ գնաց դիմետ օրինակի նորա: Եպառընեմն թռուն Խղորայ արքայի, Վլադիմիր Ա. Մեծն, որ զտէրութիւնն մեծացցց աշխարհակալութեամբ, դարձաւ ի քրիստոնէութիւն եւ ամուսնացաւ ընդ Աննայի, դստեր Ռումանոսի Ա. կայսեր Յունաց:

Խարոսլաւ Ա. ի մեռանել իւրում (1054) բաժանէր զթագաւորութիւնն ի մեջ որդւոց իւրոց, եւ միահեծան իշխանութիւնն այնուհետեւ ի դաշնաւոր ինչ տէրութիւնն փոփոխէր, յորում մեծ իշխանն Աիեւ քաղաքի զառաւելագոյն իշխանութիւնն ուներ: Անտի իսկ կռիւք եւ գժառութիւնք ի մեջ իշխանացն ծնան, եւ ստեղ խոռվաթիւնք ի ներքս եւ տկարութիւն առ արտաքս: ՀՅամի 1157 եկաց ի Վլադիմիր քաղաքի աւագ ինչ իշխանութիւն հզօր, որ ամենեւին ազատ զինքն ի Աիեւայ արար:

Մինչ գեռ այսպէս աշխարհն քակեալ եւ բաժանեալ էր, եկին երեւեցան Մոնղոլը, ի հիւսիսակողմանու կասպից եւ Սեւա ծովու, հարին զՄուսսա առ կալկա դետով (1224), քակեցին քանդեցին զքա-

զաքս եւ զգիւզս, մինչեւ զօրացաւ մեծ իշխանն եարոսլաւ ի. հար զնոսա. Եւ սկսաւ միւսանգամ առնովաւ իշխանութիւն տէրութեան Ռուսաց: Խճէպէտ եւ երբէք երբէք կարճէր բռնութիւն Մոնղոլացն, այլ առ հասարակ տեւեալ բաւեր զբեթէ մինչեւ յամն 1480, յորժամ մեծ իշխանն իւան դ. Վասիլեւիչ, հան յազատութիւն զաշխարհն մեծամեծ պատերազմէք, արկ զամենայն երկիրն ընդ իւրեւ, եւ առ իւր անուն այսպէս Զար (Կայսր):

Արթութիւն եւ արուեստք աշխարհին յայնժամ տակաւին նուազ իմն էին, եւ ժողովուրդն ըիրտ եւ բարբարսու: Խոկ զօրն էր զբեթէ միայն ի հեծելոց՝ որք կրէին աղեղունս եւ տապարս եւ վիրդս. եւ մեծամեծքն աղանեիին զրահս մեծաղինս, եւ կրէին նիզակս եւ գաշցինս: Աշակութիւն երկրին սակաւ էր յոյժ: Մեծատունք իսկ բնակեիին ի ստորին յարգեայ խուզս եւ նկուզս, զորոց տախտակացն անջրպետս մամուռվք լնուին. եւ կահք հանդերձանաց սենեկացն ոչ ինչ այլ ինչ էին, բայց լոկ եւ անպաճոյճ փայտեզէն սեղան եւ աթոռ. սակաւք էին որ ունեին կրակարան: «Եղյնպէս եւ բարք եւ սովորութիւնք բնակչաց աշխարհին առաւել ասիսկանք էին քան եւրոպէտկանք: — Իւան դ. (1462 — 1505) առաքեալ հրեշտակս առ կայսր Փրեգերիկոս թ. խնդրեաց ճարտարապետս եւ արուեստագէտս եւ ձեռագէտս: Երեւելի եղեւ ի նմին ժամանակի Արիստոտել Բոզնիացի, որ ի Մոսկաւ շինուածս յօրինէր, եւ ուսուցանէր ձուլել պատերազմական անօթս, եւ ազնուացուցանէր զկարի թերակատար արուեստ հատանելոյ զդահնեկանս:

Պայյազատք Իւանայ դ. եւ զգազան եւ զԱժտերխան արարին նահանգս Ռուսաց, եւ տային երբեմն պատերազմ ընդ թամթարաց: Իւան դ. յօրինեալ կարգեաց գունդ ինչ 12,000 արանց, որոց էին զէնք հրոյ, եւ անուն կոչէր զօրացն Ատրելից:

Ի Փէոդորայ Ա. որդուց Խւանայ Գ. որ եւ զՍիբերիա յաւել ի տէրութիւն Ռուսաց, սպառեցաւ արու զաւակ տանն Ռուսրիկեանց (1598). մեծամեծքն ընտրեցին փոխանակ նորա զեղբայր կնոջ նորա զԲորիս Գոդունով, որ էր այլ հզօր այլ նենդաւոր յոյժ, եւ յառաջագոյն իսկ անագորայն գործովք յորդեաց իւր ճանապարհ հասանելոյ յայն բարձ: Ապանեալ էր նորա զՓէոդորայ եղբայրն, զԴեմետրիս, զազտ. նմին իրի բազումք յետ այնորիկ խարէութեամբ եւ կեալ կարծեցուցանէին թէ ինքը անք իսկ Դեմետրիոսն իցեն, վասն թագաւորութեանն հասանելոյ: Եւ յաջողեցաւ իսկ միումն ի նոցանէ, որում անուն Գրիգոր Ռաբեպին էր կոչէր, պատրել զբազումն. եւ իբրեւ Բորիս ի նեղ անկեալ՝ առեալ գեղ մահու մեռանէր, ամ մի կալաւ նու զաթոռն. յետ այնորիկ յարեան մեծամեծք եւ սպանին զնա: Առքա ընտրէին զմի ոմն յիշխանայն Ռուսաց, Վասիլ Շուխոկի անուն. այլ եւ սա չկարաց յերկարել: Իազում խռովութեամբք ապականէր երկիր տէրութեանն. զային հասանէին Պողոնիացիք եւ Սուեդիացիք նստուցանել նոցա թագաւոր յազգէ անտի իւրեանց: Ապա յետուստ ուրեմն յամի 1612 մերժէին Ռուսաք զօտարականն յաշխարհէն իւրեանց, եւ ընտրէին ի թագաւորոր յամի 1613 զՄիքայէլ Փէոդորովիչ Ռուսանով զութեւտանամեայ, որ էր ի տանէ Ռուսրիկեանց ըստ մայրէնի աղղին, իսկ ըստ հայրէնի տահմին յազգէ Պրուսիացւոց, որ զամն աւելի քան զերեսուն թագաւորէր քաջութեամբ եւ իմաստութեամբ, եւ ցայժմ իսկ տիրէ աշխարհին Ռուսաց զաւակ նորա ըստ մայրէնի կարգին:

Օնա յաջորդէր որդի իւր Աղէքս (1645—1676), որ նոյնպէս քաջութեամբ վարէր զտէրութիւնն եւ լինէր յաղթօղ ի պատերազմունս Տաճկացն: Առքա եւս որդի Փէոդոր Գ. (1676—1682) համարձակէր զիշխանութիւն ազնուականացն տկարացուցանել: ի

ժողովին ուրեք ազնուականաց զմուրհական՝ յորս նշանակեալ կային ազատութիւնք ազնուականացն, արկ ի կրակի: Յետ նորա մեռանելոյ լինէր ապատամբութիւն մեծ զօրացն՝ որ Սարելիցքն անուանեալ կոչեին. զի չկամեին ուրա թէ կրասեր եղրայր Փեղողը, Պետրոս, զտէրութիւնն յաջորդիցէ, այլ իւան՝ որ էր երէց քան զնա, այլ չէր կարօղ բաւական լինել իշխանութեանն: Առաջնորդ խռովութեանն էր Սովիիա՝ որ էր քոյր իւանայ. բայց եւ սա յանձն առհաւանել յորժամ իւան Պետրոսիւ հանդերձ ընտրեցաւ թագաւոր, եւ նմա եւս յանձն եղեւ թագաւորել ընդ նոսա: Յետոյ ուրեմն յետ եւթն ամաց ջանացաւ սա ինքնին միայն ունել զտէրութիւնն. այլ յայնժամ Պետրոս եւթնեւտասն ամաց լեալ եւ հզօր եւ աջողակի, այնպէս զամենայն յարդարեաց, զի Սովիիա ի վանս առաքեցաւ, եւ ինքն յետ սյնորիկ միայն եկաց թագաւոր (1689):

Այս Պետրոս՝ որ Մեծն կոչեցաւ, ստացաւ իւր վաղվաղակի զոէր եւ զդութ ժողովրդեանն, եւ եղեւ արդեամբք հաստիշ տէրութեան Ռուսաց: Անդէն իսկ իսկզբանն կազմէր նա յաճախադունդ զօրս ծովու եւ ցամաքի, եւ կրթէր զնոսա ի պատերազմաւնս ընդ Տաճկաց. քակէր զապստամբ զօրս՝ որ Սարելիցքն կոչեին, առնէր բազում փոփոխմաւնս ի տնտեսութեան տէրութեանն եւ ի ոռվորութիւնս ազգին, յորս օգնական լինէին նմա նախ մտերիմ բարեկամ նորա Լուփոր եւ յետ այնորիկ Մենչիկով: Գնաց նա յայլակերպս ի Հոլանդիա, զի ուսցի անդ քաջ, իբրեւ զդոյզն ոք արտեստագէտ, զհանգամանս յօրինուածոյ նաւաց. եւ յայլ եւս բազում աշխարհս երթայր ճանապարհորդութեամբ, եւ ջանայր որ ինչ լաւ եւ բարի գտանէր, նմանեցուցանել յիւրում տէրութեանն: Ի նշանաւոր պատերազմին՝ զոր ընդ կարոլոսի ԺԲ-Սուեդիացւոց թագաւորի տայր, ուռաւ նա ի մեծ հակառակորդէ անտի իւրմէ զհանգամանս յաղթու-

թեան։ Ի Նիսդեղեան խաղաղութեան (1721) զբաւ լինէր քսանամեան պատերազմին ընդ Առեղիացւոցն։ Լիւլանդ, Եսթլանդ, Խնդերմանլանդ եղեն նահանգք Ռուսաց, Եւ Պետրոս առ իւր անուն՝ Բնիքնակալ կայսր։ Տէրութիւն նորա չունէր պարտա։ Պետրոսը ուրամ՝ ուրում նա արկ հիմն, ծաղկէր եւ մեծանայր։ Ի վաճառականութեան, յիրս Ելից եւ մարից եւ յառաջնորդութեան տէրութեանն, տակաւ տակաւ մեծամեծ նորոգմանը եղեն։ Նոյնապէս եւ յիրս կրօնից բազում փոփոխմանը լինէին, նա Երարձ գհայրապետութիւն Ռուսաց աշխարհին, եւ եղ զժողով եկեղեցականաց, որ կոչի Ա. Սիւնհոդոս։ “Եղյնապէս եւ գիտութիւնը եւ արուեստը ճարտարութեանց յառաջադէմ մատչեին։ զի տայր Բնիքնակալն յամենայն կողմանց Եւրոպայ արուեստագէտս եւ արս գիտունս բերել յաշխարհն։”

Այս իւր տան կայսերն խռովութեամբ էին։ Համի 1699 մերժեաց նա զլւդոքարսիա Փեղոդորովնա Լապուգին իւր մի միայն որդի էր նորա, Ազէքս, որ հանապազ հակառակ կայր նմա, եւ վախճանեցաւ ի բանտի յամի 1718, թօղեալ որդի մի փոքրիկ Պետրոս անուն։ Համի 1712 ամուսնացաւ Պետրոս Արք ընդ կատարինայ, եւ եղեւ նմա որդի յամի 1714, եւ նա Եւս մեռաւ յետ ամաց հնդից։ Լին նորա եւ գառերը Երկու Աննա եւ Եղիսարէթ։ Լիդ նա յամի 1722 ի 5 Փետրուար ամսոյ օրէնս, զի զկամաց Բնիքնակալաց կախեալ կայցէ ընտրութիւն պայշաղատաց իւրեանց։ Եւ յամի 1724 կարդեաց իւր յաջորդ զիին իւր զկատարինէ Ա։ Լու մեռաւ Պետրոս ցաւադին հիւանդութեամբ յամի 1725։ Եւ սուզ առ վասն նորա համօրէն տէրութիւնն։

Մենչիկով հանդերձ զնդաւ անձնապահացն նուոց զկատարինա Ա. ի կայսերութիւն։ Եւ Բնիքն ըռնացաւ ի նոր թագաւորութեանն, թէպէտ եւ մեծամեծքն կամեին թէ ի թոռանցն Պետրոսի կայցէ։

թագաւոր։ Անհիկով զանձին եւեթ շահ խնդրէր. զամնայն ինչ վասն իւր եւ իւրոց մերձաւորացն գործէր, եւ ոչ վասն աշխարհին օգտի։ Եւ այնպէս խիշարդարէր զիրսն, զի կատարինա ի կտակի իւրում հաստատէր, զի Պետրոս Աղեքսեւիչ, թռոն Պետրոսի Մեծի, որ ընտրեալ էր լինել պայազատ կատարինայ Ա. արասցէ կին զդուուար իւր։ Ի վախճանել կատարինայ, Պետրոս տակաւին երկոտասան ամաց էր. Անհիկով բռնութեամբ վարէր զառաջնորդութիւնն, մինչեւ իւան Դոլգորուկի հաւանեցցց զմանուկ կայսրն Պետրոս Բ. զՄենչիկով հանդերձ համօրէն տ մին իւրով վատարանդի ի Սիբէրիա հանել։ Իսպաց աշխարհին չլինէր ինչ օգուտ. զի Դոլգորուկեանքն վարէին զառաջնորդութիւնն ոչ ինչ ընդհատ յառաջնոցն բռնութեամբ։ Եւ ի մեռանել կայսեր, դուստր իւանայ եղորն Պետրոսի Մեծի, Աննա իւանովինա, որ էր այրի մնացեալ ի զքսէ կուրլանդիայ, ընտրեցաւ նմին պայազատ։ Այլ հարկ հասանէր նման նախ արկանել ձեռնագիր մուրհակի խմբը յորում խոստացաւ նա առանց հաւանութեան ծերակուտին ոչ պատերազմի հրաման տալ եւ ոչ խաղաղութեան, եւ ոչ հարկս ինչ նորոգ ի վերոյ դնել, ոչ ինչ երեւելի պատիւս ումեք շնորհել, չլինել առն, ոչ զոք իւր յաջորդ կարդել, եւ այլ եւս նոյնպիսի։ Իսպաց Աննա Ծննդեաց վաղվաղակի զպայմաննն, եւ վարէր զաւրութիւնն համարձակութեամբ՝ օգնականութեամբ պաշտօնէից իւրոց Միւննիքայ, Աստերմանայ Զիրկարեկիսայ եւ Բիրենեայ՝ որ էր նորա սերաբարեկամ։ Ի պատերազմի ուրեք ընդ Տաճիկս ստացաւ նահանգս ինչ։

Հօրժամ մերձ ի մահ էր Աննա, արկ նա ձեռնազիր եւ հաստատեաց, զի թռոն քեռն նորա կատարինեայ, մանուկն իւան յաջորդեցէ զամոռն ընդ խնամակալութեամբ բիրենեայ։ Այլ մինչ չեւ միոյ ամսոյ ի գլուխ ելեալ, անկաւ բիրեն ի ձեռս

Միւննիքայ եւ Աստերմանայ, եւ Աննա մայրն Խւանայ՝
որ էր գուշաբ կատարինայ, կարգեցաւ յանձանձիչ
տէրութեան։ Բայց յետ միոյ ամի ձերբակալ եղեւ
նա հանդերձ որդւով իւրով եւ ընտանեօք իւրովք
ի պահապան զօրաց անախ, հրամանաւ բժշկին իւրոյ
Լեստոկպայ, եւ անդէն Եղիսաբէթ երկրորդ դուստր
Պետրոսի Մեծի, ամբարձաւ յամթռան։ Միւննիք եւ
Աստերման իբրեւ յանցաւորք տէրութեան առաքեցան
ի Ալբերիա, իսկ մանուկ կայսրն հանդերձ հարբն եւ
մարբն ածաւ նախ ի բերդն Ռիգա, անտի այլուր,
եւ յետոյ բաժանեալ ի ծնողաց իւրոյ ածաւ յայլ
տեղի, ուր սպանաւ իսկ յամի 1764։

Եղիսաբէթ չունէր զօրութիւն եւ իմաստութիւն
ի գործ առաջնօրդութեան, եւ չդիմեցաւ ինչ փո-
փոխումն նշանաւոր առ նովաւ ի տէրութեան։ Պե-
տրոս Գ. որ էր քեռորդի Եղիսաբէթի, եւ ուստր
Աննայի դստեր Մեծին Պետրոսի եւ կարողոսի Փրե-
դերիկոսի, դքսի Հոլլանդ-Կոստառպեայ, զնա պայտ-
զատէր։ Այս կամէր զամենայն ըստ մահ կատարել.
Եւ վաղվաղակի իսկ որպէս զմագաւորութիւնն նոյն-
պէս եւ զկեանս հան ի նմանէ կին նորա կատարինէ Բ։
Չեան արկ նա յառաջ մատուցանել զգործն, որում
Մեծն Պետրոս արար սկիզբն։ Անձացոյց զսահմանս
տէրութեանն յազմութեամբք եւ ի պատգամս ընդ-
ուլոց տէրութեանց անկանելով։ Միամօր որդի նորա
Պաւլոս՝ որ թաղաւորեաց ընդ նորա, արագ արագ
արար մեծամեծ փոփոխութիւնս ի պատերազմական
եւ ի քաղաքային իրս, որով արտնչել սկսան զնմա-
նէ։ Ետ օրէնս պայտզատութեան կայսերութեանն,
զի հաստատեսցի կարգ պայտզատութեանն ըստ ի-
րաւանց անդրանիկի նախ յարուական ազգին եւ ապա
միջականն։ Եղեւ նա գործակից ի ձեռն Սուարովայ
պատերազմացն՝ որ ընդ Գաղղացւոց մշէին ի ժամա-
նակի ապստամբութեան նոցա. բայց եւ հակառա-
կութեամբ եւս էր ընդ Անդղիացւոցն։

Օ՞նա պայտաղատեաց որդի նորա առաքինի Աղեքասանդրոս Ա. Ամենայն խակ գործք ժամանակի թագաւորութեան նորա սքանչելի եւ օդտակար թագաւորութեան էին. շիք ինչ մասն առաջնորդութեան տէրութեան, որ ի ձեռն նորա շեկն յազնուականագոյն պայման։ Յանհնարին եւ ի սաստիկ պատերազմաց անտի ել նա յաղթութեամբ, որում պարտի եւ գերմանիա մասամբ իւիք զիւր աղատութիւնն ի լծոյ Գաղիացւոցն։ Ուուսիա յայնպիսի ինչ բարձրութեան շեր երեւեալ երբեք յառաջ քան զնա. Փինը լանդիա, Քեսարարիա, մասն մի Մոլդաւիայ, եւ վայրդ ինչ առ կասպիական ծովուն, եւ թագաւորութիւնն Պողոնիայ առ նովաւ յարեցան ի տէրութիւն Ռուսաց։ **Օ**՞նա պայտաղատեաց նորին եղբայր Նիկողայոս Ա.։

Եւ այս իսկ են անուանք ինքնակալաց՝ որ անդրստին ի Պետրոսէ Մեծէ կացին *.

Թագաւ. Մեռաւ.

Պետրոս Մեծ առանձինն	1689	1725
Կատարինէ Ա.	1725	1727
Պետրոս Բ.	1727	1730
Աննա	1730	1740
Իւան Զ.	1740 մլրժ. 1741	
Եղիսարէթ	1741	1762
Պետրոս Գ. . ամիսս ինչ եւեթ .		
Կատարինէ Բ.	1762	1796
Պաւլոս Ա.	1796	1801
Աղեքասանդր Ա.	1801	1825
Նիկողայոս Ա.	1825	

* Քանզի ժամանակ բազմաց ի թագաւորաց Ռուսաց շեշտիւ յայտ, վասն այնորիկ զնոսա ի բաց թողեալ, դնեմք միայն զանուանն կայսերացն՝ որ յետ Պետրոսի մեծի կացին. մանուանն զի զանուանն եւ զժամանակ նշանաւոր թագաւորաց՝ որ յառաջադոյն կացին, վերադայն եղեալ է մեր ի կարգի անդ պատմութեան։

Անկ է ասուեն խօսել համառօտիք եւ զերկոցունց մասելոց արեւելեան տէրութեանց :

ՏԵՇԵՍԵՑՆ. Տաճկաստան Եւրոպայ ունի սահմանս ի հիւսիսոյ զԱւարիա եւ զՄուսիա, յարեւելից զԱրքիապեղագոս եւ զՅունաց աշխարհ, յարեւմտից զՅունիական ծով : — Ի՞նդարձակութիւն աշխարհին է իրբեւ 8000 չորեքկուսի մղոն . յորոց իրբեւ 2700 չորեքկուսի մղոն երկիր, այս ինքն Անրուիա, Վաղաքիա, Մոլդավիա եւ Մանանեկը քրոյ, կան ընդ առանձին իշխանոք՝ որ զրեթէ հարկս եւեթ հարկանեն Տաճկաց : — Ինակիչք երկրին են իրբեւ 9 հազարք հազարաց, յորոց իրբեւ $2\frac{1}{2}$ հազարք հազարաց յերկրի տէրութեան առանձինն իշխանաց են, զորոց ճառեցաք :

Իսյց բուն երկիր տէրութեան Տաճկաց արտաքց Եւրոպայ է . քանզի յԱսիացւոց աշխարհին ունին առաւել քան զ20,000 չորեքկուսի մղոն երկիր, յորում են 10 հազարք հազարաց մարդկան, եւ յԱփրիկեցւոց աշխարհին ասաւել քան զ23,000 չորեքկուսի մղոն երկիր, յորում են իրբեւ 7 հազարք հազարաց մարդկան : Ուստի եւ արտաքոյ Եւրոպայ ունին

44,000 չորեքկ. մղ. 17,000,000 բն.

Խակ յԵւրոպիա .	8,000	"	9,000,000	"
Համօր . ի միասին	52,000	"	26,000,000	"

ՔՅՈՒՆԵՑ ԱԾՅԱԲՐՀ . Արհմանքը այսր տէրութեան՝ որոց սկիզբն յամի 1832 եղեւ, են ի հիւսիսոյ Տաճկաստան, յարեւելից՝ Արքիապեղագոս, ի հարաւոյ եւ յարեւմտից՝ Միջերկրական ծով : — Մեծութիւն աշխարհին է իրբեւ 720 չորեքկուսի մղոն, իսկ ընակիչք իրբեւ 750,000 են *:

* Ի սկզբան մատենիս (յէջ 20) ի մէջ արեւելեան տէրութեանց եղաք զԱրական իրբեւ առանձինն տէրութիւն, եւ էր իսկ յայնժամ՝ այնպէս. զի յամի 1815 ի ժողովին Ախենաց հաստատեցաւ. թէ իցեւ ազատ քաղաք եւ առանձինն տէրութիւն, իրբեւ առերակք Պաղպնիացւոց թագաւորութեան, ընդ պաշտպանութեամբ երից գըւ-

Հ Ա Տ Ե Վ Օ Դ

**ՊԱՏԻՔՆԵՐ ԸՆԴՀԱՐՁՄԱԿՈՒԹԵԱՆ ԵՐԿՐԻ ԵՒ ԹՈՒՑ
ԲՆԱԿԱՑ ԵԽՐՈՊԱԿԱՆ ՏԵՐՈՒԹԵԱՆՑ**

**ԱՐԿԱԶ չեւ իցէ մեր ի դլուխ հանեալ զայս
մասն գրոցո՞ անկ համարիմք զնել աստեն իբրեւ ի
պատկերի զւափ մեծութեան եւ զժիւ համարց
բնակչաց տէրութեանց Եւրոպայ:**

ԱՆՈՒԾՆՔ ՏԵՐՈՒԹԵԱՆՑ	200ԲՆ-ՔԿ. ՄԴ.	ԲՆԱԿԱՑ
1 Անհալտ - Բեռնրուրդ.	16	43,000
2 Անհալտ - Դեսաւ	17	57,000
3 Անհալտ - Կեթեն	15	38,000
4 Ազգենցեղ	10	51,000
5 Արդաւ	38	183,000
6 Աւստրիա	12,144*	36,000,000
7 Բադեն	279	1,231,000
8 Բասեղ	12	65,000
9 Բառարիա	1477	4,500,000
10 Բեղդիա	550	4,000,000
11 Բեռն	173	400,000
12 Բրաւնշվայգ	70	248,000
13 Բրեմեն	3½	52,000
14 Բրիտանիա մեծ	5542	25,000,000

խաւոր տէրութեանցն Աւստրիացւոց եւ Ռուսաց եւ
Պրուսիացւոց, որոց երկիր տէրութեան կայ չուրդ զքա-
ղաքան. եւ եկաց մեաց այնպէս մինչեւ ի 16 Նոյեմբ. ամ-
սոյ 1846: Բայց յայնժամ բարձին ի միջոյ զայն իշխա-
նութիւն երկրին տէրութիւնը, եւ առ զերկիրն կայորն
Աւստրիացւոց, որ յառաջադոյն իսկ տէր երկրին,
հաւանութեամբ, մանաւանդ թէ ստիպելով իսկ կայսեր
Ռուսաց եւ թագաւորին Պրուսիացւոց. զի անդստին
յամէ 1830 իբրեւ ամուր ապաստանի լեալ էր Երկիրն
Պրուսիացւոց սպասամբելոց յիւրեանց տէրութեանէ:
Այսով եւ թիւ Եւրոպական տէրութեանցն եղեւ արդ 80:
Ընդարձակութիւն երկրի կրակաւոյ էր 21 չորեքիուսի
մզոն, եւ բնակիչք իբրեւ 130,000:

* Հանդերձ յաւելուածով 21 չորեքիուսի մզոնաց աղա-
քաղաքին կրակաւոյ:

15 Գաղիա	10,000	35,000,000
16 Ա. Գաղզոս	35	159,000
17 Գենի	4	59,000
18 Գարսոս	21	29,000
19 Գաւրիւնդեն	140	88,000
20 Դանիա	2479	2,064,000
21 Եկեղեցւոյ տէրութիւն . .	812	3,000,000
22 Թուրքաւ	53	109,000
23 Լիպպէ - Դետմոնդ . . .	20	76,000
24 Լիպպէ - Շատենբուրգ . .	9½	26,000
25 Լիւբեկ	7	50,000
26 Լիքսենբուրգ	128	466,000
27 Լիքտենշտայն	2½	6,800
28 Լուկիա	20	155,000
29 Լուսիտանիա	1942	4,000,000
30 Լուցեռն	36	125,000
31 Համբուրգ	7	175,000
32 Հանովեր	695	1,700,000
33 Հեսեն - Դարմշտադ . . .	174	760,000
34 Հեսեն - Կասել	208	677,000
35 Հեսեն - Հոմբուրգ	7¾	24,000
36 Հոլանդիա	620	3,000,000
37 Հոհենցոլեն - Հեքինդեն .	6½	21,000
38 Հոհենցոլ - Ոիզմարինդեն .	18	42,000
39 Ա. Մարինոս	1¼	7,800
40 Մելլեմբուրգ - Շուերին .	228	466,000
41 Մելլեմբուրգ - Շարելից .	36	85,000
42 Մոդենա	99	400,000
43 Օսմիական կղղիք	47	205,000
44 Օւնաց աշխարհ	720	750,000
45 Նասաւ	83	379,000
46 Նեւշատել	10	59,000
47 Նորուեգիա	5763	1,000,000
48 Շափհաւեն	8	31,000
49 Շուարցվուրգ - Ռուդուլֆտադ .	19	63,000

50 Հուարցը. - Սանդերսհաւսենն	$16\frac{1}{2}$	54,000
51 Հուից.	22	40,000
52 Ոլդենբուրգ.	116	260,000
53 Ունտերվալդեն.	12	23,000
54 Ուրի.	24	14,000
55 Պարմա.	107	445,000
56 Պիռուսիա.	5040	14,000,000
57 Ռայս, տահմին Երիցու. .	$6\frac{1}{4}$	25,000
58 Ռայս, տահմին կրտսերոյ	21	59,000
59 Ռաւսիա.	75,154	46,000,000
60 Սարդինիա.	1330	4,500,000
61 Սաքսոնիա, թագաւորու. .	271	1,800,000
62 Սաքսոնիա - Ելատեմբուրգ. .	24	120,000
63 Սաքսո. - Կորուրգ - Գոթա .	37	130,000
64 Սաքսոնիա - Մայնինգեն	43	137,000
65 Սաքսոնիա - Վայմար .	66	241,000
66 Սիկիլիա Եւ Կապուլիս .	1987	8,000,000
67 Սոլոֆուռոն .	12	63,000
68 Սուեդիա.	8006	3,000,000
69 Սպանիա.	8597	13,000,000
70 Վաադ .	70	184,000
71 Վալդեկ .	$21\frac{1}{2}$	60,000
72 Վաղիս .	90	76,000
73 Վիւրտեմբերգ .	360	1,700,000
74 Տաճկաստան .	8000	9,000,000
75 Տեսին .	16	84,000
76 Տուկանա .	395	1,300,000
77 Ցիւրիք .	45	232,000
78 Ցուգ .	$5\frac{1}{2}$	15,000
79 Փրայբուրգ .	23	91,000
80 Փրանկֆուրտ .	4	56,000

Եթէ ըստ ընդարձակութեան Երկրին Եւ եթէ ըստ թօւոյ ընակշաց ի շորս կարգս բաժանին տէրութիւնք Եւրոպայ: Բայտ ընդարձակութեան Երկրին յառաջնում կարգին այնք ի տէրութեանց համարին

որոց սահմանք գտնեայ 10,000 չորեքիուսի մղոնս ըստ վանդակեն . յերկրորդումն՝ այնք որ գտնեայ 1000 չորեքիուսի մղոնս սևնիցին . յերրորդումն՝ այնք որոց մեծութիւն գտնեայ 100 չորեքիուսի մղոնք իցեն . Եւ ի շորրորդումն՝ այնք որոց սահմանք նուազագոյնքան զ100 չորեքիուսի մղոնք իցեն :

Ի պատկերէ անախ՝ զոր եղաք , զտանեմք զի յառաջնում կարգի զտանին 3 եւեթակրութիւնք , որ են

1 Ռուսիա .

3 Գաղիա .

2 Աւարիա .

Յերկրորդումն Են 11 տերութիւնք . այս ինքն

1 Ապանիա .

7 Դանիա .

2 Առևելիա .

8 Սիկիլիա Եւ Կեապոլիս .

3 Տաճկաստան .

9 Լուսիտանիա .

4 Կորուեգիա .

10 Բաւարիա .

5 Բրիտանիա մեծ .

11 Արդինիա .

6 Պրուսիա .

Յերրորդում կարգի Են 17 տերութիւնք . այս

ինքն Են

1 Տէրութիւն Եկեղեցւոյ . 10 Մեկլեմբուրգ - Շուեր .

2 Յունաց աշխարհ .

11 Հեսեն - Կասել .

3 Հանովեր .

12 Հեսեն - Դարմշտադ .

4 Հոլանդիա .

13 Բեռն .

5 Բեղդիա .

14 Գրաւրիւնդեն .

6 Տականա .

15 Լիքսենթուրգ .

7 Վիւրտեմբերգ .

16 Ռեգենթուրգ .

8 Բադեն .

17 Պլատմա .

9 Աքրոսնիա թագաւ .

Ի շորրորդումն Են 49 տերութիւնք , այս ինքն

1 Մողենա .

7 Թուրգաւ .

2 Վալիս .

8 Յանիական կղզեք .

3 Կաստ .

9 Ցիւրիք .

4 Բրաւնշվայգ .

10 Աքրոսնիա - Այսին -

5 Վաադ .

զեն .

6 Աքրոսնիա - Վայմար .

11 Աբգաւ .

12 Սաքսոն. - Կոր. - Գոթա.	30 Անհալտ - Բեռնբուրգ.
13 Մելիեմբ. - Շարելից.	31 Անհալտ - Կեթեն.
14 Լուցեռն.	32 Սոլիմուռն.
15 Ա. Գաղղոս.	33 Բասեղ.
16 Սաքս. - Ալտեմբուրգ.	34 Ունտերվալդեն.
17 Ուրի.	35 Նեւշատել.
18 Փրայբուրգ.	36 Ապպենցեղ.
19 Շուից.	37 Լիպպե - Շաւենբուրգ.
20 Վալդեկ.	38 Շաֆհաւեն.
21 Գ. Պարսոս.	39 Հեսեն - Հոմբուրգ.
22 Ռույս տոհմին կրտսերոյ.	40 Համբուրգ.
23 Լիպպե - Գետմանդ.	41 Լիւբեկ.
24 Լուկիա.	42 Ռույս տոհմին երիցու.
25 Շուարցբ. - Ռուտդոլտ.	43 Հոհենցոլ. - Հերինգեն.
26 Հոհենցոլեռն - Աիդ-	44 Ցուգ.
մարինգեն.	45 Գ. Ենիփ.
27 Անհալտ - Գեսաւ.	46 Փրանկֆուրտ.
28 Շուարցբուրգ - Սոն-	47 Բրեմեն.
գերոհաւեն.	48 Լիբտենշտայն.
29 Տեսին.	49 Ա. Մարինսոս.

Բառ թուղյ բնակչացն յառաջնում կարգի այնք
ի տէրութեանց են յորս գոնեայ 10 հազարք հաղա-
րաց ոգւոց գտանին. յերկրորդումն՝ այնք յորս գո-
նեայ 4 հազարք հազարաց են. յերրորդումն՝ այնք
յորս գոնեայ 1,000,000 ևն, իսկ ի շորրորդումն՝ այնք
յորս նուազագոյն քան զ1,000,000 գտանիցի:

Արդ յառաջնում կարգի են 6 տէրութիւնք, որ են

1 Ռուսիա.	4 Բրիտանիա մեծ.
2 Աւստրիա.	5 Պրուսիա.
3 Գաղղիա.	6 Սպանիա.

Յերկրորդում կարգի դտանին դարձեալ 6 տէ-
րութիւնք, եւ են

1 Տաճկաստան.	4 Բաւարիա.
2 Աիդիլիա եւ Նեապոլիս.	5 Բեղզիա.
3 Սարդինիա.	6 Լուսիտանիա.

Յերրորդումն են 10 տէրութիւնք, այս ինքն են

- | | |
|-------------------------|------------------|
| 1 Սուեղիա . | 6 Վիւրանենբերգ . |
| 2 Տէրութիւն եկեղեցւոյ . | 7 Հանովելը . |
| 3 Հոլանդիա . | 8 Տուկանա . |
| 4 Գանիա . | 9 Բաղեն . |
| 5 Ապրոսնիա . | 10 Կորուեղիա . |

Ի չորրորդումն են 58 տէրութիւնք .

- | | |
|----------------------------------|-----------------------------------------|
| 1 Հեսեն - Գարմշտադ . | 27 Մելլենբ . - Շառելից . |
| 2 Յունաց աշխարհ . | 28 Տեսին . |
| 3 Հեսեն - Կասել . | 29 Վաղիս . |
| 4 Լիքսենբուրգ . | 30 Լիպպէ - Գետմոլդ . |
| 5 Մելլենբ . - Շուերին . | 31 Բասեղ . |
| 6 Պարմա . | 32 Շուարցցրուրգ . - Ռուս - գոլշտադ . |
| 7 Մոդենա . | 33 Աոլոթուսն . |
| 8 Բեռն . | 34 Վալդեկ . |
| 9 Կասան . | 35 Գենփ . |
| 10 Ալենբուրգ . | 36 Կեւշատել . |
| 11 Բրաւնշվայգ . | 37 Ռայխ առհմին կրտսե - րոյ . |
| 12 Ապրոսնիա - Այմար . | 38 Անհալտ - Գեսաւ . |
| 13 Ցիւրիք . | 39 Փրանկֆուրտ . |
| 14 Յոնիական կղզիք . | 40 Շուարցցրուրգ . - Առն - գերոհաւսենն . |
| 15 Վաադ . | 41 Բրեմեն . |
| 16 Արգաւ . | 42 Ապպենցեղ . |
| 17 Համբուրգ . | 43 Լիւրեկ . |
| 18 Ա . Գալլոս . | 44 Անհալտ - Բեռնբուրգ . |
| 19 Լուկիա . | 45 Հոհենցոլենն - Աիդմա - րինգեն . |
| 20 Ապրոսնիա - Մայնին - գեն . | 46 Շուից . |
| 21 Ապրոսնիա - Կոբուրգ . - Գոթա . | 47 Անհալտ - Կեթեն . |
| 22 Լուցենն . | 48 Շավիհաւսենն . |
| 23 Ապրոս . - Ալտենբուրգ . | 49 Գաղարս . |
| 24 Թուրքաւ . | 50 Լիպպէ - Շաւենբուրգ . |
| 25 Փրայիբուրգ . | |
| 26 Գրաւիւնդեն . | |

- | | |
|----------------------------|------------------|
| 51 Ուսոյս տոհմին Երիցու . | 55 Ցուզ . |
| 52 Հեսեն - Հոմըուրդ . | 56 Աւրի . |
| 53 Աւատերվարդեն . | 57 Ա. Մարինոս . |
| 54 Հոհենցու . - Հեքինդեն . | 58 Լիքտենշտայն . |

Այս է կարգ տէրութեանց Եւրոպայ ըստ մեծութեանն եւ ըստ բնակչացն, յորժամ առանձինն զերկոսեան նկատիցեմք . ապա թէ զերկոսեան ի միասին առնուցումք , եւ յաւելուցումք ի վերայ զայլ եւս ինչ ինչ որ նպաստ ի մեծութիւն տէրութեանց լինիցին, որպիսի են ընչաւետութիւն, վաճառականութիւն, արուեստք եւ ուսմունք, այլովքն հանդերձ, այնուհետեւ կարի գժուարին է կարգել զնոսա մի ըստ միոջէ իւրաքանչիւր յիւրում տեղւո՞յ: Բայց ոյտափ ինչ եւեթ մարթ է ասել եթէ հնգեքին տէրութիւնքն Աւստրիացւոց, Բրիտանացւոց, Գաղիացւոց, Պրուսիացւոց եւ Ռուսաց ի վեր են քան զամենայն տէրութիւնս Եւրոպայ, ոչ վասն այնորիկ միայն, զի նշանաւոր քան զայլ տէրութիւնս են, այլ զի եւ բռվանդակ բախտ Եւրոպացւոց աշխարհին ի նոցա ձեռս է, եւ համօրէն իսկ տիեզերք զնոցանէ կախեալ են, զի շվճարի իսկ մեծ ինչ յաշխարհի եթէ ոչ նոքին հաւանեսցին: Ամին իրի յիրաւի եւ յարժանի Աւագ պետութիւնք յորչորջին:

ՄԵՍԻ Բ ՀԱՅՈՒԹԵՅ ՊԵՏԱԿԱՆ

ՅԱՅՈՒԹԵՅ ԱԽՈԲ գրոց զցեղիցն եւ զտոհացիցն յայտ արարաք, որք յէւրոպացւոց աշխարհին յ80 տէրութիւնս կամ քաղաքային միարանութիւնս ամփոփեալ կան, եւ սեպհականեալ ունին իւրեանց սահման երկրի՝ յորում իւրաքանչիւր ի նացանէ տարածեալ է. այսուհետեւ սկիզբն առնեմք զտոհմային եւ զքաղաքային կեանս նոցա ըստ ամենայն երեւելի երեւելի հանգամանաց նոցա յանդիման կացուցանել:

Օքր օրինակ ամենայն գործիաւոր կենդանութիւն, այսպէս եւ ամենայն տէրութիւնք ունին ինչ կենդրոն կամ միջավայր զօրութեան կենդանութեան իւրեանց, որ զամենայն բնական եւ զիմացական եւ զբարցական զօրութիւն ամենայն համօրէն մարդկան միոյ միոյ ի տէրութեանց ամփոփեալ գումարէ, կարդէ եւ մերձեցուցանէ, եւ է այնպիսի ինչ ի համօրէն տէրութեանն, որպիսի ինչ գլուխն եւ սիրան կամ թէ մանաւանդ ոգին ի միում միում ի մարդկանէ: Այս սկիզբն կենդանութեան տէրութեանցն անուանեալ կոչի Առաջնորդութիւն կամ Վարչութիւն (gouvernement), եւ ազգի ազգի վովոխ գործ այնոցիկ՝ որ առաջնորդեն կամ վարեն, ընդ այնոցիկ՝ որ առաջնորդինն եւ վարին, յօրինեալ կազմեն զշատարակաց պիտոյս իրաց տէրութեանցն, որոյ երկու մասունք էն, Ա. Հանգամանք առաջնորդութեան կամ Սահմանադրութիւն (système de gouvernement, constitution) եւ Բ. Տեսչութիւն կամ Գործակալութիւն (administration):

Հանգամանք առաջնորդութեան կամ Սահմանադրութիւն ուսուցանէ թէ որչափ ինչ զօրութիւն ի համօրէն զօրութեանց ժողովրդեան միոջ կոյ ի ձեռս իշխանացն կամ որոց տիրեն. իսկ Տեսչութիւն

կամ Գործակալութիւն տէրութեանցն ուսուցանէ
թէ որով օրինակաւ ի կիր արկանիցեն տէրութիւնք
զզօրութիւնսն զայնոսիկ:

Մինչ չեւ իցէ մեր զԱտհմանադրութենէ եւ
զԳործակալութենէ նշանաւոր տէրութեանց Եւրո-
պացւոց ճառեալ, անկ է յառաջագոյն զայնմ ամե-
նայնէ՝ որ նիւթ եւ հաստատութիւն իցեն հասարա-
կաց պիտոյից տէրութեանց ճառել. ոյս ինքն զՀա-
րբատութեանց (dynasties) կամ զանցն՝ որ տիրիցեն,
զյաջորդութենէ նոցա, եւ զանուանց եւ զնշանակաց,
եւ զկարգաց առաջարաց, եւ զպէսպէս կարգաց (états)
մարդկան եւ մանաւանդ զազնուականաց:

Հ Ե Տ Ե Կ Ծ

ՆԻՒԹ ԵՒ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ ՀԱՍՏՐԱԿԵՑ
ՊԻՏՈՅԻՑ

Ե

ՏԻՐՈՂ ՏՈՒՆՔ. ԻՇԽԱՆՔ ԻՒՐԵՔԵՐԵՎԻՐ ՏԵՐՈՒԹԵԱՆՑ
ԵՒ ԱԶԳԱԾՈՀՄՔ ԹԵԳԵԿՈՐԾՑ

Ա. Տ Ե Կ Ծ Ա Ր Դ Ք Ե Ւ :

Ի վերայ ամենայն միահեծան իշխանութեանց
Եւրոպայ 20 տոհմը կամ տունք եւեթ են որ տիրեն:

Ա. Վան զամենայն տոհմս իշխանաց Եւրոպայ
հին է զարմ Եթիկեայ, զքսի Ալամանաց եւ Ելասայ,
որոյ սկիզբն եղեւ յէ. դարու: Այս զարմի ՄԵրովեան
տոհմէ անտի Գաղիացւոց թագաւորաց կարգի դայ,
այն՝ զորոյ զսկիզբն ի պատմութեան ուրեք չէ մարթ
ճշգիւ գտանել: Ի զաւակէ անտի տանն Եթիկեայ
են տոհմը իշխանացն Աւստրիացւոց եւ Զերինգա-

ցւոց : — Ամբերտոս Եթիկեայ որդի իշխեր ի հարաւային կողմանո Ելսասայ եւ ի Հեղուեափա , եւ եղեւ նահապետ Հաբսբուրգեան տոհմին . նորին եղբայր Եթիկոս , որդի միւսոյ Եթիկեայ , տիրեր ի հիւսիսակողման Ելսասայ , եւ ի սմանէ է Լոթարինգեան տոհմին : Ի բաժանելոյ անտի տոհմին երեսուն եւ երկու աղջք (générations) ի վերայ անցեալ էին , յորժամ Մարիամ Թերեսիա՝ որ հուսկ վերջին եր Հաբսբուրգեան տոհմին եւ ժառանգ իշխանութեանն , ամուսնացեալ ընդ Փրանկիսկոսի դ . որ եւ եր վերջին ի Լոթարինգեան տոհմին , անդրէն միւսանգամ զերկոսին տոհման արարմի : Ճամանակս բազումն ի տոհմէ աստի լինէին իշխանը Գերմանացւոց , Սպանիացւոց , Խտալացւոց եւ այլոց եւս աշխարհաց . եւ այժմ իսկ հին է քան զամնայն տոհմս իշխանաց քրիստոնեից եւ ունի զիշխանութիւն ինքնակալացն Աւստրիայ . եւ որ երկրորդ է ծննդեամբ յետ անդրանկանն ի նմին տոհմէ , ի Տօսկանա եւ ի Մոդենա տիրէ անդստին ի բազում ժամանակաց , եւ աստէն ի սմին ժամանակի եւ ի Պարմա եւս : — Խոկ ազգակից տոհմն Զերինգացւոց անդրստին ի ԺԲ . դարէ տիրէ ի մեծի դքսութեան բազենի :

Տ. Ամբունական զարմն՝ որ ի Բրաւնշվայգ տիրէ , յայնմ զարմէ սաքսոնիական Գերմանացւոց է որ կոչի Վեղփաց : Օ արմս այս անուանի եւ երեւելի է ի պատմութիւնս խտալիայ . տիրեր նա ի Լոթարիա , բազում մեծամեծ ոստանք էին նորա ի գաւառին Հանովերայ եւ ի Բրաւնշվայգ , իբրեւ դուքս իշխեր ի հարաւային կողմանո Գերմանացւոց աշխարհին , ընդ իւրեւ նուաճեր զշորշտայն եւ զՄելեմբուրգ , եւ եր ճոխ եւ հզօր ի մեջ ամենայն զարմիցն Գերմանացւոց : Յետ բազում յաջողութեանց եւ վշտաց Եռնեստոս Աւգոստոս դուքս , ի կրտսերազոյն շառափշէ տոհմին , զբազում կողմանսն բաժանեալս մի տէրութիւն յարդարէր , եւ յամի 1662 առնոյր զանուն յորջանաց եւ զպատիւ ընտրող իշխանի Հանովերա-

ցւոց։ “Եսրին որդի Գ.Էօրգ՝ որ յամի 1698 զնա պայտաղատեաց, յամի 1714 ամբարձաւ ի բարձ թագաւոռ բութեան Բրիտանացւոց, յորում կայ ցայժմ զաւակ նորա։ — Երիցագոյն շառաւիղ այսր տոհմի է տուն դքսին՝ որ ի Բրաւնշվայգ։ — Վայ զարմ տիրե ցայս օր իսկ ոչ յէւրոպա միայն այլ եւ յայլ կողմանս երեկի, եւ ունի ընդ իւրեւ հնագանդեալս առաւել քան զամենայն տոհմն յետ տոհմի կայսերաց Աբնէացւոց։

Գ. Կապետեան զարմ կամ Բուրբոնեան տուն կարդի գայ ի Հուգոնէ Կապետայ որ եր կոմն ի Պարիս, Փրանկ յազգէ։ Իբրեւ թագաւորը՝ որ ի Կարոլոսեան ցեղէ էին, անկան յիշխանութենէ թագաւորութեան, Հուգոն առ զթագաւորութիւնն եւ հաստատեաց ի տան իւրում, որոյ զլիաւոր տոհմ կայր յ987—1328, յետ այնորիկ գայր Վազեսացւոց տոհմն՝ որ տեւեալ բաւեր մինչեւ ի 1589. ապա Բուրբոնեանց տոհմն՝ որ եկաց մեաց մինչեւ ի 1793, եւ դարձեալ միւսանդամ ի 1814—1830. եւ յետ այնորիկ ի նմին ամի մերժելոյ բուն Բուրբոնեան տոհմին, ամբարձաւ յիշխանութիւն թագաւորութեան շառաւիղն Արլէանեայ՝ որ է անդստին ի նմին տոհմէ։

Բուրբոնեան տոհմն Կապետեան զարմի տիրե յամէ 1713 ի Սպանիացւոց աշխարհին, եւ ի նմանէ մեւս եւս կրտսերագոյն ցեղ կարգեցաւ ի վերայ երեկոց աշխարհաց Աիկիլիացւոց, նոյնպէս եւ գուքսն Լուկիայ անդստին ի նմին տոհմէ է։

Ի Բուրգունդեան տոհմէ հին Կապետեան ազգատոհմին, այլ ի գողացիկ ամուսնութենէ, է աղդ թագուհւոյն Լուսիտանացւոց, որ այժմ ունի զիշխանութիւն թագաւորութեանն։

Դ. Հոլլանդն՝ Ալդենբուրգեան զարմ։ Վայ զարմի նախնի թէսդորիկոս՝ որ կոմն էր Ալդենբուրգեայ, մեռաւ յամի 1440 եւ ի նորին զաւակէ Են ինքնակալք եւ թագաւորը եւ մեծ դուքսը։ Երիցագոյն տոհմն է տոհմ Դանիացւոց թագաւորաց, իսկ

կրտսերագոյն տոհմին՝ որ Հոլշտայն - Գոտտորպեան առնուանեալ կոչե, դարձեալ յերկուս շառաւիղա բաժանի: Ես սոցանէ որ երիցագոյն շառաւիղն էր, ի ձեռն խնամութեանն՝ զոր արար ընդ տանն Ռումանովեան, առ զիշխանութիւն կայսերաց Ռուսաց յամի 1762. իսկ կրտսերագոյն շառաւիղ բաց ի Սուեդացւոց արքունական թագեն՝ զոր կօրոյս, ունի զիշխանութիւն մեծի զքոին Ալդենրուրգացւոց: — Այս տուն Հոլշտայն - Ալդենրուրգեան տիրէ ի վերայ մեծանիոտ աշխարհաց եւ գաւառաց երկրի, եւ յետ տոհմին Վեղփաց սորա է իշխանութիւն ի վերայ բազմամբօխ բազմութեան մարդկան:

Ե. Հոհենցոլերեան զարմ: Առնրասոս որդի Ռուդոլֆոսի Շուտրացւոյ՝ որ կոմնն էր Ցոլերացւոց, ի վախճան ԺԻ. դարու ի շափ հասանէր: «Եսորին զարմ տիրէ ի վերայ Պրուսիացւոց աշխարհին. եւ յամի 1701 սնի զարքունական պատիւ: Ազգակից ընդ այսմ արքունի զարմի են, Ա. տուն իշխանացն Հեքինդացւոց, որ կայ յամի 1604. եւ Բ. Աիգմարինդացւոց իշխանացն տուն՝ որ տիրէ յամի 1606:

Զ. Ա իտակլսբաքեայ տոհմ: Այս տոհմ՝ որ անդսամին յժի. դարէ զդքսութեան իշխանութիւն, եւ ի ժԴ. դարէ զընտրօղ իշխանութիւն Բաւարացւոց աշխարհին ունէր, յամի 1805 զթագաւորութեանն պատիւ ընկալաւ: Յամի 1832 առաջին թագաւոր Ցունաց լինէր ի տոհմէ աստի:

Է. Ա ետաինեան կամ Ապքսմիացւոց զարմ: Այս զարմ՝ որ սերի յազգէ Վետաինացւոց կոմնին, յժԳ. դարու յերկուս տոհմն բաժանեցաւ. երեց որդի տանն Եռնեստոս՝ Եռնեստեան տոհմին հիմն արկանէր, եւ կրտսեր որդի Ալբերտոս՝ Ալբերտեան տոհմին: Առաջինն անդստին ի ժամանակէ անտի Եռնեստոսի զընտրօղ իշխանութիւն ունէր, եւ բաժանէր ի Վայմարեան եւ ի Գոթայեան տոհմն, եւ այս երկրորդս դարձեալ յերիս զքսութեան տոհմն: Ես պատերազ-

մունսն՝ որ վասն հաւատոց լինեին, յամի 1547 կորոյս Եռնեստեան տոհմն զպատիւ ընտրօղ իշխանութեան՝ որ այնուհետեւ յԱլբերտեանն անց (տես յէջ 136). բայց ի յետին ժամանակս տոհմ մի ի նորին կրտսերագոյն շառաւիղէ՝ որ Կորուրդեան յոր ջորջի, յերկուս տեղիս յիշխանութիւն թագաւորութեան ամբարձաւ. այս ինքնն ի Բեղդիա յամի 1831, եւ ի Լուսիտանիա յամի 1837 *: Ալբերտեան տոհմն, որպէս ասացաւ, յընդմիջել ԺԶ. դարու ընկալաւ զընտրօղ իշխանութիւնն. երկուք ի նորին սերընդոց յամի 1697—1763 թագաւորք եղեն ի վերայ աշխարհին Պազոնիացւոց, եւ յամի 1806 Նապոլէոնի բարձ թագաւորութեան հան զտոհմն անդէն յերկրի իշխանութեան նորա: Աակայն վասն երկայն ժամանակս ի Նապոլէոնի կողմն յարելց, վատթարեալ գծծեցաւ տոհմն:

Ը. Աաւոյեան զարմ, ի Սարդինիացւոց թագաւորութեանն, որ սերի յԱմագէոսէ կոմսէ Ը. որ եղեւն առաջին դուքս Աաւոյայ յամի 1416 :

Թ. Տունն Բեռնադոտեայ : Կարոլոս Յովհան Բեռնադոտ՝ որ էր զօրավար դաղիացի առ ինքնակալութեամբ Նապոլէոնի, ընտրեցաւ ի Սուեդիացւոց յամի 1810 ժառանդ թագաւորութեան, եւ պայտագատեաց յամի 1818 զթագաւորն Կարոլոս ԺԳ:

* Լէոպոլդոս՝ որ այժմ Բեղդիացւոց թագաւոր է, քանզի ամուսնացեալ էր ընդ Շարլոտեայ ժառանդի թագաւորութեանն Բրիտանացւոց, հանդերձեալ էր ի բարձ արքայութեանն Բրիտանացւոց ամբառնալ. այլ մահ տիկնոցն, որ եղեւ յամի 1817 վրիպեցոյց զնա յակնակալութենէ: Յետ այնորիկ իրրեւ զՅունաց թագաւորութիւնն նմա մատուցանեին, չառ յանձն, զի զայնժամու պայմանն վնասակարս Յունաց համարեցաւ. ապա յամի 1831 ընտրեցաւ նա թագաւոր Բեղդիացւոց: — Նորին եղրորդի Փերդինանդոս յամի 1836 ընդ Մարեմայ Բ. Լուսիտանացւոց թագուհւոյ ամուսնացաւ. եւ իրեւ ծնաւ երէց որդի նոցա, տուաւ նմա անուն թագաւորի:

Ժ. «Եասաւեան տոհմ։ Այս տոհմ սերեալ զայ յԱթոնէ՝ որ տէր էր Լաւրենիուրդեայ. որդիք նորա առին զանուն յորջորջանաց ի Նասաւ բերդէ՝ զոր յամի 1281 ետուն շինել։ Որդիք Հենրիկոսի՝ որ ընչաւեան կոչի, բաժանէին զտոհմն. Վաղրամ երիցագոյնն եղեւ նախնի Նասաւեան ցեղին՝ որ եւ այժմ տիրէ. յայսմ տոհմէ եղեւ Հռոմեական-Գերմանական թագաւոր Ագոլփոս նասաւացի՝ որ մեռաւ յամի 1298։ Ոթոն կրտսերագոյնն՝ Ոթոնեան տոհմին եղեւ նահապետ, որ յԱրանիացւոց իշխանութենէ՝ զոր ժառանգեացն, Արանեան անուանեցաւ։ Յայսմ յետին տոհմէ եղեն կուսակալք Հռոմեացւոց որդիի իհօրէ, եւ թագաւոր մի Անդզիացւոց ի կատարած կոյս ժէ. դարուն։ Այս տոհմ յամի 1815 առ զպատիւ թագաւորութեան Հոլանդացւոց։

ԺԱ. Ա իւրաեմբերդեան զարմ՝ որ սերի յԱւլը իւրայ Ա իւրաեմբերդացւոց կոմսէ անդստին յԺԳ. դարէ. յամի 1803 առ զընտրող իշխանութիւն, եւ զպատիւ թագաւորի՝ յամի 1805։

ԺԲ. Ուսմանեան զարմ, որ կարգի դայ յՈւսմանէ Ա. որ յամի 1289 զիիւթանացւոց աշխարհ ընդ իւրեւ արկանէր, եւ յամի 1300 զԱռևլուան անուն առնոյր զանձամբ։

ԱՅԼ եւս ութ զարմք են զարմք իշխանացն Գերմանացւոց. յորոց Ա. զարմն Հեսենի անդստին յամէ 1244 կարգի դայ, եւ յերիս տոհմն՝ Կառելի, Դարմշտադեայ եւ Հոմբուրգի, բաժանի։ Բ. Օ զարմն Մեկլենբուրգեան յամէ 1170 տիրէ, եւ յերկուս տոհմն հատանի, այս ինքն են Շուերինի եւ Շարելիցի։ Գ. Օ զարմն Անհալտ ի ԺԱ. դարէ անտի է, եւ յերիս տոհմն Դեսաւայ, Բեռնբուրգի եւ Կեթենի բաժանի։ Դ. Օ զարմն Շուարցբուրգ յամէ 1150 կարգի դայ, եւ բաժանի յերկուս տոհմն՝ որ են Անդերսհաւենի եւ Ռուդոլֆադեայ։ Ե. Օ զարմն Ռայս յամէ 950 տիրէ, եւ յերկուս տոհմն հատանի, այս ինքն են Գրացցի եւ

Շացցի: Զ. Օարմն Լիսպէ յամէ 1129 ճանաչի,
եւ բաժանի յերկուս տոհման Դևամոլգեայ եւ Ծաւեն-
բուրդի: Է. Օարմն Վալդեկ յամէ 1031 կարդի դայ,
եւ Ը. զարմն Լիքտենշտայն ի Ժ. դարէ:

Բ. Խշեն+ ուրանինենց Երանու:

Արդ այս Են իշխանք՝ որ ի քսան զարմից անտի
զորոց ճառեցաք, տիրեն:

Ա. ՀՅԵԹԻԿԵԱՅ զարմէ.

1 Փերդինանդոս Ա. կայոր Աւատրիացւոց:

2 Լէոպոլդոս Բ. մեծ դուքս Տօսկանայ:

3 Մարիամ Լուդովիկա, տիկին Պարմայ:

4 Գրանկիսկոս Ե. դուքս Մոդենայ:

5 Լէոպոլդոս, մեծ դուքս Բադենի:

Բ. Ի Բրաւնշտայգացւոց զարմէ.

1 Վիետորիա, թագուհի Բրիտանիայ մեծի:

2 Եռնեստոս Աւգուստոս, թագաւոր Հանովերի:

3 Գուլիելմոս, դուքս Բրաւնշտայգոյ:

Գ. Ի Կապետեան զարմէ.

1 Լուդովիկոս Փիլիպպոս, թագաւոր Գաղիացւոց:

2 Եղիսաբէթ Բ. թագուհի Սպանիացւոց:

3 Փերդինանդոս Բ. թագաւոր Սիկիլ. եւ Կէապ:

4 Կարոլոս, դուքս Լուկիայ:

5 Մարիամ Բ. թագուհի Լուսիտանիայ:

Դ. Ի Հոլշտայն-Ոլդենբուրգեան զարմէ.

1 Կիկողայոս Ա. կայոր Բրուսաց:

2 Քրիստիան Ը. թագաւոր Գանիացւոց:

3 Աւգուստոս, մեծ դուքս Ոլդենբուրգացւոց:

Ե. Ի Հոհենցոլերեան զարմէ.

1 Փրեգերիկոս Գուլիելմոս Դ. թագաւոր Պրուսիայ:

2 Փրեգերիկոս Գուլիելմոս, իշխան Հոհենցոլեռն-
Հեքինդենի:

3 Կարոլոս Անտոն, իշխան Հոհենցոլեռն-Ախմա-
րինդենի:

Զ. Ի Ա յատելարաքեայ տոշմէ.

1 Լուղովիկոս Ա. թագաւոր բաւարիայ :

2 Ալֆոն Ա. թագաւոր Յունաց :

Է. Ի Ա ետախնեան կամ ի Սաքսոնիացւոց զարմէ.

1 Փրեդերիկոս Աւգոստոս, թագաւոր Սաքսոնիայ :

2 Լեոպոլդոս Ա. թագաւոր Բեղդիացւոց :

3 Կարոլոս Փրեդերիկոս, մեծ դուքս Սաքս-Վայմարի :

4 Բեռնարդոս, դուքս Սաքս-Մայնինգենի :

5 Յովաչփ Փրեդերիկոս, դուքս Սաքսոնիա-Ալտեն-
բուրգի :

6 Եռնեստոս Աւգոստոս, դուքս Սաքսոնիա - Կո-
րուրգ - Գոմֆայի :

Ը. Ի Սաւոյեան զարմէ.

Կարոլոս Ալբերտոս, թագաւոր Սարդինիայ :

Թ. Ի տանէ Բեռնարդոստեայ .

Ասկար Ա. թագաւոր Սուեդիայ և Նորուեգիայ :

Ժ. Ի Կասաւեան տանէ .

1 Գուլիելմոս Բ. թագաւոր Հոլանդիայ :

2 Ադոլֆոս, դուքս Կասաւայ :

ԺԱ. Ի Ա իւրաենրերգեան զարմէ .

Գուլիելմոս Ա. թագաւոր Աիւրաեմբերգի :

ԺԲ. Յ Ոսմանեան զարմէ .

Ազաիւլ - Մէծիս, կայսր Տաճկաց :

ԺԳ. Ի Հեռենեան զարմէ .

1 Գուլիելմոս Բ. ընտրօղ իշխան Հեռեն - Կառելի:

2 Լուդովիկոս Բ. մեծ դուքս Հեռեն - Գարմշտադի:

3 Փիլիպպոս, աշխարհատէր կոմն Հեռեն - Հոմբուրգի:

ԺԴ. Ի Մէկլենբուրգեան զարմէ .

1 Փրեդերիկոս Փրանկիսկոս, մեծ դուքս Մէկլեն-
բուրգ - Շուերինի:

2 Գեորգ, մեծ դուքս Մէկլենբուրգ - Շտրելիցի :

ԺԵ. Յ Անհալտեան զարմէ .

1 Ադելքանգը, դուքս Անհալտ - Բեռնբուրգի :

2 Լեոպոլդոս, դուքս Անհալտ - Գեսսաւեյ :

3 Հենրիկոս, դուքս Անհալտ - Կեթենի:

Ժ. 2. Ի Շուարցըրուրդեան զարմէ.

1 Փրեղերիկոս Գիւնթեր, իշխան Շուարցըրուրդ-
Ռուդոլֆոստադի:

2 Գիւնթեր իշխան Շուարցըրուրդ - Անդերսհաւ-
սենի:

Ժ. 3. Ի Ռայսեան զարմէ.

1 Հենրիկոս Կի. իշխան Ռայս - Շլոյցի:

2 Հենրիկոս Ի. իշխան Ռայս - Գրայցի:

Ժ. 4. Ի Լիպպեան զարմէ.

1 Լեոպոլդոս, իշխան Լիպպէ - Գետմալդի:

2 Գեորգ, իշխան Լիպպէ - Շաւենբուրդի:

Ժ. 5. Ի Վալդեկեան զարմէ.

Գեորգ Վիկտոր, իշխան Վալդեկի:

Ի. Ի Լիքտենշտայնեան զարմէ.

Էլոյիսիոս, իշխան Լիքտենշտայնի:

Լարեւոր Համարեցաք դնել աստեն և զազդա-
տոհմա արքունական աանց:

Գ. Առաջանայ Բարձրաբարաց :

ԵԽՏՐԻՆ. Ռոզզափ. ՓերԴիքնենդիս Ա. Կայոր.
Ճն. J19 Լովրի. 1793: Պայշազատեաց զհայր իւր
զՓրանկիսկոս Ա. ի կայսերաւթեան Աւստրիացւոց J2
Մարտ. 1835. յառաջադոյն իսկ ի 28 Սեպտ. 1830
պատկեալ էր թագաւոր Հունգարիացւոց. իբրեւ թա-
գաւոր Բոհեմիացւոց պատկեցաւ. J7 Սեպտ. 1836, եւ
իբրեւ թագաւոր Լոմբար. Եւ Վենետ. ի 6 Սեպտ.
1838: Ամուսնացաւ ի 27 Փետր. 1831 ընդ Մըրիւլց
Աննա (Ճն. J19 Սեպտ. 1803) դստեր Վիկտորի Եւ-
մանուէլի Սարդինիացւոց թագաւորի:

Եզրարք եւ քորք.

Ա. Մարիամ Լուգովիկա, Ճն. 1791:

Բ. Մարիամ Կղեմենտինէ, Ճն. 1798:

Գ. Փրւեկտուս Կարուս, աւագ դուքս Ա-
ստրիայ, Ճն. J7 Գեկ. 1802: Ամուսնացաւ ի 4 Կոյ-

Եմ. 1824 ընդ ՍՊՓՒԸՑ (Ճն. յ17 Յունի. 1805),
քեզ Լուգովիկոսի Բարձրացւոց թագաւորի:

Որդիք են նոցա.

- 1 Փրանկիսկոս, Ճն. 1830.
- 2 Փերգինանդոս, Ճն. 1832.
- 3 Կարոլոս, Ճն. 1834.
- 4 Լուգովիկոս, Ճն. 1842.

Դ. Մարիամ Աննա, Ճն. 1804.

ԻՐԻՏԵԽԵՒԸ ՄԵԾ. Անդրեակ. ՎԻԿՏՈՐԻ. Ռ. թա-
գուհի, Ճն. ի 24 Մայի. 1819. դաւար Եղաւարդոյ
դքսի կենդեայ, որդւոյ գէորգայ Դ. թագաւորի, ևւ
եղբօր գէորգայ Դ. ևւ գուլիելմայ Դ. : Հաջորդեաց
զհօրեղբայր իւր զԳուլիելմոս Դ. ի 20 Յունի. 1837:
Ամաւացաւ ի 10 Փետր. 1840 ընդ ԱԼԲԵՐՏԵԸՑ կո-
բռւրդ - Գոմժայ Սաքսոնիացւոց (Ճն. ի 26 Աւգ. 1819),
որ ունի զպատիւ Սպարապետի զօրաց ևւ կոչի Ազգու-
նական բարձրութիւն (Altesse royale):

Որդիք.

Ա. Վեկտորիա, Ճն. 1840.

Բ. ԱԼԲԵՐՏԵԸՑ ԵԴՈՒՅՐԴ. իշխան Վաղիսի, այլովքն
հանդերձ, ժառանգ թագաւորութեան. Ճն. ի 21
Նոյեմբ. 1841.

Գ. Աղիկէ, Ճն. 1843.

Դ. Ալֆրեդ, Ճն. 1844.

Ե. Հեղինէ, Ճն. 1846.

Հ. ԱննաՅի. Աւետարանակ. ԵՌԱՆԵՍՏԱԸՑ ԱԿԳՈՍ-
ՏԱՍ. թագաւոր, Ճն. ի 5 Յունի. 1771: Հաջորդեաց
ի 20 Յունի. 1837 զեղբայր իւր զԳուլիելմոս Դ., զթա-
գաւոր Բրիտանիայ ՄԵԾԻ ևւ Հանովերի, ի թագաւո-
րութեան Հանովերի: Ամաւացաւ ի 29 Մայի. 1815
ընդ ՓԲԵԴԵՐԻԿԵՒ (Ճն. յ2. Մարտ. 1778. մռ. ի
21 Յունի. 1841) դատեր Կարոլոսի մեծ դքսի ՄԵԿ-
ԼԵՆԲՐՈՒՐԴ - Շարելիցի:

Որդի.

Դեմիրդ, ժառանգ թագաւորութեան, Ճն. ի 27

Մայիս. 1819: Ամուսնացաւ յ18 Փետր. 1843 ընդ
ՄԵՐԻՄՄԱՅ (ձն. ի 14 Ապր. 1818) դատեր Յովսեփայ
ղքսի Սաքոսնիայ - Ալտենբուրգի:

Խռովն. — Որդի ժառանգի.

Եռնեստոս Աւգուստոս, ձն. 1845.

ԳԱՎԼԻԵ. Աւզգափ. ԼՈՒԴՎԻԿՈՍ ՓԻԼԻՊՈՍ Ե.
թագաւոր, ձն. ի 6 Հոկտ. 1773. եղեւ թագաւոր
Գաղղիացւոց յ9 Աւգոս. 1830: Ամուսնացաւ ի 25 նոյ-
եմ. 1809 ընդ ՄԵՐԻՄՄԱՅ ԱՄԱԼԻՅ (ձն. ի 26 Ա-
պրի. 1782) դատեր Փերդինանդոսի Ա. թագաւորի
Երկուց աշխարհաց Սիկիլիացւոց:

Որդիք.

Ա. Փերդինանդոս, դուքս Արլեանեայ, ժառանգ
թագաւորութեան, ձն. 1810. եւ մեռ. 1842: Ա-
մուսնացաւ յ30 Մայ. 1837 ընդ Հեղինեայ (ձն. 1814)
դատեր Փրեգերիկոսի Լուդովիկոսի՝ որ եր ժառանգ
մեծի դքսութեան Մեկլենբուրգ - Շուերինի:

Բ. Լուդովիկոս, դշխոյ Բեղդիացւոց:

Գ. Լուդովիկոս, դուքս Կեմերի. ձն. 1814: Ա-
մուսնացաւ 1840 ընդ Վիկտորիայ, (ձն. 1822) դատեր
Փերդինանդոսի ղքսի Կոբուրգ - Գոթայ Սաքոսնիացւոց:

Դ. Ալեմենտինինէ. ձն. 1817:

Ե. Փրանկիսկոս, իշխան Ժուանուիլի, ձն. 1818:
Ամուսնացաւ ընդ Տ. Փրանկիսկոյ (ձն. 1824) քեռ
Բրասիլիացւոց ինքնակալի:

Զ. Հենրիկոս, դուքս Աւմալի. ձն. 1822: Ամուս-
նացաւ 1844 ընդ Կարոլինայ (ձն. 1822) դատեր Լեո-
պոլդոսի իշխանի Սալեանոյի, հօրեղար թագաւորի
Սիկիլիացւոց:

Է. Անտոն, դուքս Մանպանսիէի, ձն. 1824: Ա-
մուսնացաւ ի 10 Հոկտ. 1846 ընդ Տ. Լուդովիկոյ
(ձն. 1832) քեռ թագուհոյ Սպանիացւոց:

Խռովունք. — Որդիք Արլեանեայ ղքսի.

1 ԼՈՒԴՎԻՎԻԿՈՍ, կոմա Պարիսի, ժառանգ թագաւո-
րութեան, ձն. ի 24 Աւգոս. 1838:

2 Ասոբերտոս, դուքս Շարտրի, ձն. 1840:

Արդիք դքսի Նեմանը:

1 Լուգովիկոս, կոմն Եւի (Ես), ձն. 1842:

2 Փերդինանդոս, դուքս Ալանանի, ձն. 1844:

3 Մարդարիթա, ձն. 1846:

Արդիք դքսի Ժուանուիլի:

1 Փրանկիսկա, ձն. 1844:

2 Փիլիպպոս, դուքս Պանթիելիքի, ձն. 1845:

Արդիք դքսի Աւմալի:

Լուգովիկոս, իշխան Կոնդէի, ձն. 1845:

Ազօնին. Աւզզափ. ԵՎՅՈՒԲԵՔ (Isabella) թ.

թագուհի, ձն. ի 10 Հոկտ. 1830: Պայտագառեաց ի

29 Անգլ. 1833 դհայր իւր զՓերդինանդոս Է: ըստ

վճռոյ սահմանելոյ ի 29 Մար. 1830 վասն կարգի

պայտագառեաց թեան թագաւորութեան, ընդ խնամա-

կալութեամբ մօր իւրոյ քրիստինեայ (դստեր Փրան-

կիսկոսի Ա. թագաւորի երկուց աշխարհաց Ամերիկա-

ցւոց, ձն. ի 27 Ապր. 1806.) իւրեւ գշխոյ հռչակե-

ցաւ ի Մադրիդ յ2 Հոկտ. 1833, եւ եմուտ յառաջ-

նարդութիւն տէրութեան յ9 Նոյ. 1843: Ռմուսնա-

ցաւ ի 10 Հոկտ. 1846 ընդ Փրանկիսկոսի ՌՍԻՄՑԻՑ (ձն. յ13 Մայ. 1822) որդւոյ հօրեղբօր իւրոյ Փրանկիս-

կոսի, զոր եւ վաղվազակի թագաւոր անուանեաց:

Անկույն եւ ներգոյ. Աւզզափ. Փերդանեստոս թ.

թագաւոր, ձն. յ12 Յունու. 1810: Պայտագառեաց

յ8 Նոյեմ. 1830 դհայր իւր զՓրանկիսկոս Ա: Ռմուս-

նացաւ նախ ի 21 Նոյեմ. 1832 ընդ քրիստինեայ

դստեր Ամերիկայի Եմմանուելի Սարդինիացւոց թա-

գաւորի, եւ ի մեռանել նորա յ31 Յունու. 1836,

ամուսնացաւ երկրորդ անգամ յ9 Յունու. 1837 ընդ

Թերեսին. (ձն. յ31 Յուն. 1816) դստեր կարուսի

աւագ դքսի Աւստրիացւոց, հօրեղբօր ինքնակալին:

Արդիք. — Յառաջնոյ կնոջն:

Փրանկիսկոս. դուքս Կալարինոյ, ժառանգ թա-

գաւորութեան, ձն. ի 16 Յունու. 1836:

Յերկրորդ կնոջէն.

Ա. Լուգովիկոս, ձն. 1838:

Բ. Ալիսնասոս, ձն. 1841:

Գ. Մարիամ Աւետեալ (Annunziata), ձն. 1843:

Դ. Մարիամ Անարատ (Immaculata), ձն. 1844:

Ե. Գոյեատանոս, ձն. 1846:

ԼՈՒՍՏՏԵՐՆԻԸ. Աւղափ. ՄԱՐԻԱՄ Բ. Թագուհի,
ձն. ի 4 Ապր. 1819: Քամի 1826 յ2 Մայ. կացու-
ցաւ նա դշխոյ Լուսիտանիայ ըստ կամաց հօր իւրոյ
Տ. Պետրոսի, որ էր ինքնակալ Բրասիզիացւոց, և
եկաց ընդ նորին իսկ հօրն խնամնակալութեանք
մինչեւ ի 24 Սեպտ. 1834, եւ ի նորա մեռանել ինք-
նին թագուհին առ ի ձեռն զառաջնորդութիւն թա-
գաւորութեան: Ամուսնացաւ նա զառաջինն ի 26
Յունու. 1834 ընդ Աւղափուկայ դրսի Լայբտենիքեր-
գեայ, որ մեռաւ ի 25 Մար. 1835: Ապա Երկրորդ
անգամ յամի 1836 յ9 Ապր. ամուսնացաւ ընդ Տ.
Փերդիկուսնայի (ձն. ի 29 Հոկտ. 1816) իշխանի կո-
բուրդ - գոյթայ Ապրոսնիացւոց:

Առջիք.

Ա. Տ. Պետրոս, Ապրոսնիայ - Կորուրդ - Գոյթայ,
Բրադանտայ Բուրբոն, ժառանգ թագաւորութեան,
ձն. ի 16 Հոկտ. 1837:

Բ. Տ. Լուգովիկոս Փիլիպպոս, դուքս Ապորայի,
ձն. 1838:

Գ. Տ. Յովհաննէս, դուքս Բեյայ, ձն. 1842:

Դ. Մարիամ, ձն. 1843:

Ե. Անտոնիա, ձն. 1845:

ԱԽՈՒՄԻ. Յունակ. ՆԻԿՈՎԱՅՈՍ Ա. Պաւլովիչ,
կայսր, ձն. ի 6 Յուլ. 1796: Քաջորդեաց ի 1 Գեկ.
1825 զեղբայր իւր զԱղեքոսանդրոս կայսր, ըստ յայտ-
արարութեանն՝ որ լեալ էր ի 28 Աւգոս. 1823, եւ
հրաժարելով ի աւրութենէ եղբօր իւրոյ կառան-
գիանոսի, մեծի իշխանի: Պասկեցաւ յ3 Սեպտ. 1826
ի Մոսկաւ իրեւ կայսր Ռուսաց, եւ ի 24 Մայ. 1829

ի Վարսաւի իրրեւ թագաւոր Պեղոնիայ: Ամուսնացաւ .J13 Յուլ. 1817 ընդ Առեքություն (ձն. J13 Յուլ. 1798) դստեր Փրեգերիկոսի Գուլիելմոսի Գ. Պրուսիացւոց թագաւորի:

Արդիք.

Ա. Առեքություն (Ձն. 1819) ‘Նիկողայեւիչ’, մեծ իշխան Եւ ժառանդ թագաւորութեան, ձն. ի 29 Ապր. 1818: Ամուսնացաւ ի 28 Ապր. 1841 ընդ Մարտիան Աղեքանդրովնայ (ձն. J8 Աւգոս. 1824) դստեր Լուդովիկոսի մեծի դքսի Հեսենի:

Բ. Մարիամ ‘Նիկողայեւնա, ձն. 1819:

Գ. Ողջա ‘Նիկողայեւնա, ձն. 1822:

Դ. Կոստանդիանոս ‘Նիկողայեւիչ’, ձն. 1827:

Ե. ‘Նիկողայոս ‘Նիկողայեւիչ’, ձն. 1831:

Զ. Միքայէլ ‘Նիկողայեւիչ’, ձն. 1832:

Յօհոնունկը. — Արդիք ժառանդի տէրութեան

1 Աղեքանդրա, ձն. 1842:

2 Կիկողայոս, ձն. 1843:

3 Աղեքանդր, ձն. 1845:

Լոյբարդ Եւ Քորդ.

Ա. Մարիամ (ձն. 1786) տիկին աւագ դքսի Սաքսոնիա - Վայմարի:

Բ. Աննա, թագուհի Հոլանդիայ:

Գ. Միքայէլ Պաւլովիչ, մեծ իշխան, ձն. 1798: Ամուսնացաւ .J19 Փետր. 1824 ընդ Հեղինայ Պաւլովնայ (ձն. J19 Յունու. 1807) դստեր Պաւլոսի իշխանի Ախրատենբերգացւոց, Եղբօր թագաւորի:

Դաւարդ մի է նոցա.

Կատարինա Միքայէլեւնա, ձն. 1827:

Դ. Ա. Խ. Ա. Վ. Լութերակ. Քրիստոն Բ. թագաւոր, ձն. J18 Սեպտ. 1786. որդի Փրեգերիկոսի ժառանդի թագաւորութեան որ մեռաւ .J7 Դեկ. 1805: Յառաջազոյն յամի 1814 .J19 Մայ. Եղեւ թագաւոր Նորուեգիացւոց, Եւ ի 15 Աւգ. ի բաց Եկաց յիշխանութենէ: Պայտաղատեաց .J3 Դեկ. 1839 զթագաւորն Փրեգերի-

կոս Զ. զորդի Քրիստիանի է. հօրեղբօր իւրոյ. եւ պահեցաւ ի 28 Յունի. 1840: Ամուսնացաւ զառաջնն ի 11 Յունի. 1806 ընդ Շարլոտայ, դստեր Փրեգերիկոսի մեծի դքսի Մելլենբուրգ - Շուերինի. եւ բաժանեալ ի նմանէ յամի 1812, ամուսնացաւ երկրորդ անդամ ի 22 Մայ. 1815 ընդ Կերուլիսէ (ձն. ի 28 Յունի. 1796) դստեր Փրեգերիկոսի դքսի Շլեսուիդ - Հոլշտայն - Սանդերբուրգ - Աւգոստենբուրգի:

Որդի. Յառաջնոյ կնոջէն.

ՓՐԵԴԵՐԻՒԿՈՍ. Ժառանգ թագաւորութեան, ձն. ի 6 Հոկտ. 1808: Ամուսնացաւ նախ ի 1 Նոյեմբ. 1828 ընդ Գուլիելմինեայ, դստեր Փրեգերիկոսի Զ. Դանիաց թագաւորի, եւ բաժանեալ ի նմանէ յամսեանն Սեպտ. 1837, ամուսնացաւ երկրորդ անդամ ի 10 Յունի. 1841 ընդ Կարոլինեայ դստեր Գեորգայ մեծի դքսի Մելլենբուրգ - Շուերիցի: Խւ. յամի 1846 յ30 Սեպտ. ի նմանէ եւս բաժանեցաւ:

ՊՐՈՒՍԻԱ. Աւետարանակ. ՓՐԵԴԵՐԻՒԿՈՍ ԳՈՒԼՅԵԼՄՈՍ Դ. թագաւոր, ձն. ի 15 Հոկտ. 1795: Պայազատեաց յ7 Յունի. 1840 զհայր իւր դՓրեգերիկոս Գուլիելմոս Գ.: Ամուսնացաւ ի 29 Նոյեմբ. 1823 ընդ ԵՎ. Ս. Բ. Ե. Թ. (ձն. յ13 Նոյեմբ. 1801) դստեր Մաքսիմիլիանոսի Բաւարացւոց թագաւորի:

Եղբարք եւ քորք.

Ա. ԳՈՒԼՅԵԼՄՈՍ, ձն. ի 22 Մարտ. 1797: Ամուսնացաւ ի 11 Յունի. 1829 ընդ Ա. Գ. Պ. Ս. (ձն. յ30 Սեպտ. 1811) դստեր Կարոլոսի մեծի դքսի Սաքսոնիա - Վայմարի:

Որդիք են նոյա.

1 Փրեգերիկոս, ձն. 1831:

2 Լուդվիկա,

Բ. Գշխոյ Ռուսիայ:

Գ. Կարոլոս, ձն. 1801: Ամուսնացաւ ի 26 Մայ. 1827 ընդ Մարիանոյ (ձն. 1808) դստեր Կարոլոսի մեծի դքսի Սաքսոնիա - Վայմարի:

Որդիք Են նոցա .

- 1 Փրեգերիկոս Կարոլոս , ձն . 1828 :
- 2 Մարիամ , ձն . 1829 .
- 3 Փրեգերիկէ , ձն . 1836 :
- Դ . Փրեգերիկէ Գուլիբելմինա , ձն . 1803 :
- Ե . Լուդովիկա Ամալիա , ձն . 1808 :
- Զ . Շաբերտոս , ձն . 1809 : **Ամուսնացաւ ի 14**
Ապր. 1830 ընդ Մարիանոյ (ձն . 1810) դստեր Գուլ-
միկոսի Ա . և քեռ. Գուլիկըմոսի Բ . թագաւորաց
Հոլանդիայ :

Որդիք Են նոցա .

- 1 Շարլոտ , ձն . 1831 :
- 2 Էլիզերա , ձն . 1837 :
- 3 Փրեգերիկոս , ձն . 1842 :

ԻՎԵՐԵՐԱ . Աւզափ . ԼՈՒԴՈՎԻԿՈՍ Ա . թագաւ-
որ , ձն . ի 25 Ապրոս . 1786 : Պայազատեաց յ13 Հոկտ.
1825 զՇայր իւր զՄաքսիմիլիանոս : Ամուսնացաւ յ12
Հոկտ . 1820 ընդ Թերեսա (ձն . յ8 Յուլ . 1792)
դստեր Փրեգերիկոսի դքսի Առքսանիայ-Ալտենբուրգի :

Որդիք .

Ա . ՄԵՒՄԻՄԻԼԻԵՆՈՍ , ժառանդ թագաւորութեան ,
ձն . ի 28 Նոյեմ . 1811 : Ամուսնացաւ յ12 Հոկտ .
1842 ընդ ՄԵՐԻՄԻԼԻԵՆ (ձն . ի 15 Հոկտ . 1825) դստեր
Գուլիկըմոսի իշխանի Պրուսիացւոց :

Բ . Մաթիլդա , ձն . 1813 :

Գ . Աթոն ձն . ի 1 Յունի . 1815 : Խղեւ թագաւոր
Յունաց ի 5 Հոկտ . 1832 : Ամուսնացաւ ի 22 Նոյեմ .
1836 ընդ ՄԵՐԻՄԻԼԻԵՆ (ՁՆ . ի 21 Դեկ .
1818) դստեր Աւգուստոսի մեծի դքսի Ալդենբուրգի :

Դ . Լուիդապոլդ , ձն . 1821 : Ամուսնացաւ ի 15 Ապր .
1844 ընդ Աւգուստայ (ձն . 1825) դստեր Լեոպոլդոսի
Բ . մեծի դքսի Տուկանոյ :

Ե . Ագելգունդէ , ձն . 1823 :

Զ . Հիլդեգարդա , ձն . 1825 :

Է . Ալեքսանդրոս , ձն . 1826 :

Է. Ագալբերտոս, ձն. 1828:

Յառաւունք: — Արդի Մաքսիմիլիանոսի.

Լուդովիկոս, ձն. 1845:

Արդիք Լուիդպողի.

1 Լուդովիկոս, ձն. 1845:

2 Լևոպոլդոս, ձն. 1846:

Ան-Քայուն. Աւզզափ. Փրեդերիկոս Անգուստոս
թագաւոր, ձն. 18 Մայ. 1797. որդի Մաքսիմի-
լիանոսի դքսի: Պայազատեաց ի 6 Յունի. 1836 դժօր-
եղբայր իւր զԸնտան զթագաւոր Սաքսոնիայ, քանզի
յառաջագոյն իսկ 13 Սեպտ. 1830 հրաժարեալ էր
ի թագաւորութենէ անտի հայր իւր՝ որում անկ իսկ
էր իշխանութիւնն, եւ անդատին ի նմին ժամանակէ
թագաւորակից էր Փրեդերիկոս ընդ հօրեղբօր իւրում:
Անդամ ամուսնացեալ էր 17 Հոկտ. 1819 ընդ կա-
րոլինեայ գսաեր Փրանկիսկոսի Ա. կայսեր Աւտորիա-
ցոց, եւ ի մուսնել նորա ի 22 Մայ. 1832, ամուս-
նացաւ երկրորդ անգամ ի 24 Ապր. 1833 ընդ ՄԱ-
ՐԻԱՄՐԵՑ Աննաս (ձն. ի 27 Յունու. 1805) գսաեր
Մաքսիմիլիանոսի Բաւարացւոց արքայի:

Խղարք եւ քորք. — Յառաջին կողմէ անտի
հօր թագաւորին, Մաքսիմիլիանոսի դքսի.

Ա. Ամալիա, ձն. 1794:

Բ. Մարիամ, ձն. 1796:

Գ. Յովաննեկս, ձն. 12 Դեկ. 1801: Ամուսնա-
ցաւ ի 21 Նոյեմ. 1822 ընդ ԱՄՐԵԼԱՏ (ձն. 13 Նոյ-
եմ. 1801), գսաեր Մաքսիմիլիանոսի թագաւորի
Բաւարացւոց:

Արդիք նոցա.

1 Մարիամ, ձն. 1827:

2 Ալբերտոս, ձն. 1828:

3 Եղիսարեթ, ձն. 1830.

4 Եռնեստոս, ձն. 1831:

5 Գևորգ, ձն. 1832:

6 Մարիամ Ալիդոնիա, ձն. 1834:

7 Մարիամ Աննա, ծն. 1836:

8 Մարգարիթա, ծն. 1840:

9 Սովիա, ծն. 1845:

ԲԵՂԳԻՆ. Լուժերակ^{*}. ԼԵՈՊՈԼԴՈՍ Ա. թագաւոր, յառաջադոյն դուքս Կարուրգ - Գոլժայ - Ասքանիացւոց, ծն. ի 16 գեկ. 1790: Յամի 1831 ի 4 Յունի. բնարեցաւ թագաւոր Բեղզիացւոց ի ժողովոյ տերութեան բեղզիայ, յանձն էառ զիժագաւորութիւն: Արար կին յ9 Աւգոստ. 1832 զԼՈՒԴՈՎԿԱՆ. (ծն. յ3 Ապրիլ. 1812) զդուսար Լուդովիկոսի Փիլիպպոսի Գաղիացւոց թագաւորի:

Արդիք.

Ա. ԼԵՈՊՈԼԴՈՍ. դուքս Բրաբանդեայ, ժառանգ թագաւորութեան, ծն. յ9 Ապր. 1835:

Բ. Փիլիպպոս, կոմս Փղանգրացւոց, ծն. 1837:

Գ. Շարլոտ, ծն. 1840:

ԱՐՄԵՒԻՆ. Աւղափառ. ԿԵՐՈԼՈՍ Ա.ԲԵՐՏԱՆ, թագաւոր, ծն. յ2 Հոկտ. 1798. որդի Կարոլոսի Եմանուելի իշխանի, որ Էր անդստին ի ցեղէ թագաւորացն Արդինիացւոց: Պայտապանաց ի 27 Ապր. 1831 զիժագաւորն Կարոլոս Փելիքս ի թագաւորութեան Արդինիացւոց: Ամառնացաւ յ30 Սեպտ. 1817 ընդ Թերեստես (ծն. ի 21 Մարտ. 1801) դատեր Փերդինանդոսի մեծի դքսի Տուկանայ:

Արդիք.

Ա. ՎԻԿՏՈՐ ԵՄՐՄԵՆՈՒԵԼ, դուքս Սաւոյայ, ժառանգ թագաւորութեան, ծն. ի 14 Մարտ. 1820: Ամուսնացաւ յ12 Ապրիլ. 1842 ընդ ԱԴԵԼԻԾԻՒՑԱՑ (ծն. յ3 Յունի. 1822) դատեր Ռայների աւագ դքսի Աւստրիացւոց, հօրեղբօր Փերդինանդոսի ինքնակալի:

* Թէպէտ եւ ի լուժերական աղանդոյ է թագաւորն: բայց դշխոյն եւ ժառանգ թագաւորութեանն եւ ոյլ եւս որդիք, ամեներեան աւղափառ են:

Բ. Փերդինանդոս, դուքս Գևնուայ, ձն. 1823:

Թառունք. — Արդիք դքսի Ասւոյայ.

1 Կլոտիլդէ, ձն. 1843:

2 Հումբերտոս, ձն. 1844:

3 Ամագէսս, ձն. 1845:

4 Եւգինէսս, ձն. 1846:

ԱՌՏԵԴԻԸ. ԵՒՆՈՐՈՒԵԳԻԸ. Լութերակ. ԱՄԵՐԻ, Թագաւոր, ձն. ի 4 Յուլ. 1799: Յաջորդեաց յ8 Մարտ. 1844 զհայր իւր զկարուս ԺԴ: Ամուսնացաւ յ19 Յունի. 1823, ընդ ՅՈՎՈՒՓԻԱՅ (ձն. ի 14 Մարտ. 1807) դստեր Եւգինէսսի դքսի Լայքանենբերդեայ:

Արդիք.

Ա. ԿԵՐՈՎՈՍ, Ժ-ԱՊ. Թագաւորութեան, ձն. յ3 Մայ. 1826:

Բ. Գուստավ, ձն. 1827:

Գ. Ասկար, ձն. 1829:

Դ. Շարլոտ, ձն. 1830:

Ե. Աւգուստոս. ձն. 1831:

ՀՈՒՅԵԴԻԸ. Կալուինակ. ԳՈՒՅԵԼՄՈՍ Բ. Թագաւոր, ձն. ի 6 Գեկ. 1792: Պայշաղատեաց յՇ Հոկտ. 1840 զհայր իւր զԳուլիելմոս Ա. յարժամ հրաժարեցաւ սա ի Թագաւորութենէ: Ամուսնացաւ ի 21 Փետր. 1816 ընդ Աննայ Պաւլովնայ (ձն. յ18 Յունու. 1795), դստեր Պաւլոսի կայսեր Առուսաց:

Արդիք.

Ա. ԳՈՒՅԵԼՄՈՍ. Խշխան Արանիայ, Ժ-ԱՊ. Թագաւորութեան, ձն. յ19 Փետր. 1817: Ամուսնացաւ յ18 Յունի. 1839 ընդ Անֆիայ (ձն. յ17 Յունի. 1818), դստեր Թագաւորի Վիւրանենբերդացւոց:

Բ. Աղեքանդրոս, ձն. 1818:

Գ. Հենրիկոս, ձն. 1820:

Դ. Առփիա, ձն. 1824:

Թառունք. — Արդիք Խշխանի Արանիայ:

1 Գուլիելմոս, ձն. 1840:

2 Մաւրիտիոս, ձն. 1843:

Վ Ի Ֆ Ր Տ Ե Ն Բ Ե Ր Գ . Լութերակ . ԳՈՏՎԵԼՄՈՍ Ա .
թագաւոր , ծն . ի 27 Սեպտ . 1781 : Պայտաղատեաց
յ30 Հոկտ . 1816 զհայր իւր զՓրեդերիկոս : Ամուս-
նացաւ զառաջինն ի 24 Յունու . 1816 ընդ կատարի-
նայ Պաւլովինայ , դատեր Պաւլոսի կայսեր Ռուսաց ,
եւ ի մեռանել դշխոյին յ9 Յունու . 1819 , ամուսնա-
ցաւ երկրորդ անգամ ի 25 Ապր . 1820 ընդ ՊԵՏՎԻ-
ՆԵՑ (ծն . ի 4 Սեպտ . 1800) դատեր Լուդովիկոսի
Ախրանենբերդացւոց դքսի :

Արդիք . — Յառաջնոյ կնոջէն .

Ա . Մարիամ , ծն . 1816 :

Բ . Սովիա , ծն . 1818 :

Յերկրորդ կնոջէն .

Ա . Կատարինէ , ծն . 1821 .

Բ . ԿԵՐՈՒՋՈՍ , ժառանդ թագաւորութեան , ծն . ի
6 Մարտ . 1823 : Ա մասնացաւ յ13 Յուլ . 1846 ընդ
ՌԴԴԵՑԻ (ծն . ի 11 Սեպտ . 1822) դատեր Նիկողայ-
սի կայսեր Ռուսաց :

Գ . Աւգուստոս , ծն . 1826 :

Բ

ՅԱՅՐԴՈՒԹԻՒՆ Ա Տ Ե Գ Ո Ւ ԹԻՒՆ Տ Ի Ռ Ե Ն Ա Խ Ա Խ Ա Խ
ԶԵՐԱԾՈՒԹԻՒՆ Տ Ծ Յ Ա Խ Ա Խ Ա Խ Ա Խ Ա Խ

ԿԵՐԻ կարեւոր է եւ վասն իշխանաց եւ վասն
այնոցիկ՝ որ ընդ նոցա իշխանութեամբ իցեն , կարդ
յաջորդութեան , զի ուր այն չիցէ , բազում անգամ
բաժինք եւ երկպառակութիւնք ի տէրութեանն լի-
նին . կողմանք իւրաքանչիւր՝ պատճառանօք որպէս
թէ հաւատարիմ լինիցին այնմ՝ որ օրինօք ժառանդն
է , ընդ միմևանս անկանին , եւ վեր ի վայր հարեւլ
աղմկեն զաշխարհն . բազում անգամ եւ ընտանի պա-
տերազմունք զրգուին , եւ ժամանակո բազումն շա-
րիքն եւ յոյզք այնց խռովութեանց կան մնան :

Արդ չորք աղջիք յաջորդութեանց ևն յիւրապացւոց աշխարհին . Ա. Ընտրութեամբ, Բ. Արուական, Գ. Խառն, Դ. Խղական յաջորդութիւն :

Ա. Քաջորդութիւն ընտրութեամբ այժմ ի տերութեան եկեղեցւոյ միայն է*, որոյ իշխան է Հռոմայ քահանայապեան : «Քահանայապեաք ցկեան իշխան են, եւ ի ժողովոյ Կարդինալաց եւ անգատին ի միջոյ նոցա ընտրին : Խրբեւ մետասան աւուրք ի վերայ անցանեն մահուան քահանայապեաին, ամենայն Կարդինալք, յետ պատարազին պաշտաման՝ որ ի պատի Հոգւոյն որբոյ մատչի, ժողովին ի փակեալ տեղուջ ուրեք (զոր conclave կոչեն) : Քարժամ երկու մասնաք յերեցունց մասանց անտի Կարդինալաց միաբան հաւանութեամբ զոք արժանի այնմ պատուոյ համարեալ ընտրիցեն, այնուհետեւ նու լինի քահանայապեատ : «Խեռպանք երեցունց տէրութեանց Աւատրիացւոց, Գաղիացւոց եւ Ապանիացւոց, թէպէտ եւ շունին ինչ ամենեւին ի Տօնոյ հաղորդութիւն յընտրութիւնն, սակայն կարօղ են խափան լինել ընտրութեան, իբրեւ տեսանիցեն եթէ այնպիսի ոք՝ որ չէ հաճոյ իւրեանց տէրութեանն, հանդերձեալ է զպատի իշխանութեանն առնուլ :

Բ. Արուական յաջորդութիւն գտանի յիշխանութեանն Գաղիացւոց, Բեղդիացւոց, Առեղիացւոց եւ Նորուեղիացւոց, Ապրդինիացւոց, Տաճկաց, Երբեք երբեք եւ ի Տոսկանացւոց եւ ի Լուկիացւոց տէրութիւնս, եւ յամենայն փոքր տէրութիւնս Գերմանացւոց, բաց ի շորեցունց թագաւորութեանց՝ որ են Բաւարացւոց, Ապքանինիացւոց, Վիերտենբերգի եւ Հանովերայ եւ ի մեծ զքոսութենէ Բաղենի : Օրէնք այսր աղջիք յաջորդութեան այն են, զի ոչ ոք

* Յառաջին ժամանակս Գերմանացւոց կայսերք, Պաղսնիացւոց թագաւորք, ամենայն եկեղեցական իշխանք, որք եւ աշխարհական իշխանք էին անցնիւր վիճակաց, այլովք հանդերձ, ընտրութեամբ կարգէին :

կին մարդ, եւ ոչ այր ոք ի տոհմէ կնոջն կարօղ իցէ առնուլ զիշխանութիւն տէրութեանն . այլ միայն արու մանուկ ժառանգ թագաւորութեանն կամ այլ ոք այր յազգականութենէ անտի տոհմի առն իշխան է ի բարձ իշխանութեանն ելանել :

Դ. Խռան յաջորդութիւն լինի ի տէրութեան Աւարիացւոց եւ Ռուսաց, ի թագաւորութեան Պրուսիացւոց, Աիկիլիացւոց, Հոլանդացւոց, Գանիացւոց, Ախրաննը բագացւոց, Բունաց, եւ ի մեծի դրսութեան Բաղենի : Այս ազգ պայազատութեան թէպէտ եւ զիանայս ոչ ամենեւին մերժէ հանէ յիշխանութենէ տէրութեան, սակայն ցորչափ գուցէ արու ժառանգ տոհմին, թէպէտ եւ կարի բացական եւ յետին ոք ազգին իցէ, քան զիանայս նախամեծար ընտրի, թէ եւ կինն գուսար եւս վախճանելոյն իցէ : Ազա յայն ժամ միայն մարդէ է կնոջ մարդոյ ի բարձ իշխանութեան ելանել, յորժամ շգուցէ ոք ամենեւին այր ի տոհմին :

Դ. Խդական յաջորդութիւն գոյ ի Տրիտանիա մեծ, ի Սպանիա եւ ի Լուսիտանիա : Պատ այսր յա+ ջորդութեան օրինաց Երիցագոյն տոհմ թագաւորեալ տանն առանց իրիք խարութեան, թէպէտ արու իցէ թէպէտ էդ, քան զկրտուերագոյն տոհմին մեծարոյ համարի . այնպէս զի յորժամ ի մէջ որդւոց կամ թռուանց վախճանելոյն, կամ եթէ նա անորդի մեռանիցի, ի մերձաւոր տոհմին գուցէ ոք կին, իսկ արու ի հեռաւոր տոհմս բազում իցէ եւ ի մերձաւորաց ոչ ոք, յայնժամ կինն զթագաւորութիւնն առնու, բայց ի նմին աստիճանի ցանկ արուք նախամեծար քան զէզսն ընտրին : Այս եթէ կինն՝ որ առ զիշխանութիւն, շկամիցի ընդ միում ումեք ի նմին տանէ ամուսնանալ, եւ օտարի ումեք առն լինել ախորժիցէ, յայնժամ ազա յայլ իմն օտար տոհմ թագաւորութիւնն անցանէ :

Բարզում տերութիւնը Եւրոպայ զգուշացեալ կարգս իմն եւ օրէնս հաստատեալ են, թէ որն ու ըինակաւ մարթ իցէ զոք ի բարձ իշխանութեան աւ բառնալ, յորժամ տոհմին՝ որ տիրէն, ամեննեւն անձեւ լինել հասանիցէ, եւ չգուցէ ոք ուրեք ժառանգ։ Որպէս յասի 1815 վճռով ժողովոյ տերութեան Սուեդիացւոց եւ Նորուեգիացւոց հաստատեցաւ զի եթէ դէպ ինչ լիցի արանց արքունի տան սպառել, եւ հարկ լիցի այնուհետեւ նոր ինչ տոչմ թագաւորաց ընտրել, ժողովեսցին ի միում աւուր ժողովք երկոցունց թագաւորութեանց իւրաքանչիւր առանձինն ի մայր քաղաքացն աշխարհին. եւ անդ հուսկ վերջինն ի թագաւորաց տոհմին այնորիկ՝ որ ի վախճանել իցէ, (եւ եթէ նա մեռեալ իսկ իցէ, նոքա որ յանիշխանութեանն զզիշխաւորութիւն տերութեանն ունիցին,) մինչ չեւ իցեն աւուրք ութի սկսանելոյ անտի ժողովոյն անցեալ, առաջի արկանիցէ ի միում աւուր զնա՝ որում անկ համարիցի վիշխանութիւն թագաւորութեանն։ * Այնպէս եւ անդամք երկոցունց ժողովոց իշխան իցեն զոմն առաջի արկանել։ Բայց ժողովքն միայն ձեռնհաս են հաւանել ընտրութեանն։ Վաղ եթէ երկորին ժողովք միանգամայն զմի ոք ընտրեցեն, նա համարի օրինաք պայտագատ թագաւորութեանն։ Ապա եթէ զայլ ոք նոքա ընտրիցեն եւ զայլ ոք սոքա, յայնժամ կարգին ու մանը յերկուց կողմանց՝ որոց ժողովեալ ի միտսին, իբրեւ պատղամաւորք երկուց թագաւորութեանց, կացուցանեն զոմն թագաւոր։ — Ի բաւարացւոց աշխարհին, ոչ սահմանադրութեամք ինչ թագաւորութեան, այլ բատ առանձինն օրինաց տանն հաստատեալ է, զի եթէ զարմ թագաւորութեանն ի վախճանել եկեցի, հուսկ վերջինն ի թագաւորաց զոմն յիշխանաց ցեղի միոջ գերմանացւոց, որոյ չիցէ տակաւին երկիր իշխանութեան, իւր յորդեղիրս զբեռցէ եւ ժառանգ թագաւորութեանն կացուցէ։

Ի բազում տեղիս օրինոք իւկը տէրութեանն կամ աղջատոհմին այլ եւս կարդք ինչ եւ պայմանք վասն պայտղատութեանց հաստատեալ են . գլխաւոր պայմանք զամուսնութեանց եւ զիրօնից են :

Որպէս վասն ամուսնութեանց ի Ռուսաց աշխարհ հին անդատին ի 1820 ամէ օրինոք այնպէս իմն կարգեալ է , զի ամենայն զաւակ տան թագաւորութեանն որոյ մայր շիցէ ի տիրող տանէ , շկարիցէ ի բարձ թագաւորութեանն ելանել . զնոյն անդուստ ի վերաւայ յամէ 1701 վասն Բրիտանիայ Մեծի հաստատեալ էին օրէնք ինչ պայտղատութեան այնր աշխարհի : — Առանդացւոց այսպիսի ինչ օրէնք զո՞ն թէ տիկնո՞ջ որ առանց հաւանութեան ժողովոյ տէրութեան առն լեալ իցէ , մի լիցին իրաւունք թագաւորութեան . եւ եթէ ուրեք թագուհին յայնպիսի գործ մտաբերիցէ , մերժեալ եւ բնկեցեալ զանձն յարգայութեանն պատուոյ համարիցի :

Բայ նմին օրինակի յաշխարհս ինչ հարկ է իշխանին այսպիսի ինչ կամ այնպիսի կրօնիք լինել : Օք օրինակ կայսերաց Աւստրիացւոց եւ տիկնոջ իսկ պարտ է ուղղափառ կրօնիք լինել , նոյնպէս եւ թագաւորացն Բաւարացւոց . իսկ կայսերաց Ռուսաց , ըստ օրինաց Կատարինեայ Ա . (1727) , հարկ է ի կրօնից յունական ևկեղեցւոց Ռուսաց լինել , այնպէս զի եւ տիկնանց եւս անկ է զնոյն կրօնոս յանձն առնուլ . թագաւորաց Բրիտանիայ Մեծի պարտ է յանդղական աղանդոյ լինել , իսկ թագաւորաց Առեղիացւոց եւ Գանիացւոց՝ ի լութերական աղանդոյ :

Դարձեալ է զի օրինոք տէրութեանն եւ է զի առանձինն տան օրինոք հաստատեալ է ժամանակ հասակին՝ յորում մարժ իցէ թագաւորաց իւրովի զառաշնորդութիւն թագաւորութեանն վարել : Այս ժամանակ ուրեք ուրեք կանուխ է քան զբուն ժամանակ ի չափ հասանելոյ տիրոյն . եւ պատճառք այն են զի ժամանակս տղայութեան մանկան՝ որ թա-

գաւորելոցն է, դիւրաւ խռովութիւնք եւ երկպառակութիւնք գտանեն մուտ. զի այնմ՝ որ յանձանձիչ (régent) է թագաւորութեանն, քանզի չէ ի բնէ իշխան թագաւորութեանն, ոչ հանապազ հնազանդութիւն հարկանի, եւ բազումք ի նախանձ մտանեն եւ ցանկան վաղ զրաւ լինելոյ իշխանութեանն, եւ բնքն եւս յանձանձիչն իբրեւ օտարի ուրուք իշխանութեան այնպէս խնամ ունի իրաց աշխարհին։ Երդ վասն զայն ամենայն չարիս խափանելոյ, ի առջիս տեղիս ի կատարել 13 ամաց հառակին, ի ձեռն առնուն զինամ առաջնորդութեան աշխարհին, կամ թէ կարի անազան քսանամենի ուրեմն։ — Դանիացւոց թագաւորք վաղվազակի իբրեւ չորեքտասանամեայ լինիցին, մոտանեն յառաջնորդութիւն. թագաւորք Գաղղիացւոց եւ Սարդինիացւոց յետ կատարելոյ չորեքտասաներորդի ամբն. նոյնպէս եւ վասն Ապանիացւոց թագաւորաց սակաւ ամօք յառաջ նոյն կարդ եղաւ։ Խճքնակալք Աւստրիացւոց եւ Ռուսաց եւ թագաւորն Նէապոլսի եւ Սիրիլիայ զվեշտասանամենիք ուրեմն առնուն յանձն զառաջնորդութիւն տէրութեանն։ Թագաւորք Բրիտանիայ մեծի եւ Լուսիանիայ եւ Բեղդիայ եւ Պրուսիայ եւ Բաւարիայ եւ Սաքսոնիայ եւ Ախերտեմբերգի եւ Հանովիրի եւ Հոլանդիայ յայնժամ՝ յորժամ ամաց իբրեւ ութեւտասանից իցեն։ Քսանամենի թագաւորք Սուեդիայ եւ Նորուեգիայ։ Խոկ բազումք ի փոքունց իշխանաց Գերմանացւոց վաղվազակի իբրեւ քսան եւ մի ամաց լինիցին։

Իբրեւ ժառանգն աղոյ իցէ, զինամսկալն եւ զյանձանձիչ տէրութեան՝ բազում անզամ թագաւորն յառաջ քան զմահ իւր կացուցանէ զո ոք եւ կամիցի։ Ապա եթէ ոչ ժամանեցէ նա կարգել զոք, եւ վախճանեցի, յայնժամ զառաջինն մի ուն յազգականաց թագաւորին լինի յանձանձիչ, մինչեւ ցժողովել աւագանոյն եւ հաստատել զոք։ Ի մէջ Հունգարացւոց

օրէնք են զի Պալատինոսն (Palatin) կարգեցի յայն պաշտօն։ իսկ ի թեղդիա չէ ոք իշխան սահմանել կամ կացուցանել յանձնանձիչ, բայց միայն խորհրդականք երկոցունց տաճարաց խորհրդոյ։ ի Ապանիա նցինպէս ժողովոյ (Cortès) աշխարհին օրէն է կացուցանել զոք յայն զործ։ Ի միարանեալ թագաւորութեան Առևդիացւոց եւ Կորուեդիացւոց նոյնապէս ժողովը երկոցունց աշխարհացն կարգեն եւ հաստատեն։

Ի ժամանակի իրրեւ մտանեն յառաջնորդութիւն տէրութեանն իշխանք Երկոցիայ, պէսպէս եւ ազգի ազգի կարգը եւ սովորութիւնք յիւրաքանչիւր աշխարհս կատարին։ Անդսամին ի ժամանակէ Ա. Բոնիփակիոսի որ զՊետքինոս զկրտաներ պսակեաց, այն սովորութիւն զթագաւորոս պսակելց ընդ բազում տեղիս պահի, եւ Հունգարացիք այնապէս խնամով զզուշանան սովորութեանն, մինչեւ կարծել թէ ոչ օրինօք թագաւորիցէ որ ոչ նովին օրինակաւ պսակիցի, եւ այն՝ առանձինն նուիրական պսակաւ՝ որ պահի զզուշութեամբ յ՛նիէն քաղաքի ընդ հոգարածութեամբ երկոց երեւելի պաշտօնէից տէրութեանն։ Բայց եւ այնմ եւս միտ զնել պարտ է, զի Ռուսաց կայսրն եւ թագաւորը Պրուսիայ եւ Գանիիայ իւրավի յիւրեանց զլուխ զնեն զթագն, զոր եւ Կապոլէոն արար. ուր յայլ կողմանս ի ձեռն ժառանգաւորաց կամ իշխանաց այն վճարի։

Առև ի պսակելն զոն եւ այնպիսի ինչ կարգը՝ ոք յայտնապէս զին ինչ սովորութեանց յայտ առնեն. որպէս յաշխարհին Քրիստոնիայ մեծի, ատենակալք (Peers) զբանս երգմանն ի ծունք իշեալ ասեն, յետ այնորիկ յուսն կան եւ բացաւ գլխով մի բատ միոջէ մատուցեալ ի գահոյսն մերձենան ձեռամբ ի պսակին զինոյ թագաւորին եւ համբոյր տան նմա։ Ի ժամանակի իրրեւ պսակէր տիկինն Անկորիա, թէպէտ եւ համբոյր շետուն, այլ ի պսակին մերձեցան. զի այն

Ղին ինչ սովորութենէ այլոյ թագաւորութեան յուշ
առնէ, յորում նախ աքացի ընկենուին զպսակն, եւ
ապա միւսանգամ դնէին ի զլուին: Ի Հունոգարիա
արքեպիսկոպոս Ստրիգոնիայ եւ Պաղստինոսն ի միա-
սին պսակեն զմագաւորն. եւ թագաւորն երկիցս եր-
դնու, եւ հեծեալ յերիւար ճօձէ զսուսերն ընդ չորս
կողմանս աշխարհի, յայտ արարեալ թէ զամենայն
թշնամիս թագաւորութեանն յորմէ կուոէ եւ յար-
ձակիցին, վանելոց է, եւ զուարակ մի յանգւոյ խո-
րովեալ արկանեն ժողովրդեանն: Ի Սպանիա, ի Լու-
սիտանիա, յիտալիա եւ ի բազում թագաւորութիւնն
Գերմանացւոց չիք սովորութիւն պսակերոյ զմա-
գաւորս: Հուանդացւոց թագաւորն ի հրապարակի
ուրեք առաջի բազմամբոխ ժողովրդեանն եւ իշխանաց
եւ մեծամեծաց տէրութեան հռչակաւ առնու զմա-
գաւորսւթիւնն: Ի էսպանիա և. առաջին թագաւոր
թեզդիացւոց զայս օրինակ թագաւորեաց: Ի հրա-
պարակի ուրեք եւեալ նորա ի բարձաւանդակ
տեղի ինչ առաջի մեծամեծաց եւ պաշտօնէից տէ-
րութեանն՝ որ շուրջ զնովաւ կային, երդուաւ ինա-
մայ զամենայն օրէնս եւ զսահմանադրութիւն աշ-
խարհին պահել:

Ի Գաղիա Լուդովիկոս Փիլիպպոս զայս օրինակ
թագաւորեաց: Գայը մտանէր նա ի կերպարանո զօ-
րագլխի զօրաց ի սրահ պատգամաւորաց (députés)
երկոքումբք երիցագոյն ուստերօքն հանդերձ, եւ
կայը ի բարձրաւանդի՛ որ վասն նորա միայն կարգեալ
էր: Օ կնի նորա կային շորէս սպարապետք Գաղիայ,
եւ առանթեր նորա ի վերայ բարձի արքունական
նշանք, այս ինքն պսակ, գաւաղան թագաւորութեան,
ոսւր եւ զունդ արքունի: Անդէն մտաւցանէին նմա-
զզիրս սահմանադրութեան, զոր նա խոստանայր յան-
ձին ունել, եւ երգնոյր եւս զգուշանալ ամենայնի՛ որ
ինչ ի մատենի անդ բովանդակեալ կայցէ: Քայն-
ժամ յառաջ մատուցեալ սպարապետացն արքունի,

տային նմա կարդաւ զնշանակո թագաւորութեանն .
զոր նորա առեալ ի ձեռաց նոցա զներ մի ըստ միոջէ
ի վերայ բարձին :

Գ.

ԱՆՈՒԵՆՔ ԵՒ ՆՇԱՆԱԿՔ ԿԱՄ ԿԱԼՔՔ ԹԵԳԵՏՈՐԵՑ

ԱՄԵՆՑ ի մեծամեծ թագաւորաց բազում ա-
նուանք (titres) են . որպէս ինքնակալաց Աւատրիայ
եւ թագաւորաց Պրուսիացւոց՝ երեք , իսկ ինքնակա-
լաց Առուաց եւ թագաւորաց Սպանիացւոց՝ երկու :

ԱՎԱՏՐԻԱԳԵԼՈՂ աշխարհին յամի 1836 անուանք
կայսեր այսպէս կարգեալ յարդարեցան : Անունն մեծ
այսպիսի ինչ է . Ծնորհօքն Աստուծոյ կայսր Աւա-
տրիայ , արքայ Հունգարիայ եւ Բոհեմիայ , արքայ
Լոմբարդիայ եւ Վենետեաց , Դաղլմատիայ , Կրոա-
տիայ , Ալաւանիայ , Գաղինիայ , Լոդոմերիայ եւ Կիւ-
րիկեայ , արքայ Երուսաղեմի , այլովքն հանդերձ .
աւագ գուքս Աւատրիայ , մեծ գուքս Տասկանայ ,
գուքս Լոթարինգիայ , Սալիսբուրգեայ , Ստիրիայ ,
կարինթիայ , Կրանիայ . մեծ իշխան Տրանսիլվանիայ ,
սահմանակալ կոմս Մորաւիայ , գուքս վերին եւ ստո-
րին Սիլեսիայ , Մողենայ , Պարմայ , . . . իշխանական
կոմս Հարսորուրգի , Տիրոլի , . . . իշխան Տրիգենտայ
եւ Բրիքսիայ , սահմանակալ կոմս վերին եւ ստորին
Լաւացիցի եւ Խատրիայ . կոմս Հոհենեմբախ , Փելտիբրուքի ,
Բրեգենցեաց , Անենբերգեայ , այլովքն հանգերձ .
Տէր Տրիեստու եւ Կատուարոյի եւ ի Վինտեան մար-
զի : — Այսօշափ անուանց համեմատ եւ հաւասար են
նշանակքն կամ ինիք՝ որոց գլխաւոր մասն է արծուի
թուի երկդլուի պատկեալ , որ է նշանակ Աւատրիացւոց
կայսերութեան , եւ յետ այնորիկ նշանք միոյ միոյ ի
գաւառաց տէրութեանն զորոց զանուանս յիշատակե-
ցաք , բովանդակեալ գտանին :

Ենունն երկրորդ է. Կայսր Աւտորիայ, թագաւոր Հունդարիայ, Բռհեմիայ, Լոմբարդիայ եւ Վենետիաց, Դաղմատեայ, Կրոատիայ, Սլավոնիայ, Գաղիտիայ, Լոդոմերիայ եւ Լիւրիկեայ, աւագ դուքս Աւտորիայ, դուքս Լոմբարինդիայ, եւ իշխանական կոմ Հարսուրդայ եւ Տիրոլի: — Խոկ ի կնիքան են կրկնարծուիք, հանդերձ տոհմին եւ տասն գաւառացն նշանօք:

Երրորդ անունն՝ որ փոքր է քան զերկոսին, այսպիսի ինչ է. Կայսր Աւտորիայ, թագաւոր Հունդարացւոց եւ Բռհեմիացւոց, արքայ Լոմբարդացւոց եւ Վենետիացւոց, Դաղիտիայ եւ Լոդոմերիայ եւ Լիւրիկեցւոց, աւագ դուքս Աւտորիայ, այլովքն հանդերձ: — Խոկ ի փոքր կնիքան միայն արծուին եւ նշանք տոհմին նկարեալ են:

Թագաւորն Պրուսիացւոց ի մեծի անուանն կոչի. Թագաւոր Պրուսիայ, սահմանակալ կոմս Բրանդերսուրդի, գլխաւոր կոմս Սիլեսիայ, . . . դուքս Սաքսոնիայ . . . Կասուրաց եւ Վենդաց, ի Մեկլենբուրգի եւ ի Կրոսս, Բերդակալ կոմս (Burggraf) ի Նիւռնբերգ, աշխարհատէր կոմս ի Թուրինդիա . . . իշխան Արանիայ, Նեւշատելի . . . կոմս ի Հոհենցոլեն (որ է անուն տոհմին) . . . այլովքն հանդերձ: Ի միջնում անուանն ոմնանք եւեթ ի փոքր գաւառաց ի բաց թողեալ են: Խոկ փոքր անունն է թագաւոր Պրուսիայ, սահմանակալ կոմս ի Բրանդերսուրդ, այլովքն հանդերձ: — Գլխաւոր մասն նշանացն է արծուի մի սեւ, պատկեալ արքունական պատկաւն, յորոյ յերկոսին թեւն կան ոսկեղեն բունք առուցտ խոռոյ:

Կայսրն Ռուսաց ի մեծի անուանն կոչի. Օգնականութեամբ եւ շնորհաքն Աստուծոյ կայսր եւ ինքնակալ (Autoecrate) ամենայն Ռուսաց. Չար ի Մոսկաւ, ի Կիև, ի Վլադիմիր եւ ի Նովգորոդ, Չար ի Կասան, յԱժտերիսան, ի Պոզնիա, ի Սիբերիա . . . կոչի եւ . . . իշխան Բուլգարաց եւ այլոց աշխարհաց, հրամանատար ամենայն համօրէն կողմանցն հիւսիսոյ,

տէր իշխանաց Զերկեսաց եւ ամենայն լեռնականաց, ժառանգ եւ տէր վիճակի այլոց իշխանաց, ժառանգ Նորուեգիայ, գուքս ի Շմեսուիզ-Հոլլանդի, ի Ստորաման, ի Դիտմարս եւ յԱլզենբուրգ. այլովքն հանդերձ: Փոքր անունն է կայսր եւ ինքնակալ ամենայն թուսաց, այլովքն հանդերձ: — Խոկ գլխաւոր մասն նշանին է արծուի սեաւ երկդլխի, որոյ կառոցքն եւ մազիլք կարմիր են, որ է նշանակ ինքնակալութեան Յանաց, զարձեալ եւ սուրբն Գէօրգ հեծեալ ի ձի ի վերայ կրծից արծուին:

Անծ անուն թագաւորին Սպանիացւոց է, Թագաւոր Կաստիլիայ, Լեւոնի, Արագոնիայ, Երկուց աշխարհաց Սիկիլիացւոց, Երուսաղեմի, Սարդինիայ Արգարբիայ Գիբրալտարայ, Հնդկաց արեւելից եւ արեւմտից, կղզեաց եւ ցամաքի որ են յԱվիանոս ծովու, աւագ գուքս Աւուրիայ, գուքս Բուրգունդիայ, Բրաբանտի եւ Մեզիոլանու, կոմս Հաբսբուրդի եւ Փղաննդրիայ, Տիրոլի եւ Բարկեղոնայ, այլովքն հանդերձ: Խոկ երկրորդ անունն է Թագաւոր Սպանիացւոց թագաւորութեանց, Երկուց աշխարհաց Սիկիլիացւոց, Երուսաղեմի եւ Երկուց աշխարհաց Հնդկաց: — Ի կնիքսն ունի զնշանակս գլխաւոր հին թագաւորութեանց յորոց կազմեալ կայ, այս ինքն սոկեղէն բերդ երիք աշտարակօք, որ է նշան Կաստիլիայ. առեւծ կարմիր պատկեալ, որ է նշան Լեւոնացւոց թագաւորութեան. նուռն՝ որ է նշան Գրանադայ. այլովքն հանդերձ:

Թագաւորն Բրիտանիայ մեծի բաց յանուանց Երեցունց թագաւորութեանցն Բրիտանացւոց ունի եւ զանուանու այլոց աշխարհաց՝ որ ընդ իւրով իշխանութեամբ են: — Ալանք թագաւորին են Երեք ինձք, որ են նշանք Անդղիայ, առեւծ մի նշան Ակովիայ, եւ քնար, այս ինքն սաղմոսարան Դաւթի սոկեղէն, որ է նշան Իրլանդիայ. այլովք ինչ նշանովք հանդերձ. զոն եւ տունկք Երեք, այս ինքն տունկ մի վար-

գենւոյ Անդղիայ, եւ գժնիկ սկովտիական, եւ իրլանց գեան առուոյտ եւ շուրջանակի կայ այսպիսի ինչ գիր գաղիերէն, Աստուած եւ իրաւունք իմ * . Նկարեալ է գարձեալ եւ կարգն ծնկաց կապոյ այսպիսի գաղիական բանիւք թէ Ամաչեոցէ որ չարն խորհիցի ** :

Անունն թագաւորին Գաղիայ կարի պարզ է, այս ինքն է Թագաւոր Գաղիացւոց, եւ քան զայն աւելի ինչ չիք : “Եշանակիքն” որ երբեմն առ Շուրջանեան թագաւորօք էր շուշան ծաղիկ, այժմ հրամանաւ թագաւորին եղաւ մատեան մի բացեալ այսպիսի ինչ գրով . Թուղթ ամին 1830, (Charte de 1830) . եւ գարձեալ պատկ արքունի եւ ի թիկանց պատկին խոտորնակի խաչաձեւ դաւազան թագաւորութեան եւ ձեռն արդարութեան հանդերձ երեք գունեան դրոշիւն :

Ոմանք ի թագաւորաց Եւրոպայ ունին անուն յորջորջանաց յեկեղեցւոյ վասն բարեաց ինչ զործոց՝ զոր նախնիք եւ հաւք նոցա վասն եկեղեցւոյ ցուցին : Խնքնակալք Աւստրիայ, քանզի թագաւորը են Հունգարացւոց, Առաքելական անուանին . զի նախ Ստեփանոս Ա. արքայ Հունգարացւոց, վասն ի հաւատաքրիստոնէութեան գարձուցանելոյ զաշխարհն զայն, առ զայն անուն : Թագաւորն Գաղիացւոց կոչէր Անդրանիկ որդի եկեղեցւոյ, զի կղովիս թագաւոր յամի 496, յետ Ալամանաց յաղթելոյ, մլրտեցաւ եւ եղեւ քրիստոնէոյ, եւ զի նա միայն էր յայնժամ ի մէջ թագաւորաց Եւրոպայ ճշմարտահաւատ, զայն անուն ընկալաւ : Դարձեալ եւ քան զամենայն քրիստոնէոյա ազնուագոյնք (très-chrétien) կոչեցան թագաւորք Գաղիացւոց, վասն մոտագեւր գժողովուրդն յարդարելոյ երթալ ի պատերազմ ի ժամանակի խաչակրացն : Թագաւորք Ապանիայ կոչին ճշմարտահաւատ (Catho-

* Dieu et mon droit.

** Honny soit qui mal y pense.

lique). զայն անունն ետ նոցա յամի 1493 Աղեքսանդրոս Զ. քահանայապետ վասն ի բաց վանելոյ նոցա զՄարիտանացիս եւ զայլ անհաւատու : Խմագաւորը Լուսիտանացւոց Հաւատարիմ յործործեցան . զի Յավհաննէս թագաւոր նոցա յամի 1748 կացոյց իշխանութիւն հայրապետութեան ի Լիսարոն : “Եղիսպէս եւ թագաւորը Անդղիացւոց ի կիր արկաննն զանունն Պաշտպան հաւատոց , որ տուաւ Հենրիկոսի Ը. ի Լեռնէ Ժ. քահանայապետէն Հռոմայ . զի իրրեւ յամի 1521 սաստկանայր հերետիկոսութիւն Լուժերականաց ի Գերմանիա , Հենրիկոս մեծաւ նախանձու պաշտպանէր եկեղեցւոյ , մինչևւ դիրս եւս հակառակ Լուժերի վասն Եւթանց խորհրդոց եկեղեցւոյ գրել : Իսպաց թէպէտ եւ յետոյ զայրացեալ հերձաւ յեկեղեցւոյ , զի շառ յանձն քահանայապետն արձակել զնա ի հնուցն ընդ որում օրինագին ամուսնացեալ էր . սակայն եւ այնպէս ցայժմ իսկ նորին պայազատք զնոյն անուն ի կիր արկաննն :

Խմագաւորը՝ որոց իշխանութիւն ժառանգութեամբ է , կոչէն զանձինս Ծնորհաքն Աստուծոյ թագաւոր բաց ի թագաւորէն Գաղղիացւոց եւ Բեղդիացւոց : — Միայն կայսերը եւ թագաւորը կոչին Majesté , որ է Փառաւորութիւն : Ինտրոզ իշխանն Հեսն-կասելի եւ ամենայն մեծ դուքսք կոչին Altesse royale , այս ինքն է Արքունական բարձրութիւն . դուքսք , իշխանք եւ աշխարհատէր կոմսն Հեսն-Հոմբուրգի կոչին Ծուփլասդի , որ է Մեծաշուք : — Խմագաւորը Սպանիացւոց եւ Լուսիտանացւոց արկաննն այսպէս զիւրեանց ձեռնագիր . Ես արքայ :

Առք կարծինն թէ ժառանգելոց են զուրութիւն (héritiers présomptifs) ի թագաւորութիւնս ինչ ունին իւրեանց առանձինն անունն : Ի Բրիտանացւոց աշխարհին անդէն ի ծնանել իւրում անուանեալ կոչի դուքս կոռնվաղիսի եւ սկովաբական դուքս Ռոբերէյի , անդղիական կոմս Չեստերի , սկովաբական կոմս

Փլենտայ եւ իրլանդիական կոմն Կարիկայ . իսկ զանուան իշխանի Վաղիսի , եւ զհասան՝ որ ընդ նմին անուան կից են , ընդունի նա յետոյ առանձինն վճռով խորհրդանոցին եւ հրավարտակաւ արքունիք : Ի գաղացւոց աշխարհին առնու նա զանուն ազգատահմի իւրոյ , որ է գուքս Որլէանեայ * : Ի Ռուսիա անուանեալ կոչի կայսերական կամ կայսերեւիչ , ի Պրուսիա՝ իշխան Պրուսիացւոց , ի Սպանիա՝ իշխան Աստուրիացւոց , ի Լուսիտանիա՝ Սաքսոնիայ . Կորուրդ-Գոթայ , Բրագանտայ - Բուրբոն ** , ի Կապոլիս եւ ի Սիկիլիա՝ գուքս Կալարբացւոց , ի Սարդինիա՝ գուքս Սաւոյայ , ի Հոլանդիա՝ իշխան Ուանիայ , ի Բադեն մեծ գուքս ժառանդ . իսկ ի Գուքր տէրութիւն՝ լոկի իշխան ժառանդ :

Ա. Ա. Եւս իշխանք տանն արքունիք ի Բրիտանիա մեծ , ի գաղիս , ի Սպանիա , ի Լուսիտանիա եւ Ժիտալիս , առնուն իւրեանց անուանո ի զաւառաց ինչ տէրութեանն , զոր օրինակ են Կեմաւր , Կումբերլանդ , Ալեռնոյ . իշխանք կայսերական ազգատահմին Աւտորիացւոց անուանեալ կոչին աւագ գուքս , իսկ Ռուսացն՝ մեծ իշխան . ի Պրուսիա անուանեալ կոչին սահմանակալ կոմն Բրանդերուրդացւոց եւ իշխան Պրուսիացւոց : — Յորժամ որ ընդ իշխանաց տանն արքունիք Աւտորիացւոց աշխարհին խօսիցի , պարտ եւ

* Յառաջ ժամանակաւ ժառանդ Գաղիացւոց թագուարութեանն անուանեալ կոչէր Գևդին (Dauphin) . քանզի հուսկ յետին տէր Գևդինաց զաւարի նոմին պայմանաւ . ետ զայն զաւար՝ Գաղիացւոց . երեց եղբայր արքոյի կոչէր Տէր (Monsieur) , եւ Նորին կին եւ Երեց գուստոր արքայի եւ ժառանդի թագաւորութեանն Տիկին (Madame) : Իսկ ամենայն զաւար տանն արքունիք ըստ ուղիղ կարդի՝ կոչէին Ռւսակը եւ դասերը Գաղիայ (Fils et filles de France) . որպէս եւ ցարդ իսկ Սպանիացւոց տանն զաւար բաց յերիցուէ անտի անուանէալ կոչին մանկունք (Infant) Սպանիայ :

** Յառաջազոյն ժառանդ Լուսիտանացւոց թագաւորութեան կոչէր լոկ Պուքս Բրագանտայ :

պատշաճ է կոչել զնոսա Altesse impériale royale, այս ինքն կայսերական եւ արքունական բարձրութիւն, զիշխանան արքունի տանն Ռուսաց՝ լոկ Altesse impériale, որ է կայսերական բարձրութիւն. զիշխանս այլոց եւս արքունի տոհմից՝ Altesse royale, այն է ընդունի բարձրութիւն. զիշխանս տանց մեծ զքսից եւ ընտրող իշխանին՝ Altesse, այս ինքն է բարձրութիւն :

Դ

ԿԱՐԳԻ ԱՍՏԵՏՈՒՑ

ՅԺԵԴՎԵՏՈՐՔ եւ իշխանք որք ազատ եւ ինքնիշխանքն են, ունին կարգս Ասպետաց : — Կարգք Ասպետաց կամ Հեծելոց, որպէս եւ անուանք ոմանց ցուցանեն, էին ի միջին դարս ժողովք մարդկան միարանելոց, որոց հարկ էր ընդ անհաւատու կռուել, կամ հիւանդաց ի սպասու կալ, կամ զգուշացեալ պահել զերկիրն սուրբ, եւ կամ զայլ եւս ինչ զործո նոցին հանգոյն վճարել : Իշխան այժմ կէոք ի կարգացն Պատուոյ արքունեաց կարգք են, վասն զմուերիմ բարեկամութիւն ի մէջ այլ եւ ոյլ արքունական տոհմից անքակ պահելոյ կամ զիին ինչ ազնուականութիւն ցուցանելոյ . կէոք եւս Արժանեաց կարգք են, վասն վարձս ինչ ումեք ընդ քաջութեանն շնորհելոյ . զի նորիմբք յորդորեսցին մարդիկն ի գործել մեծամեծ գործս քաջութեան, եւ դարձեալ զի արք անուանիք՝ որք ի աէրութեանն իցեն, հաստատութեամբ ընդ արքունեաց կապեսցին :

Իբրեւ իննսուն կարգք ասպետաց են այժմիկ յեւրոպա, եւ իւրաքանչիւր նոցա գոն օրէնք ուրոյն առանձինն, եւ զլխաւորք՝ որք Պետքն (grand-maitre) անուանին, եւ ունին իշխանութիւն զպատիւ կարգին այլոց եւս մատուցանելոյ, եւ դպրապետք, եւ զանձա-

ւորք, եւ պատմագիրք, եւ այլ եւս պաշտօնեալք: Բազումք ի կարգաց ունին եւ աստիճանս, որ բազմաց ի նոցանէ երեք են. այս ինքն մեծ խաչակիրք (grand - croix), հրամանատարք (commandeur) եւ ասպետք: իսկ սակաւք ի նշանաւոր կարգաց շունին աստիճանս: “Եմին հակառակ ոմանց ի կարգաց, որ պէս Լեգէոնի պատուոյ (Légion d'honneur) Գաղիացոց հինգ աստիճանք են. որ են մեծ խաչակիրք, մեծ պաշտօնակալք (grand officier), հրամանատարք, պաշտօնակալք եւ ասպետք:

Այս են մեծամեծ կարդք տէրութեանց նշանաւորաց:

ԻՐԻՏՈՒՅՑԻՔ՝ որ դուն ուրեք կարգս ինչ մարդկան այլոց տէրութեանց շնորհեն, ունին կարգ՝ որ մի ի կարի նշանաւորաց եւ ի հնոց կարգաց է, այս ինքն զիարդ Շնդաց կապը (the order of the garter, ordre de la jarretière, հաստատեալ յամի 1350), եւ զլիսաւորաց տէրութեանն եւ այլոց անուանի օսարականաց մատուցանի, եւ պետ կարգին թագաւորն կամ թագուհին ինքնին է: Յետ այսորիկ մեւս եւս կարգ՝ որ անուանեալ կոչի Քաղաքային եւ ղինուորական կարդ Բաղանեաց (the order of the bath), վասն Անդղիացւոց աշխարհին (1399). Դարձեալ կարդ Տատասկի (the order of the Thistle) վասն Սկովախոյ (1540) եւ կարդ Ա. Պատրիկեայ վասն Իրլանդացւոց աշխարհին (1783): Կարդ Ա. Միքայելի եւ Ա. Գեորգեայ (1818) վասն Յոնիական կղզեաց եւ Մելիտինեայ. եւ կարդք Բրիտանական Հեղիկաց եւ Արժանեաց (Երկոքին եւս յամի 1837):

ԳԵՐԱՄ. յամէ 1830 զայն կարդ եւեթ ունի զոր Նազոլէոն յամի 1802 վասն ամենայն գործոց քաջութեան վասն ամենայն մարդկան անխափի եղ, անուանեալ Լեգէոն պատուոյ: Խսկզրան անդ թիւ համարոյ ամենայն անդամոց 4520 էր. ի կատարածի ամին 1832 էին ոգիք 48,082, յորոց միջի գտանեին զինուորք, վիճակաւորք, պաշտօնեալք տէրութեան, վաճառականք,

ձեռագիտք, վիպասանք, եթէ ի բնակաց եւ եթէ յատարականաց։ Յնտ այնորիկ ամ ըստ ամէ աւելի քան զ3000 ամէ թիւ համարոյ նոցա։ — Ի կարգաց՝ որ յառաջադոյնն կային եւ յետոյ խափանեցան, նշանաւորը են կարդ Հոգւոյն սրբոյ (1578)։ յոր իրրեւ մաննէր ոք, անդէն եւ զլ։ Միքայէլի կարդ (1469)՝ որ Երկրորդ կարդ էր Գաղղիացւոց, եթէ չէր յառաջադոյն ընկալեալ, ընդունէր : Դարձեալ դոյր կարդ Ա. Լուգովիկոսի (1693), որ իրրեւ զինուորական կարդ էր, զոր կամէին ոմանք աստ ուրեմն միւսանգամ կանգնել։ բայց բազումք հակառակ կացին։ Այս եւ վասն պաշտօնակալաց՝ որ ի Բողոքաղաց անտի էին, կարդ Զինուորական քաջութեան։ դոյրին եւ եկեղեցական կարդք Ա. Գաղարու եւ Մելիտինացւոց։

ԱՊԵԽԵԾՏԻՔ տան զկարդ Ռոկի գեղմանն (ordre de la toison d'or), զոր յԱւատրիական տանէն ունին։ զկարդ Կարոլոսի Գ. (1771) վասն ամենայն դործոց քաջութեան։ զկարդ Ռողղահաւանն Եղիսաբեթի, որ երբեմն Ամերիկեցւոց կարդ էր, եւ զզինուորական կարդ Մարիամու Լուիսայ Եղիսաբեթի (1833), եւ այլ եւս կարդս ինչ։ Յառաջ ժամանակաւ էին ի Ապանիա կամ համար կամ հինգ եկեղեցական կարդք, որոց գլխաւոր էր կարդ Ա. Յակոբայ Կոմիզասեղացւոց, որոց ասպետք մեծամեծ ուօնիկս առնուին։

ԵԽԵՊՈԼՅԱՆ եւ ՍԻԿԻԼԻՅ. ունին զկարդ Ա. Գենարիոսի (1738), որոյ ասպետք յերկուս գասակո բաժանին, եւ անուանեալ կոչին ասպետք յիրաւանց եւ ասպետք ի շնորհաց։ զկարդ Փերդինանդոսի եւ քաջութեան (1801). զզինուորական կարդ Կոստանդիանոսի, որ յամի 1190 յիսահակայ Յունաց ինքնակալէ հաստատեցաւ, եւ ապա ի Նեապոլսեցւոց աշխարհն մուծաւ, եւ զայլ եւս կարդս ինչ։

ԱՅՐԴԻԿԵԾՏ ունի զնշանաւոր կարդ Աւետեց (1362) որ միայն վասն տիրող իշխանաց եւ այլոց երեւելի եւ հոյակապ իշխանաց է։ զզինուորական կարդ

Ա. Մաւրիտիոսի եւ Ղազարոսի (1434), եւ զայլ եւ Երկուս կարգու:

ԷՅՏՈՍՐԻՇՑԱՈՅ աշխարհին են բաղաւմ կարգը, յորոց նշանաւորք են Ա. կարգ Ասկի զեղմանն, որ մի հին եւ յերեւելի կարգաց Խւրոպայ է, զոր յամի 1430 Փիլիպպոս բարի, Բուրգունդացւոց գուրք հաստատեաց, առ ի զկաթուղիկէ հաւասաւ տարածանելոյ եւ զառարինութիւն յազնուականս անդ զարթուցանելոյ եւ առաւելոյ: Այսոր Մաքսիմիլիանոս, իւրավ ամուսնութեամբ ընդ Մարիամնյ՝ որ ժառանգն էր Բուրգունդացւոց տանն, ած երեր զկարգն յԱւատրիացւոց աշխարհն, որ եւ անահի, որպէս վերագոյն ազդ արարագ, անց եւ ի Ապանիա: Բ. Կարգ Առաջանշան խաչի, վասն ազնուական տիկնանց (1668): Գ. Օճնուորական կարգն Մարիամու թերեսիայ, զոր ինքն դշխոյն յամի 1757 հաստատէր, յետ նշանաւոր ինչ յազմութիւն ի վերայ Պրուսիացւոց տանելոյ: զայս կարգ նոյս եւեթ շնորհեն որոց մեծամեծ արութիւնո քաջութեանց ի պատերազմի կատարեալ իցէ: Դ. Հունդարական արքունի կարգ Ա. Ստեփանոսի, զոր գարձեալ նոյն դշխոյ յամի 1764 դնէր, վասն այն պիսեաց մարդկան՝ որք ի ընէ ազնուականք իցեն եւ գործո ինչ քաջութեան վասն աշխարհին ցուցանիցեն, առանց ինչ խորութեան ազդի եւ կրօնից: Ե. Առարիական կայսերական կարգ Լէոպոլդոսի, զոր Փրանկիսկոս Ա. յամի 1808 հաստատեաց ի յիշատակ հօր իւրոյ Լէոպոլդոսի Բ. որոյ այն է վախճան կատարածի, հրապարակաւ վարձո արժանեացն հաստոցանել զոր ոք, յորմէ աստիճանէ եւ յորոց կրօնից եւ իցէ, վասն ակրութեան եւ հայրենի աշխարհին ստացեալ իցէ: Զ. Կարգ Երկաթի պատկին, զոր նոյն նա ինքն Փրանկիսկոս Ա. յամի 1816, փոխանակ ընդ այնք՝ զոր Նապոլէոն յամի 1805 նովին անուամբ հաստատեալ էր եւ յետոյ բարձաւ ի միջոյ, հաստատեաց: Գան եւ կարգք հոգեւորք, յորս նշանաւոր են Տեւ-

տանական կարգ, որոյ պետ հանապաղ իշխան ունի ի կայսերական տանել է, եւ Յովհաննիուեանց կամ Մելիտինացւոց կարգ, որոյ փոխանակ պետի տեղապահ ունի է ի Հռոմ: Անդամք այսոց երկուց կարգաց պարտ է զի յազնուական տանել իցեն եւ երիւք վանական ուխտիք ուխտաւորեցին:

ՊԻՌԻՍԻԵՑԻՈՑ Նշանաւոր կարգ է կարգ Թուլիս արծուոյ (1701), զոր միայն տիրող իշխանաց տան եւ պլոց երեւելի մարդկան մեծաց աստիճանաց եւ կարի հոյակապ արանց՝ որոց մեծ ինչ գործո քաջութեան յիր աշխարհին գործեալ իցէ: Որ ոք յայս կարգ մտանիցէ, եւ զկարմիր արծուոյ կարգ՝ որ երկրորդ կարգ է տէրութեանն (1724), չունիցի, զայն եւս միանգամայն ընդ առաջնոյն ընդունի: Խրորդ կարգն է Զինուորական քաջութեան կարգ (1810). ապա Պրուսիական Յովհաննիուեանց կարգ (1812):

ՊԻՌԻՍԻԵՑԻՈՑ է կարգ մի ի կարգաց հնոց եւ առաջնոց որ յետ կարգաց Ռոկի զեղմանն եւ Ծնդաց կազոյ նշանաւոր է, այս բնքն է կարգ Փղի (1458), դարձեալ ունին եւ զՊաներրողայ կարգ (1671), որ զանունն ի հոյակապ գրօշուէ անտի Դանիացւոց թագաւորութեանն ունի, եւ զկարգ կատարեալ միաբանութեան (1732) վասն արանց եւ կանանց:

ԱՊԻՏԵԴԻԵՑԻՈՑ նշանաւոր կարգ է Աերովլէիցն կարգ՝ որ յԺ.Պ. դարու հաստատեցաւ, զոր միայն տիրող իշխանաց եւ պլոց հոյակապ արանց եւ զմաւառ պաշտօնեից տէրութեան մարթ է ունել: Այսոր կարգի ասպետք՝ միանգամայն հրամանատարք եւ ասպետք պլոց կարգաց Առեղիացւոց են, որ են կարգք Առևերի, Հիւսիսային առանց, Վասայ, եւ Կարոլոսի ժ.գ.:

ԱՊԻՏԵԴԻԵՑ է Ա. կարգ Ա. Անդրէի, զոր յամի 1698 գլւարու Մեծ հաստատեաց. որք ի սոյն կարգ մտանեն, առնուն եւ զնշանակո կարգացն Ա. Աղեքրունզրի նեւսկեայ եւ զԱ. Աննայի, որ Երրորդ եւ հինգեւ-

բորդ կարդքն են նոցա, զորոց զառաջինն ոլետրոս Աթենք եղ յամի 1725 եւ զերկրորդն՝ Աննա յամի 1735: Բ. Աստարինեայ կարգն կանանց, զոր եղ Մեծն ոլետրոս յամի 1714: Դ եւ Զ. կարգք նոցա են Սպիտակ արծուոյ (1705) եւ Սահնիսլաւեայ՝ (1765) որ յառաջադոյն Պողոնիացւոց կարգք էին: Է. Օճնուորական կարգ Ա. Գեորգայ (1769). առ մարթելոյ լինել ասպետ առաջնոյ աստիճանի ոյսր կարգի, պարտ եւ պատշաճ է զի իրրեւ հրամանաւար բանակի մեծ ինչ ճակատ ընդ գլխաւոր բանակի թշնամեաց ոք տուեալ իցէ եւ յաղթեալ, մանաւանդ թէ ամենեւին իսկ վանեալ վկանդեալ: Ը. Աստ Վլադիմիրի (1782), վասն քաղաքային եւ զինուորական արժանեաց: Ունին Ռուորք եւ զհոգեւոր կարգ Ա. Յովհաննու Երուսաղեմացւոյ:

Ե

ՊԵՍՊԻՍ ԿԱՐԴՔ ԺՈՂՈՎՐԴԻԵՆ

ՅԵՏ զթագաւորաց եւ զիշխանաց ձառելոյ, ժամէ այսուհետեւ ի ժողովուրդն իջանել, եւ զպէսպէս կարգս կամ զաստիճանս (étsats, Stände) նոցա քննել: Օ. ի ձեռն պէսպէս կարգաց ժողովորդեանն եւ ի ձեռն հաղորդութեան նոցա զոր ընդ միմեանս ունին, յօրինի ընկերութիւն եւ միաբանութիւն կենաց ժողովրդեանն: Ա ասն այսորիկ ի պատմել մեր զպէսպէս կարգս ժողովրդեան, ինքնին իսկ յուցանի թէ որպիսի ինչ իցեն հանգամանք առաջնորդութեան (système de gouvernement) աշխարհին այնորիկ կամ ժողովրդեան. զի զոր օրինակ կարեւոր ինչ անդամք կենդանւոյ եւ նոցին զործք զհանգամանս կենդանւոյն յանդիման կացուցանեն, նոյնպէս եւ պէսպէս աստիճանք ժողովրդեան եւ արդիւնք նոցա զաշխարհն կամ զտէրութիւն ազգին բովանդակ յուցանեն:

Յընթեռնուլ զպատմնւթիւնս աղջաց , գտանք զի տոհմ ինչ կամ տուն յարուցեալ լինի երեւելի եւ նշանաւոր , եւ մնացեալ տոհմք ազգին ինա իրեւ ի դիմաւոր յարին , եւ դհառարակաց իրս ժողովրդեանն արք անուանիք ի նշանաւոր տոհմէ անտի վճարեն , իսկ այլք ի տոհմացն օղնական եւ ձեռնուլ լինին նոցա , իւրաքանչիւր ըստ իւրում կարի եւ յաջողութեան : Երտաքոյ Եւրոպացւոց աշխարհին զրւխաւոր տոհմք ժողովրդեան վարեն զաւագութիւն իշխանութեան ժառանգութեամբ աղջաց յազգս , ցորշափ քաջութիւն պատերազմի եւ ընչից յաճախութիւն նախնեաց տոհմին կայցէ մնայցէ յորդիս եւ ի թոռունս նոցա . ապա եթէ այն դադարիցէ , վատթարեալ անկանի տոհմն , եւ այլ տոհմ փոխանակ նորա յառաջ գայ , եւ ժողովուրդն կամ այլ եւս խռնարհագոյն տոհմք ի նոր տոհմ անդր յարին : Ի՞այց յեւրոպա չեն այգպէս իրքն . անդ տոհմ՝ որ մի անգամ երեւելի եղեւ եւ առ զգլիաւորութիւն ազգին , ի ձեռն որդւոց իւրոց կայ մնայ յիւրում կարգի եւ աւագութեան : Օչ եթէ երբեք վեաս ինչ կրիցէ ոք ի տոհմէ անտի , կամ ոմանք ի նոցանէ անպիտանք երեւեսցին , ազգն զգուշանայ զի մի զձձեսցի տոհմն : Այս ոչ եթէ միայն հնարինք շտան թոյլ ընչից եւ ստացուածոց նոցա սպառել , քանզի չէ մարթէ զկարուածս ինչ վաճառեսցեն . այլ եւ աւագութիւնս եւ պատիւս տան զլիաւորաց տոհմին , զի հանապազ մեծարոյք եւ պիտանիք երեւեսցին յաջ ժողովրդեան , եւ այնպէս ոչ լինին երբեք անկածք եւ արհամարհք :

Մեծի իմաստութեան է զկարօտութիւն ժամանակին յառաջագոյն իմանալ , եւ վասն հանդերձելոց հոգալ . որպէս արարն իսկ կարոլոս Մեծ , որ իրբեւ ետես զբազումս ի ժողովրդոց Եւրոպայ յօժարեալս յաշխարհէ աշխարհ շըջել ըստ բարուց Ակիւթացւոց , իմացաւ հնարս զնոսա ի տեղւոջ ուրեք բնակեցու-

ցանելոյ, զի ստացին արարս եւ ուսցին զգօնանալ եւ զանձինս յարդարել. եւ հնարքն՝ զոր իմացաւ, էին տալ երկիրս ի վիճակ տոհմաց տոհմաց: Պալսաւորք կամ ցեղապետք իւրաքանչիւր ժողովրդեան, որ առ նուին երկիր ի վիճակ ի թագաւորէ անտի, ստիպէին անդէն բնակել եւ շխախաել ի տեղողէն, եւ այնու հետեւ հարկ էր եւ բաղմութեանն զնոյն առնել, զի շահ իսկ իւրաքանչիւր ուրուք զնոյն տայր յանձնառ նուլ. եւ այնպէս նախ հանգարաւել ուսան, եւ ապա առ սակաւ սակաւ զվայրենութիւնն ի բաց գնել: Իրրեւ միանգամ մեծամեծքն սկսան զգօնանալ եւ օրէնս ուսանել, եւ վանորայք եւս շինեցան, ապա եւ ի ժողովրդեանն մտավարժքն սկսան զնոյն հանգարաւութիւն ցուցանել եւ ազնուագոյն լինել, եւ այնպէս կանգնեցաւ եկաց միջին իմն կարդ քաղաքացեաց: Այնչեւ ապա տեսեալ իշխանացն զզզանանալ ժողովրդեանն, ի լերանց անտի՝ յորս ամրացեալ բնակեին, իջին յաւանս եւ ի զիւզս բնակել ի մեջ ժողովրդեանն զգաստացելոյ, եւ իրրեւ տեսրու օրինօք եւ իմաստութեամբ իշխել իւրեանց հնազանգելոց, եւ որքա՞նոցին հպատակ կալ: Եւ վիճակըն որ խիստ իմն եւ ծանրատաղտուկ եւ ծառայութեան էին, եղեն այնուհետեւ ի ստացուած իւրաքանչիւր, զի եւ աւելորդ իսկ էր այնուհետեւ տալ երկիր ի վիճակ, զի չէր ամենեւին երկեւդ թողոյ իւրաքանչիւր զիւր երկիր եւ երթալոյ ուր եւ կամք ուրուք ախորժէր:

Այս է սկիզբն եւ պատմութիւն հաստատելոյ կարգաց կամ առտիճանաց ժողովրդեան Եւրոպացւոց: Անցցուք այսուհետեւ ընդ մի մի ի կարգաց՝ յորոց կազմեալ եւ կայ ժողովուրդն, այս ինքն են Աղնուականք, Քաղաքացիք եւ Շինականք:

Ա. ԱՆՆԱՆԻԱՆ :

Ի ԲՐԻՏԱՆԻԱՑԻՈՑ աշխարհին մեծարոյ յոյժ են ազնուականք առաջի թագաւորին, եւ ժողովրդեան եւ օտարաց : Ազնուականք են որ կան ի գործս զլխաւորութեան յիրս աշխարհին, եւ նոքա փոյթ յանձին ունին եւ հանապազ հագան վասն իրաց՝ որ գործին ի տէրութեանն . շեն նոքա բեռն ժողովրդեան, նա մանաւանդ յօգուտ իսկ են աշխարհին, զի զազգին եւ զաշխարհին շահ քան զանձանց օգուտ ի վեր համարին : Ա ասն այնորիկ եւ ազնուականք Բրիտանացւոց մասը եւ մեծութեամբ եւ սիրովն՝ զոր առ հայրենի աշխարհն ունին, եւ արդեւամբք եւս օդնական լինելով իրաց տէրութեանն , անուանի եւ նշանաւոր են : Օ փոյթ մեծութեան եւ պայծառութեան աշխարհին ազնուականք եւ ռամիկն իրեւ սուրբ եւ նուիրական համարին : Այս այս է հիմն եւ հաստատութիւն մեծութեան եւ փառաց աշխարհին . սովին արժանի են ազնուականք Բրիտանացւոց մեծի պատույին՝ յորում վայելն, եւ վասն այնը ի բնակաց եւ յօտարաց մեծապատիւ մեծարին : Ամեն ի մատենազրաց Գաղղացւոց վասն ազնուականաց Բրիտանացւոց առէ . “Ծերակոյտայս այս ազնուականաց է որ զբրիտանացիս ի պիղծ եւ լրնչաքաղց ողւոյ անտի ապրեցուցանէ, որ ողի յամենայն ափս եւ ի բնաւ ժամանակս սեպհական նկարագիր է այնց ազգաց՝ որ զհետ լինին վաճառականութեան . ուրք զպատիւ եւ զինչս մի ինչ համարին, եւ ժողովուրդն հանապազ շահու ցանկանոյ” :

Բրիտանացւոց ազգ առ հասարակ յերկուո զբանաւոր կարգս բաժանի, յԱզնուականս (Nobility) եւ ի ռամիկ (Commonalty) : Ազնուականք միայն Լորդքն կամ Տեարքն (Lords) են, իսկ այլ ամենայն մարդիկ ի թիւ ռամիկ ժողովրդեան համարին : Տերանցին պատիւ (Լորդութիւն) հանդերձ ամենայն արարութք եւ կալուածովք հօրն միայն յանզրանիկ որդի անդրնոց :

անցանեն. իսկ մնացեալ ամենայն ազգատոհմ նոցա, ամենայն կրտսեր որդիք նոցա եւ ամենայն զաւաբն համօրէն, իբրեւ զռամիկն համարին : Խռագաւորն միայն իշխան է զանուանի զոք ի պաշտօնէից տէրութեանն կացուցանել Տէր, եւ ի կալուածս ինչ հաստատել, յորոց այնուհետեւ զկոչումն առնու Տէրն, եւ զայն ընդ առաջնոյ անուան ազգատոհմին փոխանակե. եւ յետ նորա նորին անդրանիկ որդի զպատիւ եւ զնոր անուն հօրն պայազառէ. իսկ այլ եւս որդիք եւ համօրէն ազգատոհմն զառաջին զին անուն տանն հանապազ հաստատուն ունին : Ամենայն եպիսկոպոսք անդզիական եկեղեցւոյ, ընդ պաշտամանն առնուն եւ զպատիւ Տէրանց :

Աւապէս Բրիտանացւոց ազնուականութիւն բարձր եւ անդրանկաց ազնուականութիւն է, եւ ոչ զոն ի նոսա ազնուական ազգատոհմէք, այլ ազնուականք ոմանք յազգատոհմն ինչ . իսկ այլ եւս մարդիկ ազգատոհմիցն այնոցիկ ոչինչ իւիք ընտրեալ որոշն յայլոց տոհմաց ռամիկ ժողովրդեան : Որով եւ ազնուականք Բրիտանացւոց միշտ կան մնան ի ժողովրդեան, եւ զռամիկ մարդիկ մեծարել ուսանին, այնու զի եւ տոհմը եւ տուն իւրեանց իբրեւ զմի ի հասարակաց ժողովրդենէ անտի է :

Բազում աստիճանք զոն ի մէջ Տէրանց, զի են ինոսա դուքսք, շահապք (Marquis), կոմսք (Earl) *, փոխանակք կոմսից (Viscount) եւ սեպուհք (Baron) : Որ ոք զանուն մեծի իրիք աստիճանի ազնուականութեան ունի, եւ զայլոց իրիք ազնուականութեան անուն՝ որ քան զիւր ազնուականութեան աստիճան խօնարհագոյն է, բազում անդամ ի կիր արկանէ. եւ երեց որդւոյն եւս զնոյն անուն իբրեւ մեծարանաց վասն այլք կոչեն : Արաւեր որդւոց զքսից, կոմսից

* Earl անուանեալ կոչեն յանդզիական բարբառ. Անդզիացւոց կոմսք եւեթ, իսկ այլ եւս ստար կոմսք ասին Count :

եւ շահապաց շնորհեալ է ի վերայ անուան ազգա-
տոհմի իւրեանց զնել զանունն Տէր (Lord):

Ամենեքեան որ արդեամբը Տեարքն իցեն (Անդ-
ղիս), անդստին յիշխանութենէ պատույն առենա-
կալ (Peer) թագաւորութեան են, եւ անդստին ի
ծննդենէ խորհրդականք արքայի: Քան զամենոյն
իրաւունս նոցա մեծ այն է, զի նոցա միայն անդ է
լինել խորհրդակից վերին կամ ատենակալաց տան
խորհրդոյ. ապա թէ ոք անուամբ միայն Տէր իցէ,
այնպիսին միայն խոնարհագոյն կամ պատգամաւորաց
տան խորհրդոյ մարթի լինել խորհրդական: Դար-
ձեալ է նոցա մեւո եւո իշխանութիւն խոյր ի գլուխ
կալ առաջի ատենի գատաւորաց. եւ իրեւ յան-
ցաւոր գոյցին, ոչ ի հասարակաց գատաւորաց այլ ան-
գէն ի վերին տան խորհրդոյ եւ ի համօրէն ամենայն
առենակալաց դատին. բանք նոցա յաշո գատաւո-
րացն իրեւ զերգումն ճշմարիս համարին: Ուշակէտ
եւ շիք ինչ պաշտօն ի տեսչութեան աշխարհին՝ որ
առանձինն ազնուականաց սեպհական իցէ, բայց ժո-
ղովուրդն իւրովն ազատ ընտրութեամբ, վասն մեծի
խմառութեան նոցա եւ աստիճանի զնոսա ի մեծա-
մեծ գործո կարգէ:

Ասսն յաճախագոյն ներքին պատերազմաց բա-
զում հին ազգատօնմբ Բրիտանացւոց Ծննդեցան խ-
պառ: **Ա**սսն այնորիկ այժմու ազնուականք ոչ այն-
չափ հին են իրեւ զազնուականս ողլոց աշխարհաց
կարուպացւոց: **Օ**րազում Տերանց յայտ է թէ ի վա-
ճառականաց կամ յիրաւագիտաց կամ յայլ նմին նման
խառնաշանձ մարդկանէ զիւրեանց ծագումն ունին:

Ուամիկն (Commonalty) Բրիտանացւոց առանց
իրեք խորութեան աստիճանի կամ կարգի բովանդակէ
զամենայն ազգն Բրիտանացւոց բաց ի Տերանց: Բայց
սակայն սովորութիւն բարբառոյն խաիր ինչ ի մէջ
Պատուականացն (Gentry) եւ բուն խառնաշանձին
դնէ: Յառաջինոն համարին կրտսեր որդիք Տերանց:

Եւ ամենայն համօրէն սերունդք սոցա, եւ խոնարհագոյն սեպտէնք * (Baronet), եւ Ռովետք (Knight), եւ Զինակիրք (Esquire), եւ ապա ուրեմն Տօհմիկք (Gentleman), յորս համարին Եկեղեցականք, ուսումնականք, արուեստագետք, պաշտօնակալք եւ վաճառականք՝ որոց չիցեն խանութք վաճառաց. իսկ յերկրորդոն հաշումին բուն իսկ ռամիկն կամ խաժամուժ աղջին :

ԳՐԱԴԱՑՏՈՑ ազնուականք յանցելում դարս վարէին զամենայն գլխաւոր պաշտամունս տէրութեանն, նոցա էր երիր մասն մաից աղջին, եւ զդատաստան իւրեանց հնաղանդելոցն ինքեանք դատէին, եւ տմենեւին ի հարկաց ազատ էին, եւ չէր մարթ զնոսա ակամայ ի զինուորութիւն բռնադատել: Զայն ամենայն առաւելութիւն միանդամայն ի սակաւ ժամանակի կորուսին յաւուրս մէծի ապստամբութեանն որ ի վախճանել անցելց դարսւն անդէն յաշխարհին դիպեցաւ. մանաւանդ զի զամենայն ազնուականութիւն ջնջեցին բարձին յաշխարհէ ապստամբըն. եւ ոչ այս շափ միայն, այլ եւ բազումք յազնուական տոհմից սպառեցան բարձան ի միջոց: Յետ այնորիկ Նապոլէոն ի ժամանակս ինքնակալութեան իւրոյ, յամի 1808 կարգէր նորոգ ազնուականս յայնցանէ՝ որոց երեւելի ինչ գործ քաջութեան յիրս աշխարհին կամ ի մարտս պատերազմաց ցուցեալ էր. զի տաէր եթէ Միահեծան իշխանութիւն առանց ազնուականաց, ծով է աւաղեղէն, ընդ որ թէ գնայցէ ոք, չգտանէ հաստատուն կայ ոտից: Տայր նոցա Նապոլէոն անուանս պատուոյ եւ հաստատեալ ազնուականութիւն անդրանկութեան, կարգէր այնպէս զի, ըստ օրինակի Քրի-

* Զկարդոց զայս խոնարհագոյն սեպհաց Յակոբոս Ռ. յամի 1611 հաստատեաց. եւ չէ պարտ շնչին ինչ պատիւ զայն համարէլ. զի վեցերորդ ժառանդական ազնուականութեան աստիճանն է տէրութեան, եւ վաղվազակի գհեց դոյ սեպհաց աստիճանի:

առնացւոցն աղնուականաց, անդրանիկն միայն առցել զհօրն աղնուականութիւն. Եւ այն յայնժամ և եթիրժարժամ գլխաւորք տանն ունիցին ինչ մնաս ի գարման կենաց: Հորժամ բարձաւ իշխանութիւն նորա եւ միւսանգամ առաջին թագաւորութիւնն հաստատեցաւ, թէպէտ եւ զնորամուտ աղնուականութիւնն զօրապետաց, սինկղիտիկոսաց, այլովքն հանդերձ, հաստատուն ունեին, բայց եւ զառաջինն միւսանգամ յոտին կացուցանեին. այլ զանուանս և եթ տային աղնուականացն, իսկ առաւելութիւնքն եւ աղատութիւնք՝ զոր յառաջագոյն ունեին, ոչ եւս զառնային: Եւ թէպէտ այլ եւս զուզնաքեսոյ առաւելութիւնն ինչ տայինն նորա, զոր եւ զամս ինչ հաստատուն կալան նորա, բայց այն եւս ամենայն յապրատամբութեանն՝ որ յամի 1830 եղեւ, բնաջինջ լեալ բարձաւ ի միջոյ: Արով յայտ է եթէ աղնուականք Գաղիացւոց անուամբն եւ եթ զատեալ որոշին ի ռամէին. մանաւանդ զի եւ յամի 1837 ամենայն պատիժք պատուհասից՝ որ կային կանխաւ վասն այնոցիկ որք անձանց աղնուականութեան ինչ անուն դնիցեն, բարձան ի միջոյ. որով եւ համարձակ եղեւ ամենեցուն՝ որ մարթայցեն, շահապ կամ սեպուհ զանձն կոչել: Ահայն եւ այնպէս մեծ պատափի մեծարեն Գաղիացիք զազնուականս իւրեանց եւ զհին զնշանաւոր ազգատոհմն զաւառին. եւ ի յետին ամս բանք լինեին նորոգ ազգատոհմն ինչ ի կարգ աղնուականութեան ամբառնալոյ:

ԱՊԵՆՏԵՐԵՈՑ աղնուականք եւս երբեմն կարի հզօրք էին միանգամայն եւ մեծամիտք, որ յայտ ի բանից անտի երդմանն է որովք մեծ դատաւորն Արագոնացւոց յանուն մեծամեծաց հաւատարմութիւն երդնոյր թագաւորին. քանզի առեր նա այսպէս զային ձեւ, ոՄեք, որ մի մի իւրաքանչիւր այնշափ եմք որչափ դու, եւ ամենեքին միանգամայն ուժդնագոյնք քան զքեզ, խոստանամք հաւատարմութիւն քում

տէրութեանդ, եթէ գու, այլովքն հանդերձ,։ Կարի
իմն կարեւոր էր վասն օգտի ազդին եւ գաւառին, զի
այսպիսի եւ այսչափ իշխանութեան ազնուականաց
շափ իմն եւ սահման դիցի։ Փիլիպողոս թագաւոր,
թէպէտ եւ կարի իմն նկուն արար զաղնուականացն
բռնութիւն, բայց սակայն զոր արարն՝ պատրաստու-
թիւն իմն այնը ամենայնի էր, զոր թագաւորը յազդէ
բռնրբռնեանց գործեցին։ Առաջին թագաւոր Ապա-
նիացւոց իտանէ բռնրբռնեանց մի անգամ եւեթեռ-
զովեաց զիարդս կամ զաւագանին տէրութեան, եւ
այն ոչ եթէ որպէս ցայնժամ սովորութիւն էր ի կառ-
ակիլիս եւ յԱրագոնիս, այլ զամենեսւեան միանգամայն
յիւր ապարանոն։

Արդ յերկուս աստիճանս բաժանին ազնուականք
Ապանիացւոց, ի վերին եւ ի խոնարհագոյն։ Որ ի
վերին կարդի ազնուականութեան են Titulos կամ
Titulatos անուանեալ կոչին, եւ որ երեւելիքն են ի
նոցանէ, արքունի հրամանաւ զԱւագութեան (Grandezza) պատիւ առնուն, եւ Աւագք (Grandos) յոր-
ջորջին։ Ազնուականութիւն սոցա ժառանգութեամբ
յորդիս անդր նոցա անցանէ. իշխանութիւն է նոցա
առաջի թագաւորին զԽոյրն ի գլուխ ունել. զՀաւա-
տարմութեան երգումն առաջի թագաւորին երգումն,
եւ ունին ամենեքին զաստիճան դքսի։ Զէ մարթու-
մեք զքք յԱւագայն վասն սրոց եւ պէտ յանցանաց ի
բանդ արկանել, բայց միայն առանձինն հրամանաւ
թագաւորին, որ զայն հրաման տայ յորժամ յանցանս
ինչ ընդդէմ արքունական իշխանութեան կամ գա-
ւառին գործեալ իցէ որ։ Աւագք անուանեալ կոչին
Excellence, զատացուածս իւրեանց անուանեն տէ-
րութիւն (état), զբնակաւթիւն իւրեանց՝ իշխանական
ապարանս (résidence), ունին ստիկանս եւ գանձա-
պահս, եւ բազմութիւն յոյժ ծառայից։ Այւ անդրա-
նիկ որդւոց նոցա եւս կոչի անուն Excellence, իսկ
կրտսերացն՝ Ussia, որ է Տէրութիւն քո։

Խանարհագոյն աստիճանի աղնուականք անուանեալ կոչին Առպետք կամ Հեծեալք (Cavalleros), կազարձակիրք (Escuderos), եւ Ազատորեար (Hidalgos) : Բազում յոյժ են ողբա թուով . այնպէս զի են գաւառք՝ որոց ամենայն համօրէն ընակիչք թէ կամիցին, կարօղ են զիւրեանց աղնուականութեան սկիզբն ցուցանել : Յայտ է եթէ այնպիսի պատիւ որ առ հասարակ ամենայն մարդկան է, չէ ինչ մեծարոյ, բազում անդամ խտիրն ընդ ոստանիկ կամ ընդ աղնուական եւ ընդ ուամիկ, ոչ այլ ինչ է բայց վահան կնքոց առ դրանն : Ետառաջ քան զամա ինչ տառներորդ մասն ամենայն ընակչաց աշխարհին աղնուականք էին : Այլ ոչ մի օրինակ է թիւ աղնուականաց յամենայն գաւառու . ասի թէ ի գաւառու Նաւառայ, Աստուրիայ եւ Բիսկայայ յերից մասանց անտի ընակչացն երկուքն աղնուականք են :

ԼՈՒՄՏԸՆԵՑԻՈՑ աշխարհին աղնուականաց գրեթէ նոյն հանդամանք են որ ինչ Սպանիացւոցն : Եւ ԽՍԱԾ.ՑԻՈՑՆ աղնուականք եւս այնպէս են որպէս գուղիացւոցն եւ Սպանիացւոց : Եւ են անդ օրէնք միայն երեց որդւոց զանուն եւ զպատիւ աղնուականութեան հօրն ժառանգել :

Ի ՀԵՂՄԻԵՑԻԾԻՑԻՈՑ աշխարհին գոլ գոն անուանք աղնուական աղգատոհմից . բայց աղնուականք շնորհյն ինչ կարդ մարդկան յաշխարհին :

ԳԵՐՄԱՆԵՑԻԾԻՈՑ աղնուականութիւն, ի ժամանակի մինչ գեռ կայսրութիւնն հաստատուն կայր, յերկուս բաժաներ . քանզի կիսոց յաղնուականաց անտի մեծ իմն եւ բարձրագոյն պատիւ էր, եւ ինքնակալին միայն եւ համօրէն պետութեանն ընդ իշխանութեամբ անկեալ էին, եւ իւրաքանչիւր հոյրենի գաւառաց տեարք էին . ողբա անուանեալ կոչէին Պետութեանն աղնուականք (Reichsadel, noblesse de l'empire) : Խակ կէոք խօնարհագոյն իմն էին եւ ընդ իշխանութեամբ իւրաքանչիւր գաւառատեարց ան-

կեալ, եւ սոցա միջնորդութեամբ եւեթ մարթ էր առ կայսր եւ առ ժողովս պետութեանն մուտ ունել. սոքա Գաւառի ազնուականք (Gandadel, noblesse provinciale) յորջորջէին: — Այս ամենայն եղեալ բարձաւ ի միջոյ ի ժամանակին իրեւ Գաղիացիք յաշխարհն արշաւեցին. քանզի յայնժամ ճախիքն եւ հզօրք ի մէջ Ազնուականաց պետութեանն հասանէին միահեծան իշխանութեան. իսկ յամի 1806 Նապոլէոն զանաւագսն եւ զակարագոյնն ի նոցանէ մերկեալ յառաջին պատուօյն, Ազնուականաց գաւառին հաւասարս կացուցանէր, եւ հզատակս առնէր զնոսա առաջնոցն. եւ այս ազնուականք անուանէալ կոչեին Միջնորդական (médiatisé, mediatisiert) իշխանք:

Իրեւ իշխանութիւն Նապոլէոնի բառնայր ի միջոյ, ոյս Միջնորդական ազնուականք, թէպէտ եւ ոչ յառաջին պատիւ անդր ելանէին, քանզի չը իսկ մարթ վասն գերմանական կայսերաւթեանն ջնջելց, բայց սակայն բազում ինչ առաւելութիւնս չնորհէր նոցա ժողովն Վիեննայ, յորո ցայժմ իսկ վայելին եւ կարի իմն մեծարոյ են: Այժմ են ի գերմանիա 82 այսպիսի ազգատոհմք, որը մեծաւ մասամբ ի Պրուսիա, ի Բաւարիա, ի Վիերտենբերգ, ի Սաքսոնիա եւ ի Հանովեր բնակեն եւ ունին զիւրեանց կալուածս վիճակաց՝ որ են միանգամայն իրեւ 485 չորեքիուսի մլոնք. ունին նորա հնագանդեալս առաւել քան զ1,000,000, եւ մուտք նոցա եւ հառք առաւել քան զերկուասան հազարս հազարաց Աւստրիական գահեկանաց են:

Այլ եւս ազնուականք Գերմանացւոց ի բազում չնորհս վայելեն. ոչ միայն ի ժողովս տէրութեանց զիւրաւոր եւ առաւելագոյն մասն են նոքա, (այնպէս զի, զոր օրինակ ի Բաւարացւոց աշխարհին ազնուականք՝ որ փոքր ինչ աւելի քան զհազարերորդ մասն բնակչաց են, ուժերորդ մասն են տոհմային ժողովոյ տէրութեան,) այլ եւ գրեթէ ամենայն մեծամեծ

պաշտամունք քաղաքի եւ զինուորութեան ի նոցա ձեռս են : Ի բովանդակ Գերմանացւոց աշխարհին զմեծ մասն ոստանից՝ որը ասպետաց կալուածքն եւս անուանեալ կոչին, նոքա ունին . նա՝ ի Բոհեմիացւոց եւ ի Մորավիացւոց գաւառու նոցա միայն է իշխանութիւն ոստանս ստանալոյ, այս ինքն այնպիսի կարսածս՝ որոց վասն շինականք շուրջ բնակեալք հարկս ինչ արծաթոյ կամ ծառայութիւն հարկանեն :

Այսպիսի ինչ են հանգամանք ազնուականաց գերմանացւոց աշխարհին . թէպէտ եւ յայլեւոյլ գաւառու գոն խորիք յիլու ինչ, բայց չեն ինչ մեծ :

Ի ՍԿԸՆԴԵԽԵԵԾՆ թագաւորութիւնս ազնուականաց իրք այլակերպ իմն են ի միմեանց : Ի ԴԵՆԻԾ յամի 1660 յարեաւ ժողովուրդն եւ առ յազնուականաց զիշխանութիւն իրաց աշխարհին . քանզի կամքը ռատմիկն եթէ միայն ի ձեռս թագաւորին լինիցի ազատութիւն իշխանութեան : — Ի ՍՈՒԵԴԻԾ ազնուականք երբեմն այնպէս հզօր էին, զի յամի 1493 ոմն յիշխանաց իշխեաց պատերազմ յայտ առնել արքային Անգղիացւոց, գարձեալ եւ այլք՝ այլոց թագաւորաց . եւ մեւս ոմն, իրրեւ ի կոչունս հրաւիրեցաւ ի գլխաւորէ անտի թագաւորութեան, ետ պատասխանի . Թուղ նա իւրավք խորհրդականոքն հանդերձ առ իս եկեսցէ, եւ եթէ սիրով եւ ցածութեամբ խօսիցին, լուացյ բանից նոցա : Վաստամբութեանց եւ խուզութեանց՝ որ յետ այնորիկ ի Սուեդիա եղեն, ազնուականք էին պատճառք . եւ ի ժողովս աէրութեան յ700 մարդկանէ, իրրեւ 500 յազնուականաց միարանութենէ են : — ԵՍՐՈՒԵԳԻԾԻ իրրեւ բռնազատեցան ընդ Առեղիացւոց միարանել, ի ժողովի ուրեք (յ17 Մայի . 1814), զի մի նոյն անհնարին իշխանութիւն ազնուականաց Առեղիացւոց եւ ի նոցա աշխարհն մուտ դտանիցէ, զամենայն քաղաքային ազնուականութիւն բարձին յաշխարհէն : Մանաւանդ զի ի բազում ժամանակաց հետէ յան-

Հնարին նուազութիւն իջեալ էր թիւ ազնուականաց նոցա:

Ե ՌՈՒՍԸՑ աշխարհին յառաջազդոյն երբեմն կարի իմն մեծ իշխանութիւն եւ զօրութիւն էր ազնուականաց, մինչեւ հանել զօր ի բարձ թագաւորութեան եւ ի բաց մերժել անտի ըստ կամք: Պետրոս Մեծի ժամանակի քառասուն եւ երից ամաց իւրոյ իշխանութեանն, ամենայն հնարիւք իւրոյ խորագիտութեանն եւ հանձարոյ, հաղիւ մարթաց չափ դնելնոց, եւ զիշխանութիւն տերութեան բաւնալ հանելի ի նոցանէ: Կարգեաց նա զԾառուայութեանն կամ զԾրժանեաց ազնուականութիւն, եւ այնմ առաւել պատիւ ետ քան ծննդեանն ազնուականութեան՝ որ կանխաւ գոյր եւ յետ այնորիկ էջ ի նուազութիւն: Արդ ըստ այսց յօրինուածութեանց գոն ի Ռուսաց աշխարհին Ա. Զինուորական կամ պատերազմական ազնուականութիւն, զոր ունին ամենայն գլխաւոր զօրապետք եւ որդիք նոցա յետ նոցա: Բ. Աթ առաջանաց ազնուականութիւն, զոր ունին ամենեքին՝ որ յութ առաջին աստիճանու ի շորեւթասանն պատաւոյ աստիճանաց անտի քաղաքային սպասաւորութեան գտանին. այս ութ առաջին աստիճանիք տան այնպիսի ինչ ազնուականութիւն՝ որ ժառանգութեամբ յորդիսն անցանէ. իսկ մնացեալ վեցեքին այնպիսի ինչ ազնուականութիւն տան որ միայն վասն անձին իւրաքանչիւր ուրուք է: Գ. Հրովարտակաւ ազնուականութիւն՝ որ մանաւանդ վասն օտարականաց է: Դ. Հին ազնուական ազգաստոհմք՝ որք կարիցեն հաստատութեամբ ցուցանել զիւրեանց ազնուականութիւնն: Կարձեալ գոն անդէն բազում իշխանք՝ որք կնեաս (Knées) անուանեալ կոչին, որ ի Ալաւոնաց բարբառոյ անտի Գլխաւոր թարգմանի, ի մէջ թաթարաց անուանեալ կոչին նոքա խան (Chan) եւ այլուր՝ Զուպան: Ամանք ի սոցանէ անդստին ի զաւակէ անտի հնոց թագաւորաց Ռուսաց, Վիժուա-

նացւոց, Թամթարաց եւ Յունաց եւ ի նախարարաց Հայոց եւ Վրաց ունին զծագումն :

Ազնուականք Ռատուաց ազատ ի հարկաց են, Եթէ վասն անձանց իւրեանց եւ Եթէ վասն ստացուածոցն զարձեալ եւ յակամայ զինուորութենէ ազատ են, եւ չէ մարթ զնոսա դան հարկանել : Խշխանութիւն Ա նոցա սարուկս ի տան եւ յանդս ունել, եւ ի սոցանէ հարկ եւ Ժառայութիւն պահանջել : Երյնպէս նոցա եւեթ մարթ է զքրէական նիւթո՞ որ յերկրի անդ իւրեանց գտանիցին, իւրեանց անձանց առնուլ, զոր չէ իշխան առնել ռամիկն : — Ազնուականք որդի ի հօրէ 538,000աւ շափ են յաշխարհին, իսկ ազնուականք որ վասն իւրեանց արժանեացն առեալ իցեն զաղնուականութիւն, են 158,000աւ շափ :

Բ . ԿԱՂԱՔԱՑԻՔ :

Խըրկորդ կարգ՝ որ ժառանգութեամբ կարգի գայ, և քաղաքացւոց, եւ ի նոցանէ յօրինեալ յարդարի բան տէրութիւն կամ աշխարհ :

Քաղաքացիք ի միջին դարս ի ժամանակս խռովութեանց եւ պատերազմաց սկսան լինել առանձինն կարգ ի տէրութիւնս : Զեւազիտութիւն եւ արուեստ զառաջինն սկսան պայծառանալ անդ՝ ուր էին արքունիք իշխանաց եւ վանորպմք, զի նոքա ձեռնտու էին ամենայն ազգաց ճարտարութեանց, վասն այնորիկ եւ մարդիկ գունդագունդ դիմեին բնակել մօտ առնոսա : Խւ այնպէս կէոք յիշխանս յարեին, կային նոցա ի սպասու, զպատերազմ նոցա հարկանէին եւ լինէին նոցա զօրականք . ոյլք գային բնակել ի կալուածրս եւ ի մօտաւոր վայրո վանորեկից եւ զանձինս տային ի ծառայութիւն եկեղեցւոյ եւ կարգի վիճակաւորաց, կամ ընդ նոցա առաջնորդութեամբ ի պէսպէս եւ յաղղիաղղի ճարտարութիւնս արուեստից պարապէին : Քայլց բազմութիւն մարդկանն օր ըստ օրէ

աճեին եւ հզօրագոյն լինեին, մանաւանդ ի ձեռն վա-
ճառականութեան . ապա միարանեալ ժողովս իմն քա-
զաքաց կացուցանեին, եւ յետ այնորիկ ի բաղմանալ
այնպէս քաղաքածողով մարդկան, քաղաքքն մաս-
նեին ընդ միմեանս ի դաշն միարանութեան, եւ անտի
յարուցեալ կանգնեին դաշնաւորութիւնք քաղաքաց
քաղաքաց, որպէս Գերմանացւոցն եւ Խոտալացւոց,
նոյնպէս եւ առ Արեւելեան եւ Հարաւային ծովուն
բազում քաղաքք՝ որ մեծատուն յոյժ եւ նշանաւոր
էին եւ տեղի վաճառականութեան, դաշնաւոր ընդ
միմեանս լինեին :

Վաղաքացիք ոչ միայն վասն շնորհաց եւ պար-
զեւաց զոր ի թագաւորաց գտանեին, այլ եւ վասն
մեծութեան եւ ընչից յաճախութեան ստացան իշ-
խանութիւն յիրս տէրութեան : Յժմ . դարու յի-
տալիա, ի Գաղիա, ի Ապանիա, յԱնգղիա, ի Գերմա-
նիա եւ ի Հոլանդիա սկիզբն եզեւ յարդարելոյ միա-
բանութեանց ազատ մարդկան, կամ Երրորդ կարգի
իրեիք (Tiers - état), որք եւ իշխանս եւ դատաւորս
կարդեին իւրեանց առանձինն . եւ այնչափ զօրացան
մինչեւ զօրս հանել եւ տորմիզս նաւաց կազմել ի ծո-
վու, եւ ընդ հէնս եւ ընդ բռնակալս տալ պատերազմ :
Յետ այնորիկ եւ յիրս քաղաքի սկսան ունել իշխա-
նութիւն . եւ նախ ի Ապանիա ի վախճանի ԺԲ . դա-
րու շնորհեցաւ քաղաքացւոց մուտ ի ժողովս աւա-
գանւոյն . ապա յԱնգղիա յամի 1265, ի Գաղիա յամի
1302, ի Գերմանիա յամի 1309, ի Հունգարիա յամի
1405, ի Առևեդիա յամի 1527 առ Գուտաւաւաւ Վա-
ստ : Աւելի քան զ60 քաղաքս էր տեսանել ի Գեր-
մանիա որք ազատք էին, միայն ընդ ձեռամք կայսերն
նուաճեալ, եւ անուանեալ կոչեին քաղաքք պետու-
թեան (Reichsstädte) : Խաղ զայն քաղաքս Խոտալա-
ցւոց՝ որոց էր պետութիւնեւ իշխանութիւն, որպիսի
էին Պիստ, Փղորենտիա, Լուկկա . եւ իրք նոցա յայտ
են ի պատմութեանց :

Եմոր իսկ տեսանեմք ի Քրիստոնիա եւ յամենայն տէրութիւնս գերմանիայ դքաղաքացիս՝ որ պատգամնաւորս ի ժողովս ազգին առաքեն, եւ նոցայանձն առնեն ընտրել դատաւորս (Magistrat), եւ զհոգ անձանց եւ արարոց իւրեանց ի նոսա ընկենուն. ասի իմն թէ ի գաղիա այժմ քաղաքացիք իւնեն: Խսկ ի պետութեան Ռուսաց ըստ քաղաքի օրինաց՝ որ տուան յամի 1801, քաղաքացիք ի հինդ դասս բաժանին, որոց իւրաքանչիւր պէսպէս ազատութիւնք եւ իրաւունք են: Բայտ հրովարտակի իրիք Աղեքսանդրի կայսեր, զոր ետ յամի 1807, վաճառականք՝ որ են ի միոջէ ի շորեցունց դասուց անտի քաղաքացւոց, կարօղ են զնել գեղս եւ աղարակս, (զոր առնել ի Գերմանիա բազում ուրեք չէ հնար քաղաքացւոց,) եւ ունել ծառայս սարուկս ի նոսա. բայց զան ինչ օրէնք վասն սարկացն, եւ ըստ այնց օրինաց պարտին ընդ նոսա զնալ տեարքն քաղաքացիք:

Գ. Հ Բ Ա Հ Ա :

Երրորդ կարգ է Ծինականաց, որ նոյնպէս ժառանգութեամբ է: Առքա սկիզբն եւ հաստատութիւն են ազգի, զամնենեսին կերակրեն. մանաւանդ թէ ինքեանք իսկ են ի բնէ եւ ճշմարտութեամբ ազգ, զի յշ30 հազարաց հազարաց (միլիոնից) մարդկան բնակելոց յշւրոպա իրրեւ 200 հազարք հազարաց շինականք են կամ իրրեւ զշինականս համարին: Բայց եւ այնպէս այժմ ոչ միայն ամենայն ուրեք սակաւ յոյժ եւ իրրեւ խուն ինչ է զօրութիւն նոցա եւ իշխանութիւն ի տէրութեան, այլ եւ ուրեք ուրեք, որպէս ի Հունգարիա, եւ ազգ անդամ կոչել զնոսա Հյամարին արժանի, այլ փոխանակ ազգ կամ ժողովուրդ կոչելոյ, խուժան եւ խառնազանձ անուանեն եւ ամբոխ խաժամուժ: Ոիսայն ի Հեղուեաիա, ի Գաղիա, ի Բեղզիա, ի Հոլանդիա, յԱնդղիա, ի Սկով-

տիա, ի Նորուեզիա, ի Սուեդիա, ի Սպանիա, ի Լուսիտանիա եւ յԻտալիա, շինականք իրրեւ զաղնուականց եւ զքաղաքացւոց կարգս, զնոյն իրաւունս էւ զաղատութիւն ի քաղաքի եւ ի տէրութեան վայելնն ի Գերմանիա բազում ուրեք շինականք ոչ միայն թաղաւորաց հնազանդենն, այլ եւ այնոցիկ՝ որք տեազք են երկրի եւ կալուածոց. բայց եւ ի կազմանս կողմանս անդատին յամէ 1815 ստացեալ ունին իրաւունս եւ մուտ ի ժողովս տէրութեան : ՀՅարեւելեան կողմանս Եւրոպայ, որպէս ի Ռուսաց աշխարհին, շինականք են հանապազորդ ծառայք տերանց իւրեանց :

Վանզի զըեթէ յամենայն տէրութիւնս աղնուականք են որ վարեն զժողովուրդն, պարտ եւ պատշաճ էր աստէն ի սմին վայրի լայնագոյնս զնոցանէ ճառել. իսկ զքաղաքացեաց եւ զշինականց բազում ինչ զըեսցուք ի Դ. մասին զըոցս, յորժամ զձեռագիտութենէ եւ զմշակութենէ ճառիցեմք : — Ժամէ է այսուհետեւ ի բուն իսկ Հանգամանս առաջնորդութեան կամ ի Աահմանագրութիւն անցանել :

Հ Ե Տ Ե ՞ Յ Բ

ՀԱՅԻ ԱՄՄԱՆՔ ԱԹԱՋՆՈՐԴՈՒԹԵԱՆ ԿԱՄ
ՍԱՀՄԱՆԸԴՐՈՒԹԻՒՆ

Արողիս ի ոկզբան անդ այսր մասին յայտ արարաք, Հանգամանկը առաջնորդութեան ուսուցանեն թէ որշափ ինչ ի համօրէն զօրութեանց ժաղովրդեան միոջ կայ ի ձեռս իշխանացն կամ որոց աիրեն: Արդ յամանս ի միահեծան տէրութեանց իշխանն կամ միահեծան տէր ամենեւին ազատ է ի կամաց ազգին, եւ դումարէ զամենայն բովանդակ իշխանութիւն յանձն իւր, եւ մանաւանդ զօրէնս ինքնին տայ, եւ բաց ի նմանէ ոչ ոք կարէ հասաւասութեամբ վճիռ ինչ տալ: Այսպիսի տէրութիւնք անուանեալ կոչին Ազատ կամ արձակ միահեծան տէրութիւնք (monarchies absolues): Եւ չփոփոխի ինչ իւիք էութիւն ազատ միահեծան տէրութեան, յորժամ զայցին ոմանկը՝ որ խորհուրդ տայցյեն թագաւորին, կամ օգնական լինիցին ի վարել զիշխանութիւնն եւ ի դնել օրէնս: Խակ յայլ տէրութիւնս միահեծան տէրն չէ ամենեւին ազատ եւ չունի ի ձեռին զրովանդակ իշխանութիւնն, եւ մանաւանդ չիշխէ առանձինն նորոգ ինչ օրէնս դնել, այլ ոմանկը անդստին ի ժողովրդենէ կամ յազդէ զնոյն իրաւունս ընդ նմա ունին: Այսպիսի տէրութիւնք անուանեալ կոչին Ամփոփեալ կամ Չափաւորեալ (modérées) կամ թէ ընդ Սահմանադրութեամբ (constitutionnelles) եւ կամ գարձեալ խառն (mixtes) միահեծան տէրութիւնք:

Խ նշանաւոր տէրութեանց անտի Եւրոպայ ազատ միահեծան տէրութիւնք են. Ա. Աւստրիացւոցն (բաց ի Հունգարիայ), Բ. Ռուսաց, Գ. Պրուսիայ, Դ. Աիրիլիայ, Ե. Սարդինիայ եւ Զ. Դանիայ: — Խակ ամփոփեալ միահեծան տէրութիւնք են. Ա. Բրիտանիա մեծ, Բ. Գաղիա, Գ. Սպանիա, Դ. Լուսիանիա

Ե. Առւեղիա, Զ. Նորուեղիա, Է. Հոլանդիա, Ը. Բեղզիա, Թ. Բաւարիա, Ժ. Հանովեր, ԺԱ. Վիետսենբերգ, Եւ ԺԲ. Ապրոսնիա:

Ակիզըն արացուք զհանգամանս առաջնորդութեան միոյ ի նշանաւոր տէրութեանցն քննել:

Ա

ԲՐԻՏԱՆԻԱ ՄԵՇ

ԲՐԻՏԱՆԻԱՑԻՈՑ թագաւորութիւն չունի իրբեւ զԳաղիա և իրբեւ զայլ եւս տէրութիւնս ինչ՝ որք ընդ սահմանադրութեամբ իցեն, մատեանս՝ յորս յօրինեալ յարդարմամբ ամենայն իրաւունք տէրութեանն բովանդակիցին. այլ իրաւունք տէրութեանն ընդ վեց դարս (յերկոտասաներորդ դարէ անտի մինչեւ ի վերջին ժամանակս յայսոսիկ,), ի մէջ անհնարին սաստիկ ընտանի պատերազմաց առ սակաւ սակաւ յօրինեցան: Յորժամ ոք մի ըստ միոջէ ընդ այն ժամանակսն անցանիցէ, տեսանէ թէ որպէս տակաւ երթայր և նուազէր իշխանաւթիւնն արքունի, եւ թէ զիանդ նախ աղնուականք եւ ապա քաղաքացիք ուն ուն յառաջ մատուցեալ պէսպէս իրաւունս եւ աղատութիւնս գտանէին. եւ թէ որպէս անտի հարկ լինէր թագաւորին յիրս ինչ նշանաւորս նախ զաղնուականս եւ ապա զռամիկն ի խորհուրդ կոչել, որով սոքա յիրս տէրութեանն միջամուխ լինէին, որպէս վերազոյն (73, 75) ի պատմութեան անդ Բրիտանացւոց փոքր ինչ յիշատակեցաք. եւ այնուհեաեւ այժմու հանդամանք առաջնորդութեան եւ իրաւունք յարդարեցան:

Առդ ըստ այնց իրաւանց իշխանութիւն թագաւորին Բրիտանացւոց, յերիս զլիուաւոր մասունս տէրութեանն՝ որ են յէւրոպա, է Միահեծան թագաւորութիւն Ամիսովեալ ինն եւ նուազեալ: Իրաւունք նորա անդստին յամէ 1689 այսպիսի բանիք յօրէնսդիտաց Անդղիացւոց յայտ առնի. “Թագաւորն է քա-

հանայապետ մեծ, զլիսաւոր պահապան թագաւորացնեան, վերջին ժառանգ թագաւորութեան, ամենայն իրաց մօտաւոր, ամենազօր, անմոլարն * : Առվին զայն իմն կամին յայտ առնել եթէ թագաւորն իշխան է տալ կատարել զօրենս, սկզել ի վերայ իրաց եկեղեցւոյն, եւ իրս ինչ ընդ արտաքին տէրութիւնս վճարել, որպէս յայտ առնել մարտ պատերազմի, դաշնոս կուել եւ առնել խաղաղութիւն, եւ զայլ եւս ինչ գործս՝ որ գիպին ի տէրութեանն ընդ արտաքին տէրութիւնսն : “Եմա անկ է եւ զօրենսն հաստատել եւ սկզել օրինայն պահպանութեան : Իրբեւ տեսանիցէ թէ սպառելոց է տօհմ իւր, կարօղ է կարգս ինչ վասն յաջորդութեան սահմանել հաւանութեամբ խորհրդանոցին (Parliament) : Ամենայն իրաց մօտաւոր կամ ամենոցին ուրեք կոչի թագաւորն, քանզի ամենայն գործք՝ որ վասն կատարելոյ զօրենս իցեն, այս ինքն վճիռք եւ պատաւէըք դատաւորաց, միայն յանուն թագաւորին կատարին եւ ի զլուխ ելանեն : Դրաբձեալ ամենազօր անուանի, այնու զի շպարտի տալ պատասխանի, եւ իշխան է կարգել պաշտօնեայս ի քաղաքի եւ իշխանս ի վերայ զօրուն եւ նաւատորմիլ նաւաց . կարօղ է եւ թողութիւն առնել յանցաւորաց, եւ պատիւս կամ պարգևես բաշխել, եւ միանդամայն զամենայն շնորհս շնորհել : Անմոլար վասն այնորիկ կոչի, զի չէ մարթ առն թագաւորի անիրաւութիւն ինչ գործել **, կամ թէ անիրաւութիւն ինչ կամ զըկումն միայն ի խորհրդականաց եւ ի պաշտօնէից անտի լինին, վասն այնորիկ նոքա ընդ այն պատասխանի տալոց են :

* Այսպիսի բանիւք ի Հռոմայեցւոց բարբառ գարին . Rex est pontifex maximus, summus regni custos, ultimus regni haeres, omni praesens, omnipotens, infallibilis.

** The king, ասեն Անդրքացիք, can do no wrong.

թեհպէտ եւ զայս ամենայն իշխանութիւն ունի թագաւորն, սակայն ի հարկանել հարկս, եւ առ. հասարակ յորժամ զելից եւ զմաից տէրութեանն բանքն իցեն, չէ ազատ եւ շիշխէ առնել ինչ ինքնակամ, մինչ չէ հաւանեալ իցէ խորհրդականաց խորհրդանոցին; Դարձեալ օրենս գնել ինքնին առանձինն չէ իշխան թագաւորն. զի Տեարք (Lord) կամ ատենակալք (Peer *) եւ պատգամաւորք (deputy) ժողովրդեանն ունին զնոյն իշխանութիւն օրենսդրութեան հաւասար ընդ թագաւորին:

Ժողով տէրութեանն կամ խորհրդանոց յերկու բաժնս հատանի. այն՝ յորում ատենակալքն ժողովին, անուանեալ կոչել ժողով կամ տուն խորհրդոյ (house) ատենակալաց կամ Տեարց, եւ երկրորդն՝ ժողով կամ տուն խորհրդոյ Պատգամաւորաց կամ ռամլին (commoners): Երբեք երբեք առաջինն անուանի եւ վերին տուն խորհրդոյ, եւ երկրորդն՝ խոնարհագոյն տուն խորհրդոյ:

Ի ժողովի ատենակալաց գտանին. Ա. Եզնուականք (Nobility) Անդզիացւոց, որք միայն ունին ժառանգութեամբ զիրաւունս մտանելոյ ի խորհուրդ անդր եւ են արք առաւելքան զ340:

Բ. Ա Եշտասան ատենակալք Ակովտիացւոց, որ ի լինել խորհրդոյ ընտրեալ առաքին ի միջոյ ազնուականաց Ակովտիացւոց:

Գ. Կառան եւ ութ ատենակալք ցկեանս ընտրեալք ի միջոյ ազնուականաց Խրլանդացւոց:

Դ. Կառան եւ վեց արքեպիսկոպոսք եւ եպիսկոպոսք եկեղեցւոյն Անդզիացւոց:

* Զոր մեք Ատենակալս կոչեմք, Անդզիացիք ըստ իւրեանց բարբառոյ Զուգական առևն, զի զայդ նշանակէ անունն Peir, որպէս եւ Pair անուն Գաղղիացւոց. եւ զուգականս վասն այնորիկ կոչեն, զի որ գանն ի ժողով անդր են զուգականք եւ հանգիտապատիք միմեանց:

Ե. Եթք չորք ընտրեալք ի միջոյ եպիսկոպոսապետաց և եպիսկոպոսաց իրահանգացւոց :

Զ. Երկուասան վերին դատաւորք՝ որք մասնան ի խորհուրդ անգր ցորչափ կան մնան ի պաշտաման իրեւանց. բայց համօրէն ամենեցուն կարծիք հաւանութեան (νοίχ) մի եւեթ համարին :

Վեզ ամենայն առենակալք են արք իրեւեւ կատարուած բայց սակայն չիք չափ, զի կարօղ է թագաւորն զհամար Տերանց Անդղիացւոցն բաղմացուցանել, որով եւ այս ուժը եւ կամիցի իշխանութիւն առենակալութեան որ որդի ի հօրէ կարգի :

Օգահերէց գլխաւորութիւն ի ժողովի առենակալաց ունի Տէրն մեծ դպրապետ (chancellor) այն որ զմեծ կնիքն արքայի պահէ. ապա եթէ զայն պաշտօն մեծի դպրապետի գործակալք ումանկը արքունի ունիցին, որպէս եղեւ յամի 1835, զմի ոմն յերկուասան վերին դատաւորաց անտի ընտրեալ կարգեն գահերէց, եւ զոյլ ոմն երկրորդ նմա : Վառենակալք ունին իրաւունս յորժամ ինքեանք չիցեն մօտ, ի ձեռն փոխանորդաց իւրեանց զիւրեանց հաւանութիւն կամաց յոյտ առնել : Բայց փոխանորդքն չեն իշխան վիճել, եթէ չիցեն եւ ինքեանք առենակալք : Վայր իւրաքանչիւր զիւր կաման հաւանութեան յոյտ առնէ զայս ձեւ օրինակի, եթէ Հաճ եմ, կամ Չեմ հաւան : Վառենակալք ունին իշխանութիւն կալոյ դատաւոր ոչ ի վերոյ առենակալաց միայն, յորժամ յանցաւոր ինչ յիմիք գատանիցին, յորմէ եւ ոչ թագաւորազունք ազատ են, այլ եւ ի վերայ խորհրդականաց տան խորհրդաց ռամկին . նոյնպէս եւ պաշտօնեալք տերութեան միայն առաջի նոցա դատին. դարձեալ եւ այլ եւս յանցուածք յիրս արքունի առաջի նոցա քննին :

Խորհրդականք՝ որ ի տուն խորհրդոյ ռամկին առաքին, են պատգամաւորք կամ առաքեալք տերութեանց ի կոմութեանց անտի եւ յայլոց գլխաւոր կողմանց կոմութեանցն : Առքա անդստին յամե-

1715 յեւթն ամս մի անգամ ընտրին։ Բայց սակայն կարող է թագաւորն յորժամ եւ կամիցի, ընկենալ զնոսա համօրէն ի միասին ի պաշտամանէ, եւ այլս փախանակ նոցա տալ ընտրել. նոյնպէս եւ ի մռանել թագաւորի անկանին պատգամաւորք ի պաշտամանէն։ Այժմ յետ վերջին նորոգմանն (1832) կարդ եւ թիւ համարոյ պատգամաւորաց այսպիսի է.

Ա. Անգղիա առաքէ

Ի 40 կոմսութեանց	143	պատգամաւոր
Յ2ուց աիեղերական գպրոցաց	4	"
Ի 187 քաղաքաց եւ աւանաց	324	"

Բ. Վաղիս առաքէ

Յ12 կոմսութեանցն	15	"
Ի 14 աւանաց	14	"

Ուստի համօրէն Անգղիա 500

Գ. Սկովտիա առաքէ

Յ30 կոմսութեանց	30	"
Ի քաղաքաց եւ յաւանաց	23	"

Ուստի համօրէն Սկովտիա 53

Դ. Իրլանդիա առաքէ

Յ32ուց կոմսութեանց	64	"
Ի տիեզ. գպրոցէ Դուբլինի	2	"
Ի քաղաքաց եւ յաւանաց	39	"

Ուստի համօրէն Իրլանդիա 105

Որով եւ ամենայն պատգամաւորք 658

Եմնեքին որը ի քաղաքան կամ յաւանսն՝ որոց իշխանութիւն իցէ առաքել պատգամաւորս, կալուածս ինչ կամ տուն կամ մասն տան ունիցին, որոյ մուտք ամի ամի գոնեայ 10 ոսկի դահնեկանաց Բրիտանացւոց (sterling) իցէ, եւ կամ հատուցանիցն նոյնչափ վասն վարձու տան, կարօղ են մտանել ի համար այնոցիկ որ ընտրիցն զպատգամաւորսն. իսկ որը կալուածս յայլ եւ այլ տեղիս ունիցին, մարդ է նոցա յամենեսին ընտրօղ լինել։ Այլ զի կարօղ լինիցի ոք պատգամաւոր լինել ի կոմսութեան ուրեք, պարտ է նմա

ամել կալուածո՛ որոց մուտք իցեն ամի ամի գոնեայ 600 սոկի դահնեկան Բրիտան ացւոց . իսկ ի քաղաքս կամ աւանս բաւական են մուտք 300 սոկի դահնեկանց : Այս պայմանըք չպահանջնեցն յերէց որդւոց առենակալաց եւ ոչ ի պատգամաւորաց տիեզերական գպրոցաց : Ամենեցուն՝ որ կալիցին լինել ընտրօղ կամ ընտրեալ , հարկ է լինել զքուանեւմիամենիւք անցեալ : Պատգամաւորը Սկովտիացւոց եւ իրլանդացւոց առնուն ռոճիկո , իսկ Անգլիացւոյն՝ ոչ :

Յառաջ ժամանակաւ ընտրութենիք պատգամաւորաց զաւուրս ութ տեւէին . եւ որոց մարթ էր եւ ախն կայր ընտրելոյ , իւրեանց ծախիւքն տային բանալ զպանդոկմն՝ ամենեցուն , եւ իւրաքանչիւր ոք կաշառք եւ բռնութեամբք զամենայն հնարս հնարեր , զի զանձն տացէ ընտրել : Դէպ լիներ երբեմն ի ժամանակի ընտրութեան 80,000 սոկի դահնեկանս Բրիտանացւոց ծախել ի պէտո կաշառաց , եւ արիւն եւս հեղուլ : Օ ի զայտ ամենայն չարիս խափանեցեն , ի յետին ժամանակմն յերկուս աւուրս միայն իջուցին զժամանակ ընտրութեանն*:

* Բայց եւ յետ նորոգելոյ զիարդ ընտրութեանն ոչ սակաւ . նշաւակութիւնք իրբեւ զառաջինն լինին : Երբեմն իրբեւ հակառակորդք նորոգմանն աեսին զի ընտրութիւնն յերկրայս է : զոմանս յայնցանէ՝ զորոց գիտէին թէ ի նորոգմանն կողմն են . յորդորեցին երթաւ ուրեք արտօարոյ բազարին զաւուրս երիս , եւ մուծեալ զնոսա ի պանդոկի մի , ուրախ առնեին զնոսա պէսովէս կերակրովք եւ ըմբռեաք , բայց եւ եւանել անաի արտօարս շնորհւին : Զայն իրբեւ զիարցին որ ի նորոգման կողմն էին , առաքէին արս բազում թափել հանել զնոսա ի ձեռաց հակառակորդաց իւրեանց :

Աս արուեստ իսկ է ի Բրիտանիա զոր անին ոմաներ առանձինն , որ իրբեւ հոգարարձուք համարին երկուց դիմաւոր կողմանցն՝ որ են Հուիզըն եւ Տորիք . զի առաքին նորա ի սոցանէ յորժամ ընտրութիւն ուրեք լինիցի , եւ զամենայն հնարս հնարին զի ի կողմ իւրեանց առաքելեացն հանցեն զընտրութիւնն :

Գլխաւոր տան խորհրդոյ պատգամաւորաց կոչ Խօսող (Speaker), եւ ի պատգամաւորաց անոի հաւանութեամբ բազմաց ընտրի, բայց պարտ է թագաւորին հաստատել զընտրութիւնն : Այլ յայնժամ միայն իշխել նա յայտ առնել զիւք կարծիս հաւանութեան, յորժամ կարծիք երկոցունց հակառակ կողմանց հաւասար գաւանիցին, որպէս զի մի կողմն յողվիցէ եւ լինիցի ընտրութիւնն : “Աա կարգէ զիրսն զ-

Յամի 1837 յամնեանն Յուլ. իրրեւ սկսան ընտրել պատգամաւոր ի 1 ինքոպուլ, արիւն իսկ հեղաւ . այլ ուրեմն ուրեմնայցին նենդ առն ուրումն՝ որ ի նորութամանն կողմանէ էր : Այլ քան զամնայն մեծ ամսթ այն է, ոչ կաշառն զընտրօղն, բազում անդամ ոչ գաղտ, այլ յայտնի ի հրապարակս ի բարբառ քարոզի՝ որ ի ձայն բարձր հրաւիրէ զընտրօղն յօժարել լինել ի կողմ այս անուան : Գործակալք այնոցիկ՝ որ կամին թէ ընտրեցին, քանի ի ձեռն առեալ լիցին ընդ փողոցն եւ ընդ հրապարակս ժողովել իւրեանց ընտրօղն . երրեմ, առեն, արք երկու՝ որ ընտրութեանն հասանել կամքն, վասն 600 ընտրաղաց ետուն 20.000 ոսկի գահեկանն իրատացւոց : Ընտրօղքն երթան քաղաք ի քաղաքէ վաճառել զիւրեանց հաւանութիւն :

Գաղինացի ոնն ի թղթի ուրեմք զրեաց երրեմն առ իւրսն այսպէս. Որ միանդամ զարմանան եւ գովեն զիարդ առաջնորդութեան թրիտանացւոց, այնու զի ողջոյն ազգն ի ձեռն պատգամաւորաց հաղորդ եւ միջամախէ է յիրս առաջնորդութեանն, թող եկեցեն այնոխիցն եւ ի մօտոյ խելամուտ լիցին անցիցն՝ որ աստ անցանեն . եւ այնուհետեւ սկսանիցին մանաւանդ արհամարհել քան զովել զկարգն՝ որ այնպէս տայ ճարակել անձասիրութեան եւ սեպհական օգտի:

Պատմի թէ յամի 1837 իրրեւ ոնն յայնցանէ՝ որ զ՛ետ էին ընտրութեանն, ել ըստ ամփառութեան ի բեմն վասն յայտ առնելոյ զիւր ողջմատութիւնն եւ զփոյթ վասն օգտի ժողովրդեան, ընտրօղքն սկսան ընկենուլ ի նա բունս եւ արմատս բանհարոյ, եւ այլ ինչ բազում ազաւեզի եւ պիղք : Այլ նա ոչինչ խռովեալ ընդ այն՝ թաշկինական ընդէր զերեսան, եւ քաջութեամբ յանդիմանէր զանամօթութիւն նոցա . եւ առեալ պատճառս յիրաց անոի՝ զոր ընկենութիւն նմա, պատմէր նոցա զիւր ողջմատութիւն . մինչեւ յետոյ ուրեմն յազգեաց հակառակորդացն յանդպնութեան, եւ ընտրեցաւ պատգամաւոր :

բաց ի խորհրդեանն բանք լինելոց են, եւ նշանակեալ ի նամակի, տայ գրումնել եւ բաշխել ամենայն պատգամաւորաց՝ որ ի խորհրդեան են : “Աս սահմանէ եւ զայնոսիկ՝ որ խօսելն կամիցին, այնպիսի կարգաւորքն ինքն ախորժէ : ”Ամա անկ է զկարծիս հաւանավեան որ ի ձեռն բանիցն Այս կամ Ոչ յայտանի, կարգեալ յայտնել, զկագեցօղն ի խորհրդգեանն սանձահարել, եւ զամենայն անպատեհութիւն խափանել, եւ որոշել զիրսն ըստ կանոնաց խորհրդանցին, եւ եթէ կանոնքն չտայցեն ինչ վճիռ, կարգել ըստ վաղնջուց սովորութեանն : Ա ասն այսր ամենայնի անգէն ի ժամանակէ ընտրութեան նորայատնի լինի թէ որ կողմն զօրանալոց է . եւ այնր կողման համարի յաղթութիւնն, ընդ որում հաւանգտանին միալք խօսողին :

Մինչեւ յամն 1833 հանապաղ զկնի ճաշոյն լինէր գումարել յայտ խորհուրդ, ոյս ինքն ըստ սովորութեան Անդղիացւոց, ի վեց ժամու յետ միջօրէի կամ եւս անագան, եւ յերկարէր երբեմն մինչեւ յառաւօան : Խսկ ի 1833 ամէ եւ այսր միայն իրք տերութեանն զկնի միջօրէի վճարին . ի խորհուրդ գումարել պարտ է ի հինգ ժամու, եւ չէ օրէն յերկարել քան զհասարակ գիշեր : Խսկ առանձինն ինչ խրնդիք եւ քննութիւնք վճարին յայլ աւուրս բաց յօրէ շաբաթու յերկուասաններորդ ժամէ մինչեւ ցերրորդ ժամն :

Այժմ զերկոսին եւս տունս խորհրդոյ ինքնին թագաւորն ամի ամի կոչէ ի խորհուրդ, նոյնակէս թագաւորն կամ այլ ոք հրամանաւ նորա, սկիզբն առնէ խորհրդոյն, յապաղէ զժամանակ միւսանգամ դումարելոյ ի խորհուրդ, եւ ի դլուխ հանէ : Այս ամենայն կատարի ի տան խորհրդոյ տաենակալաց, եւ անդք հրաւիրեալ գոյ խօսողն հանդերձ պատգամաւորքն : Ճառք՝ որ ի սկանել անդ խորհրդոյն անկանին, յուցանեն թէ որպէս կայ տերութիւնն, եւ որպիսի

ինչ իցեն կարծիք եւ միտք տէրութեանն կամ թագաւորին եւ պաշտօնէից նորա : Ի պատասխանողն զոր տան խորհրդականք երկոցունց եւս տանց, ճանաշի թէ ոյք եւ որշափ իցեն որ հաւանք իցեն ընդկամաց տէրութեանն :

Խնդիրք՝ որ առաջի արկանին, մուրհակք (bills) կոչին . յորժամ իցեն զառանձինն ինչ իրաց, որպէս զիրաց ամուսնութեան կամ զանց, զկամքջոց կամ զջրադարձից կամ զայլոց իրաց միոյ ի կողմանց աշխարհին, Առանձինն մուրհակք (private bills) կոչին. ապա թէ վասն հասարակաց իրաց տէրութեանն իցեն, Հասարակաց մուրհակք (publick bills) յորջորջին : Օ մուրհակսն պարտ է յառաջադրոյն ծանուցանել. զառանձինն մուրհակսն գրով ծանուցանեն, իսկ զհասարակացն՝ բանիք միայն մեկնէ ոմն ի խորհրդականաց խորհրդանոցին եւ կամ ոմն ի կողմանէ տէրութեանն : Այսմ ամենայնի մարդ է ի միում ի տանց խորհրդոյ լինել. միայն եթէ զարծամոյ բանքն իցեն, նախ ի տան խորհրդոյ պատգամաւորաց մատուցանեն :

Օ մուրհակս խնդրոյն եթէ առ օրին ի խորհրդեանն ոչ մերժիցեն, յետ աւուրց ինչ հրապարակաւ ի խորհրդեանն ընթեռնուն, եւ այս անուանեալ կոչի առաջին ընթերցուած : Ապա սկսանին վիճել թէ ընթերցին միւսանգամ, եւ քննեն զբուն իսկ զգը խաւոր իրս խնդրոյն, եւ զխորհրդականացն զմիտսն հարցանեն : Այսէ զլխաւոր իրք խնդրոյն շմուեսցին հաճոյ, այնուհետեւ շտան թոյլ միւսանգամ ի խորհուրդ անդր ածել զխնդիրսն այնպէս որպէս են . ապա եթէ հաճոյ թուեսցին խնդիրքն, միւսանգամ ընթեռնուն, եւ զարս գմնեայ ութ ի միջոյ խորհրդականացն ընտրեալ, տան նոցա խնամով մի ըստ միոջէ զամենայն մասունս խնդրոյն քննել : Այս եթէ մեծ ինչ եւ կարեւոր խնդիրքն իցեն, ոչ ութ այր միայն այլ խորհրդականքն ամենայն քննեն զիրսն . այլ յայնժամ

Խօսողն չէ բարձերէց եւ ոչ մատեան առաջի կայ, որպէս սովոր է լինել ի տաճարի խորհրդոյ պատղամաւորաց :

Եթէ յայսմ առանձին խորհրդեան փոփոխութեամ կամ այլ ինչ նոյնպիսի ի մուրհական լինիցի, զայն ամենայն գահերէց առանձինն խորհրդեան (Chairman) պատմէ ի խորհրդանոցի անդ յորժամ խորհրդականքն ամենայն ժողովեսցին, եւ անդ սկիզբն լինի միւսանգամ վիճելոյ. եւ յետ այնորիկ երրորդ անգամ տան ընթեանուլ : Եւ իբրեւ այն եւս կատարեսցի, երբեմն միայն յաւելուն ինչ կամ հաւանեն. եւ իւրաքանչիւր ոք յայտ առնէ զիւր կարծիս հաւանութեան կամ զհամօրէն խնդրոյն միանգամայն եւ կամ զմիոյ միոյ ի մասանց ուրոյն առանձինն : Յետ այսր ամենայնի երթան մուրհականքն ի մեւս տուն խորհրդոյ, ուր նոյնպէս հնգիցս լինի խորհուրդ եւ քննութիւն զիրացն :

Ի հաւանել խորհրդականայն ի միում ի տանց խորհրդոյ մուրհակի իմլիք, այնուհետեւ առաջի առնեն զմուրհակն միւսում տան խորհրդոյ : Եւ եթէ յերկրորդում տան խորհրդոյ մերժեսցին խնդիրքն, չէ մարժ միւսանգամ ի նմին զումարման (session) նոյնպէս նովին օրինակաւ յառաջադրել ժողովելոցն : Ապա եթէ նշանաւոր ինչ փոփոխութեամ լինիցի, միւսանգամ ըստ առաջնոյ օրինակին ընդ հանդէս քննութեան պարտի անցանել :

Իբրեւ խօսել կամիցի ոք, յատն կայ եւ այնպէս խօսի առաջի զահոյից իւրոց, առանց զըսց ի բերանոց, զլիսիրաց, եւ միայն ընդ զլիսաւորին (Խօսողին Speaker) խօսի. եւ ոչ զոք յայնցանէ՝ որոց պատասխանի տալ կամիցի կամ հակառակ խօսել, յականէ յանուանէ ոչ կարդայ, այլ միայն զնշանակս հանդերձիցն կամ կերպարանացն յայտ առնէ, կամ այլով իւիք անուամբ զնա կարդայ, կոչելով Տէրն կապուտակահանդերձ, կամ բարեկամ պատուական, եւ

կամ իմաստուն եւ դիտուն խորհրդական, եթէ ից
այրն խօսելի (փաստաբան) * :

Վասն վճիռ ինչ տալոյ հարկ է գոնեայ քա-
ռաստուն խորհրդականաց լինել ի տան խորհրդոյ պա-
դամաւորաց. իսկ ի տան խորհրդոյ ատենակալաց ե-

* Բազում անկարգութիւնք դիովին յայլեւայլ տերու-
թիւնս ի ժամանակի խորհրդոց : Եւ հիւսային և մըրիլ
ի միում նուազի խօսողն ննքնին առան զմին ի խորհրդա-
կանաց, զի խօսութեալ զանձն համարեցաւ ի բանի
նորա : Ես յնպէս ի Ապանիա ոմն անդստին ի ծերակուան
ած ապասկ միում յընկերաց իւրոց : Արդարեւ Քրիս-
տոցիք յայտչափս ոչ հաօքն, բայց ոչ սակաւ յանդդեռ-
ժեան դործք դործին եւ առ նոսա . մայն զբան ու-
րումն Բըրբանացւոյ՝ որ ամենայն իրաց նոցա խելամուռ
էր, բերցուք ի մէջ : Խրբեւ պաշտօնեայք կասկածիցն,
առէ, թէ իր ինչ ի խորհրդեանն ոչ որպէս ննքեանք
կաօքնի, վճարելոց են, զամենայն հնարս հնարին զի զբա-
զումն ի խորհրդականաց անափ խորհրդանոցին հեռա-
ցուցեն ի մեռն բարեկամաց իւրեանց : Եւ եթէ ոյն
ոչ յաջողեացի, պատուէր տան իւրեանց հաւատարիմ
բարեկամաց չուրջ զամերն խորհրդեան դեգերել, եւ ի-
րբեւ աւսանիցեն թէ ընդդիմակաց կողմն զօրանալոց է,
եւ իրըն այլազգ վճարելոց, վաղվաղակի ընթանալ ընդ
ամենայն քաղաքն եւ ի մասերմաց իւրեանց կուտել արտ
յանդդունս, որը յական թօմթափել դիմեն ի տուն
անդր խորհրդեան, եւ ի խիզախելոյ նոցա հարկ է եւ
այլոց շրջել զբանն, եւ կամ նորոք յոլովէ կողմն՝ որ
սակաւասրն էր, եւ բանք հակառակորդացն անկանին:

Բայց առաւել ամօթալից այն է, զի իրբեւ ելանէ
ոք ի բեմ խօսել զիրաց ինչ՝ որ չիցէ հաճոյ մոտաց բազ-
մաց ի խորհրդականաց, թէ պէտ եւ մեծարոյ որ իցէ որ
խօսիցին, եւ բաներն զիրաց բարեաց, անդէն լիրբքն եւ
յանդդունք յարուցանեն ազմուկի : Մէրիթ ազաղակեն,
մըրթ դոփեն սոտամէ զերեկիր, կէսր զհաւու ձայն ածեն,
այլք՝ զիզոց, սմանկը սմանն իրբեւ զշունս, այլք բւնն
զոչեն, ծիծաղին բըրքեն, սպառնան, եւ զայլ ինչ բա-
զում դործեն : Մէրիթ ազաւէ խօսողն, մըրթ սաստէ.
իսկ որ խօսին ի բեմէ անափ, բազում անզամ զբանն
հասանէ, անսայ, լռէ, դարձեալ սկիզբն առնէ : Ար-
դարեւ իրք՝ որ հաւատարի թօւին . եւ չէր իսկ մարմէ
հաւատար, եթէ ոչ արք հաւատարիմք պատմին, որ
ականատես եւ ականչալուր վկայք են դործացն խայտա-
ռակութեան :

րեք եւս բաւական են : Յառաջնուումն խորհրդեան իւրաքանչիւր ոք պարտի ինքնին անձամբ զիւր հաւանութիւն կամ զէ հաւանութիւն յայտ առնել . իսկ յերկրորդումն մարդ է եւ ի ձեռն փոխանորդաց վճարել զիրան : Յառաջնուումն եթէ որ հաւանինն եւ որ շհաւանին հաւասարք իցեն , խօսողն առյ վճիռ եւ իրքն վճարին . ոյլ յերկրորդումն՝ մերժի խնդիրն եւ չլինի ընդունելի :

Խրբեւ ոչ կարեն միտրանել ընդ միմեանս խորհրդականք երկոցունց տանց խորհրդոյ , ուուն ուրեք յերկոցունց կողմանց ընտրին արք ոմանք եւ առնեն խորհուրդ : Ապա եթէ եւ երկոքին կողմանք եւս հաւանուցին մուրհակի իմիք , եւ չիցէ անմիաբանութիւն ի մեջ սոցա եւ նոցա , մատուցանեն առ արքայ , որ եւ առյ վճիռ գաղինացւոց բարբառով ըստ սովորութեան ‘Կորմանաց’ որ երբեմն թագաւորեցին յաշխարհին : Եթէ զառանձինն ինչ իրաց է մուրհակն , առէ թագաւորն : Եղիցի որպէս եւ ախորժեն * . Եթէ զհասարակաց իրաց իցէ , առէ . Զայդ կամի արքայ ** . իսկ եթէ վասն արծաթոյ եւ հարկաց իցէ , առէ . Ծնորհ ունի արքայ հպատակաց իւրոց հաւասարմաց , հաճեալ է ընդ նոցա մտացն յօժարութիւն , եւ ինքն եւս նոյնոպէս կամի *** : Ապա եթէ մերժելոց իցէ զիրան եւ չիցէ հաւանելոց , առէ . Ցեսցէ արքայ եւ խորհեսցի վասն իրացդ **** : Աակայն եթէ խորհրդականք երկոցունց եւս տանց խորհրդոյ հաւանեսցին ընդ մուրհակ ինչ , թագաւորն երկիցս միայն իշխել խոտել եւ չհաւանել . յերրորդում նուազի ի հաւանել միւսանգամ խորհրդականացն , թէպէտ եւ չառ-

* Soit fait , comme il est désiré.

** Le roi le veut.

*** Le roi remercie ses loyaux sujets , accepte leur bénévolence et aussi le veut.

**** Le roi s'avisera.

նուցուն յանձն հաւանել թագաւորն եւ պաշտօնեայք նորա, իրքն օրէնք համարին թագաւորութեան: Բայց յամեւ 1689 այսպիսի ինչ ոչ գիտեցաւ. քանզի սովոր է թագաւորն զպաշտօնեայս իւր հանել եւ զայլս կացուցանել իրբեւ տեսանիցէ այնչափ երկու պառակութիւն ի մէջ նոցա եւ խորհրդականաց խորհրդանոցին:

Պաշտօնեայք տէրութեան անդստին ի պատաւորութենէ իւրեանց շիշխեն մտանել ի խորհրդանոց անդր, բայց եթէ եւ ինքեանք ի միջոյ ատենակալացն իցեն, կամ իրբեւ ոմն ի ռամեկէ (commoner) ընտրեսցին պատգամաւոր. եւ յորժամ պատգամաւոր ոք կարգեսցի նորոգ յայլ պաշտօն, պարտ է նմա զի միւսանդամ ընտրեսցի:

Իրք խորհրդեանն յառաջ ժամանակաւ իրբեւ գաղտնի ինչ ի ծածուկ վճարեին. եւ եթէ յայտնէր ոք զխորհուրդն, անհնարին պատիժ-ս կրէր: Յմէպէտ եւ օրէնք պատժոյն տակաւին կան մնան, սակայն ամենայն ինչ ի խորհրդանոցին յայտնի եւ հրապարակաւ կատարի. եւ այսամ սկիզբն եղեւ ի տան խորհրդոյ ատենակալաց, ի ժամանակաց Գեորգայ Գ.^{*}:

Աստ արժան է մեզ ցուցանել թէ զինչ նշանակիցեն անուանքն Հուիդ (Whig) եւ Տօրի (Tory) որովք կոչին խորհրդականք խորհրդանոցին, եւ գրեթէ համօրեն իսկ ազգն, որ յերկուս կողմանս բաժանին, եւ իւրաքանչիւր կողման են այլ կարծիք եւ այլ խորհրդ վասն իրաց տէրութեանն: Ակիզբն այսր բաժանման է ի ժամանակէ անտի Ստուարտեանց: Ի ժամանա-

* Ի տուն խորհրդոյ ատենակալաց մտանեն նորա՝ որ ունին զհրաման ատենակալի ուրուք. իսկ ի առուն խորհրդոյ պատգամաւորաց այնորիկ՝ որ ունին զհրաման պատգամաւորի ուրուք, կամ որը պարզեւո ինչ դռնապանին տուցեն. բայց պատուէր ստատիկ ի վերաց կայ գռնապանաց տան խորհրդոյ ատենակալաց շառնուու առենեւին պարզեւյումէր: Ամանք յօժարեցին ի յետին ժամանակս զի եւ կտանց հրաման լիցի մտանել ի ներքս ի խորհրդանոցն:

կին յայնմիկ մինչ դեռ պատերազմունք եւ խռովութիւնք յուղեին ի Բրիտանիա վասն կրօնից, եւ սաստիկ հալածանս եւ յափշտակութիւնս ընչից կրէին ճշմարտահաւատաք Իրլանդացւոց, ոմանք սկսան ուղղափառ կողմանն ի ծածուկ պաշտպանել, եւ վասն այնորիկ Տորի կոչեցան, որ է անուն թշնամանաց, զի այնպէս կոչէին դհէնս եւ զաւազակս Իրլանդացւոց, որ յայնմ խռովութեան ժամանակի բազմացան յոյժ։ Խոկ այնոքիկ՝ որ Բողոքողաց կողմանն ջատագով էին, կոչեցան Հուփդ, որպէս սովոր էին կոչել զմուլոս եւ զկեղծաւորս Ակովտիացւոց։ Այժմիկ Տորի անուանեալ կոչին այնոքիկ՝ որ փոփոխումն ինչ կամ նորաձեւս առնել չկամին, եւ Հուփդ այնոքիկ՝ որ հանապազ նորոգել ախորժեն։ Վասն այնորիկ իրրեւ կամեին ազատութիւն շնորհել ուղղափառ կողմանն, Տորիքն՝ որ յառաջնումն պաշտպան էին ուղղափառաց, սկսան առ ատելոյ զիփոփոխումն հակառակ կալ, եւ Հուփդքն թշնամիք եւ հալածիչք ուղղափառութեան, առ սէր նորոգման հաւանեցան ընդ ազատութիւն նոցա։

Բ

ԲԵՂԳԻԱ

ՅԵՏ սակաւ ժամանակի բաժտնելոյ Բեղզիացւոց աշխարհին ի Հոլանդիայ, եւ կարգելոյ առանձինն թագաւորութիւն, այս ինքն յամի 1831 ի 25 Փետր. ի տոհմային ժողովի ուրեք նոր ինչ սահմանադրութիւն տային, զոր Լէոպոլդոս Ա. թագաւոր նոցա ի 21 Յուլ. երգնոյր պահպանել։

Բոտ այսօն սահմանադրութեան Բեղզիա է միահեծան թագաւորութիւն ամփոփեալ երկոքումբը խորհրդոյ տաճարովք (chambre), որ են Ծերակոյտն (sénat) եւ սենեակ կամ տաճար խորհրդոյ պատ-

դամաւորաց (députés)։ Բայց աստ ոչ պատգամաւորըն միայն, այլ եւ խորհրդականք ծերակուտին եւ ի ժողովրդենէ բնարին։ Օրէնս ինչ դնել ինքնին չի խել թաղաւորն, այլ հանդերձ խորհրդականոք տաճարաց խորհրդոյ։ Բայց նորոգ ինչ օրէնս առաջի արկանել իշխան է եւ թաղաւորն եւ ծերակոյան եւ պատգամաւորք։ Պարտ եւ պատշաճ է եւ ծերակուտին եւ պատգամաւորացն ի խորհուրդ ժողովել գոնեւոյ մի անգամ ի տարւոջ յերկրորդում երեք շաբաթոջ նոյեմ։ ամսոյ, եթէ չիցեն յառաջադոյն ժողովեալ։ եւ գոնեւոյ զաւուրս քառասուն տեւելոց է խորհուրդն։ Ի մեռանել թաղաւորին երկոքին եւս տաճարը խորհրդոյ ժողովին ինքնին թէ կարի անազան յետ տասն աւուրց ի վերաց անցանելոյ մահուան նորա։ Յետ մահու թաղաւորին, մինչ չեւ իցէ նորին պայազատ երգումն տուեալ, ամենայն ինչ յանուն քեղդիացւոց ազգին կատարի։ Օյաննանձիչո (régent) տէրութեան եւ զինամակալ (tuteur) կարգեն խորհրդականք երկոցունց տաճարաց խորհրդոյ։ Խորհուրդք երկոցունց եւս տաճարաց հրապարակաւ լինին։ Եթէ վիճակըն հաւասար ելանիցեն, մերժի խնդիրն։

Օպատգամաւորս այնպիսի քաղաքացիք ընտրեն որք զհարկան՝ որ վասն սոցին իրաց յօրինաց սահմանեալ են, հատուցանեն, եւ հարկացն չէ պարտ աւելի քան զ100 դաշնեկան Աւարիացւոց (florins), եւ ոչ պակաս քան զ20 լինել։ Ոճիւ պատգամաւորացն՝ որ առաքին ի ժողովրդենէ անտի, չպարտի բազում յոյժ լինել, թէ շատ՝ առ 40,000 այր ի ժողովրդենէ, մի պատգամաւոր։ Օի մարթայցէ ոք լինել պատգամաւոր, պարտի ծննդեամբ քեղդիացի լինել, կատարեալ զ25 ամ։ Հասակի եւ բնակել անդէն յաշխարհին։ Օամս չորս կան մնան պատգամաւորք ի նմին պատուի, եւ յերկուս ամս մի անգամ կէս պատգամաւորացն վորիսի։ Ի ժամանակի խորհրդոյն իւրաքանչիւր պատ-

գամաւոր առնու ամսոյ ամսոյ 200 դահնեկանս Աւա-
տրիացւոց :

Խորհրդականնք ծերակուտին ըստ համեմատու-
թեան բնակչաց իւրաքանչիւր գաւառաց ընտրին յայնց
քաղաքացւոց՝ յորոց պատգամաւորք ընտրեալ ի-
ցեն : Չէ մարթ ումեք լինել ի ծերակուտէ անտի,
եթէ չիցէ ծննդեամբ Բեղդիացի, պարաի ունել զբնա-
կութիւնն յաշխարհին, զքառասնամենիւք անցեալ,
եւ ոշնչ պակաս քան 1000 դահնեկանաց Աւատրիա-
ցւոց հարկս հարկանել : Խմիւ համարոյ ծերակու-
տին հասանէ ցկէս թուոյ պատգամաւորաց : Օ ամս
ութ կան նոքա ի պաշտամննն, եւ ի չորս ամս մի
անդամ կէսք ի նոցանէ փափոխին :

Խմագաւորն հաւանութեամբ խորհրդականաց
երկոցունց խորհրդոցն անուանէ զիւր պայտաղատ . բայց
հարկ է զի $\frac{2}{3}$ մասունք խորհրդականացն մօտ լինի-
ցին ի խորհրդեանն, եւ զի $\frac{2}{3}$ մասն ի նոցանէ միա-
բան հաւանեցին : Հրաման թագաւորին չունի ոյժ,
եթէ ոչ պաշտօնեայն՝ որ պատասխանի տալոց է ընդ-
պինը, արկցէ ձեռնագիր հրովարտակին : Չէ մարթ
ըռնանալ կամ ձեռնամուխ լինել ի թագաւոր անդը :
Կա կարգէ հրամանատարս ի վերայ զօրուն, զգլխաւոր
պաշտօնեայս դործակալութեան աշխարհին եւ ար-
տաքին իրաց : — Չէ մարթ ումեք՝ որ յարքունի տա-
նէ իցէ, լինել պաշտօնեայ տէրութեան :

Գան յաշխարհին եւ գաւառական ժողովք :

Գ.

Գ Ե Դ Ի Ը

ԱՆԴՍՏԱՆ ի նախնեաց էին ի Գաղիացւոց աշ-
խարհին առանձինն խորհրդանոցք ըստ գաւառաց գա-
ւառաց՝ յորս տիրէին իշխաննք որ ունէին զերկիրն ի
վիճակ ի թագաւորէ անտի . զի այնպիսի իշխանք,

որպէս ի ժամանակին յայնմիկ ամենայն ուրեք սու վորութիւն էր, ունեին իշխանութիւն օրէնսդրութեան եւ գատաւորութեան, եւ ինքնակամ վարելն զիրո դաւառին։ Ի՞այց սակայն այս իշխանութիւն յաւուրց անտի Լուգովիկոսի Ժ. սկսաւ վատթարել, եւ ի ժամանակի Լուգովիկոսի Ժ. համօրէն աշխարհն գաղիացւոց արձակ կամ ազատ միահեծան իշխանութիւն էր։ ՀՅամի 1789 ի մեծի կարուութեան մտից արքունի եւ յապականել համօրէն ժողովրդեանն, յարեաւ ապստամբութիւն։ ‘Ենեկեր’ որ յայնժամ վերակացու էր մտից տէրութեանն, արար ժողով եւ կոչեաց զերեսին կարգ.ս (états) տէրութեանն միանգամայն, զվիճակաւորս, զազնուականու, եւ զուամիկն՝ որ է երրորդն կոչեցեալ կարդ (tiers état)։ Եւ էին ի խորհրդի անդ վիճակաւորք 300 եւ ազնուականք նոյնչափ, իսկ ի ռամկէ 600 այր. եւ համոյ թուեցաւ բազմութեանն առնել ժողով ազգային։ Այս ժողով ետ վճիռ ի կ Աւգոս. ամսոյ, թէ պարտ է զնել սահմանադրութիւն ինչ որոյ հիմն իցեն մարդկեղէն իրաւունք։ Ի՞այց հազիւ յամի 1791 յ3 Աւգոս. ամսոյ ծանուցաւ լու ի լու ամենեցուն սահմանադրութիւնն. եւ յետ աւուրց ինչ ստիպեցաւ Լուգովիկոս Ժ. երդնուլ հաստատուն ունել զայն սահմանադրութիւն. եւ ազա եցոց եւ յայտ արար այլոց տէրութեանց զսահմանադրութիւնն՝ զոր ընկալաւ։

Ի՞այց ոչինչ յերկարեցին նոր կարգքն, զի սպանեալ ապստամբելոցն զմագաւորն, այլ ինչ նոր սահմանադրութիւն հնարեցին, որ մինչեւ ցամն 1814 դարձեալ չորիցս փոփոխեցաւ (ի 24 Յունի. 1793. — ի 23 Աւգոս. 1795. — յ13 Դեկ. 1799. — ի 6 Ապր. 1814)։ Ի հաստատել յայնժամ Լուգովիկոսի Ժ. յաթոռ թագաւորութեան, եղ նոր ինչ սահմանադրութիւն, որ է վեցերորդ, տուեալ ի կ Յունիս ամսոյ նոր թուղթ (charte)։ Ի զառնալ միւսան-

գամ՝ Նապոլէոնի ի Գաղիա, մերժեցաւ այն զիր, եւ իրեւ անկաւ նա Երկրորդ անգամ ի տէրութենէ եւ Լուդովիկոս միւսանգամ առ զըմագաւորութիւնն, անգրէն հաստատեցաւ զիրն :

*Եսին զիր է որ այժմ պահի յաշխարհին, միայն յետ անկանելոյ կարողոսի ծ. ի թագաւորութենէ, եւ աւուրբք ինչ յառաջ քան զըմագաւորել Լուդովիկոսի Փիլիպպոսի, էր ինչ զոր փոփոխեցին. եւ ապա յամին Երկրորդի (1831, ի 29 Դեկ.) դարձել փոփոխմունս ինչ ի ներքո մուծին : Եւ վասն այնորիկ ուղղեալ եւ յարդարեալ զիրն կոչեցաւ :

Արդ ըստ այնց օրինաց Գաղիացւոց տէրութիւնն է թագաւորութիւն ըստ օրինակի Քրիտանացւոցն ամփոփեալ : Խռագաւորն է մեծ եւ զլխաւոր տէրութեանն. անձն նորա նուիրական է, եւ չէ մարթքանութիւն ինչ ի նա հասուցանել : Ի նորա անուն լինի արդարութիւն եւ դասաստան, եւ զդատաւորօն՝ զրո նա կարգէ, չէ մարթք ումեք հանել ի պաշտամանէն : *Ես է հրամանատար ամենայն զօրաց ծովու եւ ցամաքի. ինքն թէ կամի, առնէ պատերազմ եւ դաշնաս խաղաղութեան կու. զամենայն պաշտօնեայս գլխաւորս տէրութեանն ինքն յանուանէ կարգէ : Խշան է թէ կամիցի առնել թողութիւն կամ կարծել զպատիժա պատուհասիցն : *Ես միայն կարօղ է զօրէնս կամ զհրամանս տալ արդեամբք կատարել . բայց ինքնին առանձինն օրէնս դնել չէ իշխան . այլ զամենայն օրէնս դնէ հանդերձ այնորիւք՝ որ փոխանորդք (représentants) են ժողովրդեանն :

Փոխանորդք ժողովրդեանն յերկուս մասունս բաժանին, որք Ատենակալք (Pairs) եւ Պատգամաւորք (Députés) անուանեալ կոչին, եւ Երկրորին ուրոյն ուրոյն գումարին ի խորհուրդ, ատենակալքն ի սենեկի կամ ի տաճարի խորհրդոյ ատենակալացն, եւ պատգամաւորք ի սենեկի կամ ի տաճարի խորհրդոյ պատգամաւորացն : Ատենակալացն իշ-

որպէս ի ժամանակին յայնմիկ ամենայն ուրեք սուվորութիւն էր, ունէին իշխանութիւն օրէնսդրութեան եւ գատաւորութեան, եւ ինքնակամ վարէին զիրս գաւառին։ Բայց սակայն այս իշխանութիւն յաւորց անտի Լուդովիկոսի ժ. սկսաւ վատթարել, եւ ի ժամանակի Լուդովիկոսի ժ. Համօրէն աշխարհն գաղիացւոց արձակ կամ ազատ միահեծան իշխանութիւն էր։ Յամի 1789 ի մեծի կարուութեան մտից արքունի եւ յապականել համօրէն ժողովրդեանն, յարեաւ ապստամբութիւն։ “Եւեկեր՝ որ յայնժամ վերակացու էր մտից տէրութեանն, արար ժողով եւ կոչեաց զերեսին կարգս (états) տէրութեանն միանգամայն, զվիճակաւորս, զազնուականս, եւ զուամիկն՝ որ է երրորդն կոչեցեալ կարդ (tiers état)։ Եւ էին ի խորհրդի անդ վիճակաւորք 300 եւ ազնուականք նոյնչափ, իսկ ի ռամկէ 600 այր. եւ հաճոյ թուեցաւ բազմութեանն առնել ժողով ազգային։ Այս ժողով ետ վճիռ ի կ լւագոս. ամսոյ, թէ պարտ է դնել սահմանադրութիւն ինչ՝ որոյ հիմն իցեն մարդկեղէն իրաւունք։ Բայց հաղիւ յամի 1791 յ3 Սեպտ. ամսոյ ծանուցաւ լուի ի լու ամենեցուն սահմանադրութիւնն. եւ յետ աւուրց ինչ սահիպեցաւ Լուդովիկոս ժ. երդնուէ հաստատուն ունել զայն սահմանադրութիւն. եւ ազա եցոյց եւ յայտ արար այլոց տէրութեանց զսահմանադրութիւնն՝ զոր ընկալաւ։

Բայց ոչինչ յերկարեցին նոր կարդքն, զի սպանեալ ապստամբելոցն զմադաւորն, այլ ինչ նոր սահմանադրութիւն հնարեցին, որ մինչեւ ցամի 1814 դարձեալ չորիցս փոփոխեցաւ (ի 24 Յունի. 1793. — ի 23 Սեպտ. 1795. — յ13 Դեկ. 1799. — ի 6 Ապր. 1814)։ Ի հաստատել յայնժամ Լուդովիկոսի ժ. յաթոռ թագաւորութեան, եղ նոր ինչ սահմանադրութիւն, որ է վեցերորդ, տուեալ ի կ Յունիս ամսոյ նոր թուղթ (charte)։ Ի զառնալ միւսան-

գամ՝ Նապոլէոնի ի Գաղիա, մերժեցաւ այն զիր, եւ իրեւ անկաւ նա երկրորդ անգամ ի տէրութենէ եւ Լուդովիկոս միւսանգամ առ զմագաւորութիւնն, անդրէն հաստատեցաւ զիրն :

*Եսին զիր է որ այժմ պահի յաշխարհին, մի-
այն յետ անկանելոյ կարողոսի ժ. ի թագաւորութե-
նէ, եւ աւուրբք ինչ յառաջ քան զմագաւորել
Լուդովիկոսի Փիլիպպոսի, էր ինչ զոր փոփոխեցին.
եւ ապա յամին երկրորդի (1831, ի 29 Դեկ.) դար-
ձեալ փոփոխմունս ինչ ի ներքո մուծին : Առ վասն
այնորիկ ուղղեալ եւ յարդարեալ զիրն կոչեցաւ :

Վրդ ըստ այնց օրինաց Գաղիացւոց տէրութիւնն
է թագաւորութիւն ըստ օրինակի քրիտանացւոցն
ամփոփեալ : Խռագաւորն է մեծ եւ զիստաւոր տէրու-
թեանն. անձն նորա նուիրական է, եւ չէ մարթ-
բանութիւն ինչ ի նա հասուցանել : Խ նորա անուն
լինի արդարութիւն եւ դաստաստան, եւ զդատաւորն՝
զրս նա կարգէ, չէ մարթ ումեք հանել ի պաշտա-
մանէն : *Եա է հրամանատար ամենայն զօրաց ծո-
վու եւ ցամաքի . ինքն թէ կամի, առնէ պատերազմ
եւ զաշինս խաղաղութեան կաէ . զամենայն պաշ-
տոննայս զիստաւորս տէրութեանն ինքն յանուանէ
կարգէ : Խշուան է թէ կամիցի առնել թողաւթիւն
կամ կարճել զպատիժս պատուհասիցն : *Եա միայն
կարօղ է զօրէնս կամ զհրամանս տալ արդեամբք կա-
տարել . բայց ինքնին առանձինն օրէնս դնել չէ իշ-
խան . այլ զամենայն օրէնս դնէ հանդերձ այնորիք՝
որ փոխանորդք (représentants) են ժողովրդեանն :

Փոխանորդք ժողովրդեանն յերկուս մասւնս
բաժանին, որք Ատենակալք (Pairs) եւ Պատգա-
մաւորք (Députés) անուանեալ կոչին, եւ երկոքին ու-
րոյն ուրոյն գումարին ի խորհուրդ, ատենակալքն
ի սենեկի կամ ի տաճարի խորհրդոյ ատենակա-
լացն, եւ պատգամաւորք ի սենեկի կամ ի տաճարի
խորհրդոյ պատգամաւորացն : Ատենակալացն իշ-

խանութիւն չէ, բայ օրինակի Անգղիացւոցն ատենակալացն իշխանութեան, ժառանգութեամբ, որպէս էրն երբեմն եւ ի Գաղիա, այլ թաղաւորն ընտրէ զնոսա ի կարգաց ինչ կամ յաստիձանաց մարդկան, որ օրինոք ինչ տուելովք յամի 1831 հաստատեալ են. իշխանութիւն նոցա ցկեանս է, եւ թիւ համարոյ նոցա չէ սահմանեալ. այժմ ողիք իրբեւ 300 են: Պարտ եւ պատշաճ է նոցա գոնեայ քանի եւ հինգ ամաց լինել առ մտաներոյ ի խորհուրդ, եւ որ երեսուն ամաց են, նոքա միայն իշխեն արկանել վիճակ ընտրութեան կամ յայտ առնել զիւրեանց կարծիք հաւանութեան (ont voix délibérative): Ամենայն համօրեն իշխանք թաղաւորազունք անդստին ի ծննդենէ իւրեանց ատենակալ համարին. իրբեւ ի չափ հասանեն, մարթեն մտանել յատեան խորհրդոյ, եւ ի լինել քսանեւ հինգամմնի, կարօղ են արկանել վիճակ: Ատենակալացն չիք վարձք կամ թոշակ կամ հաս ինչ կամ այլ պարզեւ յարքունուստ: Օգահերէց գլխաւորութիւն տաճարի խորհրդոյ ատենակալաց ունի գլորավետն (chancelier) Գաղիայ. ապա թէ նա չիցէ մօտ, թաղաւորն զայլ ոք անդրստին յատենակալաց յայն գործ կարգէ: Չէ մարթզայր ատենակալ ի բանդ արկանել կամ զայլ ինչ պատուհաս ի վերայ ածել, բայց միայն հրամանաւ տաճարի խորհրդոյ ատենակալաց:

Օգատգամաւորս ընտրէ ժողովուրդն յիւրաքանչիւր ծիրս կամ ի շրջանակո (arrondissement): Օամս հինգ կան նոքա ի պաշտամանն, եւ ապա ամենեքին միանգամայն վափաբին: Ուզ ընտրենն պարտ է զի գոնեայ 25 ամաց իցեն, եւ հարկանիցեն հարկ 200 գահեկան Գաղիացւոց (frances). իսկ ուզ ընտրինն պարտին գոնեայ երեսնամեայ լինել եւ 500 գահեկանաց հարկս հարկանել: Խօփւ համարոյ նոցա է 459: Գահերէց տաճարի խորհրդոյ պատգամաւորաց անդստին ի նոցունց պատգամա-

արաց ընտրի ամի ամի, իրբեւ ի ժողով գումարին։ Խոկ թագաւորն կարգէ արս երկուս զի խնամարցին իրացն՝ զորոց ի խորհրդեան անդ բանք լինին. սոքա յապարանս անդ՝ ուր խորհուրդն լինի, բնակեն, եւ չէ մարթ նոցա առանց հրամանի արքայի ի մայրաքաղաքէ անտի երթալ ուրեք։ Պատգամաւորքն շառնուն թոշակ վասն պատգամաւորութեանն։ Անդ ամենայն ժամանակս խորհրդոցն եւ յառաջ քան զիսորհուրդն եւ յետոյ շաբաթու վեց, չէ օրէն զոք ի պատգամաւորաց կալեալ ի դիպահոջ դնել. նոյնպէս չէ արժան ի խորհրդոյն ժամանակի ունել զոք ի նոցանէ մինչ չեւ ժողովոյն հրաման տուեալ։ Ի՞այց յայնժամ միայն հնար է, յորժամ ի գործել նորա զյանցանսն ի վերայ հասեալ ըմբռնիցեն։

Թագաւորն կոչէ զատենակալս եւ զպատգամաւորս ի խորհուրդ միանդամայն ի նմին ժամանակի, այնպէս զի երկորին եւս ջոկքն՝ որ ունին իշխանութիւն օրէնս դնելոյ, ի միասին միանդամայն առնեն սկիզբն ժողովոց իւրեանց, եւ ի նմին աւուր միանդամայն առնեն վախճան ժողովոյն. եւ թագաւորն ինքնին է որ Երկոցուն խորհրդոցն սկիզբն առնէ եւ կատարէ։ Ամենայն ժողով ատենակալաց՝ որ լինի ի ժամանակի յորժամ պատգամաւորք չիցեն կոչեցեալ ի խորհուրդ, հակառակ է օրինաց, եւ եթէ օրէնս ինչ հաստատիցեն, օրէնքն այն չհամարին օրէնք։ Ի՞այց քանզի ատենակալք ոչ օրէնսդիրք եւեթ են այլ եւ դատաւորք, զի նոցա միայն անկ է դատել զամենայն յանցաւորս՝ որ շարիս ինչ նիւթեն աշխարհին եւ թագաւորութեանն եւ արքայի, որպէս զմատնիւս, զդաւաճանս, այլովքն հանդերձ, նմին իրի յորժամ ոչ իբրեւ օրէնսդիրք այլ իբրեւ դատաւորք ժողովեալ իցեն, եւ միայն զդատաւորութեան պաշտօն ի կիր արկեալ վարիցեն, յայնժամ գործք նոցա վաւերականք են։

Թռէպէտ եւ ամի ամի զերկոսին խորհուրդն իսկ ժողովից թաղաւորն, սակայն կարօղ է զժամանակն յապաղել. մանաւանդ թէ ունի իսկ իշխանութիւն զամենայն պատգամաւորսն միանգամայն մերժել ի պաշտամանէն. այլ պարտ եւ պատշաճ է յայնժամ զի յերեքամսնեայ ժամանակի նոր պատգամաւորք ընտրեսցին եւ ժողովեսցին իսկ ի խորհուրդ:

Որ կամիցին խօսել ի տաճարի անդ խորհրդոյ, թէպէտ տաենակալ իցէ, թէպէտ պատգամաւոր, պարտ է նմա երթալ ելանել ի բեմ՝ որ կայ անդէն, եւ անտի խօսել: Իսկ զհաւանութիւնո իւրեանց երկոքումբք օրինակօք յայտ առնեն. յորժամ զմասանց ինչ օրինաց իցեն բանքն, կամ զդուզնաքեայ ինչ իրաց, յուն կալով եւ բազմեալ մնալով յայտ առնեն թէ իցէ իւրաքանչիւր ոք հաւան թէ շիցէ: Վայլ յորժամ զամենայն իսկ զօրինաց իցեն բանք, յայնժամ ոչ յայտնապէս, այլ ի ծածուկ արկանն քուեայս, եւ քուեկիւքն յայտնի հաւանութիւնն եւ շհաւանութիւն: Դազում անդամ դէպ լինի զի զիւրաքանչիւր մասն օրինաց ինչ ուրոյն ուրոյն ընդունին խորհրդականքն, բայց յեւայ իրբեւ արկանին քուեայք վասն բովանդակ օրինացն, մերժին օրէնքն եւ շինին ընդունելի: Որպէս եղեւն իսկ յամի 1837 վասն օրինացն՝ զոր կամեին հաստատել, զի եթէ ի զինուորաց ոք յանցանս ինչ յանցանիցէ, ոչ հակառակ օրինաց զինուորութեան, այլ ընդդէմ քաղաքային օրինաց, մի դատեսցի առաջի առենակալացն կամ երդուելոցն (յուրէս), որպէս սովորութիւն է նուցա զամենայն ոճիր հակառակ քաղաքային օրինաց դատել, այլ ի զինուորական առեան երթիցէ եւ անդ լինիցի դատասատն: Դարձեալ ի նմին ամի իրբեւ յարկանել քուեայս, քուեայք երկոցունց կողմանցն հաւասար գտան, մերժեցաւ խնդիրն. ուստի յայտ է թէ ի լինել հաւասար երկուց ընդդիմակաց կողմանց, զահերէցն շիշուէ իւրով հաւանութեամբն

կամ քուեիւն առնել զի մի կողմն յաղթեսցէ, եւ հասցի վճիռ զիրացն, այլ հարկ է մերժել զիսնդիրն: — Օքնս ինչ առաջի արկանել իշխան է Եւ թագաւորն Եւ ատենակալք Եւ պատգամաւորը:

Այժմ երկոցունց իսկ տաճարաց խորհուրդք հրապարակաւ լինին. ամենեցուն՝ որոց կամիցին, մարթ է գալ մտանել ունկնդիր լինել բանից ժողովոյն, մանաւանդ զի վաղվաղակի իսկ ի լրագիրս հռչակեն զհամբաւ իրացն: Քայլ ի ծածուկ լինին խորհուրդք, յորժամ արք իբրեւ հինդ ի խորհրդականացն այնպէս կամիցին:

Մարթ է պաշտօնեից (ministres) տէրութեան լինել ատենակալ կամ պատգամաւոր ի խորհաւրդս նոցա. դարձեալ իշխան Են նորա մտանել յերկոսին իսկ խորհուրդս, Եւ պարտ է խորհրդականացն լսել զբանս նոցա յորժամ խօսել ինչ յատենի անդ կամսցին:

Դ.

ՍՊԱՆԻԱ

ԹԱԿՊԵՏ Եւ յառաջ ժամանակաւ ի Սպանիացւոց աշխարհին դոյին ժողովք (cortès), որովք ամփոփեալ իմն Եւ նուազեալ էր արքունի իշխանութիւն, բայց անդստին իսկզբանէ ժլ. դարու վարչութիւն աշխարհին լինէր արձակ միահեծան. բաց ի գաւառաց ինչ՝ յորս էին ժողովք գաւառականք: Յամի 1808 Նապոլէոն մերժեալ յաշխարհէն զբուն Սպանիացւոց թագաւոր զկարուս Գ. թագաւորեցուցանէր անդէն զՅովսէփ զիւր եղբայր, Եւ փոխեալ զհանգամանս առաջնորդութեան աշխարհին, դնէր ծերակոյտ Եւ ժողով տոհմային: Յետ սակաւ ամաց հին ժողովք (cortès) ազգին, որք ի բազում ժամանակաց հետէ ջնջեալ էին, միւսանգամ ժողովէին ի

29 Մարտի յամի 1812 ի կաղիքս եւ նոր ինչ սահմանադրութիւն հանեին։ Բայս այսմ սահմանադրութեան իշխանութիւնն արքունի գրեթէ ամենեւին յոշինչ դառնայր եւ համօրէն զօրութիւն ի ձեռաժողովրեան անցանէր, որոյ փոխանորդք ի միում ժողովի եւեթ դումարէին։

Իրրեւ յամի 1814 Փերդինանդոս է. որդի կարողուի Դ. ի Գաղիացւոց աշխարհէն՝ ուր իրրեւ ի դիպահոջ կայր, դառնայր ի Սպանիա եւ ի բարձթադաւորութեան հարց իւրոց ամբառնայր, զայն սահմանադրութիւն՝ որ արքունի իշխանութեան իւրում հակառակ էր, ջնջեր բառնայր ի միջոյ, ի ձեռն զօրականաց ի գիշերի միում զժողովս ազդին ցրուէր, եւ միւսանգամ զառաջին զհին զարձակ միահեծան իշխանութիւնն ի ներքս մուծանէր։ Յամի 1820 զօրականն յապստամբութիւն դարձեալ, պահանջեին միւսանգամ զահմանադրութիւն 1812 ամին նորոգել, եւ ստիպէր իսկ թագաւորն ի նոցա կամն զիջանել։ Իսյց զամս երիս եւեթ կային մնային իրքն ի նմին կարգի, եւ ապա յամի 1823, ի Գաղիացւոցն օդնականութիւն գտեալ թագաւորին, դարձեալ արձակ միահեծան իշխանութեամբ սկիզբն առնէր զաշխարհն վարել։

Յամի 1830 ի 29 Մարտի Փերդինանդոս ջնջեալ զօրէնս յաջորդութեան՝ զոր Բուռբոնեանք բերեալ էին յաշխարհն, որով եւ արուաց միայն մարթ էր ի բարձ թագաւորութեանն ամբառնալ, միւսանգամ զհին օրէնս Սպանիացւոց յաջորդութեան ի ներքս մուծանէր, որով եւ կանանց մարթ էր ի բարձ թագաւորութեան ելանել։ Օ այսը զհետ գայր զի վաղվազակի յետ թագաւորին մնանելոյ (1833), յերկուց բաժնից անտի Սպանիացւոց, յորոց մին ընդ արձակ միահեծան իշխանութիւնն կամեր եւ մեւմն ընդ ամփոփեալն եւ ընդ նուազեալ, առաջինն՝ որ Եռաքելականացն կոչեր, զկողմն կարուսի զեզրօր ար-

քայի ուներ, եւ երկրորդն՝ որ Սեւոցն յարջորջեր, զեղիսարեթի դստեր նորա, որով եւ անհնարին խռովութիւնը եւ սաստիկ պատերազմունք յաշխարհին լինեին։ Յամի 1834 Քրիստինէ դշխոյ, կին Փերդիշանդոսի, որ ի մանկութեան դստերն իւրոյ Եղիսարեթի յանձանձիչ տէրութեանն էր, ի նորա անուն նոր ինչ սահմանադրութիւն հաստատեաց, եւ այնուհետեւ հին ժողովք ազգին միւսանդամ յառնեին, բայց պլովք կերպարանօք։

Վարդ ըստ այնմ սահմանադրութեան՝ Սպանիաց աշխարհ եղեւ ամփոփեալ միահեծան իշխանութիւն, եւ ժողովք ազգին յերկուս տաճարս խորհրդոյ բաժանեցան. մին կոչեցաւ Մեծամեծաց (proceres), եւ երկրորդն՝ Հոգաբարձուաց (procuradores)։ Ի մեծամեծաց անտի կէոք ժառանգութեամբ ունեին զատարինանն, կէոք ընդ պաշտաման ինչ, եւ կէոք եւս ցիեանս ի թագաւորէ ընտրեին։ Ուիւ համարոյ սոցաչէր հաստատւն։ Հոգաբարձուք ըստ գուտառաց գաւառաց ի ժողովրդենէ ընտրեին, եւ թիւ համարոյ նոցա էր 188. զամս երիս պարտ էր նոցա կալմալ ի պաշտամանն, եթէ ոչ թագաւորն վազագոյն արձակէր զնոսա։ Ուագաւորն ընտրեր զզահերէց եւ զփոխանակ գահերիցու ի հինգ արանց անտի՝ զորս առաջի արկանէր նմա տաճարն։ Կմա անկ էր զժողովսն զումարել, յազաղել եւ լուծանել, բայց պարտ էր զի գոնէ յետ ամի միոյ լուծանելոյ, միւսանդամ գումարեսցին։ Վանորոգ ինչ օրէնս մուծաներոյ կարեւոր էր հաւանութիւն երկուց տաճարաց եւ հաստատութիւն օրինացն ի թագաւորէն։ Խորհուրդք երկոցունց եւս տաճարաց հրապարակաւ լինեին։

Յամի 1836 դարձեալ խռովութիւնք եւ ստահակութիւնք ի զինուորաց լինեին, եւ սահմանադրութիւն կադիքոի 1812 ամին միւսանդամ առ ժամանակ մի սպրդեաց եմուտ։ Վամի իրեւեւ աեսին թէ այն սահմանադրութիւն չէ բաւական դիտովութիւնն հան-

դարտեցուցանել, բազում ինչ փոփոխմունս ի նոյն առնելին, որպէս զի նորոգ ինչ սահմանադրութիւն մարթ է համարել: Արեւորագոյն մասունք այսր սահմանադրութեան են. Ա. զի երկու տաճարք խորհրդոց լինիցին, բայց այնպէս զի եւ ոչ միոյն անդամք չառնուցուն ժառանգութեամբ զաստիմանն. եւ մին անդըստին ի ժողովրդենէ ընտրեսցի: Բ. Խմագաւորն պարտի հաստատել զօրէնս՝ զոր տաճարացն խորհրդոց ընկալեալ իցէ, որպէս զի օրէնք աւերութեան համարեսցին. սովոր ետուն թագաւորին միւսանգամ զիրաւունս եւ զիշխանութիւն մերժելոյ զօրէնսն՝ զոր չկամիցի, քանզի յամի 1812 բարձեալ էին ի թագաւորէ անտի իշխանութիւնն այն եւ իրաւունք: Գ. Խմագաւորն ժողովէ զժողովան եւ արձակէ, նա եւ կարող իսկ է քակել զնոսա, միայն թէ ի սահմանեալ ժամանակի միւսանգամ ժողովեսցէ. որով շիշխեն խորհրդականք ինքնին ժողովս զումարել, եւ չեն ժողովք նոցա անլոյցք, որ ոչ միայն բազում չարեաց պատճառք լինէին, այլ եւ ամենեւին իսկ հակառակ էին արքունական իշխանութեան:

Օչյս սահմանադրութիւն յամի 1837 յ18 Յունիսի, Քրիստինէ յանուն դստերն իւրոյ, Երդնոյք հաստատուն ունել, նոյնպէս եւ ազգն զնոյն երգումն երդուաւ: Հայնմ ժամանակէ հետէ ժողովքն անուանեալ կոչին Ծերակոյտ եւ Տաճար խորհրդոց պատգամաւորաց: Օչանդամն երկոցունց եւս տաճարաց ընտրէ ժողովուրդն ըստ 49 դաւառաց աշխարհին. բայց զանդամն ծերակուտին ոչ ամենեւին իսկ ինքնին ընտրէ, այլ առաջի եւեթ արկանէ Երիս ընդմիոյ, յորոց զմի ամս ընտրէ թագաւորն. իսկ զպագամաւորսն ժողովուրդն ընտրէ եւ հաստատէ: Վնդամք ծերակուտին ոչ ընտրին ցկեանս, այլ յիւրաքանչիւր նուազի յորժամ ամենայն պատգամաւորք նորոգ ընտրին, յայնժամ երրորդ մասն ծերակուտին, ըստ կանխութեան ժամանակին մտանելոյ նոցա ի

պաշտօնն, փոփոխին: Օքահերեց ծերակուտին թաղաւորն կարգէ: Անդամք ծերակուտին պարախն լինել ըստ թուոյ երկուց երիր մասանց պատգամաւորաց. ուստի քանզի պատգամաւորք 250 են, անկ է թէ խորհրդականք ծերակուտին իցեն արք 166, որքի միջոյ 498 աւագ գործակալաց եւ պաշտօնէից տէրութեանն ընտրին: Պատգամաւորք զերիս երիս ամս միանդամ փոփոխին: Ամի ամի ժողովին ժողովքն:

Յամի 1845 գարձեալ նոր ինչ սահմանադրութիւն կարգէին, որով թիւ համարոյ խորհրդականաց ծերակուտի չէ այսուհետեւ սահմանեալ, եւ թագաւորն անուանէ զնոսա ցկեանս: Պարտ է նոցալինել վաթօնամենի, ունել յաճախութիւն մտից եւ աւագութիւն պաշտաման. միայն արքոյորդւոց եւ որդւոց այնք՝ որ ժառանգն համարի, մարթ է քսան եւ հինգամենի լինել խորհրդական ի ծերակուտի: Առ իւրաքանչիւր 50,000 այր ի ժողովրդէնէ պարտ է կացուցանել մէն մի պատգամաւոր: Պատգամաւորաց արժան է լինել քսան եւ հինգ ամաց, զամս հինգ կան նոքա յաստիճանին: Ամի ամի ժողովին խորհուրդքն: Խռագաւորն կոչէ զնոսա ի խորհուրդ, յապազէ եւ ի զլուխ հանէ: Կարձեալ իշխան է նա զտաճար պատգամաւորացն ամենեւին իսկ լուծանել. բայց պարտ է զի գոնէ յետ երից ամսոց այլք փոխանակ ընդ առաջնոյն ընտրեսցին եւ ժողովեսցին ի խորհուրդ:

Ի դաւառս ինչ հիւսիսոյ դեռ եւս կան մնան հին ինչ ազատութիւնք:

Ա Ռ Ա Ջ Ա Խ Ա Յ Ի Ն Ք վարչութեան աշխարհին Լուսիտանացւոց եղան յամի 1181 ի Պամեզն քաղաքի, յորժամ Ալֆոնսոս Հենրիկուէդ, առաջին թագաւոր նոցա արար անդ ժողով, որպէս վերագոյն (յէջն 107) պատմեցաք։ Գլխաւոր մասունք այնց օրինաց՝ որ բազում ժամանակս կացին մնացին յաշխարհին, մուծան եւ յօրէնսն՝ զոր եզին երեքին կարգք կամ աւագ որեար աշխարհին յամի 1641, յորժամ զլուծ Սպանիացւոց թօթափեցին ի պարանոցաց իւրեանց, եւ մրում ումեք ի զարմէ Բրագանտացւոց ետուն զիշխանութիւն թագաւորութեան։ Ո՞ի ի զլխաւոր մասանց այսց օրինաց այն էր, զի ընդարձակ եւ յոյանի բանիւք շնորհէր աւագանուոյն թագաւորութեան, զթագաւորոն՝ որ բռնութեամբ տիրիցեն, բնկենուկ յիշխանութենէն։ Հարկ իսկ էր զի այսպիսի օրէնք՝ պատճառք անհնարին խռովութեանց եւ ընտանի պատերազմաց լինէին։ Ի՞այց սակայն յետ ժամանակաց զօրացաւ արքունական իշխանութիւնն եւ սահմահարեաց զրոնութիւն աւագանուոյն, եւ փոխանակ նոցա եդ արս ոմանս իրբեւ ետեղազագահս նոցա, զորս ինքն թագաւորն ընտրէր։

Ա Ռ Ա Ջ Ա Խ Ա Յ Ի Ն Ք իսկզբան այսր դարու, իրբեւ գաղխացիք յաշխարհն յարձակեցան, եւ արքունիք Լուսիտանացւոց փոխեցան ի Բրասիղիա, եւ յերկրի անդ զաղթականաց իւրեանց հաստատեցին նոր ինչ թագաւորութիւն՝ որ կոչեցաւ թագաւորութիւն Բրասիղիացւոց, յայնմ ժամանակի սկիզբն եղեւ խռովութեանց ի Լուսիտանիա։ Յամի 1822 նոր ինչ սահմանագրութիւն հաստատեցաւ, ըստ սահմանագրութեան 1812 ամին Սպանիացւոց, նա առաւել եւս հակառակ արքունի իշխանութեան, եւ թագաւորն Յովհանն Զ. որ ամաւ մրով յառաջագոյն ի Բրասի-

զիացւոց աշխարհէ դարձեալ էր, ընդունէր եւ երգնոյր հաստատուն ունել:

Բայ այսմ սահմանադրութեան մի եւեթ ժողով (cortès) գոյր, որում հարկ էր յամենայն կարգաց տէրթեան առանց իրիք խորութեան ժողովնել, ամի ամի գումարել ի խորհուրդ, եւ յերկուս ամս մի անդամ պարտ էր փոփոխել խորհրդականացն. բայց սկսայն ամենեւին ազատ էին խորհրդականք ժողովնել յորթամ եւ կամեսցին, եւ թագաւորին չեր մարթխափանել զնոսա կամ թէ լուծանել: Կոյցա միայն անկ էր իշխանութիւն օրէնս գնելոյ, եւ թագաւորն իշխան էր միայն զօրէնսն առև կատարել: Խճաղոյր թագաւորին ամսօրեայ ժամանակ եւեթ առ ընդունելոյ կամ մերժելոյ զօրէնս ինչ զոր ժողովն կամեր մուծանել: Եթէ մերժէր զայն թագաւորն, եւ ժողովն կայր մնայր յորոշմանս իւր, եւ միւսանդամ մատուցաներ զօրէնսն առ թագաւորն, այնուհետեւ հարկ էր թագաւորին ընդունել զայն, քանզի թէպէտ ընդուներ թէպէտ ոչ, օրէնքն ունեին զօրութիւն: Կա՞ եւ իտան կատարել զօրէնս չափ իմն եւ սահման եւ դեալ էր թագաւորին, քանզի ի բազում դէպս ժողովքն ինքնին կարդէին հրամանաարս ծովու եւ ցամաքի: Չէր մարթ երբէք թագաւորին զզօրավարութիւն զապարապետութիւն զօրաց ունել, եւ ոչ ի բաց կալ ի թագաւորութենէ: առանց ժողովոյն հաւանութեան: Օ խորհրդականս իսկ իւր յայնցանէ պարտ էր բնտրել թագաւորին զորս առաջի արկաներ նմա ժողովն:

Այսու սահմանադրութիւն ժամանակս ինչ սակաւ եւեթ կայր մնայր հաստատուն. զի կրտսեր որդի թագաւորին Տ. Միքայէլ, ի մօրէն իւրմէ զբդեալ, ջնջէր բառնայր զայդ ի միջոյ, եւ այնուհետեւ յամի 1823 օրէնք եւ Երեքին կարդք Ղամեզոնի ժողովոյն միւսանդամ ի ներքս մուծան: Բայց եւ ոչ այս ամենայն երկայն ժամանակս տեւեալ բաւեցին. քանզի ի մոռանել Յովհաննու Զ. յամի 1826, Տ.

Պետրոս, անդրանիկի որդի արքայի, որ էր կոյսը
Քրասիղիացւոց աշխարհին, զոր եւ իւր յաջորդ կար-
գեալ էր Յավիշաննու, զահմանադրութիւն Լուսի-
տանացւոց փափոխեալ, նոր ինչ յօրինուածութիւնն
ի ներքո մռւծանէր։ Բայ այնց յօրինուածութեանց
ժողովք յերկուս տաճարու խորհրդոյ հաստանէին, ի
տաճար խորհրդոյ ատենակալաց եւ ի տաճար խոր-
հրդոյ պատգամաւորաց, որոց խորհուրդք հրազդա-
րակաւ լինէին։ Յատենակալաց անտի կէոք ժա-
ռանդութեամբ ունեին զատահճանն եւ կէոք ցկեանս,
զորս թագաւորին անկ էր անուանել. բայց թիւ հա-
մարոյ նոցա չէր ինչ հաստատութեամբ սահմանեալ։
Պատգամաւորք ի չորս ամս մի անդամ բնարէին
ի գաւառուն, եւ թիւ համարոյ նոցա առաւել քան
զ140 էր։

Յետ զայս ամենայն կարգելց Տ. Պետրոսի, ասէր
Եթէ զայդ երգնուցուն Լուսիտանացիք հաստատուն
ունել, եւ զերէց դուստրն իմ զՄարիամ ընկալցին
ի թագուհի, եւ լինիցի նա կի՞ն Տ. Միքայէլի (զոր
յամի 1824 ի բաց հանեալ էին յաշխարհէն), և
լինիցի սա յանձանձիչ թագաւորութեան ցորշագի մա-
տաղ է դուստրն իմ եւ չէ կարօղ անձամբ վարել,
ի բաց հրաժարիմ ես ի թագաւորութեան Լուսի-
տանացւոց։ Եւ յետոյ յայտնապես իսկ ասէր, թէ
վայրապար եւ ընդունայն համարեսցի հրաժարելս իմ
յիշխանութենէ, Եթէ մի ինչ յայսցանէ՝ զոր պա-
հանջեմն, անարդեսցի եւ չելթէ ի զլուխ։ Տէր Մի-
քայէլ երդնոյր ի նմին ամի ի վիճանսա քաղաքի Աւո-
տրիացւոց, ուր էր նա յայնժամ, զամենայնն հաստա-
տուն ունել, եւ յամին երկրորդի (1827) յ3 Յուլիսի
սկիզբն իսկ առնէր լինել յանձանձիչ թագաւորու-
թեան։ Բայց սակայն եւ ոչ մի ամ ի վերայ անցեալ
էր (1828 յ3 Մայիս) զժողովան լուծանէր, եւ զին
Վամեզոնի ժողովի ըստ երեցունց կարգաց ժողովէր,
եւ յետ սակաւ ժամանակի (ի 25 Յունի.) ի ժաղսլոյ

անտի ընտրեցաւ բուն թագաւոր Լուսիանիայ, եւ յետաւուրց ինչ ի վերայ անցանելոյ (յ30 նորին ամաց) առ զմագաւորութիւնն աղաստ եւ առանց իրիք նուազութեան արքունական իշխանութեանն ։

Խրբեւ ամք ինչ ի վերայ անցանեին (յամի 1831), 8. պետրոս թողեալ զկայսերութիւն Բրասիկայց որդւոյ իւրում Պետրոսի Բ. գայր մտանէր յեւրոպա, եւ սկսանէր կռուել առ հաստանելոյ զմագաւորութիւն գասերն իւրոյ : Միքայել ստիպեցաւ հրաժարել ի թագաւորութենէ, եւ յամի 1834 ի 26 եւ ի 29 Մայիսի խոստումն ետ մի երբեք գառնալ ի Լուսիանիա կամ ի Սպանիա, եւ շխառնել ամենեւին յիրս Լուսիանացւոց աշխարհին, եւ այնուհետեւ սկիզբն լինէր թագաւորութեան Մարիամայ, եւ օրէնք՝ որ յամին 1826 ի Պետրոսէ եղան, միւսանդամ նորսգէին :

Այս յամի 1836 ողն ամբարձեալ ռամլին եւ զրականին, ստիպէին զմագուհին այլազգ ինչ սահմանագրութիւն՝ զոր նորա առաջի արկանեին, ընդունել, որ նման էր սահմանագրութեան Սպանիացւոց ամին 1820: Խոյց տեսեալ ամենեցուն թէ այն սահմանագրութիւն չէ ինչ պատշաճ խաղաղութեան աշխարհին, յամի 1838 մեւս եւս այլ սահմանագրութիւն ի ներքս մուծանեին, որ կարի յանկ եւ միարան էր ընդ սահմանագրութեամն՝ որ յամի 1837 ի Սպանիացւոց աշխարհին հաստատեալ էր: Այսուհետեւ ժողովք ազգին դարձեալ յերկուս տաճարս խորհրդոյ բաժանենէին, ի Ծերակոյտ եւ ի տաճար խորհրդոյ Պատգամաւորաց: «Օներակոյտն յօդեալ կազմէր յ71 անդամոց, զորս թագաւորին անկ էր անուանել յերից երից արանց՝ զորս ընդ միոյ իւրաքանչիւր առաջի արկանէր ժողովուրդն: Պարսէր անդամոց ծերակուտին 45 ամաց լինել, բոյց միայն ի ժառանդէ թագաւորութեան որ իրբեւ 18 ամաց լինէր, մորթէր մասնել ի խորհուրդ, եւ յոր-

ժամ ի 25 ամ հասակի հասանելը, հաւանութիւն տալ կամ վիճակս արկանել։ Օ ամս վեց պարտ էր նոցա կալ մեալ ի պաշտամանն, եւ յերիս ամս միանդամ կեսք եւեթ ի նոցանեւ ելանելին ի բաց, բայց մարթ էր թէ միւսանգամ բնարեւացին։ Հ71 անդամոց անտի ծերակուտին 5 ի կղզեաց էին, որ մասն բուն հայրենի աշխարհին համարին, եւ 7 ի գաղթականութեանց։ Անդամք ծերակուտին չառնուին ինչ ոռնիկ կամ հաս։ Պատգամաւորաց թիւ համարը էր 142, յորոց 12 ի կղզեաց անտի էին, եւ 14 ի գաղթականութեանց։ յերիս ամս մի անգամ պարտ էր նոցա բնարել ի ժողովրդենէ յիւրաքանչիւր գաւառ։ Պատգամաւորք մինչ զեռ ժողովնեալ էին ի խորհուրդ օր ըստ օրէ առնուեին ութ զահեկանս Աւարիացւոց։

[Պատգաւորն իշխան էր զհաւանութիւնս եւ զահամանս խորհրդականաց երկոցունց եւս տաճարաց մերժել։ կարօղ էր դարձեալ եւ յապաղել զժամանակ խորհրդոցն, եւ զտաճարսն ամենեւին խոկ լուծանել։

Համի 1842 զայս սահմանադրութիւն ի բաց թողեալ միւսանգամ զահմանադրութիւն 1826 ամին ընդունէին։

Ի Տ Ա Լ Ի Ե

[ԾԱՀՊԵՏ եւ Խտալացւոց աշխարհ, ըստ օրինակի գերմանացւոց աշխարհի մի ազգ է եւ մի լեզու, բայց սակայն չէք անդ դաշնաւորութիւնն ինչ որպէս ի գերմանիա, եւ տերութիւնք՝ որ յաշխարհին դատնին, չեն ինչ իւիք կապեալ բնդ միմեանս։ այլ են իւրաքանչիւր իւր առանձինն հանգամանք առաջնորդութեան, զար մի ըստ միոցէ քննեսցուք։

ՄԻԱԴՐԱՆ ԵՒ ԿԵՇՊՈԼԵՅՄ

ՀՅԱՋԱ. Քանի զիսուվլութիւնս գաղփացւոց աշխարհին այս թագաւորութիւն չէր ինչ իւիք ամփոփեալ, ոյլ ազատ եւ արձակ էր ամենեւին. ի ժամանակի դաղիական պատերազմացն եւ յետոյ իսկ բազում անդամ՝ վարչուխմնակը ի ներքս մռւծան, եւ ազգի ազգի սահմանադրութիւնը եղան: — ՕՆԷապօլիս յամի 1799 ժամանակա ինչ սակաւս կալան գաղիացիք, եւ արարին բնկերհաշտութիւն՝ զոր Պարթենոպեանն կոչեցին. բայց գլխաւորք բնկերհաշտութեանն զորս զօրավար նոցա կացոց, չեղեն բաւական որէնս ինչ կամ սահմանադրութիւն հաստատել, մանաւանդ զի եւ Փերդինանդոս թագաւոր աշխարհին, որոյ փախստական լեալ էր ի Սիկիլիա, ի ձեռն նեղսնի ծովագետի Անդղիացւոց եկն միւսանգամ ի նէտպոլիս ի նմին տարւոջ, եւ կռեաց դաշինս խաղաղութեան բնդ Կապոլէոնի եւ յայտ արար թէ չէ յուրուք կողմն լինելոց:

Ամ յետոյ իբրեւ տորսիդ նաւաց Անդղիացւոց եւ Ռուսաց եկն եհաս ի Կէապոլիս զհետ պնդել զօրացն Գաղիացւոց, Կապոլէոն ոյսպիսի ինչ վճիռ ետ, եթէ Քուրրանեանց տունն մի այլ իշխան լիցի ի վերայ աշխարհին Կէապոլսեցւոց: Առա (յ30 Մարտ. 1806) Յովաէփ, եղբայր Կապոլէոնի անուանեցաւ ի նմանէ թագաւոր Կէտպոլսի, եւ յամի 1808 ի 20 Յունի. ետ Կէապոլսեցւոց սահմանադրութիւն ինչ որ էր ըստ օրինակիս ըստ այսմիկ: Ամբ հարիւր բնարեացին, յորոց կարդեսյի խորհրդանոց ազգին, եւ խորհրդականը խորհրդանոցին ի հինգ աստիճանս կամ զահս (sedili) բաժանեսցին. այս ինքն կղերք, աղնուականք, հողակալք, գիտունք եւ վաճառականք: — Հրամանաւ թագաւորին արժան էր գումարել խորհրդականաց խորհրդանոցի ազգին ի ժո-

զով, զոր յապաղել եւ լուծանել իշխանութիւն էր թագաւորին, բայց հարկ էր դոնեայ յերիս երիս ամս մի անգամ ժողովել նոցա ի խորհուրդ: Եւարձեալ եւ զդահերէց զքարձերէց խորհրդանոցին ինքնին արքայի անկ էր անուանել: Պարտ էր խորհրդադայնին ի ծածռեկ լինել, եւ զկարծիս առն իւրաքանչիւր շեր օրէն գրոշմել կամ ոյլ իմն ազգ հրապարակագոյժ առնել: ապա եթէ օք ի միջոյ խորհրդականաց յայնպիսի ինչ մասարերիցէ, առէն, իրքն ի համար ապատամբութեան են, եւ այլն պատուհան կրիցէ: Հարկ արկանել կամ բաժ կամ սակ ի վերայ դնել, եւ զքարձաքային եւ զպատճոց օրէն փոխուսել, նոյնպէս եւ զպայման գահեկանաց շրջել, այլովքն հանդերձ, կամաց եւ իշխանութեան խորհրդանոցին պատշաճ եւ օրէն էր: — Ի՞նդ այս սահմանադրութիւն հաճեցաւ եւ նապոլէոն, եւ երաշխաւոր եւս եղեւ թագաւորին եւ ժողովրդեան թէ կատարեցին եւ ի գլուխ ելցեն իրքն:

Իսայց թէպէտ եւ երաշխաւոր եղեւ նա, սակայն ոչ ինչ վճարեցաւ, քանզի Յավսէփ յետ սակաւ աւուրց ի բաց մեկնեցաւ յաշխարհէ անտի եւ թագաւոր եկաց Ապանիայ: *Եսոյնպէս եւ յաւուրա Մուրասայ՝ որ ի 15 Յուլ. 1808 անուանեցաւ թագաւոր նէապոլսի, ոչ ինչ ել ի գլուխ: Այլ իրքեւ խոյս տայր նա յերեսաց Աւստրիացւոց յաղթողաց, աղաչէին դնա մեծամեծք աշխարհին տալ նոցա վաղվաղակի սահմանադրութիւն ինչ, եւ նովին զվերջին երախտիսն ցուցանել նոցա, զի թէրեւս հնարևցի նոցա զնոր թագաւորն՝ որ կալոցն էր ի վերայ նոցա, խոնարհեցուցանել ածել յայն, յորժամ վաղուց հաստատեալ զիրսն տեսանիցէ: Եւ նա արկ, առն, ձեռնադիր ի վերայ սպիտակ քարտի, յորոց վերայ յետոյ զքարձաւ սահմանադրութիւնն եւ փութանակի գրոշմեցաւ: Իսայց իրըեւ յետ 24 ժամուց մայն Աւստրիացիք յաշխարհն, ժողովրդ երկրին

պատառեաց զգիրն, եւ առ սան կոխեալ անարգեաց զվճիռն :

Ամենի կաց կաց մնաց բնդ ձեռամբ բուր-
բնեանց բնդ հովանեաւ իշխանութեան Անգղիացւոց,
ի ժամանակին զի Նապոլէոննեանք ի Նէապոլիս տի-
րեն : Բայց եւ Անգղիացիք այնչափ ճիշտացան, մին-
չեւ յամի 1812 գնել նոր իմն սահմանադրութեանն է
իշխանութիւն օրէնս գնելոյ, զօրէնս տալոյ կատա-
րել, եւ դատելոյ դատաստան՝ բաժանեցան ի մի-
մանց : Խշխանութիւն օրէնսդրութեան տուաւ խոր-
հրդանոցի, իսկ զօրէնսն տալ կատարել թագաւորին
պատշաճ համարեցաւ, եւ դատաւորաց եւ իշխանաց : Ո՞րպէս
խորհրդականնք խորհրդանոցին ունեին իշխանութիւն
հարկս արկանել, պաշտօնեայք եւ այլ եւս սպա-
սաւորք տէրութեան՝ նոցա պատասխանի տալ պար-
տականնք էին . բայց եւ զամենայն սահման կամ զվճիռ
խորհրդանոցին թագաւորին արժան էր հաստատել
կամ յանձն առնուլ, ապա թէ ոչ չունեին ինչ զօ-
րութիւն օրինաց : Իսկ խորհրդացն կրկին աաձարք
սահմանեցան, առաջին՝ առենակալաց, եւ երկրորդ՝
սամիկին : Տժագաւորն ունէր իրաւունս զխորհուրդն
գումարելոյ, յապաղելոյ եւ լուծանելոյ . սակայն
հարկ էր ամի ամի զժողովոն զումարել : — Օ այրա-
ցեալ թագաւորին բնդ այնպէսն միջամուխ լինել
նրիտանացւոց յիրս թագաւորութեան իւրոյ, ի բաց
եկաց յիշխանութենէն . բայց որդի նորա ստիպեցաւ
դայն առնուլ յանձն :

Յետ անկանելոյ Նապոլէոնի, Փերդինանդոս ար-
քայ առ միւսանգամ զեշխանութիւնն, զահմանա-
դրութիւնն եղեալ ի նրիտանացւոց երարձ, եւ յա-
մի 1815 յարժամ մեկնեալ երթայր ի Նէապոլիս, ժո-
ղովեալ զերկասին աաձարս խորհրդաց Ամենի կաց կաց
հարհրդանոցին, առաջի դնէր նոցա նոր սահման-

զրութիւն ինչ, որ կարի յանդ եւ միաբան ընդ սահմանադրութեանն էր զոր Լուդովիկոս Ժ. յամի 1814 տուեալ էր Գաղղացւոց: Բայց եւ այն նոր սահմանադրութիւն չել ի զլուխ, այլ խափանեցաւ. եւ յամի 1816 յոյտ արար թագաւորն թէ Նէապոլիս եւ Սիկիլիա մի թագաւորութիւն համարեցին, եւ յետ սակառ ինչ աւուրց ետ օրենսվան վարչութեան երկոցունց աշխարհաց միանդամայն:

Համի 1820 ապստամբեցաւ զօրականն ի Նէապոլիս, օրինակ չարի արարեալ զզօրս Ապանիացւոց՝ յորոց միջի նոյնազիսի ապստամբութիւնք յարեան ի նմին ժամանակի. նմին իրի ստիպեալ տաղնապէր թագաւորն խոյտ տալ ի Նէապոլսէ եւ խոստանալ զի զԱպանիացւոց սահմանադրութիւնն ընկալցի: Աակայն յամի 1821 դունդ մի զօրաց Աւստրիացւոց մտեալ յաշխարհն նուածեաց զստահակն, եւ խաղաղացոց զթագաւորութիւնն ըստ առաջնոյն օրինակի: Բայց եւ այնոգէս յետ այնոր յաղթութեանն որ Եղեւ ի ձեռն աւստրիական զօրաց, իբրեւ այսոքն դարձաւ թագաւորն յիշխանութիւն իւր, յամի 1821 ի 26 Մայ. ետ վճիռ ինչ որով վոխեալ զառաջին հանգամանս վարչութեանն, այլ ինչ կարգս եւ յօրինուածութիւնս ի ներքս մուծանէր, որ բազում իրոք նման այնոցիկ են որ ի Լոմբարդ. Վենետ. թագաւորութեանն կան:

Առդ ըստ այնու նոր վճռոյ բաց ի սովորական խորհրդոյ տէրութեան (consiglio ordinario di Stato), որոյ խորհրդականնք բարձրագոյն պաշտօնեայք տէրութեանն են, դռն անդէն ժողովք երկու՝ որք անուանեալ կոչին ժողովք տէրութեան (consulta di Stato):

Առաջին ժողովն՝ յորում՝ դռնէ 30 խորհրդականք պարտին զտանել, լինի ի մայրաքաղաքի անդ Նէապոլսեցւոց, եւ խորհին զզործոց թագաւորութեան Նէապոլսի. Երկրորդն՝ որոյ խորհրդականաց հարի է դռնէ 18 լինել, գումարի ի Պաղերմոյ քա-

զարի Սիկիլիայ, եւ խորհին միայն զիրաց թագաւորութեան Սիկիլիայ։ Այս յորժամ մեծ ինչ եւ հասրակաց խորհուրդ համօրէն թագաւորութեանն լինիցի, պարտ է 16 արանց ի նեազոլուցւոց անտի, եւ 8 արանց ի Սիկիլիացւոց զալ գտանել ի ժողովի անդ խորհրդեանն։

Ես ժողովք վասն այնորիկ լինին թէ արդեւք հաճեալ եւ հաւանեալ իցեն ընդ օրէնսն եւ ընդ հրամանս թագաւորութեանն, եւ ընդ կարդան՝ որ զելից եւ զմահից տերութեանն եւ զպարտուց աշխարհին, եւ ընդ որ ինչ սոցին նման է, զորս յանձն առնիցե նոյա թագաւորն քննել։ Այժէ ի խորհուրդս անդ ոչ դացին խորհրդականք հաճ եւ հաւան ընդ միտու եւ ընդ զործս արքունի խորհրդոյ տերութեանն, (զի նախ պարտ է զամենայն ինչ յարքունի խորհրդեանն քննել եւ ապա ի ժողովի անդ տերութեան մասուցանել,) յայնժամ իրքն միւսանգամ քննին յարքունի խորհրդոյ անտի, եւ յետ այնորիկ սահմանե թագաւորն։

Խերաքանչիւր ժողովոյ տայ թագաւորն զահերէց զոր ի միջոյ խորհրդականաց այնք ժողովոյ ընարե։ Կոյնպէս եւ զխորհրդականս ժողովոցն ի նշանաւոր տեարց կալուածոց խերաքանչիւր զաւառաց, ի պէսպէս աստիճանաց քաղաքացեաց, յաւագ գործակարաց տեսչութեան աշխարհին, զասաւորութեանն եւ զօրաց եւ եկեղեցւոյ, ինքնին թագաւորն ընտրեալ կացուցանէ։ Յետ զամն հինգ կարոյ նոցա ի պաշտամանն, թագաւորն, եթէ կամոցի, տայ նոցա զանուն եւ զպատիւ խորհրդականի տերութեան, որ ցկեանս կայ մնայ։ Պարծք՝ որ ի ժողովն զործին, զբով վճարին։ Հորժամ օրէնք ինչ կամ այլ ինչ նոյնպիսի վճիռք հաստատեալք ծանուցին, այսպիսի բանիւք կատարին։ Թագաւորն, ըստ հաճութեան խերոյ խորհրդոյ տերութեանն, յետ զժողովն լսերոյ, հրաման տայ եթէ . . . :

Յիւրաքանչիւր դաւառոս երկոյցունց թաղաւորութեանց զոյ եւ դաւառական խորհուրդ , զորոյ զիտր հըրդականսինքնին թաղաւորնի միջոյ գլխաւոր տեարց կալուածոց նոյցին դաւառաց ընտրէ :

Ե

Ս Ա Ր Դ Ի Ւ Ն Ի Ա

Ի Սարդինիացւոց թաղաւորութեան Սաւոյա, Կիցցա եւ Պիեմոնտ ի ժամանակս խոռվութեանցն Գաղիայ , ընդ իշխանութեամբ Գաղիացւոց մասնէին , որով ի Հարկէ խակ հանգամանք վարչութեան այսց դաւառաց ընդ Գաղիացւոց վարչութեանն հանապազ փոփոխէին : Այլ իրբեւ հին թաղաւորական զարմն յառաջին բարձ իշխանութեանն ամբառնայր , միւս անգամ հին կարգք եւ յօրինուածութիւնք նորոգէին , եւ սկիզբն լինէր արձակ իշխանութեանն՝ որ եւ ցայժմ կայ մնայ : Կոյնգունակ եւ գենուացւոց աշխարհ՝ որ յառաջագոյն էր ընկերհաշառութիւն ազնուականաց (aristocratie) , յետ ընդ բազում փոփոխմամբք անկանելոյ , արդ իրբեւ դքսութիւն ինչ ընդ Սարդինիացւոց թաղաւորութեանն խառնեալ է , եւ ունի միայն խորհուրդ դաւառական 30 խորհրդականօք , որ ամի ամի ըստ ժամանակին սահմանելոյ ի թաղաւորէ ժողովի : Օգահերէց խորհրդեանն ընտրէ թաղաւորն : Առանց հաւանութեան այսր խորհրդոց չէ մարմ ի դաւառին արկանել հարկ :

Խակ ի Սարդինիա կղզւոջ զոյ ժողով , յոր զան մտանեն ի խորհուրդ երեքն Կարգք , այս ինքն է կղերք , ազնուականք եւ պատգամաւորք քաղաքաց եւ աւանաց , որք միաբան ընդ թաղաւորին զօրէնսդրութեան եւ զհարկս դնելոյ իրաւունս ունին : Այս ժողով միանգամ յերիս ամս զումարի :

Տեսությարդի համառօտիւք զհանգամանս վարչութեան այլոց եւս տէրութեանց խտալացւոց աշխարհին:

Ա. ԵՐԻԿԻՄ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԵԿԵՂԵՑԻՈԾ. Գաղիացիք ի ժամանակս մեծի ապստամբութեան իւրեանց յամի 1798 բարձեալ ի միջոյ զհին կարգս եւ զյօրինուածութիւնս աշխարհին, կանգնեին զՀռոմայեցւոց ընկերհաշտութիւն։ Անմին ամի նոր ինչ սահմանադրութիւն տային։ Եւ զանուանս եւ զկերպարանս հնոյ հռոմէական ընկերհաշտութեանն ի ներքս մուծեալ չանային զժողովուրդն յօժարեցուցանել ի սէր նորոց կարգացն։ ՀՅետ այնորիկ բազում անգամ հանգամանք առաջնորդութեան աշխարհին փոփոխեին։ Եւ արդ քահանայապետք Հռոմոյ արձակիշխանութեամբ վարեն զառաջնորդութիւնն։

Բ. ՏՈԹԿԵՆԵՆ. Օպյօ մեծ զքսութիւն գաղիացիք յամի 1801 ի թագաւորութիւն շքջէին, զոր եւ անուանեալ կոչէին թագաւորութիւն Ետրուրիայ, եւ զհանգամանս առաջնորդութեան փոփոխէին։ Ապա յամի 1808 մինչեւ ցամն 1814 խառնէր տէրութիւնն ընդ գաղիացւոց թագաւորութեան, որով եւ ի հարկէ կայր ընդ սահմանադրութեամբ այնր աշխարհի։ ՀՅետ անկանելոյ Նապոլէոնի միշխանութենէ, միւսանդամ առաջին հին կարգաւորութիւնք եւ հանգամանք վարչութեան անդրէն հաստատեցան, ուստի եւ շիք ինչ որով նուազութիւն ինչ արձակ եւ աղատ իշխանութեան իշխանին՝ որ անդէն տիրէ, հասանիցէ։

Գ. ՊԻՐՄՐԵ. Յամի 1801 խառնէր ընդ գաղիացւոց տէրութեան, եւ զահմանադրութիւն այնր աշխարհի առեալ ունէր մինչեւ ցամն 1814։ Հայնմ հետէ եւ այսր ընդ աղատ միահեծան իշխանութեամբ կայ աշխարհ։

Դ. ԱՌԴԵՆԵՆ. Յամի 1796 լինէր մասն ընկերհաշտութեանն՝ որ կոչէր Յայս կոյս Ալպից եւ մին-

չեւ ցամն 1814 կոյր ընդ առաջնորդութեամբ տէրութեանն այնորիկ որ ստէպն փոփոխեթ : Այժմ իբրեւ զՏոսկանացւոց եւ զՊարմացւոց տէրութիւնն ընդ աղատ միահեծան իշխանութեամբ կայ :

Ե. ԼՈՒԿԱԾ. Յայսմ հին ընկերհաշտութեան գաղիացիք յամի 1799 մուծանեին զերրորդ սահմանադրութիւն իւրեանց, որ ապա երկիցս փոփոխեցւ, մինչեւ յամի 1805 Քակիորի քեռայր նապոլէոնի առեալ զերկիրն՝ նոր ինչ սահմանադրութիւն տպյր իշխանութեանն : Քստ այսմ սահմանադրութեան գոյ ի տէրութեանն ծերակոյտ՝ որոյ 36 խորհրդականք են, քսան եւ չորք ի նոցանէ են ի տերանց կալուածոց ևւ երկուասանք ի դիտնոց երկրին եւ ի նշանաւոր վաճառականաց . պարտ եւ պատշաճ է ամենեցուն լինել գոնեայ զերեանամենիք անցեալ : **Դ.** Երակոյտն հաստատէ զհարկո՝ զոր նորոդ ի վերայ ժաղովրդեանն արկանեն, եւ քննէ զելս եւ զմուստէրութեան, ընարե զդատաւորս, եւ տայ զիւր հաւանութիւն օրինացն՝ զոր առաջի արկանէ նմացն՝ որ տիրէն : Խ չորս ամս միանգամ փոփոխին խորհրդականք ծերակուածին ըստ երրորդ մասին . աիրօդ իշխանն կոչէ զնոսա ամի ամի ի խորհուրդ, եւ զոնեայ զմի ամիս պարտ է կալ նոցա ի խորհրդեան : Այս ամենայն զրեթէ ցարդ եւս պահի :

Զ. Ա. ՄԵՐԻԿԱՍ. Խ փոքր ընկերհաշտութեանն յայսմիկ զիշխանութիւն օրէնս զնելոյ ունի մեծ խորհուրդն 60 ծերոց, որում առ երի կայ խորհուրդ 12 խորհրդականաց՝ որոց դործ է տալ արդեամբք ի զլուխ հանել զօրէնս : Խ վերայ երկուց եւս խորհրդոց դոյ զլիսաւոր սմն՝ որ յերիս ամիս մի անդամ փոփոխի :

Է. ԼՈՒՐԻԱԾ. ՎԵՆԵՏ. ԹԱԳԵՆՏՈՐՈՒԹԻՒՆ. ՕՀանգամնաց առաջնորդութեան այսր թագաւորութեան ճառեսցուք յետոյ յորժամ զԱւստրիացւոց տէրութենէ խօսիցիմք :

ՈՐՊԵՍ յառաջնում մասին տեսաք, Հեղուե-
տիացւոց աշխարհ՝ բաժանի ի 22 ազատ նահանգս, յորց յօրինի գաշնաւորութիւն նոցա, որ փոյթ յան-
ձին ունին պահել զաղատութիւն իւրեանց անդէն
յաշխարհին, եւ լինել ինքնիշխան եւ անկասկած
յերեսաց օտարաց, եւ զիսաղաղութիւն եւ զիարգ
աշխարհին իւրեանց հաստատուն պահել։ Օ ամե-
նայն գլխաւոր եւ զհասարակաց գործս համօրէն աշ-
խարհին հոգայ ժողովն նոցա, յոր ժողովին պատ-
զամաւորք 22 նահանգացն ամի ամի յառաջնում
երկարաթուղ Յուլիս ամսոյ ի միում յերից զլիսա-
ւոր քաղաքացն՝ որ են Ցիւրիք, Բեռն եւ Լուցեռն,
ամս երկուս մի զինի միոյ ի միում քաղաքի։ Վարթ-
է նոցա յաճախաղոյնս ժողովել յօրժամ զլիսաւոր
քաղաքն՝ յօրում ի նմին ժամանակի լինի ժողովն,
այնպէս կամիցի, կամ հինգ նահանգք զայն ինդրի-
ցեն։ Օ զահերէց զլիսաւորութիւն ժողովոյն ունի
առաջնորդ զլիսաւոր քաղաքին՝ ուր լինի ժողովն։
Պատզամաւորք իւրաքանչիւր նահանգաց պարաին
ասել ոչ զիւրեանց սեպհական կարծիս, ոյլ զիար-
ծիս նահանգին՝ յորմէ առաքեալ են։

Այսամ ժողովոյ միայն մարթ է վճիռ տալթէ
տայցեն մարտ պատերազմի ընդ օտար իրիք տէ-
րութեան թէ ոչ տայցեն, ուստ խաղաղութեան
դնել կամ դաշինս կռել. բայց վասն այսը ամե-
նայնի կարեւոր է 2/4 մասանց պատզամաւորաց նա-
հանգացն միաբան եւ հաւան գտանել. իսկ յայլ
իրս բաւական է թէ միայն մեծ մասն ժողովելոցն հա-
ւանեացի։ Պարձեալ ժողովոյն Լւեթ է իշխանու-
թիւն դաշինս վաճառականութեան ընդ օտար տէ-
րութեանց կռել։ Ճողովն դնէ եւ յետ դարձու-
ցանէ զդեսպանս եւ զզործակալ իւր. նոյնպէս հո-

գոյ զամենայն հոգ վասն անկառակած առնելոյ զաշխարհն ներքոյ եւ արտաքոյ, կարդէ զմիւ համարոյ զօրականին՝ զոր միում միում ի գաւառաց անկ է տալ, եւ դնէ զնոցին զօրավար: Խրաքանչիւր նահանդ կարօղ է առանձինն վասն անանեսութեան եւ սատիկանութեան (police) իրաց դաշինս ընդ օտար տէրութեանց կռել. բայց այս ամենայն դաշինք չպարտին ամենեւին այլում նահանդի ի վեստ լինել կամ հակառակ վարչութեան աշխարհին: «Եղնգունակ եւ այլեւայլ նահանդք աշխարհին չպարտին այնպիսի ինչ դաշինս ի միջի իրեանց կռել, որք վնասակար այլում նահանդի կամ համօրէն դաշնաւորութեանն իցեն:

Յորժամ ժողովն շիցէ գումարեալ՝ զառաջնորդութիւն նշանաւոր իրաց համօրէն ընկերհաշտութեանն ունի մին յերից դլխաւոր քաղաքաց՝ զորոց վերագոյն յիշատակեցաք, բայց վասն այսորիկ դոն առանձինն կանոննք:

Յորժամ ի մէջ երկուց կամ բազում գաւառաց այնպիսի ինչ հակառակութիւնք ծնանիցին զորոց շիցէ գեռ եւս վճիռ ինչ հատեալ ժողով գաշնաւութեանն, ընդ այնք դատաստան առնեն երկու երկու կամ մի մի արք ի դատաւորաց այլոց նահանդաց, զոր մի մի ի նահանդաց անտի հակառակելոց ընդ միմեանս՝ ընտրեն: Խրբեւ նորա չկարիցեն զիսաղազութիւն ի միջի հաստատել, յայնժամ զմի զոք ի դատաւորաց այնպիսի նահանդի՝ որոյ շիցէ մասն եւ բաժին յիրան, եւ յորմէ ինքեանք (գատաւորքն՝ որ յառաջադոյն կարդեցան,) շիցեն ընտրեալ, կացուցանեն զլխաւոր. եւ սա վճիռ տայ զիրացն: Եպաթէ ի ներքս իսկ նահանդի իրիք խռովութիւնք յուղիցին, յայնժամ արժան է զլխաւորաց նահանդին զայլ եւս նահանդս յօդնութիւն կոչել. բայց անկ է վաղվաղակի ազդ առնել զիրան եւ զլխաւոր քաղաքին. եւ եթէ յամիցեն խռովութիւնքն, անկ է ժո-

զովոյն ըստ խնդրոյ գլխաւորաց նահանգին հնարել քառնել դարման իրացն։ Խակ եթէ արտաքուսա ուստեք վիշտք ինչ ի վերայ դաւառի իրիք հասանիցն, թէպէտ եւ մարթէ է զայլ դաւառս ի թիկունս ողնականութեան կոչել, բայց հարկ է աղդ առնել զիրսն գլխաւոր քաղաքին։ Եւ գլխաւոր քաղաքին արժան է վճիռ տալ թէ պարտ իցէ արդեւք գումարել ժողով։ Եւ հարկ ի վերայ կայ ամենեցուն՝ յորոց խնդրիցն օղնականութիւն, հասանել նոցա ի թիկունս։

Այս իսկ են գլխաւոր հանգամանք վարչութեան Հեղուետիացւոց գաշնաւորութեանն առ հասարակ։ Խակ առանձինն նահանգք ունին իւրեանց կարգս զատ ի միմեանց։ բայց յայսմիկ միայն ամենեքին միարան ընդ միմեանս են, զի ընդ ընկերահաշտեաց վերակացութեամբ կան։ Միայն Նայենբուրգ կամ Նեւշատել նահանգ է միահեծան տէրութիւն, եւ կայ ընդ իշխանութեամբ արքային Պրուսիացւոց։

[10]

ԵԿՍՏԻԱ

Ա ԵՄ բարւոք իմանալոյ զհանգամանս առաջնորդութեան Աւստրիացւոց տէրութեանն, պարտ եւ պատշաճ է զՀունգարական, զԽոալական եւ զԳերմանական եւ Արևոնական դաւառս կայսերութեանն զատանել ի միմեանց։ Արդարեւ յամենայն գաւառս տէրութեան իւրոյ առ հասարակ եւ առանց խորութեան ունի ինքնակալն լի եւ կատարեալ իշխանութիւն, այլ ի թաղաւորութեան Հունգարիայ եւ ի մեծի զքսութեան Տրանսիլվանիայ, չկարէ աղաս եւ կամակար զիւր իշխանութիւն ի կիր արկանել, այլ ամփոփեալ իմն է անդ իշխանութիւն նորա։ Յայլ եւս գաւառս տէրութեանն վարէ ինքնակալն

զիւր իշխանութիւն իբրեւ արձակ տէր, սակայն այլ ազգ մԽառալական գաւառոն տիրէ, եւ պյագունակ ի Գերմանական եւ ի Ալեւոնական գաւառոն, զարց համառօտիք ճառեցուք:

Ա. Խտարական գաւառք Աւատրիացւոց, որ ի վեցերորդ եւ յեւթներորդ դարու, ընդ նովին միով Լոմբարդացւոց թագաւորութեամբ միացեալ էին, առին զայժմու օրէնս առաջնորդութեան հրովարտակըն՝ որք յ՛ն և ի 24 Ապրիլ ամսոյ յամի 1815 տուան: — Առաջին հրովարտակն պատուէր տայ Լոմբարդեան - Վենետացւոց թագաւորութեան զիւր սեպհական կարգս եւ զարշտամունս պահել, եւ զի հին թագն երկամի կոյցէ մնայցէ անդէն յաշխարհին, եւ թէ ինքնակալք հանապաղ յառնուլ զիշխանութիւն թագաւորութեանն նովին թագաւորակիցին: Առհմանէ դարձեալ զի ցանդ ինքնական ի տեղի իւր գրք իբրեւ փոխանակ թագաւորի ունիցի յաշխարհին, եւ թէ երկրորդն կուսակալք՝ որք կան ի Մեղիսանոն եւ ի Վենետիք քաղաքի, ունիցին առ իւրեանս յիւրաքանչիւր աստիճանաց եւ կարդաց աղջին արս ոմանս օգնականս, որք հանապաղ զկամն եւ զիարատութիւն ժողովրդեանն յայտ արարեալ ցուցանիցիւն նոցա, այնպէս որպէս արժանն է, եւ զի նորա մի անդսանեցիւն զիարծիս կամ զիորհուրդս փոխանորդաց ժողովրդեանն: — Հերկրորդ հրովարտակին գրեալ կայ մի ըստ միոջէ թէ զիարդ պարտիցին լինել օգնականք կուսակալացն եւ որշափ ինչ աղջեցութիւն զօրութեանն նոցա լինելոց իցէ: Օգնականք անուանեալ կոչին ժողովք միարանութեան (Congregazione), եւ կըկին են. Կենդրոնական եւ գաւառական: Ճաղով միարանութեան՝ որ Կենդրոնական անուանեալ կոչի, երկու է, մին ի Մեղիսանոն վասն Լոմբարդեան թագաւորութեան, եւ մեւս եւս ի Վենետիք քաղաքի վասն Վենետացւոց թագաւորութեանն. իսկ ժողովք միարանութեան՝ որ

դաւառականքն կոչին՝ են 17 ըստ թուոյ գաւառացն:

Անդամք ժողովոյ միաբանութեան են տեալք կալուածոց, յորոց կէսք փոխանորդք ազնուականաց են եւ կէսք փոխանորդք այնոցիկ՝ որ չեն ազնուականք, գարձեալ են եւ փոխանորդք բնակչաց այնց քաղաքաց՝ որք թագաւորականքն կոչին։ Օ ամենեսեան զնուա ընտրեալ առաջի արկանեն արք ոմանք ընտրեալք ի միջոյ բնակչաց իւրաքանչիւր քաղաքաց, եւ ի նոցանէ թագաւորն անուանէ զանդամն կենդրոնական ժողովոյ միաբանութեան, իսկ զանդամն գաւառական ժողովոյն միաբանութեան՝ անուանեն կուսակալք խորհրդով եւ հաւանութեամք կենդրոնական ժողովոյ միաբանութեան։ Խմբւ արանց ժողովոյ միաբանութեան՝ որ կենդրոնական կոչի, լինի 20—30. խմբի թիւ արանց ժողովոյ միաբանութեան գաւառացն՝ 4—8։ Օ ամս վեց կան մնան նոքա ի պաշտամանն, եւ մի անդամ յերիս ամս կէս նոցա փոփոխի. բայց եթէ չկարիցէ թագաւորն կամ կուսակալք վստահ յանձն ուրոք լինել, կարօղ է անդէն վաղվաղակի զնա յիշխանութենէ հանել։ Անդամք ժողովոյ միաբանութեան՝ որ կենդրոնական կոչի, առնուն թոշակս անդոտին ի կուսակալութենէ իւրեանց ամի ամի 2000 դահնեկանս Աւատրիացւոց։ Եւ կուսակալ աշխարհին դահներէց է նոցա։ իսկ անդամք գաւառական ժողովոյ միաբանութեան չունին ինչ ուսմիկս, եւ զգահերէց զլխաւորութիւն ժողովոյն ունի արքունի գաւառակալն՝ որում անկ է ձեռնազիր արկանել սահմանացն եւ վճռոց։

Ամենայն համօրէն գործք դրով վճարին, եւ ժողովք միաբանութեանն մշտնջենաւոր են։ Գործք կարեւորք՝ որ նոցա յանձն է եւ զոր գործենն, այսոքիկ են։ բաշխեալ բաժանել ըստ իւրաքանչիւր պատշաճի զբեռինս տէրութեանն, սահմանել թէ որչափ ինչ զօրս պարտի տալ իւրաքան-

շիւր կողմն կամ դաւառ, վերակացու լինել եւ հոգալ զի ինչք միարանութեանց եւ բնկերութեանց ի բարւոք պէտո եւ ըստ պատշաճի ծախեսցին. նոյն պէս խնամ տանել հասարակաց շինուածոց, դարմանոցաց, որբանոցաց եւ այլոց նոցին նման տեղեաց. նոյնգունակի իշխանութիւն է նոցա առաջի արկանել կամ խնդրել զոր ինչ եւ կամրցին:

Բ. Գերմանական եւ Ալաւոնական գաւառաց վարչութիւն կատարի ի ձեռն կարգաց կամ Աւագանւոյ տէրութեան, որ այնու մանաւանդ զարմանալի է, զի թէպէտ եւ բազում աղմուկք եւ խռովութիւնք եւ փոփոխմանք եղեն յեւրոպացւոց աշխարհին, բայց տակաւին հին առաջին կերպարանքն անփոխիս պահին անդ: Կարդքն կամ Աւագ օրեար Երկրին Աւատրիայ, որոց պատիւ հին է եւ ժառանգութեամբ ի հարց, ունեին երբեմն երկիր իշխանութեան, ընդ որ կապեալ պատիւն էր, եւ խնամեին զգաւառոն կուսակալութեամբ: Առաջնորդութիւն գաւառաց թէպէտ եւ այժմ ի ձեռն արքունի կուսակալաց կատարի, սակայն ի բազում ինչ իրս աւագանին տէրութեանն լինին հազօրդ եւ բաժանորդ իշխանութեան նոցա. որպէս յօդնական լինել յառնուել հարկս ի կալուածոց եւ ի գեանոց, ի կացուցանել զպաշտօնեայս իւրեանց եւ զուսուցիչ դպրոցաց, փոյթ առնել կարգի եւ ուղղութեան մեծամեծ դպրոցաց ուսմանց եւ արուեստից, եւ այլ եւս բազում իրաց՝ որ ի կարգաւորութիւն են աշխարհի եւ գտառի: Վինչեւ ց25 դաշնեկանս Աւատրիացւոց կարօղ են ինքնին, որպէս կամին, ծախել մընչից հասարակաց՝ որ նոցա յանձն Են. աւելի քան զայն շեն իշխան տալ ի գանձուէ տանց հրամանաց թագաւորութեան: Ունին իրաւոնս խնդրել եւ առաջի արկանել զոր ինչ եւ կամրցին: Բայց սակայն պատգամաւորս առաքել յարքունիս անդը կամ առ կայսր չէ նոցա իշխանութիւն, եթէ ու

նախ խնդրեալ գիտացեն զհաճութիւն հաւանութեան նորա:

Կարգք կամ Աւագանի այս ամենայն աշխարհաց համարին կղերք մեծամեծք, եւ ազնուականք, եւ դատաւորք քաղաքաց ինչ եւ կողմանց կողմանց, կայսեցեալ արքունի հրամանաւ: Իսպաց թիւ համարյաց անդամոց այսց խորհրդոց, Եթէ առ հասարակ եթէ ըստ այլ եւ այլ կարգաց, կարի իմն այլակերպ է յայլեւոյլ գաւառս աշխարհին:

Ամի ամի ժողովին կարգք կամ Աւագ որեար ամենայն կողմանց ի աեզւօջ ուրեք յիւրաքանչիւր գաւառի ի խորհուրդ, եւ պատմին լու ի լու ամենեցուն հրամանք կոյսերն վասն հարկացն, եւ դրունք տաճարին բաց են. ապա ի միում յաւուրց՝ որ զհեան զան, դրամբք փակելովք դրեն միաբան խորհրդով դիր առ ինքնակալն թէ ընդունին եւ շնորհակալ եւս են:

Այս ամենայն հասարակ է ամենայն գերմանական եւ Ալաւոնական գաւառաց Աւագիացւոց տէրութեան. խել զառանձինն ինչ հանդամանաց՝ որ այլազգ եւ այլազունակ յիւրաքանչիւր գաւառս են, չէ պատշաճ մեզ յերկարագոյնս ճառել:

Գ. Ի Հունգարական գաւառաց անտի, բուն Հունգարացւոց տէրութիւն է թագաւորութիւն, բայց սահմանեալ եւ ամփոփեալ իշխանութեամբ ազնուականաց, ուստի եւ թագաւորն եւ կղերք եւ աշխարհական ազնուականք միանդամայն ունին իշխանութիւն օրէնսդրութեան. խել այլք ի կարգացն, քաղաքացիք եւ շինականք, չունին ինչ ամենեւին իրաւունս յիրս տէրութեան խառնելց:

Քերկուս բաժինս ժողովին ազնուականք Հունգարացւոց թագաւորութեանն: — Քառաջնում բաժնի անդ են նախարարք կամ մեծամեծք (magnat), այս ինքն են Եպիսկոպոսունք եւ այլ եւս սմանք յառաջնորդաց եւ ի գլխաւորաց կղերց, որք ամենեւին

աղնուականք են, գարձեալ ճոխը եւ մեծամեծք յաղնուականաց, եւ ոյլ եւս ոմանք, ամենեքեան թուավ 300, եւ սոցա ամենեցուն զլխաւոր եւ գահերէց Պաղատինոսն է, այս ինքն փոխանակ թագաւորի : — Էջերկրորդում բաժնի անդ են պատգամաւորք առաքեալք ի ժողովոց կանոնիկոսաց, գաւառաց եւ քաղաքաց, եւ են ամենեքեան համօքէն 600 — 700 ողիք : Օգահերէց նոցա ընարե թագաւորն ի կարգէ հեծելոց կամ ասպետաց :

Եշրկոքին բաժինքն եւս յերիս ամս մի անգամ ժողովին, եւ խորհուրդք նոցա հրապարակաւ լինին : Եւ այս են իբր՝ զորոց բան ճառի ի ժողովն յայնոսիկ, օրէնսդրութիւն, հարկահանութիւն, ընտրել զՊաղատինոս եւ զվերակացուս թաղին, օրոց յանձն է զդուշանալ պահել զարգունական թազն, ընդունել եւ զըել զայնոսիկ՝ որ զՀունդարացւոց աղնուականաց իրաւունս առնուն, եւ զոյլ եւս բազում ինչ քննել զորոց աղդ առնէ նոցա թագաւորն, զորս պարս է յառաջ քան զամենայն ինչ ի խորհուրդ անդր մատուցանել :

Տրանսիլվանիացւոց մեծ իշխանութիւն սմի իւր առանձինն ժողով, որոյ անդամք են ամանք ի պաշտօնեից տէրութեան եւ պատղամաւորք քաղաքաց ինչ եւ վայրաց, յորոց զոմանս իշխանն ինքնին ընտրէ եւ որոց թիւ համարոյ չէ սահմանեալ :

Խ զինուորական սահմանո, յորս ամենայն ժողովուրդն հողագործք են եւ պատերազմօղք միանգամայն, ամենայն օրէնք եւ կարգք ըստ օրինի զօրականաց են, եւ ոչ միայն կալուածք եւ զետինք՝ որ իւրաքանչիւր տանց իբրև վիճակ յանձն եղեալ են, այլ եւ ինքեանք իսկ ընառնիք իւրաքանչիւր տանց, որպէս սպայ աշխարհին ի հարիւրապետաց եւ ի հաղարապետաց եւ ի զօրագլխաց զօրաց առաջնօրդեալ վարին, զի ամենայն մարդիկ երկրին, որպէս սատուրք, զօրականք են : Դարձեալ եւ բնակիչք երկու-

տառան քաղաքաց, զօրս ընկերութիւն եւ միարանութիւն անուանեն, (եւ են ձեռադէտք եւ ճարապը, եւ զօրէն քաղաքացեաց ունին մասն յառաջնորդութեան քաղաքին խրեանց, մինչեւ զգաւորս եւ զվերակացուս խրեանց խրովին ընտրել,) չեն ազատ յիշխանութենել մեծի զօրավարին՝ որում յանձն է վերակացութիւն աշխարհին, այլ հրամանակատարը են հրամանաց նորա եւ ընդ ձեռամբ նորա հնազանդեալ:

Գ Ե Շ Մ Ա Ն Ի Ա

ՈՐՊԵՍ յառաջին բանից անտի յայտ եղեւ, պատասեցաւ զօդ միաբանութեանն, որ երբեմն զամնայն ազգո գերմանացւոց՝ որոց մի բարբառ եւ մի սովորութիւն ընտանութեան էր, յօդեալ կապէր ընդ միով իշխանութեամբ, որ է բնաքնակալութիւն։ Ի՞այց եւ այժմ եւս զոյ հաղորդութիւն իմն միարանութեան յառաջնորդութիւն տէրութեան, որ զմեծ մասն ազգաց գերմանացւոց մերձաւոր եւ հաղորդակից միմեանց առնել. զի բազումք ի թագաւորաց եւ յիշխանաց գերմանացւոց եղեալ ունին ուխտ միաբանութեան, ոչ միայն խրաքանչիւր զիւր երկիր տէրութեան անկասկած ունել, այլ եւ ընկերին օգտի եւ ամենեցուն հասարակաց խաղաղութեան խնամ տանել, զի մի խռովութիւն ինչ կամ տագնապ կորսական հասանիցէ, յորժամ վիշտք ինչ եւ թշնամի ուստեք ի վերայ միոյ ուրուք կամ ի վերայ ամենեցուն միանգամայն յառնիցէ։ Այս միաբանութիւն անուանեալ կոչի Գայնաւորութիւն գերմանացւոց, իբրեւ ի գաշն մաելց եւ միաբանելց ընդ միմեանս։

Ի՞ազում ինչ յօրինաց եւ ի սահմանաց գայնաւորութեանն եղան յամի 1815, յօրում ամի Փրանկիսկոս Ա. կայսր Աւստրիացւոց, որ յառաջազդոյն

կայսր էր Գերմանացւոց, ժողովեաց ի Աթեննա քաղաք դիշխանս յազլթ պետութեանն՝ որ քայլացեալի եւ ցըռւեալ էր, եւ հաստատեաց զգաչն միաբանութեանն, զորմէ ի վեր անդր ճառեցաք։ Իսպա ի միւսանգամ երեւել Կապոյէննի յանկարծ ի գաղիա, խափանեցաւ առ ժամանակ մի ժողովն, եւ յետ այնորիկ ընդ ժամանակս ժամանակս կատարեալ բովանդակեցան օրէնքն եւ սահմանք։

Որպէս ամենայն վճիռք եւ սահմանք՝ որ ի ժամանակի դաշնաւորութեանն հաստատելոց եւ յետ այնորիկ եղան, յայտ առնեն, Գերմանական դաշնաւորութիւնն է մշտնջենաւոր միաբանութիւն ՅԱ իշխանութեանց եւ թագաւորութեանց, որք են ազատք ինքնիշխանք, եւ չորից ազատ քաղաքաց Գերմանիայ։ Ի դաշնաւորութեան անդ օրէնս ինչ վասն համօրէն գաւառաց՝ որ ի դաշն ընդ միմեանս մտեալ իցեն, զնել, միայն ժողովն այն կարօղ է, որոյ տեղի է Փրանկիփորտ քաղաք առ Մայն գետով, ուր մի մի տիր իբրև զլիսաւոր պատղամաւոր կամ Հրեշտակ յիւրաբանչիւր իշխանութեանց դաշնաւորաց են հանապազ, եւ անուանեալ կոչի Ժողով դաշնաւորաց Գերմանացւոց։ Անդ զլիսաւոր եւ յառաջակաց է հանապազ Հրեշտակ Աւստրիացւոց կայսերն։ Խրաբանչիւր ոք ի դաշնաւորաց ունի իշխանութիւն տոել յանդիման ժողովոյն զինչ եւ նմա բարւոք թուեցի, եւ առաջի արկանել օրէնս եւ փոփոխմունս, եւ զլիսաւորն կամ յառաջակաց ժողովոյն պարտի ի գեղ ժամանակի խորհուրդ ի մեջ առնուլ զիրացն ի ժողովի անդ։ Խրկիցս ի շաբաթու դան ժողովին ըստ օրինացն խորհուրդ խորհուրդ։

Խրկոբումբք օրինակօք մարմ է առնուլ խորհուրդ ի մեջ. մի՛ որ Սովորական խորհուրդ կոչի, եւ երկրորդ՝ Մեծ եւ բուն խորհուրդ։ — Ի սովորական խորհրդեան 17 միայն կարծիք հաւանութեան կամ քուէք (νοίχ) են, յորոց 11 են նշանաւորաց

ի նոցանեւ, որ են Ա. Աւարիա, Բ. Պրուսիա, Գ. Բաւարիա, Դ. Սաքսոնիա, Ե. Հանովեր, Զ. Ավստրիաներերդ, Է. Բաղեն, Ը. Ընտրող իշխանութիւն Հետենի, Թ. Հետեն-Դարմշտադ, Ժ. Հոլշտայն, ԺԱ. Լիեքսենբուրգը. Երկուսասաներորդն է Սաքսոնիացւոց մեծաց դքսութեանցն եւ դքսութեան. Երեքտասասաներորդն՝ Բրանչուայզի եւ Նասաւայ. Հունգարտասասաներորդն՝ Երկուց Համանուն իշխանութեանց Մեկլենբուրգացւոց. Հնգետասասաներորդն Ալգենբուրգի եւ Ընհալտի իշխանութեանց եւ Ծուարցբուրգայ. Վշտասասաներորդն՝ Կրկին իշխանութեանց Հոհենցոլերեանց, Լիքտենշտայնի եւ Ռոյսի, եւ Երկու իշխանութեանց Ախպէտ կոչեցելոց, եւ Վալդեկայ. Եւթնեւտասասաներորդն՝ Հորեցունց ազատ քաղաքաց:

Ի մեծի եւ ի բուն խորհրդեան են 70 կարծիք հաւանութեան. այս բնիքն են

Աւարիայ.	4	Հետեն-Կառելի.	3
Պրուսիայ.	4	Հետեն-Դարմշտադայ.	3
Բաւարիայ.	4	Հոլշտայնի.	3
Սաքսոնիայ.	4	Լիեքսենբուրգի.	3
Հանովերի.	4	Բրանչուայզի.	2
Ավստրիաներերդի.	4	Մեկլենբ. - Ծուերինի.	2
Բաղենի.	3	Նասաւայ.	2

Աստի յայտ է թէ յ70 կարծեաց սնտի՝ 45 են 14 նշանաւոր տէրութեանց. իսկ այլ եւս 24 փոքր տէրութիւնք ունին իւրաքանչիւր մի եւեթ կարծիւ հաւանութեան. որոց ամենեցուն թիւ լինի 69. Խոկ մի մնացեալ թիւն, որ է իշխանութեանն Սաքսոնիա - Գոտֆայի, թէպէտ եւ վասն ապառելոյ ցեղին յամի 1825 պակասեցաւ ի միջոյ. սակայն յերիս մնացեալ ցեղս Գոտֆայեանց էանց, վասն այնորին 70 թիւն կատարեալ կայ մնայ հանապազ:

Առվարական եւ թէթեւագոյն գործք վճարին ի սովորական խորհրդեան, եւ յողթէ կողմն՝ յորում բաղմաց կարծիք հաւանութեան են. ապա թէ երկու

քին կողմանքն հաւասար գտցին, յայնժամ ըստ արխացիք իւրեանց հաւանութեամբն, զոր կողմն և կամին, առնեն յազմօղ եւ վճարին իրըն Խոկ ի մեծի եւ ի բան խորհրդեան զվեց ազգ իրաց խորհրդի ի մէջ առնուն, որ բովանդակին յայսոսիկ. ջնջել կամ փոփոխել ինչ ի գլխաւոր օրինաց դաշնաւորաթեան, կամ բուն խոկ վասն դաշնաւորաթեան սահմանել ինչ նոր կամ վճիռո ինչ տալ. եւ կամ կարգել այնպիսի ինչ՝ որ ամեննեցուն առհասարակ օդուտ մարթի լինել. դարձեալ պատերազմ յայտառնել եւ դաշինս խաղաղութեան կռել. եւ ապա ուրեմն զոք ուրեք նորոգ դաշնաւոր եւ նիզակակից դրել: — Յայսպիսի ժողովս չվճարի ինչ, եթէ ոչ երկուց երիր մասանց կարծիք հաւանութեան միաբան գտցին. եւ է երբեք զի ամենայն կարծեաց պարտ է միաբան գտանել, որպէս ի կրօնից իրս և յառնել զոք նորոգ դաշնաւոր նիզակակից, այլովքն հանգերձ:

Օգատաստանո՞ որ լինին եւ կատարին ի մէջ դաշնաւորացն, յերիս ազգո մարթ է բաժանել. մի յորժամ ի դաշնաւորաց անտի ոք ընդ օտար տերութեան վարիցէ դատ, երկրորդ՝ յորժամ դաշնաւոր ընդ դաշնաւորի, եւ երրորդ՝ յորժամ իշխան ոք ի դաշնաւորաց ընդ իւրոց հնաղանդեցելոց ունիցի ինչ իրս գժտութեան:

Ա. Հօրժամ օտար ինչ տերութիւն ի ժողովի դաշնաւորաց ամբաստան լիցի զումեքէ ի դաշնաւորաց՝ թէ վիշտս ինչ կամ վեսաս ի նմանէ կրեաց, պարտ է ժողովոյն քննել զիրսն. եւ եթէ արդար ինչ արտունչն իցէ, սահսրել եւ հաւանեցուցանել զայն որ զիթշտոն հասոյց, անդէն վաղվաղակի ուղղել զվեսան, եւ հնարս եւս պարտին գտանել զի միայնողիսի ինչ եւ առյալս ժամանակս դիսկոցի: — **Ապա** եթէ ի դաշնաւորաց անտի ոք ունիցի ինչ դատ ընդ այլում տերութեան, եւ աղաչիցէ զժողով դաշ-

նաւորացն առնել նմա իրաւունս յանիրաւէ անտի, պարտի ժողովն բարւոք քննել զիրսն . Եթէ անիրաւ իցէ բողոքն, խրատել զիւրեանց դաշնաւորն, ըսել եւ մի տարապարտ թշնամութիւն յարուցանել, եւ չանալ եւս զի խաղաղութիւն լիցի ի մէջ գժտելոցն։ Ապա թէ յիրաւի իցէ տրատւնջն, պարտին առնել իրաւունս եւ ապրեցուցանել զիւրեանց նիզակակիցն յանիրաւէ անտի, եւ չդադարել մինչեւ ոչ լիցի նմա արդարութիւն եւ հատուցումն։

Բ. Խրբեւ կախէ ինչ ի մէջ դաշնաւորացն յառնիցէ, պարտի ժողովն զամենայն հնարս հնարել զի մի ոք ի պատերազմ՝ զրգուեսցի, եւ չանալ զի իւրաքանչիւր ումեք իրաւունք լինիցին։ Ապա եթէ վասն տէրութեան կողման միոջ կամ երկրի իցէ կռիւն, կարօղ է ժողովն զմի ոք ի դաշնաւորաց՝ որ սահմանակից իցէ աշխարհաւ կռուելոցն, եւ չունիցի ինչ ամենեւին մասն ի նոցա գժտութեանն, կացուցանել դատաւոր, զի քննեալ զիրաւունս եւ զզատնաս կռուցյն, տայցէ վճիռ եւ ցուցցէ ժողովոյն, որ յետ այնորիկ ի վերայ հասեալ ճշմարտութեանն՝ տայ ի զլուխ հանել զվճիան։ — Յամենայն կռիւս՝ որ լինին ի մէջ դաշնաւորացն, ժողովն ջանայ զնոսա ի ձեռն երկուց կամ երից պատգամաւորաց համոզել ի խաղաղութիւն։ Խրբեւ այնմ չլինիցի հնար, յայնժամ իրքն ի ձեռն միոյ ի զլիսաւոր տէրութեանց դաշնաւորաց վճարին։ զի որ ամբաստանին՝ ազդ առնէ զատախազին իւրում ընտրել զմին յերեցունց զիխաւոր տէրութեանց՝ զորոց զանուանն ծանուցանէ, եւ որպէս նայն վճիռ տայցէ, այնպէս կատարի։

Գ. Ապա եթէ գժտութիւնն իցէ ի մէջ նիզակակից տէրութեանն եւ հնազանդելոց նորա, այս ինքն ի մէջ կարգացն կամ աւագանւոյն, յայնժամ երկորին կողմանք ընտրեն արս վեց, յայնցանէ՝ որ, վասն այսպիսի իրաց կարգեալ եւ սահմանեալ են զերիսն ընտրել տէրութիւնն, եւ զերիս ժողովուրդն

կամ աւագանին, եւ նոքին վճիռ հատանեն զիրայն։ Բայց եթէ յետ ամսայ միոյ ի վերայ անցանելոյ, շընտրիցեն կողմանք եւ կամ մի կողմն զարսն, յայնժամ ժողով դաշնաւորաց ունի իրաւունս ընտրելոյ փոխանակ նոցա։ Ա եց արքն որ ընտրին, ընտրեն եւ նոքա զոմն յարանց անտի՝ յորոց միջոյ ինքեանք ընտրեցան, առաջնորդ եւ զիտաւոր, եւ ժողովեալ ի տեղւոջ ուրեք՝ ուր գժուեալքն կամ ժողով դաշնաւորացն կամին, յետ խնամով քննելոյ զիրսն, տան վճիռ։ Բայց չէ պարտ քան զամիս չորս յերկարել դքննութիւնն։ Խոկ ժողով դաշնաւորացն այնուհետեւ փութայ զի վճիռն՝ զոր դատաւորքն ետուն, անխափան ի գլուխ ելլէ։

Բայց գերմանական դաշնաւորութեանն են իրաւունք ինչ եւս ոչ միայն վասն օրենս գնելոյ եւ դատելոյ, այլ եւ վասն զօրենսն կամ զվճիռ ինչ ի զլուխ հանեալ կատարելոյ։ Եւ այս են իրաւունքն։

Ա. Դեսպանութիւնս հրեշտակութեան առ այլ տերութիւնս առաքել, եւ զորս ի նոցանէ առաքիցինն՝ ընդունել։ պատերազմ յայտ առնել, ուխտ խաղաղութեան կամ դաշինս ինչ հաստատել։ Եթէ զուցէ ուստեք կատկած թէ թշնամի յարձակելոց է ի վերայ միոյ ի դաշնաւորաց կամ ամենեցուն իսկ, յայնժամ ժողովն քննեալ ի վերայ հասանէ ճշմարտութեան իրացն։ Եթէ արդար իցէ կատկածն, ի առ վորական խորհուրդ մտանեն թէ որով օրինակաւ մարթիցէ օգնական լինել այնմ՝ որ ի վտանգի կայ ընկճելոյ ի թշնամոյ անտի։ Եւ եթէ արդեամբք յարձակիցի թշնամին ի վերայ, եւ հարկ իցէ տալ պատերազմ, յայնժամ սկսանին եւ նոքա ձեռն ի գործ արկանել ի պաշտպանութիւն։ Եւ այնուհետեւ պարտէ դաշնաւորացն ամենեցուն ձեռն տալ ի պատերազմ իւրեանց նիզակակից ուխտակալ բարեկամաց։ Եւ իւրաքանչիւր ոք կարօղ է զօրս աւելի քան որչափ ինչ յօրինացն կարգեալ իցէ, նովաստ լինել ի պատե-

բազմ, եւ չունի ինչ իրաւունս պահանջել փոխարենս վասն աւելին տարոյ: Իրբեւ հասանի վճիռ ի ժողովոյն տալ պատերազմ ընդ թշնամոյ, այնուհետեւ չէ պարտ ումնք ի դաշնաւորացն առանձին խաղաղութիւն առնել կամ դաշինս հաստատել ընդ հասարկաց թշնամոյ:

Բ. Խւրաքանչիւր տէրութիւն պարտի զիւր աշխարհն ի խաղաղութեան պահել. ապա եթէ մարդիկ աշխարհին ընդգեմ դառնայցեն տէրութեանն, եւ վտանգ ինչ կայցէ եւ այլոց տէրութեանց դաշնաւորաց ի պատճառս նոցա խոռվելոյ, եւ տէրութիւնն այն յետ զամենայն ինչ հնարելոյ ի ցածուցանել զապստամբն, եւ զիստապարանոցն, ոչինչ վճարիցէ, եւ աղաջիցէ զժողով դաշնաւորացն օդնական լինել, յայնժամ սոքա պարտին ձեռն տալ նմա եւ զօրաւիզն լինել, վասն զապստամբեալոն յիւրեանց պատշաճն ածելոյ: Այս եթէ եւ չաղաջիցէ եւս տէրութիւնն վասն օգնականութեան, սոքա պարտական են ի թիկունս հասանել վասն հասարակաց խաղաղութեան: Բայց չէ արժան զի օգնական դունդքն ընդերկար կացցեն մնասցեն անդէն յաշխարհին. այլ վաղվաղակի ի բաց զնալ պարտ է իրեւ տէրութիւնն՝ որում օգնականութիւնն հարկանի, չունիցի պէտո օգնականութեան:

Եթո այսուափ ինչ զդաշնաւորութենէ գերմանացւոց եւ զօրինացն եւ զհանգամանաց՝ որ համօրէն ամենայն տէրութեանց գերմանիայ հասարակ էն, ճառելոյ, հարկ է այսուհետեւ եւ զտէրութեանց գերմանացւոց առանձինն համառօտիք ճառել *:

* Զհանգամանաց վարչութեան գերմանական գուտառաց Աւստրիացւոց տէրութեան խօսեցար վերադոյն (296). իսկ զՊրուսիացւոցն ճառեցուք յետոյ (282, 283):

ԽԾՅԱՆԱՌԻԹԻՒՆ Ծագաւորին նուազի իմն երկու խորհրդոյ տաճարովք, մի՛ խորհրդակալացն տէրութեան եւ երկրորդ՝ պատգամաւորաց։ Պարտ եւ պատշաճ է Ծագաւորին զնոսա գոնէ յերիս ամս մի անգամ ժողովել, եւ ըստ օրինի պարտ է ժողովոցն զամիսս երկու յերկարել։ Ա խորհրդակալաց տէրութեան բազումք ժառանգութեամբ ունին զամփանն, ոմանք անդստին ի պաշտամանէ իւրեանց, յորոց կեսք եկեղեցականք են եւ կեսք աշխարհականք, եւ ոմանք ցիեանո, եւ զսոսա ընտրէ Ծագաւորին։ Յայնժամ եւեթ սկիզբն լինի խորհրդոյ խորհրդակալացն տէրութեան, յորժամ գոնէ կեսք ի նոցանէ մօտ իցեն եւ Ծագաւորին անուանէ զգահերեց նոցա։ Պատղամաւորք ի վեց ամս մի անգամ նորող ընտրին, բայց մարթ է միւսանգամ ընտրել զորս ելանենն ի պաշտամանէ։ Ա ծիռք՝ որ ի խորհրդեան սոցա սահմանին, չհամարին օրինաւոր, եթէ ոչ երկու երիր մասւնք խորհրդականացն մօտ գտցին ի ժամանակի վճռոցն հատանելոյ։ Պատգամաւորք արս վեց կացուցանեն առաջի Ծագաւորին, եւ Ծագաւորին զմին ի նոցանէ կացուցանէ գլխաւոր ի վերայ նոցա։ Յօրժամ բանս ինչ կարճառօտս ոք ասել կամիցի, անգէն ի տեղւոջ իւրում խօսի. ապա թէ ճառս ինչ երկայնաձիգս արկանելոց իցէ, պարտ է ի բեմ անդր ելանել եւ անտի խօսել։ Խորհրդակալք տէրութեանն յատի 1846 էին ոզիք 55, իսկ պատգամաւորք՝ 144։ Խորհրդակալք տէրութեան ի ծածուկ առնեն խորհուրդ. իսկ պատգամաւորացն խորհուրդ հրապարակաւ յայտնապէս կատարի. բայց պարտ է թէ ի ծածուկ լինիցի յորժամ հինգ ի պատգամաւորաց այնպէս կամիցին։

Դան յաշխարհին եւ զաւառական ժողովք։

ԺԵ

Ա Ր Ք Ա Ռ Ն Ի Ա

ԱՅ.ՔՍՄԽԵՑՏՈՅ թագաւորութիւն ունի ժողով կարգաց կամ աւագանւոյ, որ յերկուս սենեակս կամ տաճարս խորհրդոյ բաժանի : Ի խորհրդականաց առաջնոյ տաճարին կէոք ժառանդութեամբ են եւ կէոք ընտրութեամբ . ի սոցանէ զոմանս թագաւորն ընտրէ, զայլս ընտրեն տեարք երկրի՝ որոյ մուտք ամի պարտին լինել 3000 դահեկանք Աւատր . տիեզերական դպրոցն Ախիսիսյ, այլովքն հանդերձ . իսկ այլք լինին խորհրդական ոչ ընտրութեամբ ինչ եւ ոչ ժառանդութեամբ, այլ վասն պաշտամանն՝ զորթէ առնու ոք, անդէն եւ զխորհրդականի պատիւ ընդունի, եւ ի սոցանէ կէոք եկեղեցականք են եւ կէոք աշխարհականք : Երկրորդի տաճարին խորհրդականք են պատղամաւորք, յորոց 20 առաքին յայնցանէ որ ունին զստացուածս դեանոյ առպետաց կամ հեծելոց, 25 պատղամաւորք քաղաքաց, 25 պատղամաւորք շինականաց, 5 փոխանորդք վաճառականաց եւ այնոցիկ՝ որոց արուեստանոցք արուեստից իցեն, որով եւ թիւ համարոյ պատղամաւորաց պարտի լինել հանապաղ 75 . իսկ թիւ համարոյ խորհրդականաց առաջնոյ տաճարին չէ ինչ ճշգիւ հաստատեալ . յամի 1846 էին ի ժողովի անդ նոցա ոգիք 42 : Յերիս ամս մի անդամ իրեւ կատարի ժողովն, մասն մի ի ողատղամաւորաց ելանէ ի պաշտամաննէ պատույն : Օ գահերէց առաջնոյ տաճարին ընտրէ թագաւորն յայնպիսեաց՝ որ տեարք են երկրի, բայց ոչ խոռն ի խուռն զա ոք եւ իցէ, այլ դոն վասն այսր որէնք եւ կանոնք . իսկ զգահերէց երկրորդի տաճարին ընտրէ ի շորեցունց անտի՝ զորս խորհրդականքն կացուցանեն առաջի թագաւորին : Պարտ է թագաւորին դռնէ յերիս ամս մի անդամ ի խորհուրդ կուել զժողովն : Յայնժամ եւեթ վճիռո մարթին

տալ խորհրդականք առաջին տաճարին, յորժամ զանէ
կէպ ի նոցանէ մօտ ի խորհուրդն գտանին, իսկ յեր-
կրորդումն՝ յորժամ զանէ երկու մասն յերիր մասնէ
անտի նոցա: Եւրկրորդում տաճարի անդ երեք մա-
սունք ի շորից մասանց անտի առանձինն կարդի ի-
րիք, որպէս հեծելոց կամ շինականաց, կարեն զիրաց՝
որ նոցա միայն անկ իցէ, վճիռ հատանել: Քորժամ
կարծիք երկուց տաճարաց հակառակ միմեանց իցեն,
արք ոմանք յերկուց կողմանց առ միմեանս եկեալ
չանան միաբանել ընդ իրեարս: Խորհուրդք երկո-
ցանց եւս տաճարաց հրապարակաւ լինին:

ԺԲ

Ա Տ Ի Ր Տ Ե Մ Բ Ե Ր Գ

ՅԱՌԴԸՆՏՈՒԹԻՒՆՆ Վիւրտէմբերդացւոց, ըստ
օրինակի Սաքսոնիացւոց թագաւորութեանն, ունի
ժողով կարգաց կամ աւագանւոյ, որ յերկուս տա-
ճարս խորհրդոյ բաժանին, եւ յերիս ամս միանդամ
պարափն ժողովել ի խորհուրդ: Աէպ ի խորհրդա-
կանաց առաջնոյ տաճարին ժառանդութեամբ ի հորց
ունին զպաշտօն խորհրդականի, եւ այլք միայն ին-
քեանք ցորչափ կենդանի իցեն, զպապիսիս ընտրէ
թագաւորն ի նշանաւորաց եւ յաննշանից, ի մեծա-
մեծաց եւ ի կարօտելոց, միտ եղեալ միայն արժա-
նաւորութեան նոցա: Խ խորհրդականաց երկրորդ
խորհրդոյ, որ պատգամաւորաց տաճար կոչի, ոմանք
ընդ պաշտամանն առնուն զաստիճան խորհրդականի,
եւ այլք ընտրութեամբ սոքա յետինքս մեցամեայ
ժամանակ կան յաստիճանին, եւ յետ այնորիկ այլք
ընտրին փոխանակ նոցա: Վռաջին խորհուրդն կատա-
րեալ համարի յորժամ կէս խորհրդականացն մօտ են,
իսկ երկրորդն՝ յորժամ երկու երիր մասնն մօտ իցէ:
Օգահերեց առաջնոյ խորհրդոյն ընտրէ ինքնին

թագաւորն. այլ զերկրորդ տաճարին զլխաւոր ընարէ միայն յերից արանց անտի՝ զորս խորհրդականքն նմա ընծայեցուցանեն։ Խրկոցունց եւս տաճարացն դահերեցք զամս վեց կան մեան ի պաշտամանն։ Խորհուրդք երկրորդ տաճարին հրապարակաւ լինին։

ԺԿ

ՀԱՆՈՎԱՐ

ՀԱՆՈՎԱՐՑԻՑ թագաւորութեանն ժողով եւս յերկուս տաճարս խորհրդոյ բաժանի, որոց պարտ է մի անդամ յերկուս ամս ժողովել ի խորհուրդ։ Խորհրդականք առաջնոյ տաճարի խորհրդոյ են իշխանք տանն արքաւնի, եւ այլ եւս մեծամեծք տէրութեան, որ ժառանգութեամբ ունին զաստիճան խորհրդականի. դարձեալ են խորհրդականք՝ որք ընդ պաշտամանն իւրեանց առնուն զխորհրդականաց պատիւ, եւ այլք՝ որք ընտրութեամբ առնուն, եւ զամս վեց եւեթ կան յաստիճանին. սոցա ամենեցուն թիւ յամի 1846 հասանէր ի 144։ Խորհրդականք երկրորդ տաճարի խորհրդոյ են պատղամաւորք քաղաքաց կամ աւանաց եւ կամ առանձինն ինչ տեղեաց եւ ընկերութեանց, որ զամս վեց կան ի պաշտամանն. սոցա եւս թիւ համարոյ յամի 1846 հասանէր յ88։ Բաց ի ժողովոյ աստիւ տէրութեան զոն եւ զաւառական ժողովք։

Խոկ այլ եւս փոքր տէրութիւնք գերմանացոց զրեթէ ամենեքին ամփոփեալ են եւ ընդ սահմանադրութեամբ. սակաւուց եւեթ ժողով տէրութեանն յերկուս սենեակս կամ տաճարս խորհրդոյ բաժանի. բազմաց ժողով տէրութեան ի միում տաճարի խորհրդոյ գումարի։ Են եւ սակաւը

սմանք ի տերութեանց անտի՝ որոց խորհրդականք ժողովոցն խորհրդարդ եւեթ մարթին տալ իշխանի իւրեանց, եւ շիշխեն վճիռ հատանել կամ հաստատել ինչ. զո՞ն գարձեալ եւ սակաւք սմանք՝ որ չունին ինչ ամենեւին ժողով։ Հներէ մեղ համառապայման մատենիս զամենեցունց մի ըստ միոջէ ձառել։

Ճ.Դ.

Պ Ր Ո Ւ Ս Ի Ա

Խ ոլուսիացւոց թագաւորութեանն են ժողովք ըստ գաւառաց գաւառաց որոց խորհրդականք կարգին անխափիր յամենայն ցեղից եւ յերեցունց կարգաց աշխարհին, որ են այնոքիկ՝ որ ունին կալուածու ասպետաց, քաղաքացիք եւ շինականք. սոցա հաղորդակից են և Տանուառեարք (Standesherren). բայց ոչ ամենայն ուրեք, այլ ի Սիլեսիա, ի Սաքսոնիա, ի Հռենական գաւառի եւ ի Վեստֆալիա։

Վայ իսկ է թիւ համարոյ խորհրդականաց ժողովոց գաւառացն, ըստ իւրաքանչիւր կարգաց։

ԳԱՎԱՐԱՔ	ՏԸ- ՆՑԻ- ՏՐՔ	ՏՐՔ.· ԿԼԾ.· ԸՄՊ.	ՊՏՉ.· ՔՂ.Ք.·	ՊՏՉ.· ԸՄԿ.·	ԲՈ- ՎԱՆԴ
Բրանդերուրդ.		34	22	12	68
Պրուսիա . .		45	28	22	95
Պոմերանիա .		24	16	8	48
Պոստն . . .		24	16	8	48
Սիլեսիա . .	8	36	28	14	86
Սաքսոնիա . .	6	29	24	13	72
Հռենոսի դաւ .	4	25	25	25	79
Վեստֆալիա .	11	20	20	20	71
Ընդ ամենայն	29	237	179	122	567

Հետ մարթ ումեք առնուլ զպատիւ խորհրդականի եթէ շունիցի անուն քարի. պարտի եւ քրիս-

առնեայ լինել կրօնիւք, եւ երեսնամեայ, եւ ունել ստացուած գեանոյ գոնեայ ի տասն ամաց հետեւ: Պարեթէ այս ամենայն պահանջի եւ յայնցանէ՝ որ ընտրել կամլցին զոք. միայն մարթ է սոցա եւ 24 ամաց լինել, նոյնպէս չպահանջի ի սոցանէ ճշդիւ ի տասն ամաց հետեւ ստացեալ ունել երկիր կալուածոց: Օչամա վեց ճղի ժամանակ կալոյ խորհրդականացն ի պաշտամանն, եւ յիւրաքանչիւր երիս ամս կէս խորհրդականացն նորոգ ընտրին: Խորհուրդք ժողովոցն չլինին հրապարակաւ, այլ վճիռք նոցայ դրոշմեալ սփոխին ընդ բնաւ:

Սմենայն օրէնք՝ որ վասն միոյ եւեթ գաւառի գնին, երթան յառեան խորհրդոյ այնր գաւառի, եւ անդ խորհին խորհրդականք զիրացն: Դարձեալ սոցա գործ է զգիր պաշտամաց եւ զտրտունչ որ վասն հասարակաց իրաց բովանդակ գաւառին կամ կողման միոջ գաւառին իցեն, ընդունել, եւ քննութեամբ ի վերայ հասեալ յայտ առնել զիւրեանց կարծիս. բայց չիշխեն վճիռ հատանել:

ԺԵՇ

Հ Ա Լ Ա Ն Գ Ի Ա

Արգիս յայտ է յայնցանէ՝ զոր յառաջնում մասին ասացաք, բազում ժամանակս ընդ ընկերահաշտեաց վերակացութեամբ կայր այս աշխարհ: Իրրեւ յետ անկանելոյ Կապոլէսնի հին կուսակալաց ցեղն դառնայր միւսանդամ յերկիր տերութեան իւրոյ, խիզրան անդ իշխանաբար անարգել վարէր զտէրութիւնն ի վերայ աշխարհին. այլ իրրեւ յետոյ միացաւ երկիրն ընդ թեզգիացւոց աշխարհին, եւ կոչեցաւ թագաւորութիւն Ատորին գաւառայ, հաստատեցաւ սահմանադրութիւնն որով եւ այժմ վարի աշխարհն:

Այս սահմանագրութիւն յոյժ նման է գաղիացւոցն : Փախանորդք ժողովրդեանն՝ որ ունին իշխանութիւն թագաւորաւն հանդերձ օրէնս դնելոյ , յերկուս տաճարս խորհրդոյ բաժանին . որ խորհրդականքն են առաջնոյն՝ ընտրին ի թագաւորէ ի միջոյ այնոցիկ որ վասն դործոց քաջութեան կամ վասն ազգին ազնուականութեան կամ ընչաւետութեան նշանաւոր են . իշխանութիւն նոցա ցկեանո է . պարտ եւ պաշտամ է նոցա լինել անցեալ զքառանամենիւք : Խմիւ համարոյ նոցա չկարէ լինել պակաս քան զ20 եւ ոչ աւելի քան զ30 : Օգահերէց նոցա ընտրէ ինքնին թագաւորն : Խորհրդականք երկրորդ տաճարին ընտրին յիւրաքանչիւր գաւառս . զերիս ամս կան ի պաշտամնն , եւ ամի ամի երիր մասն նոցա նորոգ ընտրի կամ փոփոխի : Որ կամիցի լինել խորհրդական երկրորդ տաճարին , պարտի լինել զերեանամենիւք անցեալ , եւ ընդ ումեք ի խորհրդականաց անտի տաճարին չունել ազգականութիւն կամ ինամութիւն , բայց յերրորդ աստիճանի միայն . վասն ընչից չէ փոյթ : Խմիւ համարոյ նոցա է արդ 58 : Օգլխաւոր նոցա ընտրէ թագաւորն յերից՝ զոր խորհրդականք ի միջոյ իւրեանց առաջի կացուցանեն նմա :

Խորհրդականք երկուց եւս տաճարաց կրկին երդումն երգնուն . նախ թէ չետուն ումեք կաշառ կամ պարզեւ ի պատճառս ընտրութեան , եւ ոչ խօստացան առնել ինչ ումեք եւ չեն խօստանալոց . երկրորդ անգամ , թէ հաստատութեամբ զգուշանալոց են օրինաց աերութեանն , եւ վասն օգտի աշխարհին միայն հոգալոց , եւ ոչ ուրոյն գաւառի կամ առանձինն ուրուք շահու : Պարտին ժողովել գոնեայ մի անգամ ամ ըստ ամեւ : Խորհուրդք երկրորդ տաճարին հրապարակաւ լինին . բայց յորժամ տասներորդ մասն խորհրդականացն խնդրեացէ , եւ կամ գահէրէցն այնպէս լաւ համարեացի , պարտ է ի ծածուկ զիրսն կատարել : Խրբեւ լինիցի ժամանակ լսելոյ զկար-

ծիս հաւանութեանն խորհրդականացն, զմի մի ի նո-
ցանէ կարգան յանուանէ, եւ նորա մատուցեալ ասէ
զիւրոց մատացն կարծիս:

Յորժամ կամիցի արքայ իրս ինչ մատուցանել
յառեան նոցա, նախ յերկրորդում տաճարի եւ ապա
յառաջնումն լինի խորհօւրդ զիւրացն: Խրբեւ հակա-
ռակ կայցեն իրացն խորհրդականքն, եւ ոչ հաւանես-
ցին մատաց թագաւորին, բազում մեծարանոք գրեն
եւ աղաշեն զարքայ միւսանդամ բարւոք քննել զիւրան:
Եւ այս ինչ առանձինն սովորութիւն է այսր տէրու-
թեան, զի ժողովք տէրութեան ոչ միայն յիրս օրի-
նաց միջամուս լինին, այլ եւ յիրս առաջնորդու-
թեան աշխարհին, եւ գործակալութեան երեւելի
երեւելի պաշտամանց տէրութեանն եւ յիրս ապն
թագաւորին:

Են անդ եւ գաւառական ժողովք յիւրաքան-
չիւր գաւառս, որոց խորհրդականք յերեցունց եւս
կարգաց, յազնուականաց եւ ի քաղաքացեաց եւ ի
շինականաց ընտրին. եւ գոնէ մի անգամ ամի ամի
ժողովին ի խորհօւրդ: Ողբա ընտրեն զիսորհրդականն
երկրորդ տաճարին: — Խոկ թէ զիարգ եւ որով օ-
րինակաւ պարտ իցէ զերկիր գաղթականաց թագաւո-
րութեանն վարել, զայն կարգել եւ պատուիրել թա-
գաւորին միայն է:

Ժ.Օ.

Դ. Ա. Կ. Ա.

Ի ժողովին տէրութեանն որ եղեւ յամի 1660 ի
կոպենհագ, խռովութիւն ինչ ծաղեալ վասն հար-
կաց ի մէջ ազնուականաց՝ որ աղատ ի հարկաց էին,
եւ ի մէջ վիճակաւորաց եւ քաղաքացեաց, պատ-
ճառք եղեւ բառնալոյ զժողով տէրութեան՝ որով
իշխանութեան թագաւորին սահման եւ շափ արկեալ

եր. Եւ ետ աղջն զվերին եւ զարձակ արքունական իշխանութիւն ի ձեռս թագաւորին. ոչ վասն նորա միայն այլ եւ վասն զաւակի նորա յետ նորա: Քամին երկրորդի ետաւն զիր յայտարար մեծի իշխանութեանն եւ իրաւանց անձին թագաւորին եւ աղջատոհմի նորա, ուր ոչ միայն յայտ զրեալ էր թէ խառն լինելոց է յաջորդութիւն յիշխանութեան թագաւորին, այլ եւ այն եւս կայր զրեալ թէ ոչ երգմամբ եւ ոչ զրով ստիպի թագաւորն առնել իրս ինչ:

Դայց յամի 1831 թագաւորն ետ վճիռ. եւ յայտ արար, թէ ժողովս խորհրդականաց գաւառաց կամի կացուցանել յամենայն թագաւորութեան իւրում, այնպէս որպէս է ի թագաւորութեանն զրուխայ. որ եւ ի գլուխ ել յամի 1834: Ոմիւ համարոյ խորհրդականացն է 209 — 217, յորոց զ20 — 28 թագաւորն ընտրէ, իսկ զ189 ժողովուրդն. երկու իններորդ մասունք խորհրդականացն՝ որ ընտրին, ևն տեսլը ստացուածոց երկրի, երեքն՝ քաղաքացիք, եւ շոբք շինականք: Որ ընտրենն զիորհրդականա խորհրդացն, պարտին 25 ամաց լինել. իսկ շափ ընշից զոր պարտին ունել, պէսպէս է ըստ իւրուքան շիւր գաւառաց: Իսկ որոց ընտրինն՝ պարտ է քրիստոնեայ լինել կրօնիւք, երեսնամենի, դռնէ ի հինգ ամաց հետէ բնակել ի տէրութեանն, ևւ ինչ պարտին ունել կրկին քան զայն՝ որ յրնտրողացն պահանջի: Քերկուս ամս միանդամ ժողովին այս խորհուրդը կամ ժողովք գաւառաց ի թագաւորէն: — Պարծ ժողովոցն է քննել զօրէնս՝ որ գնին ի վերայ մարդկան կամ ընչից, կամ յորժամ հարկս եւ այլ ինչ բեռն ի վերայ հասարակաց դնել հանդերձեալ իցեն, նոյնպէս նոքա քննեն զաղերս կամ զտրտունչ գաւառի միոջ կամ կողման իրիք գաւառին:

ԺԼՅ

ՍՈՒԵ ԳԻՒԸ ԵՒ ՆՈՐՈՒԵԳԻՒԸ.

ՅՈՐՄԵ ՀԵԿԱՆ ՆՈՐ ԿԱՐԳՔ ՃԵՎՐՈՎՊԱ, այս
թագաւորութիւնք իրրեւ երկու պետութիւնք ա-
զառք, անբաժինք, եւ ոչ ընդ ուրուք բռամբք ան-
կեալք, միաբանեցան ընդ իշխանութեամբ միոյ թա-
գաւորի: Օ յուրհակ միաբանութեանն հաստատեցին
ձեռնագրովք իւրեանց նախ Նորուեգիացիք ի ձեռն
փոխանորդաց իւրեանց յամի 1815, յ31 Յուլի. ի
Քրիստիանա քաղաքի, ապա Կարգք Առևեղիացւոց ի
6 Ըւլուստ. ի Ատոկհոլմ: Աւ միայն դաշնոք եւ պայ-
մանք վասն զգուշութեան օրինաց եւ առաջնորդու-
թեան երկուց թագաւորութեանցն զրեալ կան ի
մուրհակի անդ, այլ եւ բազում ինչ ուհիմանի վասն
յաջորդութեան յամթու թագաւորութեան, վասն
ընտրելոյ հասարակաց թագաւոր ի սպառել ազգի
թագաւորին՝ որ թագաւորէ. վասն այնոցիկ՝ որ լի-
նելոց են յանձանձիչ եւ խնամակալ արքայորդւոյ եւ
վարելոց զեշխանութիւն ի մանկութեան նորա. թէ
զիարդ կամ որով օրինակաւ արժան իցէ թագաւորին
տալ պատերազմ, այլովքն հանգերձ:

Քայլց հանգամանք առաջնորդութեան երկոցունց
թագաւորութեանցն չեն նման միմեանց, վասն այնո-
րիկ եւ զերկոցունց ուրոյն ճառեցուք:

Ա. Ա-Ե-Շ-:

Գաւառաւ Վասա յետ աղատելոյ զաշխարհն ի
բռնութենէ թագաւորին Պանիացւոց յամի 1523,
եւ յետ թագաւորելոյ ի վերայ աշխարհին, վասն յա-
րուցանելոյ ոսոխ ընդդէմ ստահակութեան աղնուա-
կանացն եւ վիճակաւորաց, եւ զնոսու ի չափու ու-
նելոյ, քաղաքացւոց եւ շինականաց եւս ետ իշխա-
նութիւն մտանել յիրս թագաւորութեանն: Ամէ

յետոյ իրրեւ բռնացեալ ազնուականաց եղծին եւ կարմեցին զիրաւունս թագաւորին, Գոււաաւ դ. Եղ ի մահ փոփօխել զհանգամանս առաջնորդութեան աշխարհին, եւ Եղ օրէնս ինչ եւ յօրինուածութիւնս կարեւորս, որ ի ժողովի ուրեք ի Ստոկհոլմ քննեցաւ, ուղղեցաւ եւ կարգեցաւ։ Իսոյց իրրեւ նա սպանաւ եւ նորին որդի Գոււաաւ Դ. մերժեցաւ ի թագաւորութենէ, յայնժամ կարուսս Ժ.Գ. առեւալ զթագաւորութիւնն, ի ժողովին որ Եղեւ ի Ստոկհոլմ (1809), առաջի շորեցունց կարգաց տէրութեանն՝ որ անդ ժողովեալ էին, իւրով ձեռամբ կնքեաց եւ ետնոր ինչ սահմանադրութիւն, որով եւ այժմ վարի աշխարհն, որ չէ ինչ այլակերպ յառաջնոյ անտի, միայն իշխանութիւն թագաւորին առա առաւել եւս ամփոփեալ եւ կարմեալ է։

Արդ թագաւորն ունի իշխանութիւն առաջ կառարել զօրէնսն. իսկ օրէնս դնել առանձինն չէ իշխան, այլ հանգերձ կարգօք կամ ժողովով տէրութեան յորում են և. Աղնուականք, Բ. Կղերք, Գ. Քաղաքացիք, Դ. Շինականք, որպէս եւ զառաջնն էր։ — Յազնուականաց անտի, որ զիսաւորին են իւրաքանչիւր տան, ի հասանել ի 24 ամ հասակի, իշխան են ի ժողովի զիւրեանց կարծիս հաւանութեան ասել։ Ի յետին ժամանակսն ի ժողովի անդ մինչեւ 1170 աղնուականք լինէին։ — Հեկեղեցականաց անտի, որ զերկրորդ տեղի ունին, առ հասարակ ամենայն եպիսկոպոսք մտանեն ի ժողովի, դարձեալ եւ իւրաքանչիւր ժողով երիցապետաց (prévôt) կամ երկուք եւ երեք ի միասին ընտրեն զոք ի միջոց իւրեանց եւ առաքեն անդը. ի կարգէ վիճակաւորաց համարին եւ այնոքիկ որ անդամը են տիեզերական դպրոցաց եւ ակադեմեայց։ Ի յետին ժամանակս յայսմ կարգէ էին ի ժողովի անդ ոգիք 70։ — Ի կարգէ քաղաքացեաց 82 քաղաքք ունին իրաւունս ընտրելոյ պատղամաւորս. ի քաղաքաց աստի Ստոկհոլմ

առաքել տամն պատղամաւորս, այլք երիս, եւ կեռք եւս երկուս կամ մի. ի փոքր եւ յաննշան քաղաքաց բազումք ի միասին մի եւեթ այր առաքեն: Ի յետին ժամանակս էին 118 պատղամաւորք քաղաքացեաց: — Անուանիք յազատ շինականաց ոստանից ունին իրաւունո յիւրաքանչիւր գատաւորութենէ առաքել մի մի պատղամաւոր. բայց է զի բաղումք միանդամյն զմի ոք յշեն: Խճիւ համարոյ սոցա ի յետին ժամանակս հասաներ յշան:

Խւրաքանչիւր ի կարգաց առանձինն զատ ի միմեաց ի խորհուրդ մտանեն, զի զո՞ն իսկ խւրաքանչիւր տեղիք ժողովոց ուրոյն զատեալ յիրերաց, եւ մի մի ի կարգաց ունի զիւր խօսօղ. խօսօղք աղնուականաց, քաղաքացեաց եւ շինականաց ի թագաւորէ ընտրին, իսկ խօսօղ եկեղեցականաց է միշտ եպիսկոպոսապետն Աւֆիսաղոյ: Ամենայն խորհրդականաց կարգի միաջ ժողով կոչի Լրութիւն լրութեան: Յորժամ յիրա՝ որ ի փոփոխումն կամ յուղզութիւն դիմուար օրինաց անկ իցեն, չորեքին կարգքն միարան հաստատիցեն ինչ, եւ թագաւորն հաւանացի, այս ունի զգօրութիւն օրինաց: Բայց յիր քաղաքային եւ եկեղեցական օրինաց, եւ յօրենս ոք վասն պատժոց իցեն, Երից կարգաց միայն հաճութիւն հանդերձ հաւանութեամբ թագաւորին շատ եւ բաւական է: Յորժամ երկուք ի կարգաց կամիցին ինչ, եւ երկուքն ոչ հաճեցին, թագաւորն չէ իշխան սահմանել ինչ բատ մտի, այլ մերժի խնդիրն: Ոչ ի հրաւիրելոյ թագաւորին, այլ անդստին յօրինացն ժողովին կարգքն ի ժողով ի վեց ամս մի անդամ, այս ինքն յետ հինգ ամաց ի վերայ անցանելոյ վերջին ժողովոյն. եւ յանդ ելանել խւրաքանչիւր ժողովոյ, սահմանեն զժամանակին՝ յօրում միւսանգամ գումարելոց իցեն: Բայց յորժամ հարկ ինչ ստիպիցէ, կարօղ է թագաւորն կամ խորհրդականք

տէրութեանն, կոչել զժողովսն ի խորհուրդ յառաջքան զժամագիր ժամանակն:

Խորագանչիւր ի շորից Կարդաց անտի իշխան է ինդրել զի այս ինչ եւ այս օրէնք դիցին: Ամենայն խորհրդականք ունին բազում ինչ առաւելութիւն, եւ ի բազում շնորհս վայելեն:

Բ. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա. :

Կորուեզիացիք յամի 1814 ոչ կամեին անսալ հրամանի թագաւորաց Եւրոպայ եւ լինել ընդ իշխանութեամբ թագաւորին Սուեդիացւոց. այլ որպէս էին յառաջքան զիարաբանել իւրեանց ընդ Դանիացիս, նոյնպիսի կալ մնալ ազատ եւ ինքնիշխան: Վասն այնորիկ եւ ժողով տէրութեանն նոցա կարդեաց օրէնս ինչ վարչութեան, եւ իշխան ոմն յազդէ Դանիացւոց առ զպատիւ թագաւորութեանն: Բայց յօրժամ Կորուեզիացիք ի պարտութիւն մատնեցան յերեսոց Սուեդիացւոց, եւ ժառանգ թագաւորութեանն Սուեդիայ՝ որ յետոյ եղեւ թագաւոր, յոյտ արար նոցա թէ ընդունի զօրէնս վարչութեան նոցա, եւ այնչափ ինչ միայն փոփոխէ որշափ վասն միարանութեան երկուց թագաւորութեանցն կարեւոր է, յայնժամ նոքա յանձն առին զիբան: Ճշ յօրինեցան վասն միարանութեանն օրէնք ինչ յամի 1814 ի 4 աւուր Կոյեմ. ընդ որ հաճեցաւ եւ թագաւորն եւ հաստատեաց յթ աւուր նորին ամսոյ, եւ ցայսօր նոյն օրէնք եւ սահմանագրութիւն պահին:

Արդ ըստ այնմ սահմանագրութեան թագաւորն ունի իշխանութիւն տալոյ կատարել զօրէնսն, եւ ժողովուրդն՝ օրէնս դնելոյ, զոր իշխանութիւն ի կիր արկանէ ժողովուրդն ի ձեռն մեծի ժողովոյ՝ որ յերկուս բաժինս հատանի, այս ինքն են ժողով օրէնսդրաց եւ ժողով աւարց կալուածոց: Խորհրդականք ժողովոյն մեծի միշտ ընտրութեամբ են, եւ թիւ հա-

մարդ նոցա ոչ պակաս քան զ75 եւ ոչ աւելի քան զ100 պարտի լինել: Ոչ ումեք մարթ է լինել խորհրդական ժողովոյն եթէ շիցէ 30 ամաց եւ գոնեայ զամա տառն ի տէրութեանն բնակեալ: Խորհրդականք տէրութեան, եւ գպիրը ատենին, եւ սպասաւորը տան թագաւորին, եւ ամենեքին որ առնուն ևոճիկ ի թագաւորէ, շկարեն լինել խորհրդական մեծի խորհրդոյն: Որ ընտրեն զխորհրդականս մեծի ժողովոյն՝ պարտին լինել Կորուեգիացի, 25 ամաց եւ ի 5 ամաց հետեւ յաշխարհին բնակեալ: Հերիս ամս մի անդամ ժողովին խորհրդականք մեծի ժողովոյն ի խորհուրդ, յառաջին աւուրս Փետր. ամսոյ: Եպարքարի ի նոցանէ շորրորդ մասն, յորմէ կազմի ժողով օրէնսդրաց, իսկ մնացեալ երեք շորիր մասունք ևն այնպիկ՝ յորոց կազմի ժողով տեարց կալուածոց: Խրաբանչեւր ի բաժնից աստի ուրոյն առանձինն ժողովի, եւ ընտրէ իւր գահերէց եւ գպիր:

Յորժամ օրէնս ինչ զնել կամիցին, պարտ է նախ յերկրորդում բաժնի յառաջադրել, զոր եւ առ ուաջի արկանէ կամ ոմն յանդամոց ժողովոյն, եւ կամ թագաւորութիւնն ի ձեռն խորհրդականաց ակրութեան. իսկ առաջին բաժնին շունի իրաւունո օրէնս ինչ ինդրելոյ: **Յորժամ** յերկրորդում բաժնի ժողովոյն ընդունելի լիցին օրէնք ինչ, առաքին յառաջին բաժնին, ընդ որ եթէ խորհրդականքն ժողովոյն ոչ հաճեսցին, դարձուցանեն անդրէն յետո յաւելեալ զիւրեանց միտո եւ զկարծիս: **Յորժամ** երկիցս անդամ ինդիր երկրորդ բաժնի յառաջնոյ բաժնէ անտի մերժեսցի, յայնժամ ապա երկոքին բաժնըն ի միասին ժողովին, եւ անդ հաւանութեամբ երկուց երիր մասանցն վճարին իրքն եւ ելանէ վճիռ: **Յորժամ** երկոքին բաժնընըն միաբանեսցին, այնուհետև զվճիռ հաւանութեան իւրեանց առաջի զնեն արքոյի, եւ աղաջն իւրովք կամք եւ արքունական հրամանաւ հաստատել զիրսն: Եթէ թագաւորն հաւանեսցի

իրացն, արկանէ զիւր ձեռնագիր, եւ այն ոյնուհետեւ օրէնք համարի: Ապա թէ ոչ հաւանեսցի, առաքէ յետս յերկրորդ բաժին ժողովոյն, յայտ արարեալ թէ շմուի նմա օգուտ հաստատել զվճիռ հաւանութեան նոցա: Վայնուհետեւ չէ մարթ ի նմին զումարման միւսանգամ զիրսն առաջի արկանել թագաւորին, ապա թէ յայլում գումարման առաջի արկանիցի, կարօղ է թագաւորն մլուսանգամ այնպէս առնել որպէս յառաջնում նուագին: Ի՞այց յորժամ յերրորդում գումարման առանց իրիք փոփոխման առաջի արկցի թագաւորին, յաւելուածով հանդերձ թէ Մի արգելցէ տէր մեր արքայ զիւր հաւանութիւն յիրաց անտի՝ զոր ժողով տէրութեանն, յետ խնամով քննելոյ, օգտակար համարի, յայնմհետէ օրէնք համարին իրքն թէ եւ ոչ հաւանեսցի թագաւորն: “Ես մանաւանդ գոն իրք՝ յորս չէ կարեւոր հաւանութիւն թագաւորին: Խորհուրդը ժողովոյն հրապարակաւ լինին, եւ դործք՝ որ անդէն դործին, դրոշմեալ սփախն ի մէջ ժողովրդեան. բայց մարթ է եւ ի ծածուկ լինել յորժամ մեծ մասն ժողովելոց այնպէս կամցի:

“Եռիրական եւ ահեղ է անձն թագաւորի, շիշխէ ոք պարսաւել զնա կամ ամբաստան լինել զնմանէ. եւ եթէ սխալ ինչ կամ յանցումն լինիցի ի թագաւորէ անտի, ոչ ինքնին թագաւորն, այլ խորհրդականքն նորա պարտին տալ պատասխանի: Ի կալ թագաւորին ի Առեղիա, պարտ է զպաշտօնեայ տէրութեան եւ երկուս խորհրդականս “Նորուեղիացւոց առ իւր ունել, եւ նոցա առաջի միայն մարթ է զիրս “Նորուեղիացւոց վճարել. խորհրդականքն երկոքին՝ որ առ արքայի կան, ամի ամի փոփոխին: Օ չեղի թագաւորին ունի ի “Նորուեղիա կամ փոխանակ արքայի, որ միայն ժառանգ թագաւորութեանն կամ նորին երէց որդի մարթի լինել, եւ կամ կուսակալ որ հինգ խորհրդականոք տէրութեան առաջնորդէ աշխարհին:

Ա ԵՄՆ զհանգամանս վարչութեան այսր մեծի աշխարհի ի միտ առնլոյ, պարտ է զբուն Ռուսաց աշխարհ ուրոյն եւ զատ ի դաւառաց Աքեւելեան ծովան, ի Փինլանդիայ եւ ի Պողոնիացւոց թագաւորութենէ իմանալ:

Ի Ռուսաց պետութեանն ինքնակալն նիկողայսս ետ յօրինել բովանդակութիւն հասարակաց եւ առանձինն օրինաց: Յառաջին հատածի անդ մասենին դրեալ է այսպէս. ինքնակալ կայորն միայն է տէր եւ իշխան ի վերայ ամենայն համօրեն Ռուսաց աշխարհին, որոյ իշխանութեանն չիք բաւ. Եւ նորին մեծազօր կամք օրէնք են հզօր, որ զամենայն աշխարհն Ռուսաց միանգամայն ընդ հնազանդութեամբ արկանէ:

Պատ հրամանաց հրովարտակին տուելոյ ի Կատարինեայ Բ. զօրոյ զպատուէր հրամանին Աղէքսանդրոս յամի 1801 հաստատեաց, ոոյ յաշխարհին Ռուսաց յիւրաքանչիւր կուռակալութիւնս գաւառաց ժողով իմն ազնուականաց, որոց գլուխ եւ իշխան են կուռակալք գաւառաց. բայց ի ժողով այդք ազնուականացն մատանել նորա միայն կարեն, որոց անուանք դրեալ են ի մատենի դպրութեան ազնուականաց: Առևսակալք գաւառաց ժողովն զազնուականացն ժողով յերիս ամս մի անգամ, որպէս զի նորին զանուանս այնոցիկ ի միջոյ իւրեանց՝ զորս ի զիւսաւոր քաղաքային պաշտամունս կամ սպասաւորութիւնս պատշաճ համարեսցին, ի մէջ բերցեն, եւ ի ձեռն նոցին կուռակալոցն առաջի գիցեն ինքնակալին: Բայց ոչ ամենեքին ի ժողովի անդ իշխան են ասել զիւրեանց կարծիս հաւանութեան, այլ այնոքիկ միայն որ 25 ամսց իցեն եւ աւարք գետնոյ. այլ եթէ որ մատանենն յառաջագոյն կացեալ իցեն ի դործ հազար

րապետութեան զօրաց, ի նոցանեւ այն ժամանակ տիսց
և ստացուած գեանոյ շպահանջի:

Վաղաքացիք մայրաքաղաքաց, ըստ հրամանաց
օրինաց իրիք Կատարինեայ Բ. զոր Աղեքուանդրոս
յամի 1801 հասաւատեաց, հրամանաւ կուսակալաց
իւրեանց ժողովին յերիս ամս մի անդամ լսել զոր
ինչ յառաջադրիցեն նոցա կուսակալք եւ իշխանք,
եւ զգիւաւորս, զպետս քաղաքացւոց, զիորհրդականս,
եւ զդատաւորս եւ զիրաւընտիրս՝ որ հանդերձեալ ի-
ցեն լինել ի կարգէ քաղաքացւոց, քուեիւք ընտրել,
այս ինքն ընտրանաւ որոշել զաղնուագոյնան ի միջոց
այնոցիկ՝ որոց կրթեալ եւ վարժեալ հետամուս լի-
նին այնպիսի պաշտամանց եւ պատուոյ: Ժողով քա-
ղաքացւոցն կարօղ է եւ զպետս եւ զկարութութիւն
հասարակաց քաղաքացւոց՝ կուսակալացն պատմել եւ
ցուցանել: Խոկ ի քաղաքացւոց այնոքիկ՝ որ ընտրենն
զոր եւ որ ընտրինն ի պատիւ ինչ պաշտաման, պար-
տին լինել 25 ամաց հասակի, եւ գոնեայ 50 դաշե-
կան Ռուսաց (Ruble) հարկս հարկանել:

Ի գաւառս արեւելեան ծովան աղնուականքն
առանձինն իմն ժաղով են, եւ կոչին կեոք՝ աղնուա-
կանք, այլք հեծեալք կամ ասպետք. իսկ այնոքիկ՝
որ չեն յաղնուականաց անտի, կոչին աշխարհաբնակք:
Այս երեքին եւս ջոկք պարտին ամի ամի ի Ռիգա-
քաղաքի ի տան խորհրդեան ժողովել եւ խորհել
խորհուրդ. անդր եւ քաղաքացիք քաղաքին ար-
երկուս ի միջոց իւրեանց ընտրեալ առաքեն, բայց
երկուցն կարծիք հաւանութեան ոչ երկու, այլ մի
եւեթ համարի: Յիրս բաժից եւ սակից եւ այլոց
հարկաց պարտ է եւ աշխարհաբնակաց եւս հաւան
դտանել, նոյնպէս եւ այնոցիկ՝ որ սստանս կամ
արքունի գետինս ի վարձու կալեալ ունին, բայց
ոչ պահանջի հաւանութիւն այնպիսի աղնուականաց՝
որոց անուանք թէպէտ եւ ի մատենի գպրութեան
աղնուականաց գրեալ իցեն, սակայն շունին գետին

եւ ստացուած երկրի: Խոկ զվաճիռս ամենեցուն պարագի հաստատել որ գլուխ է հրամանատարութեան եւ իշխան կուսակալութեան: Օպյլ ինչ սովորական գործս վճարեն յիւրաքանչիւր մարզի կամ նահանգի 12 այր ընտիր ի միջոյ ազնուականաց՝ որոց են դեպինք եւ կալուածք, եւ անուանք նոցա գրեալ են ի մատենի գպրութեան աղնուականաց. բայց իշխանաթիւն նոցա երիս ամս միայն է: Ան եւ այլ եւս 12 արք տեղեակը օրինաց եւ վարչութեան աշխարհն, որոց իշխանութիւն ցկեանս է: Բայց զոտա եւ զառաջինսն պարտ է գլխաւորի հրամանատարութեանն հաստատել:

Խ գաւառս Փինըանդացւոց աշխարհին են այսպիսի ինչ իրաւունք. պարտ է կայսերի միջոյ նոցա 14 այր խորհրդական օգնական կացուցանել մեծի կուսակալի աշխարհին. կէսք ի խորհրդականացն են յազնուականաց, եւ կէսք յեկեղեցականաց, ի քաղաքացեաց եւ ի շնորհականաց, եւ ամի ամի կայսերն փոխսիէ զնոսա: Առքա տան խորհուրդ ըստ իւրեանց կարծեացն հաւանութեան, կարօղ են եւ բողոք ունել եւ քանքատել, հոգան զի հասարակաց սպասաւորութիւնք եւ բեռինք հաւտար բաժանեցին իւրաքանչիւր ումեք, եւ այլ եւս գործս ինչ որ սոցանման են, գործեն:

Պազոնիիացւոց աշխարհին թագաւորք յամի 1572 ընտրութեամբ առնուին զիշխանութիւնն. բայց եթէ մի ոք եւեթ յազնուականաց հակառակ կայր, զատհմանս եւ զընտրութիւն բավանդակ ժողովոյ տէրութեանն մորթէ էր խափանել: «Չդոյին անդ քաղաքացիք՝ որ ունեին իրաւունս մասնելոյ յիրս առաջնորդութեան աշխարհին. այլ ամենեքին՝ որ չեին աղնուականք, շինականք համարէին եւ շխառնէին յիրս տէրութեան: Անձամեծ չարիք՝ որ յայսզիսի սահմանագրութենէ դիաէին, եւ առաջին բաժանումն՝ որ եզեւ յամի 1772, միտս ետուն բազմաց ի գլխա-

որաց աշխարհին զկերպարանս իրացն վոփոխել եւ այլ իմն օրէնս եւ յօրինուածութիւն ի ներքս մուծանել: Եւ զայն մանաւանդ հաստատէին յամի 1791, թէ թագաւորութիւնն այնուշետեւ ժառանգութեամբ լիցի որդի ի հօրէ, եւ մի լիցի հնար ի հակառակ կալ միոյ ուրուք, զվճիռ կամաց բովանդակ ժողովոյն խափանել: Բայց այնոքիկ որ այս նորոգմանց հակառակէին, խափանեցին զխորհուրդն զայն, վասն այնորիկ յամի 1793, ի ձեռն Ռուսաց, Պրուսիացւոց եւ Շվարիացւոց երկրորդ բաժանումն եղեւ: Ապա ուրեմն յամի 1795, յետ սաստիկ պատերազմաց, երրորդ եւ վերջին բաժանումն եւս դիպեցաւ, որով բովանդակ մնացեալ երկիրն Պողոնիացւոց միացաւ ընդ աշխարհին Ռուսաց:

Հետ 11 ամաց Նապոլէոն յայնմ մասնէ Պողոնիայ՝ որ եր ընդ իշխանութեամբ Պրուսիացւոց, յօրինեալ կացոյց զՎարսայիացւոց դքսութիւնն, եւ իշխան կացոյց երկրին զՍաքսոնիացւոց թագաւորն, եւ յամի 1807, ի 22 Յուլի. ետ նոցա զահմանադրութիւնն՝ որով հաստատեցաւ ժողով ինչ տէրութեան երկոքումըք տաճարօք խորհրդոյ, այս ինքն ծերակուտիւ եւ պատգամաւորօք դաւառին: Բարձաւ ի միջոյ հանսպազորդն ծառայութիւն շինականաց, եւ ի տաճար խորհրդոյ պատգամաւորաց դաւառին հանգերձ 60 ազնուականօք, 40 քաղաքացիք եւ շինականք երեւէին: Հետ մեկնելոյ Գաղիացւոց ի Ռուսաց աշխարհէն, հասեալ Ռուսաց ի վերայ՝ տիրեցին դքսութեանն Վարսայիայ (1813). եւ ի ժողովի որ եղեւ ի Վիէննա, սահմանեցաւ այսպէս, եթէ բաց յերկոցունց դաւառաց՝ որ են Պառեն եւ Գաղիացիա, ամենայն երկիր թագաւորութեանն Պողոնիացւոց՝ եղիցի Ռուսաց: Կայսր Աղեքսանդր յ30 Ապրի. 1815 կոչեցաւ արքայ Պողոնիացւոց, եւ ի 27 նոյեմ. ամսոյ ետ տէրութեանն նոր իմն սահմանգրութիւն:

Բառ այսմ սահմանադրութեան, թագաւորն անէր իշխանութիւն օրէնս զնելոց ի միասին բնդ ժողովոյ տէրութեան՝ որ յերկուս տաճարս բովանդակէր, այս ինքն է ծերակոյան եւ տաճար պատգամաւորաց գաւառի. եւ պարտ էր նոցա յերկուս ամս մի անդամ զումարել: Այսոքիկ միայն մտանէին ի ծերակոյա անդր, որ յազգէ թագաւորաց էին, գարձեալ եւ եպիսկոպոսապետք եւ եպիսկոպոսունք աշխարհին, Պաղատինոսք եւ բերդուկալք՝ զորս թագաւորն կացուցանէր ցկեանս: Խմիւ համարոյ նոցա էր սահմանեալ. բայց չէր պարտ առաւել քան զկէս ազմութեան պատգամաւորաց գաւառին լինել. յամի 1830 էին 53: Պարտ էր պատգամաւորաց գաւառի լինել ոգիք 128, յորոց 77 էին պատգամաւորք աղնուականաց, եւ 51 պատգամաւորք ժողովրդոց: Պատգամաւորք գաւառի ընտրէին վասն 6 ամաց. պարտ էր լինել նոցա զոնեայ 30 ամաց եւ զամենայն իրաւունս քաղաքացեաց ունել: Առաջին ժողով տէրութեան, յետ այսց կարգաց հաստատելոյ, եղեւ յամի 1818, երկրորդն՝ յամի 1820, երրորդն՝ յամի 1825, չորրորդն՝ յամի 1830:

Ի նմին 1830 ամից սկիզբն եղեւ անհնարին խռովութեանց եւ ապստամբութեան, եւ կայսր Կիկողյան, յետ սաստիկ պատերազմաց, հաղիւ մարթաց վասպաղութիւնն հաստատել (1831): Եւ յետ վեցամսեայ ժամանակի, յամի 1832 ի Փետր. ամսեան հրավարտակաւ իւիք փոփոխեաց զհանդամանս վարչութեան աշխարհին զողոնիացւոց, որ թէովէտ եւ զանուն թագաւորութեան պահէ, բայց սակայն բնդ նուռաց տէրութեանն խառնեալ իրբեւ անքակինչ մասն տէրութեանն համարի: Պատգարեցին ժողովք ծերակուարին եւ պատգամաւորաց գաւառի, եւ փոխանակ նոցա կացուցան գաւառական ժողովք, որոց տուեալ խորհուրդ յայտ առնեն զիւրեանց կամաց հաւանութիւն:

Ի դեպէ ասոտ համառօտիւք կարձառօտս խօսել
եւ զայլոց եւս երկուց տէրութեանց արեւելքաց :

ՏԵՇԿԱՍՑԵՆ. Թագաւորին կամ կոյսը է արձակ
իշխան տէրութեան եւ չէ ինչ իւիք ամփափեալ իշ-
խանութիւն նորա :

ՅՈՒՆԵՑ ԱՇԽԵՐՀ. Ըստ սահմանագրութեանն
որ յամի 1844 տուաւ, թագաւորին իշխան է զօրէնսն
տալ կատարել, իսկ ի դնել օրէնս չէ ինչ ազատ,
այլ զնոյն իշխանութիւն ունի բնդ նմա ժողով տէ-
րութեան որ յերկուս բաժինս հատանի, եւ յերկուս
սենեկակո կամ տաճարս խորհրդոյ գումարի ի խոր-
հուրդ : Առաջին տաճար խորհրդոյ կոչի ծերակոյտ,
որոյ խորհրդականնք են 27 — 40 ողիք, զորս ըն-
արէ թագաւորին, եւ զամս 10 կան ի պաշտամանն : Ամի ամի
գումարին ժողովքն ի խորհուրդ :

Հ Ե Տ Ե ՞ Օ ՞ Վ

Տ Ե Ս Ա Ռ Ո Ւ Թ Ե Ւ Ն

Ի Ա Ր Ի Ռ Ք տեսչութիւն (administration) տէրու-
թեան՝ ողի է աշխարհին, զի յազնուագոյն տեսչութե-
նէ յաջողի հասարակաց օգուտ : Սահմանագրութիւնք
կամ հանգամաննք առաջնորդութեան կարեն յօդուտ
լինել եթէ բարւոք ոք վարիցի նորոք . բայց եթէ
տեսչութիւնն անպիտան իցէ, ի զուր եւ վայրապար
են բարւոք հրամաննք օրինացն եւ սահմանագրու-
թեանց . զոր օրինակ եւ առողջագոյն մարմին իսկ
դիւրաւ ծնդի ծիւրի, յորժամ յանպիտանութիւնս
ոք հատանիցի, եւ չանիցի ինամ առողջութեան

պալէս պարսն իցէ : “Եվին հակառակ յորժամ բար-
սք տեսչութիւնն իցէ , մարթ է զմուրակառարու-
թիւն սահմանադրութեանն զլսովին լուսվ , կամ
թէ ոչ այնպէս յայտյանդիման թերութիւնքն երե-
ւիցն : Աստօտին իսկ է եւ բանն Պապայ . ” Թուղ վի-
ճիցի , ասէ , խաժամուժն զպէսպէս կերպարանաց
վարչութեան . այն՝ որոյ լաւ տեսչութիւնն իցէ , աղ-
նուազոյն քան զամենայն է . : — Եթէ ոք զօրավար
իցուցանիցէ զօրաց կամ պաշտօնեայ իրաց պատե-
րազմի զայր՝ որոյ շիցէ բնաւ ուսեալ զօրէնս եւ զհրա-
հանգս զինուորութեան եւ պատերազմի , եւ ոչ զադ-
դի ազգի կարգս զինուորաց ընտրել ի միմեանց գիտի-
ցէ , կամ պաշտօնեայ ելից եւ մոփութեան զայն-
պիսի ոք՝ որ հազիւ թէ համարել միայն գիտիցէ ,
կամ ծովապէտ զայն ոք՝ որ ի ծովակս միայն եւ առ-
ծովազերբ սովոր իցէ յածել նաւակաւ , յայտ է
թէ այնուհետեւ ամենայն ինչ վեր ի վայր հարեալ
եղծանի , եւ տէրութիւնն քակի եւ կործանի :

Համենայն միահեծան տէրութիւնս , թէպէտ
աղատ իցեն թէպէտ ամիսովեալ (237) , հոգ տես-
չութեան աշխարհին կամ խնամք տալոյ կատարել
զօրէնսն (կատարիչ իշխանութիւնն , la puissance exé-
cutive) ի թագաւոր անդր կամ յիշխանն՝ որ տիրէ
պատշաճի : Օք թագաւորին կամ իշխանին է , զոր
որինակ զօրինացն առևելոց ազդ առնել , նոյնպէս եւ
փոյթ յանձին ունել զի անսայցն որինացն եւ մի
զանց զնոքօք առնիցեն , եւ եթէ յանցանիցէ ինչ ոք
զօրինոքն , նա տայ զւյանցաւորն քննել , եւ ըստ ար-
դարութեան իրաւամքք պատիժո ի վերայ գնել :
Դարձեալ նմին անկ է փոյթ յանձին ունել վասն
խաղաղութեան եւ հանդարտութեան աշխարհին , եւ
խափանել զւարիսն՝ որ անդստին ի բնակչաց անտի
տէրութեանն եւ կամ յարտաքնոց մարթին ի վերայ
հասանել : Բայց զայս ամենայն ոչ ինքն անձամբ
դործէ թագաւորն , այլ ունի իւր պաշտօնեայո եւ

արրանեակս եւ սպասաւորս, որ ի նորա անուն զիբոն
ի գլուխ հանեն :

Եւ զի բազմադիմի են եւ աղքի ազգի գործք
տեսչութեան աշխարհին, եւ զպէսպէս եւ զայլեւ
այլ իրաց, վասն այնորիկ եւ պաշտօնեայք եւ սպա-
սաւորք բազումք են. բայց չեն ամենեքին հաւասարք
իշխանութեամբ եւ հանգիտապատիւք միմեանց, այլ
մին առաւել է քան զմեւոն ճոխութեամբ, մանա-
ւանդ զի բազումք ընդ միով գլխաւորաւ կարգեալ
են: Օք որովհետեւ ի սակաւ եւեթ առաջս կամ
մասունս ամիտոփին պէսպէս եւ ազգիազգի գործք
կամ պաշտամունք տէրութեան, նորին իրի եւ պաշ-
տօնեայք եւ օպասաւորք ի սակաւ ուրոյն ուրոյն
դասս բաժանին, եւ իւրաքանչիւր դասու իւր առան-
ձինն գործ եւ պաշտօն զատուցեալ է: Ուր ի գլուխ
միոյ միոյ ի պաշտամանց անտի կամ ի դատուց սպա-
սաւորաց կան, նորա բուն պաշտօնեայք (ministres)
կոչին, եւ են վերինք եւ հաւասարք աստիճանաւ:*

* ինդ գլխաւոր մասունք կամ առաջք պաշ-
տամանց են ի տէրութիւնս, որ են

Ա. Ա ան արտաքին գործոց, կամ գործոց՝
որ ընդ օտար տէրութիւնս դիովին:

Բ. Ա ան ներքին գործոց:

Գ. Ա ան իրաց պատերազմի:

Դ. Ա ան արդարութեան կամ դատաստա-
նաց:

Ե. Ա ան ելից եւ մտից (finances):

Այս հնդեքին առաջք պաշտամանց՝ միջավայր
կամ կենդրոն պաշտամանց կամ արքունի պաշտա-
մունք կոչին: Բայց են բազում տէրութիւնք՝ յոր

* Առքա անուանեալ կոչին եւ՝ պաշտօնեայք՝ որոց քսակ
քարտիսից (portefeuille) է, զի իրրեւ երթան առ արքայ
տալ համար զգործոց՝ որ նոցա յանձն է, առնուն ընդ
իւրեանս զամենացն քարտէս՝ որ կարեւոր է նոցա, փա-
կեալ ի քաղկի:

առաջք պաշտամանց աւելիք քան զհինդ են, զի են առնասա առանձինն պաշտօնեայք վասն կրօնից հոգաբարձութեան, վասն ուսման եւ կրթութեան, վասն արուեստից եւ վաճառականութեան, վասն ծովական զօրութեան, այլովքն հանդերձ: Գրանին եւ փոքր տէրութիւնք՝ յորս փոխանակ հնգիցն, մի եւեթ գլխաւոր պաշտօն է, եւ որ ի վերայ այնր պաշտաման կայ՝ զգործս հնգիցն միանգամայն կատարէ, ի ձեռն ապաստորացն եւ արբանեկաց՝ որ ընդ ձեռամբ նորա հնազանդեալ են:

Ի տէրութիւնս՝ որ ընդ սահմանադրութեամբ են (constitutionnels), ամենայն համօրէն պաշտօնեայք միանգամայն իրրեւ ուրոյն ժողով համարին. արդ մի մի իւրաքանչիւր ի պաշտօնէից պարտի տալ համար եւ պատասխանի վասն ամենայնի զոր գործէ, ժողովոյ պաշտօնէից. եւ ժողով պաշտօնէից կամ ամենայն համօրէն պաշտօնեայք միանգամայն՝ ժողովոյ տէրութեան կամ խորհրդանոցին: Գրաքնեալ վճիռքն արքունի շհամարին վճիռք եւ չունին ինչ զօրութիւն մինչ չեւ հաստատեալ զայն իւրեանց ձեռնազրով պաշտօնէից՝ որ տալ պատասխանի յանձն առեալ իցեն, բաղում անդամ եւ երդուեալ իսկ պահել զահմանադրութիւն աշխարհին:

Ի գլխաւոր պաշտօնէից անտի տէրութեան եւ յայլոց ոմանց նշանաւոր արանց յօրինեալ կազմի ժողով խորհրդականաց արքոյի, որ պէսպէս եւ այլակերպ է յիւրաքանչիւր աշխարհս, եւ ի մեծամեծ տէրութիւնս յայլ եւ այլ բաժինս հաստանի, այս ինքն են դահլիճ խորհրդոց (cabinet), խորհուրդ տէրութեան (conseil d'état), առանձինն կամ դադանի խորհուրդ (conseil privé), այլովքն հանդերձ:

Ի ԲՐԱՏԱՆԻ մեծ առ սակաւ սակաւ սահմանեցաւ թիւ այնոցիկ՝ որ ըստ օրինաց աշխարհին խորհրդականք եւ սպասաւորք են թագաւորին: Եւյն իսկ է այժմ թիւ համարոյ նոցա.

Ա. Գանձարահ կամ առաջին տէր (Lord) դանձուն, որ է միանգամայն առաջին պաշտօնեաց*:

Բ. Տէրն դպրապետ (chancellor). որ եւ պահապան է մեծի կնքոյ, եւ պաշտօնեայ արդարութեան:

Գ. Գլխաւոր կամ գահերեց խորհրդայ գաղանեաց:

Դ. Գաղանի պահապան կնքոյ:

Ե. Ըսենագպիր (secretary) ներքին իրաց:

Զ. Ըսենագպիր արտաքին իրաց:

Է. Ըսենագպիր վաճառականութեան եւ իրաց գաղթականութեանց:

Ը. Գլխապետ զքութեանն Լանկաստերի:

Թ. Գլխապետն գանձի տան, որ է պաշտօնեաց ելից եւ մտից տէրութեան:

Ժ. Ըստաջին ծովապետ:

ԺԱ. Ըստաջին գործակալ անտառաց:

ԺԲ. Գահերեց տան դիւանին (bureau) վաճառականութեան:

ԺԳ. Գլխաւոր վերակացու սուրհանդակաց:

ԺԴ. Գահերեց տան դիւանին վաճառ իրաց արեւելեան Հնդկաց:

ԺԵ. Գլխաւոր վերակացու տան գանձին ծավական զօրուն:

ԺԶ. Ըստաջին տանագպիր Խրլանդիաց:

Արտ ամենեքեան են խորհրդականք արքայի ի գահը խորհրդեան, յորոց ամենեցուն ձեւն օրէնք եւ հրամանք ի գլուխ ելեալ կատարին. իսկ բուն պաշտօնեացք տէրութեան են միայն հինգ արք, ոյս ինքն են երկոքին իշխանքն հոգաբարձուք՝ որ կան ի

* Թագաւորն յորժամ կամքցի զպաշտօնեայան փոփոխելու զամենեսեան ինքնին ընտրէ, ոյլ զառաջին պաշտօնեացն եւեթ, եւ խնդրէ ի նմանէ զի ի միջոց պընոցիկ որ զնոյն խորհուրդս եւ զնոյն կարծիս զքաղաքացին իրաց ընդ նմա ունիցին, ընտրիցէ իւր զոյլ եւս պաշտօնեաց:

վերայ գանձուն, եւ երեքին ատենադպիրը տէրութեան, որ ևն ատենադպիր ներքին իրաց, ատենադպիր արտաքին իրաց եւ ատենադպիրն վաճառկանութեան եւ զաղթականաց (Թիւ Ա. Թ. Ե. Զ. Է. ։)։

Իրաց ի դահլմէ խորհրդեան գոյ ի բրիտանիա եւ զաղանի խորհուրդ արքայի։ Օ ամենայն զներքին եւ զարտաքին իրաց կարեւորաց անդ նախ խորհուրդինի, եւ ապա կատարումն իրացն յանձն լինի դահլմի խորհրդոյ։ — Խշնանք թագաւորակունք, մեծամեծ պատուակալք արքունեաց, ատենադպիրք տէրութեանն, խօսողն տան խորհրդոյ պատգամաւորաց, եւ երկոքին եպիսկոպոսապետք Վնդղիսյ պարտին հանապազ լինել խորհրդական խորհրդոյ զաղանաց արքայի։ Խակ զայլ խորհրդականութագաւորն ինքնին կացուցանէ, որոց է զի ընդ ամենայն ժամանակս իւրոյ տէրութեանն, եւ է զի առ ժամանակ մի միայն տայ ունել զպատի խորհրդականի։ Իսոց եւ այս խորհուրդ արքայի ի վճիռու իւր ընդ իշխանութեամբ խորհրդանոցին (parliament) է։ Օ յ օրէնք բրիտանացւոց եւ ի սմին յայսմ չեն նման օրինաց պլոց տէրութեանց Եւրոպայ. զի խորհրդանոցն ոչ միայն վասն զնոր ինչ օրէնս քննելոյ հաստատեալ է, այլ եւ ամենայն իրաց՝ որ ի ներքս եւ որ արտաքս տէրութեանն, գործոց օրինաց եւ գործոց դործակալութեան, եւ ամենայն իրաց միանգամայն ի վերայ հասեալ քննել եւ տայ վճիռ հաստատութեան։

Ի գ.շ.յ.ը.թ.թ.թ թագաւորութեան զլուխ եւ կենդրոն տեսչութեան է խորհուրդ կամ ժողով պաշտօնէից տէրութեան, ապա զաղանի կամ առանձինն խորհուրդ (conseil privé), խորհուրդ տէրութեան (conseil d'état), եւ յետ ամենեցուն մեծ խորհուրդն վաճառականութեան եւ ձեռագիտութեան։ Տաւոք իրաւագիտութեան գաղինացւոց պնդին թէ թագաւորն զզլիսաւորութիւն միայն ունի եւ զաւագութիւն

իշխանութեան, այլ չէ պարտ նմա ինքնին ի դործ վերակացութեանն խառնել. վասն որոյ եւ ի բանից կարգի է առ նոսա թէ “Թագաւորել թագաւորէ արքայ, այլ ոչ առաջնորդէ”.* բայց այժմու թագաւորն իմաստութեամբն ոչ թագաւորէ միայն, այլ եւ վարէ եւ առաջնորդէ:

Ա. Ուժն գլխաւոր պաշտօնեայք ի Գաղիա.

Ա. Պաշտօնեայ արտաքին գործոց :

Բ. Պաշտօնեայ՝ որ ունի զինիք արքայի, որ է միանդամայն եւ պաշտօնեայ արդարութեան. նորա է այժմ եւ զեկեղեցական իրաց խնամ ունել, թէ եւ այն յայլ բաղում տէրութիւնս յանձն է պաշտօնեին ներքին գործոց :

Գ. Պաշտօնեայ ներքին գործոց :

Դ. Պաշտօնեայ վաճառականութեան. վերակացու այսր պաշտաման ունի այժմ եւ զհոգաբարձութիւն հասարակաց շինուածոց, ճանապարհաց, առուաց, նաւահանգուտաց, ոյլովքն հանդերձ :

Ե. Պաշտօնեայ հասարակաց կրթութեան :

Զ. Պաշտօնեայ պատերազմի :

Է. Պաշտօնեայ ծովական զօրուն եւ հատուածից :

Ը. Պաշտօնեայ ելից եւ մաից :

Խորհրդականք գաղտնի խորհրդոյն են իշխանք արքայազունք, պաշտօնեայք՝ յորոց իւրաքանչիւր ոք ունի զգլիսաւորութիւն միոյ մասին տեսչութեան: Յայնժամ միայն ժողովին յայս խորհուրդ, յորժամ թագաւորն կամիցի, որ եւ զգահերէց գլխաւորութիւն ունի անդ: — Ի խորհրդեան տէրութեան զոր նապուէն հաստատեաց, կան խորհրդականք տէրութեան, յորոց ոմանք պատուոյ վասն միայն են խորհրդականք: Եւ այս ինչ առանձինն է խորհրդականաց տէրութեանն Գաղիացոց, զի մարթ է նոցա

* Le roi règne, il ne gouverne pas.

և զմբերակացութիւն այլ եւս պաշտամանց տէրութեան ունել : — Խորհրդականք մեծի խորհրդոյ վահառականութեան եւ ձեռագիտութեան այնք ի գառապետաց կամ ի մարզպանաց են, յորոց ձեռն մարթի բաղում օգուտ լինել վաճառականութեան եւ ճարտարութեանց արուեստից : Վաղստին յամի 1830, 62 այր յ33 խորհրդոց վաճառականութեան նշանաւոր եւ անուանի քաղաքաց՝ յորոց վաճառականութիւն եւ ճարտարութիւն արուեստից յառաջադէմ է, հրաւիրին մի անգամ յամի յայս խորհուրդ, զի զիւրեանց օգուտն եւ զշահ տեսանել մարթացեն :

ՅԵԼԻՍՈՒՏԻՒՑԻՈՑ տէրութեան սկիզբն եւ զլուխ ամենայն գործոց տեսչութեան է նախ խորհրդակցութիւն տէրութեան (Staatsconferenz), ուր ըստ հրամանի կամաց կայսեր զամենայն իրաց կարեւորաց ներքնոց եւ արտաքնոց խորհին խորհուրդ : **Հանապազրդ** խորհրդականք խորհրդոյն են երկու իշխանք ի կայսերական տանէ, երկոքին մեծ պաշտօնեայք՝ որ են հոգաբարձուն արտաքին իրաց եւ մեւս հոգաբարձուն ներքին իրաց : Իսաց ի չորեցաւնց անտի դան ի խորհուրդ անգր ըստ իրացն պատշաճի եւ այլ եւս պաշտօնեայք եւ հոգաբարձուք արք մեծամեծք եւ նշանաւորք, որք իրեւ զւորեսին առաջինոն ունին բարձ եւ ասեն զիւրեանց հաւանութեան կարծիս : Գահերէց ժաղովյն է ինքնին կայսրն : — **Աշբկորդ** խորհուրդ տէրութեան . զլխաւոր եւ առաջին ինտամածուք ամենայն իրաց գործակալութեան տէրութեան, որոց պարտ է քննել եւ ի վերայ հասանել ամենայնի եւ առաջի արկանել կայսեր կամ խորհրդակցութեան տէրութեան, յօրինեալ կազմն զայս խորհուրդ, որոյ չորք բաժինք են, այս ինքն քաղաքային, արդարութեան, մտից եւ ելից, զինուորութեան . դահերէց խորհրդոյն է պաշտօնեայ ներքին իրաց : Վայս երկոքին խորհուրդք վասն համօրէն տէրութեանն են . բայց գոն եւ առանձինն խորհուրդք, նախ խոր-

Հուրդն՝ որ անուանեալ կոչի Միացեալ, վասն գերմանական եւ Ալառնական եւ Խտալական գաւառաց, երկրորդ վասն Հունգարացւոց թագաւորութեան, եւ Երրորդ վասն Տրանսիլվանիացւոց մեծ իշխանութեան. իսկ զինուորականն սահմանք ամենեւին ընդ իշխանութեամբ պատերազմական խորհրդոյն անկանին: Կարձեալ են եւ առանձինն խորհուրդոք վասն այլեւայլ մասանց տեսչութեան, խորհուրդ մի վասն իրաց ելից եւ մտից եւ մեւս եւս վասն իրաց պատերազմի, որ են վասն համօրէն տէրութեան. Երրորդ խորհուրդ վասն իրաց արդարութեան եւ մեւս եւս շորրորդ վասն ուսմանց, բայց այս երկու յետին խորհուրդք են վասն գերմանական եւ Ալառնական եւ Խտալական գաւառաց:

Ի. ՊՐՈՒՍԻԱՑԻՑ Թագաւորութեան գլխաւոր պաշտօնեայք են

Ա. Պաշտօնեայ իրաց տան թագաւորին եւ արքունական գեանոց:

Բ. Պաշտօնեայ արտաքին գործոց:

Գ. Պաշտօնեայ արդարութեան:

Դ. Պաշտօնեայ քննութեան օրինաց:

Ե. Պաշտօնեայ ելից եւ մտից:

Զ. Պաշտօնեայ իրաց պատերազմի:

Է. Պաշտօնեայ ներքին գործոց:

Ը. Պաշտօնեայ կրօնից իրաց, ուսման եւ բժշկութեան:

Թ. . Պաշտօնեայ գլխաւոր համարակարաց տէրութեան եւ տեսչութեան գանձու տէրութեան եւ դահնեկանաց:

Կոյ յաշխարհին եւ դահլիճ խորհրդոյ (cabinet) գաղանեաց, եւ դարձեալ խորհուրդ տէրութեան՝ որ ի վեց բաժինս հատանի, այս ինքն Ա. վասն արտաքին իրաց, Բ. վասն իրաց զինուորութեան, Գ. վասն արդարութեան, Դ. վասն ելից եւ մտից, Ե. վասն ներքին իրաց, Զ. վասն կրօնից:

Ի ԱՌԱՎՈՅ աշխարհին պաշտօնեայք տէրութեան յերկու բաժինս հատանին . զի կէսք ի նոցանէ խրատաւք միայն են , ոյլք եւ անձամբ եւս ի գործ մտանեն : — Ժաղավ խրատաւաց՝ որ խորհուրդ՝ եւ թանան , և խորհուրդ տէրութեան կամ պետութեան : Խոկ որ ի գործն մտանեն եւ իշխանութիւն ունին անձամբ ինչ վճարելոյ , են նախ բուն պաշտօնեայք տէրութեան , երկրորդ ծերակոյան ուղղիչ եւ կարգիչ , եւ երրորդ այն՝ որ կոչի ի նոցանէ Առարք սիւնհոգոս կարգիչ եւ ուղղիչ :

Խան են բուն պաշտօնեայք տէրութեան , եւ երեք հոգաբարձուք՝ որ չեն ընդ այլով պաշտօնեիւ :

Ա . Պաշտօնեայ տան կայսեր :

Բ . Պաշտօնեայ պատերազմի :

Գ . Պաշտօնեայ արտաքին գործոց :

Դ . Պաշտօնեայ ծովական զօրութեան :

Ե . Պաշտօնեայ ներքին գործոց , որում յանձն է եւ հոգաբարձութիւն ի վերայ արտաքին կրօնից եւ աղանդոց :

Զ . Պաշտօնեայ կրթութեան եւ խրատու ժողովրդեան :

Է . Պաշտօնեայ ելից եւ մտից :

Ը . Պաշտօնեայ գետեոց տէրութեան :

Թ . Պաշտօնեայ արդարութեան :

Խոկ երեքին հոգաբարձուքն որ , թէպէտ եւ չունին քուակ քարտիսից , բոյց հաւասար իրաւունս ընդ բուն պաշտօնէից ունին , են

Ա . Ա երակացուն ի վերայ ամենայն սուրհանգակաց եւ թղթաբերաց :

Բ . Ա երակացուն ի վերայ լամենայն ճանապարհաց ծովու եւ ցամացի :

Գ . Դիւանապետ թաղաւորութեան :

Օ ծերակոյան կարգիչ եւ ուղղիչ յամի 1711 հաստատեաց ուլարոս Մեծ , եւ եղ խորհրդականս զմեծ գպրապետ տէրութեան , եւ զնորին փոխանորդ ,

ինն նախարարս յայնցանեւ՝ որ հոյարդքն կոչին, և զսպարապետու բանակի : Աղեքսանդրոս յամի 1801 յերկուու զծերակոյան բաժանեաց, զկէսն եղ ի պետրովուրդ եւ զկէսն ի Մոսկաւ : Առանձինն գործ ծերակուտին այն է, ոկել ի վերայ իրաւանց եւ արդարութեան . վասն այնորիկ եւ յորժամ իրքն կարեւոր իցեն, ընդ պաշտօնէի արդարութեան ի խորհուրդ մտանէ : Ամենայն դատաստանք եւ ատեանք եւ դատաւորք ընդ նորա իշխանութեամբ են . մանաւանդ թէ եւ զգործո համօրէն պաշտօնէից քննելոյ եւ դատելոյ ունի իշխանութիւն : Անուանեալ կոչի ծերակոյան՝ Պահապան օրինաց, եւ նմա արժան է առնել յայտնի եւ ծանօթ զօրէնսն, հոգ յանձին ունել վասն հասարակաց խաղաղութեան եւ հանգստեան, փոյթունել եւ զելից եւ զմուից տէրութեան : Խմբ համարոյ անգամոց ծերակուտին է իրբեւ 100—120, եւ կայսրն ինքնին գահերէց եւ դլուխ է նոցա . իսկ պաշտօնեայն արդարութեան է իրբեւ հոգաբարձու ի ծերակուտէ կարգեալ :

Որ ի նորանէ սուրբ սիւնհոգոսն անուանի, ունի զհոգաբարձութիւն իրաց կրօնիցն Ռուսաց : Անդամք ծերակուտին են աւագք կղերականացն եթէ վանականք իցեն եւ եթէ աշխարհականք :

Այսուակ ինչ կարճ ի կարճոյ ի վերայ սկզբան կամ գլխոյ գործակալութեան եւ տեսչութեան նշանաւոր տէրութեանց խօսեցեալ, ի գեղ է այսուհետեւ յայլ եւ այլ առանձինն մասունսն գալ :

Ե

ՏԵՍՉՈՒԹԻՒՆ ՄՏԻՑ ԵՒ ԵԼԻՑ ՏԵՐՈՒԹԵԱՆ

Ա ԱՄՆ հանապաղ յաճախելոյ պիտոյից արծաթոյ, հարկ եղեւ իշխանաց խնամ մեծ ունել ոչ միայն ընդարձակելոյ զինչսն եւ զմուտս աշխարհին, այլ եւ

նոր ինչու եւ մեծութիւն յառաջինսն անդր յաւելուկ եւ աճեցուցանել։ — Յառաջին ժամանակաց հետէ երկու ինչ են յորոց սովոր են իշխանք առնուկ մուտս, նախ սատանըն, այս ինքն է կալուածք թագաւորութեան (domaine)։ Եւ երկրորդ իրաւունք ինչ անդհականք թագաւորաց եւ տիրող իշխանաց, որպիսի են մենավաճառութիւն աղի կամ ծխախոտոյ, կամ սակս առնուկ վասն թղթոց եկելոց, կամ տալ հարկանել գահեկան, կամ հանել առնուկ զքրեական մետաղնն, եւ այլ ինչ սոցին նման մուտք, զորս առնել միայն թագաւորաց եւ իշխանաց՝ որ տիրեն, որէն է։ Իսպաց յարդի ժամանակս վասն շլենելոց բաւական այսց մտից ի պէտս հառարակաց ծախուց, հարկ եղեւ այլ իմն խելս խառնել վասն զմուտսն բազմացուցանելոյ, եւ եղին զօրէնս հարկաց, որովք ի վերայ ընչից եւ ստացուածոց արկանեն հարկս, զորս պարտ է հարկանել քաղաքացւոց։

Հյորմէ հետէ ամենայն տուրեւառք ի ձեռն դահիկանաց սկսան վճարել յևրոպա, սովորութիւն եղեւ եւ վասն հարկաց գահեկանս միայն տալ. բաց ի Ռուսիայ եւ ի թագաւորութենէ Տաճկաց, ուր սովորութիւն է ուրեք ուրեք եւ զբերս երկրի, զանասուն եւ զարջառ, մասաւցանել հարկս թագաւորաց։ Կոյնպէս եւ յայլ կողմանս երբեմն այնպիսի ինչ հարկս պահանջեն թագաւորք, մանաւանդ ի ժամանակս պատերազմաց, յորժամ պիտոյ լիցի պաշար զօրաց։

Հյերկուս ազգս բաժանին հարկք, մի որ կոչին Բուն (direct) հարկք, եւ երկրորդ երկրորդական կամ կողմանակի (indirect) հարկք։ — Պայմանոր բուն հարկք՝ որք պահանջին, այսոքիկ են. նախ հարկ գեանոց, զորս ի կալուածոց, ի գեղից եւ յաղարակաց, բազում անգամ եւ ի տանց պահանջեն, հայեցեալ թէ որշափ ինչ իցեն մուտք նոցա։ Երկրորդ հարկ ի վերայ ճարտարաց եւ ձեռաղիտաց, ըստ շափու շահոց նոցա՝ զոր շահին ի դործոց ճարտարութեան, կամ

եթէ վաճառականք իցեն, ըստ վաճառացն։ Երրորդ հարկը ժառանգութեանց, զբա ըստ յաճախութեան ժառանգութեանն առնուն ի ժառանգաւորացն։ Առ ցին սակի հարկը են ուրեք ուրեք եւ հարկը գլխոց, զոր պահանջեն յայնցանեւ որ տան արծաթի վաշխ տռ կոսեօք ։ գարձեալ հարկը բովանդակ ընչեց եւ համօրէն մտից ուրուք, զոր պարտ է հատուցանել իւրաքանչիւր ըստ շափոյ ընչեց եւ մտից նոյա։ Բայ ամենայն հարկը գնին յայտնապէս ի վերայ ընչեց եւ ստացուածոց, եւ անուանեալ կոչին ըուն հարկը։ Խոկ երկրորդական կամ կողմանակի հարկը այն են, զոր ոչ ի վերայ ստացուածոց արկանեն, այլ ի վերայ իրաց՝ որ վարին եւ ի կիր արկանին, ամենայնի՝ որ ի պէտու եւ ի վայելութիւն են։ Ի հարկաց աստի են հարկը ծախելոյ եւ սպառելոյ կամ կերակրոց եւ ըմպելեաց (accise), մաքսք, բաժք, այլովքն հանդ։

Ակաք ի թագաւորաց եւ ի վերայ մարդկան գնեն հարկո, որ է հարկ ըստ մարդաթուի եւ կոչի մարդահարկ։ — Յայլս ի թագաւորութեանց, որ պէս ի բրիտանիա, ի Գաղիա, ի Հոլանդիա, այլովքն հանդերձ, եւ ի վերայ այլոց իրաց մանունց արկանեն հարկ։ որպէս ի բրիտանիա վասն պատուհանաց, կառաց, շանց, ձիոց, եւ այլ բազում սոցին նման իրաց։ ի Գաղիա վասն գրանց եւ կահուց տան, եւ որոց ի կարգին։ եւ ի Հոլանդիա ի վերայ այնոցիկ՝ որ տանն ինչ ի վարձու, ի վերայ ծառայից եւ ձիոց։ Կմին հակառակ ի տէրութիւնս ինչ, որպէս ի թագաւորութեան Գանիացւոց, զայլ ամենայն ըուն հարկան բարձին, եւ եղին հարկո ի վերայ ազարկաց, անդոց եւ այլոց կալուածոց։

Դարձեալ բազում անգամ իրեւ տեսանիցեն իշխանք եթէ վաճառելով կամ ի վարձու տալով զիալուածս ինչ կամ զակ արքունի աւելի իմն շահելոց են, վաճառեն եւ տան ի վարձու։ Որպէս Աւստրիա, ուր ոչ միայն զիալուածս, այլ եւ զմաքոի եւ զրաքի

իրաւունս տան այլոց ոմանց ոմանց վարձուք յարգել եւ շահել :

Հասարակաց ծախք գրեթե յամենայն տէրութիւնս զնոյնալիսի իրաց են, զի նոյն կարօտութիւն է առ հասարակ ամենեցուն . այս ինքն նախ ծախք տան թագաւորին եւ սպասաւորաց տան նորա, եւ ամենայն աղջականաց արքայի : Երկրորդ ծախք աշխարհին, որպիսի են ռոմիկ զօրաց, վարձք պաշտօնեից տէրութեան, որ կան ի միում միում ի շառաւիզաց գործակալութեան աշխարհին, եւ այնոցիկ՝ որոց է սպասաւորութիւն ինչ կամ գործ կամ վերակացութիւն ի վերայ իրիք կամ մասին միոջ աշխարհի կամ քաղաքի : Երրորդ ծախք պաշտօնեից եկեղեցւոյ, արքունի եւ հասարակաց գորոցայ եւ վարժոցաց, յորս կրթին մանեկաբն կամ արք յիրաւունս, յուսմունս, յարուեսոս կամ յայլ ինչ նմին նման վարժու : Չորրորդ ծախք շինութեան եւ պահպանութեան ճանապարհաց, հրապարակաց, անկելանոցաց, աղքատանոցաց, եւ այլ եւս մանր մանր ծախք ինչ որ յայտնի եւ գուշակաւոր են :

Բայց Են գաւառք կամ թագաւորութիւնք՝ յորս այլ ինչ ծախք բաց յայնց զոր ասացաքն, գտանին, յորժամ գիրք աշխարհին կամ առհմանք կամ այլ ինչ գեղք աւելի իմ զգուշութիւն եւ խնամ պահանջիցեն : Որպէս ի Հոլանդիա է աղջ ինչ ծախուց, որ կոչի ծախք թմրից . զի վասն ի խորւոջ կալոյ աշխարհին, պիտոյ է շինել թումբս եւ աւազանս եւ ջրմուզս եւ այլ ինչ նոյնալիսի : Եմանապէս Են թագաւորութիւնք՝ որոց հարկ է ունել տորմիզս մեծամեծ նաւաց, վասն որոց անբաւ ծախք ծախին, ուր յայլում թագաւորութեան՝ որ շիցէ ծովեղերեայ, չիք այնալիսի ինչ :

Ի տէրութիւնո՞ որ ընդ սահմանադրութեամբ են, ամի ամի պաշտօնեայն մտից եւ ելից տէրութեան

յառաջադոյն հարեալ ի զրի թէ որչափ ինչ զմուռս
եւ զծախս աշխարհին ի նմին ամի կարծիցէ , առաջի
արկանէ ժողովոյ տէրութեան , եւ գիրն կոչի գիր
մտից եւ ելից (budget) : Եւ քննեալ եւ ճառ ար-
կեալ զիրացն ի ժողովի անդ , վճիռ տան թէ այսափ
ինչ եւ այսափ լինելոց են մուտք տէրութեան , եւ
այսափ ինչ ծախքն : Ի՞սկ բազում անդամ կարի
իմն այլազգ գիպին իրքն քան զոր համարէրն պաշտօնեայ
մտից եւ ելից եւ քան զոր վճիռ ետուն խորհրդա-
կանք ժողովոյ տէրութեան : « Ամին իրի յետ կատա-
րածի ամին եւ երբեք երբեք յետ երկուց ամայ միւս
անդամ տայ նա զհամար մաից եւ ելից որչափ ինչ
արդեամբք եղեն :

Ի վերջին ժամանակս իրրեւ վասն անդադար եւ
սաստիկ պատերազմաց՝ բազմաց ի թագաւորաց մուտք
շեղեն բաւական վճարելոյ զծախս աշխարհին , եւ նոր
հարկս արկանել կամ զորս էինն՝ ծանրացուցանել
շմուէր պատշաճ , իմացան թագաւորք հնարս ապրե-
լոյ ի կարօտութենէն , եւ առ ին փոխս : — Ի՞սկ կըս-
կին ազգ են փոխոց կամ պարտուց թագաւորութեանց .
զի կամ առնուն արծաթ փոխ յայլոց տոկոսնք ,
տուեալ մուրհակ պարտուցն , եւ կամ փոխանակ ու-
կոյ եւ արծաթի զահեկանաց , հարկանեն զահե-
կանս ի քարտէս եւ զայն սփունն ի մէջ ժողովրդեան ,
որով վճարին պէտք նոցա : Ի՞սկ երկրորդ ազգ փո-
խոցն այնու առաւել յօդուտ է տէրութեան , զի աստ
շիք հատուցանել տոկոսիս :

Այժմ գրեթէ ամենայն տէրութեանց են պարտք ,
եթէ տոկոսնք եւ եթէ առանց տոկոսնաց : Ա ասն
այնորիկ եւ իմաստութիւն մնձ է ի ժամանակի մինչ
զեռ յամենայն կողմանց խաղաղութիւն իցէ , զյա-
ճախութիւնն պարտուց տէրութեան նուազեցուցանել ,
կամ առնել այնպէս զի մի փոխատուքն կորուսցեն
զվատահութիւնն զոր ի վերայ տէրութեանն ունին :
« Ամին իրի եւ զսն տեղիք՝ ուր անբաւ զանձք դի-

զեալ կան, եւ վաղվազակի իրրեւ տարցի ոք անդ զգահեկանն ոք ի քարտէս հարեալ են, առնու ընդ այն դահեկանս արծաթիս :

ԻՐԻՑԱՆԱՑԻՈՑ տէրութեանն մաւար յամի 1830 հասանէին յ800 հազարս հազարաց (միլիոն) դահեկանս Աւստրիացւոց (florins), իրրեւ 80 հազարս հազարաց ոսկի դահեկանաց Բրիտանացւոց. յորոց զօն հազարս հազարաց տային Եւրոպէական դաւառքն. այս ինքն .

Ենդ զիա	13,000,000	բնակչոք	42,910,000	աս. դհ. բր.
Ակովտ.	2,300,000	"	5,113,000	"
Կրանդ.	7,800,000	"	4,392,000	"
Վաղիս	800,000	"	348,000	"

Ի 23,000,000 դահեկանաց Բրիտանացւոց՝ ոք յերկ դաղլթականաց դային, տայր

ԲԵՆԳԱՂ.	72,000,000	բնակչոք	14,800,000	աս. դհ. բր.
Մադրաս	14,900,000	"	5,500,000	"
Բումբայ	7,000,000	"	2,300,000	"
ԿԵՂՉՈՆ	1,300,000	"	336,000	"
Յամայիկա	359,000	"	589,000	"

Այլովքն հանդերձ :

Յամի 1837

Մաւարն էին ընդ ամենայն	48,453,000	աս. դհ. բր.	
Ելքն	"*	46,889,000	"
Ի մարից	21,445,000	աս. դհ. բր. էին ի մաքսէ.	

14,439,000	"	ի հարկաց վասն կերակրոց եւ ըմպելեաց.
------------	---	----------------------------------------

7,100,000	"	ի հարկաց վասն կնքոց.
-----------	---	----------------------

3,681,000	"	ի բուն հարկաց.
-----------	---	----------------

1,618,000	"	ի սուրհանդակաց.
-----------	---	-----------------

ՅԵԼՑ	30,720,000	"	շահ հասարակաց պարտուց տէրութեանն.
------	------------	---	-----------------------------------

1,448,000	"	շահ արեւմտեան Հընդկաց փոխայն վասն ազատութեան դերեաց.
-----------	---	------------------------------------------------------

14,652,000 սս. դհ. բր. ծախը վասն պաշտօն
նելից, զօրաց, այլովքն
հանդերձ.

Համի 1838 մուտքն էին միանգամայն 50,592,653
սսկ. դհ. բր. իսկ ելքն 51,319,113 սսկ. դհ. բր.
նմին իրի եւ յայնմ ամի պակասեցին 726,460 սսկ.
դահ. բրիտ. Համի 1841 մուտքն էին միանգամայն
45,252,495 սսկ. դհ. բր. իսկ ելքն 52,998,647 սսկ.
դահ. բրիտ. վասն որոյ եւ յայնմ ամի պակասեցին
7,746,152 սսկ. դհ. բր. Օջյն տեսեալ յաւելին նոր
իմն ծանր հարկ, որ Մահց հարկ անուանեալ կոչի,
եւ յայնժամ միայն ի ժամանակս պատերազմաց ար-
կանէին. այս ինքն այր իւրաքանչիւր՝ որոյ մուտք ամի
ամի աւելի քան զ150 սսկ. դհ. բրիտ. իցեն, հար-
կանէ հարկս վասն աւելցն: Ամին իրի ի վերջին
ամս եւ մանաւանդ յամի 1846 ի դարի իմն աղնուա-
գոյն կերպարանս երեւին մուտք եւ ելք տէրութեանն.
քանզի ի նմին ամի մուտք տէրութեանն 2,783,308
սսկի դահեկանոք բրիտանացւոց աւելի քան զեւն
էին:

Խեկացուք արդ ի պարաս տէրութեան բրիտա-
նացւոց, որ իրրեւ կէս է միանգամայն ամենայն պար-
տուց այլոց տէրութեանց աշխարհի: Այս պարտք
յամի 1845 ի 5 Յունիու. էին առաւել քան զ794 հա-
զարս հազարաց (միլիոն) սսկի դահեկանաց բրիտա-
նացւոց (sterlings) իբրեւ 7,940 դահ. Աւստր. որոյ
տակոսիք ի միում ամի լինին առաւել քան 29 հա-
զարք հազարաց սսկի դահեկանաց բրիտանացւոց. եւ
տոկոսիքս այս բազմապատիկ առաւել են քան զմուսո
մեծամեծ տէրութեանց Եւրոպայ, եւ կէս մակց տէ-
րութեանն յայն ծախի: — Յօւէ բազում դէպք դի-
պեալք յաշխարհին, եւ մանաւանդ պատերազմանք՝
զոր մզեցին բրիտանացիք, պատճառ այնշափ անհա-
րին պարտուց են, այն յայտ ի պատերէ անտի պա-
տերազմաց է զոր աստ աւասիկ դնեմք.

ՊԱՏԻՐԱԶՄՈՒԹՅՈՒՆ. ԶՈՐԱԿԱՐԱ ԲՐԱՏԱԿԱ ՄԵՇՅ ԱՆԴԱՆԵՐՆ ՅԱԴՎԵՐՆ 1689 ՄՔՆ.21.1.

ՅԱՅ.2. ԱՄԻ. 1814

ՀԱՅ.	ԱՐ ՔԵԸՄՄ	ՏԼԻ ՏԼՐՈՒԹ	ՍՊԻ.ԶԵՐՆ ՏԵՐ.ԶԵՐՆ	ԺԱ.ՊՐԵՎԵՐԻ ԽԵԼՈՒ ՊԵ.ՍԵ- ՐԱ.ԶԵՐՆ	ՊՐ.ԲՐԵՔ.ՏԵ- ՐԻ.ԶԵՐՆ	ՊՐ.ԲՐԵՔ.ՏԵ- ՐԻ.ԶԵՐՆ	ՄԱ.ՊՐԵՔ.ՏԵ- ՐԻ.ԶԵՐՆ	ՄԱ.ՊՐԵՔ.ՏԵ- ՐԻ.ԶԵՐՆ
Պ.աղեղուց	Պ.աղեղուց	Պ.աղեղուց	Պ.աղեղուց	Պ.աղեղուց	Պ.աղեղուց	Պ.աղեղուց	Պ.աղեղուց	Պ.աղեղուց
Գառլ.եւ.Ազան.	4Մայ. 1702	" 10	" "	" 11	16,394,701	53,763,076	3,705,027	
Ապանիսցոց	16 Կ.Լ.կ. 1718	" 2	" "	" 5	51,211,015	55,222,918	4,220,642	
Ապանիսցոց	19 Հ.ոփու. 1739	" 8	" "	" 11	46,954,623	78,293,312	6,497,306	
Գ.աղեղուց	18 Մայ. 1756	" 6	" "	" 8	72,289,673	145,846,082	7,177,352	
Ա.մ.թիկ.ց.ցոց	19 Մայ. 1775	" 8	" "	" 4	129,146,322	246,222,391	11,536,441	
Գ.աղեղուց	11 Փետ. 1793	" 9	" "	" 1	271,113,051	597,640,437	26,393,033	
	9 Մար. 1803	" 10	" "	" 11	597,640,452	1,045,046,894	61,215,242	

Ի Ե Վ Գ Ի Ը Ց Խ Ո Յ Տ աշխարհին մուտք որպէս յայտ առնել զիր մաից եւ ելից տէրութեանն, յամի 1846 էին իրբեւ 112,714,000 դհ. Գ.Ղ. (francs) եւ ելքն 112,481,778: — Հառաջին ամսն ելք աշխարհին քան զմուտն առաւել էին, վասն այնորիկ եւ պարտք տէրութեանն յաւելան. բայց ի վերջին ամս իրբն այլաղդ ըրջեցան: Համի 1845 պարտք տէրութեանն (հանդերձ 237,036,882 դահեկանօք գաղիացւոց, որ եղաւ ի վերայ Բեղդիացւոց ի հասուցանել իրբեւ մասն ի հասարակաց պարտուց անտի, զոր ուներ տէրութիւնն Հոլանդացւոց յառաջ քան զրաժանել Բեղդիացւոց ի նոցանէ,) էին իրբեւ 626,827,350 դհ. Գ.Ղ. վասն որոց տային տոկոսիս ամի ամի 23,479,820 դհ. Գ.Ղ.:

Գ Ն Ա Դ Ա . Հ ե տ Բ ը ի տ ա ն ա ց ւ ո ց , մ ե ծ ա մ ե ծ մ ու տ ք ե ւ ծ ա խ ի ք Գ ա ղ ի ա ց ւ ո ց տ է ր ու թ ե ա ն ն ե ն :				
	1832	997,144,256	ելքն	1,175,815,776 դհ. Գ.Ղ.
1833	"	990,090,000	"	1,132,064,176 "
1834	"	983,669,307	"	1,034,998,336 "
1835	"	993,792,422	"	1,042,159,075 "
1836	"	995,771,123	"	1,049,121,696 "
1837	"	1,056,000,000	"	1,086,600,000 "
1838	"	1,076,419,150	"	1,061,037,122 "
1839	"	1,070,917,000	"	1,053,917,930 "

Ի զրին մոից եւ ելից վասն ամին 1846 սովորական մուտք համարէին իրբեւ 1,303,684,134 դհ. Գ.Ղ. Եւ մուտք արտաքոյ սովորութեան՝ 134,361,517 դհ. Գ.Ղ. այնպէս զի համօրէն ամենայն մուտք տէրութեանն հասանէին ի 1,438,045,651 դհ. Գ.Ղ.: Իսկ ելքն ըստ նորին զրոյ լինելոց էին 1,434,439,406 դհ. Գ.Ղ.:

Գ ր ե թ է երրորդ մասն մաից տէրութեանն է ի բուն հարկաց, այս ինքն իրբեւ 360,000,000 դհ. Գ.Ղ. յորոց իրբեւ 250,000,000 են ի կալուածոց, իրբեւ 30,000,000 յարուեստագիտաց. իսկ մնացեալքն են ի

հարդահարկե, ի հարկաց կարասեաց տանց, ի հարկաց դրանց, պատուհանաց եւ այլոց նոցին նման իրաց : — Երկրորդական հարկը՝ որ յամի 1831 նուազել էին մինչեւ ի 522,000,000, աճեցին միւսանգամ ց630,000,000, յորոց իբրեւ 100,000,000 ի մաքսից են, 50,000,000 ի հարկաց աղի, 180,000,000 ի հարկաց կերակրոց եւ ըմպելեաց : Յամի 1845 այս ժամաք հասանեին յ803,902,000 դհ. Գ.դ. իսկ յամի 1846 յ823,291,000 դհ. Գ.դ. : — Իսկ հարկը դրելոց ի մատեանս դիւանաց զորս փոփոխիցեն զստացուածս, յամի 1845 եղեն իբրեւ 170,000,000, դահ. Գ.դ. : Հարկը կնքոց ամի ամի առաւել են քան զ30,000,000, նոյնպէս եւ որ ի սուրհանգակացն է, հասանէ մինչեւ ց30,000,000. իսկ մենավաճառութիւն ծխախոտց ց67,000,000 :

Քելից անտի տէրութեանն յամի 1838 էին	
Տոկսովիք պարտուց տէրութեան . . .	271,739,896
Վասն այլեւայլ պաշտօնեից տէրութեան	517,000,000
Ամլ եւս ծախք	120,000,000

Յամի 1840, պարտք տէրութեանն էին	
4,457,000,000 դհ. Գ.դ.* յայնցանէ տային ամի ամի	
Վասն 2,942,000,000 տոկոսիս 5 %	

" 22,000,000	"	4 $\frac{1}{2}$ %
" 299,000,000	"	4 %
" 1,194,000,000	"	3 %

Ուստի եւ էին տոկոսիքն առաւել քան զ190,000,000 դհ. Գ.աղ. : Իսկ յամի 1843 էին պարտքն իբրեւ 5,287,500,000 դհ. Գ.դ. :

* Յետ մահուան Լուդովիկոսի ձ.Դ. պարտք տէրութեանն յամի 1716 հասանեին ի 4,500,000,000 դհ. Գ.դ. : Առ թագուարութեամբ Լուդովիկոսի ձ.Ձ. 900,000,000 դհ. Գ.դ. ի վերոց յաւելան : — Ի ժամանակի մեծի ապստամբութեանն մեծ մասն այսց պարտուց չնշեցան, առանց ինչ հասուցանելոյ : Կապոլէոն եթող պարտս 835,000,009 դհ. Գ.դ. որբ յետ խռովութեանց 1830 ամի հասանեին ց3,800,000,000 դհ. Գ.դ. :

Ի ՍՊԱՆԻԱՑԻՈՅ աշխարհին վասն ստեղ եւ մեծամեծ պատերազմացն՝ որ ի պատճառս ժառանգութեան թագաւորութեանն լինէին, մուտք եւ ելք տէրութեան անհնարին խառնակ շփոթութեամբ լին։ Ի գիրս մտից եւ ելից տէրութեան, զոր վասն ամին 1846 յանդիման կացոյց ժողովոյ տէրութեան պաշտօնեայն մտից եւ ելից, ելքն իրրեւ 125,063,535 դհ. Աւստ. էին. եւ յայնը մերայ գարձեալ եւ 7,200,000 դհ. Աւստ. պահանջէին, զորս կանխեալ առեալ էր տէրութիւնն ի տանէ ազգային ուեզանաւորաց (banque) վասն պիտոյից ամին 1845։ Արով եւ համօրէն ամենայն ելք ի 132,263,535 դհ. Աւստ. հասանէին. իսկ մուտքն հազիւ հասանէին ի 120,552,268 դհ. Աւստ. ուստի եւ իրրեւ 11,711,267 դհ. Աւստ. պակասէին։ Իրրեւ զայն լուան, առհասարակ խոռվէին տագնապէին մանաւանդ զի ի բանսն՝ զոր խօսեցաւ դշխոյն խկանել ժողովոյ տէրութեան, խստացեալ էր թեթեւացուցանել զբեռինսն ի թիկանց ժողովութեանն։ «Եմին իրի փոփոխէին պաշտօնեայք զզիր մտից եւ ելից, եւ այնպէս միւսանդամ յանդիման կացուցանէին առաջի ժողովոյ պատզամաւորաց։

Չամենայն պարտս տէրութեանն որ ամ ըստ ամէ շեղչակուտեալ գիզանէին, յամի 1820 ի ժամանակի ապստամբութեանն՝ ժողովք տէրութեան (cortèes) իրրեւ զպարտս ազգին ընդունէին. եւ հասանէին յայնժամ պարտքն յ709,000,000 դհ. Աւստր. Իրրեւ Փերդինանդոս Է. եղեւ ազատ ինքնիշխան, մերժեաց զամենայն ինչ՝ զոր յիրս ելից եւ մտից տէրութեանն ժողովքն զործեալ եւ հաստատեալ էին։ Ի յետին ժամանակս թագաւորութիւնն ընկալաւ զամենայն զպարտսն բաց յայնց պարտուց՝ զոր Փերդինանդոս Է. արարեալ էր առ ի զիւր զօրութիւնն հաստատելոյ։ Այժմ պարտք տէրութեանն ամի ամի առաւելուն. եւ յամի 1836 միայն այն պարտք՝ որոց վասն 5 0/0 տոկոսիս հատուցանէին, հասանէին ի

650,000,000 դհ. Աւագր. որոց վասն առյին տևկութիւն առաւել քան զ32,000,000: — Կարի մեծ շինուածնութիւն ի մեջ մատենագրաց վասն այժմու պարագաց Սպանիացւոց տէրութեանն կրի: Ոմն անդասին ի նոցաւոց Սպանիացւոց յամի 1844 մինչեւ ի 1,622,317,492 դհ. Աւագր. հանէ զպարատն:

ԼՈՒՍՏԱՆԱՑԻՈՑ աշխարհ, զօր օրինակ հաղորդ եւ մըրձաւոր է ի բազում իրա Սպանիացւոց, նոյն գունակ եւ հանդամանք ելից եւ մտից տէրութեան նոցա շնչն ինչ կարի այլակերպ ի սոցանէ: Յամի 1837 մաւր տէրութեանն էին 22,000,000 դհ. Աւագր. իսկ ելքն 26,000,000 դհ. Աւագր. ուստի եւ պակասէին 4,000,000 դհ. Աւագր:

Գիր ելից եւ մտից զօր վասն ամին 1846 (ի Յուլ. 1846—յ30 Յունի. 1847) պատրաստեալ պաշտօնէին մտից եւ ելից առաջի եղ ժաղովոյ ազդին, էր այսպիսի. մաւր 29,062,500 դհ. Աւագր. իսկ ելք 29,150,000 դհ. Աւագր. ուստի եւ պակասէին 87,500 դհ. Աւագր:

Եւ նմին ամի պարուք տէրութեանն հասանելին յ211,820,000 դհ. Աւագր. որը եւ հանապաղ առաւելուն:

ԱԿԻՒՅԱՑԻՈՑ տէրութեանն մաւր Են իրրեւ 42,000,000 դհ. Աւագր: Խակ ելքն զրեթէ հաւասար մտիցն Են: — Պարուք տէրութեանն համարին իրրեւ 165,000,000 դհ. Աւագր:

ԱՐԴԴԱՆԱՑԻՈՑ թագաւորութեանն մաւր եւ ելք կարի իմն կարգաւոր են: Առաք նոցա համարին 25,000,000 դհ. Աւագր. իսկ ելքն՝ 24,800,000 դհ. Աւագր: — Պարուքն են միայն 38,000,000 դհ. Աւագր:

Առ Փերութնանդ.	Բ.	Եին իրրեւ	12,000,000	դհ.	Աւ.
Առ Լուպողոսիւ	Ա.	իրրեւ	19,000,000	"	
Առ կարուղասիւ	Դ.	իրրեւ	45,000,000	"	
Առ Մարփամաւ.	Թէրեսիաւ	իրրեւ	90,000,000	"	

Առ Յովսեփիաւ Բ. իրրեւ	105,000,000	դհ. Աւ.
Յամի 1816 իրրեւ	220,000,000*	"
Այժմ Համարին իրրեւ	170,000,000	"
Վանզի առնու տէրութիւնն		
Ի բուն Հարկաց իրրեւ	49,000,000	դհ. Աւ.
Յերկրորդական Հարկաց իրրեւ	110,000,000	"
Յոստանաց, այլովքն Հանդերձ	39,000,000	"
Որք Են Համօրէն 198,000,000	դհ. Աւ.	

Բայց Հանեալ անտի զայլ եւ այլ ծախսն՝ որ վասն ժողովելոյ Հարկացն, այլովքն Հանդերձ, ծախսն, մնան 170,000,000 դհ. Աւատր. որպէս վերադոյն եղաք:

Խեք տէրութեանն Համարին ամի ամի իրրեւ 166,000,000 դհ. Աւատ:

Պարտք տէրութեանն յերկուս մասունս բաժանին. մի այնպիսի պարտք՝ որոց վասն Հատուցաննն տոկոսիս, որ եւ իրրեւ 600,000,000 դհ. Աւատ. Համարին. որոց տարեւ. որ տոկոսիք Են իրրեւ 23,000,000 դհ. Աւատր. եւ երկրորդ այնպիսի պարտք կամ փոփը, որոց վասն չՀատուցաննն ինչ տոկոսիս, ոյս ինքն Են գահեկանք Հարեալք ի քարտիսի, եւ որք քարտէսք պարտուց կոչին. չէ մարթ ճշդիւ դտակաւ ճանաչել թէ որչափ ինչ իցեն այս յետին պարտք:

ԲԱՏԵՐԵՑՏՈՑ թագաւորութեանն մուտք Են իրրեւ 44,000,000 դհ. Աւատր. իսկ ելք առաւել քան զ37,000,000 դհ. Աւատր: — Պարտք տէրութեանն Են առաւել քան զ131,000,000 դհ. Աւատ:

Ա ԻՒՐՏԵՆԲԵՐԴԱՑՏՈՑ թագաւորութեանն մուտք Են իրրեւ 9,000,000 դհ. Աւատր. ելքն առաւել քան զ8,500,000 դհ. Աւատր: — Իսկ պարտք տէրութեանն Են իրրեւ 20,000,000 դհ. Աւատ:

* Վասն բազում եւ մեծամեծ պատերազմաց՝ զոր ցայխամբ տային Աւատրիացիք զամս բազումն, ի մեծի կարոտութեան էր տէրութիւնն, եւ կարի իմ յաճախեալ էին Հարկըն. բայց յետոյ միւսանողամ նուազեցան:

ԱԾԲԱՌԱԹԻՒՆ ԹՁԵԱՆՆ ՄԱՆՔ ԷԲՆ
յամի 1845, 8,521,909 դհ. Աւար. ելքն 8,493,433
դհ. Աւարու — Խոկ պարտըն իրբեւ 14,000,000 :

ՀԵԿԱՎԱՐԱՑԻՈՑ ԹՁԵԱՆՆ ՄԱՆՔ ՀԱՄԱՐԻՆ
ամի ամի իրբեւ 10,000,000 դհ. Աւար. խոկ ելքն
փոքր ինչ պահաս քան զմուտն են: — Պարտըն են
առաւել քան զ14,000,000 դհ. Աւար:

ՊՐՈՍՈՒԾ. Բառ յայտարարութեանն եղելոց յա-
մի 1844 մաւաք աշխարհին են 82,391,705 դհ. Աւար.
որում գրեթէ կշիռ հաւասար են եւ ծախք: Խ
մայց անամի են

5,843,090 ի կալուածոց սատանի եւ ի մայրեաց ան-
տառաց.

1,571,428 ի մետաղաց.

2,000,000 ի սուրհանդակաց.

14,057,724 ի հարկաց զետնոց.

6,164,714 ի բաժէ աղից.

3,338,527 ի հարկաց ձեռադիտաց եւ հարտարաց.

9,843,351 ի հարկաց այլեւայլ աստիճանոց.

36,035,825 հաս եւ մաքս կերակրոց եւ ըմպելեաց
եւ նոցին նման իրաց.

Խոկ ի ծախուց կամ յելից անամի են

10,362,743 ի հատուցանել զվարութիս.

35,148,868 վասն տան պաշտօնէի պատերազմին.

6,844,210 վասն տան պաշտօնէի ելից եւ մայց.

3,932,365 վասն տան պաշտօնէի ներքին իրաց.

3,254,194 վասն տան պաշտօնէի արդարութեան.

6,891,327 վասն եկեղեցական իրաց, եւ իրաց կրթու-
թեան եւ բժշկութեան, եւ այլ սոցին
նման ծախք:

Պարտք աէրութեան՝ որ հանդերձ առկոսեաք
էին, յամի 1845 հասանէին յ214,433,477. խոկ որ
առանց տոկոսեաց էին, հասանէին ի 16,061,924:

ՀՈԼԵՆԴՐԱՑԻՈՑ ԹՁԵԱՆՆ ՄԱՆՔ յամի 1845,
ըստ զրոյն մայց եւ ելից, համարէին 70,742,323 դհ.

Աւատ. իսկ ելքն՝ 70,327,705 : — Պարտք տէրութեանն ի՞նմին ամի էին 1,231,122,702 դհ. Աւատ:

Դաշնագույն թագաւորութեանն մուտք վասն ամին 1845 յառաջազդոյն համարէին 17,473,355 դհ. Աւատ. իսկ ելքն՝ 17,202,806 դհ. Աւատր. բայց արդեամբը առաւել եղեն մուտքն քան զոր համարէինն : Ա ասն ամին 1846 հաստատէին զմուտքն 17,342,476 դհ. Աւատ. իսկ զելքն 17,262,974 դհ. Աւատր : — Պարտք տէրութեանն՝ որ յամէ 1806 մինչեւ ցամին 1814 կարի իմն աճեցեալ էին, այժմ ամի ամի նուազեն . յամի 1836 էին պարտքն 157,625,000 դհ. Աւատր. իսկ յամի 1845 էին 115,514,402 դհ. Աւատր :

Ի ԱՌԵԴԻՑՑԻՈՑ աշխարհին տարեւոր մուտք յամէ 1844 մինչեւ ցամին 1847 հաստատեալ էն 21,454,831 դհ. Աւատ. իսկ ելքն՝ 24,667,045. բայց այսմ արժան է միտ զնել զի ոչ միայն մեծ մասն զօրականին, այլ եւ բազումը ի քաղաքային սպասաւորաց ունին իւրեանց սահմանեալ մուտք յարքունի կալուածոց, որ զատ իմն ի բանն մտից տէրութեանն համարին, վասն որոյ եւ շգնին ի զրի մտից եւ ելից : — Առեգիացիք արդ շունին ինչ պարտք վասն որոց տոկոսին հաստուցանիցեն :

*ԱՌԵԴԻՑՑԻՈՑ մուտք տէրութեանն յամի 1845 համարէին 5,925,690 դհ. Աւատր. եւ ելքն՝ 5,269,905 դհ. Աւատր : Պարտքն յամի 1839 էին իրրեւ 5,718,183 դհ. Աւատր :

ՈՌԵՄԱՑ տէրութեանն մուտք համարին ամի ամի իրրեւ 164,000,000 դհ. Աւատր : Ի մտից ասոյ 71,000,000 էն ի հարկաց եւ ի բաժից .

71,000,000 յարքունի գետնոց, այլովքն հանդ .

18,000,000 մուտք Պաղսնիացոց թագաւորութեան :

Իսկ ելքն էն իրրեւ 165,000,000 : — Հելից անոյի 2½ հազարք հազարաց դհ. Աւատ. Էն վասն պաշտաման արտաքին դործոց .

- 41 Հազ. Հազ. դհ. Աւո վասն պաշտ. ներք. գործ.
 6½ " վասն կրօնից եւ ուսմանց.
 38 " վասն զօրաց ցամաքի.
 15 " վասն նաւական զօրաց.
 25 " վասն պաշտ. մտից եւ ելից, եւ տու-
 կոսեաց պարտուց տէրութեան.
 4 " վասն այլեւայլ իրաց.
 15 " վասն Պաղսնիացւոց թագաւորու-
 թեան:

Պարտը տէրութեանն են իբրեւ 127,000,000
 դհ. Աւատը:

Բ.

ՏԵՍՉՈՒԹԻՒՆ ԶԻՆՈՒՈՐՈՒԹԵԱՆ

112 սակաւ ժամանակը են յորմէ հետէ խաղա-
 զութիւն եւ միարանութիւն է ի մէջ տէրութեանց
 եւրոպայ, իշխանութիւն նոցա յապահովի կաց, եւ
 հաստատութեամբ յառաջադէմ լինին աշխարհը նո-
 ցա: Ազնուական միաք թագաւորաց եւ իշխանաց եւ
 խորհրդականաց նոցա մարդաց զպատճառս հակա-
 ռակութեանց եւ զնիւթ խոռվութեանց, յորոց եր-
 բեմն բազում ազմուկ շփոթի եւ գրգռութիւն եւ
 նախանձ յառներ, ի բաց ի միջոց բառնալ: Բայց
 քանզի հնար է թէ միարանութիւնն քակեսցի, եւ
 դրդուեցի միւսանգամ խռովութիւն եւ պատերազմ,
 հարկ է թագաւորաց եւ իշխանաց փոյթ յանձին
 ունել, հանապազ պահել զօրս եւ պատրաստութիւն
 պատերազմի, եւ այնպէս ի յանկարծադէպ ինչ վւաց
 եւ ի տագնապէ ապրել, կամ յառաջագոյն իսկ զգու-
 շացեալ արգելուլ:

Օօրք կըկին մարթեն լինել, ցամաքի եւ ծո-
 վու. զի ոչ ի ցամաքի միայն, այլ եւ ի ծովու գեղ
 լինի տալ պատերազմ, եւ ունել զգէմ թշնամեաց:

Յերկուս մասունս բաժանին զօրք ցամաքի, նախ այնոքիկ՝ որ բուն մարտիկքն կամ պատերազմողք կոչվին, զի կան ի ճակատու եւ ի դիմի հարկանին թշնամեաց, եւ արդեամբք զգործ պատերազմի վճարեն. այլք չպատերազմողք անուանին, այնոքիկ՝ որ ի շինողութիւն վաստակին, կամ սպասաւորութիւն հարկանեն, կամ զհիւանդս դարմանեն, կամ դատինդատաստան եւ իրաց աստուածպաշտութեան զօրականին խնամ ունին, կամ զզէնս եւ զայլ ինչ կազմած զօրաց պատրաստեն :

Ի պատերազմնզաց անտի կեսք Հետեւակազօրք են, այլք՝ Հեծելազօրք, զորոց զգործո՛ անունն իսկ յայտ առնե՛. այլք դարձեալ Հրձիզք (artillerie) կոչվին, այնոքիկ՝ որ ունին զհօդաբարձութիւն մեծացն անօթոց պատերազմի, նոցին սպասաւորեն, եւ նոքոք կոռուին ընդ թշնամիս : Խոկ ըստ պէսպէս պաշտաման՝ զոր կատարեն զօրքն պատերազմողք ի պատերազմունս, անուանին նոքա գունդք ճակատողք (troupes de ligne) եւ գունդք թեթեկք (troupes légères) : Եսյնպէս եւ ողք չենն պատերազմողք ըստ սպասաւորութեան իւրեանց պէսպէս անուանս առնուն :

Բաց ի զօրականաց եւ ի դարմանոց նոցա եւ ի զինուց զարդուց եւ ի ձմերոցաց, հարկ է տէրութեանց խնամ տանել ամբութեան ամբոցաց եւ պարսպաց, կանզնել ամուրս ի սահմանս, եւ տունս զինուց յորս համբարեալ պահին պատրաստութիւնք ազգի ազգի իրաց ի պէտս պատերազմի :

Խոկ զօրաժողով զօրաց կրկին օրինակաւ լինի. նախ յայնցանէ՝ որ ինքնակամ տան զանձինս ի ծառայութիւն զինուորութեան, երկրորդ այրընտիր ժողովելով, որով յաճախագոյնս վարին : Աշ վասն այնորիկ բաժանեալ են կոզմանք տէրութեանց ի նա-

հանգս զօրաժողովոյ զօրաց, եւ աշխարհագիր եւս առնի, ոչ զի միայն զբազմութիւն բնակչաց իւրաքանչիւր կողման դիտացեն, այլ զի եւ այնմ եւս խելամուտ լիցին թէ որչափ այնք իցեն որ ձեռնհաս իցեն զէն առնուլ եւ ի պատերազմ ելանել: — Են տէրութիւնք՝ յորս պարտք զինուորելոյ ոչ սակաւուց եւեթ է, այլ ըստ օրինաց աշխարհին ամենայն այլ քաղաքացի պարտի ամս ինչ ի ծառայութեան զինուորութեան կալ, եթէ պէտք ինչ իցեն, եւ կոչցի ի սպասաւորութիւնն յայն: «Դարձեալ են տէրութիւնք՝ յորս զինուորութիւն կից է ընդ մշակութեան, այնպէս զի ամենայն այր շինական եւ զինուոր է եւ հողագործ:

Աչ իւրաքանչիւր աշխարհ կամ գաւառ նոյնչափ որեար տայ ի պատերազմ, այլ թիւ նոցա այլեւայլ է ըստ դրից եւ ըստ սահմանաց, ըստ օրինաց եւ ըստ սովորութեան, եւ մանաւանդ ըստ հարկի կարօտութեան անցնիւր կողման: Առ հասարակ այնպէս իմն ասի թէ ի շէն կողմանս հարիւրորդն ի բնակչաց երկին ի զինուորութեան է: Բայց է երբեք զի կարի առաւել է բազմութիւն զօրաց. որպէս ի յետին ժամանակս իրբեւ պատերազմունք անհնարինք վասն ազատութեան Եւրոպայ զրգուցան, եւ զրեթէ 3,400,000 այր ընդ դրօշիւ զինուորեալ էր, 62 երորդ մասն համօրէն բնակչացն Եւրոպայ կայր ի սպասուզինուորութեան: — Այժմ թիւ համարոյ զօրաց ի բովանդակ Եւրոպիա միահամուռ համարի իրբեւ 1,800,000 ի խաղաղութեան, եւ իրբեւ 3,600,000 վասն պիտոյից պատերազմի:

Համեմատութիւն թուոյ իւրաքանչիւր ազգաց զինուորաց յամենայն թագաւորութիւնս չէ նոյնչափ եւ նոյնպիսի. բայց կարծի առ հասարակ թէ հետեւակազօրն առ համեմատութեամբ հեծելազօրուն իցէ իրբեւ 5 առ 1: Այլ ուրեք ուրեք մեծ իմն խտիր ի միջի գտանի. որպէս ի գերմանական դաշնաւորու-

թեան համեմատութիւնն է իրրեւ 7 առ. 1, իսկ ի Առևաց աշխարհին իրրեւ 3 առ. 1: Իսկ վասն հրձիք զօրաց ասի թէ առ. 1000 այր հետեւակ եւ հեծեալ երեք անօթք պատերազմականը հանդերձ կարեւոր սպայիւն պիտոյ են, այս ինքն իրրեւ 8—10 այր առ մի մի անօթք պատերազմական:

Վասն զառաջնորդութիւն զօրացն դիւրին գործելոյ, զօրքն բաժանին ի լոկ զօրական եւ ի հրամանատարս կամ ի պաշտօնակալս (officiers), որոց պէս պէս աստիճանը են: Բայց բազմութեան բաժանի զօրքն ի վաշտո (compagnie, escadron), ի խումբս (bataillon, division), ի գումարտակս (corps d'armée): Հրամանատարք վաշտոց Հարիւրապետք (capitaine) կոչին, իսկ որ խմբիցն հրամային Հազարապետք (majot) անուանին, Գնդապետք (colonel) են գլխաւորք գնդաց, իսկ որ զրովանդակ զօրացն զումարտակ ընդ ձեռամբ ունի, Զօրագլուխ կամ զօրավար (général) կոչի:

Զօրագլուխ զօրաց, մանաւանդ ի ժամանակի պատերազմաց, տուեալ լինի յօդնականութիւն ժողով մի հրամանատարաց, տեղեակ եւ խելամուտ, որ տան խորհուրդ եւ ցուցանեն զօրավարին զհանդամանն չուոյ, եւ թէ զիարդ ճակատել կամ որպէս ի գիմի հարկանել կամ որով օրինակաւ անձին զգուշանալ պարս իցէ: «Կարձեալ եւ այլ եւս օգնականք մատուցանին զօրագլխաց, որ ներքին իրաց հազան, որ պէս զհանդէս զօրականին տեսանել, զրել թուղթ առ որս պատշաճ իցէ, եւ ի խառնուրդս ճակատոցն առնուլ տանել ընդ ամենայն կողմանս զհրաման զօրավարին»:

Ի՞այց զլխաւոր վերակացութիւն համօրէն զօրաց տէրութեանն անկ է պաշտօնելի պատերազմին եւ նորին խորհրդոյ: Օյ նա է որ կացեալ անդէն ի մայրաքաղաքի զամենայն պէտս զօրաց խնամէ ի պատերազմի եւ ի խաղաղութեան. առյ զօրս ժողովել,

նոր գունդս բովանդակել . թոշակ, պաշար, հանգերձս եւ զէնս բաշխէ . զլաւս եւ զպիտանիս յառաջ մատուցանէ, զիսօթացեալս տայ դարմաննէլ . վարժոցս ի կրթութիւն եւ յուսումն զօրաց կանգնէ, եւ զամենայն իրս եւ զպիտոյս նոցա հոգայ, ի ձեռն արրանեկաց եւ սպասաւորաց՝ որ ընդ իւրովք հրամանոք են :

Խոկ դարմանք ռոճկաց զօրականին այս են. հրամանատարք զօրուն յորմէ աստիճաննէ եւ ի պատույ եւ իցեն, ըստ օրինակի այլոց պաշտօնէից եւ սպասաւորաց տէրութեան առնուն թոշակ ի դարման իւրեանց : Խոկ լոկ զօրականն ընդունի նախ սահմանեալ ինչ արծաթ իրեւ վարձս աւուրն, երկրորդ ազանելիս, երրորդ վանս բնակութեան, չորրորդ փայտ եւ ճրագ, հինգերորդ զաւուրն պարէն (ի խաղաղութեան ժամանակի՝ հաց աշտում եւեթ), վեցերորդ զէնս, եւ եթէ ի հեծելոց ոք իցէ, երիւար եւ զիսար երիւարին :

Ա ասն զծախս զօրականին թեթեւացուցանելոյ բաղում ինչ հնարս հնարի տէրութիւնն ի ժամանակի խաղաղութեան : Օսմանս արձակէ Երթալ վաստակել իւրաքանչիւր ի ձեռագործս իւրոյ արուեստին . այլոց հրաման տայ երթալ եւ ի ժամագիր ժամանակի այսրէն դառնալ . զիկսս ի գործ սստիկանութեան (police) աշխարհին արկանէ ի կիր, եւ իրեւ նուիրակս եւ կալանաւորակապս եւ վարոցաւորս ի քաղաքս եւ յաւանս տայ սկել կարդաւորութեան եւ հանգարտութեան մարգկան եւ խաղաղութեան աշխարհին . եւ են զորս ի հասարակաց գործս վարէ, որպէս ի շինուածս պարապաց, ճանապարհաց, այլովքն հանգերձ :

Տեսցուք արդ համառօտիւք զհանգամանս զօրաց այլեւայլ տէրութեանց :

ԲՐԴՑՑՆՑՑՈՑ տէրութեան զօրականին հանգամանք յամի 1845 այսպիսի ինչ էին

Անձնապահք հետեւակք եւ հեծեալք	1,053	պդ.
Հեծեալք ճակատօղք	8,951	"
Պահակապահք հետեւակք	4,640	"
Հետեւակազորք ճակատօղք	92,000	"
Գունդ Արեւմ. Հնդկաց	3,000	"
Գունդք. գաղթականաց	4,472	"
Որ Են բնդ. ամենայն	114,116	"
Հրձիղք	8,328	"
	122,444	"

Ի 114,116 արանց անտի խսկըսան ամին 1845 էն
ՅԱՆԴՂԻԱ եւ ի ԱԿՈՎԻԻԱ 30,850 պդ.
ՅԱՐԵՎԵԼԵԱՆ ՀՆԴԻԼՍ 26,115 "

ՅԻՐԱՆԴԻԱ 15,368 "

ՅԱՋՄԵԼԱՅԼ ԿՈՂՄԱՆԱ 38,783 "

Վանդի զ10 ամ հանապազ յօտար երկիրս, մա-
նաւանդ յարեւմտեան Հնդիլս բնակել բազում ան-
դամ վասն օդոցն մեասակարութեան աւելազոյն
կոտորած ի զօրսն գործէր քան զճակատ պատերազ-
մի, նմին իրի յամի 1837 հաստատեցաւ այսպէս զի
զտանամեայ ժամանակն՝ յօրում կան զօրականն ի
ծառայութեան զինուորութեան, յերիս այլեւայլ
կողմանս երկրի անցուցանիցեն, զոր օրինակ զառա-
ջինն ի Միջերկրական ծովուն, յետոյ ոչինչ աւելի
քան զերիս ամօ յարեւմտեան Հնդիլս եւ ապա ու-
րեմն ի կանագա:

Արիտանացւոց աշխարհ ի 46 նահանգս զօրա-
ժողովոյ բաժանեալ է. այս ինքն ԱՆԴՂԻԱ՝ ի 24,
ԱԿՈՎԻԻԱ՝ ի 4 եւ Խրլանդիա՝ յ18. Գունդք զօրաց
բովանդակին յայնցանէ՝ որ ինքնակամ զանձինս մա-
տուցանեն ի զինուորութիւն: Որ չկամիցի կամա-
կար ի համար խառնել պահանորդաց կամ մատնել
ի կարգ հեծելազօրուն, պարտ է նմա զամն քսան
յարեւելեան Հնդիլս կամ զութ ամ յԱնախիղեան
կղզիս կալ ի զինուորութեան. բայց ոչ որ միտո-
ւնիցի՝ առնու զայդ յանձն, նմին իրի ինքնին մաս-

նեն ի զինուորութիւն: — Յմաշակ զօրականի Բրիտանացւոց առաւել է քան զթոշակս զօրաց այլոց ազգաց. քանզի դոցին ոք զօրական վասն կերակրոց միայն առնու յաւուրն կէս դահեկան Աւատրիացւոց: Ա ասն որոյ թէպէտ եւ համեմատութեամբ այլոց նշանաւոր տէրութեանց կարի սակաւ է թիւ համարոյ զօրականին Բրիտանացւոց ի ցամաքի, սակայն արծաթն՝ որ ի նոցա պէտո ծախի, կարի սաստիկ է. զի միայն վասն զօրաց՝ զորոց ի վեր անդը ճառեցաք, բաց ի Հրձիդ զօրաց, ամի ամի ծախին առաւել քան զհ,900,000 սոկի դահեկանք Բրիտանացւոց:

Բրիտանացւոց տէրութիւնն անդէն ի մայր գտաւոին հոգայ վասն 605 ամրոցաց մեծամեծաց եւ փոքրունց, յորս են առաւել քան 7200 անօթք պատերազմականք, եւ անհնարին անշափ պաշար եւ բազում պատրաստութիւն պատերազմի:

Հանգերձ սոքիմքը եւ Ծինական զօրք (Yeonmanry) կազմեն 19 գունդս հետեւակս եւ հեծեալս եւ թիւ համարոյ մարդկանն հասանել ի ժամանակի խաղաղութեան ի 60,000, իսկ ի ժամանակս պատերազմի ի 180,000 այր: Ծինական զօրք իբրև զնուիրակս (gendarmerie) են, եւ խնամ ունին խաղաղութեան ի քաղաքի, եւ մեծ մասն նոցա են տեաբք կալուածոց, կամ այնպիսիք՝ որ ունին երկիք ի վարձու, զրեթէ ամենեքին հեծեալք:

ԻՆԵՂԴԻՌ.ՑԻԱՅ զօրք ի ցամաքի ի ժամանակի խաղաղութեան են այսափ ինչ.

Հետեւակազօրք	21,147	այր.
Հեծելազօրք	5,520	"
Զօրականք հրձիդք	3,771	"
Խակ նուիրակք եւ վարոցաւորք . . .	1,268	"

Որ են ընդ ամենայն 31,706 "

Խոկ ի պէտո պատերազմի ունին պատրաստական արս իբրև 78,000: — Ունի աշխարհն եւ զօրական քաղաքացի որ յ257 լեզոնս բաժանին, եւ նման են

ամենայն իրոք ազգային պահակապան զօրաց գաղթացւոց :

ԳԱՐԱՎԱՑԻՈՑ զօրացն Հանդամանք յամի 1816 էին այսպիսի .

Զօրապետք	3,980	այր.
Նուիրակիք եւ վարոցաւորք	16,125	"
Հետեւակազօրք	209,770	"
Հեծելազօր	58,389	"
Հրձիդք	29,220	"
Ճարտարապետք պատերազմականք	8,729	"
Այլ եւս զօրք	13,781	"

Որ են համօրէն ի միասին 339,994 "

Ի զօրաց աստի արք իրբեւ 280,000, կարգեալ էին կալ մնալ անդէն ի Գաղիացւոց աշխարհին, եւ 60,000 այր յԱփրիկեցւոց աշխարհին. բայց ի յետին ժամանակս արք առաւել քան զ80,000 զառնէին յԱփրիկէ:

Իսաց ի զօրացս յայսցանէ է Գաղիացւոց եւ մեւս եւս գունդ ստուար՝ որ զՀամօրէն ամենայն ազգն բավանդակէ, եւ անուանեալ կոչի Ազգային պահակապան զօրք: Ի գնդին յայնմիկ են ամենայն Գաղիացիք մինչեւ ց60 ամ հասակի, այս ինքն ամենեքին՝ որ կարօղ իցեն առնուել զէն, եւ է թիւ համարոյ նոցա 6 հազարք հազարաց: Ոռքա յերկուամսունս բաժանին. քանիզի կէսք ի նոցանէ որ Շարժուն (mobile) կոչին, եւ են իրբեւ 2,000,000, ի ժամանակս պատերազմաց պարտին ընդ այլոց ճակատող զօրաց ի մարտ պատերազմի ընդ թշնամեաց բախել. խոկ այլքն՝ որ Ետեղակալքն (sédentaire) կոչին եւ են ծերագոյնքն ի նոցանէ, ի պահպանութիւն տեղեաց եւ ի սպասաւորութիւն ամրոցաց սահմանեալ են:

Իսկանդակ Գաղիացւոց աշխարհ ի 21 նահանգս զօրաժողովոյ բաժանեալ է. եւ են յաշխարհին բաղում ամբոցք եւ բերդաբազաքք:

ԱՊՀԵՆԱՑԻՈՅ զօրք ի ցամաքի են արք իրեւ
118,000, յորոց

62,602	այր	են հետեւակազօրք.
10,363	"	հեծեալք.
8,914	"	զօրականք հրձիգք.
5,020	"	նուիրակք եւ վարոցաւորք.
2,315	"	ճարտարապետք պատերազ.

Այս 89,214 "

Խոկ այլքն եւս զօրականք, արք աւելի քան
զ28,000 չեն արդեամբք ի ծառայութեան զինուո-
րութեան, այլ ըստ օրինակի ազգային պահակա-
պան զնդի գաղիացւոց:

ԼՈՒՄԱՑՄԵՑԻՈՅ զօրաց պարտ էր ըստ օրինաց
ժողովոյ տէրութեան, որ յամի 1845 տուան, իրեւ
24,000 այր լինել. այլ որք մանր զհանգամանս զօ-
րացն պատմեն, իրեւ զ26,000 այր գնեն, այս ինքն
19,370 հետեւակազօրս.

3,200 հեծեալ.

3,400 հրձիգ.

Բայց ի սոցանէ արք իրեւ 18,000 եւեթ կան
արդեամբք ի ծառայութեան զինուորութեան:

ՆԵՐՊԱԼԵՍ ԵՒ ՍԻԿԱԼԵՍ. Յետ նորոց կարգաւո-
րութեանց՝ որ յամի 1838 եղեն, թիւ զօրացն է ի
ժամանակի խաղաղութեան 46,982 այր. այս ինքն

Հետեւակազօրք 29,381

Հեծելազօրք 4,437

Հրձիգք 2,200

Նուիրակք, այլովքն հանդերձ . 7,514

Այլ եւս զօրք 3,450

Բայց յամի 1845 արք իրեւ 59,000 էին ի
ծառայութեան զինուորութեան: — Ի ժամանակա-
պատերազմի թիւ համարոյ զօրականին յ92,732 հա-
սանէ: Օչամս տասն կոյ զօրականն ի զինուորու-
թեան, զամս 5 արդեամբք, եւ զայլ եւս ամս 5 ի
պահեստ (réserve):

ԱՅՐԴԻՆԻՑԻՈՑ թագաւորութեանն զօրք ի խաղաղութեան ժամանակի են իբրեւ 39,000 արք. որ են

27,816 հետեւակազօրք.

4,720 հեծեալք.

3,073 հրձիզք.

3,700 նուիրակք եւ այլ եւս զօրք:

Ի ժամանակս պատերազմի լինին համօրէն զօրականք արք իբրեւ 80,000: — Ի Սարդինիա կղզւոջ դոյ եւ աշխարհազօր՝ յորում են արք իբրեւ 16,000: — Օչամս երկուասանն կան զինուորք ի ծառայութեան զինուորութեան. զամս 8 արդեամբք ընդ զինուք, եւ զամս 4 ի գաւառական անուաննեալ խումբս, որ ազգ ինչ պահեստի զօրաց են:

ՀԵՂԱԽԵՏԻԸ. Ամենայն այր Հեղուետիացի պարտի լինել զինուոր: Իբրեւ պէտս ունիցի աշխարհն զօրաց, յայնժամ իւրաքանչիւր նահանգ ըստ համեմատութեան բնակչացն առաքէ զօրս ի բուն սպայ աշխարհին, որ ըստ կարգին եղելոյ յամի 1841 պարտի լինել 64,019 այր. յորոց 51,848 հետեւակէ, 1504 արք հեծեալք, 5764 արք հրձիգ եւ որ այլն եւս: Եւ եթէ տագնապ մեծ իցէ, համօրէն զօրն պաշտպանութեան աշխարհին (Landwehr), այս ինքն ամենայն այր՝ որ բաւական իցէ զէն առնուլ, հասանեն ի թիկունս օգնականութեան պատերազմիկ զօրուն: — Ի յետին ժամանակս կամին իմն օրէնս ինչ ի ներքս մուծանել, որով արդելուցուն օտար տէրութեանց վարձկանութիւնս առաքել:

* Յաւուրց անտի Լուդովիկոսի ժ.Ա. մինչեւ յաւուրց Լուդովիկոսի ժ.Դ. (1463—1713) Հեղուետիացիք ետուն Գաղիացւոց վարձկանութիւնս օգնականութեան 1,110,799 արանց, եւ ընդ այնր ընկալան ի նոյանէ 1,146,858,623 գահեկանս Գաղիացւոց: Վասն այնորիկ իբրեւ ոմն ի պաշտօնէից Գաղիացւոց ասէր. Ես այնչափ արծաթց զոր տուար զօրաց Հեղուետիացւոց. սսկիապատ ասյի յուրինել զնանապարհն ի Պարիս քաղաքէ մինչեւ յիւսնեղ քաղաք. ասյր նմա պատասխանի մին ի զօրավարաց.

ԱՌԱՏՐԻՑՑԻՈՑ տէրութիւնն կարօղ է, եթէ հարկ ինչ ստիպիցէ, յարուցանել 700,000 զօրական ի պաշտպանութիւն տէրութեան. բայց ըստ սովորութեան 395,000 արք միայն գտանին ի ժամանակս պատերազմաց. իսկ ի խաղաղութեանն ժամանակի իրեւ 330,000 այր, որ են

270,000 հետեւակ.

38,000 հեծեալ.

16,000 հրձիգ, այլովքն հանդերձ:

Բայց բազմաց հրաման առեւալ հրաժարեն երթալ առ ժամանակ մի սու ընտանիս իւրեանց, վասն այնորիկ եւ ոչ սակաւ նուազեն ծախք այնուիկ:

Օքր օրինակ վասն հանգամանաց առաջնորդութեան եւ վասն այլոց իրաց ասացաք, նոյնգունակ եւ վասն զինուորական կարգաց յԱւարիացւոց տէրութեան ըստ պէսովէս գաւառաց այլեւայլ հանգամանք են: — Յիտալական գաւառս ամենեցուն առհասարակ թէպէտ ազնուականք իցեն թէպէտ ոչ, հարկ է մտանել ի ծառայութիւն զինուորութեան, բայց վիճակաւ ընտրին որք արդեամբքն մտանեն ի զինուորութիւն, ի քսանամենից մինչեւ ի քսանեւ հինգամեանս, եւ ուժ ամ է ժամանակ զինուորութեան: — Իսկ ի գերմանական եւ ի Ալաւոնական գաւառս, այնոքիկ եւեթ՝ որ չիցեն ազնուական, ընտրին ի զինուորութիւն յիննեւասն ամաց մինչեւ զքսանեւ հինգամեանս: Ժամանակն զինուորութեան մինչեւ ցամեն 1844 էին շորեքտասան ամք. այժմ են

Եւ ինձ, առէ, մարիթ էր յարենէ Հեղուետիացւոց զոր վասն մեր հեղին, ի Պարիսէ մինչեւ ցԲասեղ յօրինել ջրմուղ ի գնացս նաւաց: — Յետ ազգատամբութեան որ եղեւ յամի 1830, քանզի զօրք Հեղուետիացւոց անհնարին քաջութեամբ մարտ եղեալ կռուեցան ի վերայ հնարին քաջութեամբ մարտ եղեալ կռուեցան ի վերայ կարուսի ժ. զոր կամեն մերժել ի թագաւորութենէ Գաղփացիք, օրինոք արդելին զի մի յայնմհետէ զօրական հեղուետիացիք յաշխարհն դտանիցի. սակայն ցայդմ յիտալիս եւ առանձինն ի Նետապոլիս եւ ի Տէրութեան եկեղեցւոյ զոն զունդք Հեղուետիացւոց:

ամք ութ։ Այլ յընարելն եւ ի կարգել զգօրականն ի գունդս եւ ի վաշտ, ոչ վիճակս ինչ արկանեն, այլ հրամանատարք զօրուն ի բազմութենէ անտի զընտիրսն ընտրեալ զատուցանեն եւ բաժանեն ի գունդս։ Դարձեալ դոյ ի դաւառս յայսսիկ այլ իմն աղդ զօրականաց վասն պաշտպանելոյ աշխարհին. եւ սորա այնպիսիք են որ չիցեն յանկ ի բուն զինուորութիւն, կամ որոց զժամանակ զինուորութեան իւրեանց կատարեալ իցէ. առաջինքն կան ի ծառայութեան մինչեւ ց45 ամ հասակի, իսկ յետինքն՝ մինչեւ ց40։ Այս զօրականք յերկուս մասունս բաժանին. յառաջնումն են մանկագոյնք տիօք, որոց պարտ է ի լինել պատերազմի, ի դիմի հարկանել թշնամեաց. իսկ յերկրորդումն՝ ծերագոյնք, որոց զործ է միայն պահ ունել աշխարհին։

Ի Հունգարական գաւառս որք չենն ազնուականք՝ նոցա եւեթ հարկ ի վերայ կայ մասնել ի ծառայութիւն զինուորութեան. եւ ի սոցանէ ոչ վիճակաւ առնուն այլ այրընտիր ժողովեն։ Ճամանակ զինուորութեան սոցա են ամք տասն։ Խոկ ազնուականք յայնժամ եւեթ յորժամ կամիցին, մտանեն ի զինուորութիւն, եթէ ոչ անհնարին տագնապ ի վերայ աշխարհին հասանիցէ եւ թաղաւորն հրաման տայցէ ամենեցուն առհասարակ զէն առնուլ։ — Ի զինուորական սահմանսն այնպիսի ինչ կարգք գոն, որ ոչ այլուրեք բայց միայն ի Ռուսաց աշխարհին եւ ի Սուեդիա գտանին։ Ամենայն երկիրն այն մշնջենաւոր իմն բանակետղ է զօրաց, որ Են բնակիչք աշխարհին. բազում անգամ տասներորդ մասն նոցա վառեալ սպառազէն կան պահեն զսահմանս տէրութեանն։ Բաց ի սակաւուց ամենայն այր ց18 ամէ մինչեւ ի 50 ամ հասակի կայ ի զործ զինուորութեան, եւ մինչեւ ցկատարել վաթսներորդ ամին զտան զործս զօրաց կատարէ, եւ այսպէս ամս 43 կայ ի սպառաւորութեան թաղաւորութեան ի մէջ զօրուն։

ԳԵՐՄԱՆԻԱՆՑ գաշնաւորութիւնն ունի ի զգուշութիւն եւ ի պահպանութիւն գաւառին զօրս, որոց թիւ համարոյն պարտի լինել դռնեայ 300,000: Այս զօրք ժողովեալ բովանդակին ի բաժնից (contingent) զօր մի մի ի տէրութեանց անտի՝ որ ի գաշնաւորութեանն են, ըստ շափոյ մեծութեանն պարտին հանապաղ ունել պատրաստական անգէն յիւրաքանչիւր աշխարհու: Ի զօրաց աստի

233,813 այր են հետեւակեք.

43,090 ա հեծեալ.

21,717 ա հրձիզք.

3,017 ա զօրք նաւակամրջաց.

Համօրէն զօրն ի առան գլխաւոր գունդս բաժանի: Օերեսին ի սոցանէ ունի տէրութիւնն Աւտորիացւոց, եւ են արք 94,822
Զոյլ եւս երեսին Պրուսիա, եւ են արք . . . 79,234
Զելթներորդն Բաւարիա, եւ են արք . . . 35,600

Որ են համօրէն ի միասին արք 209,656

Զութերորդին առաջնորդութիւն ունին

Վիւրաներգերգայիք, որոց են արք . . . 13,955

Զիններորդին առաջնորդութիւն ունի

Սաքսոնիացւոց թագաւորութիւն,

որոյ են արք 12,000

Զտաններորդին առաջնորդութիւն ունի

Հանովերացւոց թագաւորութիւն,

որոյ են արք 13,054

Որով վեցնշանաւոր տէրութեանց բաժինք

Համօրէն ի միասին են արք 248,665

Յերեսին յետին գունդսն խառն են եւ բաժինք այլոց փոքր տէրութեանց ինչ Գերմանացւոց, որ տան արս իբրեւ 43,400: Խոկ բաժինք այլոց եւս փոքր տէրութեանց են իբրեւ պահակապանք ամուռքաղաքաց գաշնաւորութեան եւ իբրեւ զօրք պահետի (réservé) զօր սպարապետ համօրէն զօրացն վարք է ըստ կամի, եւ են արք առաւել քան զ11,300:

Բառ վճռոյ ժողովոյ դաշնաւորութեանն որ եղեւ յ13 Սեպտ. 1832, ամենայն տէրութիւնք, եւ փոքրագոյնքն իսկ պարատին զզօրմն իւրեանց հանապաղ ի պատրաստի ունել զի մի իրրեւ պատերազմ ուստեք ի վերայ հասանիցէ, առանց կրթութեան եւ անպատրաստք զօրքն գտանիցին։ — Օ ժմուշակ, զզէն եւ զզարդ եւ զպատրաստութիւն պատերազմի հոգան իւրաքանչիւր տէրութիւնք վասն իւրեանց սեպհական զօրաց։ Ապարապետ համօրէն զօրաց դաշնաւորութեան նոյնպէս եւ փոխանորդ նորա ի դաշնաւորութենէ անտի ընտրին։

Իսկ առանձինն զօրք միոյ միոյ ի դլխաւոր տէրութեանց գերմանացւոց, բաց յԱւարիացւոց եւ ի Պրուսիացւոց տէրութենէ, ի ժամանակի խաղաղութեան են այս։

Բաւարիա ունի զօրական արս իրրեւ . . . 57,000

Սաքսոնիացւոց

Ժագաւորութիւն	„	„	„	13,000
---------------	---	---	---	--------

Ախերտենբերգ	„	„	„	8,000
-------------	---	---	---	-------

Հանովեր	„	„	„	21,000
---------	---	---	---	--------

Գրեթէ յամենայն տէրութիւնս գերմանացւոց պարտի իւրաքանչիւր ոք լինել զինուոր, յորմէ կարգէ եւ իցէ. բաց ի սակաւուց ոմանց՝ որոց անդստին ի ժողովոյ դաշնաւորաց շնորհեալ իցէ լինել ազատ։ Իսկ ժամանակ զինուորութեանն պէսպէս եւ այլակերպ է յայլեւայլ տէրութիւնս։ Ե Բաւարացւոց աշխարհին տեւէ յիննեւտաներորդ ամէ հասակի մինչեւ ի կատարել երեսուն ամաց. զամս հինգ կան արգեամնք ի զօրուն, եւ յետ այնորիկ ի գունդոն որ կոչին Պահեստի կամ պաշտպանութեան աշխարհին։ — Յաշխարհին Հանովերայ պարտի այր իւրաքանչիւր որ կարօղն իցէ, յիննեւտան ամաց մինչեւ ի քսանեւհինդ ամ կալ մնալ ի բուն զինուորութեան. եւ յետ այնորիկ յառաջնում եւ յերկրորդում Պահեստին. այլովքն հանդերձ։

ՊՐՈՒՍԻԱՑԻՈՑ պատերազմական զօրութիւնը բառ
համեմատութեան բնակչացն կարի մեծ է. զի թիւ
սպառազդէն զօրացն պարտի լինել իբրեւ 159,000 այր.
այս ինքն են

17,908 պահակապանք.

104,712 հետեւակք.

19,132 այրուձի.

15,717 հրձիգք.

1,720 այլ եւս զօրական.

159,189

Բայց սակայն արդեամբք ոչ հանապազ նոյն-
չափ զօրականք ընդ զինուք կան. քանզի այժմ են
ի զօրուն արք իբրեւ 122,000:

Յետ սոցա գոյ գունդն անուանեալ Պահես-
տի, եւ առաջին զօրաժողով (Ասցեծոի) պաշտպա-
նութեան աշխարհին, որ են 230,000. եւ դարձեալ
երկրորդ զօրաժողով պաշտպանութեան աշխարհին,
որ են 180,000 որով եւ թիւ համարոյ համորէն ա-
նայն զօրաց Պրուսիացւոց է 569,000:

Բայ պայմանի զինուորութեան զոր ամենեքին
գովելի եւ պատշաճական համարին, սակաւ ինչ ժա-
մանակ տեւեն ամք զինուորութեան ի Պրուսիացւոց
աշխարհին. եւ կանոնք այս են: Խւրաքանչիւր ոք
պարտի ի քսանամենից մինչեւ ցքսանեւհինգամեանս
կալ ի բուն զօրուն. բայց այնպէս զի յետ ամին եր-
րորդի արձակեսցի ի տունն իւր, եւ անդ ի գաւա-
ռի իւրում խառն ընդ պահեստի զօրաց զմնացեալ
զերկուս ամսն անցուցանիցէ: Օ ինուորք որ ուսանին
ուսումն կամ որոց ինքակամ տուեալ իցէ զանձն ի
զինուորութիւն, կարօղ են յետ տարեւոր ժամանա-
կի գտանել արձակուրդ: Յետ քսան եւ վեց ամաց
հասակին պարտի կալ իւրաքանչիւր ոք այլ եւս
ամս երկոտասան ի ծառայութեան պաշտպանու-
թեան աշխարհին, զառաջին վեց ամսն, այս ինքն
ի 26 ամէ մինչեւ ց32 ամ հասակի յառաջնում

զօրաժողովի՝ որոյ գործ է ի լինել պատերազմի ըստ օրինակի բուն գնդին խաղալ ի ճակատ։ իսկ զննացեալ 6 ամսն, որ է յ32 ամէ մինչեւ յ38 ամ հասակի, պարտի կալ յերկրորդ զօրաժողովի անդ, որոյ սպասաւորութիւն այն է կատարել զգործ պահակապան զօրաց, եւ ի նուազել թուոյ առաջնոցն, ինքեանք զնոցա կարգ առնուն։ Յետ 38 ամսաց հասակի մինչեւ յ50 ամ համարին զինուորք յարձակման, այս ինքն է Եթէ դէպ լիցի կրել աշխարհին զյետին շտագ տագնապի, եւ թշնամի յաշխարհն յարձակիցի, յայնժամ ամենույն ոք՝ որ կարօղ իցէ զէն առնուլ, պարտի երթալ ի պատերազմ, կամ ջանալ զի ի զգուշութիւն եւ յազատութիւն աշխարհին հաղորդ եւ հաւասարորդ գտանիցի։

ՀՈԼԸՆԴԻԸ. ունի ի ժամանակի խաղաղութեան 36,000 այր զօրական, իսկ վասն պիտոյից պատերազմի մինչեւ յ70,000։ — **Պարտովք** եւ պատի զինուորութեան այնպէս հասարակաց ամենեցուն է ի տէրութեանն, զի իրբեւ ժառանգ թագաւորութեան յամի 1836 եհաս ի 20 ամ հասակի, պարտ համարեցաւ մասնել ի զինուորութիւն, եւ արկեալ վիճակ՝ ել նմա թիւ 748։

ԴԱՎԵՒԾՏԻԹԸ զօրք ի ցամաքի են 25,000 այր ի ժամանակի խաղաղութեան։ իսկ վասն պիտոյից պատերազմի լինին իրբեւ 69,000։

ԱՊԻԵԴԻԸ. ունի ի դործ զինուորութեան հանտպաղ 4900 արս պահակասպանս, 29,800 զօրական մարտիկ, եւ հրձիկս 400, որ լինին միանգամայն 35,100 այր. բայց ի ժամանակս պատերազմի բազմանան մինչեւ յ105,000։ — Իսկ Նորուեզիա ունի զօրս իրբեւ 12,000—14,000 զինուորաց, որք հանտպաղ կան ի ծառայութեան, եւ 10,000 այր պատրաստ յորժամ թշնամի յաշխարհն արշաւիցէ։

Բայց ի Սուեդիա կարգ զօրականին զարմանալի իմն է։ Անդ չկը այլ զօրական զոր տէրութիւնն

պահպանիցէ, բաց ի պահակապան զօրաց, յորոց 3900 այր հետեւակազօր է, եւ հեծեալ 1000, որ կան ի Սատկհոլմ քաղաքի, ընդ սոսա եւ գունդք երեք հրձիգ զօրաց: Իաց ի սոցանէ է աշխարհազօրն, իբրեւ 30,000 զօրական ընդ ամենայն աշխարհն ափուեալ, զորս ոչ միայն տայ ժողովուրդն, այլ եւ պահպանէ, զի պատրաստ գտցին յամենայն ժամ իբրեւ կարօտիցէ նոքօք տէրութիւնն: «Քանզի երկիրն ողջն ի վեց նահանգո բաժանեալ է, եւ իւրաքանչիւր մասն պարտի տալ զօրական ի զօրաժողովմն, է որ շատ եւ է որ սակաւ. եւ որ ընտրի ի զինուորութիւն անդստին ի նահանգէ անտի առնու տուն բնակութեան եւ գաղար անասնոց, մարդ եւ արօտս, փայտ եւ անդս ի մշակութիւն, սակաւ ինչ արծաթեւ զգեստս քաղաքացւոց, զի զհանդերձս զինուորութեանն եւ զզէսս ընդունի ի թագաւորէ անտի: Կոյնպէս հրամանատարք փոխանակ ռոճկաց առնուն կալուած երկրի, եւ են ապահարկ:

Օարմանալի իմն են միտք զօրականին յուսանել զհանդամանս արօւեստի զինուորութեանն. աւուրք երեսուն եւ եւս սակաւ բաւական են վասն հետեւակազօրուն, եւ աւուրք իննսուն վասն հեծելազօրուն, առ ի լինել զօրական ընտիր, տեղեակ ամենայն հանգամանաց մարտի: Յետ այնորիկ գան ի տարեւոր բանակեւող անդր սպազքն ամենայն, հեծեալքն հանդերձ երիւարօքն՝ զորս յառաջադրյն խնամով վարժեն. անդ անցանեն ամենեքին ի հրահանգս, եւ աշխարհազօրն ընդ պահակապան զօրուն ի վէդ եկեալ մըցի: Եւ յետ յանկ ելանելոյ աւուրջն կրթութեան զօրականին, աշխարհազօրն զառնայ անդրէն ի տեղի իւր, եւ իւրաքանչիւր ոք զբաղի միւսանգամ զարդեամբք եւ զարարովք իւրովք: Կոյնպէս ոչ միայն ինսայութեամբ վճարին իրք զօրականին, այլ եւ գոհչ եւս են զօրքն, եւ ի խրատու զինուորութեան եւ ի փոյթ կրթութեան զմիմամբք ելանեն

աշխարհազօրն եւ պահակապահքն : — Եթէ մերժի ոք ի զօրուէն, կորուսանէ զարարսն, եւ լինի այնուհետեւ անուրեք անտէրունչ . այս խրատ այնպէս զգուեւ զգաստ յարդարէ զզօրականն, զի պատիժ պատուհասի կամ այլ ինչ սաստ դուն ուրեք ոք աւսանէ առ նոսա : Առկաւ ինչ եւեթ ծախի յարքունի գանձէ, եւ այն առաւելապէս ի դարման ռոճկաց ի ժամանակս տարեւոր կրթութեան զօրականին յորժամ ի բանակետղ սահմանեալ ժողովեացին : Օք յայլ ժամանակս տարւոյն, որպէս ասացաւ, աշխարհազօրն ոչ զօրական միայն է, այլ եւ տանուտէր եւ արդիւնարար . որով ի սիրտ մարդկանն անկանի դութ ընդ հայրենիսն եւ ընդ զօրս միանդամայն . վասն այնորիկ եւ աշխարհազօրն Առեջիացւոց հանապազ յաղթօղ եւ իրաքաջ է, եթէ զօրավարքն բարւոք եւ իմաստութեամբ վարիցն զիւրեանց գործ :

Ուստի աշխարհին զօրք յաճախագունդ քան զամենայն տէրութեանց Եւրոպացւոց են . քանիզի ըստ հաշուելոյ ոմանց են անդէն

Հետեւակք 432,000 այր.

Հեծեալք 179,200 "

Որ են ընդ ամենայն . . 611,200 "

Ըմբ առեն թէ ի ժամանակի խաղաղութեան գնեն

Հետեւակք 500,000 այր.

Հեծեալք 86,000 "

Կոսակք 40,000 "

Հրձիգք 50,000 "

Որ են ընդ ամենայն . . . 676,000 "

Յորս յաւելուն ի ժամանակի պատերազմի 50,000 արք հեծեալք, եւ 100,000 այլ եւս գունդք . որով եւ ամենայն համօրէն զօրացն թիւ ի ժամանակս պատերազմի հասանէ յ826,000 այր :

* Եշանաւոր են Ռուսաց զինուորական գաղթականութիւնքն , որոց սկիզբն առ թագաւորութեամբ

Եղիսաբեթի եղեւ։ Յամի 1817 Աղէքսանդրոս Ա. Հրաման ետ զի գաղթականութիւն հետեւակ զօրաց յափունս Վողկոփ գետոյ, իսկ հեծելոցն յեղերս բուզ, Արդուխակա եւ Դնիեպեր գետոց հաստատեցի։ Առաջինքն սպառեցան եւ բարձան ի միջոյ, եւ շինուածք մեծամեծք շինեցան անդ, որ այժմ գագար են զօրաց մօտ ի մայրաքաղաք անգր։ Իսպաց հեծելոցն հատուածք կարի քաջ յաջողեցան։ Եւ են այժմիկ 24,000 այր, ի հինգ բաժինս բաժանեալ։ յորոց երեքն ի քերասն բնակեն, եւ երկուքն՝ ի քարեկոփ յերկիր տափարակ եւ յուռթի։ Զափ ինչ գետին տուաւ առ արօր, եւ իւրաքանչիւր արօր պարտի շորս զոյգս եղանց, երիւարս երկուս, նոյնչափ երինջա եւ երկոտասան ոչխար անուցանել, եւ տալ կերակուր եւ վանս միում ումեք ի զինուորաց, եւ գործել աւուրս երկուս ի շաբաթու վասն տէրութեանն, եւ այնչափ միայն է հարեկն զոր հարեկանէ։ Իսպաց որդիք նորա երթան ի զինուորութիւն։ զմին միայն յորդոցն, զոր եւ կամոցի, բնտրէ հայրն վասն ինամելոյ զմշակութիւն երկրին։ Ո՞ի մի զինուոր ի զօրաց անտի հատուածից ամս 15 ընդ դրօշիւ կայ ի ծառայութիւն, եւ 5 եւս ամ ընդ պահեստի զօրսն, եւ ապա 5 այլ եւս ամ պարտի լինել պատրաստ, զի եթէ հարեկ ինչ իցէ եւ կոչիցի, երթիցէ վաղվաղակի։

Վասն զօրաժողովս առնելոյ անդստին յամե 1834 Ռուսաց աշխարհ յերիս մասունս բաժանի։ Կմիջին վայրէ տէրութեանն՝ որ քան զայլ կողմանս աշխարհին տռաւել մարդաշատ է, ելանեն զումարատակք վասն բուն զօրուն։ Խսկ ի հիւսիսային եւ ի հարաւային կողմանց, քանզի չեն բազմամարդ, միայն զզօրսն սահմանապահա առնու տէրութիւնն։ — Օռապայք ստրուկք յետ մտանելոյ ի զինուորութեան ըստ սովորութեան քսան ամ է։

Ումանք յաղգաց չհամարեցան շատ եւ բաւական ի վերայ ցամաքի զմիմեանց ինչս յափշտակել եւ զմիմեանս սպանանել, զծով զլսովին կամեցան առնել իւրեանց տեղի ճակատու, ի վերայ փայտեղէն կազմածոց նաւատրոմիդ նաւաց առեալ ածեն ի բացարձակ վայրս յաճախագունդ զօրս, եւ անդ ի վերայ ծովուն մարտ եղեալ կռուին բնդ թշնամիս, զհետ պնդեալ հալածեն զնաւս նոցա՝ որ աղխամաղխեայ վաճառք ակաղձեալ լցեալ իցեն, յափշտակեն զմեծութիւն նոցա, եւ զերկիր նոցա՝ որ յայնկոյս ծովոց։ Աւնել զօրութիւն պատերազմի ի վերայ ծովու չէ կարեւոր հարկ ամենայն տերութեանց եւ բոպայ, զի զօրութիւն ծովու այնոցիկ միայն պիտոյ է, որոց երկիր առ ծովափամբ ուրեք կոյ։

Են տերութիւնք՝ որ արդարեւ ունին նաւս պատերազմիկո, բոյց վասն այնորիկ միայն զի զհեն ծովու, որ ի վերայ նաւաց վաճառականաց յարձակին եւ կողոպտեն, վանիցեն, եւ առնիցեն ճանապարհ անքոյթ ի ծովու, եւ ոչ զի ունիցին զօրութիւն եւ պատրաստութիւն պատերազմի ի ծովու։

Անծութիւն ծովական զօրութեան համարի ըստ յաճախութեան եւ ըստ մեծութեան պատերազմիկ նաւաց։ Եւ մեծութիւն նաւացն է ըստ բազմութեան պատերազմական անօթոցն՝ զորս տանել բաւական իցէ նաւն։ Բատ մեծութեանն նաւքն բաժանին ի նաւս ճակատու (vaisseaux de ligne), ի նաւս կրկնայարկո (frégates) եւ յայլ եւս մանք նաւս։ — Ի նաւս ճակատուց, որ այսպէս անուանին, զի ի խառնուրդս զնոսա ճակատեցուցանեն գէմյանդիման թշնամաց, պարտին դասնել աւելի քան 50 անօթք պատերազմականք, եւ որեար 250—800։ Եաւք՝ յորս աւելի քան 74 անօթք պատերազմականք իցեն, եւ

բեքյարկը կոչին, զի անօթք պատերազմականք յերիս կարդս ընդ միմեամբք շարեալ տողեալ կան։ Եաւք կարի յաղթք մեծութեամբք չեն բաւական տանել անօթս պատերազմի աւելի քան 120 կամ 124. ի յետին ժամանակս իշխեցին Անգղիացիք գործել նաւս՝ որ տանին 130 անօթս պատերազմականս։ — Խոկ նաւք կրնայարկք բառնան անօթս պատերազմի 20 — 50, եւ բազմութիւն մարդկան՝ որ ի նոսա գտանին, են 60 — 250։ — Խոկ մանր նաւք են, որ ի պէտս պէտս ի կիր արկանին, եւ կրեն աղջի աղջի անուանս։ Հ եւ մեւս եւս աղջ նաւաց ի մէջ նաւաց ճակատու եւ կրկնայարկ նաւաց, որ տանին անօթս պատերազմի ի քառասնից մինչեւ ցյիսուն, եւ անուանեալ կոչին նաւք՝ որ տանին յիսուն անօթս պատերազմականս։ — Գարձեալ բազում անգամ նաւքն բաժանին ի նաւս առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ աստիճանի։

Ի բազմութենեւ պատերազմիկ նաւաց կազմին մեծամեծ եւ փոքր նաւատորմիղք (flotte), որոց առաջնորդն անուանեալ կոչի ծովապետ (amiral). բայց եւ ի վերայ միոյ միոյ ի նաւաց պատերազմի կարգեալ կան նաւապետք իրեւ հրամանատարք։

Օսրեարն ի նաւս պատերազմիկս ի ձեռն զօրաժողովոց գումարեն. ի Բրիտանիա, ի Ռուսիա, ի Առևելիա, ի Գանիա եւ ի Վաղիա են ուրոյն նահանգք ծովականք վասն զօրաժողովոյ։ Առաջիսի զօրաժողովք զօրաց յաճախ եւ սաստիկ են ի Բրիտանիա, ուր ստեղ պէտս ունին նաւամարտիկ զօրաց, մանաւանդ իրեւ պատերազմ ուրեք զրդուցի։

Օսովական զօրութիւն առաջնոյ աստիճանի գոյ արդ յեւրոպացոց աշխարհին յերիս եւեթ տերութիւնս, այս ինքն ի Բրիտանիա, ի Ռուսիա եւ ի Գաղիա։ Օսոցանեւ եւեթ առանձինն ճառեցուք։

* Այս են անուանք նաւացն՝ որ յաճախ ի կիր արկանին. corvette, brick, cutter (cotre), ոյլովքն հանդերձ։

իսկ զայլոց եւս տէրութեանց ծովական զօրութիւնս կարգեսցուք ապա ի համառօտ պատկերի:

ԻՐԻՏԱՆԱՑԻՈՅ տէրութեանն զօրութիւն ի ծովու մեծ եւ յաղթ է քան զայլոց տէրութեանց աշխարհի, եւ եթէ զհամօրէն ծովական զօրութիւն այլոց տէրութեանց Եւրոպայ ի միասին ոք առնուցու, մեծ քան զայն գումարութիւն՝ Բրիտանացւոցն առանձինն գտանի: — Յամի 1808 յորժամ ի վերջին ծագրածրութեան հասեալ էր զօրութիւն նոցա ի ծովու, Էին նոցա 255 նաւք ճակատօղք, 38 նաւք՝ որ ունեին 50 անօթս պատերազմականս, 258 նաւք կրկնայարկք: Յամէ 1809 մինչեւ ցամն 1813 էին նոցա ընդ ամենայն 1000 — 1100 նաւք պատերազմականք, յորոց միջի դոյլին գեռ եւս 220 — 250 նաւք ճակատօղք: Օրոյ տակաւին չի՞ւ օրինակ ի պատմութիւնս այլոց ազգաց: Խին ի նաւան յայնոսիկ 26,000 անօթք պատերազմականք, եւ 200,000 նաւամարտիկ զինուորք եւ նաւավարք: Այժմ թէպէտ եւ կարի նուազեալ է թիւն, բայց որպէս առացաք, առաջին է քան զամենայն ծովական զօրութիւնս աշխարհի: Յամի 1845 այսպիսի էր զօրութիւն Բրիտանացւոց ի ծովու.

**27 նաւք Ա. աստիճ. յորոց ի միում միում էին
100 եւ աւելի եւս անօթք պատ.**

37	"	Բ.	80	"
54	"	Գ.	70 — 80	"
21	"	Դ.	50 — 70	"
82	"	Ե.	36 — 50	"
34	"	Զ.	24 — 36	"
255	"	յորս էին	14,148	"

Կարձեալ էին նոցա 165 նաւք մանունք, յորս էին ընդ ամենայն 1740 անօթք պատերազմականք, եւ 81 նաւք մանունք, յորս թէ օրշափ անօթք պատերազմականք կային չառնի յայտ, եւ 125 շոգենաւք. որք են ընդ ամենայն 626 նաւք, եւ 15,888 անօթք պատերազմականք, բայց յայնցանէ՝ որ ի յետին նաւան

գտանելին : — Ի նաւս յայսոսիկ դոյջն 29,500 նաւաշարք եւ մանկատի սպասաւորք նաւաց, եւ 10,500 նաւամարտիկ զօրական :

Առյա անհնարին ծովական զօրութիւն ոչ միայն ի 26 նաւահանգիստո բղիսանացւոց աշխարհին եւ յարեւմտեան եւ ի հարաւային կողմանս Եւրոպայ գտանին, այլ եւ յԱմերիկէ, յԱֆրիկէ եւ յամենայն ծովս արեւելեան Հնդկաց եւ Աւստրալիացւոց բաժանեալ են : Յամի 1845 յամսեանն Դեկ. գտանելին այսչափ ինչ նաւք պատրաստականք ամենայն հանգերձանօք պատերազմի . յԵւրոպացւոց աշխարհին 5 նաւք երեքյարկը՝ յորոց ի միում միում էին 72—90 անօթք պատերազմի . 2 նաւք կրկնայարկը, 7 մանր նաւք պատերազմիկը, 25 շոգենաւք պատերազմիկը, մեծամեծք եւ մանունք : Երտաքոյ Եւրոպայ էին . յԱմերիկեցւոց աշխարհին եւ յարեւմտեան Հնդիկս 1 նաւ ճակատող, 7 նաւք կրկնայարկը, 8 մանր նաւք, եւ 4 շոգենաւք պատերազմիկը . յարեւելեան Հնդիկս 1 նաւ ճակատող, 2 նաւք կրկնայարկը եւ 7 մանր նաւք . յԱֆրիկէ 2 նաւք կրկնայարկը, 5 մանր նաւք եւ շոգենաւ մի պատերազմիկ, այլովքն հանգերձ :

ԳԱՎԱՐՑԻՔ իսկզբան ամին 1846 ունելին 268 նաւս պատերազմիկս . ի սոցանե 23 նաւք ճակատողք էին ի ծովու եւ 23 ի պահեստի, 31 նաւք կրկնայարկը էին ի ծովու եւ 18 ի պահեստի, իսկ այլքն էին նաւք մանունք յորոց սակաւք եւեթ էին ի պահեստի : Բաց ի սոցանե էին եւ 78 շոգենաւք պատերազմիկք : Ի նաւս յայսոսիկ էին ի 1 Հոկտ. 1845 արք առաւելքան զ30,000 :

ՈՒՍՏՄԵՑ նաւամարտիկ զօրութիւն յամե 1808 նաւ եւ յամե 1829, ըստ Անդղիացւոց իսկ վեպյելոյ, յանհնարին պայծառութիւն ել : Են նոցա այժմ երկու մեծամեծ տորմիլք նաւաց, մին յԱմեւելեան ծովուն եւ երկրորդն՝ ի Աեաւ ծովու . դարձեալ եւ փոքր տորմիլ ի կասպից ծովուն : — Յամի 1827 էին նոցա

32 Կ. Ճակ. Եւ ի միում միում 65—100 ան. պ.

25 Կ. Կրկնյ. " 36— 56 "

259 Կ. Ման.

316 Նաւք, յորս էին 5,824 անօթք պատերազմի,
32,000 նաւավարք եւ 14,668 նաւամարտիկ զօրտեսն:

Յամի 1840 էին նոցա

23 Կ. Ճակ. Եւ ի միում միում 80—100 ան. պ.

30 " " " 70— 80 "

4 Կ. Կրկնյ. " 60 "

20 " " " 36—50 "

**77 Նաւք մեծամեծք Եւեթ, Եւ այլ Եւս բազում
Նաւք մանունք, յորս էին Եւ առաւել քան զ20
շոգենաւս պատերազմականու: Եւ եթէ պէտք ինչ
լինիցին մարդէ է վաղվազակի զթիւ շոգենաւացն պա-
տերազմի մինչեւ ի 50 հասուցանել, առեալ զառան-
ձինն շոգենաւս ի նոյն պէտու: — Թիւ նաւավարաց
նաւաց՝ որ յԱրեւելեան ծովուն են, յ30,000 հասա-
նեն, իսկ որոց ի Աեաւ ծովուն են՝ յ19,000:**

Խոկ այլոց տերութեանց զօրութիւն ծովու այս է:

ՏԵՐՈՒԹԻՒՆ	ՏԵՄ	ՆԵՒՔ ՃԱԿ.	ՆԵՒՔ ԿՐԿՆՅ.	ՄԵՄՆ	ՆԵՒՔ ԴՅԱ.
Առեղ. Եւ Կոր.	1846	21	8	255	—
Հոլանդիա	1846	7	20	107	14
Գանիա	1845	6	8	97	4
Սպանիա *	1846	3	6	23	6
Կետապ. Եւ Աիկիլ.	1835	2	6	4	4
Աւստրիա	1845	—	3	54	—
Լուսիտանիա	1845	—	5	22	1
Սարդինիա	1842	—	5	20	3
Բեղզիա	1846	—	—	9	—

* Թիւ յորպիսէ պայծառութենէ յորչափ նուազութիւն
էլ Սպանիա, որպէս Եւ Լուսիտանիա, յայտ անոի է

ՏԵՍԱՌԻԹԻՒՆ ՔԸՂԸՔԸՑԻ ՏՆՏԵՍՈՒԹԵԸՆ

ՕՅՐ ինչ վասն տեսչութեան առ հասարակ աւացաք, զնոյն մարթ է եւ առանձինն զքաղաքային անտեսութենէ ասել. զի թէպէտ եւ բարւոք եւ ի կարգի վարեսցին հասարակաց իրք տէրութեան անգէն ի միջավայրի կամ ի մայրաքաղաքի տէրութեան, սակայն յորժամ մի մի ի դաւառաց կամ ի մասանց տէրութեանն չունիցի բարւոք անտեսութիւն, վայրապար է այնուհետեւ հասարակայն բարւոք տեսչութիւն։ Աս զի դիւրաւ մարթ է յառանձինն զաւառաշրեաց եւ անկարգութեանց ի ներքս սպրդել։ Վանզի յորժամ ոչ որպէս պարան է ամենայն ինչ կարգեալ եւ յարդարեալ իցէ, եւ թագաւորն կամ պաշտօնեայ,ք նորա ոչ հանապազ սկիցեն ի վերայ, կարօղ են կուսակալ,ք կամ մարզպան,ք եւ այլքն եւս զլխաւորք եւ վերակացուք կողմանց կողմանց աշխարհն մի ըստ միոնէ առ բացարձակութեան վայրացն զեզծանել խրեանց իշխանութեամբ եւ հարստահարել եւ նեղել զժողովուրդսն։ Ա ան այսորիկ ի բազում տէրութիւնս կուսակալ,ք եւ զաւառակալ,ք եւ մարզպան,ք եւ որք ի կարգին այնպէս իմն ընդ միմեամբ,ք կարգեալ են եւ սկեն ի միմեանց վերայ, զի համօրէն ամենայն իրաց, մինչեւ ի կարի թեթեւսն իսկ, ի վերայ հասեալ տեղեկանան պաշտօնեայ,ք տէրութեանն որ ի զլուխ կամ ի միջավայրի անդ տեսչութեանն կան։

Բայց թէպէտ եւ կարեւոր է այս, սակայն պարագ է եւ այսմ չափ իմն եւ պայման զնել. քանզի եւ չէ

զի Ապանիացւոց տէրութեանն յամի 1808 էին հ2 նույն Տակատողք, 30 նաւք կրկնապյարկք եւ 211 մանր նաւք իսկ Լուսիսանացւոց տէրութեան յամի 1793 էին 12 նաւք Տակատողք, նոյնչափ նաւք կրկնապյարկք, եւ այլ եւս բազում նաւք մանունք։

իսկ պատշաճ եթէ ամենայն ինչ զժագաւորէ կամ զբուն պաշտօնէից կախեալ կայցէ, եւ նորին զամենայն իրաց վճիռ հատանիցեն. որպէս առնենն Կորուեգիացիք: «Քանզի ի տեսչութեան անդ նոցա այն դարովելի է, զի ամենայն խնդիրը, յետ ընդ ամենայն աստիճանու ատենիցն՝ որ ի գաւառոն գոն, անցանելց, ի բուն խորհուրդ տէրութեանն պարափն երթալ. եւ այն՝ ոչ մեծամեծ ինչ խնդիրը, այլ կարի շնչինքն եւ դուղնաքեայք, մինչեւ իրս ինչ՝ որ շորից կամ հնդից դանդաց դինք իցեն, ի բարձր ատեան անդք տէրութեանն մատուցանել. որով եւ թագաւորն այնպիսի փոքրու թագաւորութեան ամի 12,000 վճիռս խնդրոց հատանէ: Եցրկու մեծամեծ շարիք զայսր զհետ զան. մի զի յօրժամ զշնչենովքն եւ զդոյզն իրօք զրազնուցուն թագաւորն եւ պաշտօնեայքն մեծամեծք, այնուհետեւ չէ մարթ թէ ամենայնի եւ նշանաւոր իրաց իսկ տէրութեանն բարւոք միտ դնել կարիցեն. եւ երկրորդ անգամ՝ զի յերկարեալ յապազեն իրքն, եւ որ վասն ընկերին անիւրաւութեան եւ շարութեան ի նեղութիւնս ինչ կամ ի վեշտ կայցէ, շմարթի վաղվաղակի ապրել ի տառապանացն:

Դիմութ աստ համառօտիւք զկարդս քաղաքային անտեսութեան նշանաւոր տէրութեանց:

ԱՐԻՏԵՍԵՒԻՇ մեծ զայսր ինչ մանաւանդ ունի իւր առանձինն զի նախ սպասաւորք վասն առաջնորդութեան կոմսութեանց ընարին անդստին ի միջոյ գոյաւորաց՝ որ ի կոմսութիւնս իւրաքանչիւր բնակիցեն, եւ այն՝ վասն սահմանեալ ինչ ժամանակի. եւ երկրորդ զի ամենայն գործք ի ձեռն խոնարհագոյն սպասաւորաց եւ ատենից կատարին, թէպէտ արդարութեան, թէպէտ ոստիկանութեան, թէպէտ զինուորութեան անկ իրքն իցեն: «Ա, մին իրի աւագ պաշտօնեայք եւ որք ի մեծամեծ ատեանսն կան, ոչ զառանձինն ինչ իրօք եւ զմանք մանք զիալոք զբա-

վին, եւ յետ վասկելոյ խորհրդանոցին գտանեն իւրեանց պարագ ամսօրեայ ժամանակօք երթալ յիւրաքանչիւր կալուածու, յորս հեծանել եւ յիւրեանց զրուանս պարապել:

Օտեղութիւն միոյ միոյ ի կոմութեանց աշխարհին ունի գաւառակալ գատաւոր (Sheriff) մի, զոր ընտրէ թագաւորն ամի ամի ի մեծատանց անտի կոմութեանցն, առաջի արկանելով գահերիցուն տան խորհրդոյ ատենակալաց, դիւնագպրի տան գանձուն եւ երկուասան վերին դատաւորաց. եւ որ ոք մի անդամ գաւառակալ դատաւոր լինիցի, յետ երից ամաց մարթ է նմա միւսանգամ յայն աստիճան ամբանալ: Եթէ ոք չկամիցի զաստիճանն յանձն առնուլ յորժամ ընտրիցի յարբայէ, պարտ է նմա 500 ոսկի գահեկանս Բրիտանացւոց հատուցանել: — Գաւառակալ դատաւորն ունի զիշխանութիւն տալոյ կատարել զօրէնսն ի կոմութեան անդ, նմա անկ է զլխաւորութիւն ընտրաթեան պատգամաւորաց, ընտրել զերդուեալն (Jury) յորժամ պատիժս ի վերայ դնել հասանիցէ ի գատաստանի, նա ունի եւ զվերակացութիւն ի վերայ բանտից, վճիռ տայ զքաղաքային իրաց՝ որոց զինք զ40 ոսկի գահեկանօք Բրիտանացւոց շանցանիցեն, առնէ զատաջինն քննութիւն զապանութեանց եւ զվերաց՝ որ առ ի մահ իցեն, եւ յիրս՝ որ թեթեւ պատժոց արժանի իցեն, նա ինքնին զլխավին տայ վճիռ. միանգամայն իսկ նա պահանջէ զամենայն սակ եւ հաս արքունի եւ տուզանս պատժոց եւ զայլ ինչ սոցին նման:

Եւտ գաւառակալ դատաւորաց զլխաւոր սպառութեան են դատաւորք խաղաղութեան, որք բազումք են յիւրաքանչիւր կոմութիւնու: Օսոսա եւս թագաւորն ի միջոյ զոյաւորաց եւ մեծատանց ընտրէ: Դամանակ կալոյ նոցա ի պաշտամանն չէ ինչ սահմանեալ. եւ բազում անդամ կան մնան նորամինչեւ ցմահ իւրեանց: Ա արձու ինչ վասն պաշտա-

մանն իւրեանց չառնուն . գործք նոցա բազմապատիկ են . այս ինքն

Ա . Հասարակաց ոստիկանութիւն :

Բ . Ա երակացութիւն ձեռագիտաց եւ ճարտարաց , անտառաց , ճանապարհաց , ջրմղաց , այլովքն հանդերձ :

Գ . Յիրս քաղաքի եւ յանցաւորութեան է նոցա իշխանութիւն իմն պատուհասիչ , եւ օգնականութիւն մատուցանեն նոքա դատաւորաց ի դատաստանի :

Դ . Պահանջնեն հարկս , եւ առնեն որ ինչ արժան իցէ յորժամ նենդութիւն ինչ եւ խարեւութիւն սպրդեացի ի հարկանել դհարկսն :

Ե . Յիրս զինուորաց զայս ինչ միայն գործեն , առն նոցա երդնուլ յորժամ նորոգ . ի զինուորութիւն զրեսցին , եւ գտանեն նոցա վանս բնակութեան : — Են նոցա այլ եւս գործք սպասաւորութեան որ սոցին նման են :

Դատաւորքն խաղաղութեան ունին իւրեանց օղականս՝ որ անուանեալ կոչին կալանաւորակապք (constable) : Այս այն գործ է թիկունս օգնականութեան մատուցանել Դատաւորացն խաղաղութեան ի վարել զիւրեանց պատժիչ զօրութիւն , յըմբռնելն կամ ի բանտ արկանել զոք , այլովքն հանդերձ : — Իսաց ի սոցանէ գոն այլ եւս խոնարհագոյն սպասաւորք , զորոց աւելորդ է մի բառ միոջէ խօսել :

Օ այս ինչ եւս արժան է գիտել զի թաղաւորն վասն ամենայն կոմսութեանց մի մի իւրաքանչիւք Տեարս (Lord) ետեղապահ , յայնցանէ՝ որ ունիցին կալուածս , անուանէ . բայց այժմ ոչ յայլ ինչ միջամաւիս լինին նոքա , այլ միայն հրաման տան զինուորաց՝ որ ի պահպանութիւն աշխարհին են :

Ի ԳԵՂԵՑԻՈՑ աշխարհին ի վերայ միոյ միոյ ի բաժնից (département) կայ կուսակալ (préfet) ոմն , ի վերայ իւրաքանչիւք շրջանակաց (arrondissement) կուսակալ խոնարհագոյն (sous-préfet) , որ է ընդ

իշխանութեամբ բուն կուսակալի, եւ ի վերայ միոյ միոյ ի ժողովոց (commune) քաղաքապետ (maire) ոմն, որ եւ օգնականս բազումն ունի: Այս ամենայն սպասաւորք անգստին ի տէրութենէ անուանին, եւ կարօղ իսկ է զնոսա յորժամ եւ կամբոյի արկանել ի պատույն. միայն զքաղաքապետոն անուանէ տէրութիւնն ի միջոյ խորհրդականաց ժողովոցն (commune), զորս ընտրեալ առաջի արկանեն: Խոկ բաժանումն աշխարհին ի մարզ (canton) միայն վասն իրաց զինուորաց է, եւ չունի ինչ ազգեցութիւն ի դործս քաղաքային տնտեսութեան:

Այսպիսի կարգը եւ յօրինուածութեամբք համօրէն ամենայն ժողովուրդն կոյ ընդ ձեռամբ կուսակալաց եւ սորա ընդ ձեռամբ տէրութեան. եւ զի յամենայն կողմանս աշխարհին հեռազիրք (télégraphes) գոն, նմին իրի կարօղ լինի տէրութիւնն ի միում վայրկեան ժամանակի յիւրաքանչիւր վոյրս եւ ի ծագս աշխարհին լինել: Զէ հնար զաւառի միում լինել զատ եւ այլակերպ յայլմէ զաւառէ, զի մի երկպառակութիւն ինչ կամ հերձուած ի ներքս ի թագաւորութեանն յառնիցէ: Ա ասն այնորիկ եւ ի բանից կարգի է ասել թէ “Միաբանութիւնն յաճախէ զօրութիւն”, *

Ա ասն այս ամենայն սպասաւորաց տէրութեան, այս ամի ամի տէրութիւնն այնչափ թոշակ, որ չափ են մուտք բազմաց երկրորդական տէրութեանց ի միասին, այս ինքն են 347,000,000 դահեկանս գաղիացւոց: Այս անհնարին արծաթ բաժանի ի 617,500 արս. որով ի բազմութենէ անտի համօրէն ամենայն բնակչաց աշխարհին իրրեւ 50 երորդ մասն ի սպասաւորութենէ անտի տէրութեանն շահի զկեանսն: Եւ քանզի դրեթէ կէս մասն բնակչացն կանոյք են, ապա ի մէջ արանց 25 երորդ մասն, եւ

* L' union fait force.

դարձեալ զի 5/8 մասն նուազագոյն քան 20 ամաց էն, եւ չէ մարմ նոցա ի սպասաւորութիւն տէրութեանն միսել, յայտ է այնուհետեւ եթէ 10 երորդ մասն աշանց հասելց ի շափ հասակի առնուն թոշակ ի տէրութեանէ:

ԱՊԱՆԻԱՑԻՈՑ աշխարհին Տեսչութիւն ամենեւին հակառակ է տեսչութեան Գաղղիացւոց՝ որք որպէս տեսաք, զամենայն ի մի միութիւն ածեն: Յորժամ կարեւոր ինչ իրք գէալ լինիցին, անդէն վաղվազակի կազմին անուանեալ խորհուրդք (Junta) ի զինաւոր գաւառոն՝ որ երբեմն թագաւորութիւնք կամ առանձինն իշխանութիւնք էին. զոր օրինակ ի Վաղենտիա, ի Կատազոնիա, այլովքն հանգերձ. եւ անդամք այսց խորհրդոց են սպասաւորք տէրութեան, զինաւորք զօրականաց, տեարք կալուածոց, եկեղեցականք, եւ որ ի կարգին: **Մի մի իւրաքանչիւր ի խորհրդոց ըստ սովորութեան չէ կախեալ ի դործո իւր ոչ զարաշտօնեից տէրութեան եւ ոչ զայլց գաւառաց.** եւ զի այսպէս շիցեն զմիմեանց կախեալ այնոմ պատճառք են մանաւանդ բոյս բարուց Ապանիացւոց, եւ բաղմապատիկ բաժանումն գաւառաց ի միմեանց բարձրաբերձ լերամքք, եւ նուազութիւն բարւոք ճանապարհաց, այլովքն հանգերձ:

Ի վերայ միոյ միոյ ի վեշտասան հին զինաւոր աշխարհաց Ապանիայ կայ մի զինաւոր վարիչ, որ զինին առաջնորդութիւն բազում գաւառաց ունի, եւ հրամանատար է զօրաց՝ որ ի նոսին դտանիցին: **Ի վերայ միոյ միոյ յայժմու գաւառաց, կան կոստակալք կամ քաղաքային զլուխք (xefe político) որք ընդ իշխանութեամք պաշտօնեի ներքին իրաց են:** Յայլ եւ այլ բաժինս գաւառացն՝ որ Կողմանքն (partidos) կոչին, զոն խոնարհագոյն կուսակալք, եւ ընդ նորքոք ի վերայ միոյ միոյ ի ժողովոց գոն այլ եւս խոնարհագոյն սպասաւորք: — **Իւյամ եւս արժան է միտ դնել զի զոր օրինակ վասն գա-**

տառաց ասացաք, նոյնգունակ եւ քաղաքք եւ ժողովք զատ եւ բաժանեալ ի միմեանց են, եւ չիք ինչ վարժոց կամ դարմանոց կամ այլ ինչ շինուած յօդուա հասարակաց, որ ունիցի ինչ հաղորդութիւն ընդ այլում:

Ա Ե Յ Պ Ո Լ Խ Ս Ե Մ Ա Կ Ե Լ Խ Ս . Ի վերայ իւրաքանչիւր զաւառաց զոյ մի մի կուսակալ՝ որոյ գործ է հոգալ եւ փոյթ յանձին ունել լաւութեան եւ կարգի աշխարհին, հասարակաց զգուշութեան, եւ զի հրամանք թագաւորին անյապաղ կատարեսցին եւ մի ոք ինչ իւիք զեղծիցի: Ի վերայ միոյ միոյ ի վիճակաց կայ մի խոնարհագոյն կամ ընդ ձեռամբ կուսակալ, զոր թէպէտ եւ ինքնին թագաւորն ընտրէ, բայց յորժամ գործո ինչ ընդ պաշտօնէից գործել կամցի նա, ոչ անձամբ այլ միջնորդութեամբ բուն կուսակալին կատարէ: Ի վերայ մարզից են վարիչք (regente) որք իրրեւ գլխաւորք գործոց տեսչութեան ընդ խոնարհագոյն կուսակալի կան. զասա առաջի դնէ կուսակալն, եւ ժողով պաշտօնէիցն անուանէ կամ հաստատէ:

Ե Կ Ս Տ Ր Ե Ց Ի Ո Ց ակրութեանն տեսչութիւն բաղմայոդ եւ բազմաման է, եւ ամենեւին նման բազմութեան ազգացն՝ որ յաշխարհին գանին: Ա ասն տեսչութեան կողմանց կողմանց չորեքտասան գաւառք են, որ առաջնորդութիւն կամ վարչութիւն (gouvernement) անուանին, յորոց վեց վաճն գերմանական զաւառաց են (այս ինքն Վիեննա, Վիեց, Գրէց, Լուրիանա, Տրիեստ եւ Ինսբրուկ), երեք վաճն Ալաւանական գաւառաց (որ են Բրագա, Բրիւն, Լեմբերգ), երեք վաճն խոտական գաւառաց (այս ինքն են Մեդիոլանն, Վենետիք, Ջարա), երկու վաճն Հունգարացւոց թագաւորութեան եւ Տրանսիլվանիայ (այս ինքն Ավեն եւ Կղաւաննբուրգ): Ինց ի սոցանէ են շորք զինուորական գաւառական վարչութիւնք, որ կոչին հրամանատարութիւնք զօրավարութեան, վաճն զի-

նուորական սահմանաց, (որ են Ազգամ, Տըմբշուար եւ Պետերվարտայն եւ Հերմանշտադ, յորոց երկոքին առաջնորդն արտաքոյ են զինուորական սահմանաց): Այս ի վերայ չորեքտասահն գաւառաց այսոցիկ զո՞ն մի մի կուսակալք՝ յորոց ձեռն ամենայն գլխաւոր գործք կատարին: Այս գաւառք բաժանին յ200 շրջանս, եւ ի վերայ միոյ միոյ ի նոցանէ գոյ իշխան գլխաւոր՝ որ է ընդ ձեռամբ կուսակալի գաւառին:

Ի տեսչութեան Հունգարացւոց այս ինչ առանձինն է, զի ամենայն սպասաւորք՝ որ ունիցին իրաւունս յայտ առնել զիւրեանց կարծիս հաւանութեան եւ վճիռ հատանել, կամ որ ի վեր իցեն աստիճանաւ քան զատենադպիրս ի կոմսութեան, յաղնուականաց միայն լինին, եւ ընտրութիւն նոցա վճարի ի ձեռն ազնուականաց կոմսութեանն. ի Տրանսիլվանիա ցերկուս ամս, ի Հունգարիա ցերիս ամս սահմանի ժամանակի իշխանութեան նոցա: Իսաց զգլխաւորն կոմսութեան (supremus comes) անուանէ թագաւորութիւնն ի միջոյ աղնուականացն. սակայն են երկուտասահն կոմսութիւնք՝ յորս այս իշխանութիւն ժառանգութեամբ որդի ի հօրէ կարգի գոյ:

Իսաց ի կողմանց ինչ վերին Աւստրիայ եւ Լիւրիկեցւոց, յայլ ամենայն Գերմանական եւ Ալաւնական գաւառս, քաղաքայինն, զատաստանական եւ անտեսութեան վերակացութիւն ի խոնարհագոյն եւ ի դուզնաքեայ իրս կայ ի ձեռս հողակալ տեարց, որ յամենայն Ալաւնական գաւառս հանապազ աղնուականք են, իսկ ի Գերմանական գաւառսն՝ բազում անդամ: “Առքա ընտրեն զապասաւորս առաջնոյ կամ խոնարհագոյն ատենի (première instance) դատաստանաց, վասն երեցունց մասանց ներքին տեսչութեան, այն է քաղաքավարութեան, զատաւորութեան եւ անտեսութեան, ի վերայ քաղաքակցաց իւրեանց, նոքա զըսոշակ նոցա սահմանեն, նոքա եւ

արձակելոյ զնոսա ունին իշխանութիւն։ Միայն պարտ է նոցա զայնպիսիս ընտրել, որ ունիցին դիր վկայութեան ի տերութենէ, թէ յանկ եւ բաւական են առ սպասաւորութիւնն յոր կարգին. եւ յրեղունելն զնոսա կամ յարձակել պարտին աղդ առնել վերակացուաց դաւառացն, որոց գործ է սկել ի վերայ ամենայնի։ — Հօֆտալիս, ի Տիրոլ, ի Դաղմատիա եւ յայլ եւս կողմանս ինչ չկը ամենեւին գործ ի ձեռոս հոգակալ տեարց, այլ տերութիւնն զլխովին զո ոք եւ կամիցի կացուցանէ ի գործ։ Արդարեւ զոն ի գաւառան յայնոսիկ տեարց ստացուածոց կամ հոգակալք՝ որ ունին հնազանդեալս ընդ ձեռամք, եւ առնուն ի նոցանէ սակ. բայց այն ամենայն է ոչ իբրեւ իշխանաց առ հպատակս, իբր այն թէ տիրաբար ինչ իբրեւ զգատաւոր օրինաւոր կարիցեն ճռխանալ ի վերայ հնազանդելոցն, այլ իբրեւ դաշն իմն է, որ առաջի գատաւորաց կոի, իբրեւ պայման առնլոյ եւ տարոյ ի գործ եւ ի վարձ զերկիր ինչ կամ զփեճակ գետնոյ։

ՊԼՐՈՒՄԸՑԻՑՑ աշխարհ բաժանի յ8 դաւառս, ի 25 վիճակս առաջնորդութեան եւ յ326 շրջանակս. արդ ի վերայ իւրաքանչիւր դաւառի կայ իշխան՝ շահապետ մի որ ունի զհօգաբարձութիւն համօրէն քաղաքային տնտեսութեան, եւ է խնամակալ վարժոցաց ուսման եւ բժշկական ճարտարութեան։ Ի վերայ միոյ միոյ ի վիճակացն հաստատեալ են մէն մի առաջնորդութիւն կամ վարչութիւն, որ եւ կրկին է. միոյն գործ այն է ունել զվերակացութիւն իրաց ներքնոց, պատերազմի եւ ոստիկանութեան քաղաքի (police). իսկ երկրորդին գործ է մտից եւ ելից հոգակ, արուեստից եւ շինուածոց խնամակալ լինել։ Իսկ ի վերայ իւրաքանչիւր շրջանակաց զգինուարութիւն ունի մի ատեան խորհրդոյ։ Խորհրդականք այսց ատենից հոգաբարձուք տերութեանն են, որ ոչ միայն սկեն այլ եւ վճարեն իսկ զամենայն գործու

տեսչութեան. Նոքա ժողովին զօրս, արկանեն զբուն հարկս, (վասն զի Երկրորդական կամ կողմանակի հարկաց, որպէս ի գաղղա նոյնպէս եւ աստ առանձինն խնամակալք են,) հսկեն հասարակաց զգուշութեան. միանգամայն նոքա են որ ունին զստիկանութիւն եւ զտեսչութիւն ի վերայ ամենայնի:

Առութեան աշխարհ բաժանի ի գլխաւոր վարչութիւնս, եւ իւրաքանչիւր գլխաւոր վարչութիւն ունի ընդ իւրեւ երիս, չորս կամ հինգ կուսակալութիւնս, (համօրէն իրրեւ 60.) գարձեալ եւ կուսակալութիւնք բաժանին ի շրջանակս, յորս այլ բաժանումն ոչ դոյ, բայց միայն բատ կալուածոց եւ բատ գեանոց եթէ սստանի եւ եթէ ազնուականաց: Արք ի վերայ միոյ միոյ ի գլխաւոր վարչութեանց կան, տալ տան համարս ծերակուտին՝ որ ուղղիչն եւ կարգիչ անուանի, բայց յանդիմանութիւն կամ սաստ ոչ յումեքէ առնուն բայց ի կայսերէ միայն: Առքա են միանգամայն իշխան հրամանասար ամենայն զօրաց՝ որ յերկրի իշխանութեան իւրեանց են, եւ այնպիսի գլխաւորութիւն ունին զի կուսակալք՝ որ յերկրի անդ իշխանութեան նոցա գտանին, եւ են իրրեւ քաղաքային նախարարք, ի նոցա անուն վարեն զկուսակալութիւն: Բայց եւ սստիկանէք այնպէս ազատք են զի միայն ի կարեւոր ինչ իրս հարցանեն եւեթ զխորհրդականն իւրեանց (որ են մի փխանակ գահերիցու, Երկու խորհրդականք եւ մի գպիր խորհրդեան.) բայց վճռոց եւ հաւանութեան խորհրդոյն եւ անսալց եւ չանսալց ունին իշխանութիւն: Ե շրջանակն շեք այնպիսի հասարակաց համօրէն կենդրոն տեսչութեան, որ զամենայն մասունս վարչութեանն բովանդակիցէ, որպիսի է ի գլխաւոր վարչութիւնս եւ ի կուսակալութիւնս, այլ յիւրաքանչիւր շրջանակս են առանձինն առեանք, եթէ զինուորութեան, եթէ սստիկանութեան, եթէ մտից եւ ելից եւ եթէ արդարութեան.

բայց ոչ ինչ աղերս առ միմևանս ունին ատեանքն եւ ոչ զմիմեանց կախին : — Ի քաղաքս ամենայն քաղաքային գործոց եւ մտից եւ ելից տեսուչ եւ խնամակալ է քաղաքապեան կամ զլիսաւորն քաղաքացւոց եւ արք խորհրդականք՝ որ ի քաղաքացւոց հաւանութեամբ կուսակալին բնտրեալ կացուցանին : Ի շնավայրս հրամանատու ամենայն իրաց եւ առաջնորդ՝ տեարք կալուածոց են :

¶

ՏԵՍՉՈՒԹԻՒՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԸՆ

ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ հիմն է թագաւորութեանց եւ ընկերութեան մարդկան եւ բարգաւաճանաց ազգաց : Ի տեղիս ուր չկցէ մարդ ակն ունել թէ առանց ակնառութեան իրաւունք լինիցին, աիրեն անձնակամութիւն եւ բանութիւն, որ եւ զկրթեալ եւ զմեծատուն իսկ ազգան տմարդիս առնեն, աղքատո եւ տկարս, եւ զբնաւ իսկ զամենայն լաւութիւն վեր ի վայր հարեալ եղծանեն : Աշակութիւն այնուհետեւ իրբեւ անարդ ինչ աշխատութիւն համարի, արուեստք եւ ճարտարութիւնք փախուցեալ ի բաց որանայցեն . վաճառականութիւն շմարթի յառաջազեմ լինել, այլ հանապազ վատթարեալ անկանի . օր ըստ օրէ յաճախեն ազգի ազգի շարիք եւ անկարգութիւնք եւ անիրաւութիւնք, եւ չէ ոք այնուհետեւ հաստատութեամբ տէր ոչ իւրոց ընչից եւ ոչ իսկ կենաց իւրոց : Այսպէս ի նկնութիւն եւ ի վամթարութիւն իջանէ ամենայն ինչ, եւ ոգի եւ զօրութիւն ազգին մաշի եւ սպառի : Այսուհետեւ եւ ոչ իսկ կրօնք կարեն աղնուացուցանել զմարդիկ, քանզի եւ զայն՝ անօրէն եւ անիրաւ մարդիկ իրբեւ զործիս իւրեանց ըըռնութեան չարաշար ի կիր արկանել կամին : Արդարութիւն, առէ ոմն Պարսիկ մատենազիր, այնպէս

կարեւոր է մարդկան, զի եւ գողոց եւ աւաղակաց պարտ է այնմ սկել, եւ մի իւիք անփոյթ առնել զնմանէ, եթէ կամիցին կալ մեալ հաստատուն:

Վանդի մեծ իմն կցորդութիւն հաղորդութեանէ արդարութեան եւ դատաստանաց ընդ քաղաքային ոստիկանութեան, նա մանաւանդ զի երկոքին անքակ եւ անբաժին ի միմեանց են, նմին իրի յետ զիրաւանց եւ զարդարութենէ խօսելոյ, անկ համարիմք եւ զքաղաքային ոստիկանութենէ ճառել համառ տիւք կարճառօտո:

Ա. ԵՐԿՐՈՒԹԻՒՆ Եւ ԽՐԱԿՈՒԹԻՒՆ Եւ ՇՐՋԱՎՈՐԻՒՆ:

Երկու զլօսաւոր առաջք են իրաւանց. մի որ կոչի քաղաքային իրաւունք (droit civil) եւ է զպէսպէս աստիճանաց մարդկան, զընշից, զժառանդութեանց եւ զայլոց ինչ հակառակութեանց՝ որ ի մեջ քաղաքացւոց կամ առանձինն մարդկան դիպիցին. եւ երկրորդ այն՝ որ կոչի պատժոց կամ յանցանաց (criminel) եւ է վասն յանցանաց՝ զոր ընդգէմ տէրութեան կամ ամենայն քաղաքացւոց առ հասարակ եւ կամ առանձինն ումեք ոք յանցանիցէ: Գրեթէ յամենայն տէրութիւնս զո՞ն առանձինն մատեանք զերկոցունց եւս մասանց իրաւանց, եւ որոց շիցենն՝ նոքին եւս ջանան պատրաստել:

Դատաստանք կամ առեանք դատաւորաց՝ որ ի վճռել եւ ի սահմանել զգործո քաղաքային իրաւանց կարգեալ են, կարդս իմն ունին, որ յոյժ ի գէպ եւ պատշաճ է պաշտաման նոցա: Յամենայն տէրութիւնս Եւրոպայ դատաւորք այնպիսիք են, ոք առ ի կատարել զգործ պաշտամանն իւրեանց ընդ ուրուք իշխանութեամբ կամ հրամանաւ չեն անկեալ, բայց յօրինացն: Խռէպէտ եւ ամենայն այր դատաւոր իրեւ զայլ պաշտօնեայս եւ զալպասաւորս տէրութեանն, հրամանաւ այնոցիկ՝ որ ունին իշխանութիւն տալը

կատարել զօրէնսն , կարգի ի պատաւորութիւն . թէպէտ եւ բազում անդամ , մանաւանդ ի միահեծած տէրութիւնս , վճիռք դատաւորաց՝ մինչ չնւ թագաւորին հատատեալ , շածին ի գործ . առկայն ոչ ուրեք առանց կարգի եւ իրաւանց դատաստանի , միայն ըստ կամաց թագաւորին վճիռք հատանին : Եմնայն ուրեք այնշափ մեծարոյ եւ պատուական է քաղաքային իրաւանցն արդարութիւն , զի թագաւորք անգամ զիւրեանց առանձինն իրս՝ դատաւորացն ընտրութեան թաղուն դատել :

Առաջ եւս զարմանալի այն է , զի առեանք դատաստանաց ամենայն ուրեք ըստ օրինաց ընդ միմամբք կարգեալ կան , որով ոչ սակաւ յաջողի արդարութիւն վճռոց դատաւորաց . զի եթէ անիրաւինչ ոք զվաճիռ դատաւորացն համարիցի , կարող է ի խոնարհագոյն կամ յառաջին ատենէ անտի ի վերին իսկ դատաստան բողոք արկանել : Եւ աստիճանք դատաստանացն զրեթէ ամենայն ուրեք յիւրապացւոց աշխարհին երեք են . այնպէս զի քան զառաջին զառվորական կամ զիսոնարհագոյն ատենան դատաստանի , գոյ վերին դատաստան եւ մեւս եւս քան զնա վերագոյն : Գայ եւ այլ դարման՝ որով առաւել զգուշաւոր գործի սառւզութիւն դատաստանաց եւ վճռոց , այն ինքն է զի ժաղավոյ պայմանաւ վճարին իրքն : Եւյովէս քանզի ոչ միոյ ուրուք վճռով , այլ բազմաց հաւանութեամբ միանգամայն կատարին վճիռքն , մարթ է վատահ լինել թէ ազատ եւ ի վեր են ի մոլորութենէն եւ ի տղիսութենէն դատաւորք , եւ թէ չառին ակն երեսաց : Եւ այս ի բազում տէրութիւնս ոչ առ վերին աստիճանս միայն է , այլ եւ յառաջնում աստիճանի , ի սովորական եւ ի խոնարհագոյն ատենի , զի եւ առ սոսա եւս ոչ մի ոք է այլ բազումք որ խորհինն եւ դատին : Վանաւանդ իսկ զի ոչ եթէ խառն ի խուռն ո ոք եւ իցէ լինի դատաւոր . այլ առք ուսեալք եւ կրթեալք միրաւաղիսութեան եւ յո-

բէնս, յետ ընդ բազում փորձ անցանելոյ, եւ հաւատարիմ ի խօնարհագոյն սպասաւորութիւնս արդարութեան գտանելոյ, յայն գործ կարդին *:

Դարձեալ ատեանք դատաստանաց, մանաւանդ սովորականն եւ խօնարհագոյն՝ որ յամենայն կողմանս աւերութեանն գտանի, բազում ուրեք չեն մի, այլ ազգիազգի, զի է որ վասն այս նիշ մարդկան կամ այս ինչ իրաց, եւ է որ վասն այն նիշ մարդկան կամ այն ինչ իրաց. մանաւանդ յաշխարհս՝ յորս ի ընէ ընարութիւն կարգաց կամ աստիճանաց մարդկան է, ազնուականաց, քաղաքացւոց եւ շինականաց, յորոց իւրաքանչիւր ուրոյն դատաստան է, եւ առանձինն ատեան: Դատանին ուրեք ուրեք եւ դատաստանք վասն կղերականաց, վասն զինուորաց, եւ մանաւանդ վասն նաւամարտիկ զօրաց: Դան եւ առանձինն ատեանք վասն կռուց՝ որ յաղագս կալուածոց եւ անշարժ ստացուածոց, եւ դարձեալ առանձինն ատեանք առ ի ցածուցանել զկագս յարուցեալ վասն իրաց վաճառականութեան, այլովքն հանդերձ:

Իսյց ոչ միայն դատաստանք օրինօք կարդին, այլ եւ դատաւորք յորժամ ի հանդէս քննութեան զիրսն՝ զորոց հակառակութիւնն եւ կոիւն է, մատուցանիցեն, ոչ ըստ իւրեանց ինչ կամաց զնան, այլ ըստ օրինացն կարգելոց: Տէրութիւնք՝ որոց առանձինն քաղաքային օրէնք են, ունին եւ կարգս օրինաց ուրոյն թէ զիարդ զնալ պարտ իցէ դատաւորաց ի դատաստանի: Այս հանդէս կամ պատճառք եւ վկայութիւնք՝ որ ի դատաստանսն խնդրին ի դատաւո-

* Միայն ի աւերութիւնս ինչ, յիրս պատճոց իրաւանց, զանց Առեանք երգուելոց (յորց) կամ Նրգուեալք (յորք): այնքն այնպիսի մարդիկ՝ որ վասն առանձինն ինչ դատաստանի յանցանաց կարդին, եւ տան յառաջագոյն երգուելութէ արդար վճիռ հատանիցեն եւ շաշտակիցեն երեսոց: Զսոցանէ յետոյ ձառնոցուք, յորժամ զիրիստանացոց եւ զփազիացւոց դատաստանաց բանք լինիցին:

բաց եւ զոր օրէնքն պահանջյեն, ամենեւին աղաս
են յանհանձար փորձոյ եւ յինքնակամ կրօնից (յա-
ւելրդապաշտութենէ), եւ իմաստութեամբ եւ ըստ
համեստ բանի են. այսպէս չէ օրէն մենամարտիկ
ողորելով կամ վիճակաւ սահմանել զվճիռն, այլ
ցանկ վկայութեամբ հակառակորդին՝ որ բանիք առէ
կամ գըտ զբանսն, նոյնպէս այլոց վկայից բանից հաս-
տառութեամբ. եւ վկայքն պարտին միշտ երդնուլ
թէ ճշմարիտ խօսին, եւ այնպէս հատանի վճիռն:

Արկին օրինակաւ առնի գատաստան ի քաղա-
քային կորես, նախ այն՝ որ Ամրաստանական միայն
կոչի. այս ինքն զայլ ինչ պատճառ եւ հաւանու-
թիմ ոչ խնդրէ գատաւորն առ հատանելոյ վճիռ,
բաց յայնց՝ զոր ամրաստանեալն եւ գատախաղն ինք-
նին, ըստ սովորութեան, գրով մատուցանեն, եւ
ըստ այնց առնէ զվճիռն։ Աշրկրորդն՝ որ Քննական-
ամրաստանական անուանեալ է, եւ այն իսկ է յոր-
ժամ գատաւորն իւրովի կոչէ յատեան զերկոսին կող-
մանս, եւ արարեալ հարցագործ քննութեան բանիւ
բերանոյ՝ տեղեկանայ իրայն, եւ գարձեալ քննէ եւ
հարցանէ, եւ այնպէս ի վերոյ հասանէ ճշմարտու-
թեան իրացն, զի վճիռ հատանիցէ։

Ե եւ աղդ ինչ գատաստանաց՝ որ կոչի Հաշտու-
թեան կամ Խաղաղութեան եւ միաբանութեան, որ
ոչ միայն շտայ թոյլ թէ ընդերկար ձգեոցի քննու-
թիւնն եւ գատաստան, որ արդարեւ բաղմաց վշտաց
եւ ծախուց պատճառք կագեցողացն լինէր, այլ եւ
առնէ զի կողմէն՝ որ վասն տկարութեանն կամ աղքա-
տութեանն կորուսանելոց էր զերաւունս, իմաստու-
թեամբ եւ արդարութեամբ գատաւորացն խաղաղու-
թեան հաշտեացի ընդ ոսօնին. այսպիսի առեանք ի
բազում աշխարհոյ գտանին։ — Այսափ ինչ վասն
քաղաքային իրաւանց, եւ գատաստանաց՝ որ ի քաղա-
քային իրաւունս անկ են. սկիզբն արացուք այսու-
հետեւ ճառել զերաւանց պատժոց։

Ատեանք պատժոց ի տէրութիւնս Եւրոպայ կը բնին են, մի Վերին եւ Երկրորդ՝ Խոնարհագոյն։ Առաջինն զմեծամեծ եւ զկարեւոր իրօք դայ, զայնպիսեաք՝ որ վասն մեծութեան շարագործութեանն մեծամեծ ինչ պատժոց պատուհասից արժանի իցեն, ուր քննութիւնք մեծաւ հաւասարեաւ եւ զգուշութեամբ լինին, եւ վճիռք խնամով հատանին։ Եղկրորդին դործ է զայնպիսի յանցուածոց դատաստանառնել, որ չիցեն այնչափ խիստ ինչ պատժոց արժանի, եւ քննութիւնք ոչ այնպէս ձգիւ եւ խոզիւ պահանջին. այսպիսի դատաստանաց դործ՝ քաղաքային ոստիկանութեան (police) սպասաւորաց անկէ. նորա խնդրեն եւ որոնեն եւ նորա դատին եւ պատիժու ի վերայ ըստ յանցանացն ածեն։

Օրէնք պատժոց այժմ կատարեալ քան զորս յառաջն էին, են. մանաւանդ իսկ զի եւ քան զարդի քաղաքային օրէնս բարւոք եւ պատշաճական են։ Իւազում փոյժթ յանձին կալեալ թաղաւորաց եւ իշխանաց Եւրոպայ ջանան առնել այնպէս զի պատիժք պատուհասից հաւասարք եւ համեմատք ընդ իւրաքանչիւր յանցուածոց յանցաւորաց իցեն, եւ զի մի ոք՝ որոյ թեթեւ ինչ յանցանս զործեալ իցէ, սաստիկ ինչ պատուհաս ընդ այնը կրիցէ։ Իւ բազում մարդասիրութիւն ցուցանեն ի բառնալ կամ ի նուազեցուցանել ոչ միայն զաստկութիւն պատժոցն, այլ եւ զայնպիսի պատիժու որ մերում ժամանակի չիցեն պատշաճ, կամ որ անագործնութեան եւ անիրաւութեան իցեն, որպիսի խեղելն է եւ անպատիւ առնել, ի խոր եւ ի խաւարչուին եւ ի խօնաւ բանաս արդելուլ։ * Այնպէս ոչ խառն ի խուռն զամնայն զործս յանցանաց ընդ պատժովք դատաստանաց արկանեն. այլ որչափ ինչ մարթ է զայնպիսի յանցանս եւեթ կամին պատուհասել որ արդարեւ վեապք իցեն, կամ զոր դատելն եւ պատուհասել արտաքնոյն դատաստանի անկ է, եւ ոչ որ

զմտացն խղճէ եւ զհոգեւորն ատենէ կախիցին . ոռով բազում ինչ՝ որ յառաջագոյն պատժոց արժանի համարէր , այժմ յարտաքին առեանս անպատճիտ մնայ : Աշ է ինչ՝ որ երբեմն առանց պատժոց էր , եւ արդ պատուհաս կրիցէ , յորժամ ըստ մոտց այժմու մարդկանս պարսաւելիք իցեն , եւ առնին գայթակղութիւն տկարաց՝ որ ի նոյն օրինակ յանցանս անխտիր լինիցին ի վեաս քաղաքի եւ լաւութեան :

Խոկ կարգ ատենից՝ որոց գործ է քննել եւ պատժել զյանցաւորս , ժողովով կաաարի եւ հաւանութեամբ բազմաց , եւ այն առաւել ճշգիւ եւ խնամով է քան զոր ի քաղաքային ատեանս լինին : Աշ ի կողմանս խոկ ուր առանձինն ոք դատաւոր միշևանութեան տեարց կալուածոց զքաղաքային դատաստանսն դատի եւ զնոցունց անձամբ լոկով վճիռ հատանէ * , իրրեւ պատժել հասանիցէ , ի բազում տէրութիւնս շկարէ անձամբ առնել ինչ , այլ ժաղով գումարի : Այսը ժողովոյ գործ այն է քննել եւ ցուցանել թէ արդարեւ լեալ իցեն իրքն , եւ թէ կայցէ միաբանութիւն ի միջի ընդ յանցանսն եւ ընդ յանցաւորն . միանգամայն խոկ առել՝ ժողովն է որ յայտ առնէ թէ որ ամբաստանին՝ իցէ պարաւաւոր թէ շիցէ : Իսոյց եւ ուր ուրեք այն շիցէ , մարմէ է այնմ որ առ վճիռ թէ յանցաւոր է , բոզքը արկանել ի վերին ատեանս : Վանդի եւ ասաիճանք խոկ ատենից , զորոց յառաջագոյն ասացաք թէ են , խոնարհագոյնն եւ վերին եւ վերագոյն , յիրս յանցանաց եւ նոցին սահմանելոց պատժոց եւս գտանին , եւ աւելագոյն եւս ճշգութեամբ քան ի քաղաքային դատաստանս : Ա ասն այնորիկ յորժամ մեծամեծ ինչ վճռոց պատուհասից բանք իցեն , եւ մանաւանդ մահուան , ի միահեծան տէրութիւնո ի թագաւորէ անտի զլխովին պահանջի հատասու-

* Այս այն դատաստանք են որ ժառանգական կոչին :

Թիւն: Անհաւանդ իսկ զե ի աէրութիւնս ինչ խոր հրբդականք խորհրդանոցին կամ ժողովոյ աէրութեան հաստատեն զվճիռո այնպիսեաց պատժոց որպէս ի Գաղլիս յատենակալացն ժողով եւ ի Բրիտանիա ի ժողով Տեարց գնան իրքն, եւ ի նոցանէ որոշին եւ սահմանին թէպէտ եւ յայնժամ եւս թագաւորին անկ է հաստատել զվճիռ դաստապարտութեան, եւ միշտ իշխան է շնորհել յանցաւորին զպատիժմն :

Են եւ բազում եւ ազգի ազգի օրէնք եւ պատուերք առ դատաւորս՝ որ դատիցին զդատաստանս պատժոց, որովք փոյթ եւ հոգաբարձութիւն ի քննել բարւոք ի վերայ դնի նոցա, եւ խափանի անիրաւութեամբ եւ վասն աշառելոյ կամ առ թշնամութեան եւ նախանձու թիւրել զիրաւունս, կամ ընչից եւ ազատութեան, պատուոյ եւ կենաց քաղաքացւոց վնաս ինչ առնել : «Խարձեալ եւ կանոնք զգուշութեան առաջի գնին նոցա, թէ զիարդ եւ որով օրինակաւ արժան իցէ ի վերայ հասանել, թէ արդար ինչ արդեւք իցեն ամբաստանութիւնքն զումելքէ, եւ թէ քանի մարդասիրութեամբ պարտ եւ պատշաճ իցէ գնալ ընդ յանցաւորս, եւ ոյլ բազում ինչ որ սոցին նման են, պատուիրին նոցա : Աւսաի եւ այժմ ոչ միայն չփորձին յանցաւորք հրալ կամ չըռով, որպէս երբեմն սովորութիւն էր, որովք կարծէին ի վերայ հասանել պարտաւորութեան եւ անմեղութեան ամբաստանելոյն . այլ մանաւանդ իրնդրին պատճառք եւ վկայութիւնք, որ լինի կամ հաւատարիմ մարդոց վկայութեամբ, կամ ի բազում դիպաց՝ որ ճշմարիտ զամբաստանութիւնն ցուցանեն, եւ կամ խոստովանութեամբ նորին իսկ յանցաւորին . եւ զայն ամենայն ընդ միմեանս համեմատեալ տեսանեն թէ արդարեւ միաբան ընդ իրեարս իցեն թէ ոչ : Յետ ոյսը ամենայնի զգուշութեան հազիւ հատանի վճիռ, եւ պատիժ ի վերայ դնի :

Են տէրութիւնք ինչ, որպէս Քրիստոնացւոց եւ գաղիացւոց, յօրս ոչ լինին քննութիւնք եւ հարցափորձք ի գատաւորաց. այլ ըստ օրինակի քաղաքային դատաստանաց Ամբաստանութեան պայմանաւ միայն վճարին. այս ինքն նա՝ որ վնասեցաւն, կամ ոստիկանք եւ նուիրակք եւ խնամակալք խաղաղութեան քաղաքին, զրեալ մատուցանեն նամակ ամբաստանութեան, եւ ըստ այնմ կատարի գատաստան:

Խոկ պատիմքն այնպիսի պարտին լինել ըստ օրինաց Եւրոպացւոց, զի վնասքն եղեալք անդրէն յօգուտ շրջեացին ոչ միայն յանցաւորին, այլ եւ այնոցիկ որ վնասեցանն ի նմանէ: Եւ ի մատուցանելն արդեամբք զանծանս պատժոցն, հանապազ յայն հային՝ նուազեցուցանել զվիշասն, եւ որչափ մարթիցի, առաւել ուղղութեան պատժաւորին միտ դնել: Կմին իրի եւ ի տախն զմահու պատուհաս, այնպիսի օրինակաւ սպանանեն, որ ըստ հասարակաց կարծեաց գիրաւաւ եւ առանց վշտաց եւ ցաւոց վճարի. շարալուկ կտուելոյ զրեթէ առ հասարակ շիք հրաման: Խոկ վասն ուղղութեան յանցաւորաց դատանին վարժոցք եւ տունք կրթութեան եւ ուղղութեան, յօրս խրաստալք եւ վարդապետութեամբք իսկ յառաքինութիւն եւ ի լաւութիւն յօրդորին յանցաւորը:

Ժամ է արգ եւ կարգաց իրաւանց եւ գատաստանաց այլեւայլ տէրութեանց միտ դնել:

ՔՐԻՏՈՆԱՑԻՒՔ ի յետին ժամանակս այնպէս զնաւարկութեամբ, զվաճառականութեամբ, զճարաւութեամբք արուեստից զրադեալ են, մինչեւ թուելթէ շմայ նոցա ժամանակ բաւական պարապել ի կարգաւորութիւն իրաց արդարութեան եւ իրաւանց: Յամենայն ժողովս խորհրդանոցին նոր ինչ օրէնս դնեն, նոր հրամանս ազատութեան տան, եւ առ սակաւ սակաւ յօրինին նորոգ սովորութիւնք իրաւանց. բայց ոչ ոք ցայսօր եղ ի մաի զայն ամենայն անհամար օրէնս՝ որ զայլեւայլ իրաց են, ի մի բո-

վանդակել, եւ մատեան մի օրինաց յայտնի եւ վայելուչ յարդարել։ Օխուի թէ բրիտանացիք խորշին գարշին եւ շկամին մատեան օրինաց կազմել, զի երկրնշին թէ ի կարդել եւ ի յարդարել օրինացն, անկանին յազատաւթենէ անտի իւրեանց։

(Օրէնք ժողովոց խորհրդանոցին վան ի վկայութիւն ըստ ամաց թագաւորութեան այլեւայլ թագաւորաց, զոր օրինակ երբեմն Հռոմայեցիք զօրէնս իւրեանց ըստ Հիւպատից ի մէջ բերել սովոր էին. զորոյ զհետ գայ թէ ամենեցուն՝ որ զօրինօք աշխարհին գայցեն, կարեւոր պիտոյ է քաջ ճանաչել զազգին պատմութիւն։ Այս օրէնք կամ վճիռք խորհրդանոցին այնպէս բազում անհնարին են թուով, մինչ զի սակաւը ի ճարտարագոյն օրէնսդիտաց եւեթմարթեն կատարեալ դիտութիւն զնոցունց ունել, եւ միայն համառօտ եւ թերակատար քաղուածոյք նոցա ի քսան մեծամեծ տոմարո բովանդակեալ են։ Յառաջ քան զերեսուն ամ 977 օրէնք վասն ասուի գոյին, 944 վասն ձկնորսութեան, 460 վասն ծխախտոյ, 323 վասն ազքատաց, այլովքն հանդերձ։ Այսմեւա արժան է միտ զնել զի բազումք յառաջին օրինաց եղծանին օր ըստ օրէ. առ թագաւորութեամբ գէորգայ գ. 1455 օրէնք ջնջեցան բարձան ի միջոյ։ Դարձեալ բազումք յօրինաց անտի մմթին եւ անյայտ են։ Յայս ամենայն հայեցեալ բազում սնգամ առաջի արարին ոմանք ի խորհրդանոցին յամենայն օրինաց՝ որ գեռ եւս ունեին զօրութիւն եւ շեին ջընջեալ, մատեանս ինչ օրինաց բովանդակել. բայց չեւ ի զլուխ ելին իրքն։

Եղինակս եւ կարգ դատաստանաց կարի իմն այլակերպ քան յայլ տէրութիւնս է ի բրիտանացւոց աշխարհին։ Քընդզիա եւ յիրլանդիա են չորք վերին ատեանք դատաստանի, իսկ ի Ակովախա՛ երեք։ Ի հին ժամանակս մին էր ատեան վասն իրաւանց առանձինն մարդկանն, երկրորդն՝ ատեան վասն իրաւանց

պատժոց, եւ երրորդն՝ առեան վասն իրաց ելից եւ մտից * . բայց արդ մարթ է ուրեք երբեք յառաջնոյ անտի յերկրորդն, եւ յերկրորդէ յերրորդն բողոքել։ Իսկ չորրորդն է վասն իրաց դատաստանաց ազնուականաց ** , այս ինքն վասն հոգաբարձութեան եւ յանձանձելոյ զերս ժառանգութեան, վասն շնորհաց, այլովքն հանդերձ։ Ի չորից վերին առենից անտի արդարութեան մարթ է ի տուն անդր խորհրդոյ ատենակալաց բողոքել։ Խրապանչիւր յերից առաջին առենից անտի դատաստանի ունի զոք դահերեց եւ երիս խորհրդականս, որով եւ ընդ ամենայն երկուասան դատաւորս, որը անուանեալ կոչին վերին դատաւորք (իմաստունք օրինաց, the sages of law), եւ վասն իրաց կարեւորաց ժողովին ի դատաստան, եւ հանապազ ի տան խորհրդոյ ատենակալաց տան զիւրեանց կարծիս հաւանութեան (տես յէջն 241)։ — Խորհրդականք չորրորդն առենի արդարութեան չունին մուտ ի տան խորհրդոյ ատենակալաց. բայց դահերեց նոցա՝ երեմն դահերեց էր եւ տան խորհրդոյ ատենակալաց, այս ինքն է դպրապեան։ Իսկ ի յետին ժամանակս զդատաստանական, զքաղաքային եւ զաեսչութեան պաշտամունս նորա բաժանեցին ի միմեանց, եւ արդ դահերեց չորրորդ առենի եւ դահերեց տան խորհրդոյ ատենակալաց այլեւայլ են։ — Խրանդացւոց առենից դատաստանի ամենեւին նոյն կարգք են ընդ Շնդ զիւցւոցն, իսկ Սկովտիացւոցն՝ զոն այլակերպութիւնք ինչ։

Այս ինչ եւս առանձինն է Քրիտանացւոց վերին առենից դատաստանի, զի ոչ հանապազ կան մնան, այլ չորիցս եւեթ ի տարւոցն զումարին. քանզի զայլ ժամանակս երկուասան վերին դատաւորք երկու երկու երթեալ շրջին ընդ ամենայն կազմանս դաւառին,

* Անուանք առենից են այս 1. Court of common pleas.

2. Court of kings bench. 3. Court of exchequer.

** Անուն չորրորդ առենից է Court of chancery.

զի գյանցաւորս դատեսցին, եւ տացեն վճիռ զնշանաւոր գիպաց քաղաքային իրաւանց, զորս կողմանկրն՝ որ հակառակութեամբ ընդ միմեանս են, վասն անհնարին ծախուցն ոչ կամեցան ինքնին առաջի վերին ատենիցն մատուցանել: — “Եռքօք հանդերձ դատին դատաստան եւ գատաւորքն խաղաղութեան ի վերայ փոքրունց իրաց գիպելոց ի քաղաքո: Իւաց ի սոցանէ գոն եւ այլ առանձինն հաստատուն դատաւորք եւ ատեանք դատաստանաց; բայց առաւել ի Սկովախա, եւ ի կարի թեթեւ իրս վարեն զիշխանութիւն իւրեանց:

Այս ամենայն դատաստանք բանիւ բերանոյ եւեթ լինին եւ հրապարակաւ: Բատ օրինակի ատենիցն Յունաց եւ Հռոմայեցւոց եւ նախնեացն Գերմանացւոց ժողովնեն զաղնուականս իւրաքանչիւր կոմութեան, եւ հանապազ մոտագիրս վասն հասարակաց իրաց զնոսա դործեն: Իւաց ի չորեցունց վերին ատենից, այս ամենայն ատեանք ի քաղաքային դատաստանս անդամ ի ձեռն Երդուելոցն դատին: Որչափ անցայտ եւ վտարանդի չիցեն վճիռք՝ որ տուեալ լինին յայնպիսի մարդկանէ՝ որոց ոչ եթէ ուսեալ ինչ է զօրենս եւ զիրաւունս եւ զամենայն կարգ արդարութեան, այլ միայն ըստ իւրեանց մտաց եւ այնպէս որպէս իւրաքանչիւր ոք արդար համարի, դատին, մանաւանդ յիրս դաշնոց, ժառանգութեանց, եւ այլոց սոցին նման իրաց: Օքոր ասեմքս գիւրաւիմանայցեն որ սակաւիկ ինչ տեղեալ իցեն կարգի իրաւանց եւ դատաստանի: Օչյոյ եւ ինքեանք իսկ Քրիստանացիք քաջ ճանաչեն, նմին իրի եւ զօրինաւոր եւ զյարդարեալ հաստատուն ատեանս Սկովախացւոց նախամեծար քան զիւրեանցն համարին: Ա ասն այնորիկ եւ զիրաւագետսն կամ զիսուելիս (փաստարան) այնպէս կարեւոր համարին. քանզի եթէ յաջողակ ինչ իցեն, զբովանդակ ատեանն խոնարհեցուցանեն յոր ինչ եւ կամիցին:

Ի դատաստանու պատժոց այսպիսի ինչ կանոնք պահին . 1. զի ըստ սովորութեան մինչ դեռ հարցափորձն լինիցի ամբաստանեալն ազատ մնայցէ . 2. զի դատաւորք՝ որ դատին զայր անգղիացի, իցեն Երդուեալք եւ անդստին ի նմին կարգէ՝ յորմէ յանցաւորն իցէ . 3. զի ամենայն դատաստանն հրապարակաւ առաջի ժողովքեանն լինիցի . 4. լաւ է զի բազումք՝ որ արժանի պատժոց իցեն, անպատիժ մնայցեն, քան թէ մի օմն անմեղ ի պատիժու մոտանիցէ * : — Խոկ օրինակն՝ որով այս դատաստանք կատարին այսպիսի ինչ է : Ա աղվաղակի իրրեւ ամբաստանութիւն ինչ զումեքէ լինիցի, անգենն դատաւորն խաղաղութեան զրով իւիք հրաման տայ բերել զնա առաջի իւր . ապա զառաջինն ի հարցափորձ մուծանէ զնա, եւ զպատասխանիսն ընդ զրով արկանէ : Խրբեւ յայտ լիցի թէ անմեղ է ամբաստանեալն, հարկ է թէ վաղվաղակի յազատութիւն երանիցէ նա . ապա թէ տարակոյսն ոչ փարատեսցի, պարտ է ամբաստանելոյն պատանդո կամ գրաւականս տալ զի հանապաղ յորժամ եկակու լինիցի, եկեսցէ յանգիման լիցի դատաստանին : Վիայն յորժամ զմեծամեծ ինչ յանցուածոց ամբաստանութիւնն իցէ, մինչեւ ի գումարել դատաւորաց ի խորհուրդ, հարկ է ամբաստանելոյն կալ ի բանաի : Եւ մեծամեծ յանցանք ի բրիտանիա համարին այսոքիկ . 1. մատնութիւն տէրութեան կամ արքայի, եւ թարուցանել զբորհուրդ մատնութեան, եւ չհանել ի վեր թէ սուտ դահեկան հատանի . 2. փոքրն անոււանեալ մատնութիւն, այս ինքն սպանութիւն ծնողաց, ամուսնաց, տիրասպանութիւն, եւ սպանութիւն հոգեւոր առաջնորդի . 3. ոճիրք՝ ընդ որով անկանին սպանութիւն, յափշտակութիւն, եւ այլ եւս յանցանք ինչ :

* Գրեթէ յամենայն տէրութիւնս Եւրոպայ ոչ ոյս կան, եւ ըստ այնո՞ւ եւս վարին յածել պատիժու ի վերայ :

Վամնային ոք ազատ է զալ տեսանել զորս ի բանափ իցեն, եւ չէ մարթ ումեք զմուռն արդելուլ, թէ պէտ եւ խրատ տարոյ վասն եկեսցէ ոք :

Իսաց յայսմ ամենայնէ գոյ եւ այլ ինչ նշանաւոր այլակերպութիւն ի մէջ դատաստանի պատժոց Բրիտանացւոց եւ այլոց ազգաց : Վահնդի առնոսա յառաջ քան զդատաստանն իսկ լինի խնդիր թէ արդեւք արժան իցէ զայս անուն ընդ քննութեամբ դատաստանի արկանել . եւ զայս խնդիր լուծանել անկ է ժողովրդեանն կամ արանց երդուելոց ի միջոյ ժողովրդեան : Ա ասն այնորիկ առ Բրիտանացիս կրկին ազգք են դատաւորաց երդուելոց . նախ ատեանն՝ որ անուանեալ կոչի Մեծ ատեան երդուելոց, առ վճիռ հատանելոյ թէ արդեւք պարտ իցէ զայս անուն ոք ընդ հարցափորձիւ քննութեան արկանել, եւ երկրորդ անդամ որ անուանեալ կոչի Փոքր ատեան երդուելոց, որում անկ է վճիռ հատանել թէ զորմէ ամբաստանութիւնն լինի՝ պարտւոր արդեւք իցէ եթէ անմեղ : Յօրժամ մեծ ատեան երդուելոց կաղմել հարկ իցէ, կուսակալ դատաւորն կոչէ արս երդուեալս առաւել քան զերկատասան, բայց չէ արժան թուոյ արանց լինել աւելի քան զքսան եւ չորս, այլ ըստ սովորութեան կոչէ արս եւթնեւտասն, եւ ըստ մեծի մասին արք նշանաւորը՝ որք ի կամսութեանն դամնին, ընտրին յայն գործ : Եցրկոտասանկը ի նոցանէ պարտին միաբան հաստատել եթէ ամբաստանութիւնն արդար է . ազա թէ ոչ՝ ամբաստանեալն վաղվազակի արձակի : Յաւուր յորում հարցափորձ քննութեան լինելոց իցէ, ամբաստանեալն ածի առաջի դատաստանի եւ կայ ի բարձաւանդակ տեղուց, եւ բանք ամբաստանութեանն ընթերցեալ լինին առաջի նորա . եւ զամնայն ժամանակս որչափ ընթերցուածն աեւէ, նակայ ոյնպէս զաջ ձեռնն ի վեր համբարձեալ : Կըրեւ յանկ ելանէ ընթերցուածն, հարցանէ ցնա դատա-

որն . Մի թէ խոստովան լինիցի՞ս թէ պարտաւոր եռ . որում սովորութիւն է տալ պատասխանի թէ Անպարտ եմ : Հետ այնորիկ առնէ մեւս եւս հարցուած . Որպիսի՞ օրինակաւ , առէ , կամիս զի դաւաեցիս . եւ յանցաւորն պատասխանի տայ եւ առէ , Առաջի Ըստուծոյ եւ իմոյ հայրենի գաւառին . որ զայն իմն յայտ առնէ թէ կամիս զի յարանց երդուելոց եւ ըստ օրինաց զինէն դատաստան լինիցի : Եպա կուսակալ դատաւորն սահմանէ զփոքք առեան երդուելոց , յորում լինելոց են արք երկոտասան , ուրոց պարտ է լինել հանգիտապատիւ այնմ՝ որ ամբաստանին , կամ անդստին ի նմին կարգէ , դարձեալ պարտ է նոցա լինել ի նմին կոմութենէ եւ ունել երկիր՝ որոյ մուտք գոնեայ 10 ոսկի գահեկանաց Քրիտանացւոց իցեն : Բայց քանզի բազումք են յորոց մարդ է ընտրել զերդուեալն , մինչ չեւ ընտրեալ իցեն երկոտասանեքին , ամբաստանեան ունի իշխանութիւն արս քսան ի կարգէ անուանցն ջնջել որպէս թէ աշառիցեն , եւ յետ այնորիկ ի մնացելոցն ընտրին արք երկոտասան՝ որք երդնուն :

Քանոզի ի Քրիտանացւոց աշխարհին այնպէս իմն համարեալ է եթէ հակառակ է բնութեան ստիպէլ զոք զի զանձնէ ամբաստան լինիցի կամ խոստովան լինիցի թէ յանցուցեալ իցէ . վասն այնորիկ իսկ որ ամբաստանէն , թէպէտ առանձինն ոք իցէ թէպէտ ի պաշտօնէից տէրութեան , պարտի ցուցանել ղճմարտութիւն ամբաստանութեանն , եւ վկայս իրացն ի մէջ մատուցանել . եւ ի քննութեանն ժամանակի ամենեքեան , եթէ ամբաստանեան , եթէ նորին խօսելի , եթէ երդուեալքն եւ եթէ ժողովուրդն՝ որ անդ մօտ կայցէ , իշխան են հարցանել զվկայսն , որոց եւ հարկ իսկ է յառաջադրութիւն երդնուլ : Եթէ դէպ լիցի զի դատախազն կամ վկայքն շիցեն ի միջի , յայնժամ զամբաստանեան հռչակաւ իմն արձակեն : { որժամ քննութեանցն

վախճան լիցի, հարցանէ դատաւորն զամբաստանեալն եթէ ունիցի ինչ ասել առ ի զանձն արդարացուցանելոյ, որում նա ինքն յանցաւորն կամ նորին խօսելի պատասխանի տայ:

Եթու այսր ամենայնի դատաւորն զգլիսաւոր իրացքննութեանցն համառօտիւք ճառէ, եւ դնէ առաջի Երդուելոցն թէ զորոց իրաց պարտ իցէ նոցա զգննութիւնն առնել, եւ զիւր իսկ զկարծիս առէ թէ արժանի հաւատարմութեան են վկայութիւնքն եթէ ոչ: Եթէ իրքն յայտնի եւ ծանօթ իցեն, անդէն վաղվաղակի տան վճիռ Երդուեալքն, ապա թէ շկարիցեն վաղվաղակի միաբանել ընդ միմեանս, յարուցեալ յիւրաքանչիւր գահոյից յայլ մերձաւոր սենեակ մտանեն, եւ անդ պարտ է նոցա անսուազ կալ մնալ մինչեւ ամենեքին միաբան զնոյն կարծիս զիրացն ունիցին: Երդուեալքն շհատանեն ինչ վճիռ զպատժոցն՝ զոր յանցուցելոցն անկ իցէ ի վերայ ածել. այլ այսշափ ինչ միայն ասեն եթէ պարտաւոր է կամ անպարտ, եւ զայն՝ ըստ իւրեանց մտացն, եւ բազում անգամ բռտ այնմ ինչ զոր ինքեանք միայն յիւրաքանչիւր գիտեն: Քորժամ Երդուեալքն վճիռ տայցեն թէ ամբաստանեալն չէ պարտաւոր, անդէն վաղվաղակի արձակի նա. ապա թէ այնպէս վճիռ հատանիցին թէ յանցաւոր է, պարտ է նոցա յայտանել թէ ընդէր արժանի պատժոց իցէ, եւ զեղեռն վեասուն ցուցանել ի գատավճիռ պարտաւորութեանն, այս ինքն թէ սպանող է, կամաւ կամաւորութեամբ հար սպան զոք, կամ այլ ինչ զինչ եւ իցէ յանցանաց պատժապարտ է. զի եթէ այն չինիցի, ամբաստանեալն ազատ լինի ի պատժոցն պատուհասից: Եթէ դէպ լիցի ումեքը՝ որ յերդուելոցն իցէ, ի ժամանակի խորհրդոցն տարաժամ մահուամբ մեռանել, յայնժամ իսկ ամբաստանեալն արձակի: Եթէ մի անգամ վճիռ տացի վասն ամբաստանելոցն թէ աղատ է, չէ մարթ զնա միւսան-

գամ վասն նոցին յանցանաց առնել դատավետ առենաբարչ :

Յետ Երդուելոցն վճիռ տալոյ թէ պարտաւոր է ամբաստանեալն , այնուհետեւ դատաւորն զպաշտօն իւր ի կիր արկեալ վարէ , եւ քննէ թէ զոր պատիժո վասն նոցին յանցանաց օրէնքն սահմանիցն . եւ պարտ է նմա ճշդիւ ի բանս օրինացն կալ մնալ . եւ եթէ կուսակալ ոք դատաւոր այլազգ քան զոր օրէնքն սահմանեն , պատիժո ի վերայ յանցուցելոց ածիցէ , ինքն իրրեւ զպատժապարտ ի պատիժո մատնի : Ապա եթէ օրէնքն չսահմանիցեն ինչ վասն դիպացն՝ զորոց խնդիրն է , յանցաւորն զերծանի :

Օքը օրինակ ի Բրիտանացւոց աշխարհին շկամին զոք ստիպել զի խոստովան լինիցի զանձնէ թէ յանցաւոր է , եւ տան եւս նմա զոք չառագով եւ խօսելի , նոյնպէս սովոր են Երդուեալքն , յետ վճիռն տալոյ թէ յանցաւոր է , յանձն առնել զնա ի շնորհս արքայի : Պարձեալ որչափ մեծ իցէ վտանգն՝ յորում յանցաւորն զտանիցի , նոյնշտփ եւ օրէնք աշխարհին նմա նպաստաւոր են : Որպէս եթէ ամբաստան ոք զումեքէ լինիցի եթէ մատնիշ եւ դաւաճան է , պարտ է զոնեայ տան աւուրբք նախ քան դհարցափորձն զօրինակ ամբաստանութեան մատուցանել նմա իսկ զլխովին զորմէ ամբաստանութիւնն իցէ . եւ ընդ ամենայն ժամանակս գատաստանին ունի նա Երկուս ջատագովս : Ունի նա իշխանութիւն ի բաց Ծնծելոյ ի կարդէ անուանց Երդուելոց , բաց ի սովորական թուոյ անտի , այլ եւս Երեսուն եւ հինգ ողիս , տառաց յայտ զպատճառսն առնելոյ թէ ընդէր շկամիցի զնոսս ունել իւր դատաւորս : Վիանգամայն իսկ շէ մարթ զոք յետ Երից ամսոց ի վերայ անցանելոյ տակաւին ձգձգել ի դատաստան վասն յանցանաց մատնութեան , բայց յայնժամ միայն յորժամ դաւաճանութիւն վասն կենաց արքայի իցէ :

Յորժամ զոք ի Տերանց կամիցի ոք կոչել ի գատաստան, յայնժամ բովանդակ տուն խորհրդոյ ատենակալաց զպաշտօն մեծի եւ փոքու ատենի Երդուելոցն կատարէ. առանձինն ոմն մեծ դատաւոր վասն այնր անուանի, եւ թէ սակաւ՝ Երկոտասան արանց հաւանութիւն առաւել պահանջի, զի տացի վճիռ պատուհասի:

Առ Ակովտիացիս ի գատաստանս պատժոց այս ինչ առանձինն զտանի, զի չէ հարկ ամենայն Երդուելոց միաբան զնոյն կարծիս զումբքէ ունել, այլ բաւական է եթէ Երկուքն յերից մասանց անտի միաբան գտանիցին:

(Օրէնք պատժոց Հնդղիացւոց բամբառէին յայն սակաւ եթէ վասն բազում եւ անբաւ իրաց մահու պատուհաս ի վերայ ածեն: **Գրողութիւն աւելի քան 5 սոկի դահնեկանաց Քրիտանացւոց ի տանց կամ ի նաւաց խորտակելոց, նոյնպէս գողութիւն Երիւարաց, խաչանց եւ անդէոց, հաստանել դահնեկան սուտ, հուր հարկանել, յափշտակութիւն, ոպանութիւն, եւ այլ բազում յանցուածք իբրեւ 160, մահու պատուհաս ընդունէին: **Յամն 1824 — 1829 սգիք 38 սպանան վասն Երիւարս գողանալոյ:** **Ա** ասն այսպիսի խոտութեան օրինաց բազում անդամ Երդուեալքն, թէպէտ եւ տեսանեին եթէ յանցաւոր է ամբառտանեալն եւ ծշմարիտ են իրքն, վճիռ տային թէ անմեղ է, եւ այնպէս անպատիժ մնայր: **Այսպէս յամի 1835 ի 100 պատժապարտաց՝ որոց յանցուածք մահու արժանի էին բատ օրինաց աշխարհին, քառասուն եւ Երկուք միայն պատուհասեցան:** Եւ ի 100 յանցաւորաց՝ որոց վեսան չէր պարտ մահու, եւ թանասուն եւ շորք կրեցին պատիժ արժանի բատ յանցանացն:**

Յամին 1832 եւ յամին 1833 մինչ Հուիդքն պաշտամունան կային, 31 ազգք յանցանաց մահապարտութեան ի 10 միայն բովանդակեցան: **Յայնու**

ժամանակէ հետէ շրնդունին պատուհառ մահու որ հարկանեն գահեկան ստութեան, եւ որ երիւարս կամ խաչն գողանացեն, կամ որ ական հատանիցեն եւ մտանիցեն ի տունս վասն դողութեան։ Բայց այնու ոչ եթէ բազմացան յանցաւորք ոյսպիսի վետաց, որ ցայնժամ մահու պատիժ ունեն եւ այժմ սակաւ ինչ պատիժո կրեն։ Ուստի յայտ է թէ բազում կեռնք ի մահուանէ ապրեցան, եւ վեաս ինչ ոչ եղեւ։

ԳԱՅԿԵՑԻՈԾ տէրութեանն ին մատեանք հինգ օրինաց վասն իրաց դատաստանի, որք հանգերձ ամենայն կարգով դատաստանի ի յետին տամն ամս անցեալ դարու եւ ի տասն առաջին ամս այսր դարու կարգեալ յարգարեցան^{*}, եւ ի ժամանակո դաղիական պատերազմացն եւ յաղթութեանց ի Հողանդացւոց աշխարհէ մինչեւ ի սահմանս Ռուսաց աշխարհին, եւ ի հարաւայն կազմանս ընդ բովանդակ խառիս ըստ կարգայն այնոցիկ լինեին դատաստանք։ Եւ ցայժմ իսկ ազնուագոյնք յազգաց Եւրոպոյ ի դնել օրէնս՝ առնուն բազում ինչ ի մատենից անտի, թէպէտ եւ գիտակ Են եթէ ոչինչ ամենեւին ազատ ի թէրակատարութեանց ին մատեանքն, եւ բազում ինչ ուղղեն։

Ի դատաստանս գաղիացւոց այսպիսի ինչ գեղեցիկ կարգ դատանի, զի դատաւորք յիրս կազոյ եւ կռուոյ եւեթ՝ որ ի մեջ հակառակորդաց դիսպիցին, պարապին։ իսկ գործք ազնուականն համարեալ դատաւորութեան կամ յօրժամ շիցեն իրքն կռուոյ եւ գժտութեան, երբեմն նոտարաց յանձն լինին եւ երբեմն քաղաքային սպասաւորաց՝ որոց ի բնէ անկէ այն պաշտօն։ Իսկ վճիռ հատանել յիրս քաղա-

* Հնգերին մատեանքս այսորիկ անուանեալ կոչին այսպէս։ 1. Code civil (Napoléon), 1807; 2. Code de procédure, 1807; 3. Code criminel, 1810; 4. Code d'Instruction criminelle, 1808; 5. Code de commerce, 1808.

քային իրաւանց՝ միայն դատաւորաց օրէնսդիտաց օրէն է, եւ ոչ Երգուելոց որպէս առ Բրիտանացին:

Յիւրաքանչիւր մարզ (canton) գաղղացւոց աշխարհին գտանին, իրբեւ խոնարհագոյն սպասաւորք արդարութեան, մի մի դատաւոր խաղաղութեան, որոյ գործ այն է տալ զյետին վճիռ յիր փոքրունս իրաւանց, եւ կամ եթէ մեծամեծ ինչ եւ կարեւոր իրքն իցեն, ջանալ ի միարանութիւն եւ ի հաշտութիւն ածել զերկոսին կողմանս։ Յիւրաքանչիւր շրջանակս (arrondissement) գոյ մի քաղաքային ատեան առաջնոյ աստիճանի, եւ այս ատեանք յ8 դասս բաժանեալ են, եւ են ընդ ամենայն 361։ — Իրբեւ աստիճան կամ ատեան բողոքան գոն 27 արքունի ատեանք դատաստանաց (cour royale)։ — Իրբեւ բարձրագոյն ատեան որ սկզ ի վերոյ, եւ առանց ինքնին վճիռ ինչ հատանելոյ, միայն աեղեկանայ եւ հարցանէ, կամ չնջէ եւ եղանէ զվճիռսն, գոյ ատեան մի զվճիռսն չնջելոյ (cour de cassation) ի Պարիս քաղաքի։ Ի դատել զդատաստանս պատժոց գոյին յառաջագոյն երբեմն ատեանք դատաստանաց պատժոց, որոց անդամոց գործ այն միայն էր զամբաստանեալսն քննել, եւ հատանել վճիռ ի վերոյ նոցա։ բայց յամի 1808 բարձան ի միջոյ, եւ նոցա սպասաւորութիւն յանձն եղեւ դատաստանի Երգուելոց։ Իւրաքանչիւր ի շրջանակաց ունի իւր սեպհական դատաւոր քննութեան, որ ի միջոյ քաղաքային դատաւորաց ընտրի, եւ զերիս ամս կայ ի սպասաւորութեանն։

Կարգել քննութիւն հարցափորձի հակառակ ումեք՝ զորմէ ամբաստանութիւն է թէ պատժապարտ իցէ, ոչ այլ ուրեք լինի, բայց յատենի առաջնոյ աստիճանի, որ հարց եւ փորձ առնէ վկայից եւ ամբաստանելոյն, եւ վճիռ տայ եթէ գուցեն բաւական պատճառք կասկածելոյ թէ իցէ յանցաւոր։ Աորին վճիռ առաջի առնի արքունի ատենի դա-

տաստանաց, որում անկ է վճիռ տալ եթէ արդեւք պարտ իցէ սկիզբն առնել բուն քննութեան։ Եթէ հաստատեացի թէ պարտ է, յայնժամ որ հասարակաց համօրէն հոգաբարձուն է, զրէ զամբաստանութիւնն եւ զայն այլովք եւս մուրհակաք քննութեան ծանուցանէ առնն՝ որ ամբաստանի. Եւ ապա լինի խորհուրդ եւ դատաստան զիրացն իրրեւ առենական խորհուրդը (cours d'assises) ժողովնոցին։

Այս առենական խորհուրդը ըստ աօվորութեան յերիս ամիսս մի անգամ գումարին, կամ չորիցս ի տարւո՞ջ, առ ի զամբաստանեալն քննելոյ եւ վճիռ հատանելոյ։ Յատենական խորհուրդոյ յամենայն բաժինս աշխարհին են մի խորհրդական արքունի առենի դատաստանաց, դատաւորք ինչ (չորք) ի քաղաքային դատաւորաց մայրաբաղաքաց կամ զլիսաւոր տեղեաց (chef-lieu) խրաքանչիւր բաժնից, արքունի հոգաբարձու բաժնին, որ յանուն տէրութեան ամբաստանէ զյանցաւորսն։ Կտենական խորհուրդը յայնժամ եւեթ մարթին զիւրեանց սպասաւորութիւն ի կիր արկեալ վարել, յորժամ մօտ իցեն ի խորհուրդ անդր Երգուեալքն։ Խոկ Երգուեալքն ի միջոյ այնպիսի մարդկան եւեթ ընարին, որ իւրեանց աստիճանաւ, կրթութեամբ, դիտութեամբ եւ ընչեւք տան ակն ունել թէ արդարեւ բաւականք են եւ կարօղք ի վարել այնպիսի պաշտօն հասարակաց։ Հնդկասան աւուրբք յառաջ քան զկսանել իւրաքանչիւր ի ժողովոյ ատենական խորհրդոց, կուսակալ բաժնին ի զրի հարկանէ զանուանս ամենեցուն՝ որոց մարթ է լինել Երգուեալս, գահերէց ատենին ընտրեալ առնու ի նոցանէ արս երեսուն եւ վեց. բայց ամբաստանեալն եւ արքունի հոգաբարձուն ունին իշխանութիւն զոմանս ի նոցանէ մերժել։ Յերկօտասան Երգուելոց անտի՝ որոց զառաջինն եւանէ վիճակ, եւ չէ մարթ զնոցանէ ամբաստանութիւն ինչ մատուցանել, կազմի առեան Երգուելոց,

որք եւ վճիռ տան եթէ ամբաստանեալն պարտաւոր իցէ եթէ արդար։ Եթէ տօիցեն թէ պարտաւոր է, այնուհետեւ դատաւորք զպատիժո՞ր յօրինացն սահմանեալ են, ի վերայ ածեն յանցաւորին։ Հառաջագոյն առ որոշելոյ ինչ հարկ էր զի գոնէ երկուքն յերիր մասանց անտի Երդուելոց միաբան իցեն։ բայց այժմ շատ է թէ մի կողմն աւելի իցէ։ Ամենեքին՝ որ ընտրեսցին լինել Երդուեալ, եւ շառնուցուն յանձն, հատուցանեն ընդ այն տուղանս (յառաջնում նուազի 500 դահ. գաղի. եւ յերկրորդումն՝ 1000 աց)։ Եւ չէ մարդ նոցա այնուհետեւ ի գործ ինչ տէրութեան միջամուխ լինել, ոչ յայնո՞ր առաջնորդութեան են եւ ոչ յորս դատաւորութեան։ Բայց քանզի բազում անդամ զգժուարին ինչ սպասաւորութիւն հասանէ նոցա հարկանել, եւ այն՝ առանց իրիք ռոռճկաց, նմին իրի այսպիսի ինչ օրէնք կան եթէ որ միանդամ զայն սպասաւորութիւն կատարեալ իցէ, յամին երկրորդի ազատ իցէ անտի, բայց միայն յորժամ ինքնին կամակար ընդ այն կամիցի։

Ուշուարհին եթէ իրեւ հասարակաց ինչ օրէնք են յաշխարհին եթէ ի քննութեանցն ժամանակի չէ պարտ զամբաստանեալնի դիպահոջ ունել։ բայց յառաջագոյն բազում անդամ նորին հակառակն դիպէր, զի չէր յայտնի եւ ստհմանեալ թէ Երբ ևւ յորպիսի իրս պարտ իցէ յօրինաց անտի խոտորել։ Արդարեւ ամենայն դատաստանք վաղվաղակի ի լինել ատենական խորհրդոց, ուստի եւ թէ կարի անագան՝ յետ երից կամ վեց տմոց կատարին, այլ քանզի ոչ սակաւ չարիք դիպէին ի բանտարկութիւնս ամբաստանելոց, նմին իրի յամի 1837 նոր ինչ օրինօք հաստատեցաւ զի եթէ որ միանդամ ամբաստանինն, չիցեն այնպիսի յանցանաց պարտաւոր, վասն որոց պատիժք տանջանաց կամ անուանարկ լինելոյ սահմանեալ են, կարօղ են գտանել զոք երաշխաւոր եւ ազատ լինել մինչեւ ցժամանակ դատաստանաց։

Իւղագութեանք որ որդիք են գաղիսացւոց, զօրէնս
եւ զկարգո դատաստանաց նոցա ընկալան, եւ նո-
քիմքը վարին :

Ապէնեաւ. ունէր իւր հին ինչ օրէնս՝ որ Ատեան
դատաստանի կոչեր անդէն յեւմներորդ դարու, այս
ինքն է ի ժամանակի յորժամ խաւար տղիտութեան
գեռ մածեալ ունէր զայլ եւս ազգո արեւմտեայս :
Յետ այնորիկ յարշաւէլ Մաւրիտանացւոց յաշխարհն,
եւ ի կալ անդէն զբազում գարս, յաւելան ազգի ազ-
գի օրէնք յաղատութեանց եւ յաւանձինն շնորհաց,
զորս ընդ ժամանակս ժամանակս ապին թաղաւորք՝
քաղաքաց կամ գիւղից որ նշանաւոր ինչ քաջու-
թիւնս զործէին, եւ այնպէս լինէր Սպանիա անիշ-
խանութիւն հանդերձ օրէնսպրութեամբ : Ապա այլ-
եւայլ թագաւորք, մանաւանդ Ալֆինոսս Խմատուն
(1252 — 1284) բազում օրէնս ետան . եւ ի նո-
ցունց կարողս ե . (ի Սպանիա կարողս Ա .) զումա-
րութիւն ինչ օրինաց կազմէր . եւ ապա ուրեմն կա-
րողս Դ . յամի 1805 նոր ինչ զումարութիւն օրի-
նաց տոյր : Իսյց քանզի այս մատեանք օրինաց
քաղուածոյք իմն են, յորս է ինչ՝ որ յետոյ օրի-
նոք տուելովք ջնջեցաւ, եւ է ինչ՝ որ հակառակ
սովորութեամբ կամ կարգաւորութեամբք եղծաւ,
դարձեալ քանզի ի նոսին յաւելան եւ օրէնք Փեր-
գինանդսսի է . որ միայն առանձինն 24 մեծամեծ
տոմարս լնուն, եւ վճիռք ժողովոց ազդին (cortés),
վասն այնորիկ ի մեծի խառնակութեան դասնին
օրէնք աշխարհին, եւ հարկ ի վերայ կայ նոցա ան-
յապաղ զամենայն հնարս հնարել եւ ջանալ դքա-
զաքային եւ զպաժոց օրէնս յօրինել :

Ի քաղաքս եւ ի շէնս են խօնարհագոյն կամ ա-
ռաջին դատաւորք, (որք alcades եւ corrégidores կո-
չին) . իսկ արքունի դատաստանք ըստ դաւառաց դա-
ւառաց են երկրորդ ատեան դատաստանաց . եւ վե-
րին ատեանն՝ որ ի Մաղրիդ, է երրորդ ատեան դա-

տաստանաց : Ըստ քաղաքային իրաւանց կարի իմ յամբ կատարին գատաստանք , եւ բազում անդամ ոչ լինի զբաւ , եւ է զի նոր իմն եւ անսովոր ատեան կազմի , եւ ի գատաստանէ անտի որոյ է ըստ օրինացն դատել , առնու դատէ զիրսն՝ զորմէ դատն է . քանզի իւրաքանչիւր աստիճան մարդկան , իւրաքանչիւր ընկերութիւն , իւրաքանչիւր կարդ ունի իւր առանձինն ատեան կամ հրապարակ (suero) որ զընթացս գատաստանին խափանէ : Ասի թէ 72 այլեւայլ հրապարակը իցեն . որով յայտ է թէ թիւ համարոյ դատաւորաց եւ խօսելեաց բազում յոյժ է :

Հայժմ գատաստան պատժոց Ազանիացւոց մեծաւ անազորոյն խստութեամբ վարեր . բանզք՝ խռնաւ գետնափոքք էին , ստեղ եւ ըստ սովորութեան տանջանօք առնեին հարցափորձ , եւ զմահապարասն մինչեւ յյետին ամս լուսնաձեւ երկաթի գործեօք չախջախէին : Ա առն յանցանաց՝ որ ընդդէմ թագաւորի , չեին սովոր Ազանիացիք մահու սպանանել զոք . զի էին նոցա բանաք յափունս Ափրիկեցւոց աշխարհին , զորս յառաջագոյն վասն ծովական հինից ի կիր արկանէին , ի նոսաս այնապէս իմն ընդ բանապիեալն վարեին , զի դուն ուրեք կենդանի մնային նորա մինչեւ ի կատարել ժամանակի բանտարկութեան իւրեանց : Ամենայն գատաստանք ի ծածուկ կատարեին : Յամաս յայտոսիկ Երդուելոց դատաստան ի ներքս մուծաւ , եւ դատաստանք հրապարակաւ լինին . բայց դատաւորաց իշխանութիւն այնպէս ամփոփեալ է , զի յանցաւոքք կամ ամենեւին անպատիք ելանեն , եւ կամ վասն անհնարին մեծաց յանցանաց ի թեթեւ ինչ պատիժո մտանեն :

Լ ՈՒՍՏԾԵՎՑԻՈՅ կարդք իրաւանց նման են ամենեւին Ազանիացւոցն : Բազում օրէնսդրութիւնք այլեւայլ թագաւորաց զոն ի միջի . բայց ցայժմ չիք ինչ յարդարեալ մտեան օրինաց : Ասկայն ասի բան եթէ բազում օրէնսդէոք ի նոյն պարապեն , զի տէ-

բութիւնն վարձս բազումն այնմ խոստացեալ է, որ այնպիսի ինչ մատեան գրիցէ: — Ի յետին ամսս մուծին եւ Լուսիտանացիք զերդուելոցն դատաստանն եւ զհրապարակաւն վարել յատեանս: Առ այնչափ անկարգ եւ անպիտան են դատաստանք աշխարհին, զի բազում անդամ առանձինն ոմանք անձամբ անձին իրաւունս առնեն ի զրկողաց իւրեանց, եւ յաճախ եւս այն է զի մեծամեծ սճիրք անպատիժ մնան:

Ի ՍԻԿԻՒՐԾԻՑ թագաւորութեան գոյ մատեան մի օրինաց կոչեցեալ Մատեան օրինաց վասն թագաւորութեան երկոցունց աշխարհաց Սիկիլիացոց, որ տուաւ յամի 1819, եւ է վասն քաղաքային իրաւանց, վասն իրաւանց պատժոց կամ յանցանաց եւ վասն վաճառականութեան: Այս մատեան՝ որ ի գաղինացոց անտի է, իրեւ զնոցայն՝ հինգ մասունս բովանդակէ: — Ի տէրութեան անդ յիւրաքանչիւր ժողովս մարդկան (commune) գոն դատաւորք խաղաղութեան, յամենայն շրջանո՞ դատաւորք շրջանաց, եւ յամենայն դաւառո՞ Նէապոլի քաղաքային առեանք, եւ երեք քաղաքային առեանք վասն եւթն դաւառաց Սիկիլիայ կղզւոյ: Իսոց ի սոցանէ գոն վասն Նէապոլսոյ շորք մեծամեծ քաղաքային առեանք, եւ ընդ իշխանութեամբ միոյ միոյ յատենից առափ է աւելի քան զմի դաւառ: դարձեալ վասն ամենայն քննութեան դատաստանաց պատժոց յիւրաքանչիւր շրջանո՞ գոյ մի դատաւոր քննութեան, եւ վասն առլոյ վճիռ 19 մեծամեծ առեանք պատժոց: Այս ի վերայ ամենեցուն գոն երկու վերին առեանք դատաստանի վասն քաղաքային եւ պատժոց իրաւանց, մին ի Նէապոլսեցւոց քաղաքի եւ երկրորդն ի Պաղերմոյ: Ի տէրութեան աստ կարգք գաղինական դատաստանաց իրեւ հիմն եղեալ են, եւ ամենայն դատաստանք հրապարակաւ լինին: բայց մոխանակ առենական խորհրդոց հանապազօքեայ առեանս մուծին, եւ զերդուեալսն եւս բարձին ի միջոց:

Ի ԱՅՐԴԻՆԵՑՏՈՑ աշխարհին վասն դաւառաց յամաք երկրին գոյ անդստին յամէ 1770 մատեան մի օրինաց, որ կոչի Մարմին կարողուեան (օրինաց), յորում գտանին իրաւունք քաղաքայինք եւ պատժոց միան գամայն։ Խոկ վասն Արդինիայ կղզւոյ կայ առանձինն մատեան օրինաց յամէ 1828։ Յամի 1837 արքունի հրովարտակաւ տուաւ նոր մատեան քաղաքային օրինաց վասն թագաւորութեանն, որ ի ցամաք երկրին եւեթ հռչակեցաւ եւ ի կիր արկանի, եւ հիմն մատենին գաղիականն է, այլ բազում իրաք այլակերպ անտի։ — Ի ցամաք երկրին հինգ վերին ատեանք գատաստանի գոն, ընդ սոքօք քառասուն ատեանք երկրորդ աստիճանի, որք բատ օրինակի առաջնոցն վասն քաղաքային իրաւանց եւ վասն պատժոց են, եւ գատաստանք ութ վասն վաճառականաց, միանգամայն իսկ 412 խոնարհագոյն գատաստանք միով եւեթ գատաւորաւ։ Աղջի Արդինիայ ունի երկուս վերին ատեանս արդարութեան, մետասան ատեանս արդարութեան երկրորդ աստիճանի միով եւեթ գատաւորաւ, վասն թեթեւագոյն քաղաքային կամ պատժոց իրաց, եւ մի նոյնպիսի ատեան գատաստանի յորում բազում դատաւորք են, դարձեալ երկուս ատեանս վաճառականաց, են անդ միանգամայն իրրեւ խոնարհագոյն ատեանք՝ գատաստանք ժառանգականք վասն հպատակաց, որոց իշխանութիւն արդ յոյժ ամփափեալ է, եւ 26 արքունի գատաւորք ուրոյնք, վասն փոքրունց իրաց իրաւանց այնպիսի մարդկան՝ որք շունին ինչ ազատութիւն կամ առանձին շնորհս յարքունուստ։

ՀԵՂԱԼԵՑՏՈՑ այլեւայլ նահանգք ի վերջին 20 ամսու յայսոսիկ այնչափ ինչ աշխատ եղեն ի յօրինել մատեանս օրինաց, եւ այնչափ ինչ գրեցին, զի զմեծ մասն Եւրոպայ մարթ էր նոքօք խնամել։ Վայ ամենայն մատեանք օրինաց, առաւել զդերմանական կարգաց զհետ երթան քան զգաղիացւոյն։

— Ամենայն ուրեք երկու աստիճանք են ատենից դատաստանաց նոցա, դատաւորք վասն ամաց ինչ (ըստ սովորութեան՝ վեց ամաց) ընտրին. դատաստանք հրապարակաւ լինին. ի դատաստանս՝ որ վասն յանցուածոց, ամբաստանելոց մարթ է ունել իւրեանց պաշտպանս : Ի նահանգս ինչ զո՞ն եւ դատաւորք խաղաղութեան, եւ ի բազում դաւառս, յորժամ զմնծամնծ ինչ չարեաց դատաստան լինելոց իցէ, յայնժամ բազմացուցանեն զդատաւորմն՝ որոց կէոք նորոգ ընտրին իբրեւ օգնականք բուն դատաւորաց, եւ կէոք ի միջոյ ժողովրդեան յաւելուն :

Կայսերութիւն, զորօրինակ ցայտմ վասն այլոց ինչ իրաց ասացաք, ոչ զնոյն եւ զմի օրինակ դատաստանական տեսչութեան ունի, այլ յերկուս բաժինս հատանի . զի այլազդ օրէնք են նորա ի գերմանական, ի Ալաւնական եւ յիտալական դաւառս, եւ այլազդունակ ի Հունգարականս :

— Առաջնոցն մատեանք օրինաց վասն քաղաքային իրաւանց յօրինեալ յարդարեցան յամի 1812. իսկ վասն կարդի դատաստան առնելոյ անդստին յամէ 1703 դոյին մատեանք, եւ վասն իրաւանց պատճոց յամէ 1803. եւ այժմ դնետ լինին յօրինել հասարակաց ինչ մատեան օրինաց առանձինն վասն վաճառականութեան : — Խճէ զիարդ պարա իցէ առնել իրաւունս եւ արդարութիւն ոչ միայն ի քաղաքային դատաստանս, այլ եւ ի դատաստանս պատճոց, են երեք աստիճանք առենից : Խըրորդ ատեանն որ անուանեալ կոչի վերին դատաստան, ոչ միայն ջնջելոյ (cassation) վճիռս առյ, այլ եւ սուհմանեալ որոշէ եւ զրուն իսկ զիրացն, եւ վերին կամ զլիստոր դահներէց նորա է իբրեւ զպաշտօնեայն արդարութեան այլաց աէրութեանց : Այս երրորդ կամ վերին ատեան է ի Ակիննա, եւ ունի իւր ծերակոյտ մի ընդ փոխանակաւ դահներիցու ի Ակրոնա քաղաքի : — Իբրեւ երկրորդ ատեան ի քաղաքային եւ ի պատճա-

ժնջելոյ (cassation) վճիռս առյ, այլ եւ սուհմանեալ որոշէ եւ զրուն իսկ զիրացն, եւ վերին կամ զլիստոր դահներէց նորա է իբրեւ զպաշտօնեայն արդարութեան այլաց աէրութեանց : Այս երրորդ կամ վերին ատեան է ի Ակիննա, եւ ունի իւր ծերակոյտ մի ընդ փոխանակաւ դահներիցու ի Ակրոնա քաղաքի : — Իբրեւ երկրորդ ատեան ի քաղաքային եւ ի պատճա-

պարտաց գատաստանս , ոռն ինն դատաստանք բազման յայլեւայլ գաւառս : — Իսկ իրրեւ առաջին կամ խոնարհագոյն ատեան ի քաղաքս եւ ի գեւզ գտանին դատաստանք իշխանի Երկրին , նուի բակապետք եւ դատաւորք քաղաքի , դատաստանք ժառանգականք , այլովքն հանդերձ :

Խւրաքանչիւր ատեան դատաւորութեան որ տայ վճիռ զյանցանաց պատժոց պարտի ժողովս իմն ունել , յորում թէ կարի սակաւ՝ պարտին գտանել երեք գատաւորք՝ որոց քաջ ուսեալ իցէ զօրէնսն եւ ընդ հանդէս քննութեան անցեալ իցէ : « Դատաստանքն գրով վճարին եւ ի ծածուկ . չէ մարթ թէ ամբաստանեալքն ունիցին պաշտպանս , այլ պարտէ առն իւրաքանչիւր անձամբ անձին պաշտպանել . եւ եթէ համարիցի այնպէս թէ անիրաւեցան ի նա դատաւորքն , ունի իշխանութիւն բողոքել ի վերին դատաստան : Եցրկու արք , ըստ սովորութեան ի կարգէ քաղաքացեաց , պարտին մօտ լինել յամենայն ատեանս դատաստանաց : Օյյանցանօ՝ որ ծանր ինչ պատժոց պատուհասից արժանի իցեն , պարտէ վերին ատենի դատաւորաց ծանուցանել . եւ չէ մարթ ըստ օրինաց սկիզբն առնել հարցափորձի պատժապարտաց մինչ չեւ ժողովոյն հաւանեալ ընդ այն :

Առ քաջ ի միտ առնլոյ զմեզմական ոգի՝ որով վարի աւստրիական տէրութիւնն ի գաւառս յայտոսիկ ի դնել պատիժոց ի վերայ յանցաւորաց , պարտէ զիտել , զի պատուհաս մահու միայն ի վերայ մատնրչաց արքայի կամ հայրենեաց , ի վերայ կամաւոր սպանութեան դնի , նոյնպէս եթէ հուր ոք ուրեք արկանիցէ վասն բազում վնասս առնելոյ եւ շինուածս մեծամեծս այրելոյ , կամ յօրինեացէ դահնեկան սուս ի քարտիսէ : « Դարձեալ եւ զայն եւս արժան է զիտել եթէ ի բազում ժամանակաց հետէ բարձեալ են ի միջոյ պատիժք առաքելոյ յարբունի նաւս (galère) , զինչսն յարբունիս առնուլ , եւ յամէ

1833 ի բանտ արկանել ընդ ամենայն ժամանակո կենաց:

Հունգարացւոց եւ Տրանսիլվանիացւոց իրաւանցն կարգ շունի ինչ ամենեւին նմանութիւն ընդ իրաւանց այլոց գաւառաց տէրութեանն: Զգոն անգէն մատեանք օրինաց որ կարգեալ եւ յարդարեալ իցեն, այլ զոր օրինակ վասն Բրիտանացւոցն ասացաք, նոյն գունակ եւ աստ մատեանք օրինաց՝ վճիռք ժողովոց տէրութեանն են, որք մի ըստ միոջէ գրեալ կան ըստ կարգին որով տուանն: Եւ զոր օրինակ Բրիտանացւոցն օրէնք ըստ ամաց թագաւորացն՝ առ որովք տուան, ի վկայութիւն կոչին, նոյնպէս եւ Հունգարացւոցն օրէնք ըստ ժողովոց տէրութեանն, եւ ըստ թուոյ ամաց ժողովոյն ի մէջ ըերին: — Օչյո ինչ առանձինն գտանեմք յատեանս գատաստանաց այսր աշխարհի, զի երբեմն վեց ատեանք մի զմիով կան, եւ կարեւոր իրք ըստ մեծութեան իրացն ի գիտաւորագոյն ատենէ գատին. այնպէս զի են իրք ինչ զորոց յերկուս վերագոյն ատեանս միայն մարդ է վարել դատ: Եւ զոր օրինակ զայլ եւս մասունս տեսչութեան նոյնպէս եւ զարդարութեան տեսչութիւն՝ միայն ազնուականք ունին, եւ զամենայն գատաստանս նոքին կատարեն, որպիսի եւ իցեն իրքն եւ անձինք զորոց գատաստանն իցէ: — Եթէ կամէր քաղաքացի ոմն բնդդէմ ազնուականի ուրուք գատ վարել, մինչեւ ցամն 1791 պարտ էր թէ համօրէն քաղաքն միշնորդ լինէր վասն նորա. եւ ի ժողովի տէրութեան յամի 1836 հաստատեցաւ եթէ շինականք կարօղ իցեն անձամբ կալ առաջի գատաւորաց, եւ ոչ եթէ ի ձեռն տեարց կալուածոց իւրեանց: — Տրանսիլվանիացւոց ատեանք արդարութեան ստկաւ ինչ այլակերպք են ի բուն Հունգարացւոցն:

Ի գերլուսածոն աշխարհին ի հին ժամանակո շդոյին ամենեւին իրաւունք եւ ոչ օրէնք վասն խառնազանձ ամբոխին՝ որ իրրեւ զգերի էին. իսկ վասն ազ-

նուականաց գոյին իրաւունք վիճակաց : Յետ այնու-
րիկ ներքին ինչ կարդք եւ օրէնք ի ներքս մուծան,
բայց եւ այնք ոչինչ յօրինեալ յարդարաւմն ունեին :
Իբրեւ ապա կարդք եւ յօրինուածք սկսան լինել ի
ժողովրդեան, Գերմանացւոց կայսերք՝ որք Եւ Հռո-
մայցւոց ինքնակալք կոչեին, զհռոմէական իրաւունան
կարգեալ՝ զնոյն տային ուսուցանել մանկուոյն : Խակ
իբրեւ օրէնս պատժոց, քանզի զայնց չեր Հռոմայցւ-
ցւոց մատեան ինչ բովանդակեալ, կարուս Ե. տայր
յամի 1532 վասն համօրէն Գերմանացւոց աշխարհին
զահագին օրէնս պատժոց, որ հանդերձ դառն տան-
ջանօք եւ սաստիկ պատժովք մահու վճարէին : Ի՞սոց
սակաւ սակաւ ի լինել մատաց մարդկանն զգօնագոյն
եւ մարդասիրագոյն, զանագործյն խստութիւնն մեղ-
մացուցանեին : «Երյնպէս եւ ի քաղաքային օրէնս
ըստ գաւառաց գաւառաց փոփոխմունք եղեն : Այս
փոփոխմունք՝ որոց հիմն եւ սկիզբն են Հռոմէական
օրէնք եւ օրէնք Կարուսի վասն պատժոց, մինչեւ
ցայսօր են օրէնք եւ իրաւունք ժողովրդեանն Գեր-
մանացւոց : Գարձեալ վասն իրաւանց պատժոց յե-
րեսուն ամաց հետէ ամենայն Գերմանական տէրու-
թիւնք ջանան եթէ նոր ինչ օրինօք՝ որ յառաջազդոյն
պակասէին, բարւոք վառել եւ կազմել զաշխարհն, եւ
եթէ նոր օրէնս գնել փոխանակ հին ինչ օրինաց՝ զորս
վասն խստութեանն չեր մարթ ի կիր արկանել :

Ի քաղաքային իրաւունս տէրութեանց Գերմա-
նացւոց ոչ սակաւ խսիր գտանի յիրս գատաստանի
եւ քննութեան . որպէս ի Հանովեր եւ ի Բաւարիա
այսպիսի ինչ սկիզբն է, եթէ Այն ամբաստանու-
թիւն միայն հաւատարիմ համարեացի, զոր ամբաս-
տանօղն մարթայցէ յուցանել, կամ ամբաստանեալն
յայտնապէս խստովանեացի թէ գործեաց . ուստի
եւ այն մասունք ամբաստանութեան զոր ամբաստա-
նօղն ի մէջ բերցէ, բայց չկարիցէ յուցանել, յոր-
ժամ ամբաստանեալն ընդ լռութեամբ անցուացէ

զնոսա, եւ կամ թէ ամենեւին իսկ չերեւեսցի նա, իբրեւ այն թէ շիցէ լեալ կամ թէ յանդիման կացուցեալ եւ հաստատեալ, մերժին եւ խոտին : “Առրին հակառակ սկիզբն է յԱւստրիա, ի Պրուսիա, ի Ավգուստիա եւ յայլ եւս տէրութիւնս ինչ գերմանիայ, յորս ամենայն մասունքը ամբաստանութեանն զոր ամբաստանեալն շկարիցէ յայտնապէս ժխտել կամ սուտ յանդիմանել, իբրեւ ճշմարիտ համարին :

Ի գերմանացւոց աշխարհին գատառտանք պատժոց դրով կատարին եւ ի ծածուկ. առեանք արդարութեան հանապաղ կան մնան. շգոն ի նոսա երգուեալք, եւ ոչ իսկ ըստ սովորութեան առանձինն պաշտպանք : Ախայն ի գուտառն՝ որ յայնկոյս Հռենոս գետոյ են, ըստ օրինակի Գաղիացւոց վարին եթէ ի քաղաքայինս եւ եթէ յիրս պատժոց : — Ի հիւսիսային կողմանս աշխարհին գոն գեռ եւս սաստիկ պատուհառք մահու. որպէս ի Հանովեր ի վերայ մորթոյ արջաւոց ընդ քարշ արկեալ տանին ի տեղի պատժոցն, եւ եթէ մաանիշ ոք իցէ յանցաւորն խեղդեն : “Կարձեալ ի համօրէն աշխարհին սովորութիւն է եւ բրածեծ առնել. որպէս թէ շիցէ մարթ եւ պատշաճ փոխանակ այնպիսի խոշանգանաց՝ որ անպատութեան են եւ միանգամայն ծանականաց, զայլ ինչ պատիժ՝ որ նոյնպէս տառապեցուցիչ եւ միանգամայն պարկեշտագոյն իցէ, ի վերայ ածել, որպէս ժամանակակից կծկեալ, կապեալ զմին ի ձեռաց ընդ սրունան :

Իսկ վասն կարգին եւ յօրինուածոյ արդարութեան առենի գերմանացւոց պարտ է զիտել, զի ի խոնարհագոյն աստիճանս կամ յառաջնում առենի, ըստ սովորութեան երեքին պաշտամունք, այս ինքն քաղաքային խնամակալութիւն, սատիկանութիւն կամ զգուշութիւն կարգաց եւ խաղաղութեան, եւ արդարութիւն, խառն են. զի մի եւ նոյն ատեանն զամենայնն խնամէ, թէպէտ եւ բազում սպասաւորս եւ

արբանեակս ունիցի : Իսյյց յատենի բողոքման քաղաքային գատաստանաց երեքին այն դործք բաժանին ի միմեանց : — Ամենայն ուրեք ի Գերմանացւոց աշխարհին, զոր օրինակ ԺԲ . հատածն վճռոց Գերմանական դաշնաւորութեանն 1815 ամին հրաման տայ, գոն վերին ատեանք արդարութեան, զի մի դուցէ թէ քաղաքացիք իբրեւ ի բարբարոսիկ տերութիւնս, ինքնակամ կամաց կամ վրիպանաց միոյ իրիք առնենի կամ միոյ ուրուք մարդոյ մատնեցին :

ՊՐՈՒՍԻԱ որ այնպէս յառաջադէմն է յաւսմանս, յօրէնսդրութեան ոչինչ իւիք աւելի քան զհարաւային Գերմանացիս գտանի : Խրաւունք եւ օրէնք աշխարհին բովանդակեալ կան ի Մատենի քաղաքային իրաւանց, որ տուաւ յամի 1794, զի ըստ նմին իբրեւ ըստ սկզբան եւ օրինակի զայլ եւս իրաւունս համօրէն գաւառացն յօրինեալ կազմեոցեն, եւ հանապազիսկ նոր օրէնս դնեն : — Ի դատաստանս չգոն խօսելիք, որոց սպասաւորութիւն ի Բրիտանիա, ի Գաղիա, յԱւստրիա եւ յայլ աեղիս գրեթէ արուեստ իմն լեալ է . այլ ըստ համեմատութեան ընակչաց գոն յամենայն տեղիս սպասաւորք ինչ տէրութեան, որ անուաննեալ կոչին հոգարարձուք արդարութեան եւ նոստարք, որ զզործ խօսելեաց աշխարհացն՝ զորոց զանուանսն յիշատակեցաք, կատարեն : — Ի յետին ժամանակս ի բազում գաւառս աշխարհին գտատաստանք հրապարակաւ լինին : — Առեջ ինչ բարերարութիւնաշխարհին համարին եւ իրաւարարք : Օ ամենայն քաղաքացի՝ որ դիտիցէ զիրեւ գպրութիւն, մարթէ ընտրել իրաւարար, ծախիք ինչ ոչ են վասն նոցա, եւ վճիռք նոցա կատարին եթէ չհամարեոցին ընդունայն եւ ունինչ : Ի Բերլին քաղաքի են իբրեւ 30 իրաւարարք :

Ի զիրս օրինաց պատժոց որ այժմ իսկ կըին, շահեալ տիրէ ողի անագորօն խատութեան . տակաւին սովորութիւն է անուօք տանջել, ի խարոյի արկանել, եւ յառաջ քան զմա՞շ ի վերայ ածել շա-

բազան չարալուկ կտաել, ընդ քարշ ածել, զամենայն ինչն յարգունիս առնուել, եւ զայլ ազգի ազգի պատիժս ի վերայ զնել: Յամի 1837 յ2 Մարտի, ոմն ի կանանց շննականաց, որոյ զամուսին իւր սպանեալ էր, անուօք վճարեցաւ: Պահու պատիժ ի վերայ զնի ոչ յայնժամ միայն յորժամ ոք կամաւ եւ խորհրդով սպանանէ զոք, այլ եւ յայնժամ եւս յորժամ ըստ զիսպաց մեռանի ոք ի հրայրեացս, կամ ի բռնաբարել ի գործս անարժանութեան կամ ոյլազդ ինչ. զի նա՝ որոյ պատճառ լեալ իցէ հրդյն կամ խարդաւանութեանն, կրէ պատիժ զմահ իրբեւ զսպանօղ:

Պայմանն եւ օրինակ դատաստանաց Պրուօխացւոց բազմամանն է: Առաջինն կամ խոնարհագոյն աստիճանկ ատենից չեն մի օրինակ, զի բազում ազգք քաղաքային եւ պատժոց ատենից են բովանդակեալ ընդ առաջնով աստիճանաւ, որոց իշխանութիւն ոչ նոյնչափ եւ նոյնպիսի է, այլ ըստ կողմանց կողմանց եւ բառ իւրաքանչիւր ազատութեան եւ շնորհաց եւ բառ բազմութեան բնակչաց երկրին պէսպէս են, են որ առաւել են իշխանութեամբ եւ են որ սակաւ: Բայց եւ աստ վասն վճիռ տալոյ յիրս պատժոց՝ վերին իշխանութիւնն պահանջի. զի վասն գուղնաքեայ ինչ յանցանաց եւեթ՝ որոց սակաւ ինչ եւ թեթեւ պատուհաս իցէ, առաջին աստիճանի ատենիք վճիռ տան, իսկ վասն մեծամեծ ինչ պատժոց զվարաւոր եւ յոյժ իսկ վերին դատաստանաց վճիռք պիտոյ են: — **Վ երին դատառական ատենիք դատաստանաց են Գատաստան տաճարին (Kammergericht) ի Բերլին,** ութեւտասն վերին դաւառական դատաստանք, առեանն՝ որ ի կենիքօրերգ եւ դատաստանն բողոքման ի պառեն: — **Ի վերայ ամենեցուն իրրեւ զվարաւոր** եւ վերագոյն դատաստանն ի քաղաքային եւ ի պատժոց իրս է Գագանի վերին ատեանն ի Բերլին, եւ ապա ուրեմն իրբեւ կենդրոն ամենայնի է տան պաշտաման արդարութեան:

Բայց այսմ ամենայնի շիք տեղի ի կողմանան
Ունական գաւառի որ յարեւմտեան եզերս Ունու-
սի են, զի անդ օրէնք Գաղիացւոց ունին զօրու-
թիւն, եւ ամենայն ինչ ըստ Գաղիացւոց օրինաց
վճարի:

Ի ՀՅՈՒՄԵԴԱՑԻՈՑ օրէնս՝ որ տուան յամի 1815
եւ են հիմն օրէնսդրութեան աշխարհին, գտանի
դրեալ զայս օրինակ. Պատրու եւ պատշաճ է զի ի
բովանդակ թագաւորութեան մուծցի հասարակաց
մատեան ինչ օրինաց վասն քաղաքային, պատժաց
եւ վաճառականութեան իրաւանց, վասն կարգի եւ
յօրինուածոյ գատաւորական իշխանութեան, եւ թէ
զիարդ պարու իցէ զնալ յորժամ քաղաքային ինչ
գատաստան կամ գատաստան պատժոց առնել
հասանիցէ. Ապրի կարեւոր էր այս. քանզի ցայն-
ժամ իւրաքանչիւր ազատ գաւառք՝ յորոց կազմեցաւ
Հոլանդացւոց թագաւորութիւն, ըստ իւրեանց սեպ-
հական գաւառական օրինաց վարեին. Առ արդարեւ
առ ի կատարել զայս խնդիր, յամի 1835 զառաջինն
մատեան ինչ օրինաց վաճառականութեան, ապա մա-
տեան ինչ քաղաքային օրինաց, օրէնս ինչ վասն
կարգի եւ յօրինուածոյ գատաւորական իշխանու-
թեան եւ միանգամայն իսկ վասն կարգի քաղաքայ-
ին գատաստանաց ետուն. — Ապրդ, յօրինուած,
իրաւունք եւ զնացք ի գատաստանս նման են գա-
տաստանաց Գաղիացւոց. բայց փոփոխութեան եւ ուղ-
ղութիւն բազում է. նոյնպէս ի պատժականս՝ իրաւ-
ունք Գաղիացւոց կացին առ նոստ, միայն առեանք
գատաստանաց վասն յանցաւորաց հաստատունք եւ
հանապազորեայք են, եւ Երգուեալք ոչ գոն ի նոստ:

ԱԿՐՍԴԱԿՆԵԼԵԱՆ թագաւորութիւնք հանապազ
փափոխեն եւ յարդարեն զօրէնս առենից իւրեանց: —
Ի ԴԱԿՆԵԼԵԱՆ աշխարհին են Գանիսական օրէնք՝ որ
յամին 1683 տուան. եւ են առանձինն օրէնք վասն
Եկեղեցեաց, զօրաց, ծովական զօրաց. նոյնպաւակ

Եւ ՍՈՒԵԴԻՇԻՔ Եւ ԿՈՐՈՒԵԳԻՇԻՔ ունին զիւրեանց առանձինն օրէնս։ Պանիացիք Եւ Առեղիացիք արդելուն ի կիր արկանել կամ ի վկայութիւն կոչել առար օրէնս, Եւ կամին սեպհականօքն Եւեթ վարել։ Բայց զի այս օրէնքը ընդ ոգւյ ժամանակին Եւ ընդ յառաջադիմութեան Եւ կրթութեան միաբան իցեն, Հրաման տայ ՎԴ։ Հատած սահմանադրութեան Կոռուեղիացւոց, որ Եղաւ յամի 1814, Եթէ սղարտ Եւ պատշաճ է խնամ տանել զի յառաջնում ժողովի անդ տէրութեան, Եւ Եթէ այնմ չիցէ հնար, գոնէ յերկրորդումն, Համաշխարհական ինչ մատեան քաղաքային Եւ յանցաւորութեան օրինաց տացի,։ Պանիացիք յայսպիսի գործս զբաղեալ են. իսկ Առեղիացիք Եւ Կորուեղիացիք յամի 1832 կարգեցին կանոնս ինչ Եւ սկզբունս օրինաց պատժոց, յորոց Կորուեղիացւոցն ըստ մասին յամի 1835 քննեալ հաստատեցաւ, Եւ է ըստ ոգւյ օրինացն պատժոց գերմանացւոց։

Ի Ականդինաւեան տէրութիւնս գոն բաղում ատեանք դատաստանաց մի քան զմի տռաւել իշխանութեամբ. զոր օրինակ ի Առեղիա գոն 90 ատեանք դատաստանի վասն թեթեւ իրաց, ապա 13 ատեանք դատաստանի, իրրեւ սովորական ատեանք խոնարհագոյն կամ առաջին աստիճանի, ի վեր քան զոսոա իրրեւ երկրորդ ատեան երեք արքունի դատաստանք, Եւ յետ ամենեցուն վերին դատաստան արքայի։ Կեսը յանդամոց այսոր վերին դատաստանի արքայի պարտին լինել յազնուականաց Եւ կեսը յայլոց կարգաց. Եւ յիւրաքանչիւր ժողովս տէրութեան Երգուեալք ոմանք ընտրին, որոց գործ այն է վճիռ տալ Եթէ զորս արդեւք յանդամոց իրրեւ անտրժանս ի դատաստանէ անտի ի բաց հանել պարտիցէ։

Ի ՌՈՒՄԵՑ աշխարհին կայսր Կիկոզայս զարմանալի արտգութեամբ եւ Հանել երկուս մեծամեծ

մատեանս օրինաց, վասն որոց ինքնակալք յառաջ քան զնա աշխատ լինէին։ Առաջինն ել յամի 1830, եւ է գումարութիւն իմն օրինաց, յորում ամենայն օրէնք՝ որ ի թագաւորութենէ անտի Աղէքսէաց (1649) մինչեւ ցմահ Աղէքսանդրի (1825) տուան, ժամանակագրական իւրաքանչ ինչ կարգաւ ի 45 տոմարս ամփոփեալ կան, եւ յութ մասունս բաժանեալ են, յորս են բաց յայլոց օրինաց քաղաքային եւ պատժոց օրէնք։ Խրկորդ մատեանն ել յամի 1833, եւ են ի նմա որէնք կարգեալ եւ բովանդակեալ, որ յառաջնոյ մատենէ անտի ի 15 տոմարս ամփոփեալ են։ յորոց յառաջնում տոմարին քաղաքային իրաւունք, եւ յերկրորդումն իրաւունք վասն յանցաւորաց կան։ Ի թագաւորութեան Պողմնիացւոց գոյին յառաջաց առաջնունք առաջնաձինն մատեանք օրինաց ըստ օրինակի Գաղիացւոց օրինաց յօրինեալ։ բայց յամի 1837 նոր ինչ օրէնք կարգեցան։

Բայտ կարգի դատաստանաց Ռուսաց, վասն այնոցիկ՝ որ չենն ազնուական, դտանին իրրեւ խոնարհագոյն կամ առաջին ատեան, դատաստանք ուրոյն ի քաղաքս եւ ուրոյն ի չենս։ իրրեւ երկրորդ ատեան են դատաստանք վարչութեան կամ արքունի։ այս դատաստանք են առաջին ատեան վասն ազնուականաց, եւ վասն այնորիկ դատաւորք ի նոսին ամենեքեան յաղնուականաց կարգէ լինին։ Խրբեւ վերին ատեան վճիռ տայ եւ սահմանէ ծերակոյտն ուղղիչ եւ կարգիչ։ Գոսն եւ ազգ իմն դատաւորաց խաղաղութեան, եւ են երկու դատաւորք՝ որոց իրրեւ առընթերակաց նոտին երկու ազնուականք, երկու քաղաքացիք եւ երկու շինականք։ սոցա անկ է եւ դատաստան առնել զյանցանաց այնպիսեաց՝ որ չեւ եւս իցեն ի շափ հասեալ եւ յիմարաց, դարձեալ նոցա արժան է հոգալ զի ամենայն բանտաւոր առաջի դատաւորին՝ որ նմա պատշաճ իցէ, դատեսցի, եւ զի մի ոք առանց կալոյ յատենի՝ կայցէ մնայցէ ի դիպահոջ։

Պատիժք՝ որ զնին ի վերայ յանցաւորաց, են տաւդանք, զինչըն յարգունիս հասանել, եկեղեցական ապաշխարութիւն, ազգի ազգի պատիժք մարմեց (բայց չէ հրաման յանազորոցին խստութիւն զառածանել.), դործել ի մետաղ զրովանդակ կեանու, եւ տարազրութիւն ի Սիրերիա, բազում անգամ հանդերձ ստիպելով գործել զերկիր: Առևու յետին պատիժ պատուհասի պատճառք լինի զի վճիռ մահու դուն ուրեք հաստանեն. մանաւանդ զի է եւ ազգ ինչ գանի՝ զօր հարկանեն փոկով եւ երկաթի գործեզք եւ բազում անգամ մինչ չեւ հարիւրիւ շափ հարեալ մահ ի վերայ ածէ: Այւ ի հարցափորձման տակաւին սովորութիւն է տանջանո մատուցանել, զի խոստավան լիցին զյանցուածան:

Բ. Վ. Պ. Ա. Հ. Վ. Ա. Հ. Վ. Ա. Հ. Վ. Ա. Հ. Վ.

Չէ մարթ յուրաստ լինել եթէ սոտիկանութեան իշխանութիւնն քան զայլ ամենայն մասունաւելութեան օգուտ մեծ ընկերութեանն գործիցէ: Յամենայն վտանգո՞ւ որ ի մարդկանէ կամ յայլոց ինչ պատճառաց մարթիցին գալ, ամենայն ոք, մեծամեծք եւ փոքունք յստիկանութիւն անգր գիմեն, ինդրել ի նմանէ թիկուն օգնականութեան. նու է որ զիեանս եւ զազատութիւն եւ զինչը յամուր զզութութեան պահէ ի ձեռաց շարութեան մարդկան կամ ի շարաշար ինչ պատահարաց. նու աւանիկ եւ բարերարն կարգաւորութիւն եւ զիւրութիւն յորս զայելեմք, նորա երախտիք են. սակայն եւ այնոքս գուն ուրեք ոք նմա շնորհակալ վասն ոյսովիսի բարերարութեանց զատնի. մանաւանդ զի հասարակաց բարը են անհնարինո շարախօս զնմանէ լինել: Ամլ այն անհնարին ապախատաւորութեան եւ անշնորհակալու մասց է: Արդարեւ հին սոտիկանութիւն իշխանութեանն Անետացւոց, որոյ վըէժինդրութիւն

սաստիկ էր իբրեւ զատիւծու, եւ գիշերայն ի ծածուկ ահազին սպանութիւնս կատարէր, ոչ միայն չէր հաճոյ, այլ եւ ի վնաս իսկ էր եւ եղծիչ ազնուականութեան, թէպէտ եւ սասանեցուցանէր զժողովուրդն՝ յորժամ ոք յոստիկանաց հանդերձ նշանաւն (ducato) զոր ի վերայ խուրին կրէր, երեւէր ի միջի։ Ի՞այց արդ յորժամ ի ձեռն սստիկանութեան ամենայն դաւաճանութեան եւ ապստամբութեան խորհուրդք չմնան գաղտնի, շարիքն երթան եւ նուազեն, սպանօղք չունին ակն զերծանելոյ ի վրէժիքնդրութենէ անտի արդարութեան, քաղաքք չէն դործին, եւ առողջութիւն բնակչացն ազնուական լինի, ազքատք բարւոք գարմանին, եւ շաեսանի մուրօղ ոք ուրեք ի փողոցո, յայտ է թէ այժմու սստիկանութիւնն ոչ միայն ազնուազոյն, այլ եւ ամենայն իսկ բարութեան պատճառ է։ Ուստի եւ նոցա միայն խորշել եւ գարշել պարտ է յոստիկանութենէ, որոց շարիս ինչ դործեալ իցէ, կամ որք դործելն կամիցին։

* իմն եւ հաստատութիւն քաղաքային սստիկանութեան՝ որ յամենայն տէրութիւնս Եւրոպացւոց աշխարհին գտանի, անձինք ինչ են կարգեալք եւ կազմեալք, որոց այլեւայլ գործք եւ սպասաւորութիւնք յանձն են ի զդուշութիւն տէրութեանն ի ներքուսու։ Գրեթէ յամենայն տէրութիւնս կարգեալ են հաստատուն սպասաւորք վասն սստիկանութեան։ Միայն ի տէրութիւնս ինչ իւրաքանչիւր քաղաքայի պարտի յանձն առնուլ առ ժամանակ մի զապասաւորութիւնն զայն։ — Իսուն խոնարհագոյն սպասաւորք քաղաքային սստիկանութեան են արք թէքեալք եւ վարժեալք փոքր ի շատէ ի հրահանդս զինուորութեան եւ զինու վառեալք, որք առաւելապէս նուիրակք եւ վարոցաւորք եւ կալանաւորակապք (gendarmes) կոչին։

Խըրկու գլխաւոր վախճանք են սստիկանութեան, մի՛ Յակահազվութիւն քաղաքացեաց առանձինն, եւ

մեւս եւս՝ Յապահովութիւն ամենայն իսկ տէրութեան։ Աստի իսկ բաժանին երկոքին առաջք համօրէն սստիկանութեան։ այս ինքն Առանձինն կամ առանին, եւ Հասարակաց կամ Հրապարակի իրաց յապահովութեան սստիկանութիւնք։ — Առաջինն յերկուց ազդաց աստի սստիկանութեանց, թէպէտ եւ ի պահպանութիւն ամենայն երեւելի բարութեանց քաղաքացեաց ազդեցուցանէ զիւր բարերար զօրութիւնն, սակայն մանաւանդ ի վերայ երից սկէ։ այս ինքն Ա. ի վերայ իենաց եւ առողջութեան մարգկան, Բ. ի վերայ արաքին ստացուածոց եւ ընչից նոցա եւ Գ. ի վերայ բարուոք բարոյից։

Ա. Եւ նախ իսկ քան զամենայն վասն կենաց եւ առողջութեան ամենեցուն զզուշանալոյ, սպասաւորք սստիկանութեան պարտին ի բազմամարդ տեղիս, ի հրապարակս, ի վաճառս եւ ի բազմամբոխ փողոցս, եւ յայլ տեղիս ուր բազմութիւն մարգկան խոնեալ իցէ առ ի տօնս ինչ կատարելոյ, շուրջ զալ հանապազ եւ տեսանել զի մի վտանգքք ինչ դիպիցին, որ ի շարարարոյ մարգկանն շարութենել կամ յանփոյթ լինելոյ եւ յայլ ինչ պատճառաց բազում անգամ դիպին։ Դարձեալ պարտին փոյթ ունել զի մի ի բժշկացն տղիտութենէ կամ յանփութութենէ վիշտո ինչ եւ կամ զմահ իսկ կրել հիւանդաց հասանիցէ։ նոյնպէս եւ վասն զեղոց բժշկութեան եւ թունից, զի մի անխտիր առանց զզուշանալոյ գոյցեն յամենեցուն ձեռռո։ եւ զապականեալ վաճառս ուտելեաց եւ ըմպելեաց որչափ հնար է արգելուլ։ Ես ոյնպէս եւ վասն զախտո եւ զհիւանդութիւնս մերժելոյ, որ յօդոցն անհարթութենէ եւ կամ յայլոց այնպիսի իրաց լինիցին, պարտին օդոցն մաքրութեանն փոյթ ունել, որպէս աւել ի փողոցսն ածել, զտեղիս մօրացեալս ցամաքեցուցանել, զտիզմս մաքրել, այլովքն հանգերձ։ եւ բժիշկք եւս ի նոյն կարգեալ են, առ ի զպէտս այնպիսի դարմանց զզա-

ցուցանելոյ, եւ գոն եւս վարձկանք զի զայն ի գործ արկեալ կատարիցեն :

Ոստիկանութեանն՝ որ վասն զկեանս քաղաքացեաց յապահով առնելոյ է, օգնականն լինին հառարակաց հիւանդանոցը, բնակութիւնը մանկանց ընկեցիկ եղելոց եւ ծննդականաց, եւ ապաստանքն մարդկան՝ որ յանկարծակի ի վտանգ մահու անկեալ իցեն, որք եւ յամենայն մեծամեծ քաղաքս գտանին : **Պանաւանդ** իսկ զի ի պատահել հիւանդութեանց ինչ, օգնականն լինին ի դոյն գործ պահպանութեան կենաց բժիշկըն՝ որ կարդեալը իցեն ի վերոց կողմանց ի դարմանս աղքատանոցաց :

Դարձեալ սպասաւորաց ոստիկանութեան անկ է զգուշանալ ժանտ ախտից կամ այլ եւս նոյնպիսի ապականիչ խօֆթութեանց : Եւ վասն այնորիկ պարտ է նոցա ոչ միայն փոյթ յանձին ունել զի զպատճառս այնպիսի ախտից ի բաց բարձցեն, այլ զի եւ զտարածանելու փոփոխութեամբ ախտին խափանեցեն : **Ամին** իրի ի զայրանալ անդ ի տեղուջ ուրեք հիւանդութեան, առ արդելուլ զբնաւ հաղորդութիւն, վաղվաղակի շուրջ զապականեալ վայրօքն դնին պահակապանք՝ որք սահմանո իմն յօրինեն . եւ եթէ պէտք ինչ իցեն, ի թիկունս հասանէ ոստիկանութեան եւ բուն զօրականն : **Ի** տեղիս ինչ յորս յաճախագոյն սովոր է ճարակել ախտն ժանտ, հանապազորդ սահման ինչ պաշտպանութեան հաստատեալ է առ արդելուլ զմուտս ժանտաբեր ախտին, ընդ այնմ խառն է եւ քառամանօրեայ զգուշութեան կարգն :

Բ. ***Ա**յնպէս եւ վասն յապահովութեան արտաքին ստացուածոց կամ սեպհական ընչից, բազմապատիկ միջնորդս ի կիր արկանեն սպասաւորք ոստիկանութեան : **Ա**ախ սկեն բազում հագարաձութեամբ զի զգողոց եւ զյափշտակողաց՝ որ ուրեք դտանիցին, կամ զթափառականաց կամ զայրոց կամկածելի արանց զհետս որոնեալ յայտնեսցեն, եւ պատիժ պա-

տուհասի արժանի ըստ յանցանացն ի վերայ ածիցեն, եւ կամ տարագիր ի դաւառէն արարեալ կամ թէ յօդտակար ինչ դործու կարգեալ, դադարեցուցանիցեն զվասան:

Իսյց ոչ յայնժամ եւեթ յորժամ յաղատ ինչ պատճառաց կամ ի մարդկանէ վնաս ինչ ընչից քաղաքացւոց հասանիցէ, ստիկանութիւնն ի մէջ մունէ, այլ եւ յորժամ ի դիպուածոյ ինչ պատահարաց դործիցի այն: Այնց վնասուց սակի են որ ի հրդեհէ, ի ջուրցն ողողէ, ի կարկաէ, յանասնոց կոտորածէ եւ ի նաւարեկութենէ վատնութիւնք լինին: Այսպիսի վնասուց եւ որ նոցին նման են, ոչ միայն փութայ ձեպի ստիկանութիւնն հակառակ կալ իսկզբանն եւ չմողուլ, այլ եւ ջանայ եւս զի եթէ յետ բազում զգուշութեան այնպիսի ինչ հասանիցէ կրել, արագ արագ զառաջսն ունիցի, եւ որ ինչ տուգանք զայնր զհետ զայցեն, շտայցէ թոյլ յառաջել: Եւ այսպէս հսկելովն ի վերայ պատշաճ պիտանութեան գործեաց՝ որ զշանթս արգելուն, եւ զի նիւթս շայրելիս ի շինուած տանց ի կիր արկանիցեն, եւ զի զգուշութեամբ պահիցին նիւթք՝ որ գիւրայրեացքն իցեն, եւ զի մի տարցին ճրագ ի տեղի՞ ուր վտանգ դուցէ, արգելու որշափ մարթիցէ զհրդեհն: Եւ հանդերձ այսու փոյթ յանձին ունի զառաջս ունել սաստկանալց հրդեհն, այնու զի հրոյ պահակապանու կացուցանէ, եւ ըստ օրինի մատուցանէ օգնականութիւն շիջուցանելոյ զհրդեհն, եւ գունդս կաղմեալս յաղատութիւն շարժուն ընչից եւ ստացուածոց կարգէ: Պարձեալ եւ զամենայն վնասն՝ որ ի ջուրցն հեղեղաց, ի կարկտէ, ի խաշանցն սպանութենէ եւ ի նաւարեկութենէ դործիցին, փութայ յառաջապայն զգուշանալ կանխել եւ խափանել աղգի աղգի բնական, սատեղագիտական, բժշկական եւ նաւական ստոյդ հնարինք հայթայթանաց: Իսյց քանզի եւ յետ այնր ամենայնի զգու-

շութեան՝ գէպ լինի բազում անդամ տանց այրել եւ սաացուածոց կորնչել, նոյնպէս եւ ի բնական անհարթութեանց սաէպ սաէպ բազում շարիք հասանեն, վասն այնորիկ դռն ընկերութիւնք՝ որը առեալ շափաւոր ինչ արծաթ, ի դիպել վնասուցն՝ հասուցանեն զրովանդակ գինս վնասուցն։ Այսպիսի ընկերութիւնք՝ որը անուանեալ կոչին Ընկերութիւնք յապահովացուցանելոյ (compagnie d'assurance), զքեթէ յամենայն տէրութիւնս դռն այժմ։

Գ. Խոկ գլխաւոր գործ պահպանութեան ոստիկանութեան ըստ բարոյից՝ է բարձումն գործական մուլտութեանց, զգուշանալով զի մի հրապարակաւ ի մէջ գոյցեն կարծիք այնպիսի մոլորութեանց, եւ նովին ակարացուցանել զապականիչ զօրութիւն շարօրինակաց, եւ ի ձեռն բուռն միջնորդաց՝ զոր օրէն իցէ ոստիկանութեան արկանել ի կիր, անհետ առնել ըստ կարի զգայթակզութիւնսն՝ որ հրապարակաւ լինիցին։ Ա ասն խափանելոյ զհրապարակաւ յայտնել կարծեաց գործական մոլորութեանց հոգ մեծ ունի ոստիկանութիւնն արկանել ընդ ճիշդ քննութեամբ զամենայն բանս՝ որ հրապարակաւ հնչելոց իցեն, թէպէտ բերանով թէպէտ զրով, զի արգելուցու զսփուել նոցա եթէ հակառակ օրինաց կամ պարտուց իցեն։ Բայց առաւել եւս զգոյշ լինի ոստիկանութիւնն վասն զրոց զրոշմելոց։ Ի բազում տէրութիւնս զոյ դիւան վասն յառաջադոյն տեսանելոյ զզիրսն՝ որ զրոշմելոց իցեն։ Եւ այսր դիւանի գործ այն է զիւտել տեսանել թէ իցեն ինչ ի զիրսն կարծիք կամ վարդապէտութիւնք վնասիչք խաղաղութեան տէրութեանն, կրօնից, բարոյից եւ համբաւոյ իւրաքանչիւր քաղաքացւոյ։ Եւ եթէ դտանիցի ինչ այնպիսի ի զիրսն, արգելուլ ի զրոշմելոյ։ Եւ այս դիւան անուանեալ կոչի Դիւան քննութեան զրոց (censure)։

Այս քննութիւն զրոց է ուրեք զի վասն այնպիսի զրոց եւեթէ որ զրոշեալ ինչ իրաց ճառիցեն

կամ որոշեալ ինչ չափ ունիցին կամ կերպարանս, եւ գարձեալ է զի վասն ամենայն գրոց առհասարակ եւ առանց իրիք ընտրութեան։ Խոկ ի բազում տերութիւնս չառնին յառաջադոյն քննութիւն յստիկանութեանէ անտի, ոյլ կամ հարկ է զօրինակոն զրոշմեալ չափուել մինչ չեւ տուեալ վճիռ սստիկանութեանն, եւ կամ անկեալ կան ընդ պատասխանատուութեամբ մատենագիրն, զրոշմիչն եւ որ տայն զրոշմել*։

Արագես վասն զրոշմելոյ զգիրս, նոյնոգես եւ վասն վաճառականութեան գրոց զգուշանայ սստիկանութիւնն, մանաւանդ յորժամ մատեանցն յայնապիսի աշխարհէ գայցեն, յորում շդուցէ ամենեւին քննութիւն գրոց եւ կամ ոչ առհասարակ ամենայն դրոց։

Խոկ վասն գյայունի գայցթակղութիւնս շարաչար զործոց ըստ կարի խափանելոյ՝ ջանայ սստիկանութիւնն մանաւանդ ընդդէմ անտառակութեան, արբեցութեան եւ դատարկութեան։ — Ի՞նդդէմ անտառակութեան ջանայ մերժել ի հրապարակէ զամենայն աղաւզի կերպարանս ի նկարս եւ ի թատերս եւ ի կաքաւս եւ յայլ այսպիսիս, եւ մանաւանդ զայնապիսի մարդիկ՝ որ առնիցին իւրեանց շահավաճառ զանառակութիւն, որոց եւ սաստիկ պատիժ պատհասի ի վերայ ածէ։ — Խոկ հակառակ արբեցութեանն սովոր է սստիկանութիւնն պարտիս ի վերայ դնել պանդոկապետաց եւ զինեվաճառաց տալոյ պատասխանի վասն արբեցութեան, եւ կարճէ զժամն հրապարակաւ ընդունելոյ հիւրս ի տունս զինուոյ, մանաւանդ ի դիշերային ժամանակի, եւ զի մրանզամայն զամենայն արբեալս՝ որ ի հրապարակի երեւիցին, ջանայ ըստ կարի առնել աներեւոյիթ յաշաց։ —

* Յերկրորդում տամարի մատենիս առառել եւս զժննութենէ զրոց խօսեսցուք։

Խոկ գործք դատարկութեանն՝ զորս զգուշանայ բառ-
նալ ի միջոյ սստիկանութիւնն, են մանաւանդ շրջել
ի մոյք ի փողոց եւ ունել սէք սստիկ ի խաղս բախ-
տի: Օ այնոսիկ՝ որ ի փողոց յայտնապէս մուրանայ-
ցեն, խստիւ ի բաց հալածէ սստիկանութիւնն. եւ
այսպիսի աղքատաց կայ բաղում օղնականութիւն
յաղքատանոցաց, յորբանոցաց եւ ի տանց՝ որ վասն
այրեաց են, եւ յայլ այսպիսեաց, որք կամ ի տէ-
րութենէ են կամ յաղատ կամաց առանձինն մար-
դոց: — Խոկ բնդդէմ խաղուց բախտի որ առաջնոր-
դեն ի դատարկութիւն, զգուշանայ սստիկանութիւնն
ուղղակի արգելով եւ սահմանելով ի վերայ պա-
տիժս, որք թէպէտ եւ առաւել վասն խոնարհա-
գոյն աստիճանի մարդկանն են, բայց մասամբ իւիք
եւ առհասարակ ի վերայ ամենեցուն կան. եւ յա-
մնայն տեղիս շուրջ գան սպասաւորք սստիկանու-
թեանն դիտել եւ տեսանել վասն իրացո այսոցիկ,

Վասն ունելոյ զառաջս դատարկութեան, ար-
բեցութեան եւ ազգի ազգի շարաշար զբօսանաց, ի
նոր ժամանակս ի բաղում տէրութիւնս կարգեալ
կան առուանեալ Արկեղք կամ սեղանք խնայութեան
(caisse d'épargne) եւ գորոցք մանր մանկանց: —
Արկղն խնայութեան այն է զի կայ ինչ տուն սեղա-
նաւորաց, յորում ծառայք, վարձաւորք եւ այլք
եւս գոյզն գործաւորք զակաւ արծաթիկն իւրեանց՝
որ խնայութեամբ յաւելաւ, կարօղ են դնել, եւ առ-
սակաւ սակաւ յաւելով ի նոյն՝ ժողովնել գլուխ ինչ
արծաթոյ՝ որ եւ հանապազ վեցամսեայ շահիւքն
բազմանայ: Վարժ է դիւրաւ առնուել ի միտ թէ
որպէս սովին խոնարհագոյն ժողովուրդն քաջալերի
ի խնայութիւն եւ ի ոէր աշխատաւթեան, եւ ար-
գելեալ լինի ի շուայտութենէ եւ յայլ եւս նոյն-
պիսի շարեաց: — Դարրոցք մանր մանկանց են տե-
ղիք ինչ՝ յորս առաքեն արք որ ի խոնարհագոյն գոր-
ծաւորութեան են, զմանկունս իւրեանց՝ որք տա-

կաւին շիցեն պատեհ ոչ բուն ուսմանց որ աւանդիցին ի դպրոցս եւ ոչ յաւսումն արուեստից, մինչ դեռ ինքեանք ծնօղքն արտաքոյ տանց իւրեանց երթեալ շիցեն կարօղ պահել զնսատ ի բնական եւ ի բարոյից վտանգաց*:

Հետ այսափ ինչ զառանձինն կամ զառանին սստիկանութենէ ճառելոյ, ժամ է եւ զշասարակաց սստիկանութենէ խօսել: — Այս մասն սստիկանութեան կատարէ զպաշտոն յապահովի առնելոյ զտերութիւնն, այնու զի ջանայ պահել զպաշտած մեծարանս կարգի եւ յօրինուածոց տէրութեանն եւ օրինաց նորա եւ հրամանաց: Առանձինն ինն այս սստիկանութիւն զգոյշ լինի, զի մի լինիցին ծածուկ դաշնաւորութիւնք ընդդէմ տէրութեան, կամ խռովայոյզ իմն եւ բռնի քայլայումն հասարակաց կարգի:

Ի բազում տէրութիւնս սստիկանութիւնն է եւ ատեան ինչ որ կարօղ է քննել եւ պատժել զգործո՞ որ սակաւ ինչ պատժոյ արժանի իցեն, զոր օրինակ վերագոյն (376) կանխեցաք աղդ առնել: * Ամին իրի ընդ այսպիսի սստիկանութեան ունին հազորդութիւն եւ տեղիքն՝ որ անուանեալ կոչին տեղիք ուղղութեան կամ բռնի աշխատութեան, եւ տունք բանտից, զորոց հորկ է խօսել աստեն ի սմին տեղուջ:

Ինդ ամենայն Խւրոպա առ 1000 այր մի ոք պատժաւոր համարի. ապա յայտ է թէ ամի ամի աւելի քան 200,000 մարդիկ ի բանտի կան. եւ քանզի բազում անզամ պատժոյն ժամանակ առաւել քան զամ մի ձգի, յայտ է թէ աւելի քան նոյնչափ մարդիկ միանզամայն ի կալանս են, եւ թէ ի տասն տասն ամս առաւել քան զերկու հազարս հազարաց մարդկան ելանեն ի բանտից եւ խառնին յայլ ընա-

* Զայտոց դպրոցաց ընդարձակագոյնս հառեցուք յերկրորդում տոմարի գրոցս, յորժամ զուսմանց եւ զկըթութենէ բանք լինիցին:

կիչս աշխարհին։ Արդ վասն այսոր անհնարին բազմութեան մարգկան մարգժ է բանտից լինել վիչ իմն եւ տեղի ապականութեան եւ չարութեան, յորս յընկերութեան չարագործաց կրթիցին նոքա լինել կատարեալ եւս չարագործ քան զոր յառաջն էին, եւ գաշինս միարանութեան կռիցեն առ ի միասին ի չարիս պարապերոյ իրեւ միւսանգամ ի բանտէ անտի իւրեանց ելանիցեն։ Դարձեալ նմին հակառակ մարգժ է թէ իցեն նոցա բանտքն իրեւ դպրոցք կրթութեան, յորս ուսանիցին կարգ եւ սէր աշխատութեան, եւ զոնէ յետ այնորիկ ի բազմաց ի նոցանէ շունիցի ընկերութիւնն չարիս ինչ կասկածել։

Վեդղիս եւ վաղիս ունին 14,000 յանցաւորս դատապարտեալս ի տարւոչ, առանց ինչ զԱկովահիս եւ զիրլանդիա խառն ի միասին առնլոյ . յորմէ յայտ է թէ որպիսի անհնարին բազմութիւն ի բանտա թրիտանացւոց ծնգին ծիւրին։ Պաղիս յամի 1837 ունէր 7000 գերիս դատապարտեալս ի նաւո արքունիս (galères), եւ 17,500 բանտարկեալս, որ են ընդամենայն 24,500 չարագործք դատապարտեալք։ Ի պրուսիա յամի 1837 թիւ բանտարկելց միայն ի Սպանտաւ եւ ի Բրանդերուրդ, որ են աեղիք պատժոց եւ ուղղութեան, հասանէր մինչեւ ց1215. եւ ի բանտ մայրաքաղաքին յամի 1835 մտին 7232 արք եւ 2902 կանայք, որ են միանգամայն 10,134 ոգիք։ ՀՅւսուրիացւոց աշխարհին, բաց ի գաւառացն Հունգարացւոց, ամի ամի են միանգամայն աւելի քան զ6500 պատժաւորս ի միասին ի տունս կրթութեանց եւ պատժոց, թող զայնոսիկ՝ որ կանն ի դիպահոջ վասն քննութեան դատաստանի, եւ ի ժառանգական կոչեցեալ ատեանս, եւ որ վասն քողաքային եւ ստորիկանութեան յանցանաց ի բանտի իցեն. դարձեալ յամի 1834 ի զինուորական բանտս էին 1907 զինուորք յանցաւորք։ Ի Ռուսաց աշխարհին ի 64 ժողովոց անտի՝ որ յամի 1834 վասն

Հազարարձութեան բանտարկելոց կային, 50 հնագումից գեղ եղեւ 144,000 բանտաւորաց խնամ տանել . ի միջի սոցա դաշն 68,878 ոգիք՝ որք ըստ մասին ի Անդրբիա եւ ըստ մասին յայլ տեղիս առաքեցան, եւ 9830 կանայք եւ մանկունք կամակար դնեաւ չոքան նոցա:

Առ եւ ծախք եւս բանտիցն անհնարին սաստիկ են: Քընդդիացւոց աշխարհին յամի 1832 միայն ծախք տանն նորոգ հաստատելոյ վասն գյանցաւորս վաստակեցուցանելոյ ի գործ ի պատիժ յանցանայն, եղեւն 680,000 դհ. Աւտոր. իսկ արծաթմն՝ որ շահեցաւ յաշխատութենէ նոցա, էր միայն 480,000 դհ. Աւտոր: Ի բանտս Բրիտանացւոց ծախք վասն միոյ միոյ ի բանտարկելոց լինին ըստ սովորութեան ամ ըստ ամի զոնէ 300 դհ. Աւտոր, ուստի եւ գրեթե այնշափ որչափ խանարհագոյն ոք սպասաւոր տէրութեան ընդունի ռ.օճիկս: Ի գաղիս ծախք 17,500 բանտարկելոց ամի ամի հասանեն յ3,615,000 դհ. Գ.Ղ. եւ ծախք 7000 գերեաց որ ի նաևս արբունիս՝ յ2,105,000 դհ. Գ.Ղ. ուստի եւ վասն 24,500 պատժաւորաց լինին ծախք 5,720,000 դհ. Գ.Ղ. Ի այլ յայլոց ծախուց ծախք ի կանգնել առուն բանտից յամնն 1825 — 1827 եղեւն 10,487,000 դհ. Գ.Ղ. իսկ մուտք աշխատութեանցն նոցա հազիւ ի տաներորդ մասն ծախուցն՝ որ վասն նոցա լինէին, հասանէր: Աւտորիս ամի ամի վասն տանց պատժոց՝ զորոց վերագոյն ճառեցաք, ի գաւառոն ոչ հունդարականս, ծախէ առաւել քան զ1,000,000 դհ. Աւտոր:

Ի այլ այսչափ ծախուց զիարդ արգեւք դաշնիցին ի բազում տէրութիւնս բանտը եւ որք ի նոսին ամփոփեալ իցեն: Գլխաւոր բանտն ի Լանդոն քաղաքի մինչեւ յամն 1834 էր կոյս ամենայն ախտից, զպրոց ամենայն անառակութեանց, որոց չէր մարդ ուսեք յայլ ելանել առանց զարշելոյ: Այնդունակ եւ ի բազում բանտս Սպանիացւոց

աշխարհին արք եւ կանայք ի միասին ի նոյն տեղիս բնակեին, եւ ոչ ըստ յանցանացն եւ ոչ ըստ հասակի ափոցն որոշեալ էին ի միմեանց : Անուելորդ միրզո ինչ գողացեալ էր, ընդ առն առաջակի կամ սպանողի ի նմին բանտի կայր . որոց արգելեալ վաճառս վաճառեալ էր եւ որք վաճն յանցանաց ինչ ընդդեմ տերութեան ամբաստանութիւն կրեին, ի մէջ խառնազանձ ամբոխին գիզեալ կուտեալ կային ի նմին բանտի անզործ եւ անզրադ, ի ցոփութիւն եւ յանպիտանութիւնս հատեալք : Մարթ իսկ է տաել եթէ չիք տեղի՝ յորում այնպէս անհնարին վեաս լաւութեան եւ առաքինութեան հասանիցէ, որպէս յայնպիսի բանսո, զի ամենայն ոք զիւր ցանկութիւն եւ զմիտս հաճէ . անդ է տեսանել խաղ, արբեցութիւն, սպանութիւն, ազդի ազդի պղծութիւնս . չեն ինչ ընդհատ ի դժոխոց, կամ իրրեւ զազրեւս են յորս ամենայն ազտեղութիւնք հաեն, եւ ուր բարւոք կրթութիւն մանկութեան՝ յանառակութիւն զառածանի : — Ա առն բանտարկելոցն Գաղղացւոց պաշտօնեայ ներքին իրաց ի թղթի ուրեք՝ զոր յամի 1838 յ7 Աւգոստ . առ կուսակալս կողմանց կրեր, արտոննջ լինի թէ անհնարին նեղութիւնս քաղցի եւ ծարաւոյ եւ ցրաոյ կրեն, մինչեւ եթէ ոչ ի թիկունս հասանիցէ նոցա մարդասիրութիւնն քաղաքացւոց, բազումք մեռանին իսկ առ վշտին . թէ բազումք ի վերայ մերկ գետնոյ ննջեն, եւ սակաւ յարդն իսկ՝ զոր կիսոցն ի ներքոյ տարածանեն, բազումք ժամանակս կայ մեայ մինչեւ ի խոնաւութենէ փաել եւ որդանց եռալ ի նոսին . . . Պարտ է եւ այնմ եւս միտ զնել եթէ բազումք ի բանտարկելոցն, քանզի ամբաստանեալ եւեթ են, եւ չէ լեալ դատաստան զնոցանէ, մարթ է թէ արդարք իցեն, եւ ի զուր կրիցեն զայնպիսի վիշտ : Օ Հուսիտանացւոց բանտից ընթեռնումք թէ զո՞ն ի նոսին սենեակը՝ որ ծածուկըն կոչին, յորս ան-

մեղք եւ անպարտք բանտարկին, եւ չելանեն այլ
եւս անտի, կամ ի ծածուկ առանց ուրուք յազգա-
կանաց եւ ի մերձաւորաց նոցա դիտելոյ, առարին
յԱփրիկէ: Անաւանդ թէ բազում անգամ այն-
պիսի հնարիւք ոմանկը զաղղականսն եւ զմերձաւորս
ընդ որս ատելութեամբ կամ դժկամակութեամբ
իցեն, հեռացուցանեն՝ բանս ընդ դատաւորս կամ
ընդ սատիկանս եւ ընդ բանտապետս եղեալ: Տէ-
րութիւնն շհոգայ ինչ զբանտաւորացն, եւ պարտ է
նոցա անձամբ զանձինս դարմանել իւրեանց ծախիւք
կամ մուրանալով. վասն այնորիկ անդ, որպէս եւ ի
հարաւային կողմանս խտալիայ, սովոր են բանտար-
կեալք մուրանալ, նատեալ առաջի խաղիսամեայ պա-
տուհանաց բանտին: Յայսպիսում թշուառութեան
բազում մարդիկ անցուցանեն ամս տան, քոն, եւ
շառնէ ոք դատաստան կամ թէ վճիռ հատանիցէ.
յորժամ ի բանտ ոք մտանէ, այնուհետեւ ի ձեռս եւ
ի կամս պահապանացն մտանի, եւ պարտի հանա-
պազ տալ ինչ նոցա, զի մարդասիրութիւն եւ շնորհս
գտանիցէ:

Արդ քանդի այսչափ անհամնար մարդիկ ի բանտս
Եւրոպայ պահին, եւ այնչափ բազում արծաթթ վասն
նոցա ծախի, եւ ցայժմ ոչ միայն մեծ ինչ օդուտ
անտի ոչ լինի, այլ եւ մեծամեծ շարիք դործին,
նմին իրի պարտ եւ պատշաճ է տեսչութեան բազում
հաւաստեաւ միտ դնել կարգի պատժոց եւ խրա-
տու: Աէտ նպատակի նոցա այն է, ոչ միայն զպատ-
ժապարտսն ի բանտ արկեալ պահել, այլ եւ կըթել
զնոսա եւ յազնուագոյն պայման հանել, եւ ուսու-
ցանել նոցա զի յաշխատութիւնս օդտակարս պա-
րապեսցին: Արդ երկու ազգք են կարդաց պատժոց
եւ խրատու, որը այնու մանաւանդ այլակերպ ի մի-
մեանց են, զի ի նոր Եորկեան անուանեալս բանտա-
ւորք բաժանին ի միմեանց ի դիշերի, եւ ի տուրն-
ջեան գործեն ի միասին լուսութեամբ. իսկ յայնս՝

որ Փիլադելֆիականք * անուանին, ամենեւին բաժանեալի միմեանց են, եւ միշտ առանձինն գործեն։ Ի հիւսիսային Ամերիկէ գոյն հնդեւասան տունք պատժոց ըստ մեղմագոյն օրինակի նոր Եորկեանց, եւ ուժը ըստ խստագոյն օրինակի Փիլադելֆիականաց, եւ ամենայն նոր տունք բանտից ըստ երկրորդ օրինակի շինին։ Յեւրոպացւոց աշխարհին եւս ամ ըստ ամէ ջանան տէրութիւնք յազնուագոյն պայման ածել զրանտօն։ Բարիտանիա ունի բազում այսպիսի տունն ի բազում քաղաքու։ Գաղղիացիք կամին բառնալի միջոց զերեսին սորկաց բանտո (bagnes) եւ փոխանակ ընդ նոցա կանգնել երիս տունս պատժոց եւ խրատու ծախիք տէրութեան, յորս թէկէտ եւ գործիցեն բանտաւորքն, բայց ոչ շղթայիք. դարձեալ կամին եւ առանձինն ինչ տուն շինել վասն այնոցիկ՝ որ հանդերձեալ իցեն զրովանդակ կեանս իւրեանց ի բանտի անցուցանել։ Օջոցին իրաց զհետ լինին ի Գերմանացւոց աշխարհին, Պրուսիացւոց, Հանովերացւոց եւ Սաքսոնիացւոց տէրութիւնք, եւ այլ եւս փոքր ինչ իշխանութիւնք։

Եւ քանզի յանցաւորք՝ որ տակաւին պատանեակք իցեն, մեծ իմն զգուշութիւն եւ խնամ պահանջնեն, զի գոյ յոյս զայնպիսիսն դիւրաւ յուղղութիւն ածելոյ, ուր եթէ ընդ ոյլ շարագործու խառն կացցեն, առնուցուն օրինակ յաճախել ի շարութիւն եւ յանպիստանութիւն, նմին իրի սկիզբն եղեւ զառաջինն յԱմերիկէ առանձինն վասն նոցա տունս ինչ շինել, որ աղատութեան կամ փրկութեան տունք անուանին, եւ ապա յԱնգղիա եւ ի Բեղղիա եւ ի Գաղղիա եւս զնոյն առնել փութացին եւ ոյժմ եւս փութան։ Յամի 1831 բազումք յորդորեալ ի մարդասիրութենէ շինեցին ի Պարիս տուն ինչ, որ միոյն

* Կարգք իրատուց ունին զանուանս իւրեանց յերկուց բազարաց հիւսիսային Ամերիկեայ, զի ի քաղաքն յայնուիկ եղեւ սկիզբն նոցա։

վասն պատանեկաց կարգեալ է, եւ վաղվաղակի ի
Ախոն եւս նոյնպիսի ինչ շինուած կանգնեցաւ:

Կարի նշանաւոր եւ մեծ բարերարութեան դործ
է զոր առանձինն ինչ ընկերութիւնք ջանան առնել,
զի իւրեանց արծաթով եւ առանձինն փութով եւ
խնամով զհետ լինին այնոցիկ՝ որ յետ պատժոցն ար-
ձակիցին, իրաւամբք եւ ըստ պատշաճի դործ եւ
ստացուածս հողալ: Եւյապիսի ընկերութիւնք կացին
զառաջինն յԱմերիկէ, եւ արդ բազում ուրեք զօն.
Եւ ի Բեղդիա տերութիւնն ինքնին իւրովք ծախիք
ի նոյն դործ պարապէ: Լոնդոնի ընկերութիւնն
եւեթ, որպէս ոմանք ասեն, ի քսան ամաց ժամա-
նակի իբրեւ 297կ մարդկան ետ պատսպարել ընչիք
եւ կարեւոր պիտոյիւք, յորոց բազումք առանց այն-
պիսի օգնականութեան միւսանգամ յառաջին շա-
րիսն դառնային:

ԱՐՄԵՆԻԱ Ը. ՏՈՄԱՐԻ

Գ Տ Ա Խ Խ Վ

Պատրաստութիւն 1

Մ Ա Ս Ն Ա

Ե Ր Կ Ի Ր Ե Խ Մ Ա Բ Դ Ի Ւ Կ

ՀԱՅ · Ա · Երկիր առ հասարակ	13
Ա · Մ ե ծ ու թիւն աշխարհն, թիւն եւ անուանք աէ-	
րութեանց՝ որ ի նմա	13
Բ · Լ ե ր ի ն ք , ծ ո վ ք , ն ե զ ո ւ ց ք , լ ի ն ք , գ ե տ ք . . .	22
Գ · Հ ա ն դ ա մ ա ն ք օ դ յ	25
ՀԱՅ · Բ · Մ ա ր դ ի կ առ հասարակ	31
Ա · Ա յ լ ե ւ ս յ լ առ հ ա մ ք ա զ Ե ւ ր ո պ ա ց ւ ո ց . . .	32
Բ · Բ ա ր ք զ լ ի ս ա լ ո ր ա զ գ ա զ Ե ւ ր ո պ ա ց . . .	37
Գ · Բ ա ժ ա ն ո ւ ն ը բ ն ա կ լ ա ց	52
Դ · Ա չ ե լ եւ ն ո ւ ա զ ե լ բ ն ա կ լ ա ց	56
Ա · Ա մ ո ւ ա ն ո ւ թ ի ւ ն ք եւ ձ ն ու ն դ ք	56
Բ · Մ ա հ ք	59
Գ · Ա չ ո ւ ն ը	63
ՀԱՅ · Գ · Ու ր ո յ ն ու ր ո յ ն տ է ր ու թ ի ւ ն ք Ե ւ ր ո պ ա ց ը ս տ ե ր-	
կ ր ի ն եւ ը ս տ բ ն ա կ լ ա ց ն	68
Ա · Բ ր ի ս տ ա ն ի ս մ ե ն	68
Բ · Բ ե զ զ ի ս	81
Գ · Գ ա զ ի ս	83
Դ · Ս պ ա ն ի ս	100
Ե · Լ ո ւ ս ի ս տ ա ն ի ս	105
Ի տ ա լ ի ս	110
Զ · Ն է ա ս պ ո լ ի ս եւ Ա ն կ ի լ ի ս	113
Է · Մ ա ր դ ի ն ի ս	116
Ը · Հ ե զ ո ւ ե տ ի ս	119
Թ · Ա ւ ս տ ր ի ս	121
Գ ե ր մ ա ն ի ս	127
Ժ · Բ ա ւ ա ր ի ս	143
Ճ Ա · Մ ա ր ս ո ն ի ս	144

ՄԱՍՆ Բ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ

ՀԵՏ. Ա. Կելիք	Էւ. Հաստատութիւն Հասարակաց պի-	
	ադից	182
Ա. Տերող տռնք :	իշխանք իւրաքանչիւր տէրու-	
	թեանց Էւ. ազգատոհմը թագաւորաց	182
Ա. Տռնք որ տիրեն		183
Բ. Իշխանք տէրութեանց Եւրոպայ		188
Գ. Ազգատոհմ թագաւորաց		190
Բ. Յաջորդութիւն, աւագութիւն ափոց Էւ. առնել		
զառաշնորդութիւն իշխանութեան		201
Գ. Անուանք Էւ. Նշանակք կամ կնիքք թագաւորաց		209
Դ. Կարզք ասպեկտաց		215
Ե. Պէտոպէս կարզք ժողովրդեան		220
Ա. Ազնուականք		223
Բ. Քաջաքացիք		233
Գ. Շինականք		235
ՀԵՏ. Բ. Հանգամանք տռաշնորդութեան կամ սահմա-		
նադրութիւն		237
Ա. Բարիտանիա մեծ		238
Բ. Բնեղջիա		251
Գ. Գաղղիա		253
Դ. Սպանիա		259
Ե. Լուսիանիա		264

	Խոսպիտ	268	
Ձ.	Անկիլիառ և Կեապոլիս	269	
Է.	Ասրդինիա	274	
Ը.	Հեղուետիա	277	
Թ.	Աւատրիա	279	
	Գերմանիա	285	
Ժ.	Բաւարիա	292	
Ժ.Ա.	Ասքսոնիա	293	
Ժ.Բ.	Ավերտենքերգ	294	
Ժ.Դ.	Հանովեր	295	
Ժ.Ե.	Պրուսիա	296	
Ժ.Յ.	Հոլանդիա	297	
Ժ.Զ.	Դանիա	299	
Ժ.Է.	Սուեդիա և Կորուէզիա	301	
	Ա.	Սուեդիա	301
	Բ.	Կորուէզիա	303
	Ժ.Ա.	Պրուսիա	307
ՀԵ.Տ.	Գ.	Տեսլութիւն	313
	Ա.	Տեսլութիւն մորից և ելից տէրութեան	323
	Բ.	Տեսլութիւն զինուորութեան	337
	Ա.	Զօրք ցամաքի	338
	Բ.	Կաւամարտիկ զօրք	356
	Գ.	Տեսլութիւն քաղաքային տնտեսութեան	361
	Դ.	Տեսլութիւն արդարութեան	371
	Ա.	Արդարութիւն և իրաւունք և դատաստան	372
	Բ.	Քաղաքային ոստիկանութիւն	407

Բ. ՀԱՅՈՒ ԱՐԱՄԵՐՆ ԲՆԱԿՄԱՆՔԵՐՆ

Խ. սկզբանէ Յուլիսի 1845 միջեւ ց31 Գևհանքարի 1846:

Տ.	Անուանը Ազնուական և Աղոթակար Ընկերացն	Ա. Ա. Բ.	Տ. Ա. Բ.	Գլուխ	
				Տ. Ա. Բ.	Դաշտ գրեցանն
					Դ. Ա. Բ.
5	Արէւածան Պարոն Գրիգոր	10	Ապրիլ	1843	2 200
7	Ազարեան Պարոն Յավհաննէս	1	Դեկտեմբ.	1843	3 300
25	Ազնուական Միքայէլ Աղա	2	Կոյկէմ	1843	1 100
21	Աբանձէրան Արտահամբնիքոյ	11	Ապրիլ	1843	1 100
22	Աբանձէրան Անոնն Պէտ	11	Ապրիլ	1843	1 100
3	Ապրուան Պարոն Աբրահամ	10	Ապրիլ	1843	2 200
4	Ապրուան Պարոն Անդիքն	10	Ապրիլ	1843	4 400
20	Բամի Պարոն Միկրտէ	1	Յունիս	1845	1 100
27	Գլուխան Վլիչէն Ազա	1	Փետրուար	1846	1 100
16	Եղիսարէթ Աւազուս յարդոյ Հաս-	8	Յուլիս	1844	1 100
	ասրակութիւն	10	Ապրիլ	1843	5 500
2	Եռաւան Ֆեան Պէտառու Ամբոյ	4	Յունիս	1845	1 100
23	Զէմպէրէրման Պետրոս Աղա	24	Յունիս	1845	1 100
24	Թարնկըրեան Յավհաննէս Ազա	24	Յունիս	1845	1 100
19	Լազարէ Պարոն Խալատուրնիք-	30	Ապրիլ	1844	3 300
	դործ խորհրդական և անեւ-	14	Դեկտեմբ.	1843	1 100
	կառակու Կայսեր Պատաս	4	Դեկտեմբ.	1843	2 200
12	Կարասպէտէան Պարոն Յավհաննէս	10	Դեկտեմբ.	1843	2 200
8	Համան Պարոն Վլիչէն	11	Դեկտեմբ.	1843	1 100
9	Ճէվահիքման Պարոն Գրիգոր	18	Ապրիլ	1844	1 100
11	Մանուսէան Պարոն Բաւզանդ	20	Դեկտեմբ.	1843	1 100
15	Մ. Ա.	8	Յունիս	1845	1 100
13	Նիկողոսյան Պարոն Ղազարոս	4	Մարտ	1843	5 500
14	Շանչեան Պարոն Նիկողոսյոս	31	Յունիս	1844	1 100
1	Ռութույէ Պարուան Պարոն Ա-	1	Դեկտեմբ.	1843	2 200
	զէրտանդր Ասպետ	11	Դեկտեմբ.	1843	1 100
18	Սամօնավարու յարդոյ Հասու-	11	Դեկտեմբ.	1843	1 100
	րակութիւն	27	Յունիս	1846	1 100
6	Սարգսեան Յակոբ Աղա	27	Յունիս	1844	2 200
10	Սարգսեան Պարոն Ռուսովի	31	Դեկտեմբ.	1843	1 100
26	Տէքիչէան Աերովի Աղա	31	Յունիս	1846	1 100
17	Տիւղէան Յակոբ Զէլէովի	27	Յուլիս	1844	2 200
	թէրթ 500 պինակի	48			4800

Ե Լ Ք

Յառաջին հաշուէ թագյ
Առաջն կազմից Ա. մասնինին վասն ընկերաց . . .
.. թզմարերի և ոյլոց ինչ մանր ծախուց
.. Գրաշմալոյ Գիտութեան տէրութեանց 18
թէրթ 500 պինակի

Արժանի Ցիւր	
51	18
1	26
2	19
304	6 359 9
281	54
13	12
64	3 359 9

Մ Ա Ւ Տ Ք

Համ 4% վերադայ զրեալ 4800 դլայ դրամոց
միջէւն ցոյսոր
Խ վաճառելոյ 22 որինակաց Ա. մասնինի
պակասի զոր անցուցաննէմ յի հաշիւն

